



1918 1938



✓ 23. A. Richter
Paris 1944

Հ.Մ.Ը.Մ.

ՔՍԱՆԱՄԵԱՅ ՅՈՒԹԱՐՁԱՆ

1918-1938

Հայոց Հանրապետության 5-րդ համար



Պատմական Մանօրութիւններ

Հայ Մարտնակրական Շարժման շուրջ




ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Հ.Մ.Ը.Մ.Ի

ՓԱՐՏԶ

1939

Imp. A. DER AGOPIAN
17, Rue Damrémont - Paris

Printed in France



A III
6/4/8

ՄԵՐ ԶԵՐՆԱՐԿԻՆ ՆՊԱՏԱԿԻ

Հ. Մ. Բ. Մ. Ռ., իր քառեամբնեկին տոմիւ, այս հասորին հրատա-
րակութեան ձևանորդելով, նպատակ ունեցած է Հայկական բայն շրր-
ջանակներու ուժափականութիւնը պարզեցն մարմանակիթական շարժման
նույնուած բարոր ճիզկրը, ակիզրին միջնէն մեր որերը, և Համակրու-
թեան ու զուրագառանքի աւելի լայն ու աւելի ներծ շրջանակ մը ըս-
տադեկ անոր չուրչ :

Ներկայ հասորը՝ բրեւ յուշարձան, բանմէկով մեր երիտասարդ
սերունդի աւշազիր քննութեան, խոր հաւատուք ունենաց թէ այն խոն՝
զավար ջանքերն ու տենզապին նույնուածը որ այս շարժումնին հիմա-
դիրներուն քայլերը տառնարդեցն տառաշին որին խոկ, իրենց համա-
պատասխան արձագանքը պիտի զանեն մեր նոր սերունդին մէջ :

Յաւակնութիւնը չունենաց Հ. Մ. Բ. Մ. ի պատճենութիւնը լիսկատար
ձեւով տալու, այս հասորին մէջ՝ Մեր կամ քէն անկախ, թիրինքը ու
մուսացամներ պիտի ըլլան անոր մէջ, արդիւնք՝ մեր յողովուրդի
ցրուած պիճակին ու անօվ սակագնաւած ունաւարթելի զժուարաւթեանց :
Հայ մարմանակրթական շարժուածը, բխած ըլլայուղ բուն խոկ Հայ ժազո-
գւուրդի ծոցէն ու իրական պահոննիւներէն, բնական է որ այդ շարժու-
մին բուլոր կենզանի տարրերն ու զործերն ալ, անոր ներ բնիկրացած,
ցրուած պիտի ըլլայուն ամենուրենք : Այս պայմաններուն մէջ, մեր կա-
րելի բուլոր միջացները ուղարած ենք, Հայոց նորոգոյն պատճենութեան
մարմանակրթական պրախիմուզ Հաւան ներթերը Հաւարերու,
զաւատարելու և ամփափ կերպով ներկայացնելու : Համար,
իր զյուսուր գիրակատառներով ու անոնց զործերով, նախնական ան-
կազմակերպ չընանէն միջնէն Հ. Մ. Բ. Մ. ի ձեւսիերդումն ու բար-
զուանենածը, մարմանակրթանքի իրրեւ Հայկական միակ
կարգամերգութիւն :

Հետեւարար, այս ձեռնարկը արցիւնք է Հաւարեկան աշխատան-
քի, որուն իրենց սրատառախ մասնակցութիւնը բերին Հ. Մ. Բ. Մ. ի
բուլոր շրջաններն և մասնաճիշգերն ու անոր նախիմին ու այժմու զործն
անզամները : Այս թանկառին աշխատակցութիւնը սրտագին շնորհա-
կալութեան կը հրամիրէ մեզ այն բարորին Հանգէստ, որոնք իրենց զոր-
ծակցութեամբ եկան կանգնելու այս յուշարձանը, որ քանի մը երի -
տասարդ սերունդներու ամէնէն համեզաւն ու իսակագաւան ճիզերուն,
և ամէնէն ինքնարքը նույնուածին թանձրացեալ պատկերն է :

Դժբախտարար մեր զյուսուն վերեւ չունինք Հայ պետականութեան
մը մերանան, որ իր Հոգածաւորութեան տակ պահէ երիտասարդական

այս շարժումը : Չունինք Հայրենի Հող մեր ռոքին տռկ, որ մշտնջենական մնումնդ մատակարէր մեր խանգամա տենչերուն եւ թոփչիներուն : Բայց ունինք բարոյական զբամաղլուի մը, — մեր Միութեան ոպին ու վսիմ նախառակը ու անոնց Հանդէպ Հայ ժողովուրդի բոլոր խաւերուն անվերապահ ու չերմ Համակարանքը :

Անուրանալի իրականութիւն մըն է այժմ, որ յետպատերազմեան մարզկութիւնը, երիտասարդութիւնը մասնաւորապէս, բոլորովին նորոգուած եւ փոխուած է : Այժմ, նոր մարդը կուղայ մարզական շարժումներուն միջնորդ եւ անոնց հետ :

Հ. Մ. Լ. Մ. մեր իրականութեան մէջ, իր սահմանափակ միջնորդով, այդ պակասն է որ կը լրացնէ :

Աշխարհի մէջ ոչ մէկ ժողովուրդ թերեւս այնքան պէտք չունենար մարզական շարժման, որքան Հայ ժողովուրդը : Դարեր սահմանական ցեղեր են մեր ցեղին վրայէն, տառապանքի, Փիղիքական ու բարյական սպառման խոր ակօններ ճգկելով : Հին ու նոր ժամանակները մեր ազգային մարզինը խորչումներով ու սպիներով ծածկեր են : Վայրենի ու կիսակիրթ ժողովուրդները պղտոր Հոսանքի պէս անցեր են մեր Հայրենիքին վրայէն, սոսնակոխ են ըրեր մեր ժողովուրդը, կարծելով որ այլեւս զատապարտուած ենք անհետանալու պատմութեան թեմէն : Անոնք ամէնքն ալ սիալեր էին իրենց Հապճեպ Հաշիմներուն մէջ : Մեր ցեղը կայ ու կ'ապրի եւ նոյնիսկ մնունդ կուտայ այն շարժումներուն, որ մեծ ժողովուրդներու մինաշնորհը կը նկատուի :

Դէպի նորն ու գէպի լաւագոյնը ճգտելու մեր ցեղային ոպին արդինքը պէտք է նկատել, անշուշտ, որ նաև՛ մարզական շարժումը Հայոց մէջ վերսկսած է զրեթէ այն թուականներուն, երբ Եւրոպայի մէջ զետ միայն երկու մեծ ազգերու մէջ ծայր տուած էր ոն, — նիշտ այնպէս՝ ինչպէս հին զարերուն, Աթէնքի ու Հռոմի հետ միաժամանակ, անկախ բռն Հայկական բազմաթիւ խաղերէն :

Այսպէս, ողիմապիսականներ կազմակերպելու գաղափարը Եւրոպայի մէջ ծանունդ առաջ 1891ին : Թանի մը տարի վերջ, Պոլոսյ Բոպէրթ Բուլէնի Հայ տղաքը վարակուած էին մարզական շարժումով :


Սկառուտական շարժումը թրանսայի մէջ կը սկսէր 1912ին : Մեր մէջ՝ նոյն թուականներն, ու 1913էն վերջ Պոլոսէն կ'անցնէր զաւառ : Խակ Հարքաշական ընկերութիւնը (տես, ներկայ Հատորին Ա. շրջանի Ա. մասը), բայց մանաւոնդ՝ Մոլոտովյ Հայերուն վկարիճ ներքու ընկերակցութիւնը ապացոյցներ են, որ սկառուտական շարժումը, իրեւու զաղափար ու ոպի, Եւրոպային առաջ մեր մէջ ծանունդ է առած, առանց կրելու այդ մնունը :

Հայ Մարմնակարբուկան Ընդհանուր Միութիւնը մեր ցեղի Փիղիքական յարութեան չահակիրն է, որ չի վհատիր եւ չընկրկիր անհարին

զժուարութիւններու առջև։ Խը նշանաբանն իսկ պերճախօս է և շատ բան կ'ըսէ արդէն — «Բարձրացի՛ր, բարձրացի՛ր։ Բարձրացի՛ր՝ Փիղիքական ու բարյալիկան անկումէ մը։ Եւ ոչ միայն բարձրացի՛ր զմ'ն, Հայց մարզ և Հայ երիտասարդ, այլիւ ուրիշ Հայորդիներ ալ բարձրացնուր քեզի Հետ։ Վշատութիւն, քէն ու սի, հոսանք ու խարութիւն չի հանջնար ան։ Հայց կ'ուզէ ապրիլ, Փիղիքապէս առողջ, Հազնութիւն՝ տակուն, որ կարենայ ապաս ու անկախ շնչել։

Աւրեմն, ներկայ հատուրը՝ իբրև յուշարձան, թող հանգրուան մը ըլլայ, արտօք ակնարկ մը նետելու համար ցարդ կատարուած թանկազին ճիզերուն ու չսակարկուած զոհողութեանց վրայ, շափելու Հայմար մեծութիւնն ու գեղեցկութիւնը այն արու շարժումին զոր մեր նախորդները այնքան խանդով ու հաւատով ստեղծեցին ու յանձնեցին Հայ երիտասարդ սերունդի բարոր կենսանակ ու հուսատուր տարրերուն, ու յետոյ՝ նոր չխնչչով ու պիբրկ կամքով զօրացած, զիմազրաւելու ապագան, նորանոր նուռանումներու ի խնդիր։

Հ. Մ. Լ. Մ.



այս շարժումը : Չունինց հայրենի հող մեր ոտքին տակ, որ մշտնջնական սնունդ մատակարէր մեր խանգալավառ տենչերուն եւ թափչանը բայց ունինք բարոյական դրամաղլուխ մը, — մեր Միութեան ոպին ու վսեմ նպատակը ու անոնց հանգէպ հայ ժողովուրդի բոլոր խաւերուն անվերապահ ու ջերմ համակրանքը :

Անուրանալի իրականութիւն մըն է այժմ, որ յիսպատերազմեան մարզկութիւնը, երիտասարդութիւնը մասնաւրապէս, բոլորովին նորոգուած եւ գործուած է : Այժմ, նոր մարդը կուզայ մարզական շարժումներուն միջնորդ եւ անոնց հետ :

Հ. Մ. Բ. Մ. մեր իրականութեան մէջ, իր սահմանափակ միջոցներով, այդ պակասն է որ կը լրացնէ :

Աշխարհի մէջ ոչ մէկ ժողովուրդ թերեւս այնքան պէտք չունենար մարզական շարժման, որքան հայ ժողովուրդը : Դարեր սահմանացեր անցեր են մեր ցեղին վրայէն, տառապանքի, ֆիզիքական ու բարոյական սպառման խոր ակօններ ձգելով : Հին ու նոր մասնակիները մեր ազգային մարմինը խորչուներով ու ոպիներով ծածկեր են : Վայրէնի ու կիսակիրթ ժողովուրդները պղասոր հոսանքի պէս անցեր են մեր հայրենիքին վրայէն, տանակոխ են ըսեր մեր ժողովուրդը, կարծելով որ այլեւս զատապարտուած ենք անհետանալու պատմութեան բևէն : Անոնց ամէնքն ալ սիսակեր էին իրենց հապճեպ հայրենիքուն մէջ : Մեր ցեղը կայ ու կ'առցի եւ նոյնիսկ սնունդ կուտայ այն շարժումներուն, որ մեծ ժողովուրդներու մենաշնորհը կը նկատուի :

Դէպի նորն ու դէպի լաւագոյնը ճգտելու մեր ցեղային ոպինքն արդիւնքը պէտք է նկատել, անշլաշ, որ նաև՛ մարզական շարժումը հայոց մէջ վերսկսուած է գրեթէ այն թուականներուն, երբ Եւրոպայի մէջ զեռ միայն երկու մեծ ազգերու մէջ ծայր տուած էր ան, — ճիշդ այնպէս՝ ինչպէս հին դարերուն, Աբէնքի ու Հուոմի հետ միաժամանակ, անկախ բռն հայկական բազմաթիւ խզերէն :

Այսպէս, ոպինքի համականներ կազմակերպելու զաղափարը Եւրոպայի մէջ ծնունդ տառ 1891ին : Քանի մը տարի վերջ, Պուլսոյ Բուպէրթ ֆուէնի հայ տղաքը վարակուած էին մարզական շարժումով :

Սկառուտական շարժումը Թրանսայի մէջ կը սկսէր 1912ին : Մեր մէջ՝ նոյն թռականին, ու 1913էն վերջ Պոլսէն կ'անցնէր զաւառ : Խոկ «Զարքաշական ընկերութիւնը» (տես, ներկայ հատորին Ա. լըրջանի Ա. Ժառը), բայց մանաւանդ՝ Մոլաւիկոյ Հայերուն հկարիճներքու ընկերակցութիւնը ապացոյցներ են, որ սկառուտական շարժումը, իրերն զաղափար ու ոպի, Եւրոպայէն առաջ մեր մէջ ծնունդ է տառ, տառնց կրելու այդ սնունդը :

Հայ Մարմակրթական Ընդհանուր Միութիւնը մեր ցեղի ֆիզիքական յարութեան հաւակիրն է, որ չի վհատիր եւ չընկրկիր անհետին

զժուարութիւններու առջև։ Իր նշանաբանն իսկ պերճախօս է և չտարած կ'ըսէ արդէն—— «Բարձրացն'ւը»։ Բարձրացն'ը՝ Փիզիքական ու բարոյական անկումէ մը։ Եւ ոչ միայն բարձրացն'ը զանուն, հայ ժարդ և հայ երիտասարդ, այլէւ ուրիշ Հայորդիներ ալ բարձրացնուր քեզի հետ։ Վհատութիւն, քիչն ու սիս, հսկանց ու խորութիւն չի հանդիսար ան։ Հայ կ'ուզէ ազգիւ, Փիզիքազէ տուզջ, հազորին՝ տակնան, որ կարենայ ազատ ու անկախ շնչել։

Աւրեմն, ներկայ հատորը՝ իրքեւ յուշարձման, թող հանգըրուան մը ըլլայ, արտադ սկզբարկ մը նետելու համար ցարդ կատարուած թանկազին ճիզկերուն ու զատկարկուած գոհզութեանց վրայ, չափելու համար մեծութիւնն ու զեղեցկութիւնը այն արու չարժուամին զոր մեր հախորդները այնքան խանգով ու հաւատագով ստեղծեցին ու յանձնեցին հայ երիտասարդ սերմանզի բոլոր կննուածակ ու հաւատաւոր տարրերուն, ու յետոյ նոր շունչով ու պիբրկ կամֆոռվ զօրացած, զիմազրամէլու ազգան, նորանոր նուտանուամներու ի խնդիր։

Հ. Մ. Լ. Մ.



ՔԱՅԼԵՐԴ ԱՐԻՆԵՐՈՒԻ

Փռք ու նոկամ , պրօշ ու բմբռուկ ,
Արեւարիք ու ռազմաբայլ ,
Սէգ ու զըւարք , պիրկ ու նապուկ ,
Ազուէս ու բռւ , արծիւ ու գայլ ,—
Որբ կորիւմներ քար ու սարի ,
Մեզ աւագներն եղան օրբան ...
Մովիրմ արեւան հայաշխարիք՝
Մըկրտուրեան աւազան :

Խիզախ ու քաչ ,
Մէկ ճախ մէկ աչ ,
Բարձրանակաս ու հայալան ,—
Միշտ ամմըւաս .
Թալենք յառա՞զ ,
Անշնդ յառա՞զ , հոգեզըւարն :

Ճիզ ու ճպուում , պողպատեայ կամք ,
Ամյոցելի եւ անկաշկամք .
Մէկ նամապարի , մէկ հաւասամք՝
Միմչեւ կատարմ հայրենաւամք :
Ո՛չ մէկ օտար շեշտ ու խըրան
Ոգեւորէ քռա մեր հոգին .
Միայն երկումքն ամկախուրեան ,
Հայրենիքին , հայ հողին :

Խիզախ ու քաչ , եւայլն :

Վաղն երբ ցարի բուխպէն արեւ ,
Կեանքն անըստուե՞ր դառնայ հայուն ,
Մեր ծիծաղկոս հոդին վերեւ .
Նրա ծածամի դրօ՛շն եռագոյն ,—
Մէկն հազարով հասուցամել
Թռդ ըլլայ Մօր պարտքը զըւարք .
Աէր , աշխատամք , բարիք ցամել .
Որ սիրու սիրու բացուի վարդ

Խիզախ ու քաչ , եւայլն :

ՀԱՆԴԻՍԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔ

ՀԻՆ ՀԱՅՈՑ ՄԵԶ

Աղջիս երիտասարդութեան մարմնակրթական շարժման համակիր մը և զաման էմ միշտ, և 1920 - 1922 թուականին Կոստանդնուպոլիսի մէջ շահագրգոռութեամբ հնուածած էմ մեր արիներու մարզական խաղբուն և բանականմաներուն, և ընդունած նաև իրենց չքանչանը : Օտար մը յէ ուրիշն՝ զոր լիւեց «Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միավորան» բանամանակի Յանձնամուզուզը, և խնդրեց մասնակցութեան ներկայ հատորին մէջ, նկարագրութեամբ մեր նախնեաց մարդական պարծունակութեան, զոր և կը կատարիմ յօժարութեամբ :

1. Քաղաքակիրթ աղջիսը ինչպէս այժմ, նաև ամէն ժամանակ մեծապէս աղջուկը ու նախներ են իրարու այն ամէն բաներու մէջ, որ կը վերաբերէին մատաց ու մարմնոյ զարգացման: Յունաստան և Հունական պատարէվներ մարմնակրթութեան, յորդոր եւ ուրիշներ հանգիստացան նաև մեր աղջիսն, որ իր չափով եւ անով հնուածած անոնց . և մինչ բաւական ապացոյցներ ունինք՝ տեսնելու և զաղափար մը կազմելու անոր դրսական կամ կրթական խաղերուն, զորս Մարկանոց վրա. կը կոչէր հանդիսական ուսմունք (Առփերք, Գ. 36), հրապարակաւու ու շքով կատարուելուն համար :

Հայ մատենագրութիւնը կը հանէ մեզ մինչեւ իր գոյութեան ըսկիդրը, ուր Տրգաս արքայ ի մանկութիւնէ զաստիարակուած Յունաց քով, և ոյսուղիմպիսական Յունաց հակայազօր երեւեալը, անոնց մէջ ցոյց կուսար «բազում զործա արութեան» (Ազաթ. 157), և ոյ մրցանակ աղջունին՝ կամ մարզարանին յազբանակներ կը տանէր յոյն քաջերու զէմ (Ասրեն. Բ. Գթ.): Դասնալով տիրելով հայրենի աշխարհներ, կը պատմուի թէ հոն ալ ցուցեր է բազում զործա արութեաններ (Ազաթ. 144), որ մեր միացը կը տանի նոյն կարգի խաղերուն:

Ասոնց զոյսւթեան և Ծուռթեան մեր քով՝ տելի ապահով փաստ մըն է Փաւառոսի վկայութիւնը պատանի Վարազզատ թագաւորի մասին, և յի արութեամբ, կորովի մեռօք, քաջ որտիւ (234), որոյ մրցութիւնները պիտի անսնենց ստորեւ: Յաջորդ զարուն Ղ. Փարագեցին կը յիշեցնէր Մամբիկոնեան Վահանայ շղչրահանդ հոգեպէսն և մարմնապէսն, զորս անոր այրի մայրը Զուիկ տուած էր իրեն և եղբայրներուն: և թէ պատմիջու անոնց վերծազգեստներ չի խա-

դուք կամ մարզուելու պահուն կը կրէր անոնց ետեւէն (588, 572)։ Կ'ակնարիկէ նաեւ «ի զրասմունս որսոց եւ ի խաղու»՝ զոր կը կատարէին Հայք ու Պարսիկներն ի միասին (51)։ Կը յէշէ զարժեալ եւ զօգտարեր չքեզարար Հրահանզար, որոց մէջ կը կրթուէին բոլոր Հայ պատորդիք (334)։ Ժ. զարուն Գաղիկի Ա. Արծրունին Աղթամարայ մէջ իր կառուցած զրասական ասճարին որմէրը զարդարեց նկարներով, որոց մէջ նաեւ «ըմբշամարտաց պատերազմունք» (Բ. Արծրունի, 332), որ ուրեմն կը շարունակէին տակաւին։

2. Մարմնակրթութիւնն երկու մաս ունէր. մարմնոյն զօրացու ցէջ խաղիք, եւ զինուորական Հրահանզները։ Առաջիններն յատուկ էին աւելի ազնուուկան զասուն, մինչ վերջինները սեփական կը զաննեց թէ անոնց եւ թէ ժողովրդեան։ Այսպէս մեր պատմութեանց մէջ ունինք տուժմիկ պատանիներ, Սմբատ եւ Տիրան՝ որդիք Գայլ Վահանայ, Խշիան որդիք Խուլ Խաչիկ եւ ուրիշներ, որոնք այնչափ վարժ են զինուորութեան մէջ, որ պատերազմի ժամանակ մեծամանձ քաջութիւններ կը զործեն։ Եւ ընդհանուր էր այս վարժութիւնն ազնուուկան տուժմերու մէջ, ինչպէս կը զզացնէ Սերէնս, խօսելով Մամիկոնեան Համազասպի մասին՝ թէ զրասէր էր, «եւ ոչ ըստ Հայրենի ազգին վարժ են. կիրթ Հրահանզօք զինուորական վարժից» (234)։ Կը զովուի եւ Ալուս Սրկամ, քրազմանազէնն այն եւ, աջողակն ի Հրահանզօք կրթութեան վարժից մարտիք (Յվէ. Կաթողիկոս, 304)։ Եւ Լեռն Բ. իր որդին Հեթումը կը զաստիարակէ ըստ Վահրամայ՝ «եւ ի մարտից զործու վարժեալ» (236)։ Շատ բնական էր՝ որ ժողովրդեան այն մասն ալ, որ պատերազմելու պարտաւոր էր, կանխա կրթուէր զինուավարժութեան։ Փաւուուս կը նկարազրէ շինական երիտասարդ մը, որ թերեւս աւազակութենէ կը զառնար, կ'ըսէ. «Երթեալ ի մէջ, ուսւներ ընդ մէջ, թուր զզաւույ, ազնոնակազմարն զմիջումից» (266). զէնքներ՝ որ ընտանի էին իրեն։

Մարզանքները կը պահանջէին իրենց ուսուցիչներն ալ, որ անպակաս էին եւ մարզիչ կը կոչուէին (Բ. Մակար. Դ. 14)։ Այսպէս Սարկաւուգ վրդ. Ժ. զարու սկիզբները կը թուէ մեր քով ծանօթ զանեզան խազեր, եւ անոնց ուսուցումը. «Ճիշտվարժութեան եւ ազնուարութեան եւ այլոց զինուց շարժականութեան, կ'ըսէ. առաջ խրառու եւ ի մամկնուրենի; արաւեասապէս վարժութեան չիք Շաար անդեկութիւն առնուլ. նմանազէն եւ բնամարտկութեան եւ այլոց Հանդիսական ուսմանց» (Սոփերք, Գ. 36)։ Ասոնք բոլորն ուրեմն կը ստացուէին պատանեկութենէ եւ ուսմամբ, ինչպէս ըսինք: Ազնուական պատանեաց մարզումը կը կատարուէր իրենց յատուկ զաստիարակաց կողմանէ կամ Հսկողութեան ներքեւ։ Բայց երբեմն կային նա-

և, Հասարակաց մարզիչներ անոնց հետ. զոր որինակ Արշակունիք դնէլի Համար կը պատճէ Խորենացին՝ թէ նոյնարարաց զաւովեներն Հաւոքերով, ոճեծովին Հանգերձեաց զարգու և զինու, որ է զին - ուսուական արաւելակի մէջ (Գ. ԵԲ.):

Հասարակաց մարզանըը կամ անոնց Հանգերիստական ներկայացու-
յը կը պահանջին յատուկ մարզառանեներ ալ, Եղինիէն կրուսուց
դրայւած՝ յանարէն պալիստրայք նմանութեամբ (56), և Սամ-
կամբիջանարեցիէն՝ մրցարան (Նշկ. բառ.): Մրցութիւնն Յաւաց
ովէն մէր քով ևս կը կատարուէր բարձրեալ մէջ ալ, որ շատ ոս-
պարական էնն ի Տայր, բնջարէն այլուր ցուցուցած են: Իսկ հեծելու-
թեան Համար կոյին ասապարէղն, բնջարէն Շահապիվանին ու Զարեհու-
տին (Փառ. 117, 176): Բնջանուր մեռով յիշուած նաև Ալա-
բանցեղոսէ (23), և Խորենացին կոչուած ճիարձակարան (Գ. ՍԵ.):
յանարէն խպաղդրումով կուզմով:

Յ. Այժմ տեսնենք նախ բուն մարզական խաղերը, որոնց նույ-
տակն էր տալ մարմայը կայտառութիւն, ովզութիւն և զիւրացար-
ժութիւն. և որուց թուով ինն են. և զորս ովիտի կոչեմ զասական
անուններով:

Մականական խաղ, յիշուած Խորենացիէն, որ կը կատարուէր
քանիք մը Հազուով: Մէջունէ կը զրուէր զնզակ մը. և խազացողները
մէկ մէկ մական կամ զաւոզան բռնած, անով իւրացանչիւր ոք կը
ջանար իր կողմն անցընել զնզակը, և անշուշտ տանիլ մինչիւ սահ-
մանեալ կէս մը, սրով կը չաչէր յաղթութիւնը: Մէր պատճիւը զայն
անզամ մը խազալ կուտայ Շաւասով Արծրունույ և Շափուն պար-
էին՝ միարձակարանի մէջ (Խոր. Գ. ՍԵ.): Նոյնը կար ու կը յիշուէ
է. զարուն նաև. Մամբիկոնեան պատճիէն (51-2). և կը կատարուէր
«յերկիր տափարակ և զաշտային» (28): Կը Հանգերինը անոր նաև
թ. զարուն, ուր սակայն կը կատարուէր միերու վրայ, և այս մեռով
խոզալ կուտայ Դերենիկ արցայն (975ին) Արարաց հետ, որոնց զե-
րին էր. կը պատրաստէ շորջնթոց միշ մը, անով կը մանէ չի խաղ
դնէին. և տունալ զզունզն տանիք հեռազոյն, որովհազի փախչէր,
ինչպէս և ըրաւ (Ուռ. 32, Արդր. Կիլիկ. Նիդ.):

Համեւաթիկ անուն Հայկական խաղ մը յիշէ Եւսերիոյ Ժամա-
նակագրութեան Հայ թարգմանիէը (Ա. 300), բնազրէն կազմով և ի-
մասաւոյ Հետի, և որոյ յօրինուածին մէջ ունինք նկարագիրն ալ:

Վազելու մրցանց մըն էր, եւ սահմանեալ հեռաւորութեան վրայ կը դնէին նպատակ մը, որոցէ մրցանակն իսկ. եւ մրցողները միասին ընթանալով, առաջին հասնողը կ'առնէր զայն եւ կը շահէր յաղթութիւնը:

Արշաւամբը, սովորական կոչում Ե. Պարու (Ա. Մակար. Թ. 68), նման էր նախորդին, եւ կը կայանար երկայն սովորակներ զանազան անգամներ վազելու մէջ, ինչպէս Յոյներն ալ կ'ընէին: Բայց իր յէլ շատակութիւնն ուշ է մասցեր մեր քով. Յգէ: Կաթողիկոսն է՝ որ կը պատմէ Աշոտ Երկաթի մասին՝ թէ մինչընեւ պատահն էր, իր հասակակցաց հետ քրազում ընթացութիւնն եւ նահատակութիւնն քաջութեանց ուժեղակ մրցութեամբ ցուցանէր» (304): Միիթար Գօշ կը յէլ մեր քով ասոր տարբեր մէկ ձեւն ալ, «որ է զրաւ զնել եւ «ի բարձանց ի խոնարհ վազելը». Եւ կամ «ընդ գծուացըս եւ ընդ միւն եւ ընդ այլ ինչ այսպիսի զնալը» (Դաստի. 323): Ասոնց առաջինը Կիլիկոյ Հայոց մէջ ալ լինելու է, որով Սմբատ կը յէլ զայն, «ի բարձըր տեղաց ի վայր վազելը» (Օրէնք, Ձիլ):

Վազ կամ վազէ կը կոչուէր սատումը փոսի վրայէն (Եւսեբ. Ժմնկ. Ա. 286. Խորեն. Գ. Խ.), որ մին էր մարզափազերէն Յովհաց ու մեր քով: Փոխանակ նկարապրութեան՝ իր գործնական օրինակը միայն յիշուած է մեր պատմութեան մէջ: Այսպէս Վարազզատ արքայն աւազակաց հանդիպեցաւ, որոնք պատելու համար իր ձեռքէն, Եփրատի նեղուցէն անցան ու կամքջափայտը վար ձեցին, այն ժամանակ Վարազզատ վազեաց զնիքրատաւ, կը զբէ Խորենացին, իրը քուն եւ երկու կանգուն լայնութեան վրայէն. ի տես որոյ աւազակները սարսպիած՝ անձնատուր եղան: Յոյն վազողները փոքր ծանրոցներ ալ կը բռնէին զանազան նիւթերէ, աւելի քաջութիւն ցուցնելու նպատակաւ:

Լող կամ լայլը (վեցօր. 161, Ուկ. Մտթ. Ա. 107) նոյնպէս մարզական խազերէն մին էր, որով Հայերը վարժուած, շատ անզամ այդ կերպով կ'անցնէին իրենց լայն եւ յորզաջուր գետերէն: Տրգատ պատերազմի մը մէջ կը վիրաւորուի. կը հանէ իր եւ ձիուն զրաւները, իր կռնակին կը կազէ, եւ մին ետեւէն քաշելով, «ի լուրջ կ'անցնի Եփրատէն» (Ազաթ. 158). Նոյն ձեւով կ'անցնի նաեւ Վահան Արմերիկոնեան՝ կ. զարուն՝ Արածանիէն (Յգ. Մամիկ. 51): Ունինք նաեւ բանակաց համախումբ անցքեր. ինչպէս Վարդանանցը՝ կուրքէն (Փարս. 193) եւ Տղմուտէն (Եղիշ. 91). Վահանանցն՝ Երասինէն (Փարս. 524—25). Սմբատին՝ Արածանիէն՝ (Դեւնիզ. 181), եւ Արատ արքային՝ Կուրքէն (Ասող. 158): Պատանեաց ջրի մէջ լողալու

փորձերն ու կը յիշեն Միւ. Գոչ (322) ու Սմբատ (լու) : Եւ նոյն ըլլ-
րառանքին զու զնաց Լեռն Բ.-ի սրգին Ալինախ, որ Տարտոնի գետին
մէջ լոգալու պահուն մասն ունեցր տանիկ ձին, որ կից մը զարկաւ
անոր զիլին ու սպաննեց (Սամ. 156 - 57) :

Ետմիարաբառուրիլլ ուժի զվարաւր փորձերն էր, մանը նկարա-
դրութ Յաւուց բոյ, մինչ Շումիւնն օրինակներ միայն պահած է
մէր մատ: Այսպէս Տրդաւ Հախիսինեանց վկայարառնաց շինութեան
ասթիւ: Մասիս լուսնէն Հայկարարք կոնսակին բարձուծ մեծամեծ ու
զգաւորացարք քարեր, կը տանիկ անոնց նահատակութեան տե -
ղը (Ազաթ. 576): Մանուէլ ու Կամս Մամիկոնեանց Հալածուած Շա-
պուշէ, երբ Հետիսոն Հայուսուան կը զանային, Կոմակ ուղիքը
ցաւեցան, և Նզբայըը զայն իր վրայ առած, տանիկ տասն հրասախ
կը տանիկ կը հասցնէ Հայրենի աշխարհը (Փառ. 239): Հակայալօր
Սմբատ Բագրատուածուոյ մասին, ապրած Զ - է - է. զարուց միջնէ, կը
պատճուի մէ կոտչելով ծառի մը ճիւղին, սրունջներովը կը պրէցը
Հեծած մին ու կը բարձրացնէր զիտունն: այնուիս որ զօրքերը զար-
մանք ու սարսափ կը զգային (Սկր. 90): Իսկ ըստ Գոշի՝ ծանրա-
բարձութեանն իր սրով արգէն մրցութեան նիւթ էր երիտասարդոց
միջնէ, և զիրար կը զբակէնք՝ զիրցնելու քարեր և այլ նման ծանր
բաներ: և Հրապուրքի զարձնելու համար զբաւ: կը զնէին (323):
Նոյնը կար և Կիլիկիոյ մէջ, ինչպէս կը վկայէ Սմբատ: ողբավով
ծանրը իրք զիրցնեն կամ ուժփորձուկ այննեւ (Օրէնք, ճիբ):

Ըմբշամարտ կոմ զիրկիլընիլիամ կրիս (Պոկ. Ա. 70, Եւսեբ. Ճմնկ.
Ա. 288) յայտնի է միշտ մէր պատճութեան մէջ իր զոյսւթեամբ,
բայց ոչ մանը նկարագրով, զոր կը զանենց Յունաց քավ: Այսպէս Ե-
պիէ կ'ըսէ այլարանորէն: Ճմնկնեաց իրրին զըմբշամարտիկ, ոճ իւ-
զամբ Քրիստոսի, զի մի կուռեցնն ի քեզ ձեռք ախոյանին» (164):
Ակնարկեցինք կանխաւ: Գոզպէկ Արծրունույ սիրած ու նկարած «ըմբ-
շամարտաց» խողիքուն: և Հաստիվերացինն կը յիշուին Կարսի «ըմ-
բշամարտաց» (62): Խորաքանչիւր «մարտուայց», կ'ըսէ Ազնիկ, մե-
ծապէս նսխանմայոյզ էր իր աշակերտաց յաջողութեան, և կը պա-
հանջէր անորմէ մեռնիլ պատուով, քան յաղթուիլ ի վհաս իր և
ուսուցչին անուան: Այդ պարագային պատիժ կ'ընդունէին ուսուց -
չին, և մինչեւ անզամ մահը (57): ապացոյց՝ թէ կուռզներդ զե-
րիներ կամ սորուկներ էին: Սարգիս վրդ. ժի. զարուն կը վկայէ՝ թէ
յաղթականն իր շահուն յաջողութեան վրայ նախ կը պարծէր հան -
գիսականաց տանիւ: առա կը մատնեար «մարտուայրին» կամ մըցանքը
պարարտապին, և բարձրիվուի կը պահանջէր պակը (118):

Կախամարտիկ կամ բախամարտիկ (Եւս. Ճմնկ. Ա. 285, 287), որ

է ծանօթ զայրենի կոիւը կոփի Հարուտեներով, թէպէս ընդուժուած քաղաքակիրթ ազգերէ : Վարազզատ թազաւորն առոր ախոյան մըն էր, Պիտուի մէջ զպուհամարտիկն յազթելով (Ասրեն. Գ. Ա.), Ռոկերբանի թարդմանիւը կը յաւելու նոյն խաղն իրրեւ ծանօթ Հայոց (Մեկ. Պոզ. Ա. 816), եւ Սորդին վրդ. տակաւին կ'ակնորկէ նոյն գրանմարտկութեան» (Սովերք, Գ. 36) : Յաւեաց քով ունէր իր տեսկները, որոնց մին էր ազանկրատիոնը, խառնուրդ բռնամարտի եւ ըմբաւարտի, նպաստակ ունենալով յաղթել որ եւ է մեւով. եւ բուռ զայս կը մատնանչէ մերս Նորեկիցին, յիշելով իւղի օծումն զարուհամարտիկ մերկամբցանակ ըմբիշաւ (256) :

Դազանամարտի յիշատակութիւնը չկայ մեր աշխարհին մէջ, առկայն ունեցած ենց անձննեց՝ որ առոր մէջ ալ փայլիր են Հայաստանին գուրուս : Այսպէս Վարազզատ առիւծներ կը սպաննէ Արեկ քազզաք մէջ (Ասրեն. Գ. Ա.), Խոկ վերոյիշեալ Սմբատ Բաղրատունին Բիւզանցիոնի կրկէսին մէջ բանցով արջ մը կը մահացնէ, չը մը կը զակն ու եղջիւրները կը թոփէ եւ առիւծ մը կը խեղզէ (Ասր. 90-91) :

4. Կ'անցնինք այժմ զինուորական հրահանգներուն, որոնք անհատական օգտին աւելի նկատի ունէին Հայրենի աշխարհին պահպանութիւնը. եւ այս պատճառու ալ մեծապոյն կարեւորութիւն ունէին քան նախորդ Հայարակ մարզանքները. որով եւ աւելի ընդարձակ և սահպողական էին Հայ երիտասարդութեան :

Սուսերաձգութիւնն էր անոնց առաջինը, յորում հայ պատանին արդէն ի հնուց վարժ էր : Դ. զարու ունինք օրինակը Մամիկոնեան Արտաւազզայ, որ տակաւին զպատանեակ մը կայտա անմորուած, սպարապետին զալոտին կը մտնէ ճակատամարտի մէջ, եւ Մերուժանայ զօրքերէն շտաբը ընեղ սուր համեմաց կը կոսորէ (Փաւմ. 254) : Վարազզատ արցայ, նոյնպէս տիկնով մանուկն, եւ հինգ ախոյներից հետ միանզամայն նակատան, հինգն ալ կը սպաննէ Հոռուերաւ (Ասր. Գ. Ա.) : Եւ Գագիկ Արծրունոյ տաճարին նկարներուն մէջ կային նաեւ զուտերամերկաց հոյլը մրցելով իրարու հետ (Արծր. 332) :

Աղեղնաւորութիւնն կամ նետաձգութիւնն ալ մեծ յարգ ու խնամք կը վայելէր ազգին մէջ, եւ հոչակուած նաեւ սուր աշխարհինը, այսպէս որ Հոռմայեցի քերթողն Որատիս կը գրէր Հայոց մասին թէ փախչելու ժամանակ խոկ տաղեղամբն տհաւորց էին : Այդ վարժութիւնը կը ստացուէր նոյնպէս Հրահանգութեամբ, ինչպէս կը պատմէ Ասրենացին Արտաշեսի Համար՝ թէ իր Տիգրան որդին կը յանձնէ Վարտան պատանույ մը, որ հոչակուած էր չի նետաձգութիւն կորովութեան», ուսուցանելու այն արուեստը (Բ. ԺԱ) : Մամի-

Հանձնու Վաստակայ գործերը Փատոսու կը առջմանից բազեվճառքը
անդրէոցք կորովիքը (130)։ և Փարապեցին՝ Մասիկոնեան առնմն «ի
նետուազութեանն զեղեցկաձիգը և զիսպեցուցովը» (387)։ Խրենցմէ
ժերոյիշեալ Արտաւազոց պատանին Մերուժանայ նշանակրէն յարձա-
կում կրկնով, կը լարէ աղեղը, նեաը կ'անցնէ անոր զրահին պարան-
ներէն և զետին կը տառպալէ զայն (Նոյն՝ 254)։ Վարազզատ նոյն -
պէս կը զովուի իրրեւ «յոյժ կորովի նետուազութեամբ»։ և բերզի
մը վրայ յարձակելով, ատանեւով Հազի նետահար վար կը թօթափէ
(Խորին. Գ. Ա)։ Դազար կը պատմէ՝ «թէ չափին Վահանայ գործերը
զիշեր մը Պարսից զակշին զիմոց երթարով, անդատարափ շառաչ -
ճան պէս» նետուամիզ սասանկութեամբ զզունզու Պարսից աշարքեկին» (459)։ Կամբառ Հախովինեանց շարտականին մէջ զնայր կը կոչէ Շկո-
րովիք Հաստամիզ աղեղաց։ և Յովէ. Կաթողիկոս Գիորգ Շահանի
գործոց համար կը պատմէ՝ «թէ պղրեթէ ի մազոյ ոչ զրիպէին» (445)։

Սարկաւագ վրզ կը վկայէ՝ թէ Հայը կը շարունակէին ուսունիլ
նետուազութիւնն ի պատանեկութեան (Սափերք, Գ. 36)։ Խոկ անոր
հրատարակայինն մրցութիւնը կը կատարուէին Հետիսան կամ միավ։
Այս վերջինն իսկ կը նկարագրէ Աղաթանգեղոսո այլարանօրէն, յիշե-
ով մին Հանձնելը, սասպարիզի մէջ մտնելը, արշաւելու ժամանակ գէ-
պի նպատակի զաւուայր, աղեղը լարելն ու նեան արձակելը (23)։

Նիզականահարուրինն ալ կար ու կը կարօտէր առանձին հրահան -
զութեան, թիջուկ ունեէին և Յոյները։ և Գրիգոր Տզայ Հայ մարզա-
նաց կարգին կը յիշէ նիզականիրքն վահանին» (Ողբ. Երուսալ.) զորս
միասին կը կրկնի մարտի մէջ ևս։ Կան նշանաւոր գէմքեր ու զէպչեր
նաև, այս մասին մէջ։ Մասնէէլ Մամիկոնեան ու Մերուժան Արծրու-
նի մնամարտութեան կը բանեին, և իրարու նիզակաց հարուած -
ներուն ներքեւ միասին կը առազարին միերէն։ Այդ պահուն Բարիկ
Սիենի կը հանին, նիզակը միէն կը վարոէ զրահասպատ ուրացողի կո-
ղին, և զայն գետին կը զամէ (Փառա. 254)։ Վելլերրանտ 1212ին
ներկայ էր ի Կիլիկիս ջրարհնեաց Հանդիսին, որ յետ սրբազն արտ-
րուութեանց՝ մեծն Լեռն իր գործերով զաշոր զնաց. և Հոն, կ'ը-
սէ, զպարակաս երիցարներով արշաւելով, և նիզակիներ խորտա -
կելով, զինուարական խոդեր կատարեցին» (Սիսուան, 476)։

Տեղբնկեցուրինն փոքր նիզակի գործածութիւնն էր, որ բանած
կը նետէին թշնամիաց, և որ մեծազոյն ճարտարութիւն կը պահան-
ջըր։ Մակարոյեցոյ զիրքն երբ կը յիշէ սկաւուակի խոպը, որ չկար
մեր քով, հայ թարգմանիշը զայն կը փոխէ «արդնընկէց տեղընկէց»
Համանիշ բաներուն (Դ. 14), զպացնելով ասոր զայութիւնը մեր քով
և զարուն։ Խորենացին պատմելով Արշակայ մասին՝ թէ Շիզակն

իւր բոլորատէնք կամ աշաէն նետելով, «խորապոյն» նստոյց» իր կանգնած երկանաքարին վրայ (Բ. Բ.), կը վկայէ աւելի խաղին. ի - բահանութեան՝ քան պատմական իրողութեան մը: Մարզանքս կը կոտարուէր Յունաց քով Հետիուան կամ Հեծած. նոյնուէս էր եւ մեր մէջ, որով Առքենացին կը չեշտէ Արշակայ ձեւն՝ չի Հատեւուկուց:

Չարսաֆարաւրիւմը նոյնուէս ծանօթ էր մեր քով, լինելով պատերազմի զէնքերէն մին, եւ զանազան անզամներ յիշուած: Առքենացին կը գովէ Տիկրանայ բանակը՝ թէ զպարաւորքն առ Հասարակ դիպազուունքը էին (Ա. Ի.): Յունան Մամիկոնեան կը պատմէ՝ թէ Հայք է. զարու կոփեներուն մէջ նետերով ու զպարաւարօքը մեծ ջարդ կուտային Պարսից (39,48): Առոր զործածութեան կը Հանդիպինք նաև յետոյ շատ անզամներ. եւ Գրիգոր Տզայ կը յիշէ իր մարզիկ - ներն ալ. «Ո՞ւր պարսաւորք ճահովակին» (Աղք. Երուազ.):

Գլարձակուրիւմը, որ է՝ ճեռամբ զիլ կամ վիր նետելու զործը, նոյնուէս մասն էր պատերազմի, եւ կանխաւ վարժութիւն կը պա - հանջէր, զոր կը ցուցնեն Հայք յաճախ: Այսպէս երբ պարսիկ մոյն - ըը Վարդանանց օրով խուժեցին Հայստան, Ղեւոնդ եւ Խողովուրդը ովիրզո ի ճեռն առեալ, անոնց գլուխները չարզեցին (Եղիշէ՝ 44): Նաև Է. զարուն Հայքերը ճակատելով Պարսից դէմ, զլօքը եւ ուրիշ զէնքերով ծանր կոտորած տուին անոնց (Յ. Մ. Մամիկոնեան, 27, 39). Եւ թշնամի այրումնիոյն դէմ ելնելով, «ջախարզ առնէին» անոնց ե - րիվարաց ճակատները, շխնայելով եւ ոչ հեծելոց (Զենոր, 45): Գուր - ուէն Արծումնոյ մէկ ճակատամարտին մէջ ոսմիկն անոր ողնութեան փութաց նոյնուէս քարամբրք (Արծր. 165). եւ անուանին Այժեամ 1196ին Անոյ պարսովին վրայ կանգնած, Արքեներն «Հայածական» առնէր քարամբրք (Սամուէլ, 126-27):

Հեծելունիւմն Հայոց պարծանքներէն մին եղած է, եւ մեր այ - րումնին Համբաւ վայելեր է միշտ օտարաց առջեւ, որոնք շատ առ - զամներ անոր օգնութիւնը խնդրեր եւ յաղթութիւններ շահեր են: Իսկ մեր պատմութիւնը կը թուէ զանազան Հայ ախոյմներ հեծելու - թեան մէջ, զորս ծանր կը լինէր յիշել Հոս մի առ մի: Առոր ուսումն Հայ մարզական Հրաւանդաց մատն էր. եւ առոր ապացոյց են մեր Հետ առառէններ ևսմ միարձակարանք՝ զորս տեսանք կանխաւ: Վանայ մօտ եւս կար «Ճիրնթացիկ ասպարէզն» (Արծր. 268), որ որ ժո Գառնի Առումուստն «ճախիր տահալ ճեմէր» ուրիշ ապատաց Հայ (Յ. Լոմոն. 222): Սարցաւազ վարդապետնեւ ալ ծանօթ էր այս մարզանքը (Սահերք, Գ. 63): Եւ Շնորհաւոյն կը յիշէ Հայ զինուու - րութիւնն անպահան չի խրախնանութիւնս խաղուց միջնթացից (Նա - մակ. 66): Մինչ տեսանք հեծելութիւնը նաև խան ճակատախուղի,

լողի, ազեղնաւորութեան, նիխակահարութեան և. տեղընկեցութեան Հետ, որոնց համար մեծապոյն նարարութիւն կը պահանջուէր Հայ պարմանէին, քան երբ անոնց զառ կատարուէին: Զաքարիա կաթողիկոսէն և. ուրիշներէ զիսներ ձիերու դրժանութիւնը նաև. Հարանիւաց տմիւ, փեային, Հարսին ու Հարսնեւորաց կողմանէ՝ եկեղեցի Երթաւու. և. գառնալու. ժամանակ (Հայութին, 73):

Որոր վերջին ժարգանքն էր Հայոց ու Պարսից, նպատակ ունե - նայով ոչ միայն որկորին յազուրզ տալ, ոյլ և. Հրուանզել երիտաս - սորդութիւնը զինաշարժութեան մէջ. անսակ մը զինուորական պատ - րասաւութիւն էր: Այսպէս Մեծն Տրդատի համար կը կարգանք՝ թէ որ Ճի որսի կ'երթայ առնենայն զօրացը Հայ (Ազաթ. 164). և. Մա - նուէլ Մամիկոնիան նոյնը կը հրամայէ Բազրեւանզայ մէջ առնենայն Հայոց զնզինք (Փառա. 252): Այնչափ կարեւոր ու յարդի էր այս կրթութիւնը, որ Վահան Մամիկոնիան Հայ ուրացովները կը պար - սուէր Նեխորայ առջեւ իրեւ անպէս մարդկիկ և. «լքեալց յորսոյ» (Փառա. 511): Պազար յիշատակը կ'ընէ նաև. Ե. զարու ուրսոտենչ տպասացն, որոնք իրենց զաւակներով յաճախ այդ դրօսանքին հան - էն կը յազգին՝ Համբուն կամ ձիերով (26. 27. 337 - 385: Շատ ևն սրբնակներն այս հրահանզութեան. և. առ այս կային նաև բնական կամ արտեկուով պատրաստուոն յատուկ վայրեր Հայաստանի զա - նազան կողմերը:

Առներ են Հայ անցելոյն մէջ նախօթ ժարգանքները, որոնց Հա - յու ու յիշատակութեամբ շատացայ Հռո. իսկ իրենց մանրամասն նկարագրութիւնը առած ևմ տանենքն Հատորի մը մէջ, «Շատիմբա - րակութիւնը Հին Հայոց բավէ», որու կարող են զիմել Հետաքրքիրներ:

Ասիթն է միանզամայն յայանելու. մեր մարմակրթական միու - թեանց՝ ջերմ բազմանքը՝ նորոգուուծ անսնելու. անոնց խազերուն մէջ մեր նուինեաց այս հրահանզները, որոնք Հայ մարդիկներուն եւ Հանզիսականաց առջեւ պիտի նորոգեն Հին Հարց յիշատակները, պի - տի նպաստեն առելի պնզացներու նոր սերունդին կազն անոնց Հետ, և. Հայկական յատուկ նկարադիր մը պիտի տան նոյն կազմակեր - որութեանց:

Հ. Վ. ՀԱՅՈՒՆԻ



ՀԻՆ ՀԱՅՈՑ ՆԱԽԱՍՏՐԴԵԱՆ ԽԱՂԵՐԸ

.....

Անձի՞ն Հին՝ Հեթանոս Հայերը « Նաւասարդեան խաղեր » : Եթէ այս՝ որո՞նց էին այդ խաղերը : Քանի՞՛ հասու ու տեսակ էին : Բ՞այց մանրամասն պարագաներով տեղի կ'ունենային անունը : Միայն Հայոց Նաւասարդի տօնի՞ն կը խաղացուէին՝ թէ ուրիշ առիթներով աչ : Հայերո՞ւն յատուէ էին անոնք՝ թէ ուրիշ ժաղավորդներէ տօնուած էին : — Ահա կարդ մը Հարցումներ, որոնք խելոյն մեր առջեւ կը ցցուին, երբ կը մեռնարկենք Հին Հայոց Շնաւասարդեանը բառուած խաղերու վրայ փոքրիկ քննական ակնարկ մը նետել : Հարցեր, զորոնք որքան հեշտ է Հրապարակ զնելը, ե՞նչքան զժուարին է անոնց զոհացուցիչ պատասխաններ գտնելը :

Հին Հայոց Նաւասարդ 1ը՝ Հայոց Նոր տարին ու միանգամայն Հունվարի տօնն էր : Խոկ Նաւասարդ 1ը՝ կը Համապատասխանէ ներկայ Նոր տարարի Օգոստոսի 24ին : Հետեւարար այդ օրը՝ թէ՛ իրրեւ Նոր տարւոյ եւ թէ՛ նաեւ Հունվարի տօն՝ մեծ շքեղութեամբ կը տօնախործ՝ բռւէր Հին Հայերու կողմէ : Այդ օրը նուրիրուած էր — ինչպէս ջանացած ենք ապացուցանել մեր «Հին Հայոց Նոր Տարին» աշխատութեան մէջ — երկու ազգային զերապոյն դիս — Արամագիայ եւ Ամահիսի — , որոնց ի պատճի Թագրեւամի զաւասի Թագաւանն կամ Դիցաւան զիւղաքաղաքին մէջ ցնծատօն կը կատարուէր վերոյիշեալ գեց մեհեանին (կամ թերեւ մեհեաններուն) շուրջը, ուր խուռներամ կը զիմէին Հայաստանի 15 նաւանդներու բնակիչները :

Ազարամգեսս ու Խորենացի հետեւեալ խոսքերով յիշատակու թիւնը կ'ընեն տօնիս :

« ... Յառաջազգյն կարծեալ սմունեացն պաշտաման՝ ի ժամանակի դիցմ ամանըրայ ամենաքեր նօրոց պատց տօնից հիւրընկալ դիցմ Վամատրի, զոր յառաջազգյն իսկ ի նմիմ սեղուոչ պաշտէիմ՝ յուրախուրեան Նաւասարդ աւուր : (Աղաթանգեղոս, Պատմութիւն Հայոց Վեհեանիք 1862—էջ 623) :

« Յորում պատուի՛ (Յարդենամ) ի մենանիցն պաշտամանց, վերջին Տիգրանայ արքայի Հայոց պատաւեալ զգերեզման եղրօմ իւրայ Մածանայ Քրմապեսի ի Թագմացն աւանի, որ ի Թագրեւամի զաւասի, բազին ի վերայ գերեզմանին շիմեալ՝ զի ի զահիցն ամենայն անցաւարք վայելեսցեն, եւ ըմբումիցին հիւրք երեկորիւք : Յորում եւ զիմի Վաղարշ տօն աշխարհախումբ կարգեաց ի սկզբան ամի նորոյ, ի մուտն Նաւասարդին» : (Մովսէս Ասրենացի, Պատմութիւն Հայոց : Վեհեանիք 1843, էջ 146) :

Հեթանոս Հայուսանի ամէնէն մեծ ու ամէնէն ժողովրդական տանիքին մէկն էր Նուռասարդ լի տօնը^(*)։ Այդ որը ժողովուրդը իր արտի հանձքէն, պարուէզի պառուզէն ու անասնոց ծնունդէն գուշանուէր կը բերէր մայր Հայրենիքի ոլիութիւն պարաբռութեան արքն Արամազպայք։ (Ազար - էջ 106) Հայուսանի գրիցահօքն (անդ՝ էջ 590) ու մէծին Անահաւայ, որ է «մայր... բարերար ամենայն մարդկան ընութեան» (անդ՝ էջ 51 — 52), որով կեց և զկենդանութիւն կը երկիրա Հայոց (անդ՝ էջ 61)։ Իսկ ինչը՝ ժողովուրդն ալ միւս կողմանէ վայելակից կ'ըլլար ոչիցն ամանորայ ամենարեր նորոց պազց ամենց հիւրենիւայ դիցն Վանատրիւ դուներւն։


Էմինեամի կարծիքով (Մկրտիչ Էմին, Համասութիւնը ի վերայ Հայկական Հեթանոսութեանց Բարզմ. Յովհ. Մկրտիչ Ս. Կրտ. Տէրոյնց : Արմաշ 1875, էջ 26), զեց որ կը տեէր այս ժողովրդական առանձմբութիւնը, որուն միջնորդին բոլոր պահութեաներն ու առարկաները Բազուանի մէկնանին չուրդի կ'իջևանէին ու Հոն թէ՛ գիշերելու սիւնան^(**) և թէ՛ միանզամայն կերպակուր կը զանէին։ Արենացին կ'ըսէ. «Զի ի զուրցն ամենայն անցաւորք վայելեացէն, և ընդունիցին հիւրը երեկօթիւք»։

Մեր կարծիքով լատ Հումանակուն է՝ թէ Հայ Բազուարակուն առնեն ու Հոյ պատուին եւս իրենց ներկայութեամբը չուր ու փայլ կուտայքն համազպային այս մեծ անամբութեան։

Արդ, Հոս կրկին անզամ Հարց կուտանք մենց մեղի. ունէին Հայքը նաւասարդան այս տօնին առթիւ յատուկ խազեր ու զրուանքներ, որոնց կարեյի ըլլայ մէկ բառով «Նուռասարդան խազեր» յորդորջումը տալ — Ազարանգեղուս ու Արենացի, որոնք լափուած ու կնուած վերսիշեալ ճզճմի բառերով Հազիւ յիշատակութիւնը կ'ընեն նաւասարդի կամ Հայկական Ամանորայ և Հունձքի տօնին՝ բնականարար որ և է յիշատակութիւն ու ակնարկութիւն չեն ըներ նոյնին։

(*) Թէ ի՞նչքան մեծ նշանակուրին ամենը այդ տօնը հայ հերանոսուրեան շրջամիմ՝ ամիկ՝ ալ յայտնի կ'ըլլայ որ, երբ յետոյ Ս. Գրիգոր Լուսաւորիչ զայն քմզելով անոր տեղը փոխանակեց Ս. Յովհաննիւ Մկրտչի և Ս. Արամազիմէսի յիշատակը՝ կը գրէ պատմազիր թէ. «Եւ վիշատակս վկայիցն բերելոց ժամադրեաց տօն մեծ հաշուելի» (Ազարանգեղուս. անդ էջ 612), մոռցմել տալու համար նոյնիմը։

(**) Կամ՝ օրեվամ. Արամազպայ «Վամատուր» յաքորդումիմ իմաստն ասէի առնաւած է. «Վամատուր» կը նշանակէ վամ կամ բնակարան տաւող։ Տես՝ և Մամակաւմի, նառ. ի։



տօնախմբութեան մանրամասն պարագաներուն եւ յառկապէս այդ առթիւ տեղի ունեցած խաղերուն եւ զրուանքներուն մասին :

Թէեւ Ազաթանգեղոսի առ առութիւնը . « Զոր յառաջազոյն իսկ ի նմին տեղուո՞ պաշտէին յուրախութեան նաւասարդ աւուր», բայս - կանապէս մասնակիւ կ'ընէ՝ թէ շատ մեծ ուրախութեան ու ցնծու - թեան տօն մըն էր Նաւասարդի այդ տօնախմբութիւնը Հայ ժողո - վուրդին Համար՝ սակայն անհնարին է ուրախութիւն այդ բանին մէջ ընդնշմարել այն մանրամասն պարագաները, որոնց այդ ուրախու - թիւնը կ'առթիւն ու զայն յառաջ կը բերէին։ Որո՞նք էին այդ ուրա - խութեան աղղակները։ Արդեօք Ամանորայ եւ Հունձքի աստուածոց մասուցուած յաշտերն ու այդ առթիւ տեղի ունեցած պէս պէսնուիրա - կան արարողութիւններն էին անոնց։ Թէ Հայ քաջերու բնրչամար - տութիւնները, սրախաղերը, միարշաները, նեսրնկեցութիւններն ու խմբական սրասրդութիւնները։ Արդեօք ճարոսար լարախաղացններուն ու մեռնածուներուն Համայիշ խաղե՞րը՝ թէ Հայ զուսաններուն ու երա - ժիշտներուն բնմադրած նուազաւանդէսները։ Կամ թէ նոյն ինքն Հայ ժողովուրդին յատուկ տօնական երդե՞րը, գոյզզոյն պարե՞րն ու խա - ղե՞րը։ Կամ թերեւս այս ամէնուն Համադրութի՞ւնն ու զումա՞րը ։ Զենք զիտեր։ Ու Հայ Շնազոյն պատմապիրներն ու մատենապիրները լուած են այս մասին։ Յետազայ անմիջական դարերն ալ, որչափ զե - տենք, այդ մասին չունին կարեւոր ակնարկութիւն մը :

Շատ ուշ, ԺԱ. զարուն է որ կը գտնուի Հայ ուսումնասէր մատե - նազիր մը, որ ուշ կը զարմէի իր ժամանակի ժողովուրդին բերնին մէջ շեն եւս երգուած էին Հայ նաւասարդեան տօնական երդերու պա - տառիկի մը, ու կը փութայ գուրզուրու ինսամբով մը զրի առնուլ ու իրրեւ թանկապին ազգային աւանդ՝ զայն յետազայ Հայ սերունդնե - րուն փոխանցել։ Խոկական պատառիկ մըն է այն, երդի, անդին ու զոդորիկ՝ ոսկեզնիկ բարբառով ու արուեստով յօրինուած։ Անոր վերջին երկու տաղերը միայն կասկածելի կը մնա՞ թէ իրենց բո - վանդակութեան եւ թէ, մանաւոնդ լիզուին տեսակէտով։

Գրիգոր Մագիստրոս (— 1058), որուն կը պարտինք Նաւասարդ - եան տօնի մասին այդ միակ փոքրիկ բանաստեղծական գոհարը՝ իր նամակներուն մէջ կը գրէ՝ (Կ. Կոստանդնաց, Գրիգոր Մագիստրոսի թղթերը։ Ալեքսանդրապոլ 1910, էջ 87) թէ ինքն անմամբ լուած է ա - տոր Հայ ժողովուրդին բերնին մէջ տակաւին երգուիլը։

Շատերուն ծանօթ է արդէն այդ երգը, բայց մենք անզամ մը եւս յառաջ պիտի բերենք Հոռ՝ ցոյց տալու Համար անոր մէջ ակնարկուած էին Հայ նաւասարդեան տօնի զրուանքներին կամ խաղերին զոնէ մէկ Հատը :

Ահա այդ երգը -

«Ո՞ւ տայր ինձ զծուխ ծխանի
Խ զառաւօսն նաւասարդի ,
Զվագելմ եղած ու զվագելմ եղչերուաց .
(Մե՛ փոք հարաւա՛ և քմրկի հարկանշա՛ ,
Ծրպէս օրէն է բաղաւրաց)*** :

Նաւասարդեան տօնախմբութեան նույիրուան բանաստեղծութիւններէն այս այն միակ երգը , որ մեր ձեռքն Հասած է եւ այն ինչոյնէն բախե՛ տառեռմէկերորդ զարու քրիստոնեայ Հայ ժողովուրդի բերնէն զրի անձուած ու աւանդուած : Տառեռմէկերորդ զարու Հայ ժողովուրդը զեռ անձուաց պահած էր զարդ ու կ'երգէր՝ թիրեւ ցանկայի միերապրում մը ունենալու . Համար ա՛յն բերկրայի ուրախութենէն , զոր վայելած էին իրեն հին Հայրերն ու նախնիքները Շնաւասարդի տառաւորը , կամ շյուրախութեան նաւասարդ աւուրց :

Մո՞վ է այս սիրուն երգին Հեղինակը : Ե՞րբ յօրինուած ու երգուած է ան : — Եթէ Հայ ժողովրդական աւանդութեան Հարցնենք՝ ան կ'ըսէ թէ մեր Արտօնչէ Պարրին թագաւորն երգած է զայդ : Զենց գիտեր թէ ինչ արժէք էր ներկայացնէ ժողովրդական այս բերանացի աւանդութիւնը . սակայն կը թուի թէ ասոր իսկական Հեղինակը՝ ո՞չ թէ մեր Հեթանոսութեան շրջանի , այլ մեր քրիստոնէտական շրջանի առաջին զարու . կամ զարերու ժոայլին մէջ զեռ երկար ատեն անեանօթ պիտի ժնայ : Անոր բնթերցումէն մենք այն տպաւորութիւնը կը սահանանք՝ թէ անոր Հեղինակը խոր վիշտ ու ցաւ մը ունի նախնին Հեթանոս առնին ու ուրախութեան կորուստին պատճառաւ : Սեւ թախինով մը Հին Նաւասարդին կորուստը կ'ողբայ , զայն կ'երազէ ու անոր կարօտավէ կ'այրի : Չափազանցութիւն չըրյար , Հետեւարար , երբ ըսնեց թէ անոր երգիւը՝ չորրորդ կամ Հենգերորդ զարու զեռ սրտով ու Հոգիով Հեթանոս մնացած Հայ բանաստեղծ մը ըլլալու է :

Ինչ որ ալ ըլլայ ինեղիրը՝ այն մեղի Համար կարեւոր է սակայն՝ որ այդ երգին մէջ յայտնապէս մատենանիւ կ'ըլլայ թէ Նաւասարդի տօնին առթիւ որպրդեւրիսմ անզի կ'ունենար : «Զվագելմ եղանց եւ զվագելմ եղչերուաց» : Եւ այն՝ մատենաւրապէս Խմբական որպրդուրիսմ է Հագ յիշատակուածը : Վասն զի որքան ալ երգին վերջին մասը կառկածելի ըլլայ**** սակայն ամրողջովին , այսինքն՝

(***) Է. Կոստանդնաց , ամէ :

(****) Հ. Ցովուկի Ա. Գարըրմեան (Պատմուքիւմ մատենապրութեան Հայոց . Վ.իշեմա 1851 , էջ 40) յառաջ բերած է երգը՝ դուրս բռնլով ամոր վերջին տողը («Ծրպէս օրէն է բաղաւրաց») : Խոկ

« Զվարդեն շէն սկսած մինչեւ և թագաւորաց շին պարզ իմաստը — նոյնիսկ վերջին մասը նկատի շառնելով ալ — յայտնապէս խմբական ու բազմութեամբ կատարուած որսորդութիւն կը մասնամշէ : (*****): Հետեւարար այսչափը գոնէ ստուգապէս կրնանք ըսել՝ թէ մեր նու և ասարդի կամ հին Ամանորայ տօնին առթիւ իրրեւ դրօսանք կամ խաղ՝ որսորդութիւն եւ յատկապէս խմբական որսորդութիւն տեղի կ'ունենար :

Ի հարկէ, տարակոյս շունինք թէ բացի որսորդութենէն՝ ուրիշ զանազան խոզեր ու զուարձութիւններ ալ տեղի կ'ունենային տօնեալու այդ մէկէ աւելի օրերու ուրախութեանց տօնեն, սակայն զժամիւ տութիւնն այն է՝ «որ այդ մասին շունինք յիշտոտեկութիւն հնութենէն» : Հաւասականութենէն զուրկ չէ, օրինակ, ենթադրել թէ Հայկական նաւասարդեան տօնին առթիւ նլլազայի հին ողիմագիական խոզերն եւս կը խաղացուէին մերիններուն կողմէ, ուր քաջերն ու յաղթականները զավճիններու բրարիոններ կը խրէին : Այս մասին սակայն մակարերութիւններ լոկ կարող ենք ըսել, շունենալով ի մերին որ եւ է փաստացի վկայութիւն :

Աւելի հաւասականորէն կրնանք ընդունիլ թէ նորագոյն հայ ժողովուրդի ամանուային տօներու (օրինակ՝ Վարդավառի) առթիւ տակէ դեռ մինչեւ 20 տարի առաջ Հայաստանի զանազան զաւտոններուն մէջ տեղի ունեցած խոզերէն գուսեմարու կամ ըմբշամարտը (Կիւլէշ), մականախաղը, ծիարշաւը, ցլամարտը (Ճանաւանդ գովշամարտն) ու դեռ կարգ մը նմանները՝ մնացորդներ են հին նաւասարդեան խոզերուն :

Այս հարցը կարօտ է տակաւին խորագոյն ու մանրամասն ուսումնասիրութեան մը :

Պավելի:

Հ. ԵՓՐԵՄ ԳՈՂՈՍԵԱՆ

վերջընթեր տողին («Մեր փող հարուաք եւ քմբի հարկամիաք») համար կ'ըսէ : «Վերջի տողին զանէ անարատ մնացած լլլալում երաշխաւոր կենալ չեմի կրմար»: (Մանօք - 3):

(*****) Որսորդութիւնը եմին Հայերու շատ սիրելի մէկ գրօնամբն էր. մասմաւորապէս թագաւորմերն ու իշխանները յանախ կը կատարէին զայն մեծ բազմութեամբ ու հանդէսով : Ումէին նաև յատուկ որսորդութեան վայրեր : Ոչ միայն իրը գրօնամք, այլեւ իրը զիմուրական կրութիւն, ննաւաճութեան ու զիմաշարժութեան վարժութիւն կ'ըսէին զայն :

ԽԱՂՆ ՈՒ ՄԱՐԶԱՆՔԸ ՀԱՅՈՑ ՄԵԶ

ՔԻՉ ՄԻ ՊԱՏՄԱԿԱՆ

«Այլ երրեմնի մականական խաղում երկիցս պատահեց Շաւառապայ Արծրոււնոյ՝ զկնիակն Հանել ի Շապհոյ...»:
Խորեն. Դ. ԾԵ.

«... զնուարս ուրախութեան, երգս արրեցութեան, կարս երաժշտական, և զերգս հեթանօսական...»:
Աղիչէ, Յղնկ. Դ.

«Ո՛ տայր ինձ զեռւիս ծխանի եւ զառաւառն Նաւասարդի, զվագիլն եղաց եւ զվագիլն եղջերաւց, մեք փող հարուաց և թմրկի Հարկանէաց...»:

Դբ. Մզարտ. 44

«... Ալյոստհանկան զրոյց եւ համելուկ, բունազ եւ տապ, յիշոց եւ այլ բանք ...: Մահկունք յորժամ տեսանեն ... բէ զիարինունին կամ զայլ ինչ ի խաղալկացն առնուցու ոք...»:
Բրոդ. Մշկոցի. Մեկն. Մրկոի 68 468

«... Թատերք, Հոտպիտ, երկպաշտէ, ծաղրածու, չաղակատ, զուսան, կաքսւ, պար, պարաւաշ...»:
Ուկերերան, Մնղկնի. Էւն.

Հին Հայը զիստէ՞ր խողալ եւ զրօնոււլ, մարզուիլ ու մարզիլ իր զաւակները: — Դարերու երեսին՝ հարցում մը ...»

Եթէ զիստէ՞ր ինչ խաղեր ծանօթ էին իրեն: Ի՞նչ զրօններ ու ժամանցի նիւթեր ունեցեր է զարէ ի զար: Ի՞նչ կարգ ու կանոնով զիստածէ է մարզէ իր Հայոցին անզամները: Հայկական, Արմենական, Աւարտական, Խարզանին կամ Հիթիթ անուններով՝ զարերու խո՞ր կնիքով ծանօթ այն Հայ բազուկ ու սրունքները՝ որ զիստած են Անտառար տապալ - տուոպու ընել Բէլեր, Ալզակ ցցել Պոնտոսի արաւոյ քարարձաններուն մէջ, Նիւքորներ զամառկախ ճանել ընրզին ճակատը, մէկ Հարուածով սրակառուր ընել Հական ու իր մին, ոտնա- թորիկ՝ նիգատի մէկ տփին միւսը ցատկել, ամենի միերէ թոցուած կառքին հանելին Հառնիլ ու բանել - կեցնել, գիղեր սրակուոր բն- րել, պողպատէ զնորակը նետել՝ թշնամու տուծ ու տեղը փոշին տալ փշրտել, և ... և կոսոպաշտի անօրէն թագաւորը բոնել՝ քառսուն կանգուն ամընաչոր գետին ներս զարնել...»,- պատմական արագ Հպանցումով մը՝ Հայկն մինչեւ Արամ, Արշակ Ա. Վարազդատ, Տր-

դատ, Վարդան ու Վահան եւ Մուշեղ, մինչեւ Սանասար ու Դարեր - Մէջը ...

Առանց խաղ ու մարզանքի՝ այս եւ իրենց նման բազմաթիւ հայ քաջեր՝ կրնային ի հանդէս գալ ազգային ու միջազգային կրկէս - ներուն վրայ, ու յաղթականի գաղփնիներ խել:

Դարերու երկար շարանով մը եւ քաղաքական ու ազգային ան - կախ ու հզօր կեանքով մը ապրող, եւ մատցի, գեղարուեստագիտ, ստեղծագործ մեծ ազգ մը՝ ինչպէս եղած է Հայ Ազգը, կրնա՞յ ապ - րած ըլլալ առանց մարզական կեամբի: Այն պետական ազգը, որ դա - րձր շարանակ մարտնչած է հարաւէն ու հիւսիսէն, արեւելքէն ու ա - րեւմուտքէն իր վրայ խուժող ահարկու բանակներու գէմ, ու առ - րական, բարելական, պարթեւական, սկիւթական, պարսկական, մակեղունական, յունական, արտարական, թաթարական ու թրքա - կան ...

Այն ազգը — Հայկազուն Արմենական — որուն գեղածիծազ ըլ - նութեան ծոցին մէջ՝ ամէն տարի՝ ամրան արեներուն արքունած Նաւապարփառ Ամանորի աշխարհախօսամբ համբէսը՝ ինքնին փառա - ւոր զրաւական մըն է իր ցեղային ազնուական մարզումներուն: Մար - զումներ՝ որ մեւաւրուած կազմակերպուած են ի Հարկէ ժամանա - կին պահանջներուն, ըմբռումներուն եւ արուեստներուն համաձայն: Մարզումներ — ինչպէս արզի զարու մեծ ու փոքր ազգերուն մէջ՝ — որոնց մասին մանրամասնութիւններ չեն հասած մեզի զերախտա - րաբ:

Որոնց մասին մեր հին մատենագիրները թէ լուռ են թէ կը հա - նեն կը ցուցադրեն պերճախօս երկրառեր, ինչպէս քիչ վերը կը անս - ենց մէկ քանի հատուածներու մէջ, — ափյափոյ յիշուած այս ու այն պատճէն: մեկնիչներէն:

Մեզի հասածները մեծ թիւ մը չեն կանչեր տարարախտարար: Հասածներուն մէջ՝ մանրամասնութիւններ բնական է որ արուած չէին կրծար ըլլալ, կրծական նախապաշարումներու բերումով, կամ խաղու ու զրօսը արհամարհանքի սկնոցով դիտուած ըլլալով: Իսկ անզարմաննիվ պատճառը մանաւանդ՝ մեր աշխարհի զիշին ե - կած զարաւոր Հայածանքներուն, հրդեւներուն, կողովուածին զոհ զացեր են անթիւ մեռազիր՝ զբազիրներ, որոնց մէջ հասարար կային նաևն մարմնակրթանքի եւ խաղ ու զրօսի վերաբերեալ գըր - ուածքներ:

Սակայն մեզի հասած սակաւաթիւ նշխարներն ալ բաւական պեր - ճախօս են՝ հին Հայուն կողմէ զործապրուած բազմապիսի խաղն - ուած տեսակին ու որակին ի նպաստ, Հայուն նաևթ՝ ընդարձակ

խողաշխարհի մը, մարմնական, մայնական եւ իմացական երբեակ բնակրով:

Ահա Առքենացին, Եղիշէն, Մազիստրոսը, Մաշկեւորցին, Ոսկերիանը, Մանդակունին, — եւ եթէ մարզական ակնոցով քննենք՝ ապահովարար նաև միւս մատենազիրներուն քով (Ազաթանգեղոս, Փաւառոս, Փարոպեցի, Թովմա Արծրունի, Դաւրիժեցի եւն ևն...) պիտի գտնենք բազում ակնարիներ կամ բառեր՝ չին Հայաստանի Մարզական կեանքին չուրջը:

«Հին Հայը զիտէր ուրախանալ, եւ բրաւունք ունէր ուրախ ըլ-լաւու: Երկու երեք հազար առքիներու Շուտեան մը մէջ, հոն, Նպատէ ստորոտը, Զիրաւի զաշտին մէջ, Դիցաւանի առջեւ, Հայաստանի բուր ծովերէն Բափուած բիւրաւոր բազմութիւնը կը տօնէր տօն աշխարհախումբ, պաշտոնով Վանաւուր Դիբը՝ ի մուտն Նաւապարդի:

«Արքայ եւ Դյախյ, զուրծ եւ քրմանուց, նախարար եւ տիկին, սեպուհ եւ զիտէրիկ, զօրք եւ զօրական, արշեստաւոր, չինական եւ ծառայ, — ամբողջ Հայաշխարհը խոնուած էր այդ օրը՝ հոն՝ ուրախանաւու, խողալ՝ երգելու, մարզելու իր մարմինն ու միտքը:

«Ուժեղ էին անսնց, մեր պատկերը, այդ հուտիու Արմէնները: Են ինչպէս զիտէրին զուտանանալ: — Ըմբիշներու մըցում, ձիարշան, Խոկնախաղ (javelot), զաղը եւ քանիք - քանիք խոզեր՝ կը ծառայէին անսնց մարմինն ուժուցնելու եւ զեղեցկացնելու:

«Այդ աշխարհախումբը բազմութեան տուին՝ չին Արմէնը իր բազուկներուն եւ սրունքներուն ուժը, նկունութիւնն ու նարպիկութիւնը կուզար ցուցազրելու եւ զափնիներ խելելու:

«Դուռաններ՝ բամբիւներու նուազով՝ պատկառաս այդ բազմութեան առջեւ կուզային՝ երգելով վերյիշելու իրենց մեն ու քաջ նախնիքներուն յիշաստակի արժանի զորեկը, — թէ ինչպէս ծնաւ Վեշտապազն Վահագն կրակին ու ջուրէն ..., Սրիմէր երկին եւ երկիր... թէ ինչպէս Հայկ՝ քաջազնուուր, խայտակն ու կարշնեղ՝ արզարակորով ու սրուս՝ պրկից իր ազեղը, ողաքեց՝ զիտապսս զետին փուց բանակալ թէլը, ու չիմը դրաւ Հայ Հայրենիքին:

Նաւապարզեան աշխարհախումբ տօնին խազցած խազերն ու մարզական մըցումները, — Հայական Ողիմպիակամները — թիւով, տեսակով ու սրակով ես չէին մասք անկասկած՝ ժամանակակից միւս ազգերու խոզերէն, մըցում ու մարզանքներէն կամ երզաւացքներէն, — «Թուելեաց Երգը» ըստ պատմահայր Առքենացին:

Ահա բառեր՝ մարմնական, մայնական եւ իմացական պրօներու, — յայտարար կորիզ՝ ծառին տեսակն ու անը ցուցնող...

— Մականական խաղ, զիմուկ, ապեր ու կապարմ, խարխնուկի, եղանց ետեւէ վազք, եղիշերաւոց վազելու, կռք, կուբու, պար, պար-

բառագ, ճիշտշաւու զօսեմարու, ցլամարուու նոպամինագ, և ն. և ն.
ժարմանական մեւի խազեր ու ժրցումներ:

— Թունդիաց երգե, նուսար ուրախարեան, երգս ու կարգս և -
րաժշտական, երգ ենրամուսական, վուգ, թմբուկ, աւաչ, գարբա՛
երգեր, եւն. եւն. — Ճայխականին ու Հոգեկանին համար:

— Զրայց եւ համելուկ, քառարք, շաղակրաս, գուսամ, խնդիր -
տակ, երկպաշտէ, հուպիս, ծաղրածու եւն. եւն. — իմացական զը-
ւարթ ժամանցներու յայտարար:

«Աւա շարք մը իրողութիւններ՝ որոնց շատ բան կը խօսին զի-
տող եւ ուսումնասիրող աշքերու: Որք ի վեր կը հանեն կարեւորու-
թիւնը՝ Հայկական Խաղալխարհին՝ ընդհանրապէս Հայ Ազգագրու-
թեան տեսակիցնով, եւ մասնաւորապէս դպրոցական ու առանձին զա-
տիկարակութեան կամ նոր սերունդին առողջ կազմաւորման տեսա-
կէտով»:

ԱՆԳԻՐԸ ԳՐԱՒՐԻՆ ՊԱԿԱՍԸ ԿԸ ԼԻԱՑՆԵ

Եթէ գիրք մեն մասով մեռած է ու մեզի չէ հասած զարերու տ-
ւերուներին յետոյ, — խօսէր կենդանի է մասցեր սակայն: Բերանն
աւանդած է այն՝ ինչ որ զրին ու թուղթը չնն կրցած: Ժողովրդի
խօսուն բարբառը, ամենօրեայ ընտանեկան լիզուն՝ իրը մշտական
ճայխազիր՝ անազարտ պահեր ու սերունդէ սերունդ մինչեւ մեզի
հասցուցեր է հին զարերու Հայեցի աւանդը: Կրակէն չազատածը՝
լիզուն պահեր ու ճայնի ալիքներով մեզի բերեր է, — Հայ աւան-
դապահ ժամեկին բերեին մէջ, պատրիկին ու թռոնիկին, ժայրիկին
ու քոյրիկին, հայրիկին ու աղբարիկին տաքշունչ Հայեցի բերտնեն -
րուն մէջ:

Մազաղաթը հուրի ճարտակ կամ խօնաւութեան կեր է զացեր,
իսկ ականջին բարակ թմբկաթաղանթը ամկէվ, լիզուին անջոր ու
անփուստ կաշին ամենա մնացեր ու մեզ թրթռացուցեր են, երկար
զարերու մշուշներէն, — բիւրաւոր բառեր, խօսքեր, խաղեր, ճայ-
ներ, երգեր, զիներ, երանցներ — ամրողութիւն մը՝ ազգագրական
հարաւոտ զանձերու: Այսպէս ալ Հայ խաղալխարհի ժարգին մէջ:

ԽՆՁ ԽԱՂԵՐ ՌԻՆԻՆՔ

Ժամանակին ըմբռնումներուն եւ տարիքի ու սեռի համեմատ՝
ստեղծուած են տարբեր խազեր եւ ժարգանցներ:

Աչքի առջեւ ունենալով Հայ անզիր աղբիւթներէ քաղած մեր աղ-
բային հարուստ խաղացանիը, եւ նկատի առնելով անոնց ամէն մէ-
կի խաղանքը՝ կրնանք բաժնել զանոնց հանեւեալ խմբաւորումնեն -
րու: —

Առշոր գիծերու մէջ, նախ, խոզերը կը ներկայանան երկու ձեւով ... Առնեակի Խոզեր կամ Նըստիազեր, և Բացօթեայ Խոզեր կամ Վազբազեր :

Երկրորդ սուրարաժանումով մը՝ կ'որոշուին Մանկական Խոզեր, Մանկապատաճեկան Խոզեր և Պատաճեկան խոզեր :

Պարերը, որուք երգով խոզեր ու մարզանքներ են — կրնայ ըստիլ, կը կորզեն առանձին խումբ մը և նոյնքան Հարուստ են՝ որքոն բաւել խոզերն ու մարզանքները՝ իրենց երրեսկ բաժանում անբավար:

Բուն խոզերը կը խոզցուին առաւելեալիս խմբովին, քիչ անզում մինչուկ: Որով կրնայինք որոշել Ամբախազեր և Մենախազեր:

Օրինակներով առելի Համկանալի ըլլար թերեւն ...

Նըստախաղեր են, և բնակարանի մէջ կամ առանձն զուրս մարդերու վրայ նախած կը խոզցուին՝ Մուտ, Մուտ, Զուխու - Կրտ, Քորուկ, Մնջոցիկ, Զարաց - Զարաց, Պարու - Գղիր, Դալար - Թարիկ, Գեւ - Գառ, Տող եւն. անուններով խոզեր :

Վախոսդեր են և բաց զաշտի կամ զպրացական խոզավայրերու մէջ վազրիքելով կը խոզցուին՝ Դերի, Կրակ - տարուկ, Աւելացիկ, Դուկիկ, Տուշիկու, Սամի, Հալոցիկի, Սարզա, Սեր-Մածում, Զիամբրաց, Կորոց, Դմակասարցիկ, Երա, եւն. անուններով մարզափազեր:

Մանկական խաղեր են՝ Ակնիս - Բալմիս, Ճիկ - Բօ, Գարէհարա, Իծուպամիկ, Խուկուս պառա, Զնում - Կարազ, Ճըլի - Ճըլի, Ռուկի, Պուպու, Փըշի - Փըշի, եւն. բառակազմութեամբ անզում մամ - կակամ: Անոնք կորմուած են՝ լիզուի մէջ ծանօթ նախնական ձեւերով.՝ վանկերու կրնաւթիւններով, և կը խոզցուին պարզ, անսեմեւեթ, կորճ - կորուկ, առանց մանձրոյթ տաթելու զեռումիտ մանուկին:

Մանկապատաճական ու Պատաճենկան նազերը՝ տարբեքի առաջաց - ման և կոզմին ուժեցացման Համընթաց՝ առելիք բարզ ձեւեր ունին, և զնուրերի ու միացիք որոշ Հասունութիւն կը պահանջին:

Այսպէս են՝ Ակնախուտիկ, Աշխապուկ, Գոզ - Փաշա, Խմամասիկ, Երու, Կըռչ - կըռչ, Կօկօզ, Քարուկ, Պաւա, Տուշիկու, Գմբէրախազ, Կորոց, Սամի, Ճնուռ, Պաղնիս - Եշ, եւն. եւն.:

Առելիք խորանալով՝ կը գանձենք առաւել Հարուստ երակներ ու երանցներ՝ Հայ բնիկ խոզերուն մէջ: Կը զառաւորենք զամոնք՝ և կ'ունենանք Համեսեալ պատկանելիք ու նախանձելիք պատկերը ...

1. Նմանախազեր, Արհեստաքազեր, թիւով 30:
2. Առարկայական Խոզեր, թիւով 30:
3. Անզամախազեր, Մարմախազեր, թիւով 18:
4. Երզախազեր, Խոզասացքներ, թիւով 50:
5. Շաղրական Խոզեր, թիւով 27:

6. Դաւիսաղեր, Փորձախռովեր, թիւով 15:
7. Ճամբակախռովեր, թիւով 5:
8. Գրաւախռովեր, թիւով 10:
9. Արարողական հազեր, թիւով 10:
10. Ալանդաշունչ հազեր, թիւով 10:
11. Մրցախռովեր, թիւով 5:
12. Քաղաքացիական - Վարչական հազեր, թիւով 3-4:
13. Ռազմախռովեր, թիւով 7 - 8:
14. Մարզախռովեր (sport), թիւով 20:

Ընդպամբնը երկուքուկես հարիւրեակ մը մեծ ու փոքր այս խոզերէն՝ առանձնապէս աշքի կը զարնեն՝ մաս մը բազորովին իմբնառիպ հայկական խաղեր, որոնցմէ ուրիշ ազգերը չունեն (որչափ ինձ ծահօթ է՝ կատարած մէկ բազզատական ուսումնասիրութենէս), և մաս մը՝ համաշխարհային խաղեր:

Այս բոլոր տեսակի երկար թէ կարճ խաղերու մանրակրկիտ նկարագրութենէն, ինչպէս նաև համապատասխան ունեցող ուրիշ ազգերու խաղերուն հետ բազզատութենէն՝ երեւան կուգայ համազրապէս մեր ազգային բնիկ խաղերուն բարձր արժէքը՝ ազգային կենսքի տեսակէտով — Մերինները թէ՛ աւելի ճոխ են, թէ՛ աւելի մտացի, թէ՛ զերազանցապէս ոգեւոր, կենսունակ, խայտուն ինչպէս մեր ջնաշ - խարհիկ հայրենիքը՝ պանուած բնութեան հազար բարիքներով ծառ, ծաղիկ, մարդ, դար - զալար, լեռ ու միւնափառ մեար. ակ - ակնազրիւր, գետ, լիճ ու ծովակ. Հաւ ու ճիւ, երկնից թոշուն ու զետնի սոզուն. պնդել ու ոմբակ ունեցող անառաւն:

ԽԱՂԵՐՈՒՆ ՔԵՐԱԿԱՆՆ ՈՒ ՇՆՈՐՀՆԵՐԻ

Օգտակար է մօտենալ ու ծանօթանալ մեր խաղերուն քերականական բառակազմական օրէնքներուն՝ որ այնքան պարզ են ինչպէս առաջին դասարանի ներակամը: Ճանշնալ թէ ինչպէս կազմուած են. ի՞նչ նպաստ կրնան ընձեռնել հայ գրականութեան. ի՞նչպէս պէտք է օգտուիլ անոնց անուաշ, աղաւազ կամ մշուշոտ կազմուածքն՝ մակավարժական եւ մարմնակրթական կրկնակ տեսակէտով:

Ամբաւորելով՝ կը տեսնենք որ մեր խաղերուն անումներն անզամ՝ մեծ մասով՝ ունին հայեցի դրոշմ, լեզուական արժէք եւ ներակամական ամսդիքը կաման:

Մեր խաղանուաներուն մեծ մասը կազմուած են ոց կամ ոցիկ ածանցով: Ինչպէս՝ կրակարոց՝ կրակ տանելու խաղ. Զիանթրոց՝ ձի վաղցնելու խաղ. Տղկոցիկ՝ տղկելու, թրջելու խաղ. Նոսոցիկ՝ եռելու, գիծի մէջ առնելով խաղալու խաղ. Մնջոցիկ՝ մուշջ մնալու, լոռութիւն պահելու խաղ. Մնոցիկ՝ ծնեցնելու խաղ. Գլորոցիկ՝ գնդակ

ՂԱՐԱԲԻՆ ԽԱՊ. ԳԱՆՀԱՐԵԼՈՒՅՔԻՆ՝ ԱՂԱՇԻՎՈՎՈՒՅՔԻ ԽԱՊ. ԱՆԴՐԱՅԻՆ՝ ՄԻՒԼ
ԹԱՐԱՎԵԼՈՒ ԽԱՊ. ԵՎԵՆ - ԵՎԵՆ :

Արքը խոհեմութեան ուղիւ ածանցցէ կը կը հեն, - Ականջքառառէ, Աշբա-
կառառէ, Բյուրառառառէ, Մասունկ - Վասունկ, Բարունկ, Եսօն-

Տառիկները՝ խաղ բառով բարդութեան էն, — ճառախախտազ, Ախախտազ,
ճառախախտազ. Դմ ոչ մախտազ. Վիճակնեազ, Վահակնեազ, և այլ ։

Օսուր եկամտաւ խոզեր և խաղանեաներ ուլ, որոնց պահառ չեն շաբացի խոզերու կարգին, ընտական հետեւանքն են՝ նախ մենք որդուին քաղաքական գարուուր զժը խոտութիւններուն, և առաջ մէջադասին շփումներուն, «որոնց մանաւանց խաղավարչի բնմին վրայ ուրիշ կը զիրաւան»:

— «Ե՞լ իշապղութիւն քաղաքակրթութեան մէջ ոչինչ այնքան շուտ կը պիտիանցուի, այնքան արագ առաջ կ'երթայ ու սահմանները կը զէ կ'անցնի՝ որքան խաղը»:

«Եւ բանկան է որ մէր խազաշխարհի ընկարձակ թեմին վրայ խազցուում հնիկ - մնիկ խոգերն ու լու փոխանցում առած - առած ըլ - լան՝ պարերու զբացնութեամբ սպառած շրջարձակ մեծ ու փոքր ազ - գերած հետո»:

Մեր բնիկ Հայեցի կամ Հայոցած խաղերուն ընձեռնելիք ոգն՝ -
ու, - արդեօք տարսկայս կը վերցնէք։ Մեր զբաւոր բարբառնին մէջ՝
խաղարակի մը երբէ այնքա՞ն աղքատ է որ՝ սահմար լիզուներէ Հայերէ-
մի բարձիքը պատրաստապները ստիպուած են կամ զանց ընել բառը,
կամ չփառ ինչը, չփառի մը անուն են. ըսելով անցինիւ, և կամ մը-
տածին նոր բառեր — յանախ խորթ ու սիստ զարբնել, յարձար-
շնէ։ Եթի Համեսոր սահմար բառին:

Մեր ժամկապարտէցները, երէկ և այսօր, կը ծիրան մէր մա-
սուկները՝ մայրէնի նիւթէրէ զուրէկ, վորասովիկ ու անմարս երգերով,
խոշերով ու բառերով, ձեւերով ու մարզանցներով՝ Մինչդեռ անհոգա՛ն
նիւթ կայ մէր խոշերուն ու զրաներուն մէջ՝ անհո՛ն աստաղը կայ
մէր Հայեցիք խաղերուն ծոցը. —Մօր մը Հարազատ կամբէն պէտ քաղցր,
Համուն Հոռոմ՝ նիւթ ու հիւթ կայ մէր Հարուստ երգախոշերուն մէջ:

Ամբողջ - ամբողջ մէկ շարթումն ընթացքին, գիշերները մէկ - երկու ժամ աշխատելով՝ յառէտ ողբացեալ Կամիսաս Վարզապետի հետ, Պայմա 1914ին, մշակեցինք ու պատրաստեցինք երեսումն անկի Մանկապարտէղի յատուկ Հայեցի Նիւթեր, միաձայն, երկամյա ու առզմանձայն երգի եղանակներով, գիշերու բաժանումներով (դժբախ-առարար գիր տնօսիայ) :

Այժմ հետեւինք վերի ցանկին եւ տանը խաղերին իրաքանչիւ - բին հակիրճ դիմագիծերը :

1. ՆՄԱՆԱԽԱՂԵՐ, ԱԲՀՍՍԱԽԱՂԵՐ

Անցնելով բան խաղերու տեսակներուն, կարգով, պարզէն դէպի բարդ, ինչպէս է խաղի աշխարհին մէջ, — կը տեսնենք խաղակ՝ մանուկներին կամ պատանիներին ցով՝ նմանցնելու, արինանելու ձեւեր, հետեւալ խաղերուն եւ նմաններուն մէջ ...

Դարձիսուրձ, զարիք կամ ցորենի խուզմի մը կը նմանի աղեկը՝ երբ գրկած կը նեստի ուսիդ վրայ :

Դմակ՝ տարսցիկ՝ զմակով ոչխարի եւ ոչխարին կլորիկ բրդու զմակը զարնել՝ թռցնելու նմանանցով :

Կարայ, Ազաման, Կրկնոց, Շնինուկ, (cocotte), Նոռ, Շապիկ, Վարսիկ, Փուխ, Թուզթէ խաղերն են մանուկին :

Կառուկի Սամուղը կը չինէ աղան՝ մատներն իրաբու վրայ ուղրելով :

Կերնիփոցիկ խաղով՝ առանին խուսկերութեան փորձեր կ'ընէ :

Կծու Գամիկ (Jeu des quatre coins) կը ծախէ մէկը՝ միւսը շալտին առած ու երթեւեկելով :

Կուկուլիկու խաղին մէջ՝ անհուն հրճուանցն ունի աղեկը՝ իրը աքլոր կանչելով ...

— Կուկուլիկու, Սամուղը,

Մեզ հայ մը կար՝ ո՞ւր զմաց ... եւն :

Զի կամ Զիմիքըց (Jeu du cheval) խաղով՝ հեծելութիւն կը կազիէ խաղցաղը :

Գառաւ - Խեղոցիկն ուրիշ բան չէ՝ եթէ ոչ շատու, դժնէ պառաւ զսպելու փորձ մը :

Գուլպու՝ Յոպոպ թռչունն է, որուն սրտապրաւ կանչը մեւացնել կը խսնայ հայ աղեկը, խոկ աղջիկը՝ սանոր մըն ալ ծամերուն ինքնատիկ խաղերդի մը մէջ (*) —

— Գուլպու.

— Քամիկ հաց եւ բըլենք.

— Ո՞ւր, ո՞ւր.

— Ո՞ւր եւ դըրենք.

— Գուլպուկ ... եւն . եւն :

Զաղաց - Զաղաց, մատները դէմ դէմի, չաղացի զործող աչքե -

(*) Աւամիկուրիմը կ'ըսէ որ Յոպոպ կամ Սամուրակառար քառմը՝ նոխապէտա օրինորդ մը եղած է:

բան պէս բացիսփիկ, կ'երդէն ոչչողիմաց՝ մէկը միւսին հեղծարար ...
— Չաղաց - ջաղաց՝ նեզ ո՞ր ջաղաց.

= Խճի ա՞յս ջաղաց ... ևն. ևն.:

Տար - Պատ կը խաղան՝ չուրը տա՞ք է թէ պաղ հասկեալու. Հա -
մար: Ով որ երկար ականջ ունենալ ուզի՝ թող խաղաց ...

Ասուդապոշը գիտար աստօյին նմանելու և ցոլասաղի պէս թէ -
լաւոր քար մը ոզն ի վեր սըլլացնելու խաղն է՝ ինքնատիպ ու բա -
հաստեղական :

Արեւա (Les Métiers mimés, les Musiciens) կը խաղան ոզաք. կը
կեղծէն, կը ձեւակերպեն ոնայժագործական առջնառնութեան, — զուր -
պայ կը հետեն ... կար կը կարեն ... բոք կը մանեն ... բամպակ կը
զզին ... փայտ կը տաշեն ... արտ կը հերկին ... բոլորը ձնոքի խա -
ղերով, զէմքի զիմերով :

Դրսդրսիկ կամ Մեր Դոկեզ կը ձեւացնէ՝ նուրբ ասխտակի լե -
զու մը թերով զարգեցարձելով ոզին մէջ:

Թելով խաղեր, խիֆար, Դայլի - Շերամ, Օրբաց, ևն. ձեւացնելու^ր
և. ձեւէ ձեւ շատ շատ փախելո՛՝ զիմ - զիմէ՝ մանուկը միայն զի -
տէ թէ ի՞նչ հանոյց կուտայ իր մոցին:

Նախի Պարսի (La Toile tendue) ձեւացումն է խաղցողներուն ան -
ձայր կազմուած և. իրերանցիկ զդթայի, արարողական երգասաց -
րով մը զարձած ու պրկուած, հիւսուած ...

Կրակտարուկի, Գերի, Արախչի - Տարոցիկ (les Barres). Ճէրմէկ
ձեւակերպումներ ևն՝ կրտկ ասմելու, զերի վարելու, զջոկ թոցնե -
րու:

Մուկ - Կառառ (Le chat et le rat) խաղն է՝ բոլորակի մը ծակեն -
րէն մուկին փախուսան ու կատուին հետապնդումին, — մուկն ալ՝
կառառն ալ՝ խաղակեներն իրենք ըլլալով:

Պաւ (Le Loup, le Berger et les Moutons) խաղը՝ մայրական ինքնա -
պաշտօնանութեան և. զաւակատիրութեան ու զորովին՝ սիրուն նա -
խափորդ մըն է:

Սեր - Մածուն (Ricochet) խաղադ ջրի երեսին՝ քարիկ մը կը սա -
շեցնես, թէ մրթնալով քերէ անցնի՛ սեր է, ևթէ զորած տեղը ջրին
մէջ սուզի՛ մածուն է ... մակրուուծ: Խաղ մը՝ զոր ֆրանսացի նկարի -
չը անմահցուցեր է կատախ վրայ:

Քարափոնիկ (Aquaduc, Monticul) ինչքա՞ն սիրելի խաղերէն մէկը՝
մածուկներուն թէ մածերուն՝ երբ ամրան տաքին, ծառերուն շուքին,
մածը փոշի ունին ձնոքի տակ, ու երդելով չինեն բարի շափ ամուր
տնտեփսիկը ...

— Քարափոնիկ, մազարաւի՞կ ... կամ*

Քարափոնիկ ինձ մաս՞ա՞մա՞ր ուս՞ո՞ս՞ո՞ւ՞ր ...

իրը երիթ ունենալով ձուածեւ սակոր մը, Հայերէն Հարսընկաւ (rotule), քնքչիկ աւանդութիւնով մը օժտուած՝ ինչպէս ամօթխած Հայ Հարսնուկը։ Առզցողնեռը կը չանան ձեռնափայտերով դարձնել՝ բոյ նէն թոցնել հոյը, զոր կրկին բոյնին մէջ բերելու է բռնկալ - ուս Հապանը։

Այս խաղը մանրանկար մնացորդն է՝ նախնական, չառ հին Հոլոցիկին, զոր խաղալու համար՝ յատուկ հայտուններ ալ եղեր են, ինչպէս կը տեսնենք մեր Հայ ժողովրդական դիւցագնամատիկին։ Սասմանց Տուշին — Թլու Դաւիթի ճիւղին մէջ, ուր մերադդի պատանի հերոսը՝ Դաւիթ յաղթական գուրու կուզայ Մըսրամելիքի զէմ։

Իսկ աւելի հնագարեան յիշուածքը այս խաղին կը զանենք Առ բննացիկ քոյլ՝ Մականական հաղ անունով — ԱԱյլ երրեմն ի մականական խաղուն երկիցս պատահեաց Շաւանազայ Արծրունոյ՝ զգն զակին հանել ի Շապհոյ։ Եւ նորա ածեալ նման մականաւն՝ ասէ։ Մանիք զքեզ։ Այս, ասէ, ճանաշեմ եւ զիս արքայորդի ի սերմանէ Սահանարայ ... Եւ զայս ասացեալ յոյժ քամահարար՝ ի ձիարձակարանի որփայազնաց լինէր (Առք. Գ. ՄԵ.)։

Կը տեսնենք յատակորէն որ այն խաղը զոր կը խաղային երէկ Վասպուրականցի տղաք՝ ներդին ստորոտը կամ Այգեստանի պարտէզներուն մէջ, տասնշհնեղ զարեր առաջ նոյն խաղը դրեթէ նոյն ձեւով կը խաղային Հայ արքայազնները՝ դրացի պարսիկ պայազաններուն հետ, չին գրաբար կոյումներով ... ձիարձակարանին մէջ՝ մականալ կը զարմէիմ՝ զնկակը կը քացնիմ։

Հսկաներու զարերուն՝ Հուոցիկի տարրեր մէկ նմոյշն ալ եղած է Հաւանարար, Գորգ քակելու (գուրզ նետէլու) կամ Գորզցիկ մարդահազը, զոր մեղ կ'աւանդէ զարմեալ մեր ժողովրդական Դիւցազ նոյէկոյը։

Զիսմախտաղ՝ միւնէ մարդ, միւնէ զնդակ, միւնէ անիւ, ուսի չինել - ճեւացնելու խաղն է։ Մերթ ալ ճիւղնազնակի խաղ կը խաղան բանակի ոչէմ կանգնած։

Առու, ծուախտաղ, «Դո՞ւն պառկէ», «Ձէ!», առաջ դո՞ւն պառկէ»... կ'առաջարկեն իրարու, եւ Համաձայնած՝ չըմ՝ ճաթեցաւ մէկ հաւակիթը։ Մայրը կամ տակը զնա՞ց՝ տէրը կորսնցուց խաղը։ Բակ կուրաց կը խաղան չառ Հաւկիթով։

Նետ։ Ազնեց (ΓΑτէ) աղեղնամիզներու զարէն մնացած խաղ մը՝ հնարյոյ եւ նոյնառուն միշտ արդիական։ Կը խաղան՝ ճկուն ուստ մը Ոտառին պէս ծուելով, երկու ժայրերը լարով կապելով ու կեռ ննոեր լարին զէմ քաշել - Քողանալով։ Բլթակաւոր եւ փողաւոր աղեղներ ալ կը յիւնէն, սրոնց մէջն կը սահեցնեն զամանեւ նետեր՝ երրեմն ասեղ ներով զինուած (Arbalète)։

Նախնական մարդուն անզրանիկ զէնքը — Առև եւ աղեղ : Մեր աղ-
ոթն նուռապես՝ գրախաղանդուր, խայտափն եւ Հաստարազուկ, գե-
ղազատաշն եւ անձնեաց Հայկ դիւցազնին՝ պանծալի շաղեղը լայ-
նային եւ ուրացը երեցթեանեա, որով զիստապատ «յերկիր անկա-
չէ» նոխացեան տիտանեանք — Բէլը (Առք. Ա. ԺԱ.):

Էծ — Էծ կամ Ջէլէ՝ երեխայական ձեւերով խաղցուած խաղը՝
Խոյնպէս Շառց Հասակ է մէզի : Զողով մը — զըրինդ (javelot) կը խո-
զան կերպ - կերպ : Խոկ մեր Խախնի ռազմէկ քաջները՝ նիզակի ձեւով
կը զործածէին : Արշակ Ա. Ի Հովակաւոր Ծիրակը բոլորատէզ, որ եր
արհամք զիւնոյ միւնալ, ծակեց՝ մէջը ցցուեցա Պանզոսի ծովկորին
կանգնեցացան երկանացար արձանին (Առք. Բ. Թ.):

Շամուան (Le Pot cassé) աշտանակ մը ձեռց բռնելու եւ շրմելու,
յանցանքի մը ողէ իբրարու վրայ նետելու մնջանդ մըն է՝ զոյդ - զոյդ
խաղընկերներով բորբչի նոտուն :

Ջինոց (La Fourchette), Հաւեղէնի կուրծքին երկնդի ոսկորն է
նիւթը, եւ խաղցուածը գրաւմիազ մըն է՝ մՄիտո է» ըսողը չի խար-
սիր : Ենականա ըսէ կրցողը կը շահէ գրաւը :

Սալամի Փոս (La Balle aux pots), գարմանաւոր խաղերէն մէկը :
Դեմնի վրայ՝ խաղցողներուն թիւին չտփ փոսիկներ փորուած, մէկ
փոս ալ՝ մէջունքը սատանի Համար : Մազէ գնդակը որո՞ւ փոսին մէջ
իշխայ՝ ձգողն տեսր կծանկը կ'ուլէ : Եթէ սատանի փոսին մէջ իշխայ՝
ձգողը զնպակն առնելով՝ միւնեներուն եսեւէն կը վազէ՝ միւլին որ
զոյցն մէկնէն եւ բերէ իբրն փոխարէն փոսերուն պաշեորդ կեցնէ :

Տուշ - Փէն (Batonnet), Զեւմանց, Գեւմանց ու Տաճկերէն՝ Տուշ
Փէն, — գրեթէ ամէն աղու խաղցան խաղն է եղած : Զեւով, բառով
եւ առութիւններով Հարուստ, աշխոյժ խաղ մը՝ Հայերէնին մէջ :

3. ԱՆԴԱՄԱՆԱՂԵՐ, ՄԱՐՄՈՆԱԽԱՂԵՐ

Խաղցողները, այս բաժնին մէջ, իրենց անզամներէն մէկ կամ
միւսը, եւ կամ ամբողջ մարմէնն է որ խաղի ու մարզի առարկայ կ'ը-
նեն :

Պարոն Վրսէ (La Toilette de madame), Բ'ոչ կ'ըսէ Պարոնը ...

— Պարոն կ'ըսէ զրէք . (ձեռքերը բոլորը մէկնէն կը անզաւոր -
ուին զեսնի վրայ) :

— Կ'ըսէ վերցուցէք : (բոլորանիստ խաղցողներուն ձեռները
անշարժ կը մնան, Պարոնը չէ հրաման տուողը, ուշազրութիւնն...) :

— Պարոն կ'ըսէ վերցուցէք . (ձեռները կը վերեան վեր՝ ողին
մէջ՝ վարպետին ձեռներուն Հաստար) :

— Վերուցէք, վերուցէք, ամէլի վեր Հանեցէք . (ըշշա ... Պա-
րոնը չէ հրամայողը) :

Սիսալողին ձեռքին՝ շլո՛փ կ'իջիկ ապտակը : Կիլիկեան հայ իշ - խանաւորներու պարոններու զարէ՞ն ժամացած արգեօք :

Գլոբոցիկ (Culbute), մարմնով գլխուն վրայէն զառալու , զը - լորկաներու , քազիս տալու կերպ - կերպ խաղն է :

Դալար - թաքիկ , երդախաղ մը . մեծերէն մէկը՝ փոքրիկն զա - տակը բանած՝ ցնցելով կ'ըսէ ...

— Դալար թաթիկ , ջո՛ւր բեր .

— Ես չեմ կրնար , դո՛ւմ բեր ... եւն . .

Դրօնիիմն . բոլորուած նոտած խումբը՝ բթամատերը ափերուն մէջ եւ ձեռքերը ձեռքերու վրայ բրացած՝ խաչածեւ՝ կ'եղանակն՝ ձեռնասիւը վերպարելով համայսիք ...

— Օ'փիմա՛ , դքոսմիիմա՛ , (ափ ինե , դի՛ր , ափ ինե մէջ) .

Խաչ - գաւազան վըրան շիմն .

Գարնը կ'ըսէ՝ վերիմը բաշէ՝ տակիմը մնա՞յ :

Խառնուկ Սանդուլ , իբրար վրայ զարձուած մատներով , կամ ծալ - ծալ սիւնածեւ կազմուած թուղթով :

Ճվիկ - ճվիկ . Դրօնիինային քոյրն է . փոխանակ բթամատերը ափերու մէջ բանելու՝ բոյթ ու ցուցամատերով ձեռներեածերը կը փո - թեն կը բանեն գէմ - զէմի եւ վերպարելով կ'երգին ...

— Ճըկի՛ նըկի՛ , ակլա՛ նըկի՛ ,

Ակլեն գընա՛ց նրաւազէմ ... եւն . .

Մառնախաղ (Mouette) : Մահուկը քա՛ր կը հանէ ամէնէն բանզէտ ու բառագէտ ուսումնականին : Ան վազո՞ւց մէկմէկ անուն ու զատ զատ պաշտօն է տուեր ձեռքի մատներուն : Ձկոյթէն կը համրէ մին - յնւ բութը . .

— Ռւկո՛վլէկ , (փոքրիկ ուլ , նկոյրը) .

Ռւկէ՛մերիկ , (ռւկիկին մայրիկը , մառնինոսոն) .

Երկէ՛տամիկ , (երկար թուրք , միջնամաս) .

Ճաշլըկըսրա՞ղ , (նաշ լըռզ - ցուցամաս) .

Ռիկի կառւո՞ղ , (ռիկիր զայդ եղումզերուն մէշ նզմոզ , բրտ - մաս) :

Կայ նահեւ երկորդ ձեւ մը՝ ժիստ կ'ասի ամուրի ենք ... եւն . .

Գնիմիօ , Հռո թուշերն են խաղանիք՝ ձեռքով ու չունչով խս - զերգուած : Շունչով կ'ուսեցնես թուշերդ (կամ թուշդ) , կուռփովդ կը զարնես կը պայթեցնես՝ ձայնդ կը հնչէ՝ Օո՛ւ Գը՛նի՛նկոն'ւ :

Կը խազան նահեւ երգելով ...

— Աղուկէմ եկան վերիմ քազէն , Օո՛ւ Գը՛նիմկոն'ւ , պընիմկոն'ւ ...

Մածում կերաւ՝ քափան վերկէն , Օո՛ւ պընիմկոն'ւ , պընիմկոն'ւ ... Զուարթ , ցնծուն , չէնչող խաղ մը : Քալած ատեն անդամ կը խս-

զան . Բուշը կ'ուսեցնեն՝ կը պայմեցնեն ու կ'երգեն, — Օո՞ւ պընին-
իո՞ւ, պը՞նինիօ՞ւ . . .

(Որ իր կրկնակ (refrain) դրան և՛ իմ յօրինած ու հինգ տարրեր
երգահանձներու հպահակներովք երգուած Պընինիօ ժողովրդական
ծանօթ երգին) :

Փըսի - Փըսի, ձեռքին մորթը կը չոյեն ու կ'եղանակեն . . .

— Փըսի', փըսի', փամփուլիկ,

իսրէւխ'մա՛, Սամդուխիկ,

ևս Պարսմի՛ տպա՞յ եմ,

Թագաւորին վեսա՞յ եմ . . .

Թանի՛ գարերու Հունն ի վեր պէտք է բարձրանալ . Ռուրինեա՞ն,
Արերունի՞ն, Բագրատունի՞ն, Արշակունի՞ն թէ՞ Հայկացեան Արմենու-
կան Հարսաւութիւններին մէկուն կամ միւսին Հաւնելու, անոնց փա-
ռաւուր ինքնիշխան օրերան մէջ՝ իրենց մէջքին ոսկենուռ ուուրը քա-
շող Հայ իշխանաւոր Պարսմին տզան ոգեկոչելու, կամ մեծաշուշ Բա-
գակառ Հայոց Մեծաց Արքային վեսայանալու խաղ ու զրախ
մարգին մէջ :

Մափոցիկ . դէմ դէմի ծալապատիկ նստած, ափ - ափի, ափ -
ծունեկի, եւ աջը ձախի ու ձախը աջի՝ ծափելու ոգեւոր խաղ մը : Ռւ-
րիշ մէկ ձեւն ալ՝ կ'ըսուի ճլլփոցիկ, կամ՝ քրտերէն՝ թէ՞ Ցըգիս:
Ափին մէջ չալեցնելով՝ կ'եղանակեն . . .

— Ճէկէկըմը թի՞ տրզիս . (Խմ կովը ո՞վ է տարեր) .

— Ազ նա՛ տրզիս . (Խո զեմ տարեր) .

— Բա՛ թի՞ տրզիս . (Հասոս ո՞վ է տարեր) .

— Ա՛վա տրզիս . . . (Աս է տարեր) եւն . եւն . :

Շակրամուխիկ, զէմազէմ նստած, մէկը ոսքը բռնած, աջին մէջ
զդակ՝ երկու Հոգի փոխրնդպիոն կը նկին ու կը թեքուին՝ միմեանց
յիսոյցներուն զդակի Հարուած տալով :

Կէշայ - Կըզայ (Les Girouettes), զիւզական յոյժ խսկատիս խաղ
յըն է : Վարպետին ցուցունեցներուն Համաձայն, կարգով, տասնեակ
յըն խալցողներուն նախ մէկ ձեռքն է որ Կ'երքայ կուզայ : Յեսոյ
մէկ ոսքն այ՝ մէկ ձեռքին Հայ կ'երթայ - կուզայ : Ազա՞ մէկ ձեռք,
մէկ ոսք ու զյուխոր կ'երթայ - կուզայ : Ու շարքով՝ Համաշատի եղա-
նակելով՝ մինչեւ զժուարագոյն ձեւը . . .

— Խմ երկու ձեռք, խմ երկու ոսք, ե՞ւ իմ զյուխ, ե՞ւ իմ լեզուն,
ե՞ւ իմ աչեր, ե՞ւ իմ մէրքը . . . Կ'էշայ - Կըզայ, կ'էշայ - կըզայ . . .

Փորձեցէք . . . Սըսնելիի ժարդախաղ՝ թեւ ու թիկունք, աչը ու
յիզու, զյուխ, միզ ու մէջք՝ Համաշատի ու յառաջատուական մար-
դանքի մզելու . եւ երկար շունչիք վարժեցնելու . . .

Ու պատկերացուցէք՝ նուազային Համաշարժ անդամակաղն ու .

երգասացը՝ տանեակ մը խաղակեցներուն մէկ անդամէն, բոլորչի բազմած - երերուն ... - Ու եթէ կը ճաշ, ցուցուցէք 'նման զուար - ճայի ու կենաւիք, մարդակազմական իմբօնալիպ խաղ մը՝ ռաար աղջի մը խաղերուն մէջ :

Ճմուռ. բոլորանիստ խաղցողներէն ով որ սխալի խաղասացքին մէջ՝ իր աջակողմիք ընկերին ծունկին վրայ երկարած աջ ստքին մատները կը նմուռիմ՝ յանկերգով մը ... նըմ'մուռ'ւն, նըմուռ'ւն : Մինչեւ նորէն անսխալ եղանակէ «վարպետին ըսածը», վանկ առ վանկ ...

— Շախլախկիկիկօ, սարի սօզմն - տօդրան - տօդրան, եմկիկիկօ' ... եւեւ. եւեւ. յարաձուն խօսքերով :

Հայ սկառաւներուն համար, ճամբարի (camping) աղուոր խաղ մը, խօսքերը հայտցնելով :

Մամելմուռ. երկու հոգի՝ բարձի մը Հակառակ անկիւններէն ձախ ձեռքով բանած, Փետրուարի ձուկերուն դիրքովը, աչքերնին կապած, Բաշկինակէ մարտակը աջերուն մէջ՝ մէկը կը ձայնէ հետակորոյս ...

— Մամէ'մուռ ...

Միւսը կը պատասխանէ ...

— Լա'պէ'յոն'ւն ...

Մէկ հառ տու'ր մէջ զիշուն ...

Ու թաշէինակէ ժարակը վը'ոչ կը շաէէ՝ կոյրզկուրայն, ախոյ- եանին ձայնին կողմը : Էաղը՝ փոխնիփոխ :

4.— ԵՐԳԱԽԱՂԵՐ

Բազմաթիւ են ու բազմազան՝ անունով, ձեւով, երգերով ու ե- ղանակով, մանուկին, պատանիին ու երիտասարդին բերնին մէջ, աղջիկ թէ մանչ խաղակեներուն քով :

Ի՞նչ գունագեղ հարուստ զանձարան՝ Հայ Մանկապարտէղին ու Հայ Մարգիկներուն առջեւ :

Ցիւեցինք արդէն՝ երգասացներով խաղցուածներէն՝ Դապար - Թարիկ, Դրօմիկիս, Կուկուլիկու, Ճըվի - Ճըվի, Պուպու, Փըսի - Փըսի, Քարափոսիկ, Կէհայ - Կըգայ, Շամբան, եւն. եւն.:

Ցիւեցինք դեռ եւս մէկ - քանիներ՝ արագ թուարկումով ...

Ալմիս - Բաղմիս, Կուկուլ - Պուպու, Ջնում - Կարագ, Ռոկի - Ռո- կի, Տուսուլսիկ, Մակառուզ, Դըմիկիլ - Դըմիկի, Լէվան - Սօլլան, (Le post d'Avignon), Նոռու Պարան, Մէր - Կատու (Le Statuaire) Պու- պուզ, Կումակուլուզու, Ճըօր, եւն. եւն.:

Երգով ու եղանակով խաղցուած խաղերը եթէ մէկ-մէկ թուէինք Հոս՝ շա՞տ արջալոյս ու վերջազոյներ պիտի յաջորդէին իրարու :

(Տեսնել իմ երկհատոր Խաղաշխարհին մէջ) :

5. ԱԱՂՐԱԿԱՆ ԽԱՂԵՐ,
6. ԴԱԼ - ԽԱՂԵՐ, ՓՈՐՉԱԿԱԿՂԵՐ.
7. ՀԱՏՏԱԿԱԿԱԿՂԵՐ.
8. ԴՐԱԽԱԿԱԿՂԵՐ.
9. ԱՐԱՐՈՒԱԿԱՆ ԽԱՂԵՐ.
10. ԱՆԱՇԴԱՇԹԻՆՉ ԽԱՂԵՐ.

Առանցմէ են՝ այս խաղերը, որոնց մասին մենց առիթ ունեցածք արդին մի ոտ մի թուելու եւ խոսելու, ինչպէս Հիւանն Սորայր, կոկո - Մրտօ, ևան...:

Առանձմագէտ շեշտելիք են Աւանդաշունչ խաղերէն ...

Հովանմիասող, — Հին - Հին զարերու յիշատակը կինդանացնող խաղ մը՝ Հականներու վայել, որ Հանգէս կուզայ մեր զմայելիք ժազովրդ. Դիցազավճէպին՝ ԵՍամանց Տաւելք մէջ: Սասանցի Թլու Դաւիթի և Մըրտմէլիքի խաղցոն գիւցաղնախաղը՝ վիթխարի փոսի մը մէջ՝ հոգածներով (երկարի Հաստարեսա զղթայ) կապուած՝ ամենի միերու վրայ: Նկարագրութեան համար շատ նեղ կուզան այս էջերը: Դորո, Դորոսիկ եւ Հով, Հովովիկ, որոնց մասին գրուեցաւ քէլ գերը:

11. ՄՐՑԱԿԱԿՂԵՐ

Հին Նաւասարդեան Խաղերու. Շնացորդներ են, անկառակած, մէկ քանին այս մրցումներէն, որ ժամանակ - ժամանակ ի Հանգէս կու- զան մեր հայ գիւցական համայնքին բաց զարտերու կրկէսին մէջ: Մէկ քանին առ սկսնակի եւ յինք - զետի խաղ մրցումներ են:

Աղաւնի խաղցնել, Անոր կունեցնել, Զիմիրլոց եւ Գոմշակրի: Հնարյոյ Նաւասարդեան Խաղերու կարգէն են ... «Ո՛ տայր իմձ զծովի ծխամի եւ զանառօնն նուաւարդի ...»: Անոնց կարգին նաև Ռարո- դուրին ու Լող՝ Հին զարերէն մինչեւ նորը՝ Հայոց մէջ ծանօթ ու գերազանցագէս աղտագործուած են:

12. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ - ՎԱՐՉԱԿԱՆ ԽԱՂԵՐ

Թիւ թիւ մը կը կազմէն անոնց Ան այգովէ ըլլալը բնական է՝ բը- նաւթեան մեծ ըմբռասին՝ մանուկին համար: Ան՝ օրէնքի, կարգուկա- նանի զլուխ լուսի. ամէն օրէնք իր բազմանշներուն մէջ սեղմուած են, առջափ հասանէ՝ այնքան ունիք:

Պարու - Գվիր (Esclave dépourvu) կը խաղան երկու կերպ՝ երկուքն ու նամակ: Մանրամասնութիւնները երկար են:

Դոր - Փաջա (Insubordination), ուր կը տեսնուի Ազրահովութեան ամրէն մը — Խիստաւորը (փաշա), Թիկնապահները, Դրան պահա- պան զամբու - առիւծը եւ Ռատիկանները:

Պաղմիս - էշ, Հիւանձ Նպրայր, Գերի եւ նման քանի մը խաղերու մէջ ալ որոշ չափով անցքեր կան՝ քաղաքացիուկան խաղերու։

13. ԻՆԱԶՄԱՆԱՂԵՐ

Պատերազմական շարժումներու յատուկ եւ ռազմավարական ընդունակութիւններ երեւան բերող մաս մը խաղեր՝ ամէնէն շատ ուրած ու յաճախ խաղցումներու ալ են ...

Կրակ - Տարոցիկ կամ կրակ - Տարուկ եւ Գերի (La Passe, les Barres) խաղերը՝ ճակատէ ճակատ երկու խմբակներու միջև մզուած զոյսւթեան կոխիք խաղեր են։ Փորուած փոսին կամ ափին մէջ հարուած ու հետապնդում՝ փոխն ի փոխ, եւ պարուուածը գերի տանելու, — խաղը շահելու — ճիգեր՝ Շըրակն ու դուրակն։

Կորց (La chasse au Cerf) շատուր խումբով խաղցուած ամէնէն կրակու ռազմամիացն է։ Խաղերուն զլուխ գործոցը։ Մէշանդը հօդն է, զուք ըսէք խալաքը, զոր առնելու կը ձգտին երկու կողմէն ալ։ Հայկական Փութպոլիս տեսակ մը։ Մէկ խումբի անդամներէն ունէ մէկը՝ եթէ միւս խումբի անդամներէն մէկը կամ միւսը կիսաւընանակի մէջ առնել յաջողի՝ ան կրուած կ'ըլլայ, զինաթափ է ու կը նստի իսկ հօդն առնել խաղը շահէլ է։

Քողով կը և Կորցին նմանող խաղ մըն է՝ քիչ տարրերութիւնով, ու կը խաղցուի զարմանալ ռազմավարական շարժումներով։

Պարան (La Fronde), եւ Նետ - Աղեղը (քիչ վերը յիշուած), մարտական արուեստի նախնական զէնքերէն երկութը՝ խաղարեմին վրայ ամէն որ կը գառնան խաղակ սերունդին ձեռքին մէջ։

14. ՄԱՐԶԱԿԱՂԵՐ (SPORTS)

Մարմամարզի յատուկ խաղեր՝ փոքր թիւ մը լին կաղմեր մեր մէջ։ Թէեւ նախնական պարզ ձեւերով արտայայտուած՝ բայց հարուստ ու լայն հիմերով մարմարակրթանքի հայ շէնք մը կառուցանելու շափ ատազգ կընան հայթայթել։

Վերջիշելով՝ Տուշիւտ, Կրակ - Տարուկ, Գեր Գրոցիկ, Շքացիկ, Դղէզ, Թիւ - Մուկրուս, Հոկ, Սնդուկ - Պնդուկ, Լոզ, Պաղմիս - էշ, ու նման խաղեր՝ իր մշակնի մարմամարզական ձեւեր, շէշտենք մահամոնց կարեւորները ...

Գմբէրախազ (Octogone), որ կը կազմուի թիւեկից երեք խումբք ըէ՝ միմեանց ուսեւուն վրայ բարձրացած։ Խարիսխը եթէ վեց հու գիրով կազմուած է՝ երկրորդ յարկը 3 - 4 հոգիով, երրորդը՝ 1 - 2 հոգիով կը կառաւցնի։

Ամելոցիկ (La vieille mère Garuche) հայկական բնատիզ Փութպոլն է։ Կաշի զնդակին փոխան՝ կճառ տնից կայ։ Ուացով կը զարնեն կը

թացնեն՝ զէմ - զէմի երկու խումբքը : Կը շահի այն խումբը որ կը յա-
խզի աւելը զիծէն անդին թացնել :

Սոլ - Փոխացիկ կամ Սուսառամ (Le saute Mouton, à la semelle), կամ
Թռուցիկ, չառ տարածուած և իրարու նման խաղեր են : Սառ -
կազները՝ իրենց կարգին համեմատ՝ որու անուններ ունեին, — Պապ,
Պապերայր, Նախիր - Քշող : Անոնց կը ցատկեն կացող - իմ կուսակին
վրայէն : Անձարակ Պապերը՝ Պապկացու աւ կ'ըլլան : Այրենգիմ խա-
ղը՝ տուր մէկ տեսակն է :

Դնդակավ Տուչփետը (Court de paume, le Lawn tennis), ոգեւոր խա-
ղերն մէկն է : Մազ զնզակ և թաթ կամ թաթաճեւ տախտակ մը,
և երկու խումբ խացցողները՝ կը բաւեն :

Զէշէ, թոքերը ջրացնող, չունչը մարզող՝ սքանչելի խոկատիպ
խաղ մըն է (վերը յիշուած) :

Լըռչ - Լըռչ (La Serpente ou la Carotte) կամ կոչավոսիկ - ցպիկնե-
րու վրայէն և միջոցներէն ակնառուիկ (à cloche pied) ցատկելով՝ որ-
բաւճներն ուժովցնող, թեւ ու ճիշճիրը մարզող խաղերէն մէկն է :

Երբոցիկ կամ Պարսիկ Կափի (յիշճիրնք) սրուճքի մարզախաղն է :

Պաղ - Զարկոցիկ (Patinage), Քուշոիկ (զօտեմարտ), Փէտէվոս

(Les Echasses), Քար - Թաղիկ (Lance - piéste), ծանօթ մարզախաղեր :

Լըռչ (La Roue) խաղին մէջ՝ երկու հոգի ուսցի ուսցի ունմ, փայտ
մը ձեռքին մէջ, հակերդողէմ որդումազ՝ փայտը խշուչ կատրեցու կ'աշ-
խատին : Մինչ մէկը կարենայ մրցորդը զէպի ինքը քաշել փայտին
հետ՝ առավելագույն յաղթահակը կը լահի :

Սամդ (Saut)՝ զերազանց մարզախաղն է՝ կանաչ մարզերուն կամ
առազունց զաշտերուն վրայ : Զորու մէկ խումբ, չորսը միւն՝ կազող
ու զարմող երկու խումբ են խացցողները : Կացողներէն երկուը յե-
տոյք - յետոյքի և երկուքը գրաւիսնին անոնց ազգքերուն կազմած կա-
րուքին տակ խոթած՝ թեւերովը սրուճքները բռնած՝ Սամդ (mortier)
մը կը ձեւացնեն : Զարմող միւս չորս հոգին՝ Պաղ, Պապեղբայր ենն.,
կարգով Բախով կուզան՝ ճախր տալով կը բարձրանան զիմին վրայ
զարմած՝ կ'իջնեն սանդին մէջ, ու մէկաւ կողմը ուսցի կը կենան
զարձեալ :

Խըր (Le Chat)՝ իր տեսակներովը՝ Տամնելով խըր, Անկառ խըր,
Քոյքով խըր --, նաեւ ուրիշ բնիկ չառ մը վասպիսազեր՝ եթէ մշակուե-
րու և ձեւաւորուելու ըլլան, Հայ Մարմանկրթական Միութիւնները
կրնան ունենալ՝ հարուստ, չարուստ, չարուստ խաղացանկ մը :

ՀԱՄԱՉԵԱՄԱԾԱՅԻՆ ԱԱՂԵՐ, ԲԱՂԴԱՏՈՒԹԻՒՆ ՄԸ

Ուսումնասիրելով մեր ազգային խաղաշխարհին մէջ՝ ծանօթ ու
սերուժդէ սերուժդ զարերէ ի վեր հոլովարար անելով կամ մաշելով

իսպանած հարիւրաւոր խաղերը, եւ բազզատելով Եւրոպականներուն կամ արեւելեաններուն հետ, կը գտնենք որ անոնցմէ մեն մաս մը երարու հետ կը խնամիանան :

Առաջ՝ համաշխարհային բնոյթ ունի : Մանուկը՝ ամէն երկնքի տակ նոյն մանուկ - խաղակն է . նոյն առեղծազործ փոքրիկ հանճարն ունի : Խաղերու աշխարհին մէջ ալ՝ զիւտերը նման ակերէ պիտի բը խէին բնականարար :

Առիթ ունենալով քննելու նաև Մայրապոյն Արեւելքի դաւակնեւ - բուն՝ ձափոնի խաղերը (իմ թարգմանուն «Կեաները Ձափոնի մէջ» խորագրով յօզուածը (Սուրբանիակ, օրոթերթ, 3 օգոստ. 1904), զար - մանքով տեսած եմ որ Ձափոնցի մանչ ու աղջիկ խաղակները ալ՝ իրենց երկրին զարդն ու չուքն եղող յազբ կեռասիներու շունչին տակ՝ Աշբ - կապուկ (Colin - Maillard) կը խաղան, զրեթէ յար եւ նման մէր տղաներուն խաղցածին :

Համաշխարհային խաղերու կարգին՝ մէրիններէն կրնանք թուել՝ Արևուս (Ballon), Աչկապուկ կամ Աշխակացիկ, Պահոցիկ կամ Պատմախ - Պուտմախ (Quatre - Coins), Ձույխու - Կըռ (Pair ou non), Ճմիկուկ (Cocote), Զի կամ Զիմերբունց (Jeu de cheval), Թուփախ (Toupie), Թռուցիկ (Cerf Volant), Գոզ - Փաշա, Խըռ, Խոճիկ (Poupée), Ճամացիկ (Os selets), Ճպօր (Escarpolette) Չամեցիկ (La corde), Այրենցիմ կամ Թռուցիկ կամ Սոլիփուսոցիկ (Sauts - Mouton), Գերի կամ Կրակ - Տարոցիկ (Les Barres), Տուշիկու (Batonnet), Պրակոցս կամ Կրակլապուկ (La Main chaude), Հոլոցիկ (Le Mail), Վիմակ (Loto), Կոկօշ (La Godiche), եւն. եւն. եւն. :

Եթէ փորձէինք փոքրիկ բազզատութիւն մը ընելու մէր հայեցի խաղերուն եւ օտար Եւրոպականներուն մէջ, վատահարար՝ Հոյ Խաղ - աշխարհը գերազանց պիտի գտնէինք:

Գերազանց՝ խաղերուն բազզատութիւնը, գերազանց՝ խաղին անուններովը, գերազանց՝ խաղանուններուն աւելի հմուտ կազմութիւնովը: Հոյ տեղը չէ այդ բազզատական երկար ուսումնասիրութիւնն ընելու. կրկնած պիտի ըլլայէինք՝ ինչ որ ըստ ենք մէր «Ատաղաշխարհ»ին երկրորդ հատորին մէջ (երես 318 - 325):

Ուրիշ հարց մը ...

Բոլորն խաղերն ալ հաւասար յարգ ունի՞ն. միեւնոյն եռանգով կը խաղցուի՞ն, կամ կա՞ն մասնաւոր խաղեր՝ որ աւելի շատ սիրուած ու յաճախի կը խաղան մէր խաղակ - մանուկները, — միշտ բառով՝ մանուկ - խաղագէտները: Որո՞նք են այդ շատ խաղցուած, սիրական խաղերը:

Մենած ու ապրանք ըլլալով այն հայաշունչ հարազատ մի - ջալայրին մէջ՝ «Վասպուրական մէր աշխարհ», ուր այդ երկհարիւրեակ խաղերը կը խաղցուէին՝ տունի, գործոցի ու զաշուի երրեակ խա-

զավայրերուն վրայ, — ինձ համար պարզ էն այդ հարցումները :

Այբուած խաղաք ու՝ Ար, Արարտաց, Կոմալարացրպ, Դիրի, Ճուշպատ, Վարս, Կամսարաց, Խըռ, Աւելոցիկ, Բախչամարիկ, Շնա - ցրպ, Մալացիկ (Առաջում, իւշտում), Սանչ, Ճան, Սարգս, և ա - մենշերու համար :

Հայաստանիկ, Սաջոցրիկ, Աշկանակակ, Արդար - Մեղալար, Դիմիկիկ, Իսուփրիկ, Խամասիկ, Խաճկացրիկ, Վրաշ - Վրաշ, Ճարօր, Քարուկ, Վա - սուկ, Վարս և ան - ազյիկներու համար :

ԺԱՄԱԾՆԵՐԻ, ՄԻՏՔԻ ՄԱՐԶԱԾՆԵՐԻ

Հայաստանի մայր Հազբեն ու երկինքն բնիկ զաւակները՝ մարմ - սապան խաղերու մէջ ժիայն սահմանափակուած չեն: Անոնց՝ արշակ հայուարեազ խաղերու սահմանագրեթութեան ու բնադրումին հեղինակ՝ կրհայքին զարդ ու անժառանգ ըլլալ՝ միաւր զրասիրէ, խամայան խաղ ու մարզամէ:

Արզարքէ՝ մեր խաղալիսարհին խորը՝ կը զանենք անհուն նոր տա - րածութիւն մը, ընզարդակ ուրիշ բնի մը, ուր հանգչս կուզան բազ - մածաւ էշիք, ժամանեցի անսպառ նիւթ ու զանձ:

Անոնցէ մ'ըն ըսեմ՝ մ'ըը թողում: Խնչպէս թողում ...

Աշա՝ Վարնը, Արզավ ու նուազարաններով, պէսողիսուն:

Հաւատակելունիք կարճ, հոսուն, հրահանգիք:

Համելունիք, պարզ թէ զժուարալոյժ, երկուող, քառունակ, բազմատող, հարիւրաւո՞ր:

Ալակներ, առածներ, խրտական, զուտրմալիք, աւանդագիզ:

Հէմնարներ (Անք - Անք, Ցեղովկ), — Հըշշապտառում զբոյցներ՝ պատմական, զիւցազնական, գենգանական, երգիծական, այլարանա - կան, ուզեւորական եւն: Անոնցրով:

Այդ Հայկական Հաղարումէկ Գիշերները՝ եմէ այստեղ պատ - մել փորձէի... Հէցեաթասացին ըստեին պէս՝ «Հուր ու քուր կ'եղ - նէր»: Հիմա... Հէցեաթներուն համեզ վերջարանով ըստենց՝ «Ելրինուց երեք խնձոր իշտաւ, մէկն ասողաց, մէկը լուզաց, մէկն ալ ականջ ո - րողաց > ...

Եւ ահա առոր համար՝ Հայ Ժարդիկ, այս խաղ ու մարզանքներու Հակիմ առզանցումին համշնթաց, յիշէ՛ որ զան Հայ են, ու Հայ ծնե - լուզ համար հպարտ պէտք է ըլլա:

Եիշէ՛ նոյնպէս այդ սաստ' մը դարերու վճիռ ակերէն եկած քեզի Հասոն երկրառ ունի պատզամը Հայրենական —

— «Ով չի շիմեր՝ բամկով տրմիկ,

Զի՛ քըմիք մէշ՝ ամս' և քըմիկ...»:

ՀԱՅ ՄԱՐԶԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

Ա. ԵՐԱԾՈՒ

(1900 - 1908)

Աղջիկու, ժամանակակից կեանքին մէջ մարզանքն ու մարզախառները գրաւած են կարեւորագոյն տեղերէն մէկը :

Այսօր բոլոր քաղաքակիրթ աղջիկու զեկավարներ, պետական պատուխանատու անձեր կ'ընդունին որ ժողովաւրդի մը տոկալու և յարատեւելու պայմանները մեծապէս կախում ունին նոյն ժողովաւրդին անհաներում Փիզիքական եւ առողջապահական պայմաններէն : Աշա թէ ինչու մարզական ու մարմանակրթական շարժումը, քաղաքակիրթ ժողովաւրդներու մօս, կը վայելի տեսակ մը պետական պաշտպանութիւն ու օժանդակութիւն :

Այս վերազարթումը մասնաւորաբար սկսաւ անցեալ դարու կէ-սերէն : Ցեղին ազնուացման, Փիզիքական ու մարմանական կատարելութեան հասնելու իսէալով խանգավառուած միջազգային ռահվիքրաները, սկսան երազել հին Յոյներու փառքի օրերը, ուր մարմանական գեղեցկութեան պաշտամունքը ազգային զաւանագ մը դարձած էր :

Եւրոպա ու Ամերիկա տուին նշանաւոր մարզիկներ, մարմանակրթական վարիչներ, զանազան տեսութիւններու վրայ հիմնուած մարմանարդի դրութիւնները : Եթէ ոմանք մարմանակրթական զրութեան տարածելներ եղան, անդին, ուրիշներ նորագոյն Ողիմպիական խաղերում կազմակերպութիւնը գլուխ հանեցին :

Օրուան կարգախոսը եղաւ և Առողջ միտք, առողջ մարմնի մէջ : Ամէն ժողովուրդ սկսաւ կիրարկել զայն իր ուժերուն ներած չափով, ու շարժումը դարձաւ վարակիչ ցեղից ցեղ :

Ի Հարէկէ Հայերու, մեծամանաբար Թուրքիոյ մէջ բնակութիւն հաստատած ու նկատուած՝ յառաջապահները եւրոպական մշակոյթին ու քաղաքակրթութեան Մերձաւոր Արևելքի մէջ, անհաղորդ պիտի շմայինք այս շարժումին :

Բայց տալէ առաջ պատկերը 1900էն յետոյ Պոլսոյ ու մասամբ գաւառի մէջ ծայր տուող մարզական շարժման, սոսորեւ կը ներկայացնենք երկու ուրիշ ձեռնարկներ, որոնք աւելի հին թուականներու են կապուած եւ որոնք պէտք է նկատուին Հայոց մէջ վերանորոգուող մարզական ու նաեւ սկսուող սկառուտական շարժման նախաքայլերը :

Առաջինը կը քաղաք Պ. Մինաս Զերավի մէկ գրութենէն, առևլով միայն կարեւոր ժամերը —

ԶԱՐՔԱԼԵԱՆՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Առկէ 50 — 60 տարի առաջ (1870ին), ինչպէս ամէն գոլոցի մէջ, մէր՝ Խոսկի զի Ներսէնեան զարժարանին մէջ ալ զգալի եղաւ մտցին Հետ մարմինը կազզուրելու պէտքը, մանաւանդ երբ կարգացինք, Խորենացին, Սղիշէն և Բիբլանդէն յետոյ, Սպարդայի ու Հռոմէ պատմութիւնները: Զէյթունի պատմամբութեան արձագանգը եկաւ, բարբոքի մէր մասզաւ երեւակայութիւնը: Կիրակի առողուները, Ա. Ստեփանոսի զատին մէջ, Ա. Պէտրէրեանի և. Ե. Տէմբէրճիզաւշ — ևսի Հետ իրար կը զանէնիք ընդհանրապէս, և. Հեթանոսին անմատչիր արդ սրբավոյրին մէջ, չէինք կշտանար կարգալով Պէտիկթաւ լինանի ըմբուղ երգը :

Խոսկի զարժարանը զաւառէն բերուեցան 10 ուշիմ պատմիներ, Ժառանգաւոր ըլլալու: Համար: Այս ուսանողները Կիլիկիցի էին ընդհանրապէս: Անոնց բերած էին ուսուրինան դրամներ, և. իրենց Պոլսեցի զարընկերներուն նույիրեցին զանոնց: Մասունքի պէս պահեցինք այդ տաշուն մաշած պղինձները: Վարողութեամբն Աստուծոյ շինեալ ի գողաքն Արխ, որոնց վրայ կը նշարքինք Հայաստան արձանագրութիւններ, Լևոններու, Հեթանոններու, Կոստանդիններու թալաւրական անուններ ու պատկերներ, խաչի ու տափէծի քանզակներ:

Ուստի, զարժարանին պահպանողական տեսութին եւ նոյնինկ աշխակերտներէն զադուի Կիլիկիցի ժառանգաւորներուն Հետ կազմեցինք ժիւթիւն մը՝ ԶԱՐՔԱԼԵԱՆՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, անունով, նախապատրաստուելու: Համար մէր ապազայ խստամբեր կետնքին: Չուզն ցինք կանոնադիր ունենալ, զիտանալով թէ զիրը օտարի մեռք իշխալով, կրայ վտանգի որ ևս է զաւագրական ընկերութիւն: Ախտ քննութենէ յետոյ կ'ընդունէնիք նոր անզամներ, և. Հրահանզները բերանացի կը հազարդէինք անսնց :

Այսպէս .

1.— Զարքաշական ընկերութեան անզամները տախտակի վրայ պատկելու էին, ամբացնելու Համար իրենց ունկրային գրութիւնը: Գիշերը, անկորդինէն բարձ մը եւ վերժակ մը առնելով, պատկելու էին քոյիք տախտակամածին վրայ, և. առոռուն, կրկին գրքերելու էին անկողինը՝ կարծել տալու: Համար թէ Հռն պառկած էին:

2.— Զարսանքի առեն մարմատարզով միայն զրադելու էին:

3.— Գոյց ընկըն էին Գամար - Քաթիսայի երգերը:

4.— Քաղելու, վագելու, մազլցելու առանք քար մը կազելու էին իրենց մէջը՝ չորդելու համար, ինչպէս կ'ընեն եղեր Զէյթունցիները :

5.— Իրենց կուրծքին վրայ կրելու էին Հմայեակ մը, որ Հող պարունակէր այս ուսումնադաշտէն, ուր Զէյթունի մարտիկները յազմական կանգնած էին Թուրքերուն վրայ : Այդ Հողէն բրել տուած էինք :

ԿՑՐԻԱՆՆԵՐՈՒ ՄՌՈՒԹԻՒՆՆԵԼ

Չարքաշականէն առաջ, սակայն, մեր մէջ Հիմը դրուած է միու—թեան մը, որ իր էութեանը մէջ սկսուարիսն է եւ որ ծնունդ առած է Պատըն Բառուէլէն իրկու հարիւր տարիներ առաջ : Արգարեւ, Էջմիածնայ և Արարատ ։ Թերթի էին թիւերէն մէկուն մէջ կը հանդիպինց կանոնագրութեան մը, որ 1680ական թուականներէն սկսած մինչեւ 19րդ դարու սկիզբները յաջորդարար վաւերացուած է Էջմիածնայ Եղիազար, Աղեքսաննդր եւ Արգարթեան Յովսէփի կաթողիկոսներէն, իսկ ամէնէն վերը Պետարապիոյ Դրիգուր Արքեպիկոսպուէն :

Կանոնագրութիւնը կը վերարերի Մոլտաւիոյ Պոթուչան եւ ուրիշ քաղաքներու հայ պատանիներուն կազմակերպութեան (Պրասզաւ), որուն անդամները կտրին բառով կ'որակուէին :

Այդ կազմակերպութեան նպատակն է եղած Մոլտաւիոյ հայ պատանիներուն Հովեկան ու ժարմանական ազնուացումը :

Պ. Տիգրան Առյեան, առանձին գրութեան մը մէջ խօսելով այս մասին, կուտայ կարգ մը ժարմանական ազնուացումը :

Այսպէս, յիշեալ կանոնագրութեան համամայն, իւրաքանչիւր պատանի որ կը թեւակուէր 12 տարին, պարտաւոր էր արձանագրուիլ իրրեւ նախըմծայ պրատաւալին եւ հազորզուէիք ու երգուէիք վերջը, պատկանիւ այդ կազմակերպութեան՝ կտրին անսնով, մինչեւ ամուսնութիւնը :

Խորինները իրենց թիւին համեմատ կ'ունենային խմբապետ մը կամ խմբապետները : Կորիճներէն պահանջուած ամենակարեւոր յատ—կութիւններն էին կարգապահութիւնն եւ բացարձակ հմազմնութիւնն : Անոնք պարտաւոր էին Հսկել իրարու վրայ փոխադարձարար, եւ իրենցմէ մէկուն անսպառած մէկ ընթացքը տեսնելու պարագային զգացնել իրեն :

Ինչպէս կը տեսնուի, այդ կազմակերպութիւնը չափազանց նմունութիւն ունի մեր ներկայի սկսուարիսմէն հետ :

Մեր մէջ ալ ուշիմն մարմնակըթանքի ջերմեռանդ հաւատացեալներ, հռուէն կամ մատէն հաղորդակից եւրոպ : Ճաւկոյթին ու անոր

դանապան երեւոյթներուն ու Հանկէ քաղելով իրենց համեստ պաշտըն ու ծանօթաթիւնները, պիտի զային այս նոր ու բարերար չարժու — մին յառաջապահները ըլլալու, աւելի լայն ու աւելի հիմնական ձեւ մը տալով շարժումնեն :

Ու ասիկա, զեւ 900ական թուականներէն : Գրիգոր Յակոբեան - ներ, Վահան Զերաբները, Շաւարչ Քրիստոններ ու Գր - Մերմանթիւներ՝ Պոլսէն, Էջմուսեանները, Սանրդհաններ՝ Խզմիրէն սկսած աւելուկ մը նոր վարզապետութիւն քարոզի նոսի իրենց ունմիջական շրջանակին ու առող տարածուելով իրենց ամրող համայնքին մէջ : Ամէն մէկը սկսած իր շարքը ու իր մէջավայրին մէջ կորիզ մը տակողնել, կոսկելով իրեն ու իր շարժումնեն նորեկներ, որոնք իրենց կարգին պիտի տարածէն զայն իրենց շրջապատին մէջ :

Այսպէս է որ Հայոցնեատ ծաղում տախն Հայ մարդական միութիւններ Պոլսայ ու Խզմիրի զանապան թաղերուն մէջ :

Ի Հարկէ այս նորութիւնը, Մերմանը Արեւելքի ու մեր մէջ առանձիւու ևս սիրցնելու մեծառքս նպաստեցին տար ու ժանաւանդ Ամէրիքնան կրթական հաստատութիւնները՝ ինչպէս Ռուսըրթ Քոլէնը, Պարագագի Ամէրիքնան բարձրագոյն վարժարանը, կամ Խորրիզդի Այնթագի, Մարզուանի ևն . Ամէրիքնան գոլէնները :

Զարժանալոյի լէ ուրեմն որ ոչ միայն մարզական կեանքի մեր յաւագոյն ներկայացնցիչները, այլև մարմանկրթանքի մեր գըտ - խաւոր զիկավարները իրենց հիւթը քաղեցին այդ հաստատութիւն - ներէն : Մասնաւորաբար Ռուսըրթ Քոլէնի գերը մեծ եղաւ այս տեսակէտով : Ան է որ մեզի տաւու Յակոբեան մը, Գրիստոն մը, Բ. Կէս - զիւղէոյիւթեան մը, Վ. Ս. Փափագեան մը, Մ. Մկրեան, Մ. Գու - յումնեան մը, Ս. Մկրեան մը և այնքան շատ ուրիշներ :

Ժամանակագրական տեսակէտով, սակայն, նախապատռութիւնը պէտք է տանը, կ'ենթագրինը, Գրիգոր Յակոբեանի և Շաւարչ Քրիստոնի : Արդարիւ, տատիշներ եղաւ, նախոր քոչէնն գուրս ևն մարմանկրթանքով շահագրագուեցաւ, ու իր թագին Հայ տղոց մէջ շարժում տակողնեց : Միութամանակ 1902-1904 յարարերութեան մէջ մտնելով ֆրանսական մարմանկրթական հաստատութեանց Հետ, սկսած լրջութէն Հետեւի անոր՝ կիրարկնելու համար զայն մեր մէջ : Ֆութալը այդ շրջանին նորորինակ երեւոյթ մըն էր Պոլսայ մէջ ու ծանօթ միայն Ռուսըրթ Քոլէնի տղոց, անզլ - և ամէրիքնան յածանաւերու նույտներուն ևս Պոլսի հաստատուած անդիխական դադութիւններն : Այս խումբը - ընչ կարելի է յիշել «Ըմօգութ» նաևազններու խումբը, «Միրըկըրը», «Գատարչէոյ» ևն . խումբերը :

Այդ օրներուն, Գրիգոր Յակոբեան եւ իր քոլէնական ընկերները հիմը կը դնէին Պոյաճը զիւղի մէջ, Համանուն դաշտին անունով Պալթալիմանի խումբին, որ իր ժամանակին մեծ Հռչակ հանեց, մրցելով վերոյիշեալ օտար խումբերուն ևս եւ յազմելով անոնցմէ ոմանց :

Հայ մարզական կեանքին մէջ Շատարչ Քրիստոնի դերը փայտուն էջավ մը պիտի սկսէր 1909էն վերջ : Հնահետարար իր մասին պիտի խօսուիք այդ դլուխին տակ :

Սակայն, Հռչակի վերյիշենք ուրիշ եղակի դէմք մը, որուն գերը նմանապէս շատ մեծ եղաւ Հայ մարզական շարժումը տարածելուն մէջ, անոր սկզբնական օրերուն :

Այդ մէկը Վահան Զերազն էր, որուն անձն ու գործը, իր կարգին ներկայացւուն է առանձինն :

Միայն, պատմական տեղեկատութեան կարգը պահելու համար, ըստենց անզամ մըն ալ որ ինք եղաւ առաջին անզամ Փութազութեականի տղոց ծանօթացնողն ու սիրցնողը : Անզիա ապրած ըլլալով այդ օրերուն, վերադարձին իրեն Հետ կը բերէր Փութազը մը, որ պիտի կազմէի առաջին զնդակը՝ իր ապագայ դասընկերներուն, Կեղրանականի տղոց : Ֆութազովի «Սանթրալ Ակումբը» կը կազմուէր ատէկ անմիջապէս վերջ : Անոր կը հետեւէր «Գում - Գափու» ակումբին կազմութիւնը :

Ծետապային երր «Սանթրալը փոխարինուեցաւ «Տորքանվ», «Գում - Գափու»ն ալ եկաւ «Տորքանվ մէջ լուծուելու :

Ստորեւ կը յիշատակենք, հին բէժիմի ընթացքին իրենց Հիմը դնող այս քանի մը խումբերը, իրենց զիւհաւոր գործունէութեամբ :

ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐԸ

(1900 - 1908)

ՊԱԼԹԱԼԻՄԱՆ (Վասիլը) — Պոլստայ խումբերէն երիցազոյնը: կազմուած 1905-1906ին, Խոպըրթ Քոլէնի աշակերտներու եւ Բ. Հիսուրի ու Պոյաճը զիւղի Հայ երիտասարդներու նախաճեռնութեամբ : Յանզութեամբ նակատած է իր օրով զոյտութիւն ունեցող օտար խումբերու Հետ : Իրմով սփոսի նույրուած են Հայ մարզական շարժման ապագայ զեկավարներին շատոնքը : Իր մէջ են եղած Գրիգոր եւ Լիւն Յակոբեանները, Շատարչ Քրիստոն, Վարագ Փողարեան, Վարդգէս Աղարէզան, Միհրան Նարազնան, Գ. Գոռապեան, Ս. Գողոսեան, Յ. Խուզէսէրեան եւն : Քանի մը օտարներ ալ մասնակցած են անոր կազմը լրացնելու համար : «Պալթա Լիման» Պոլսոյ մէջազային մըր-

ցումերուն մասնակցելով, երկրորդ Հանգիսացաւ: «Կարմա Ակ-
րային յազիթց 5 կորով, Հաւատար մասց «Մաստ Քիլապէի և անզ-
հաւատացներու: Imogen խուժքրուն հետ, պարտուեցաւ միայն Հավատ-
քիւաչին, որ իր առենին Պոլոսց ամէնէն զօրաւոր խուժքն էր:

ՍԱՀԵԹՐԱԼ (Դաշտին) — Պալոսյ առաջին հայ Փութպայի խոհմարէն մէկը, Համբաւած Վահան Ներտպի կողմէ. կազմուած էր Կեզրանական գարդարանի ստեղքէն: Իր անզամներուն մէջ կային Եղիշէ Բայթանի, Հայէ Անձէրնեան, Կարապեան Գազանճեան՝ Գանդիք Տականու ստեղքէն, Կողովոնդիկ եւ Արտաչէ և ԱՇքէրեան եղրարք, եւն:

ԴՐԱՄ - ԴԱՄՓՈՒՆ - Համբական լուծիք տոկ չնող մեր ռահանում -
թիւ ։ Տարգական կորդիվերէն մէկն էր Գուգաւ Պատուանոր տուաւ տիզար
Տարգիկները : « Տոք ո՛ի կազմութենէն յասոյ միացաւ անոր : Հիմնա-
գիրներէն կը յիշուին Յակով Պատուանան, որ Հ. Ս. Լ. Մ. ի կազմու-
թենէն վերջ մէջս ու բերած է իր աշխատանքի բաժինը : Նմանապէս
Ա. Պապիկնեան և ուրիշներ : Պալայ մէջ կազմուած Պուրօօֆի Ա-
խումբերէն մէկն եղաւ, որ յանձնական եւ այլ խումբերու հետ
մրցելով յաջողութիւններ ձեռք բերած էր :

ՏԱՐՅԻ (Դաւթ-Դարու) — «Տորքը կազմուած է 1908ին Կեղրանականի սահմանադրութեան կողմէն»: Հիմնագիրներն են եղան Վահան Զերադ, Արշակ Ազգիկ Բաջանյան, Կ. Գալովանենեան, Պարտ Փողարքան, Պօղո Շապոյրյան, Հայկ Աշմէրենեան, Առաւուր Պոթիկեան, Դարբիչ Մանուկյան, Վահրամ Մատթէսուան: Անդամակցած են Հայկ Ճօլոյեան, Տիգրան Խաչատրյան, Լևոն Յակովիկան, Տառ և Միջի Տառեան-ներ, Ս. Պատիկեան, Կարգոս Յարութիւնեան, Մ. Մալումեան, Հայկակ Արքիւն, Կարասով Պայանեան, Զարմայր Դերմակեան, Զարմայր Այճեան, Ա. Այճեան, Յարութիւն Աշմէրենեան, Յարութիւն Դաւթ-Դարու:

« Տորք էի անզատները, Պալայ գանձագան արուարձաններէն ըլլու-
յաց Հանդերձ, իրը խումբի կերպով ընտրած էին Դաւթ-Գափուկ շրջանը:
Իր ծրագրին մաս կազմած են գյանաւորաբար Փութպոլը, լուղար, գաւ-
առային խաղերը և արշաւանձները: Իր կիրակնօրեայ Հանդիպումները
կատարած է ընդհանրապէս Բրօթիի, Դատորգիւզի, Վէյզողի, Մագրի-
չիւզի, Վէյշիւզ տէրէի և Պալթալիմանի զաշտերուն վրայ: «Տորքի
անզատներուն մէջ ընկերական կազը շատ դօրաւոր եղած է և գրեթէ
ոչ մէկ ներքին պէճ ունեցած են: Ամէնքն ալ զործը տարած են զմա-
ւելի նուիրումով և ընկերասիրաթեամբ: »

«Տորքը կղած է Փաթոլիք առաջնակարգ խումբ մը։ Ան ճակատած է զրեթէ բայց Համբաւաւոր Փաթոլիք խումբերուն Հետ, որոնց վրայ



Պոլսոյ երրեմնի Արաքու Փութպոլի խումբը կազմուած 1908ին,
լուսանկարուած 1910 Ապրիլին :

Նաևո՞ ձայնէն աչ

Համազասպ Փանոսեան, Հայկ Շօլոշեան, Առտիկ Առաջուրեան,
Բարսեղ Յովհաննէսեան, Պողոս Նասիպեան :

Մումիկի ձայնէն աչ

Մուրատ Մուրատեան, Միհրան Մրտիկեան, Գետրոս Սավաեան :
Ռոմի կենդրոնը

Դարեգին Դարրինեան, Լեռն Նառլեան, Օննիկ Ջրէննէեան :
Զայս եւ աչ՝ բաղաբային տարագուլ

Հայկ Մրտիկեան եւ Յովհ . Պէօրէցեան (երկուքն ալ սպաննեուած)

շատ անօգուտ ջախչախիչ յաղթանակներ է տարած և զատուած է մի-
լուղացին լաւագոյն խումբերէն մին:

« Տորք ոի դործունէնէսթիւնը փոկուած է ընդ: - պատերազմի
նախօրէն Աշխատազի կատարուած մէն արշաւանքէ մը վերջ :


Տորքը ձեռնարկած էր նաև առողջապահական զատախոսութեանց :
1911 թեկուն առաջին զատախօսն էր Եղիշիկ Թաջունի: Տորքի ֆութ-
ողին տարազին գոյնը եղած է աև ու կարմիր :

ԱՐԱՔԻ (Եկրա) — Պատերազմէն առաջ կազմուած Ֆութօղի
լաւագոյն խումբերէն մէկն էր «Տորքէն վերջ: Ունէր ակումբ մը :
Էր կիրակնօրեայ փորձերը կը կատարէր, մինչեւ Օսմ- առաջանու-
ղութեան Հաջակումը, Եկչիկ պաւլկարարական Հիւանդանոցի Հանզի -
պակաց զաշատազեմնին վրայ, որ յետոյ կոչուեցաւ Ազատութեան Բը-
յուրը: Իսկ անկէ վերջ Թեազատանմէի, Գոյանըգիւղի և Պալթալի -
մանի մարզագետներուն վրայ :

Արագունը իրքը ֆութօղի զարաւոր խումբ, շուտով Հոշակ Հանեց
և «Տորքի կողքին եղաւ երկորոր Հայ խումբը, որ կրցաւ օտար խում-
բերու Հետ փայլուն համբիկումներ ունենալ: Արագոի գլխուոր ոն-
դամներն եղան Ծննիկ Ֆրէնկեան, Գարեգին Դարրինեան, Հայկ Զալո-
եան, Լիւսն Նարիկեան, Համազասպ Փանոսեան, Պաղու Նասիպեան, Տատ
և Միջի Տառեաններ, Սավայեան, Մուրատ, Աստիկ, Հայկ Մրտիկ -
եան և Գէօրգինեան (այս վերջին երկուը զինազագարի նախօրեա -
կին Պոլսոյ մէջ, նոյն օրն ու նոյն վայրին մէջ սպաննուեցան անզլ :
սպանակերու նետած ուումբերէն): Առոնք ամէնքն ալ կը կազմէին Առա-
ջին խումբը: Արդիս և Յովհաննէս Առաջէսէրեան, Զարմայր Դերմակեան, Անդրանիկ Արծիւեան, Եղուարդ Շէղիրեան,
Վազինակ և Արմենակ Անձիկեան, Արամ Մրտիկեան և ուրիշներ կը
կազմէին Սրիկորդ խումբը:

Հայկ: Աղիմպիսական մրցումներուն կանոնաւորաբար մասնակցած
եւ լու յաջողութիւններ ունեցած է:

ԱԿԻՒՏԱՐ — 1906ի սկիզբները Ռուպըրթ Թօլէճի և Պարտիզակի
Ամերիկ: Վարժարանի ու Պէրսէրեանի աշակերտներու միացումով
ֆութօղի խումբ մը յառաջ եկած է, որ օտար խումբերու հետ մրցում-
ներ կատարած եւ իր ժամանակին լաւաշոյն խումբերէն մէկը եղած է:
Մարզարան շունենալուն պատճառաւ Ակիւտարի Գալֆայի - պաղի
զաւանին վրայ մրցումներ կը կատարէր: Իրեն յաջորդող խումբերը
եւ նոյն զաշտը օգտագործեցին: Իր անզամներէն կը յիշուին էստր-
եան, Գոնարաննեան եւն: :



ՀԱՅ ՄԱՐԶԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

ՆՐԿՐՈՐԴԻ ՇԲՁԱՆ ·

(1908 — 1915)

Բանապետական շրջանին, Հակասուակ վարչաձեւի խոտութեանց, սկսող այդ շարժումը բնականաւուր ազատ Թափ պիտի ստանու 1908ի Յուլիսին վերջ, երբ Օսմ. Սահմանադրութիւնն էր հոչակուած եւ Հաստատուած էր ազատ կարգ ու սարք մը :

Մասնաւորապէս Թրքահայոց համար կը սկսէր նոր շրջան մը, — ժաղաքական, մշակութային ու ազգային տեսակէտով :

Մարզական կեանքը, իր կարգին, կ'ընդլայնէր իր հորիզոնները : Պոլսոյ թազերուն մէջ արդէն իսկ զոյտութիւն ունեցող խութերը անզամներու թիւի զավակ յանձնուաներ կ'ունենային : Կը կազմուէին նոր խումբեր : Մրցուաներու ու հանդիպուաները առելի ազատ ու աւելի յաճախակի կը դառնային : Ճիշդ է, որ այդ օրերուն, իրրեւ մարզական շարժում, զիանաւորաբար Փութպոլը կար : Ու միայն Բողէրթ Քոլչճի ազաքը ու մէկ երկու ուրիշ անձեր էին որ կը կիրարէին մարզանքի միւս ճիւղերը : Բայց, անոնք պիտի կազմէին կորիզը՝ այդ ճիւղերը տարածելու եւ ընդհանրացնելու համար : Ամէնէն առաջ հարկ էր սրբագրել սխալ ըմբռնում մը : Մարզանքին նպատակը բիրու ուժը չէր բնականաբար : Ոչ ալ՝ միայն Փութպոլը : Ֆիզիքական ներդաշնեկութիւն, նկարագրի կազմութիւն, մոլութիւններու խափանում, փոխազարձ յարգանք, մրցման մէջ՝ արդիւնքովը շահազրպուիլ, եւ ոչ թէ յաղթելու բնազդին զոհացում տալ, — պարագաներ էին ասոնց, զորս հարկ էր սևուցնել, պարզէ եւ ընդհանրացնել :

Որով եւ հարկ էր աշխատանքը զասաւորել ու ծրագրել, ու անվճառ կերպով ընթացք տալ անոր : Աւզզութիւն մը եւ մղիչ մը անհրաժեշտ էր, ուրեմն :

Ահա այդ շրջանին էր, որ Շաւարչ Քրիստոն իր ընդունակութիւններէն, ներքին մզումէն, նպատակին հանդէպ իր ունեցած խորունկ սէրէնին ինպէսպէս նաև արդէն իսկ զոյտութիւն ունեցող ուրիշ ուժերէ ստացած թելաղբանքներէն ու գտած քաջալերանքներէն մզուած, կը դառնար Թափ ստացող շարժման ազգաբարը, մարմնակրթական աշխատանքը ասպարէզ ընտրելով իրեն : Այդ գետնին վրայ իր խորհրդատուներն ու գործակիցներն էին Յակոբեան եղբայրները, Յ. Բ. Հինդլեան, Եղիշիկ եւ Եղիշէ Քաջունի, Վահան Զերազ, Արամ Նիկո-

զուսան, Յ. Մերմանօֆ, Յ. Ռ. Սիրունի, Վ. Ա. Փափազեան, Բ. Կլազիստիկ այլքան, Մարտիրոս Գույամանեան, Վ. Փաղարեան, Մկրտչեան և արքշներ, որոնք շարժումին առանցքը պիտի կազմէին, առելի յետոյ, պատերազմէն վերջ, Հ. Մ. Բ. Մ.-ի խորիսից դառնայից՝ աւրիշ կարեւոր ուժերու հետ:

Պայտոյ այս շարժումը կը տարածուի նաև գաւառը, ուր, ինչպէս առանձին նախարդ պատճին մէջ, առել առզ միութիւններ կազմուած էին :

Այսպէս, մարզական միութիւններ ունէին կամ ունեցան Առաջազր, Պարտիզան, Խղմիք, Տրապիզոն, Վասպուրական, Կարբին, Տիգրիկ, Կեսարիա, Սրբնկա, Ասրբերդ, Ջմչկածագ, Առանա, Հաւըն, Մարգուան, Ակրաստիան և այլ վայրեր :

Առանցի Խոժիրը միշտ մարզական ուժեղ շարժում մը ունեցաւ : Առանձին, Թափ տայր Համար մարմակրթանքին, մասնաւոր ուսուցիչներ առաջացեց Պոլսէն (Նախ՝ Վարպետ Փաղարեան, ու յետոյ՝ Մատթէոս Զարքիթիան, տարարախտ քերթողը) :

Մարմակրթական շարժումը Համահաւորութիւն զառա նաև մասուուրական տարրերու կազմէ : Հայ մամուլին մէկ մասը զօրավիր եղաւ անոր : Իսկ ապային իշխանութիւններէն՝ Ռւսումն-խորհուրդը, Արամ Նիկողոսիանի և. Յ. Յինդիկանի ջանքերով, մարզանքը մացուց դպրոցներու կըթ ծրագրին մէջ :

Գաւառի մէջ եւս, Հնի ուր տեղական թերթեր լոյս կը տեսնէին, մարմակրթական շարժման մասին կը Հրատարակուէին գրութիւններ, նախատեսյու Համար շարժումի տարածման : Օրինակ, Կարնոյ Յանացը, և Ասրբերդի նկրան թերթը :

Այս բայրը, բնականարար, Հիմնական փոփոխում մը դրին տիրու թիրանութիւններուն, մարզական մեւերուն, Հանրային վերաբերումներ ու շարժումի մասին տիրու տրամադրութիւն մէջ :

Ե. Քրիստոն, ըրյաւր մարզանքի ուսուցիչ, զանազան մարմարաններու մէջ, իր առջեւ ունէր պատանեններու Թարմ խմոր մը՝ անհամար եւ ենուու հազմելու և թրեելու Համար զայն : Անէ զատ, ինչ՝ ինյոյն նաև Գրիգոր Յակոբիան, Գրիգոր Մերմանօֆ, Քաջունի, Գարու Շահնինեան և Մեր. Մերման Պոյտոյ զանազան թազերու մարզական միութեններուն կ'այցելէին կանոնաւորարար, զառախօսութիւններ կատարելու Համար :

Սակածուած առ մթուուրատին մէջ, տակայն, չափազանց զգալի է ու պահանջ տարրերականի մը, որ կեղրունամիզ ու մզիշ աղոտեր պիտի բայրար : Այդ պահանջը զգացած էին մարիք տարրեր, ինչպէս և՛ մարզական շարժման մաս մասուրականներ, որոնցմէ մասնաւորաբէս Պ. Յ. Ռ. Ակրանին որ իր անվերապահ աշակցութիւնը լայնօրէն պի-

ակ բերէր : Նիւթական (Յակոբեան եղբայրներ) ու բարոյական այս սժանդակութեանց շնորհիւ . Շ. Քրիստոն Հրապարակ կը հանէր Մարմամարգը, 1911 Փետրուարին, զայն շաբաթակելավ մինչեւ 1914:

Աւելորդ է ըստի, որ զուտ մարմանակը թանձի նուիրուած այս պարբերականին դերը ընտիրակարար մեծ եղան շարժումին առաջինական զարգացման ու բարեկաման տեսակետէն : Եւրոպայի մէջ իր ձեռք ձգնուծ ծանօթութիւններուն, բնչպէս նաև իր կարող աշխատակիցներուն ու դործակիցներուն շնորհիւ, Քրիստոն իր թերթը զարգուց ընդհանուր ուղղեցոյց մը, որ օրին նորութիւններու մզելով մարզական

Այսուհետ, զեկովարներու այս հոյզն էր, որ ծրագրեց ու հրապարակ դրաւ մրցահանդէսներու զազափարը՝ Պոլսոյ մէջ (Գաուլ Գիւլ, Խճիօն քիւթայ) :

Ժիութիւնները :

Այս մրցահանդէսները, որոնց առաջինը անդի ունեցաւ 1911 Մայիս 1ին, ոգեկացումն էին, կարծէք, անցեալ զարերուն, երբ մեր նախնիքները, Հայրենիքի մէջ, Նաւասարդեան խաղեր կը կազմակերպէին ...

Զենոարկը ոչ միայն զբաւէլ, այլև՝ ոգեւորիչ էր, անշուշտ, երբ, վեց զարերու սարկութիւնն վիրջ, մեր մոզովուրզի զաւակներէն մաս մը՝ ասոյդ եւ ջապինզ, Համաշափ ու խըռիստ տողանցքներ կը կազարէր՝ խւնուած Հազարաւոր բազմութեան առջև, եւ իր մկաններուն ուժը մրցումի կը դնէր բաց զաշտին վրայ ...


Այս մրցահանդէսները, ուրիշն, որոնք «Հայրեական Աղիմապիս» կանենքը որակուեցան, ամէն տարի տեղի ունեցան, — մինչեւ ընդէպատերազմ (Հորս Հատ) : Անոնց արդիւնքները կ'երեւին ներկայ Հայարքին այն զլուկին մէջ, որ կը պատկերացնէ բալոր Հայ մրցահանդէսներուն թուականները, չափանիչները եւ ախոյեանները :

Մրցահանդէսի զազափարը այնքան ընդհանրացան, ու Հայ մկանին ուժը ցոյց տալու արզար փափաքը այնքան զօրացեր էր, որ 1912ի Սթոքհոլմի միջազգային ողիմպիականին Պոլսէն Հայ զրդկուէին արդ օրերու մեր լաւագոյն մարզիկներէն Մկը . Մկրեան եւ Վ. Ս. Փափազեան :

Ծնդէ . պատերազմէն առաջ էր, զարձեալ, որ սկառուտական շարժման նախարարը կ'առնուէր մեր մէջ :

Աւելի լայն զազափար մը տալու Համար այս մասին, մեր ներկայ Հատուրքին այս զլուկին մէջ կը հրապարակներ Հ. Մ. Բ. Ռ. Պուլկարիոյ լրջանի սկառուտ, ընդէ . պետ ներսէն Աստուածատուր հանի շահնեկան յօդուածը :

Աւելցնեք, որ, իրեն բանկում, Գում - Գավուի «Տորք»ին երկօրեայ արշամն է որ տեղի ունեցած է, 1914 Ցուլիսին, Վարդա-



ՏԱԿԻՐԾ ԳՐԻՍԱՆ

վառի տօնին առթիւ, դէպի Քեաղցահանէ, 60 Հոդիով։ «Տորքժին կընկերանային նոյն վայրի ձևսպարէզ» լսարանի անգամները։ Իսկ Մազրի գիւղի «Աֆաննը»՝ Ալէմտաղի։ Այդ բանակումները կատար - ուած են ճիշդ սկառատական ոգիով։

Մինչ Պոլսոյ եւ գաւառներու մէջ մարզական շարժումը այսպէս թափ կը ստանար, Կովկասի մէջ որ եւ է մենարքէ չէր կատարուեր։ Ժիայն Գանձակի ու Ղարաբաղի մէջ էր որ Գրիգոր Մերճանով կազ - մած էր մարմն։ Միութիւններ, որոնք գաղրեցան դոյութիւն ունենալէ երբ յիշեալը հեռացաւ անկէ։

ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐԸ

1908 — 1915

Սուորեւ այրութենական կարգով կը յիշենք նախ Պոլսոյ կազմակերպութիւնները, ապա գաւառական ու արտասահմաննեան Անջուշտ, լիա - կատար չեն մեր հաւաքած տեղեկութիւնները, որովհետեւ զործին հաս կապուած շատ մը իրազեկ մարդէկ չկրցան մեղի հարկ եղած նիւթիք հասցնել։ Ամէն պարագայի, անկախ մեր կամքէն, ինչ որ հաւաքած ենք, կ'ուզենք հանրութեան սեփականութիւնը զարձնել Հ. Մ. Բ. Մ. ի Քանամնեակին առթիւ, իրեւ նախնական կմախք, որպէսզի յատազա - յին աւելի գիւրին ըլլայ վաւերական աշխատութիւն մը մէջտեղ բե - րել։ Այս ցանկին պատրաստութեան առնեն, օգտուած ենք մասնաւորա - բուամանիոյ ըլլանին օրկան «Ալրիէի 1936ի բացառիկ թիւէն ուր նման աշխատանք մը կատարուած էր արդէն, որուն վրայ նոր յաւելումներ կատարած ու ընդլայնած ենք զայն։

ՊՈԼԻՍ ԵՒ ԱՐՈՒԱՐՁԱԿԱՆՆԵՐ

ԱԴԱՄԱՆԴԱՇՈՐՄՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԻՒՆՆ. — Բերա, Թալիբէանէի ետեւը հաստատուած, ազամանզ յշկելու գործարանին հայ զործաւոր - ներէն կազմուած Փութպոլի խումբ մը աղոց մեծ մասը «Արագաշէն անգամներէն եղած են։

ԱՀԱՄԲՈՆՆԵԱՆ (Պէտիկթաշ) — Պատերազմէն առաջ Փութպոլի խումբ մը կար, որ երբեմն մրցումներ կ'ունենար Պոլսոյ զանազան խումբերու հետ։

ԱՆԴՐԱՋԱԿԱՆ (Ակիւտար) . . . Պատերազմէն առաջ առեն մը զոյս - թիւն ունէր եւ կը զրադէր Փութպոլով եւ արլիերինով։ Իր հիմնադիրն ու դէկազարն էր Սիմոն Սանթուրեան։

ԱՄՊԱՄԵԶ (Գում - Գագիու) — Հայրանական կենսութակ միութիւն, որ երրեմն մարզանքի միւլ մըն ու ունեցու:

ԱՐԱԴԱԾ (Գում - Գագիու), ԱՐԱԴԱԾ (Սկիւտոր), ԱՐԱՐԱՏ (Գում - Գագիու), որոնց մասին սոսյզ տեղեկութիւններ չունինք:

ԱՐԱՐԱՏ (Արդի Վարժարան, Նշան Բաշ) — Խումբոցի այս խումբ կազմուած է 1912ին Արդի Վարժարանի աշակերտութեան կողմէ, նախաձեռնութեամբ Հայկ Շօլյեանի, որ նայն դպրոցի աշակերտներն են առա սոսյզիներէն եղած էր մաթեմաթիզի, գեազրութեան եւ մարմանարդի: Այս խումբին մաս կը կողմէին Սարդիս Առ - պէսէրեան, Յ. Աղօրշըզեան, Գէորգ Մահմուզլիեան (Հանի), Պարու - վարդեան Գրիգոր եւ ուրբէներ :

Արդի Վարժարանի ներքին ըրջափակը դարձած էր մարզարան, խոկ Փութպոյի վարժութիւնները դպրոցին ըրջափայ դաշտերուած մէջ կը կատարուէին: «Արարտա» խումբը առած է նաև Հայկ Աղիմպիա - կաններու մասնակցող լաւ մարզիկներ:

Ձութպոյի մրցումներէն զատ «Արարտա» մարմ - խումբը, տարե - մէրջին կը կատարէր նաև զպրոցին աթէնթիք ախոյիանական մրցում - ները:

ԱՐԱՐԱՏ (Եկրա եւ Եփլի), նախորդ ըրջանին ծնունդ առնազ Փութ - պուլի այս խումբը, որուած մասին խոսած ենք նախորդ պլուիին մէջ, իր զոյտիւնը պահեց մինչեւ 1915, առելի գորացած նոր ուժերով, ու Փութպոյի կողմէին մշակելով նաև աթէնթիք փորձերը: Իր ծոցին տուաւ Հայկ Աղիմպիականներու մէջ յազրական Վազարչակ Վարժա - պեանանը (Հեծելանի, 1912 — 1913), Պոզոն Նասիբեան (քառորդ մզոն վազ 1912) եւ Արմենակ Կաչիկեան 800 և 1500 մէրբ վազենրու մասնագիւտ: 1911ի եղանակին համար Մազրի գիւղի միջազգային մումէլի լիկէին Փութպոյի ախոյիանութիւնը շահեցաւ:

ԱՐՄԵԼԻ (Մազրիգիւղ) —

ԱՐՄԵԼԻ (Եէնի-Գագիու) — Կազմուած Գալուստ Արխանեանի ջան - չերով եւ յետոյ մասնանիւղ զարձած Գուրուցչշէի «Արտաւազզ» էն:

ԱՐՏԱՎԱԶԴԻ ԱԿՈՒՄԲ (Գուրուցչշէի) — 1911 գետարուարին հիմը կը գրուի նախաձեռնութեամբ Վահրամ Փափազեանի եւ Յակոր Քըրի - կանի: Իր մարզիկները 1911ի Աղիմպիականին իսկ կը շահէին երկու Ա - մրցանակներ: Առեն մը իր մասնանիւղն ալ ունեցաւ ննի Գագիուի մէջ: Ան յաջողեցաւ իր անդամներէն Վահրամ Փափազեանը Սթօքանը զր - կել 1912ի Միջազգային Աղիմպիականին մասնակցելու համար: Այս խումբի զրազումներն են եղած Փութպոյը, աթէնթիք եւ լողալ:

ԱՐՏԱՎԱԶԴԻ (Եէնի Գագիու): Այս ակումբ կազմուած է 1912ին, Գալուստ Արխանեանի նախաձեռնութեամբ, իրը Վասփորի արտա - ւադուին մասնանիւղը:

ԲՐՈՅԻ (Հայ կղզի) ... Պոլսոյ երթմնի լաւագոյն խումբերէն մէ - կը՝ որ կազմուած է Վահան Ջերազի պատրաստած սերուազի տղանե - րէն ։ Հայ մարզական աշխարհնին տուած է շատ մը կարող ֆութզովիստ - ներ ... Տ. Առյան, Զ. Մանուկեան, Լ. Պաքրնեան, Յովհ. Կորեան, Շ. Խաչատրյան, Սէրվեան և զայրճներ եւն . :

ԲԵՐՄԱՅԻ ՄԱՐՄԱՐԱՄՑԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻ Բ. ... Սուհմանապրութենէն վերջ, 1910ին առաջին Հայ մարմարամարզարանն էր, ներկայ Քամա - հրափ սինէմային տեղը, որը շուէտական եւ գործիական դրութեամբ դանագան տեսակի մարդանքներ կ'ըլլային :

Մարզարանը շուէտական խաղերու համար իրը ուսուցիչ ունէր Շատարշ Քրիսեանը, որուն կողքին կային նաև փորձ ու կարող այ - ցելու մարզիչներ գործիական մարզանքներու, ըմբշամարտութեան եւն . ի համար :

Բերայի մարմարամարզարանին վարիչներուն մէջ կը զտնուէին Յ. Սովոյեան, Ալեքսանդր Խանճեան, իսկ լաւագոյն ուժերուն մտս կը կազմէին Լևոն Յակոբեան, Ըմբիչ Երուանդ, Հայկ Ճօլոյեան, Հայկ եւ Արտ Մարտիկեան, Կարզոս Յարութիւնեան եւն . :

ԵՌԱՆԴ (Նիկողոսիան վարժարան) — Նիկողոսիան աղջկանց վարժարանի սանունիներուն կողմէ 1913ին Հիմոււած մարմարպի իշական միութիւն մը : Անհեցած է 60ի չափ անդամոււիներ :

Մարմարպի դասերը կ'աւանդէր Շատարշ Քրիսեան :

ԷՄԱՆՈՒԾ ՄԻՌԻԹԻԻՆ (իզակոն) — Պոլսոյ մէջ, առա - ջին իզական մարմարամարզական միութիւնը, կազմուած 1911 Մայիսին Շատարշ Քրիսեանի ջանքերով, իսահան Սահուց մշակութային եւ բա - րենպատակ միութիւնն կողքին : Մարմարամարզական իր առաջին մտս - նախումբը բաղկացած է Հիմոււած անդամոււիներէ . Օրիորդներ Ալ - նիւ Կարապետեան, Ազնիւ Մերտիւնեան, Ենիկէ Հանեան, Զապէլ Համբիկեան եւ Կատարինէ Քիւթիւներեան :

ԷՄԱՆՈՒԾ (Բերա) — 1910 — 11ին Մանչերու վարժարանին ազոյ - մէն կազմուած Փութզովի խումբ, որուն մտս կազմած են Արտաշէս Սէմերնեան, Հրանտ Էֆնահան, Ժիրայր եւ Տրդատ ճիվանեան, Վահ - րամ Գույաւմնեան, Արտ Փէքէզեան, Վահագն Պալլքենեան եւ ու - րիշներ :

ԺՈՂՈՎՐԴԻՑԻՆ (Մաքրի գիւղ) — Լասրանական միութիւն մը՝ որ իր մարզական ճիւղն ալ ունեցաւ Փութզովի խումբով եւ Հովանու - որից «Ծիստու» մարզական միութիւնը :

ԺՈՂՈՎՐԴԻՑԻ (Սամաթիա) — Լասրանական Միութիւն մը, որ 1911 մայիսին մարզական ճիւղ մըն ալ աւելցուց իր կազմէն վրայ : Մըրեմն հովանաւորած է «Վահագն» մարզական Միութիւնը :

Խժի (ԱՌԱՋՌՈՒԹԻԻՆ) — Աղջկանց երկրորդ մարմարամարզական

ակումբը կազմուած է 1912 Յուլիսին Սկիւտարի մէջ, քանի մը որ - իրողներու նախաձեռնութեամբ, Խմբ (առաջնութիւն) անունով :

ԿԱՅԵՇԱՐԻ (Սկիւտար) — Յութօգովի խումբ մը 1912ին :

ՂԵՐԵԿԻԱ (Դաւա Դափու) — 1911ին զայութիւն ունեցող ֆութօգուի խումբ մը :

ՀԱՅ ԱԿՈՒՄԲ (Դաւա գիւղ) — Խիստ կենսահակ միութիւն մը, որ պատրազմէն առաջ տարիի մը շափ ունեցած է իր մարզական ճիւղը :

ՀԱՅ ԵՐԿՈՍԵՐ ՄԻՈՒԹԻՒՆ (Շիլք) — 1911ի Մայիսին մարզական ճիւղ մը կցեց իրեն :

ՀԱՅ ՄԱՄԻՄՆԱՄՄԱՐՁԱՄԱՆ (Սկիւտար) — «Պաֆֆիշէ մասցորդական կազմուած պատրազմէն առաջ՝ 1912ին», զվարութեամբ Մկրտիչ Մկրտչանի : Հայ մարզարանը կեղծուն անէր Զիֆթւիկի պարտիզը : Մկրտչան շաբանակած է զեկավարել զայն մինչև 1913ի վերջները, ապա իր Անգլիա մեկնաւագ մեռը հոգն ստանձնած է Գրիգոր Յակոբեան, որ մինչև 1915 մեռնաւորին վարած է :

Գրիգոր Յակոբեան նախաձեռնութիւն էղու. «Հայ Մարմամարզականի առներ աղոցմով սկսուատկան խումբ մը կազմելու, «Հրատակի խումբն զայ :

Անգլանիկան կը յիշուին ողբացնալ թահթաճեան Բազրատ, որ Անգլիացի նաւասարիի մը հետ կոմիտարտի առեն մեռու, Հայկ Պատմանեան, որ մողով բարձրութիւն ցատկելու մէջ ախոյն նութիւն ստացաւ թէ օտար եւ թէ Հայկ. Ողբեականներուն, Նուռար Տէլալիան, Շահան Կիւրճեան, Արտաչէս Նփրիմ, Ժ. եւ Զ. Մարտիրոս, Անդրն Սինէմեան, Մարգիս Մկրեան, Լեւոն Պէտքեան եւ Սուրէն Պատմաննեան՝ որ Հ. Մ. Լ. Մ. ի կազմութեան տան Սկիւտարի մասնաճիւղի ամէնէն շատ աշխատողներէն մէկն եղու :

ՀԱՅՈՒԹԻՒՆԵՐՈՒ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԻՒՆ. — 1911ի Սկիւտարի մէջ Հրմնեց զայն Պէտքեանի աշակերտութիւն Դաւա Շահինեան որ նախադիս կը զեկավարէր «Հրատակ անունավ մարզական ակումբ մը : «Հայուրդին կազմուած էր զվարութեարար գործոցական պատմանիներէ, որոնցմէ կը յիշուին Հ. Մ. Լ. Մ. ի Պուլկարիոյ շրջանի ներկայ վարիչներէն ներսէ Աստուածատուրեան, Մարտիկ Շիշմանեան, Հայկ կազուն Կոթողեան (այժմ Հայաստան եւ սկսուատկեա), Հրանտ Պարսամեան, որ Հ. Մ. Լ. Մ. ի շրջանին ալ իր մարզական աշխատաթեան բաժինը բերաւ, եւ ներկայիս ալ Թուրքիոյ մէջ Ֆութօգովի Հայ ակումբ մը կը վարէ, Անգուշ Գարագաշեան, Յարութիւն Գէորգեան, Յարութիւն Գալիքաբեան, Ստեփան Տէվյէթեան եւն. : Հայուրդներու Ընկերակցութիւնը ունեցաւ նաեւ իր սեփական մարզարանը :

թէնիսը, որ ծանօթ չէր եւ կը խաղցուէր միայն Ամերիկան վարժարաններուն մէջ, ինքն ալ որդեզրեց եւ թէնիսի դաշտ մը ունեցաւ եւ Հ. Մ. Լ. Մ.-ի կազմութենէն վերջ պատրաստեց արժէքաւոր ախոյին մը՝ Վահրամ Շիրինեան, որ Խուրքիոյ, Պուլկարիոյ եւ Ռումանիոյ մէջ առաջնութիւն շահեցաւ: Իր անզամներէն շատեր ժամանակցան 1913 եւ 14ի Հայկ. Ողիմպիականներուն: Հիմնադիր Գ. Շահինեան՝ ուժով բարձրութիւն ցատկելու առաջնութիւն շահեցաւ երկու տարի շարունակ ինչպէս եւ 1914ին շահեցաւ կեցած բարձրու: Թիւն ցատկելու մրցումը: 1915ի կառավարական հրամանակազմ մարզարանը գոցուեցաւ եւ իր անզամներն ալ ցրուեցան միւսներուն որէս: Հ. Մ. Լ. Մ.-ի կազմութեան միջոցին Հայորդիներու Ընկերակցութիւնը իր մեծ բաժինն ունեցաւ եւ առաջին օրէն արամազդրեց իր մարզաբանը եւ միացաւ անոր:

ՄԱՍԵԱԾ ԱԿՈՒՄԲ (Գատը զիւղ) — Մշակութային միութիւն մը, որ երբեմն մարզական ճիւղ ալ ունեցած է պատերազմէն առաջ:

ՄԱՍԻՄ (Գատը զիւղ) — Առանձուն անզամներէ կազմուած մարզական միութիւն մը, հիմնուած 1908ին, եւ առեն մը զատուած Պուտոյ լաւագոյն խոմքիրեւն կարգը: Իր Փութպօլի խոմքը 1911ին Փութպօլի ախոյին հռչակուեցաւ Բումէլի Լեկին մրցուամներուն մէջ մոր մարզիկները 1911ի Ա. ողիմպիականին կը շահին երկրորդ մրցանակ մը: Վարչութեան մաս կը կազմէին թէրճէմանեան, Տամշամական, Թիւմինեան, Նախնիքեան, Դալէնտէր :

Իսկ ընդէւ ժողովի դիւնը կազմուած էր հետեւելաներէ: Գալինակը, Սարաֆիեան, Առաքէսէրեան, Մանուկեան :

ՄԱՍԼԱՔ (Շիլի) — Պատերազմէն առաջ կարճ առեն մը զայութիւն է ունեցած իրեւ Փութպօլի խոմքը :

ՄԱՐԻՔԻՔԻՕՑ (Մաքրէ զիւղ) — Պայութիւն ունեցած է նոյնիսկ սահմանադրութենէն առաջ: Կազմուած է կեղրոնական վարժարանի Մաքրիդիոյ տղոց նախամենութեամբ:

ՄԻՒԹԱՄԵԱԾ (Գատը զիւղ) — Կազմուած համանուն վարժարանի սահերէն: Միւթամերեանները նոյնիսկ համիտեան շրջանին զանց չէին ըրուած մարմարկրութիւնը, հասցնելով լաւ մարզիկները: Յայտնի զերասան Վահրամ Փափազեանը եղած է միաժամանակ նաբազիկ մարզիկ մը: Ունէր իր Փութպօլի խոմքը :

ԾԱՌԱԶԴԻՒՄԱԿԱՆ (Ակիւտար) — Ակիւտարի մէջ զործող այս միութիւնը, որ յետոյ միացաւ Շամփֆիքին, 1912ի սկիզբը սփոսի ճիւղ մը կցից իրեն, նպաստակ ունենալով քաջալերէ Փութպօլը, թէնիսը, պասկէտ պօլը, որսորդութիւնը, դաշտային խաղերը, հետիւուն երկար պտոյանները: Գործազիր մարմնին մէջ կային Մ. Միկեանը՝ Հայկ

Շիզմէնքնան, Արտօն Նիկողոսնան, Հայկ Յովակիմեան, Զարեհ Մեծա-
տարիստն, Դաւիթինան, Գևորգինան եւայլն:

ՆԱՐՊԵՏ (Վէշիկիման) — Ապրան է կարճ չըշտան մը պատերազմէն
տառը:

ՆԱՐԻ ԴՊՐԻՑ (Բանկայթի) — Հինգչիմանի եւ Մալաթիմանի հիմուսն
այս կրթաբանը միակն է եղած որ լրջորէն որդեգրած է մարմնակրթ-
մանը իրրեւ զառարարակութեան անժիշտական միջոց: Իր սաները
ունեցան են սկասուական և Փուլովոյի խումբեր:

ՇԱԽԹ (Օքտագիոյ) — Կը կազմուի 1912ին Գրիգոր Յակոբինի
ջանքերով: Առաջին առմին ունեցած է 30ը շաբ անզամներ:

ՇԱՄԲԱԽՄ (Ենիկ Գարու) — Հիմուսն 1911ին եւ նույնուած նո-
րահան սերնազի մատուր էւ Ֆիզիքական զարգացման:

ՌԲՌԱՆՈՑ (Գումա-Գարու) — Հիմուսն Գալուստ Արխանեանի
ջանքերով եւ գյուղաւորաբար որր ողոցմէ բազկացած: Յետոյ ձուլուե-
ցաւ: Գուրու չէ չէի «Արտաւազդէին կողմէ կազմուած մասնանիւղին
մէջ»:

ՊէմՊէմնալի (Սկիբանար) — 1912ին Բիւլանդ Կէսպիպէսյիւկեանի եւ
զպրոցի փոխանօսորէն Արտօն Նիկողոսնանի նախանձեանութեամբ կազմը-
ւած է և Մարգարիբաց շնկերութիւն մը: Դպրոցին սարքած Շնուտ-
ւասարգեան որեւը գյուղաւորաբար նույնուած էին դաշտային մքառմ-
ներու և մարդանցի: 1922ին յատոյ, երր այլեւս չ-Մ-Լ-Մ-ի մասնա-
ճիւղեր չէին կրնար դոյսութիւն ունենալ Պալույ մէջ, Պէրպէրեանի սա-
ները իրենց մարզական խումբը կազմեցին: Պաշչիթ-պօլի խումբ մըն
ալ ուներ Պէրպէրեանը:

ՄԱՆԵՐԻԱՆ (Ղարութիս) — Այս անունով, երկրորդ անգամ Փուլ-
ովոյի խումբը մը կազմուած է 1910—11ի լրջանին, Կեդրունականի ու-
սանողներուն կողմէ:

ՌԱՋՅԻ (Սկիբանար) — Համանուն լսարանական միութեան կըց-
ւած մարզական միութիւն մը, որուն չունչ կուտար հայ լաւազայի
մարդիկը Մ. Մկրեան:

ՌՈՊԸՐՄԻ ՔՈԼԷՅԻ ՀԱՅ ՌԻՄԱՆՈՂԱՐԻՒԹԻՒՆ — Անպաշտօն միու-
թիւն մը կարելի է նկատել Ռոպըրթ Քոլէյի հայ ուռանողութիւնը,
որովհեան, այդ անունով առանձին խումբ զոյտութիւն չէ ունեցած: Եւ
սակայն Ռոպըրթ Քոլէյը հասցուցած ըլլալով մեր մարզական իրա-
կանութեան մէջ ամէնէն պատկառելի արժէքները, հայ մարզական
Մարմինները՝ Ողիմպիականի կողմակերպիչ յանձնախումբը կամ
Շարժմանմարդք թերթը, մէջտ նկատի առած են զայն իրը հեղինա-
կաւոր հաւաքականութիւն մը, եւ մէջտ հրաւիրած են զայն, զանս-
զան հարցերու շուրջ կատարուած խորհրդակցութեանց:

Այսպէս, 1911ին, Ռոպըրթ Քոլէյի ուսանողութեան անունով, Ա.

Ողիմապիտական մրցումներու կազմակերպութեան խորհրդակցական ժողովին կը մասնակցէր Մարտիրոս Գույշումնեան, Քոլէճին ամէնէն փայլուն մարզիկներէն մին :

Նոյն հանգամանքով գարձեալ կը մասնակցէր 1912 փետրուար 18ին՝ «Մարմնամարզի Հրատէրով տեղի ունեցող ժողովի մը,» որը պիտի որոշուէր Սթոքհոլմի Միջազգ. Ողիմապիտականին դրկուելից Հայ ներկայացուցիչները :

Առևլուննց որ, Մարտիրոս Գույշումնեան եղած է կատարեալ մարզիկ մը, փայլիկով ոչ միայն Ողիմապիտական խաղերու՝ այլ նաև դորժիական մարզանքներու մէջ :

Քոլէճի ուսանողութեան տարբներուն կազմած էր «Dodge» մարմնամարզական միութիւն մը որուն զեկավարն էր :

Ռուսորթ Քոլէճի Հայ ուսանողութիւննեն կարելի է յիշել մեր լաւագոյն մարզիկներէն Բ. Կոզգիւտիոյիւրեան, Ա. Սալմասլեան, Յ. Ս. Փափազեան, Վ. Ս. Փափազեան, Մ. Մկրեան, Ս. Մկրեան, Ս. Ստուչեան, եւն .

ՍԱՀԱՀԿԱՆԱՆ (Սամաթիա) — Պատերազմէն առաջ կազմուած Սահակեան վարժարանի սաներէն : Ուժ կուտար Փութպօլի :

ԱՐԴՅՈՒՆ (Մաքրիգիւղ) — Հիմնուած 1911ին Գէորգ Քէրէսուէճեանի եւ Երուանդ Նշանեանի կողմէ : Ֆութպօլի լաւ խումբ մը ունեցած է եւ մասնակցած Հայկ. ախոյշեանական մրցումներուն 1912-13ին եւ Բ. Հանդիսացած : 1913-14ին մասնակցած է միջազգային մրցումներուն եւ վեց խումբերու մէջ Ա. Հանդիսացած է : Ունեցած է մինչև 50 անդամներ :

ՍԱՄՈՒԻՆ (Պալաթ) — Կը գործէր 1912ին :

ՎԱՀԱՀԳԻՆ (Սամաթիա) — Շուտուական մարզանքի, բուրգերու կազմութեան եւ նաև Փութպօլի նույիրուած միութիւն մը, որ չունչ առած է շնորհի Հայ մարզական շարժման զեկավարներէն մէկուն՝ Դրիգոր Մերճանօֆի եւ աշակցութեամբ Լեւոն Գլըճեանի : Կազմուած է 1909ին Սամաթիոյ լարանական միութեան կողմին, իրրեւ անոր մէկ մասնաճիւղը : Ունեցած է 37 հասեւորդներ : Հետեւած է նոյն մեւի մարզանքներու, ինչ որ «Ճիտան» մարզական միութիւնը : Կը գործածէր նոյն տարազն ու դիմարկը : Ունէր իրեն յատուկ գրօշակը ու աշակցեած միութեան վերտառութեամբ : Տեսած է 1909էն մինչև 1915 : Սահակցած է բոյոր Հանդէսներուն եւ ողիմապիտական խաղներուն :

ՎԱՐԱԶԴԻԱՏ (Սամաթիա) —

ՏԻՏԱՆ (Մաքրիգիւղ) — Կազմուած 1909 Մարտին, նախաձնուութեամբ Դրիգոր Մերճանօֆի, Մաքրիգիւղի լուսանական միութեան կողքին : Տեսած է մինչև 1915 եւ վեց ու կէս տարուան աշխատանքէ վերջ զարդած է : Անդամները մէծ մասնամբ Մաքրիգիւղի պատանի-

ներն էին : Ակամեծ է 15 պատանիներով եւ հետզհետէ իր թիւը հասցուցած մինչեւ 43ի : Առաւելապէս հետեւած է շուէտական , շափական եւ գործիւական մարզանքներու : Տուած է բիժական հանդիմենք եւ Նաւառարդական խաղիր : Կատարած է արշաներ Սաքանըքի ճամբով մինչեւ Ալէմառզի տասը որ վրաններու տակ ապրելով : Մասնակցած է Գառողիւլիդ ողիմագիական խաղներու 60 մարզիկներով ովահազնէր հետիւան խոմբով մը : Իր չափական մարզանքներով եւ բուրգիերով արժանացած ներկայ հասարակաթիւան նիմ զնաւատանքին : Իրը տարազ բնուածած էր ներմակ կարճ տարատ մը , ներմակ շապիկ եւ ամերիկեան նաւազի զլանոց : Ունէր իրեն յատակ գրու մը Ցիստան միուրին վերտառութեամբ :

ՏՊՐԻ (Գումագիու) — Տորքը որուն կազմութիւնն ու գործունէութիւնը տեսանք նախորդ զլութիւն մէջ , իր զոյութիւնը շարունակեց մինչեւ ընդէ . պատերազմ :

Առօճանագրութեան շրջանին Գումագույն զատ ուժ տուաւ նաև աթլէթիկ խաղներու : Եւ Ողիմագիական մրցումներու մէջ ունեցաւ շատ մը յաշնազութեաններ :

Իր անզամներին Հայկ Աչմէրճեան , 1911ին Ա. Ողիմագիականի քառորդ մզոնը կը շահէր : Վարազ Փողարկան՝ երկաթի , ձողի , սկառատակի , երկայնութիւն ցատկելու , նիզակ նետելու . մրցումներուն մէջ յազբական կը հանգիստանար , Հայկ Յազօլեան բարձրութիւն ցատկելու մէջ (1912) տառնութիւն կը իւլէր :

Տորքը կը շահէր նոյնազէս ակումբային գրուարշաւը 1912ին : Ամէն տարի կը կազմակերպէր նաև իր ներքին աթլէթիկ եւ լողալու մըր - ցամները :

Իր վերապրող անզամները , Զինազագարին , Հ . Մ . Է . Մ . ի ամէնէն նէն եռանգույն զարժիշներին եղան :

ՏՊՐԻ (Գէշիկթաշ) — Առեն մը զոյութիւն ունեցած է պատերազմէն առաջ , իրը մասնանիւդ Գումագույն համահուն միութեան :

ՏՊՐԻ (Ակիւտար) . Հիմնագիրն է եղած Ազ . Քաջունի :

ՏՊՐԻ Շնուիլ (Մաքրիպիւլ) — Հիմնուած 1912ին Մաքրիպիւլի ֆրանսական վարժարանի Հայ աշակերտութեան կողմէ , որ վերջը միացած է Սասուն Ակումբին : Ձութազոյի լաւ խոմք մըն էր :

ԴԱՒԱԲՆԵՐ

ԱԹԼԱՍ (Խղմիտ) — Կազմուած 1912 Ապրիլին Հ . Յ . Դ . ի նախաձեռնութեամբ : Կը հետեւի Գումագույն մարզանքի , նշանառութեան փորձերու , ուռակերտարտի եւ կոփմարտի :

ԱՐԱՄԱՉԴԻ ՄԱՄՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ (Առափազար) — Հ .

Յ. Դ. ի կողմէ կազմուած այս միութիւնը, Պոլսոյ մերձաւոր գու -
ւառին ամէնէն աշխոյժ միութիւնը եղած է : Իր ծոցէն տուաւ ընտիր
ախոյնան մը՝ Սարգիս Թարիզեան, որ Պոլսոյ Գ. և Դ. Ողբեալիս -
կաններուն յայտնութիւն մը եղաւ :

Մասնաւորաբար 1914ին, երկաթ նետելու մրցման մէջ իր տարած
յաղթանակով ամէննան հիացման կարժանանար : Վարագի մրցանիւր
10,60 մթ . մէկ անգամէն պատկանելի տարրելութեամբ կը կոտրէր,
նետելով 12,06 ½, եղած է նաև ընտիր հեծանաւորդ մը : Այս պատ -
ռական մարզիկն ալ տեղահանութեան արհաւերքներուն զոհ գնաց :

Թարիզեանէն զատ, Առափազարը ունեցած է նաև մարզական
շարժման մէջ ուրիշ սիրահարներ, ինչպէս Բիւզանդ Փափազեան,
Ստեփան Միսքճեան, Ցովչ . Սուրանեան, Յակոբ Թէրեան, Սարգիս
Էրզիւն եւն . որոնց 1911ին արգէն, քաղաքին դաշտագետներուն մէջ
կազմակերպած են աթչէթից մրցումներ :

ԱՐԱՐԱՏ (Հալէպ) :

**ԱՐԱՐԱՏ (Մանիսա) — 1911ին կազմուած մարզական միութիւն
մը :**

ԱՐԱՐԱՏ (Մանիսա) — Հիմնուած 1911ի գարեան :

**ԱՐԱՐԱՏ (Խոմիտ) — Ֆութազոլի խումբ մը, Հիմնուած 1913ին Պոլ -
սոյ Արարաք անգամներէն Համազասպ Փանոսեանի կողմէ :**

**ԱՐՄԵԼԻ (Պարտիզակ) — Կազմուած 1912 Մայիսին եւ առաջին
առթիւ իսկ կ'ունենայ 35-40 անգամներ : Մասնաւորապէս հետեւած է
Փութազոլի եւ մարզանքի :**

**ԱՐՄԵԼԻ (Վէզիր Քէօփիւ, Սամսոն) — 1913ին Հ. Յ. Դաշնակ -
չութեան ակումբին մէջ կազմուած մարմնամարզական միութիւն մը :**

ԱՐՄԵԼԻ (Տրապիզոն) :

**ԲԱՄԲԱՐԱԳՈՅՆ ՎԱՐԺԱՐԱՅՆ (Պարտիզակ) — Ուրիշ ամերիկան
զոլէններու պէս Պարտիզակի Ամերիկեան բարձրագոյն վարժարանն ալ
մարմնակրթանքի ուժ կուտար եւ զրիթէ ամէն տարի մրցահանդէս կը
սորգէր : Կ'ունենար նաև միջդասարանային մրցումներ ուրիշ ամերիկ -
եան կրթարաններու նման :**

**ԳԱՅԻ (Զէնկիլէր) — Մարմնամարզական ակումբ մը տեղւոյն
Աղդ . Մեսրոպեան վարժարանին մէջ կազմուած 1913ին :**

**ԵՂԵՇԻԱ (Եղեսիա) — Տեղւոյն Աղդ . Կեղրոնական վարժարանին
մէջ մարզական շարժման ուժ տրուած է : Յակոբ Սէրիկեան եղած է
զաղոցոցին մարմնամարզի ուսուցիչը : 1912 Ցունիս 16ին կազմակերպած
են շատ յաջող մարզահանդէս մը, տեղւոյն առաջնորդ Արտաւազդ Ն .
Վրդ . ի նախագահութեան ասկ :**

**ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆԵՐՈՒ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ (Կարին) —
Կազմուած 1912ի ամառը նպատակ ունենալով մեր ազգային գոյութիւ-**

Նը պատեղող մուլտմը բառնալ էւ դրական եղանակով մարմնական ուժ և առաջութիւն ձեռք բերել:

ԵՐԻՍԱՀԱՎԱՐԴԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒՄԱՅԻՒԹԻՒՆ, (Վան) -

— 1913ին գյուղաթիւն ունեցող մարմնամարզական միութիւն մը :

ԷՅՐԵԲԻ (Կեսարիա) — Ս. Կարապետի վանքին Հոգուրաբեռ: — թիւնը զնաւասելով մարզանքին սպառը, մարզիկներուն տրամած՝ գրաւթեան տակ դրան է գեղեցիկ դաշտ մը :

ԺԱՅԹ (Երզնկար) — Կազմուած 1912ի ամսուր նպատակ ունենալով զարգացնել իր անդամներուն Փիղիքական կարողութիւնը :

ԽԱՆԴԱՎԱԾԱԾ (Պարտիզակ) — 1911ին կը կազմուի Ամերիկան բարձրագոյն վարժարանի սաներէն Պ. Բիւզանդ Կէօպիւզէոյինքանի թիւազրութեամբ: Նոյն ապրուան Նոյներէրին կը սարքէ դաշտային ճրցումներ :

ԿԵՍԱՐԻԱ, (Կեսարիա):

ՀԱՅ ՈՒՍՈՒՐԴԱԾ ԱԿՈՒՄԲ (Խղմիր) — Այդ ժամին կարդալ, առանձին յացուածը :

ՀԱՅՈՒՐԴԻ (Մարգուան) — Մարզուանի Ազգ: Սահմակեան վարժարանի աշակերտական միութիւն մը, որ կը սարքէր զաշտային խաղեր և ապրեկան մարզահանգչաներ :

ՀԱՅ ՊԱՍԱՆԵԿԱՆ ՄԻՈՒԹԻԻՆ (Երզնկար) — Կազմուած 1911 Մարտին, նպատակ ունենալով ինքնազարդացման զանազան ճիշգերու և առ մզում տալ նուեւ մարմնամարզի, առաջապահութեան և կազմուրից զրամանքներու:

ՀԱՅ ՈՒՍՈՒՐԴԱԾԱԿԱՐԱԾ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ (Այն - Բայ) — 1909 կազմուած մարմնամարզութիւն ակումբ մը:

Զինուացարէն յետոյ ալ իր թագան կորիզը 1918 — 1921 կազմած է միութիւն մը: Յետոյ զազման է Հալէա: Ունեցած է մինչև 120 անդամ, և Փութազոյի խումբ, աթէքթիկ խաղեր ու շուէտական մարզանք :

ՄԱՍԻՆԱԾ ՄԱՐՄՆ. ՄԻՈՒԹԻԻՆ (Գոնիա) — Գոյութիւն ունէր 1913ին:

ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ (Տէլիրիկ) — 1912ի սկիզբը կազմաւած Հ. Յ. Դաշնակցութեան կողմէ, սկիզբը 30 անդամներով: Ակումբը ունեցած է իր մարմնամարզի յատուկ վայրը տեղույն Դաշնակցութեան կեղրունակացիին մէջ, իսկ զաշտային, Փութազոյի և այլ խաղերու համար բազարէն տասը վայրինան հնուռ բնդուրձակ դաշտ մը:

ՄԻԱՅԵԱԼ ԱԿՈՒՄԲ (Հաճըն) — Կազմուած 1911ին Հաճընի Միայեալ Ընկերութեան վարժարանի սաներէն Պ. Պ. Միքայէլ Խաչիկեանի և Շմաւոն Փոստոյիանի նախաձեռնութեամբ: Միացեալ Ընկե-



ԳՐԻԳՈՐ ՑԱԿՈՒՆԱՆ
Հայ Սկառաւմերու ազգ - ընդհ. պետ

բութիւնը իր գաւառուի կրթարաններուն մէջ լայն տեղ տալ սկսուծ էր Ժարմնակրթութեան, երբ հասու ընդհ. պատերազմը:

ՇԱԱՄՌԱՆ ԱԿՈՒՄԲ (Մարզուան) — Այս ժիութիւնը կազմուած է տեղույն Անաթոլիա Քոլէճին աշակերտութեան կողմէ:

Քոլէճին մէջ հինէն ի վեր գոյութիւն ունեցած է Հայ գրական ժիութիւն մը, որ սակայն ուրիշ շատերու նման չուտ թօշնած է բռնու պետութեան մթնոլորտին մէջ: 1908ին սակայն վերակենդանացած է այդ ժիութիւնը ունենալով երկու ճիւղեր, գրական եւ ժարմնամար - գական, ուրոյն կազմակերպութիւններով: Այս երկու ճիւղերը վերջնապէս 1909ին միացան «Եաւարշամ» ընդհանուր անուան տակ: Եաւարշամը գրական, երաժշտական եւ ժարմնամարզուկան երրեսկ նպատակներով կը ճգտէր կրթել Հայ աշակերտութեան ժիացը, ժարմինը, ճաշակը եւ պատրաստել օգտակար ժաղացացիներ:

1912ին ունեցր ժամանակին 110 անդամներ : Մարմնամարզական բաժինը ունեցած է իր խաղի գործիքները , Փութպոլի և . Գէրդպոլի խումբերը : Կր հրատարակեր ընոր Այդա Հանդէսը :

1912 Յունիս 1ին , Շատարշանի տարեկան մարզաւաճդէսը տեղի ունեցած է շատ փայլուն յաջողութեամբ , որուն ներկայ եղած են տեղ- տոյն դայմազամբ , կառավարական պաշտօնեաները , Ամերիկացիներ . Թուէնին Երկնեա ուսուցչութիւնը , աշակերտութիւնը և Հուծ բաղ - ժութիւն մը :

1919ին Զինապահարի վաղորդայինին , Անաթուլիա քոչէնի վերա - բացումագ , Շատարշանի վերակազմուեցաւ ու չորս գմբակ տարիներէ մերժ , Երբ Հուրի և Սուրի մասնաւծ ժողովութը կոտորակուած էր , Երիտասարդութիւնն ու ուսանողութիւնը կրկին յարութիւն կ'առ - նէն ու նոյն մերք 26ին արդէն կը կազմակերպէնին իրենց տարեկան դաշտային մարզաւաճդէսը , գեկավարութեամբ Արար Զէրվէնանի :

ՈՒՍՏՈՒՄ (Հայէպ) :

ԶՄՇԿԱՑՄԱԳ.— Մարզական և սկսուատական շարժումը Զմշկա - ծագի մէջ մուռ զաւ 1913ին , Ընորհի երկու երիտասարդ Հայրենա - սէր ուսուցիներու , Ղազարոս Դույումնեանի և Պողոս Զէննէնեանի , որոնք որո՞ւ զայցին 1915ին , ընդէ . տեղաւանութեան ցըշանին :

Ղազարոս Դույումնեան , Սանասարեանցի ուշիմ ընթացաւարա , եկած էր Զմշկածագ , Սովիաց աշխարհի գիւղերուն ու պատանիներուն լոյս ջամբերու , իրը Միացեալ ընկերութեան Ռւզպէնի երկու վարժա - րանաց անօրէն :

Պողոս Զէննէնեան , նոյն ժաման փայլուն ընթացաւարա Պրուսյի շե - րամարուծական վարժարանէն , Հրաժարելով անէի Հրազուրի պաշ - տաններէ , նախընտրած էր նույիրուիլ իր նննզվայրին նոր սերուաճէն դաստիարակութեան :

Դույումնեան ու Զէննէնեան , երկուրով զիրար կը լրացնէնին Զմշ - կածագի մէջ մարզական ու սկսուատական կեանքը սիրցնելու Համար :

Արզարի անօրէն Դույումնեանն էր որ , 1913ին , աշակերտու - թիւն կը բաժնէր Յ. Թ. Հնիդէնեանի և Շ. Քրիստոնի Հրատարակուած սկսուատական գրքույթը ու Հակոռակ անդույն Հայութիւնը լրջապատոզ թշնամի աշխերուն , կը փորձէն նոյնին 20 Հոդինոց սկսուատական խումբ մը կազմել , իրենց զգեստաւորումը պատշաճնեցնելով տեղական դայմաններուն : Իր կազմած զաւարի առաջին հայ սկսուաններու մա - սին՝ խանդապատ Թղթակցութիւն մը դրած է «Մարմնամարզ»ի 1913 նոյն մերքը , գեկանդրեր թիւերուն մէջ որ կ'ըսէ . «... Հայ պոյտկա - ռուաններու , «Տէրութ խումբի ժամանուր նպատակը պիտի ըլլայ առ - արժմ վարժարանին մէջ և յետոյ դուրսը հնաեւելով պօյսկառատի սկզբունքներուն , զարգանալ ու զարգացնել իրենց զիրենք և ուրիշ -

Ները (յետազայ բարձրացիր — բարձրացուրին նման) մուգով մարմնով եւ հողիով, ապազային ըլլալու համար մուցի, ոռողջ եւ նկարագրի տէր երիտասարդներ եւ քաղաքացիներ > :

Այդ խումբին պատկանող սկուլներէն մին՝ վաղցէն Անդրէաս- եան, քառորդ դար յետոյ, Փարիզի շրջանի սկսուներուն պետք ողի- տի ըլլար :

Խումբը արշաներ կատարած է Սովոց Աշխարհի մէջ, — գէպի Ռոգեղի լիճերը, Արածանիի եւ Եփրատի ափերը, Մակուիցը և այլ : —

Իսկ Պ. Զէննէնեան, իր ճարտար մարմնամարդիկ, իր փորձերով պատահիներուն մաս մարզանչի ճաշակը ու սէրը կ'արթնցնէր :

ՊԱՐԹԵԻ (Սերբաստիա). — Կազմուած 1911 Օդոսատոսին, նպատակ ունենալով ուժ տալ ազատ մարզանքի, կոփամարտութեան, վաղցի, կախօրանի եւ օդակներու վրայ փորձերու : Ունէր 24 անդամներ :

ՍԱՄՍՈՒՆԻ Շերայծական մարզական խումբ :

ՍԱՆԱՍՍԱՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ (Կարին) : (Տես առանձին յօդուած) :

ՄԻՍՈՒԱՆ ՄԱՐՄ. ՄԻՍԻԽԻԽԻՆ (Տէօրթ Եօլ) — Որ ունէր իր մէջ մէկ աւելի ֆութազոլի խումբեր զանազան անուններով :

ՎԱՐԴԱՆԱՆԵԱՆ (Խոյիր) .

ՎԻՇԱՊ (Օվաճըդ) — 1912ին նոյն քաղաքին մէջ գործող ֆութ - պոյլի միութիւն մը :

ՏԱՐԾՈՆ (Պարտիզակ) — Ֆութազոլի խումբ մը որ գոյութիւն ունէր 1912ին :

ԱՐՏԱՍԱՀՄԱՆ

ԱՐԱՐԱՏ (Գառհիբէ) :

ԱՐԱՐԱՏ (Ռուսնուք) — 1906ին կազմուած եւ առան մը կիսա- կազմակոյծ : Կը վերակազմուէ 1911 Մայիսին : Իր նպատակն էր մար- մնամարդը կիրարկել իր բոլոր ձեւերուն տակ : Պատուարեր մատնակ- ցութիւն բերած է իր շրջանի մէջ կազմակերպուած միջազգային մըր- ցումներուն :

ԱՄՄԻԻ (Վանաս) .

ԴԱՅԼԱՑԵԼԻԻԿ — ԱՐԵԱԱԼՈՅՍ (Ֆիլիպէ) — 1905ի լրջանին 25 — 30 անդամներով կազմուած մարզական միութիւն մը Աշուա Պասմանեանի ղեկավարութեամբ որ սահայն 6 ամիսէ աւելի կեանք մը չունեցաւ :

ՀԱՅ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՅԱԱՄ (Ռւէսթչապօքըն) — Հիմնուած 1899ին : Մասնակցած ըլլալով 1910ի վերջերը այդ քաղաքին հաստատութեան առջիւ տեղի ունեցած հանդէսներուն եւ զօրամցցներուն, ամերիկան թերթ մը դրած էր թէ տամէնէն աւելի ուշագրութիւն գրաւեցին 300 Հա- յեր, որոնց երենց երկրին պատմական զին ու զարդով նկարագեղ տե-

ապրուն մը կը պարզէին : Եւ եթէ ծափահարութիւնները նշանակութիւն ունինին եւ առջուի կ'առնենին , Հայերը լիտոգիս վարժատրուեցան :

ՀԱՅ ՄԱՐԶԱԿԱՆՆ ՄԻՋԻԹԻՒՆ (Աւագը) — Կազմուած է 1911ի սկզբունք :

ԿՈՎՈՐ (Աղեքառանդրիս) — 1912ին կազմուած մարմնամարզի ուսուցիչ Ասեֆոս Աննենկունի, նախաճենուած թեատր :

ՄԱՐԶԱԿԱՆ (Գաւհիրէ) — Գաւհիրէ Աղո - վարժարանի սաներէն կազմուած միաւթիւն մը , որ տարին անզամ մը մրցահանողէն կը սարգէր : Նախաճենուած էր դպրոցին տնօրին Մինաս Շալեան եւ մարզիւր Հայկ Ներյանուն :

ՀԱՅ ՄԱՐԶԱԿԱՆՆ ԱԿՐԻՄԲ (Ֆաւար) — Կազմուած 1910ի վերջերը Հայ երիտասարդութեան նախաճենուած թեատր , նպատակ ունենալով մասնաւորապէս Հայ նորահաս սերունդին Փիդիքական զարգացման աշխատիլ : Տեղի կ'ունենային մարզանքներ եւ երրեմն զինավարժութեան փորձեր :

ՎԱՀԱՀԱՐԴՆ (Ֆիլիփի) — 1904 սեպտեմբեր 1ին , անդրանիկ Հայ մարզական շարժման հիմք կը գրաւի Ֆիլիփի մէջ , Ռուսուած Զօրեմնի հիմուն մասնաւոր վարժարանին կից , զինաւորաբար Գրիգոր Մէրնուածի , Աշոտ Պատմանեանի , Ամրակում Դաւիթեանի , Հրանտ Տէմբրդուածինի , Յակով Շարապեանի , Յարութիւն Շահազադեանի եւ Գրիգոր Պարագեանի ջանքերով :

Միութիւնը պուլկար մարզական քթրաբնչի Սունացք միութեան համազգեստը կը կրէր եւ իր մասնաւոր զինանշանով անոր Հովհաննեսութիւնը կը վայելէր :

« Վահագն շի մարզիլ ուսուցին էր Գրիգոր Մէրնածօֆ որ կը մարզէր նաև Զօրեան վարժարանի վերջին զառարանին աշակերտութիւնը :

Այս միութիւնը վայլուն զարծունէաւթիւն ցոյց տուած է մինչեւ Մէրնածօֆի մէկնումը՝ 1906:

ՏՈՐԹ (Գաւհիրէ) — 1912ին կը կազմուի 25ի Խառ գործօն անդամներով :

1918 — 1922

ԱՆԴԻ (Գուգրէշ) — Կարգ մը անդացի պատանիներէ բազկացած ֆութօպոլի խումբ մը , որ 1926ին ձևալուեցաւ նորակազմ է Երեւան Ֆեղար . Միութեան մէջ եւ յետոյ անցաւ Հ. Մ. Լ. Մ. ին :

ԱՅԻՒՆ (Կ. Պոլիս) — Հ. Մ. Լ. Մ. ի քայլայուելէն եւ տարա - գրուելէն վերջ ստեղծուեցաւ Պոլոս մէջ :

ԱՐՏԱԿԱԾՈՒՅՑ (Բոււնուք) .

ԱՐՄԱԾ (գիւղատեսական խումբ) — Հասցուց որբ սկսուածերու կայտառ խումբ մը որ Հայաստան մեկնեցաւ պահ մը, կրկին Պալիս վերապառալու համար :

ԱՄՇԻՒ (Քոսթանցա) — Կազմուած զինտղագարէն յետոյ և 1922ին ձուլուած Հ. Մ. Լ. Մ. ի նորակազմ մասնաճիւղին մէջ :

ԲԱԴԱՐԱԾ (Քոսթանցա) — Զինտղագարէն յետոյ կազմուած, Հ. Մ. Լ. Մ. ի մասնաճիւղին մէջ կը ձուլուի 1924ին :

ԲԱՆԿԱՐԹԻ (Բերա) — Կազմուած է այս խումբը 1922ին յետոյ :

ԽԱՍԳԻՒՂ (Խասկիւղ) — Կազմուած 1922ին յետոյ, ծանօթ դէպքերուն հետեւանքով երր ժայժայուեցաւ Հ. Մ. Լ. Մ. ի տեղույն մասնաճիւղը :

ԿԱՅՑ (Ռուսանուք) — Կազմուած 1925ին «Բազարատ» խումբի խաղաղողիւրէն :

ՀԱՅՑԱԿԱ (Վառնա) — Պահ մը զոյութիւն ունեցած է և յետոյ դադրած :

ԿԻԼԻԿԻԱ ՀԱՅ ԱՐԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԻՒՆ (Ասանա) :

ՀԱՄԱԶՈՍՊ (Հալէպ) —

ՀԱՅ ԱԹՈՂՋԱԿԱՀԻԿ ՄԱՐԶԻԿՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԻՒՆ (Ժընեւ) — Հիմնուած 1925ին Պէնեէնի Հայ վարժարանի ասմերէն :

ՀԱՅ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ (Յունաստան) — Այս անուան տակ կարդ մը մարզական միութիւններ կան Յունաստանի մէջ :

ՀԱՅ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ (Գելիքատ) — Կազմուած 1922ին, նախաձեռնութեամբ Հ. Մ. Լ. Մ. ի Գում-Գափուկ մասնաճիւղին Վահրամ Սարըմեանի : Կարճատես զոյութիւն մը ունեցաւ :

ՀԱՅ ՄԱՐԶԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ (Ճավա) — Կազմուած 1922 Յուլիս 23ին Ալբանիւցն Սփորթինկ Քլիւպ անուան տակ :

ՀԱՅ ՍԿԱՌՈՏԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ (Խզմիք) — Հիմնուած 1919 Ապրիլին: Պատույ պետն էր Ամերիկացի Նիումէն, իսկ զեկավարը Մկրտչի Նանըշեան :

ՀԱՅ ՍՓՈՐԹ (Թէհրան) .

ՄԱՍԻՆ (Բերա) — 1922ին յետոյ պահ մը ապրած, 1924ին լուծուած է «Շիլլի միութեան մէջ :

ՆՈՐ ՇԻՇԼԻ (Շիշլի) — Պուսոյ մէջ զործող ամէնէն կենսուանկ մարզական միութիւններէն մէկն է 1922ին Հ. Մ. Լ. Մ. ի լուծուելէն վերջ :

ՇԱՆԹ (Կ. Գոլիս) — 1922ին յետոյ Պուսոյ մէջ զոյութիւն առած ֆութուի խումբերէն մէկն է եղած :

ՇԱՆԹ (Ֆիլիպէ) — Մարզական եռանգուած միութիւն մը, որ 1924ին միացաւ Հ. Մ. Լ. Մ. ին: Յետոյ կազմուեցաւ նոյն անուանով ուրիշ մը՝ Հ. Մ. Լ. Մ. էն հեռացած աղոցմէ :

ՇԱՄԲՃՈՒՄ (Տրապիզոն) — Նախառէս գոյութիւն ունեցող մարդական միութիւն մը, որ 1922ին տօրան կը վերտափազմուի «Շարժում» անուան տակ յապուտ Տրապիզոնի Հայ երիտասարդութեան Փիդիքական զարգացման :

ՇԻՇԼԻ (Շիշլի) — Իր բաղին անունով կը կոչուէր մարզական այս միութիւնը, որ կազմուած էր 1922ին Հ. Մ. Լ. Մ. ի մասնաճիւղի լուծարմէն յետոյ և անդի տօրած վերը Շիշլիին :

ԳԼՋԱՅԻՆ (Գում-Գարու) — Կազմուած 1922ին յետոյ, երբ Հ. Մ. Լ. Մ. ը և իր մասնաճիւղերը լուծարեցու Պոլսոյ մէջ :

ՍԱՀԱՅԻՆԱԽՆ (Սամաթիս) — Պատերազմէն առաջ կազմուած Սահայեան վարժարանի աներէն : Ուժ կուտար Փութոցի :

ՍԹԱՍ (Կ. Պոլիս) — 1922ին յետոյ Պոլսոյ մէջ կազմուած Փութոցի խումբերէն մէկը :

ՎԱՀԱՐԴՆ (Դամասկոս) — Հայ պատանեկան միութիւն, որ ունե - շան է Փութոցի միւլ մը :

ՄԱՏԵՎՈՅ (Մաքրիզիոյ) — Մաքրիզիւղի Համանուն վարժարանին կը Փութոցի խումբ մը, որ կը գործէ այս պահուս :

ՏԱԲՐԻ (Աղեղսանդրիս) — 1923ին կը կազմուի Ռամլէյի մէջ : Երկու տարի վերջ կը ձուլուի Հ. Մ. Լ. Մ. ի նորակազմ մասնաճիւղին մէջ :



Չաւարչ Քրիստոնի շրջամին կազմուած սկասուական խումբերէն «Նար Դպրոց» էի և Ակիւտարի Հ. Մ. ի սկասումները միասին լուսանկարուած 17 Մայիս 1914ին, Ակիւտար համբէնէ մը վերջ : Մէշ տեղը Հ. Մ. ի վարիչ և սկասումներու պետ Գրիգոր Ցակորեան :

ԳԱԻԱՆՆԵՐԸ

ԻՉՄԻՐ

90 ական թուականներուն սկսաւ հայ մարզական կեանքը իզմիրի մէջ եւ կարճ ժամանակի ընթացքին հայ մարզիկները ժամանաւ յատկութիւն երեւան բերին ու կրցան ներկայանալի խումբեր կազմել : Առող մեծ մասը զարգացան օտար խումբերու մէջ եւ որոշ շրջան մը համբաւան բէժիմի պատճառաւ իսկական հայ խումբեր չկազմուեցան , առոր հետ մէկտեղ անոնցմէ ախոյեաններ ի յայտ դալով մեկնեցան Եւրոպա կատարելապործելու համար իրենց ժամանակառութիւնը : Ցաւալի է սակայն արձանագրել որ անոնցմէ քիչէր միայն իրենց կոչումին գիտակցութիւնը ունեցան Եւրոպական պատմինութիւնը ունեցան ական մթնոլորտին մէջ :

Բայց եւ այսպէս հատ մը , իսկական զմիւռնահայ գէմք մը , չմանցաւ իր ետին մնացած հարիւրաւոր պատճնիները , անմիջապէս որ ձեռք բերաւ պէտք եղած ձեռնհասութիւնը , յաջողութեամբ աւարտելէ վիրշ սրօր եւ արլէրիսմի վարժարանը փրօֆէսէօրի տիտղոսով , վերադարձաւ իզմիր եւ անուանուեցաւ Ազգ - Վարժարանին դաստու : Այս անձը Պ . էլմասեանն էր :

ԵԼՄԱՍԵԱՆԻ ՇՐՋԱՅ

1900ին էլմասեան իր պաշտօնին ձեռնարկած ժամանակ , Ազգ - Վարժարանները զուրկ էին տարրական զործիքներէ , անընդհատեատ էր զպրոցին կից մասնաւոր մարզարանի մը կառուցումը : Իր առաջին զործը եղաւ զատախօսութիւններով եւ հրապարակադրութեամբ այդ թերին մատնանշել եւ կոչ ընել Հասարակութեան ընդառաջ երթազու այս կենսական հարցին : Դժբախտարար Ազգ - Վարժարաններու ելեւմացուցը վայլուն չէր եւ զպրոցի պիտոնէն բնաւ թոյլառու չէր նոր ծախքերու դուռ բանալ :

Իր կոչը երկար առեն անհետեւանց չմնաց , բարերար մը ըմբռունց այս հարցի կարեւորութիւնը եւ այդ նոպատակին համար յատկացուց 500 ոսկի : Իզմիրի անցեալը վայլուն է նման բարերարներու ցանկով , որոնք անդամ մը համոզուելէ վիրշ ազգային օգտակար մենարկներուն , լայնօրէն բացած են իրենց քառակը :

Էլմասեան երջանիկ էր , քիչ առենուած մէջ Մեսրոպեան վարժարանի ընդարձակ պարտէզին մէկ անկիւնը տիպար մարզարան մը պատրաստեց՝ օժտուած ամէն տեսակ մարզական արդիական դոր - ծիքներով :

էլմասին իր դպրոցական դասընթացքներով չգոհացաւ . Հետարքը թիւն արթնցուց և նախոկին շրջանաւարտ աշակերտներէն յարժարաւթիւն ունեցողներն ալ իր շուրջ հաւաքելով . Հաստատեց դիշերային և կիրակնօրեայ զատեր , հեռու նիւթական ակնկալութիւններ՝ անձնագուն նուիբուժով մարզեց նաև այս մերժինները : Իր շնորհը առարտիւն չմնացին , ախոյնանները սկսան իրար յաջորդել :

1901 Յունիսին տեղի ունեցաւ արքեան մարզահանդէս մը , մասնակցութեամբ Հարբերէ տեղի մարզիկներու . յաջողութիւնը և խանգամառութիւնը մնան եղաւ , այն աստիճան որ զաղութը իր թմրիրէն դուրս զայսի այնուհետեւ իր նիւթական և բարոյական աշակցութիւնը նուիբուժ որդին :

Տարիները անցան և ամէն անդամուն աւելի փայլուն հանդէսներ տեղի ունեցան : Էլմասեանի ցանկութիւնն էր իր սկսած զործին աւելանութիւնը ապահովել և արժանաւոր յաջորդներ ունենալ : Կուրեի է ըստ որ ան արդէն նախազգացում մ'ունէր , որովհետեւ 1905ին Խնմազրաբար մասնաւած , օրուան հայածանքները սկսան մինչևն իր անձին հասնի : Ան ախօսուեցաւ թողուլ իզմիրը և Հեռանալ : Գեմ կրնար բուի որ ան յկապօխիական մէկը , բայց ամէն բոնէ առաջ հայ էր և կ'ուղէր տարածել — տառդջ միտք , տառդջ մարմնոյ մէջ — բնոյ համբական սկզբունքը նաև հայոց մէջ :

Պ - Էլմասեանի մէկնելէն վերջ իր աշակերտները՝ որոնք ամէնքը շախահաններ զարձած էին , կազմեցին Մերրոպիան Միութիւնը (Ակումբ բառը զարծածել արտօնուած մէջ և ամէն շարժում զարոցին կամ եկեղեցին պէտք էր կապել) , և կրցան անոր սկսած զործը շարունակել մինչև 1910 թուականը :

1910ին , Մերրոպիան վարժարանի տնօրէնութիւնը , նկատելով որ էլմասեանի զործիական մարմնակրթանքի գրութիւնը այլեւս Եւրոպայի մէջ յարգի չէր ու նաև պետական վարժարաններն ալ զազրեցուցած էին այդ ուղղութեամբ զասաւանդութիւնը , եւ որուն համակիր չէին նաև բժշկական միութիւնները , որուեց զործիական մարդարքի մէջ շուշտական մարմնամարզի գրութիւնը հաստատել : Այս ժամանութեամբ , իզմիր հրաւիրեց Շուշտական մարմնամարզի մասնակտ և նախոկին ախոյնեան Պ - Մելիքեանը որ համբաւաւոր էր նաև իր զնուամուզի (պիլարտօ) փրօփէսէօր :

Մելիքեանի առաջին զործը եղաւ , իր նախորդին հաստատած մարդարանը քանդել , զործիքները վերցնել ու վարժարանին զհանայարկին մէջ փակել ուր տարիներու ընթացքին փոելու զասաւապարտուցան :

Այս անգամ , Եւրոպայէն նոր զործիքները բերել տուաւ իրքեւ վերջին նորութիւններ : Առ սկսաւ իր ըմբոնած մեւով զասաւանդու-

թեան, գլխաւորաբար չուէտական մարդանք եւ սուսերամարտութիւն։ Նպատակն չէ հր զործումնէութեան նղանեակը քննութեան ենթարկել կամ քննազատել, սակայն ստոյզ է որ իր միակողմանի գրութեամբը չէրցաւ երիտասարդութիւնն ու պատանեկութիւնը տաք շունչով մը խանգավառել ու զանոնք աւելի ու աւելի շարժման կապել։ Աշակերտներս, քանի քանի անզամներ իրեն դիտել տուինք թէ արէէթիցն ու բացօթեայ խաղերն եւ առևտասարակ միջազգ ողիմ — պիտիան մրցումներն ալ կարելի էր չուէտականի ծրագրին մանկատել ու իր այդ կիրարկել։

Սակայն, ինք այդ ճիշդերուն մէջ բաւականաշափ հմտութիւն եւ փորձառութիւն չունենալով մնաւ հարկ շտեռաւ տղոց ընդհանուր փափաքին ընդառաջ երթալ։ Արդիւնքն այն եղաւ որ երիտասարդները աստիճանաբար պաղեցան ու քաշուեցան։ Մերուպեան Միութիւնն ալ լուծուեցաւ։

Այդ շրջանին, արդէն սկսած էին կողմուիլ մարմնակրթական նոր միութիւններ, որոնցմէ զուրս եկան առազայ փայլուն մարզիկներ եւ Փութպօլիստներ։

1900էն առաջ գոյութիւն ունէին արդէն անհատ հայ Փութպօլիստներ, սակայն մեծամասնութիւնը ստար խումբերու մէջ արձանագրուած ըլլալով, հաւաքական արժէց մը չէին ներկայացներ։

Երբ էլմասեան առաջին անգամ գործի ձեռնարկեց, նկատեց որ մաս մը կարող մարզիկներու խոհալը Փութպօլն է։ Հակառակ որ ինք Փութպօլի մասնագէտ մը չէր, այսուամենայնիւ ընդառաջ զնաց տղոց բաղմանքին ու հայ ժնութպօլի Միութիւնը անուան տակ կազմեց առաջին Փութպօլի խումբը։

Համիտեան բէժիմը սակայն մեծ զժուարութիւններ կը ներկայացնէր ազատ զործումնէութեան համար արգելք ըլլալով միջազգային մրցումներու մասնակցելու, ուստի խոհամութիւն սեպեց ազատ թուղուց այն անզամները, որոնք փափաք եւ կարողութիւն ունէին ստար ակումբի մը մասնակցելու։

Յունական «Pelops» ակումբը սիրով ընդունեց իր ծոցին մէջ հայ մարզիկները որոնք մինչեւ 1909 մաս կազմեցին անոր։

Այս երիտասարդութեան մէջ հային շատ վարպետ խաղացողներ որոնք յունական խումբին լաւազոյն ուժերը հանդիսացան։ Այն աստիճան որ երբ «Pelops»ը միջազգային մրցում մը կ'ունենար 9 հայ մարզիկ կը համբոււէր 11 հոգինոց խումբի մը մէջ։ Pelopsի մաս կազմելով համուկերձ, հայ խաղացողները իրաւունք ունէին հայ անուան տակ ոչ պաշտօնական եւ բարեկամական մրցումներ կատարելու։

1908ին, համիտեան բէժիմի տապալումով, հայերը որոշ պատութիւն մնաց բներին։ Այս պարաւեհութեան սպառնելով, հայ մարզիկ-

աերը կրկին խորուցան ու կազմեցին Հայ Առաքելակրթական Ակումբ
ժը, առկային մինչև մէկ տարի շկրցան հրապարակային պաշտօնա-
կան մրցումներ կատարել մինչև որ իրենց կանոնագիրը կառավա-
րութիւնն վաւերացուեցաւ:

« Հայ Որսորդաց Ակումբի կազմութիւնը

Զորու անջատ մարմանակրթական խումբեր իրարու ժամ զալով
կազմած էին « Հայ Որսորդաց Ակումբ » ը:

Այս խումբերը՝ որոնք իրենց տառեմբին ներքին կանոնագիրն ու
զործելու ազատութիւնը ունեին, կը կոչուէին « Քնար » և « Վասպու-
րական », և Վարզանեան և եւ « Սահմանկան և խումբեր : Խրաբան-
չիւրը ունիր երկու ներկայացուցիչ՝ « Հայ Որսորդաց Ակումբ » շի-
քարյանթեան մէջ, որուն կը նախազանէիր « Որսորդաց Ակումբի վար-
չական մէկ անդամը :

Բնուկանարար հաւաքարար զործակցելու այս աշխատանքը մէկ



Խորհրդի Հայ Որսորդաց Ակումբի ֆութբոլի խումբը 1911ին

օրէն միւսը կատարուելիք դործ էէր , պարզ այն պատճառով որ հայ մարզիկներուն կարեւոր մէկ ժամը յունական Pelops խումբին անշամ արձանագրուած էր որ իր կարդին Աթէնցի Փութպօլի համազաշնակցութեան մաս կը կազմէր եւ որ իր ձայնը ունէր : Եւ ա-կայն Իզմիրի հայ մարզական կեանքին աշխառու գէմքերէն մէկուն , Մ . Սանըզեանի չանքերով կարելի եղաւ այս խնչիրը հաշտարար ձեւով կարգագրել : Այսպէսով , Pelops ակումբի վարչութիւնը սիրով ընդունեց հայ մարզիկներու հաւաքական հրաժարականը , պայմանաւոր որ անոնց ուրիշ ունէ օտար միութեան արձանագրուելու իրաւունք չունենան եւ միայն գործեն հայ Ակումբի անուննին տակ :

Այս առաջին մեռնարկին յաջողութենէն խանդավառուած Մ . Սա-նըզեան ամբողջովին նույիրուեցաւ . նորակազմ « Հայ Ակումբ » էին կազմակերպութեան ու յառաջդիմութեան , անդամներու թիւը հաս-ցընելով 600ի : Իզմիրի հայ մարզական կեանքին մէջ , Սանըզեանի կատարած գերը զինքը կը զատէ էլմասեանէն զերջ առաջին զերին վրայ :

Կազմակերպչական առաջին աշխատանքները լրացան մինչեւ 1910 սեպտեմբեր : Մրագիր - կանոնագիր , դաշտ , մարզարան ու այն ա-մէնը ինչ որ անհրաժեշտ է մարզիկնեան համար , պատրաստուած է ար-դէն : Նկատի առնելով մէջազգային մրցումներու մօտալուս սկզբա-ւորութիւնը , վարչութիւնը որոշեց եւ անմէջապէս մեռնարկից հայ-կական արծաթ բաժակէ մրցումներուն , վերոտիշեալ չորս խումբե-րուան միջիւ , որ ոչ միայն լաւագոյն առիթ մը պիտի ըլլար տղոց կա-նոնաւոր փորձեր կատարել տալու , այլև կարելի պիտի ըլլար , երկու առաջնակարգ հայ խումբերու կազմութեան համար , լաւագոյն մար-զիկները զատել , որոնց միջազգային մրցումներու մէջ հայ Փութպօլը պիտի ներկայացնէին : Այս մրցումները , իրենց բրոյական կողմէն զատ , ունեցան նաև նիւթական կարեւոր արդիւնքներ ինչ որ թոյլ առաւ նըրոպայէն կարգ մը պիտոյքներ բերել տալ :

Այսպէս ուրեմն , Իզմիրի հայ Փութպօլի ներկայացուցչական խումբը կազմուած էր , եւ կը ներկայացնէր պատկանելի ուժ մը : Կը մնար իր արժէքը ցոյց տալ միջազգային հանդիպումներու մէջ : Այդ առիթը չուշացաւ :

1911-12ի Փութպօլի եղանակին հայ խումբը յաջորդարար մրցեցաւ անդական բոլոր կարեւոր խումբերուն՝ յունական Pelops , Appolon , Panionios եւ անողիական Bourneat խումբերու որոնց բոլորին վրայ ալ փայլուն յաղթանակներ տանելով 1912 մարտ 26ին շահեցաւ արծաթ բաժակը :

Այս պատուարեր յաղթանակը նիւթականէն տեսլի բարոյական մեծ յաջողութիւն մը կազմեց միութեան համար , դառնալով ազգակ

մը և զրգիք մը Հայ զազութին մէջ ստեղծելու բարերար շարժում ճը : Բոյսը թերահաւատները, բոլոր անտարբերները որոնց կազմութերագութենին հետո մասցած էին, զգացին իրենց մէջ խօսող ցեղին ոզին ու ազգային հպարտութիւն մը, ինչ որ զիրենք մատեցուց միւթեան : 1912ի վերջը, Հայ Որորդաց Ակումբը իր մէջ կը հաշուէր ժամ 1000 դրամն անդամներ :

Հայ Որորդաց Ակումբի Փութազի խումբին կազմը, որ կը մասնակցէր բաժակի մրցման, հետեւալն էր .

Դանիէլ Ազգարայիկան՝ բերդապահ, Դէրդ Յարեթեան և Ernest Parkinson վերթապահ, Արտաշէս Դարբուհան, կարտուսա Օհաննէսիան և Յարեթեան Թէքաթէլան՝ միթապահ, Լեւոն Քէջէկեան, Հրանտ Փափառեան, Harold Charnant, Մկրտիչ Սանդրեան և Սարգսի Թիւմիւննան՝ յառաջապահ :

« Բաժակի և այս յաղթանակին արձականութը և Խզմիրի Որորդաց Հայ Ակումբին համբաւը շաւառվ տարածուեցաւ Խզմիրին դուրս Պայտի և այլ Հայկական բազմաներու մէջ » :

Այդ օրերուն Պոլսոյ Հայութիւնն ալ մարզական իր վերածնունդի շրջանը կ'առողջէր և իր մէջ կը Համբէք մէկէ տևելի Փութազի դրաւուր Հայ խումբեր : Միւս կողմէ հաւատակի Շաւարչ Քրիստոն, Եւրոպային նոր վերթապարած, նուիրուած էր Հայ մարզական շարժումը զիստական հաստատ հիմքու վրայ զնել և իր հիմնած « Մարմանարդ » թիրթավ շաղկառ մը Հանգիստացած բոլոր Հայ մարզական միութիւններուն Փութազի խումբերուն միջնէւ : Նոյն տարիներուն կը կազմակերպուէին նաև առաջին Հայ-ողիմազիսկան մրցումները :

Այս պայմաններու մէջ ուրիշն, երբ Պոլսոյ Հայ երիտասարդուն՝ միւնք որոշ չափով մարմանակրթանցին կարեւորութիւնը ըմբռնած ու Փութազի խազին մէծ զարկ տուած էր, յափազանց հետաքրքրական ու զաստիարակիչ պիտի ըլլար Խզմիրի իրենց Վարպետ Հայրենակիցներու խազը վայելէի : « Մարմանարդ » թիրթը ուրիշն նախածեռնորկ եղաւ Հրաւէր ուղղելու Խզմիրի Հայ Որորդաց Ակումբին, որպէսզի Պոլիս զարով տեղական թուրք և Հայ Փութազի յաւազոյն խումբերուն հետ մրցումներ կատարէ :

1913ին ծրագրուած այցելութիւնը կատարուեցաւ : Տասը օրուան իրենց Պոլսոյ մէջ ներկայութեան ընթացքին, Խզմիրի Հայ Որորդաց Ակումբը կատարեց յօրս մրցում : Կալաթա Աէրայի, « Տորշ Ճի, « Արագս Ճի և « Ֆէնէր Պաղչէի » ոչչմ : Առաջինին Հաւատար 2-2ով : Երկրորդ եւ երրորդ մրցումներուվ զիրեխն յաղթանակներ տարաւ « Տորշ Ճի և « Արագս Ճի վրայ, իսկ իրենց վերջին Հանգիստումը՝ Պոլսոյ զօրաւորապոյն խումբին՝ « Ֆէնէր Պաղչէին դէմ, վեր յացաւ Խզմիրցիներու պարտութեամբ 2-4ով : Բնականարար իրենց ե-

բեց յաջորդական մրցումները շափազանց յոգնեցուցած էին զիրենք, միւս կողմէն երկու կարեւոր խաղացողներ վրաւորուած ըլլալով, փոխարինուած էին «Ծորց»ի երկու անդամներով, ինչ որ որոշ չափով ազգած էր խումբին ներգաշնակութեան վրայ։ Պատճառաներ էին ասոնք, որոնց մեծ չափով կը նուազեցնէին խումբին յաղթելու հաւանականութիւնները, ինչպէս ցայց տուած մրցման արդիւաք։

Հայ Արսորդաց Ակումբի Գումարով յաջորդութիւնները շարումակւեցան մինչև 1914, թէ տեղական խումբերու և թէ անդիւական, զերժանական և ամերիկան մարզանաւերու խումբերու դէմ։

Պէտք է շնչառել որ այս յաջորդութիւններուն մէջ Մ. Սանըզեանի գերը չառ մեծ եղաւ։

Խակրգեամի շրջան

Խակրգովի զուղընթաց, զանց լէր առնուած նաև մարմնակըրթանցի և բացօթեայ խողերու վարժութիւնները։

Ամէն խումբ, արդէն իր սեփական միջոցներով հաստատած էր իր սեփական մարզաբանը ուր տեղի կ'ունենային զանազան տեսակի մարզական փորձեր։

1910ին Հայ Ակումբի Վարչութիւնը որոշեց կառարել մարզական ախոյնանութեան առքենան մրցումներ, որոնց տեղի պիտի ունենային ամէն առքի Մայիսի ամսու վերջը։ Այդ մրցումներուն մէջ, լաւագոյն հանդիսացողները, իրաւունք ունէին առքենան միջազգային ողիմապիտական մրցումներուն մասնակցիլ, որոնց հովանաւորուած էին Աթէնքի Կեղրոնական լիկէն։

Մարզական կեսանցի աշխառու գեմքերէն կարելի է յիշել Գէորդ Յարեթեանը, երկույութիւն ցատկելու և 100 մէթր վազելու ախոյնան, Կ. Յովհաննէսեան՝ բարձրութիւն և երեց քայլ ցատկելու մէջ, Դ. Շաքարեանը՝ սկաւուակ նետելու, և Ա. Ֆընուզզիւնը 400 մէթր վազել մէջ։

Սոյն մարզական մրցումներուն մաս կը կազմէին նաև Նշանառութիւնը ինչպէս նաև կարգ մը ամերիկան և անգլիական խաղեր, որոնց ժողովրդին հետաքրքրութեան ու խանդավառութիւնը կ'աւելցընէն։

Պոլիսը 1911ին, սկսած էր արդէն իր հայկական ողիմապիտականներուն կազմակերպութեան առթիւ, 1913ին պոլիսաւայ ողիմապիտականի կազմակերպէլ յանձնախումբը իդմէրի հայ մարզիկներուն ալ մասնակցութեան հրաւէր ուղղեց։

Միայն Գէորդ Յարեթեանն է որ փափաք յայտնեց իր անձնական

ԿԱՐՄԻՆ

Սահմանարքան անունը այլեւս ու եւ է Հմայք շունի նոր սերունդին Համար . իսկ հին սերունդին Համար կը թուի ըլլալ հին – հին զարուց յիշտառակ : Աւ առկայն իր անսակին մէջ բարձր միջնակարդ վարժարան մըն էր , Համաստառած Բարձր Հայքի սրբին վրայ , Կարենյ մէջ : Բացի իր առաջամասաւան եղական աստիճաննեն , որու մասին Հիսուսնով արտայարութանը էին բազմաթիւ արհեևլագնաց և բոպացիներ՝ պատմարոն , երկրախոյդ , պատմական , անտեսազէս , որոց ի շարո մանաւոնց գերմանացի Լիճան – Հասութ՝ Հեղինակ Armenia Einst und Jetzt (Հայաստան անցնելումն եւ այժմ) եռահասուոր զայտիկի քննական պատմաթեան , Սահմանարքանի մարզական և բացօթեայ խաղերու դրսթիւլ , բացի Անդիմայէն , Գերմանիայէն եւ Պալթիկան ու Արևելիան երկիրներէն , զբէթէ զոյտոթիւն չունէր ուրիշ երկրի վարժարաններուն մէջ :

Տափազով մէկնիլ ու մասնակցիլ մրցումներուն : Արզարիւ իր մարզական կարողութիւնները լարտութիւն մը եղան որոշակայերուն Համար , որոնք զինքը նաևյած էին արդէն , Խզմիրի Հայ Որսորդաց Ակումբի Պայիս այցելութեան տանեն իրբեւ խումբին յազմանզամ վերջապահը : Այս անզամ Յարեթեան ի յայտ կուզար ոքանչելի արազամազագ մարզի մը , խէնքով 100 մէթրի մրցումը 12 2/5 երկվայրկեանէն : Նոյն օրը երկրորդ յազմանակով մը , երկարութիւն ցատկելու մէջ (5.94) , Խզմիրի Հայութեան պատմութ կը փրկէր :

Այս տաղին տարուան յաջպատթենէն վերջ , ուր Յարեթեան երկու տալանութիւն կը շանէր բնական էր որ յաջորդ տարի , իր ներկայութիւնը կրկին ցանկալի զառնար :

1914ին ուրեմն , Գ. Յարեթեան երկրորդ անզամ ըլլալով կը մասնակցէր Պայսոյ Հայք . ողիմպական մրցումներուն , սակայն զժրախտարար յիրցաւ նախորդ տարուան իր փայլուն արդիւնքները ձեւու բնուի : Միայն երկայնութիւն ցատկելու մէջ է որ տալանութիւն շահեցաւ , առանց իր մրցանիւր կարենաւ կոտրելու , ցատկելով միայն 5.68 . իսկ 100 մէթրի մէջ զատուեցաւ միայն երկրորդ Նույսար ունիանանէն վերջ , ու բարձրութիւն ցատկելու մէջ երկրորդ՝ Պայօք Շառն ներկանէն եւ Հայկ Շոյրիանէն վերջ :

Այս սղիմպականէն վերջ , շատ ջանցած ընդհանուր պատերազմը առաջեցաւ : Զորս երկար տարիներու ընթացքին ամէն տեղի նման Խզմիրի մէջ այ մարզական ամէն կարգի գործունէութիւնները ամըութեան զատապարտուեցան :

6. ՄԱՐԴԻՆԵԱՆ

Չժոռնանք սակայն, որ մենք կ'ապրէինք բռնակալ եւ յետամնաց երկրի մը մէջ :

Դերմանիայէն ապսպրուած մեր չմուշկները ամիսներով մաքսա - տումը կը մնային, որովհետեւ վարիչները չէին կրնար երեւակայիլ, թէ ի՞նչ բանի կրնային ծառայել այդ շատանայտկան զործիքները, որոնց արտահանումի թղթին վրայ պաշտօնեան անգամ մը նարահատ զբեր է, վերջապէս անուն մը զրած ըլլալու հարկադրութեամբ, թիւրքնեւու խմի նիսմի օլմայան մուլիքէլիֆ ալար ու էտէվար (թուրքերէն լեզուի մէջ անանոն եւ անգոյ զանազան զործիքներ !) :

Պատկերը կատարեալ ըլլալու համար անցողակի միայն յիշենք, թէ Խառուսի բառգիրքերս ալ անզամ մը բարուսվին զբաւուեցան (12 հատ), որովհետեւ մէջը Ատմենie, Tigran le grand եւն բառեր կային :

Եթէ Սանասարեանի տեսչութիւնը կրցած է՝ հակառակ տիրող աննպատա պայմաններուն եւ միջավայրին, հետզհետէ դէպի կատարելագործում առաջնորդել Հայկական այդ ժշտավառ ուսումնարանը, առիկա կը պարտէին թէ՛ իրենց հեռատեսութեան, առողջ քաղաքան - կանութեան եւ թէ վարժարանին ուսուահպատակ ըլլալու հանդաման - քին, ինչպէս որ էր ինքն՝ Աղա Մկրտիչ Սանասարեան հիմնադիր-բարերը :

Ուսուցչական կաղմը կը բարձկանար, քանի մը բացառութեամբ, մանկավարժ Համալսարանականներէ, որոնց մարզուած էին զերմանա - կան լուրջ կը Շուռթեամբ : Անոնց մատուցութեան առարկան էր ո՛չ միայն սաներուն ուսումնական կեանքը այլ նաև քաջառողջութիւնը :

Հետեւարար, զուգահեռական գեղով կ'ընթանային ուսումն ու մարզանքը, եւ այս պատճառուա ալ, նպաստաւրուած նաև զմայիկի ընութենէն, զուք կը համզիպէիք մտցով ու մարմենվ առողջ, վար - ցով ու բարքով օրինակելի Սանասարեանցի հոյլերու, որոնք իրարու կապուած կը մնային յաւիտնեական հղայրակցութեամբ :

Սանասարեանի մարզական կեանքի գլխաւոր առանցքը կը կազմէին երկու ամենակարեւոր ճիշդերը՝ լողալ եւ շմշկել (patinage). չափա - զանց պարզ էին մեր միջոցները կամ Հանգերմաւուրումը (équiperement) բայց յառաջդիմութիւնն ու յանդինութիւնը՝ անսահման : Հայաստա - ցի պատանիներ բոլո՞րն ալ, մնվախ, հպարտ, անձնազոհ, դիւրաւ կա - րելի է երեւակայել, թէ կարճ ժամանակէն ի՞նչ արժէքներ երեւան կու - դային մարզական կեանքին մէջ : Առողջարար է Կարնոյ սաստիկ ցուր - ուը՝ Սեպտեմբերէն մինչև Մարտ ամիսը, առվորաքար զերօնէն վար 20° սանթիկրատ, դէպի 7-ինսեմբեր 25 — 30°, իսկ երրեմն զիշերներ բե - ռնային ցուրո՞ւ այն աստիճան որ զուրու դրուած ջերմաչափին մէջ ալքու կամ սնդիկը հասուլկուոր նուրբ զին մը կը ցուցնէին :

Սառի վրայ կոստարուած խիստ յանդուակն փորձերը կամ չմուշեցի
զժուածն պատկերները՝ աղեղ, լրջան, խաշածեւ, հատածներ աչ ու
ձախ, ևս ու առաջ, կամ թիւեր՝ 3, 5, 8 մէկ կամ Նրկու ուրբով զը-
ստոն, արար իսկ, 40 — 50 տարի յետոյ, միջադդային մրցումներու
շիմը կը կազմէն . . . :

Մեզի Համար կամ բազմաթիւ ընտիր սահազներուս սավորական
յանդուազն փորձերն էին՝ չմուշեցի արգելքի մը վրայէն շատկէլ, չըշ-
մայ կազմած սահելի և յանկարն մէկ ծայրը իր խորիսի որած՝ կեղ-
րունակիք ոյժով գործնել ամրոցը շդման, որու միւս ծայրը գոնսուոզ
2 կամ 3 հողին պիտի պատյան պատճառով կեղրունախոյս ոյժով կը դաս-
նան, քիչամէ թշուկան համեմատական արագութեամբ կարելի է առանց
շափականցութեան բնել՝ ժամը 150.քմ.։ Տառնեակ տարիներու ընթաց-
քին հազիր քանի մը ոչ ծանր արկածներ արձանագրուած էն։ Թէև
սահելը պարտաւորիչ չէր պաշտօնապէս, բայց իւրաքանչիւր տառ-
կիւր ունէր իր սեփական չմուշկը, ոյնպէս որ զրեթէ բացառութիւն
կազմադ չկար զանէ իրը պարզ սահուզ։ Քաղաքին բոլոր հիւրառանե-
րը, ընտանիքները կամ մէր ժամանակ նազմ վաշան կուսակային շնոր-
շայի զաւորները յանախ մէր ստոր հիւրերն էին։ Սահելու սրանչէլի
ու տառապշտար մարզանքը, որ տեղի կ'ունենաւ կարինէն զէոյի
Հիւրին Ալբենէց, ուրբայ 4 ժամ հեռաւորութեան վրայ զէոյի Տում-
լու. Շատուուք յանենքու, մէկ մորաքերանը, Ալակավանքին մօտ, Ափ-
րուս զէոյի զիխուուր մէկ բազուկին եղրը, որու սկսունքն է Խաչու-
պայա։ Այզ զէանին վրայ կը յարզաքէնց լուզանքը՝ բարշարով և
զուզմավ. տառառուն։ Չուրը ստունարակ ըլլալով, լոզայր կամաւոր
էր, իսկ զէսօրին ու երեկոյին՝ պարտաւորիչ։ Լոզալ չուզազին ստքէն
ձեռքին բռնելով ջուրը կը նետէին։ Ես ալ, 12 տարեկանին, կը սարսա-
փէի ջուրէն, առաջին ամարանցու կը տակառին։ և մհերը ստքերէս
ու թէւերէս բռնած՝ ջուրը նետեցին։ Ահա այդ մկրտութենէն վերջ
և տարիներ յետոյ Ֆրանսայի մէջ, իրը յուզորդ, պիտի մասնակցէի

(*) Կ. Խ. — Անհական թիւեր կը զրկին թէ չմշկելը առաջին
անգամ Հայերը հնարած են՝ «իրրեւ միջոց իրենց լեռներէն իշմելու».

Union Sportive Montargoisie մշշցումին եւ յազմանակ տանէի արագութեան եւ կռնակի լող բաժիններուն մէջ :

Հեռնային պառոյաները մեծ տեղ կը գրաւէին, հսկայական բարձրութեանները, անգնդախոր ձորերը, սարսափազզու ապառաժները ընաւ երկիրը չէին պատճառակը ոչ մէկ աշակերտի, կատարեալ ալրնամատ մէջ իր ամենալայց հայցներով, վասնավներով, հորիզոններով, չարքա - չութեամբ եւ անբացատրելի ոգեսորութեամբ: Բարձրագոյն զանարանի աշակերտներէն պետք կը նշանակուէին խումբերուն թէ՛ ամարնացի եւ թէ առօրեայ պառոյաներու ժամանակ: Գիտէինց լեռնային բոլոր արահետները, ըլլայ խուլ ձորերու մէջ թէ զէպի աւելի քան 2000 մէտր բարձրութեանց վրայ գտնուող առանարաններն ու: Ճիշմի չեղջերը, որոնք յաւիտենական են: Պարզապէս զմայլելի էր անմնուերութեան ոգին իրարու հանդէպ: այս՝ Քէյթըն Բառու եւ Հիւլցըն Մարթինները սքառիթական շարժումը չէին իսկ ծրագրած, երբ Հայատանի լանջին վրայ ամենախրոխան տօսւածը փառա եւ իրականութիւն էր յանձին Սանասարեան աշակերտութեան եւ որու դրուագները հատորներ կրնան լիցնել :

Ժամանակի ընթացքին, ողիմպիական խազերն ալ, զորս մենք կ'անուանէինք Նաևասարդեան խազեր, տեղ գրաւեցին մեր մարզանքներուն մէջ: վաղելու, շատկելու, ձաղով ցատկելու, սկավառակ նետելու, պարկազազի, երկաթ գտնող նետելու եւ առնց պէս բազմաթիւ մրցումներ :

Գնդակախաղերը առօրեայ մարզանցի գեղեցկագոյն մասը կը կազմէին երկու մարզարարներուն մէջ ալ, ինչպէս նաև գնդամուզը (croquet):

Ապաս'ս որ այս հակիրճ տողերուն մէջ պիտի չկրնամ որինակներով ու անոնմներով յիշել, թէ Հայաստանցի այսպիսի մարզիկները ինքն օգնութեան, անմազուհութեան, վեհանձնութեան ինչպիսի պացոյցներ տուած են: Հպարտ թող ըլլան մեր նոր սերտնազի մարզիկները Սանասարեան անոնմով, որու շունչը ապահովարար հասած է իրենց ուղղակի կամ անուղղակի Հայաստանի անուշ ձորերէն եւ վաեմ լեռներու կատարէն, եւ ինչ որ բնազդարար մեր նշանարանն էր, իսկ իրենց իսկական պիտաելը, թող բարձրանան եւ բարձրացնեն :

ԱՍՏՐԻԵՐԴ

Խարբերդը եղած էր Անտուրյան ամէնէն կարեւոր մէկ քաղաքը .
որովհեան չկար որ և է քաղաք՝ Պոլսէն վերջ՝ որ իր ծոցին մէջ ու-
նենար երեք քոյչներ, Նփրատ, գերմանական եւ ֆրանսական ,
կեդր, զարժարան, Թլկատինցին եւ Սուլթանիք : 1912ին Հայ ուսա-
նողներու թիւը կը համբուէր մատ 4000 :

Խնյազէս ամէն տեղ, Խարբերդն ալ իր Նփրատ, գերմանական եւ
ֆրանսական Քոյչներով սկսած էր Ճարմանակրթական շարժումին :
Առաջին ազգանշանը արուած էր Նփրատ գոյչէն, պատմ-
պոլի խաղով, բայց առաջանափակուած էր իր աշակերտութեան մէջ :
Յուրաքալը թէն զայութիւն ունէր գերմանական եւ Նփրատ գոյչէ-
ներուն մէջ, բայց զնուակին զարնելով Խանէն զազնէ կը հասկնային :
Արշաներ միշտ զայութիւն ունէին . Հեծելանիւր օրուան նորոյթն էր
և ամէն կիրակի 30 — 40 ուսանողներ կը պատէն մէծ պազարյին
վրայ :

1912ի զարծան էր որ կը կազմակերպուէր Փութովոյի առաջին
ճրցումը : Խանզավառութիւնը մէծ էր . զորս գոյչներու ամրող ա-
շակերտութիւնը եւ աւուցիչները ներկայ էին . եւ ամէն ոք ունէր իր
գոյչին զոյնը եւ նշանը :

Զիար ոչ Փութովոյի կօշիկ, եւ ոչ ալ Փորմա : Խազացողները մէ-
ծազոյն մասսամբ կը խաղային էնթարկով, կամ երկար առատով :

Պէտք է խոսուազանիլ որ Փրանսական գոյչէն մէջ շատ աւելի լու-
կացմակերպուած էին զայսային խազերը : Կար անսակ մը սկսու-
ամիս, բարբառած անունով, որ զետ այսօր ալ զայութիւն ունի Ֆրան-
սայի մէջ, եւ ամէնէն զօրաւոր կազմակերպութիւններէն մէկն է :

Այսպէս շարունակուեցաւ մինչեւ 1914, որտէ վերջ, ծանօթ է ա-
մէնուն, տարազրութիւն ու չարդ : Աւ այսօր հաւանաբար այդ ժամա-
նակուած աշակերտութիւնն քիչէր միայն կ'ապրին :

ԱՅՆԹԱԳ

Հայ Աւանդնասիրաց Մարմնամարզական Ակումբը՝ Հայ Աւանդ-
նասիրաց Ընկերութեան մարզական բաժինն է, կազմակերպուած՝
ընկերութեան հիմումէն հինգ տարի յետոյ, 1909ին, Այնթագ :
Սկսած թուականն մինչեւ զայթականութեան շրջանը, ան իր շուրջ
հաւաքած է իր ժամանակին երիտասարդ՝ պատանիներէն ստուար թիւ
մը : Ունեցած է իր առանձին մարզարանը : Ան եւս Փութովոյի խաղը
ընտրած է իր կախարդական միջոց՝ երիտասարդները սիրաշահելու,
որովհետեւ երիտասարդները զայն կը սիրեն աւելի, եւ յետոյ՝ ան է

մեր աղքատիկ կեանքին մէջ մարզանցի ամենազիւրին միջոցը : Իիչ ծախս — Գնդակի մը դինը և ո եւ է զատ, — ահաւասիկ մարզական կեանք մը : Այդ միջոցով է որ նոյն ընկերութեան տարագրուած անդամներին ամառն, նոյնիսկ իրենց աշխարհավայրին մէջ, չկարենալով զանել ֆութազով մը, ևպան թոքի փամփուշտով խազացին, և այսպէս մարզուած՝ ի մէ հաւաքուած, ընկերային կեանքը ներմ պահած, զաշնակիցներու զբաւման շրջանին առաջին անդամ անդիմական խումրի մը հետ խազալով անոնց յազբած են :

Զինազարդութիւնը, 1918 — 1921, ան իր դործունէութիւնը ունեցած է Այնթապ, աւելի վարժ և զործնական միջացներով : Կեզ բունավայրն է եղած տարագրութենէ զարծող շտա մը հայ պատամի և երիտասարդներու, մինչեւ Այնթապի պարզուածը, որմէ հաջ միութիւնը իր դործունէութիւնը շարունակած է հալէովի մէջ :

ԵԳԻՊՏՈՍ

Մինչեւ 1912, պատահական եւ անյարնահեւ շարժումներ միայն երեւան եկած են : Ասք մը երիտասարդներ վարանու փորձեր կատարեցին, ջանալով ընդօրինակել օտար շրջանակներու աշխոյժը : Բրոֆ. Արթիւր Էլմասի կը վիճակէր հայ երիտասարդութիւնը պատրաստել մարզասիրութեան, եւ ան յաջողած է իր ժրաշան աշխատութեանց պատուը վայելել ու էկ մէկ վկայեալ մարզանցի ուսուցիչ մը արտադրութեամբն՝ յանձին Պ. Ստեփան Խաննեանի : Խակ Պ. Բ. Օւանեան՝ Նիւթական եւ բարոյական մէծ զուողութիւններով վերջառէն կը բարձէր զետին մը ապահովէլ, 1912ին՝ կամք Հայ Մարմնամարզական Միութիւնը եւ Հայ Հետազոտիչներու Ընկերակցութիւնը հիմնելով :

Օրինակը վարակիչ էր, եւ երկու տարի մերջ, Գաւհիրէի մէջ ալ հայ մարզասիր երիտասարդութիւն մը համախմբուելով, Գալուստ եան Աղքային վարժարանի շրջափակին մէջ ծեռանդ կուտար Արարատ Հայ Մարմնամարզական Ակումբին : Աղեքանդրիոյ եւ Գաւհիրէի այս քոյլը հասաւասութիւնները հազիւ թէ ամրացած՝ համաշխարհային մեծ պատերազմը վրայ կը հասնէր :

Կամք Հ. Մ. Մ. եւ Հայ Հետազոտիչներու Ընկերակցութիւնը մինչեւ 1915 փայլուն շրջան մը բոլորիէ վերջ, սկսած են ուժանալ, եւ զուտ մարզական վետին մը ըլլալէ զարդիլ . 1916 — 17ի շրջաններուն խումբ մը երիտասարդներ բաժնուելով կամքէն կը հիմնէին Հայկական ֆութապիլ խումբը, միասին տասնելով գրեթէ օրուան բոլոր ուժերը : Կամքի մէջ միացողները կարելին ըրած են կենացանի մնալու՝ եւ յաջողած են չնորհիւ մը իտարար տրամադրուած մարզավայրի մը զոյութեան : Այս կացութեան անտանելիութիւնը այնչափ

զգայի եղան է որ՝ 1921ին խռոմք մը երիտասարդներ՝ թուավ փոքր, չանցացած ևն անջատ զարծունէութիւն մը առեղծել զւտ մարզական դեմքի պրոյ: Յարժար զետեի մը չգոյաւթիւնը միշտ արգելվ հան՝ պիտոցած է Թութագոյն զատ այլ մարզական միւզերու կամէն զուրս մշակուելուն: Այս խոկ պատճեռութ, այս նոր խօրաւորումը Տորէ Հայ ֆութազի միութիւն անուան տուի երեւան եկած է: Տասնեակ մը անդամներով համբառ ելլոզ այս միութիւնը՝ երկուեայ աշխոյժ կեանքէ մը վերջ, աղին մէսթի կ'ունենար բնոց հանուր Հայ մարզական եղ՝ բայց այս մեան շարժերուն միանալու, Աղեքանդրիոյ մէջ պարզելով չ: Մ. Բ. Մ. ի տառչին զրաշը :

Գանձերէի Արարատ Հայ մարմնամարզական ակումբը միշտ վայելուն է ու: Կը վայերէ Հայ զազութիւն սկը ու համակրանքը, սակայն զերսան եղած է մարզավայրի կողմանէ:

Գանձերէի և արմատարմաններու Հայ երիտասարդութիւնը բաժան եղած էր :

Հէլիսապոլսոյ մէջ երեւան կուզար Զանի Հայ Մարմնամարզական Միութիւնը, Գանձերէի մէջ Մասիս և Հ. Յ. Պատանեկան միութեան ֆութազի խոմբերը, Արածոնի մարմնամարզական միութիւնը, Խայծակ Մարմնամարզական միութիւնը, և Հայ Նրիտասարդաց Քիսի տոնիկան Ընկերակցութիւնը :

Վ. Ա. Շ.



Պալսոյ Նոր Դպրոցի սկառատմերը արշաւէ մը դարձին 1920ին

ՀԱՅ ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

(1912 — 1914)

.....

1908 Յունուարին մինչեւ Մարտ ամիսը զօրավար Պէյտըն Փառու 6 պրակներով կը հրատարակէր «Սքառութիւնի Ֆօր Պօլը», Համաշխարհային նոր «Հմարդագետութեան» մը առաջին քանդակները: Գիրքին առաջին ու ամբողջական տպագրութիւնը տեղի կ'ունենար նոյն տարուայ մայիսին ու մինչեւ 1909 ապրիլին Հարկ կ'ըլլար հօթենքորդ անգամ տպարան դրկել զայն, մասամբ բաւարարելու Համար եղած պահանջները, որոնց ամէն կոզմէ կը տեղային :

1908 Յունուարին մինչեւ Մարտ կարող ենք սկառուտական Համաշխարհային շարժման նախագայլերը Համարել եւ անոր արագ՝ զրեթէ բուռն մեւաւորումը արձանագրել: Որովհետեւ, «Սքառութիւնի Ֆօր Պօլը» մէկ քանի պրակներու հրատարակութիւնն վերջ Մէծն Բրիտանիոյ զանազան մասերուն մէջ սկառուտական խումբեր երեւան եկած էին արդէն :

Տարթումը ֆրանսա անցնելու Համար չորս երկար տարիներու կարստեցաւ: Ամերիկացիք Հազիւ 1910ին «որդեղըած էին սկառուտական դազափարը: Թուրքերը Պալքանեան պատերազմի պարտութիւնն վերջ փորձեցին լայն կազմակերպութեան մը Հիմերը նետել պետական հայուածենութեամբ ու զինուորական պատրաստութեան նպաւատակաւ: Իսկ Պուլկարները 1924ին միայն կը լարուէին սկառուտական զրոշի տակ :

Մեր մէջ սկառուտական շարժման արձագանք կը Հանդիսանար Շաւարշի ամսագիրը — «Մարմնամարդ ։ ։ ։ նորահաս սերունդի արծուացման բոլոր մենարկներուն խանդախառ յառաջապահը: Առաջին պրութիւնը որուն կը Հանդիպինք այդ ամսագրին մէջ, կարճ ու ամփոփ տեղեկութիւններ են «Անդիպոյ մէջ տող կազմած Հակայ կազմակերպութեան մասին: Այդ պրութիւնը «Ճայուց գումարակներ» վերնապրով, թէեւ անստորագիր, սակայն ոճը ու յայտնուած զազափարները ցոյց կուտան միզի թէ Շաւարշի զրիչին է ելած: Յօդուածը ինքնին պարզ ակնարկ մըն է եւ յայտնի կ'երեւայ, որ Շաւարշ մտքէն իսկ չէ անցուցած սկառուտական խումբեր կազմելու կարելիութիւնը: Ո՞չ մէկ տարակոյս, որ այդ թուականին — 1912 Յունուար — սկառուտական շարթումը անժամանակ Համարուած ըլլայ մէզի Հայերու Համար, որովհետեւ շատ սահմանափակ շանկութիւն մը միայն կը յայտնուի Շաւարչի կոզմէ այդ տողերու վերջաւորութեանը: «Արքան փափաքելի պիտի ըլլար որ զանազան Հայ վարժարաններու աշակերտ-

ներ պատասխանառու մեծի մը Ընկերակցութեամբ պարբերաբար պատասխաներ կազմակերպէին զանազան բացօթեայ վայրեր։ Եթէ կուղալուց ազայց մէջ բարյականը վաս պահել, անոնց սորվեցուցէ բնութեան սէրը և. անոր գեղեցկութիւնները ։

Այսքան միայն։ Սկսուատական Հայակապ երազքէն «Մարմար» մարզ բնութեան մէջ տպրելու մասը կ'իւրացնէ լոկ ու կը թելադրէ ի պկա Հայ վարժարաններու աշակերտաց։

Նորութիւնը այս ձեւով հաջորդելէ վերջ, ոյլեւս այս Հարցի շարք որ և է զ դրսթեան չենք Հանդիպէիր «Մարմարազքի մէջ մինչեւ տասնեւրորդ թիւը — Մայիսի 15. 1912 — ուր Հայ գաստիտորակ մը — Յ. Թ. Հինգիւան — յօզուածաշարք մը կը սկսէր մանրամասնորէն պատկերացնելով «Պօյ Սքառուղ և. իր կեանքին նաղատակը ։

Սկսուատական այս առաջին լուրջ վերջաւեռումը, ուր նաեւ մեր ազգային պարմաններու պատշաճնեցու մըն ալ փորձուած է, կը շարունակուէր մինչեւ նոյն տարրուան 13րդ թիւը։

Այդ յօզուածաշարքի վերջին մասը, որ փորձուու գաստիարակին թելազրանքը կը ստրուածակէ, կը մատանչէ մեր քաղելիք սղուուր այս շարժումէն։ Այդ մասը իրաւացիորէն մեր ուշազրութիւնը կը դրաւէ, քանի որ լծուած ենք Հայ սկասուական շարժման սկիզբը խզնմարքին ուրուածելու աշխատանքին։

Շատուրչի նման Յ. Թ. Հինգիւանի ալ մաքէն Հեռու է սկսուատական ընդհանուր կազմակերպութեան մը Հիմները զնելու զաղափարը։ Ինք գիտէ, որ Հայ ազաքը, որոնք մէջէ զօրոցի մէջ Հինգ վեց մարմարզական ակումբներ կը կազմենա, պիտի փափաքին խանզավուուրէն նաեւ ըստայ սկսուատական ակումբը կազմենը։

Սպակայն ինք «Պէտքը Փառվի կազմակերպութիւնը ծանօթացնելով թիւս նաղատակ չէ ունեցած նմանօրինակ կազմակերպութեամբ պայ սկսուատական ակումբներ հիմնելու զաղափարը ներշնչել։» Այդ՝ «Քիչ մը Հափականց յանուուզն բան մըն է տակաւին մեզի Համար»։ «Աշ խարչի մէջ Հափականց գեղեցիք մեռնարկներ կան, բայց յարաբերականու մեռն օրէնք մըն ալ՝ ըստ որու «Ճեռմարկ մը որ օգտակար է այս ինչ միջավայրի մէջ, ինայ անօպան, եւ նոյնիսկ վնասակար ըլլալ ուրիշ միջավայրի մը մէջ։ Խմասում մարդը ալ է որ օգտակար մեռնարկի մը զաղափարը կ'անմէ և. զայն կը պատշաճնեցնէ իր միջավայրին։ Հետեւարար ինք խորհուրդ կուտայ ո՛չ թէ կազմակերպութիւնը Հիմնել, ոյլ մեր ազագ բարքերուն մէջ յացնել այդ մեռնարկին ողիմ և. այդ կ'որակէ արգարակչին ազգասիրութեան գործ։ Յ. Թ. Հինգիւան մեր մէջ սկսուատական կերպելութեանց աւելի Համարուած կ'երեւի քան՝ Շաւարչ Քրիստոն, երբ իր «Ճպայց գումարակները» հրապարակ կը նետէր։ Սկզբումքը ընդունուած է այլեւս, ար-

տաքին ձեւն է միայն որ բազմաւեսակ նկատումներաւ առջև մերժում կը ստանար : Մտահազութիւն մը կայ : Սկառուտական ոկզրունքներն ու մեթուները կը կիրառուին տեսակ մը զինուորական լրջանակի մէջ . խորչը զինուորական է — հետախուզական վարդութիւններ , բանակում , տողանցք , հրամաններ , համազարդեստ եւն : Այս բոլորը ի՞նչ աշջով պիտի դիտէր կառավարութիւնը ու մանաւանդ թուրք ժողովուրդը : Պիտի հասկնա՞ր արդեօք , սկառուտիզմի զերազանցապէս զատիքարակչական հանդամանքը , թէ՛ քաղաքական կատկածամտութիւնը իր գլուխը պիտի ցցէր , կրթերը պիտի հրաշէր ու ցաւալի հետեւանքներու ծնունդ տար : Եթոյ ի՞նչ պիտի ըլլար ծնողներու զիրքը , համամտութեան ասհմանը . որքա՞նը պիտի թոյլատրէին ու որքա՞նը արդիէին այդ նոր մեթուներէն ու պահանջ — ներէն :

Սկզբունքը՝ միայն ոգին ներմածելը — տունց սկառուտական ակումբ՝ այդ գիշէ մը չափազանց յանկումն բանց կազմելու , կը մնար սակայն զերացական անիբազործելի բան մը :

Ոգինն ընդունուիլը , այն է սկառուտական մեթուներու . համամայն տպրելով , իրացնելու զրութիւնը անխուսափելիորէն իրեն հետ կը քաշէ եւ արտաքին ձեւը : Ճամբան հարթելու համար պէտք պիտի ըլլար որ Ամերիկայէն Տ . Ե . Սիրամարդ յօդուած մը հացնէր «Մարմնամարզքի Օգոստոսի թիւին , յայտարարելով թէ ժամանակ է , թելազրելու հայ ժողովուրդին , որ հայ տղաֆներու մէջ եւն սկսի տարածել այս շարժումը՝ հայրենիքի մէջ : Անցնելէ յետոյ թէ Ա . մերիկայի Հայերն ալ մէկ երկու տեղեր ձեռնարկած են արգէն» (*) Տ . Ե . Սիրամարդ ուղղակի կը ժամանանչէ «Մարմնամարզքի խմբադրութիւնը իրը անզինների պարագլուխուը այս մեծ նշանակութիւն ունեցող շարժումին» , համոզուած որ «Մարմնամարզն է որ պէտք է չանանես հայ տղաֆը՝ վազուան հայ սերունդին ատաղմը :

Ըստ երեւոյթին վճռական քայլը տոնելու այս հրաւիրն ալ ապարգին մնացած ըլլալ կ'երեւի , քանի որ մինչեւ թերթին երկուրդ տարեցինի աւարտիլը , «Մարմնամարզ» կատարեալ լուսթիւն կը պահէ :

Ըստ երեւոյթին ըսինք , որովհետեւ եթէ սկառուտական մեթուները վերլուծող եւ նոր գաղղափարականին տարածման նպաստող գըրութիւնները իրը աղբակ ընդունինք , չենք կրնար անսեսել ուրիշ աղբակ մըն ալ նոյնքան եւ աւելի կարեւոր : Ընկերային շարժում մը ստեղծելու համար պայման է , որ մասնաւրազէս այդ աղբակը հրա-

(*) Կ'երեւի նախափարձեր , որոնք ոչ մէկ լուրջ հետեւամբ ունեցած են , դժբախտաբար :

ոպարակ իշխէ՝ իրեն վերապահուած կենսական զերը խօսալու : Եմահայրքունու տարրն է այդ, որ ընդունակ պէտք է ըլլայ գաղափարական սերժը արջառաւորելու :

Հնարաւո՞ր է երեւակայիշ Փրանսական յեղափոխութիւնը, եթէ Ֆրանսայի ժողովրդական զանգուածները իրենց գաղափարախօսներու մաքերան հազարուենլու ընդունակ զարձած ըլլային : Նոյնպէս դոր. Պէտքըն Փառակէ հասորները կը նաև շարել տառնց ժամի մը իսկ տառնց ըլլալու, եթէ անզիլացի տառն բթացած ըլլար հանդէսի ամէնէն պարզ նշանաւութիւններուն էն. ինքանքի բարար — ներքին մզոմով — աշխատանքի չշնուիք :

Պէտք է ընդունել, որ Հայ սկասուական շարժման մէջ շահազրդուուզ տարրը — հայ տղան — անմիջապէս ըմբռնեց ու զզաց : Նոր Ալավանի մասին ըսուած տաէն խօսք կ'արձականդէր իր հոգիին մէջ: Խմորումը կը սկսէր տառաջին մէկ օրէն. երեւակայութիւնները տեն՝ զուս կը զործէին: Սկսուալիքի շուրջ տրուած իւրաքանչիւր բացարարութիւն նոր աշխարհ մը կը բանար Հայ ազգն առջեւ ու եթէ ը՝ սենք, որ վարէն վեր մնչում մը կար — յարանուն պահանջ մը տղոց կորդէ, որ շարժման ծնունդը կ'արձակացնէր, անոր հաւաճական առաջնորդները հարազարակ կը քչէր ու զործի անցնիլ կը սուսպէր, սխալած չենք ըլլար: Այսպէս 1912ը խորհրդածութեան, միջավայրի ու պայմաններու քննութեան, լափելու եւ ձեւելու, համոզումը եւ վճռականութիւնը կազմաւորելու ըլլան կը նանց համարել :

1913 թ. Յունիսարին, Շատարշ աւելի քան վճռական է, զպրոցական ազգայ միայն պատուաները թիւազդրելով այլնես չըրաւորարուիք:

Հայ սկասուական կազմակերպութեան մը իրականացումը Հաստրակական գործիքի իր երազրին մէջ մոցուցած է այլնես: Ինք Համոզուած է ու խանդավառ. պիտի որ ավելոնն ՝ հայ Պօյ Ակապր - ները — այսօր չկան, բայց վաղը պիտի ոզքումնենք զանոնէ: Խօսի ու զրչով վճռականօրէն հետապնդած իր նախառակը — կազմակերպութիւնն է: Հայ պատահնեկութենէն կազմուած մէկ եւ ընդհ. կազմակերպութիւն մը. եւ պատահ է որ այժ շարժումը զորս զանազան պատճառներով չկարողացաւ մնենք յաջողցնել > զպրոցական ազգում պարիսի կարենայ զլուխ հանեմ: Ինք հրազարական ու զիտակացօրին՝ իր սկասուական երգումը կ'ընէ «Պատույն վրայ երդմուլ, ազգին ու հայրենինին որ եւ է կերպավ օգտակար ըլլալու», կը սոսրազրէ անոր տակ ու կը հարցնէ «զիտի շուզէին» բնծի պէս ընել >: Աւ զործնական քայլեր են որ կ'առնուին, ինք առաջին Հայ սկասուական է: իր երգումը ըրաւ. կը մասյ որ ուրիշներ հետեւին իրեն:

«Մարմամարզի խմբազրութեան շուրջ հաւացուած են նոր ծրագրէ մը համակերներ. շարժումը ծայրի տուած է:

Հայ Գօյ սկառուներու հիմնական կանոնադրութիւնը թարգմանարար ու մաս ու մաս լոյս կը տեսնէ թերթին մէջ: Յ. Թ. Հինդ լեռնի նախորդ տարուան յօդուածաւարքը հրապարակ կ'ելլէ տռանձին գրքոյկով մը, որուն կը կցուին նաև կանոնադրական յօդուածներ՝ իր առաջարկներ, որոնք պիտի ննթարկուին կազմակերպութեան առաջին ընդհանուր ժողովի վաւերացման:

Շաւարչ իր դասախոսած վարժարաններուն մէջ «Նոր Ազանդը կը բացատրէ իր շահնշապիւ իր տաք, համոզի ու վասահ խօսքերով»:

Իրիկուն մը, — 1913 Մարտ 16 — կ'անցնի Սկիւտար՝ «Յառաջդիմականների սրաշին մէջ խօսնուու սկառուտիզմի մասին: Հաւացումը կազմակերպական հանգամանք կ'առնէ, ենթական ներկաներու ստուար թիւ մը ինքովից հայ սկառուտիզմի սժանդակ անդամ» կը հաշակէ և ծնունդ կուտայ «Հայ սկառուտիզմի աժամանակ անդամ» կը հաշակէ և ծնունդ կուտայ:

Շաւարչ, Մարտ ամսուան իր խմբադրականը կը նուիրէ «առաջին հայ պօյ սկառուտներուն խանդավառ տողերով եւ հանդիսաւոր ոճով իր օրհնէնքը տալով Սկիւտարի հայ երիտասարդութեան»:

Շաւարչ խանգավառուած՝ նամակ կը դրէ Լոնտան պօյ-սկառուտի հազոււտներ բերել տալու համար անոնց:

«Նոր Դպրոցեանները իրենց անօրէնին շունչին տակ ու Շաւարչի անմիջական ազգեցութեամբ կը կազմակերպուէին: Շաւարչ ունէր նաև իր արժանաւոր փոխանորդը Զայրմայր Այնեանը (*) որ նուիրումով կը տանէր իրեն վիճակուած աշխատանքը»:

Մինչ Նոր Դպրոցի աշակերտութենէն չկ. Պոլսոյ եւրոպական եղբայրի Ա. Գունդիւ առաջին միաւորները կը կազմուէին, Սկիւտարցի պատունիներ տակաւ հակելով սկառուտական թագարբին՝ հիմք կը գնէին Ալսիական եղբայրի Ա. գունդիւ, տալով երկու խմբակներ Ալիւծ և Արծիւ:

Տանք, այս պատանիներու սկառուտ զառնալու պատմութիւնը հետեւելու համար այն աստիճանական թափանցումին, զոր սկառուտիզմը ունեցաւ մագերքին ներս:

Մարմնամարզական փոքրիկ ակումբ մը կար Սկիւտարի մէջ, որ միւս պոլսական ակումբներէն բացառութիւն կազմելու համար մոլորակային գրութիւնը խախանով անկէ Հրատը վար առած էր իր ճակատ զարգարելու համար:

«Հայտ Հազմուած էր 1911ի արձակուրդի լրջանին. Հիմնադիր զեկավարը եւ մարզիլ Գարզո Շահնինեանն էր, այն ատեն իրաւարանական ուսանող: Տնակ մը դրացիական հաւաքոյթ: Անդամները՝ ու-

(*) Նոր Դպրոցի անմիրէն ու «Տորթի անդամներէն» ծնած 1897ին Սկիւտար: Ընդհանուր պատերազմի փոկութեան:

բոնց մէջ նաեւ այս տողերը դրողը, իրարու ժամիկ կապուած տղաք էին :

Մարմնակրթութեան մէջ բարոյական ու խռալ տեսնել կ'ու — զէինք . յէինք կրնար զահանալ այն կարգ մը բարոյա — առաջնապահական տառեալներով , սրոնց զործադրութիւնը թէեւ կը հետապնդէինք Հաւատացեալիք անկնդնութեամբ , սրոնց սակայն բաւարար չէին զեղցիք մարմնին հետ զեղցիքն նկարապիրը և Հոգին կառուցելու համար : Հետպնդակ մեր ոչծիսէ . ոգելից բժոգելի շորթածել . ժուժկալ և մարուր ըլլայա պատուի իրանեներուն վրայ նոր սկզբունքներ կ'ուղձինք անելունելի — Ա . Թ . Հենդիկանի թելադրութեանց աղղեցութիւնը , թիրիս :

Ծեռոյ սրազան էինք մեր սկզբանին Համազգեսուր ունենալ , ար շատենքու առեն Հազնելոյն . համար : Որով՝ ամէն անզամ որ քովէ քով զայշինք խորհրդածութիւնները կը սկսէին . ասպատակ կամ շապիկի զայշինք և մեր մասին . բնոց Հանրապէս ամանի և սուզի Հարցը մատնուցութեամբ կը ծեծուէր և պիտօնիկի մեր որոշելու յայտնի գումարութիւններ ունէինք :

Այդ միջոցներուն — 1913 թ . վետրուարիան օր մը , իրիկունը , Գառոյ Շահնինան կը վերապանուար Պոլսէն՝ զործ մը լմնցուցած ըլլալու գոհանակութեամբ : «Մարմնամարդէ խմբազրատունն է և — զէր . սկսուատկան կազմակերպութեան մը հիմքը զնելու մասին տեսնուածն էն Շատարչի հետ ու անոր հետ վճռած «Հրատափ ճակատագիրը» : Այդ օրը Գառոյն վճռած էր նաեւ Համազգեստի Հարցը ու Շատարչի միջոցաւ ապապրած սկսուատկան տարազը բոլորին համար (*):

Մարակի վերջերը կամ Ասրիկի սկիզբը Համազգեստները կը հանէին . շարաթ իրիկուն մը ուշ տան Գալոյն Պոլսէն կը բերէր ու յաջորդ որը բույրու ալ Հազուած՝ ու իրաքանչիւր խմբակ իր նիդակադրուը առջեւէն՝ արշաւի կ'երթայինք : Անպատճելի էր մեր խոնդավուութիւնը : Զէինք քալեր կարծես — այնքան թեթև ու արագ էին մեր քալերը : Երազային վերելք էր մեր ճամբան , ուր ամէն քայլափոխիդ պահանջ կը զզաս ստուզելու ազուուր իրականութիւնը : Հոգեկան այդ բարձր տրամադրութեամբ շունչերնիս Գայըլ Տաղիկ ստորոտ կ'առնէինք :

(*) «Նոր Դպրոց»ի սկսուատմերամ եւ մեր տարազները միասին կ'ապապրուէին եւ միասին ալ կը ստացուէին : «Նոր Դպրոց»ը ունէր խամի շասիկ եւ կապոյտ տախտա , իսկ «Հրատափ կապոյտ շապիկ եւ խամի տական :

«Նոր Դպրոցներ» եւ «Հրատակ» սկսուառական խումբները կը կազմուէին միաժամանակ։ 1913ի Հայկական Ռոշիմպիականը կ'ազդուանէր Հայ սկսուառները սրոնց քօրուայ ամենին հանիլի եւ աչքառու նորութիւնն ։ Եին։ Սկսութներու երեւումը առաջին անգամ Հայկական Հանդէսի մը մէջ, անոնց տողանցքը ընդհանուր գոհումակարիւմ կը պատմաւէր Անրիամիերուն։ Խորոպական եղերքի սկսուառները իրենց սեփական սրնզաւարներու խմբակը ունէին։ Տողանցքէն վերջ Հաւաքական մարզանցներ կը կառարէին եւրոպական եղերքի սկսուառները շահագնորդութեամբ սկսուառական խումբներու կազմակերպիչ եւ քերքիս տնօրին Տաւարշ Քրիստամարզը։

«Սկսուառական խումբներու կազմակերպիչ»—այս բացատրութիւնը ժամանի մը անզամներ եւ զանազան տախիթներով գործածած է «Մարմարացն» խմբագրութիւնը, որ թարգմանի նոյն ինքն Շաւարչը։ Նոյն տակը եւ դրդապատճառը այս ժամանաւոր ընդդժումին կը կարծենաց զանել Շաւարչի հանդիպած ընդդիմութեան — Առժամեայի ժողովներու ընթացքին։ Որով սխալ մը մարտարելու նպատակաւ կը փորձէ իր վրայ կեղծոնացնել սկսուառներու կազմակերպումը, խուսափելով ժողովներու ծանծազուացն։ ուր մարդիկ որքան ալ լու տրամադրուած ըլլային, սերած էին որոշ լրջանակներէ եւ Հետեւարար որոշ շահներ պիտի հաստապնդէին»^(*)։

Այդ միջնուներուն Սկիւտարէ երկու Հայ միութիւններուն՝ «Հրատակ» եւ «Հայ Մարմարգարզարան»ի միջիւ խոռու ժողովներ տեղի կ'ունենան ուր երկուունեց շատ խելացի խօսքներ կ'արտասանուին միտնալու եւ Հաւաքական ոյժերով տիպար մարզարան մը հանուառելու Համար Սկիւտարէ մէջ։

Տեղի լունենար այդ միացումը, սակայն երկու կողմերն ալ կը տիրանան մարզարաններու։

«Հայ Մարմարգարզարան» Զիֆլիկի պարտէզը, իսկ «Հրատակ» Զիչքընինը կը վարձէ, իրարմէ ոչ շատ հեռու։

Նոյն տարիւան աշխան «Հայ Մարմարգարզարան» ալ կը կազմէր իր սկսուառական խումբը Գրիգոր Յակոբեանի նախաձեռնութեամբ։

«Հայ Մարմարգարզարան»ի հիմնադիր եւ անոր զրեթէ բալոր քայլերուն ներշնչումը հանդիսացող մէր անուանի մարդիկներէն Պ. Մ. Մկրեանի կողմէ — որ այդ միջոցին Մանչէնթը կը դանուէր — սկսուառական տարազներ կը ստացուէին։ ու Հայ Մարմարգարզարանի

(*) Տես «Յայտարարութիւն հայ սկսուառներու կազմակերպութեամ առժամանակայ տնօրին ժողով»։

սկառատական խումբը կը պատրաստուի Պ. Յ. Յակոբեանի ղեկավարութեամբ, որ նոյն օրերուն 1914ի Ազգային հականին կը ժամանակցէր և Նոր Դպրոցի սկառատական հետ:

Եթէ դասաւորում մը պէտք է կատարել աշխի տոշնե եզան երեք խումբերէն, սկառատական դասանացին եւ խէջոյի անսակէտով՝ առաջնութիւնը պէտք է տալ Շնորհածի եւ «Հրատափ սկառատական» բուո՞ իրը տառչին արտայայտաթիւնը հայ պառն հոգեկան պահանջին եւ տեսապաշտ հակումներուն: Խոկ թէքնէքի եւ մարզական գերականթիւնը անօդինելիորէն պէտք է ընդունիլ որ կը պատկանի Պ. Յակոբեանի ձեռքին տակ պատրաստուած և Հայ Մարգարան չի ողոց :

Ճիշդ պիտի ըրյար նաև ժառացութեան տալ «Հրատափ խմբակ» ներուն բազմաթիւ արշաները եւ մեռնորկան աշխատանքը, որ սկառատական հոյսակապ վարժարան մըն էր ժարմինը ու մանաւանդ նկարագիրը և մեռական նարաւորութիւնը զարգացնող :

Ահա իր կարելի ժանրամանութիւններով Հայ սկառատական շարժման սկիզբի սրբութ, պատկերը, զոր կուտանք հիմնուելով մէր յիշողութեան եւ կարգ մը ազդիւներու վրայ :

Մէնք պիտի անուանէինք զայն Հայ սկառատական պատմութեան նախաշրջանը, որ իր խարխափումներուն եւ միանգամայն իր տեսլապաշտ թուիչին մէջ պիտի կրէր սազմէրը 1918 — 1922ի փառաւոր և արգաստոր լրջանին :

1918ին Հակայ կազմակերպութիւն մը կը մեռակերպուէր, մինչ առարախն Շաւարչի օրով կարելի չէր անոր ծրագրային դրյութիւններ նաև նաև անցնել առաջ կը կազմուող սկառատական խումբերը կը մնային Հռու Հռու որը Շնորհածի, որը «Հրատափ կամ «Հայ Մարմանարդարաբանակի շատին տակ բոլորը իրարու նման, եւ սակայն իրարձէ հռու առանց կապի եւ հազորզակցութեան :

Այսոր կայ ամրող սերունդ մը Հայ սկառատական որ իր հոգին խորը պահանձ ցեղին խէջոյները ու կարսոր Հայրենի երկրին՝ կը թափառի աշխարհէ աշխարհ, կը հիմքի օսար ափերուն վրայ, բայց մի ժամանք ու պիտի շմանայ երեք իր վերացնող երդումը «Ժառայի Հայրենիքին», եւ զարերու փարմառութեամբ թրծուած շոնչը իր պապերուն որ կը թելազրէ «Պատրաստ, միշտ պատրաստ» :

Հ. Մ. Բ. Մ. Ի ՀԻՄՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ

Որբան ալ ուղենք առարկայական ըլլալ՝ պատմութիւնը տալու համար իր ջոր ու ցամաց իրականութեամբ, ստիպուած ենք, սակայն, ուղագրութեան յանձնել պարագայ յը, որ կը բնորոշէ բացառապէս հայ - ցեղային յատկանշական զիժ մը:

Ընդհ. պատերազմը արիւնով ողողած է մեզ: Գաւառը անողոք կերպով ջարդուած: Թրքական ամենի թաթը տրորած է ոչ միայն կոտորակեալ Հայութեան, այլև ամեն մէկ Հայու ժամանումը, զըլ-խատուած է մատաւրականութիւնը, բովանդակ մարդկութիւնը չորս տարի շարունակ ապրած է մահուան արհաւիրքը, երկիրներ են աւերուած ու միջնաւոր երթասարդութիւն զոհ է զացած թնդանօթ - ներու եւ զնդացիրներու, ու կուռզ կոզմերը ա'լ սպասած, կը փորձն վերջ մը տալ խելայել պայքարին, բայց զեւ Թուրքիան, փաստօրէն պարտուած թէնւ, այսուհանգերձ պատերազմի մէջ է, ու թրքահայ մնացեալ Հայութիւնը՝ սարսափի եւ անմիւ դուերու շշմեցող հարուածին ազդեցութեան տակ... բայց, նոյն այդ «Մնացորդաց»ին մէջ՝ խորունկ կապիծին եւ լրջապատին ազգած սարսափին հետ կայ նաեւ, — երեւան կուղայ, յանկարծ, — վերականգնուումի տենչը ...

Զմոռնանք, որ նաեւ Եւրոպան իր բանկերը զետ տուն ուղարկած չէ, իսկ մարզական հաւաքական կամ մասնաւոր կենած ոչ մէկ երկրի մէջ է վերսկած:

Այսուհանգերձ, Հայը, — Փինիկեան հոյակա՞պ ոգի, — կը խորչի ոտքի կանգնիլ, «Մեծերէն» առաջ լտկել իր ողնայարը, համախմբել իր պատանեկութիւնն ու երիտասարդութիւնը, ծածանեցնել դրոշ մը ու հաւաքուիլ անոր ներքեւ ...

Տեսէ՞ք, Հ. Մ. Բ. Մ. Ի ջլապինդ ձեռքը, Հայկ Շիզմէնեանն է որ կը պատմէ —

«... Ընդհ. պատերազմին մասնակցող «Զինակցութեան» կողմը արդէն իսկ ստիպուած էր ընդունիլ պարտուած ըլլալ, եւ թուրք պատզամաւուորը կը պատրաստուէր մեկնիլ Զանաց - Քալէջն դուրս, բաց ծովու վրայ երթալ և Համաձայնականներու մօտ, առժամանայ զինազարդէն օգտուելով Հաշտութեան նախազին մը ճշգելու: Օրուան զինուորական եւ քաղաքական կացութեան նշգումին յաւակնութիւնը ինձմէ հեռու ըլլալով, ոս միայն որոշ կրնած ըսել, որ մեր զինուորական հազուտուները անպաշտօն կերպով մէկ կողմ դրած, մէկ քանիներս այնու կը զգայինք թէ ընդհանուր պատերազմին քաջալերուած հայկական սպանդն ալ վերջ գտած կընայինք նկատել եւ

գիտութեալ մերապրոցի յազնած մէկ շաբաթը կ'առդէքնց տանի ----

Աւրեան, 1918ի Հոկտեմբերի մերժերուն (Մ. Խ. Զիւազագարը կնքուեցաւ, 1918 Նոյեմբեր 11ին) Տիգրան Խոյեանը հկաս ինձի։ Հազիւ մէկ երկու խռոք աղջն ու ձախէն, ևս յարզական կեանքի անցեալին մէկ քանի ավելարկութիւն, հինքն յուշերովն ու յոյզերով պղպիկ խռու-
ղապատճեմ մը, անզրազարձում մը մէնէ անզարձ բաժնուազ կորին
ոչ մշերուն, Շաացեաներու անուննին մէկ մերացազը, անոնց հին յա-
րարերութիւններու ձամին կարծիքներ, և մերջազիս խռոք տառ։
Տիգրան առելի վարժուում՝ քան վճռական մեռով մը, և բառ։ «Հա՛յկ,
Դրօսուր Յակուրեան այ Համամայն է, որ Հաւաքուինց մէկ մը, և
կարծ իքներու վախառնակամ մը ունենանք մարզական կեանքի մերա-
կազմութիւն խնդրի շուրջ։ Քեզի Համար անպատճեութիւն մը կո՞յ յակարեաններու պրատենակեր Հաւաքուիրուն մէջ։ Անշուշտ, Տիգ-
րանի հետ մէր շատ տաերթութիւնն էր որ ինձ իրաւունք տառաւ ու



1919ի Գուսայ Հ. Մ. Բ. Մ.-ի ոպիմայիականին վերջ առնուած խըմ-
բամկար մը Զաւէն պատրիարքի շուրջ :

Կ'երեւան ճայտէն առ՝ Լ. Յակուրեան, Հ. Ճիզմէննան, Բ. Կէօզիւ-
սկոյիւննան, Ա. Սալմասյան, Յ. Թ. Հիմշյան, Տոքր. կէմէքննան,
Զաւէն պատրիարք, Տոքր. Ռւզմննան, Գ. Յակուրեան, Ժ. Կոյանն-
ան, Ա. Գալամօզիան, Ա. Ալլահվերտի :

կերպ պատասխանելու. «Հիմա՞ր ես, ի՞նչ ես, ի՞նչ անպատճռ թիվ» :

«Քիչ առաջուան վարածոս Տիգրանին դէմքին վրայ ուրախութիւն մը փայլատակից, եւ անմիջապէս զրապեէն հանեց նամակ մը, որ հացէս կը կրէր եւ ձեռք տուաւ: Թերբ մը թուղթ-վրան՝ որոշապէս Տիգրանին գիրովը զրաւած մէկ քանի տող, ստորագրուած՝ Գրիգոր Յակոբեանէն՝ ամէնէն կարճ միջացին մէջ զիս իր մօտ կը հրաւիրէր: Այս զիրը վերջը կեղրոնին արամազրած էի՝ իրը Հ. Ս. Է. Ս. Ի. նա-խացալը յաւերժացնող փաստաթուղթը»:

Կարծ Ռւշագլեան, «Հայ Սկառուայի խմբագիրը, իր նկարագրութեան մէջ կուտայ այդ հրաւէրին պատճէնը» —

«Հայ Մարգարական Միութիւն մը կազմելու համար, ժողով մը տեղի պիտի ունենայ մէր զրասենեակը, Վիթալի խան, թիւ 7, կը խեղ-ըռուի ներկայ գանուիլ : Գ. Յակոբեան» :

«Հ. Ծիզմէնեանի դրկուած այս տոմսին տակ, — կ'աւելցնէ Կ. Ռւշագլեան, — թուական չկար եւ ես չկրցայ ճշգել ճիշդ օրը: Միայն նոյեմբերի մէջ ըլլալը կը յիշեմ: Նոյն օրերուն էր որ Համաձայնական բանակները Պոլիս մատն իրերւ յաղթականներ» :

Հ. Ս. Է. Ս. Ա., եւս «Հայ Սկառուայի Ա. թիւով (տես, «Հայ Սկառուա թիւ I, էջ 7) եւ «Մեր Գործը» վերնադրով կը պատճէ իր ծնունդը, ու կը սկսի սապէս» —

«Ճիշմազարի առաջին օրերուն, երբ Հայութիւնը արիւնի մէրտութենէն տակաւին նոր զուրու էր եկեր, իր շնորհաներուն կզպանցները հազիւ քակուած, խումբ մը երիտասարդներ հաւաքուեցանք, Պ. Գրիգոր Յակոբեանի կոլին վրայ, կազմելու համար Հայ Մարգարական Ընդհ. Միութիւնը (Հ. Ս. Է. Ս.): Առաջին նիստը զումարուեցաւ 1 նոյեմբեր 1918ին, 9 Հոգիի ներկայութեամբ, որոնց հրաշցով մը աւելի ճիրաններէն գուրու մնացած էին եւ որ նախկին սիրահարներ ու մասնադիտներ էին մարզանցի եւ սփորի կեանքին» :

Բայց, խօսքը առնք նաև իրեն՝ Գրիգոր Յակոբեանին, այս ձեռնարկի մասին —

«Հ. Ս. Է. Ս. Ի. նման կազմակերպութիւն մը ստեղծելու զադափարը վազուց կար, պատերազմէն իսկ առաջ: Մը Օսմ. Սահմանադրութենէն յետոյ Հայ երիտասարդութիւնը սկսաւ շունչ առնել թուրքիոյ մէջ, եւ Հետպհետէ սկսան կազմակերպուիլ մարզական միու-թիւններ, անհրաժեշտութիւն ծագեցաւ անհատական ճիշերը համախմբելու եւ հաւաքական աշխատանքով իրականացնելու մէր վազուան սերունդին Փիղիքական դաստիարակութեան զործը: 1911ին, Հայկական առաջին ողիմպիտականնեն յետոյ, մարզական շարժման նույիրուած քանի մը ընկերներով փորձեցինք մարմնական ընդհանուր կազ-


մակերպութեան մը կորիզը տառդեն՝ իրարու ժամ Համախմբելով գոյացին ունեցող մարզական միութիւնները, — որոնց զիհաւորներն էին «Բամբֆիւն», «Տորքար», «Արարար», «Արտաւազը», «Տիրաման» և «Վահագն» եւայլն, — անոնցմէ բիեցնելով զեկավար մարմինը^(*):

«Ազգարդին անցան մեր տառջն փարձերը: Շատ էին մեր համբուն զրոյ խոյրենականները: Դանէ է զանոնք յիշել (միութիւններէն սամաց արտարքերաւթիւնը եւ կարդ մը զարիչներու անձնական, և ի խօսքինները): Կ'ըսէմ անոր համար որպէսզի զիհացուի թէ պատերազմէն տառջ ալ հասունցած էր Հայ Մարմնակրթական Ընդհ. Միութեան մը կազմութեան զագավարը, և զայն իրականացնելու համար քանից ձևանարկ եղած է:

Պէտք էր, սկսայն, մարմին տալ այս զագավարին: Անդիրը կը զառնուը նախաձեռնութիւնը սառնեան մէջ: Առաջին աշխատանքը բարեկամի մը Հայ անձնաց մեր տառը: Որորեցինք խորհրդակցութեան մը կանչիյ մեր մարզական շարժման միմերաններն ու ամենամաս բարեկամները (Շ. Ա. — Արտօնք զարիչներն էին զոյտեթիւն ու անցոց միութիւններս): Նորիմբեր իին էր որ մեր զրասենեակին մէջ տեղի ունեցաւ: այդ պատմական նիստը: Հան էին Հայք ճիղոմէ Հնան, Տիգրան Ասյեան, Գաւառ Շահմիկեան, Լեռն Յակոբեան, Սիրունի և և. և. Հարդ չկայ բայց բայց թէ բոլորին ալ սրամն ժամ էր զագավարը: Այդ յոզագն էր որ հիմք եղաւ: Ներկաներն էին որ պիտի կազմէին առաջին խարիսխը՝ իրքեւ կեղրունական զարյութիւն, շանի մը րուցականներ կցեցին իրենց, ինյապէս՝ Յ. Հինդիկոն, Վահրում Փափազնան, Թրիգոր Մերճանով: Միրունին էր միայն, որ շմառ զարյութեան մէջ խառածական զարյուն աշխատակի: (Շ. Ա. — Այս զարիչները իրենց խումբերը պիտի վերտծէին Հ. Ա. Բ. Բ. Մանենիքի զերու): Եւսոյ էր որ երր շանցը ասրածուէր, պիտի խորհուէր ընդհ. յոզագն հրատիրելու և բնորովի տառդելու ենթը. Վերին Մարմինը: Բահմ այս տաթիւ, որ այս առաջին նիստին իսկ Մարմնակրթանքն ու.

(*) Հայի ճիզմէնեան եւս Հ. Ա. Բ. Ա. ի կազմութեան մասին զրի ուստի իր նօրերուն մէջ, կ'ամերուդառնայ այս կետին, ու կ'իսէ — և 1912 — 1913 թուականներուն, արդէմ՝ Հայ Մարմնամարզական Ընդհ. Միուրիմ մը ստեղծելու զադավարը զոյտորիմ ունէր. այն առենուամ Պոլսայ արաւարձաններուն մէջ զարծող մարզական եւ Գուրապանի խումբերը Շատարշ Թրիսեանի հրաւերով Մարմնամարզ թիրի խօսքագրաւումը հաւաքուելով ունեցած են բամի մը իսրականցական ժողովներ, բայց դժբախտաբար արդիւմաւոր չէ եղած եւ ասքի մը յետոյ ընդհ. պատերազմը վրայ համելով ամէն ինչ մռացնուած է:

սկասութիւնը միացուեցան միակ զրոշի մը տակ, իբրև լրացուցիչ մաս իրարու։ Ապագան ցոյց տուաւ թէ իրաւունք ունէինք։ Ու աւել-ցնեմ որ առանց պատճառի չէր որ որդեզրեցինք «Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւն» վերտառութիւնը։ «Մարմնամարդական բառը բաւական չէր՝ մեր խաչալը պարզելու համար։ Մեր որդեզրածը մարմնամարզը չէր միայն՝ այլ՝ մարմնակրթութիւնը՝ իր լայն, ամ-բողջական եւ բարերար իմաստով։ Հետաքրքրական է յիշել թէ այդ նիստին մէջ էր որ «Հ. Մ. Ռ. Մ.» կրթատուան ալ ստեղծուեցաւ։



Առաջին պահում խորթ եկաւ, մեր ականջին։ Բայց, ոն կամաց կամ մաց բնորդացաւ, սիրուեցաւ, մինչեւ գործու Համազգային զուրգութեարքի տուարկայ։ Տեսակ մը խորհրդականնեւ։

Սրտարաւիս ու շերժ առզեր ունի նուև այս մասին Հ. Շիղմէ ։ Շենքը —

« ... Գիշատիշ, բայրուդ, բաժան բաժան ընել ուզող այդ ուն ուրիշն եւոք, իրարու բայ, իրարու հետ, Համեմարտին և ոլ անքառածան ապրելու նարաւն իր նայրայի սասակութեան էր Հասած։ Հասկցած էինք պատճերին՝ սասարներէ ակնկալաւած շնորհներուն արժէքը։ Տեսանք թէ ամէն ցնդ՝ իր գրիկութեանն իր ողնայարին վրայ մէտյան կրնուր կանգուն պահնել։ Դարերուն մէջջն մէկ հասած խիստ թանգ պատճերին, Հայ անունը լիբազիւ, իր մէջ կեանքը վերաբերծելու յայսի միակ համեստ կորիզն էր մնացած բուռ մը պատճենեկութեան արուելիք առաջ զատամիարակութեան գրիկարար զործին մէջ։ Կը Հասկցուի, ուրեմն, որ Հ. Մ. Բ. Մ. Ռ. Ռ. Ռ. Հաւանեցաւ մնծ հիմնապիր։ Այլ մեծ Հ. Մ. Բ. Ռ. Ռ. Ռ. ունեցաւ նախօրան պատճերազմը ապրող մարզական ակումբ ։ Նկարագրին մէջ իրենց նկարագրին հիմունքը կազմած մէկ քանի վերապ րազմեր՝ իրը համբայ բացովզներն։

Այդ ժողովին մէջ կ'սրուտուի նաև «բառուին աւելի» պործ ցոյց տալ տառաց ազգունիք։ Որով, ուշազբութեան զիմաւոր տարրեան կ'ըլլայ կազմակերպել սկսաւատական խումբիր, ցաջ գիտեալով որ մեր պատահիներուն շատ աւելի կարեւոր էր այս՝ զանոնք մարզելու Համար մարդինով և Հոգիսով։ Եւ քիչ ասենի մէջ զգալի թիւ մը կը զոյսիայ այս ուզգաւթեամբ։ Պայոս արուարձաններուն մէջ զոյսիթիւն ունեցած բայր մարզական և Փութապուի միութիւնները տառաց վարանելու մերածնեցան Հ. Մ. Բ. Մ. Ռ. Ռ. մասնանիւթերու։ 1918 Դեկտեմբերին Ազգ. Կեց. գարյութեան Բազարական Ժաղավոր կը վաւերացնէ Հ. Մ. Բ. Ռ. Ռ. Հ. Պ. Պէտք էր անմիջապէս զործի լծուիլ։

Առաջին ձեռնարկ

Առաջին պատճենութեամբ՝ Հալաթիսոյ եկեղեցւոյ շրջափակին և Սկիւտարի մէջ հիմք գրուեցաւ առաջին մրիւ զեղարաններուն և շարժուն հիւանդանոցներուն։ Սկսաւաներ յատկացուեցան այդ զործին Համար, ոչխառածների բաժանման և կարգապահութեան մասին կորելին եղաւ, և այդ զործը տեսից երկու ամիս, որու ընթացքին 1500ի ժամ Հայ զաղթականներ եւ կարօտ հիւանդանը ինձամունքան։ Առաջնորդ միայն երկու զահ արուեցան, պարզ այն պատճառու որ Հիւանդաններ Հ. Մ. Բ. Մ. Ռ. մեռքը հասան մահամերձ վիճակի մէջ։ Այս մեռնարկին մէջ Հ. Մ. Բ. Մ. Ռ. ի աջակցեցան մէկ քանի Հայ բժիշկներ։ Հայ կարմիր Խաչի հասաւառամզ, Հ. Մ. Բ. Մ. Ռ. ը թողուց այս

գործը։ Թէեւ, կրկին աշխատեցաւ այդ ուղղութեամբ եւս։ Գաղթա-
կաններու չորցած փայտեր կորեցին բերին, որրահաւաքներուն ող-
նեցին եւ օգտակար եղան որրերու տեղափոխումի գործին։

Որբերու դաստիարակումը

Հ. Մ. Բ. Մ. ի անձի ջական մտահոգութիւններին մին եղաւ նաև
յեր որբերու բարոյական Փիզիքական դաստիարակութիւնը։ Նախ-
կին մարզիկ եւ ախոյեան Բիւլանդ Կէզիքազէյիւքնան, որ այն առեն
ինամտապրոթեան տեսքն էր, սկսուախումը եւ մարզանքը պարա-
ւորիչ զարձուց որբանոցներին ներս, վասահելով այդ ժամը զործը
Հ. Մ. Բ. Մ. ին։ Այսպէսով, ամէն մասնաճիւղ կը ստանձնէր իր ըլլ-
ջանին մէջ գտնուող որբանոցին սկսուական ու մարզանքի դասա-
ւանդութիւնը։ (Տես, այս մասին, առանձին զրութիւնը՝ Հ. Մ. Բ.
Մ. որբանոցներին ներս խորագրով)։

Նրկու նակառ

Ուրիմն, հետզհետէ կը մեւաւրուէր ու կը սահմանաւորուէր Հ.
Մ. Բ. Մ. Մ. ի գործունէութեան իսկական մարզը։ Այդ գործը, սա-
կայն, ունէր երկու ճակատ, — 1) ներքին — վարչական եւ 2) ծրագրա-
յին գործունէութիւն։

Վարչական

Ու քանի որ նախ պիտի խօսինց վարչական — կազմակերպչական
ճակատի մասին, խօսքը տանց Հ. Մ. Բ. Մ. ի քարտուղարին՝ կարո
Ռւշագլեանին, իրբեւ արդ գործին անձնապէս կապուած անձի —

«Հ. Մ. Բ. Մ. ի վարչական մէքենան օրէ օր կանոնաւորուելու վրայ
էր եւ մենք պիտի կրնայինք զայն հասցնել Սւլքոպական կազմակեր-
պութեան մը առաջնանին։ Պ. Դ. Շէրքիկեան ստանձնած էր, մըի
օրէն, հաշուակարական նիւղը եւ որդեպրած էր շատ խզնամիտ սի-
զէմ մը, որմէ մեծապէս կ'օգտուէր կեղրոնի եւ մասնաճիւղերու հաշ-
ուական գործը։ Ամբողջ շարժումը կեղրոնացած էր ընդհ. կեղրոնի
գրասենեակին մէջ։ Հոն ունէինք անզամներու նսկայ տոմարը, ուր
արձանագրուած էր ամէն մէկ անդամ, ինքնութեան բոլոր մանրա-
մասնութիւններովը։ Եթէ պատահէր որ անզամ մը մասնաճիւղէ մը
ուրիշ մասնաճիւղ անցնէր, իր նոր մասնաճիւղին եկած ինքնութեան
թուղթը, տօմարին մէջ արձանագրուելէ առաջ՝ անուանացանկը աշքէ
կ'անցուէր եւ յայտնի կ'ըլլար որ այս նոր անզամը, նախապէս այսինչ
մասնաճիւղին արձանագրուած է, Հոն սաշափ պարագ ձգած է, կամ
այդ մասնաճիւղին վտարուած կամ կախակայուած է։ Կարելի էր
գիտնալ նոյնպէս թէ, Միւութեան մէջ, օրինակ, քանի՞ Յակոր անու-
նով մարդ կայ, քանի՞ Կարապետ կամ Լեւոն կայ, եւ կամ քանի՞ զե-

դպուրծ, կոչկամկար, զերժանի կամ ուսուցիչ հայ: Աւ անոնց ինչ Հիւանդութիւններ անցուցած էն, եւն: եւն:

«Պ. Շէհբեկեան, ուրիշ ակտրակի մը մէջ, իր ապրանք Մուտք կ'անցնէր բոլոր անդամները: Իսկ Հրաժարող, մեռնող, կամ վտարագովներն այ: Սէր: Այսպէս, զիտէմնք թէ որքան թիւ ունինք Միւս-թեան մէջ: Սրբ անդամական նիւզը այս կերպ էր, կրնաք ենթաղրել հայուական նիւզը, 10 փարայի աւելորդ ծախըքի համար նամակ էր զրիք մասնաճիւղերուն, բացարութիւն կը պահանջէր և եթէ զռացնչիչ լցանիք, չեր փակեր հաշիւք:

«Փայտով միւս նիւզերուն, մարզական, Փութազով և սկառաւական, անոնց այ իրենց մասնաման տամարները ունինք: Ամրազջ շարժումը այժի ասիւն էր: Եւ որէ որ կատարելազորդուելով պիտի հանէք ի - ունայ ձեւի մը: Կեզրանի մէջ ունինք մարզական շափանիչներ, — ցուցակը, Փութազի մրցումներու անզեկազիքները, սկառաւական քննութիւններու արգիւնքները և բոլոր սկառաւաներուն՝ նկարներով արձանագրութիւնը, մասնաճիւղերու բարոյական գործունեխութիւնն այ մեզի անձանօթ էքը:

Յաջորդական վարչութիւններ

26 Նոյեմբեր 1919ին անզի ունեցաւ Ա. պատզամաւրական ժողովը, Բերայի նսայեան վարժարանի որաշին մէջ: Կը մասնակցէին բոլոր մասնաճիւղերը՝ իրենց ներկայացնուցիչներով: Ժողովը իր աշխատանքները տարա տաք, եղայրայական ու համերաշխ մթնուցորդի մը մէջ: Բարիփոխեց ծրագիր՝ կանոնազրի մէկ քանի յօդուածները: Ընորեց նեղը՝ վարչութիւն՝ հետեւեալ կազմով —

Պ. Պ. Յովին: Հինգիւնան, Արտօն Նիկողոսեան, Հայկ Ճիզմէնեան, Դրիզոր Յակոբեան, Հայր Արքատակէս Վարզանեան, Լևոն Յակոբեան:

20 Մարտ 1924ին զաւարուեցաւ Բ. Գալովմ. ժողովը, 18 ժամ-նամբիւզերու 54 պատզամաւրիներով, որոնց 30 օր Գարակէօզ և առանցից պարտէցին մէջ վրաններու տակ գիշերելով տարին յիսկամար աշխատանք՝ Հ. Մ. Լ. Մ. ի վարչական մեքնան լաւազոյն հիմերու վրայ զնելու համար:

Այս ժողովին ընտրուեցաւ նոր վարչութիւն մը — Թ. Մեծու-տուրեան, Ժ. Խորանանեան, Հրաշեայ Տէր Ներսէսեան, Գաոլո Շա-հինեան, Վահրամ Փափազեան, Ա. Քրիսեան, Պալոս Շապոյեան:

Ականուտ: յանձնախումբ — Յ. Թ. Հինգիւնան, Հ. Ճիզմէնեան, Պ. Յակոբեան, Արշակ Յակոբեան, Օ. Ցրէնքեան, Օ. Գովան և Ա. Ալլաչվէրակ:

Շուէտ: յանձնախումբ — Պ. Շաղոյեան և Ա. Քրիսեան:

Արէքթէզ — Գ. Շահնշան, Գարբիէլ Շեշմանեան և Վ. Թէր — ղեան :

Ֆութպոլի ճիւղ — Վարակ Փողարկանի յանձնուած :

1921 Նոյեմբեր 27ին կը գումարուի Գ. պատվամաւորական ժողովը, որ կ'ընորդէ Հետեւեալ Կեղը . վարչութիւնը —

Ն. Խորասաննեան (ատենապետ), Խաչիկ Ալեանացեան (ատենապետ), Արամ Կեսարեան (զանձնապահ), Հայկ Ճիզմէնեան, Յակոբ Անանեան, Լևոն Յակոբեան, Տոքթ. Սուլիք, Քրիս Ֆէնէքմէնեան և Թ. Մեծառուրեան՝ անզամներ :

1923ը պիտի ըլլար վարչական կազմակերպութեան նոր ըրջան մը : և Կեղրոնի գրասեննեակը, — Համաձայն, զարձեալ, կ. Ռւշաղլեանի վկայութեան, — սկսած էր կարդի զնել բոլոր վարչական թուղթերը, զասաւորել գործունէութեան մեւը : Մատղրած էինց եւրոպական մեւով ու յատակ կերպով պատրաստել թուղթեր և կանոններ՝ բոլոր ժամանակիցերուն համար, որպէսզի դիւրացնենց անոնց վարչութիւններուն աշխատանքները : Պարզ գործութեան մը պիտի վերածէինց գործը, — Ամերիկայէն մինչեւ Հայաստան ու Պարսկաստան, ըրջաններու վերածելով :

Մեր նպատակն էր վարչական գործերը թեթեցնելով ուժ տալ իրական գործունէութեան : Մեր ժամանակին մեծ ժամը կը դրաւէին նամակագրութիւններ, Հաշուեցոյցներ, հայուն :

« Անոնց փոխարէն՝ մենց պատրաստելու վրայ էինք ֆորմիւններ՝ կարճ և յատակ, որոնց մի քանի տողով լեցուելով կեղրոն պիտի զրկուէին մասնակիցներու և յանձնախումբերու կողմէ՝ տասնց ժամանակի կորոււտիշ :

Մրագրային

Հ. Մ. Լ. Մ. ի բուժն գործունէութիւնը, բնականաբար, պիտի տարածուէր երազրային մարզին մէջ :

Քանի մը ամսուան իր գործունէութիւնը դազմակայաններու մէջ՝ Հանրային Համակրանց մը սեղծած էին արդէն իր ժամին :

Մանաւանդ՝ իր անզամներուն ջերմ գործակցութիւնը՝ որբերու հաւաքման գործին մէջ, աւելի խորացուցած էր, Հասարակութեան մէջ սէրը զէպի Հ. Մ. Լ. Մ. ը.:

Մասնամիւզեր

Ինչպէս տեսանց, արդէն, վարչական բաժնէն, Միութեան մասնամիւզերը արագօրէն շատցած են: Այսպէս, մասնամիւզեր են կազմուած Պոլսոյ Հետեւեալ թագերուն ու զանզան քաղաքներուն մէջ: — Բերա, Ելլի, Վոսփոր, Պալթալիման, Պէլիկթալ, Գումզափու,


Սամաթիս, Մաքրիքէոյ, Ս. Մթէֆանս, Հայ Կղզի, Գտառքէոյ, Ակիւ-
տար, Նոր Դպրոց, Առափազար, Խզմիս, Պարտիզակ, Աւելի վերջ
Խոսրէոյ, Պալաթ, Էյտուղ, Պէյլբրդէյ, Դուլէլի, Օրթաքէոյ, Ռոտոս-
թ, Մաշկարոս, Արմաշ, Պրուս, Փարիզ, Նիւ Սորժ, Խզմիր, Կի-
լիկիա, Ռումանիա, Պուլկարիա ու Հայաստան :

Այս մասնանիւզեգերու զործունէութեանց մասին անշատ
խոսիլ անկարելի պիտի ըլլար՝ թէ՛ Նիւթերու Հաւաքման և՛ թէ՛ անդի
պատճառուս : Հայաստանի մասին յատկացուցած ենք առանձին զլուխ
մը : Խակ Պոլսէն դուրս՝ մէկ քանի քաղաքներու զործունէութիւնները
կ'երեւին՝ բրազիլ աշխատակիցներու մասնաւոր գրութիւններովը,
զորս կցած ենք ներկայ զլուխին :

« Հայ Ականաւ »

Կոսկուծ չկայ, որ այսքան լայն ու երազրական զործունէութիւն
մը կը կարօսէր նաև մասուլի բաժնի մը, որ Միութենէն ներս ու
զուրս ըլլար բարոյակուն կազմ ու մզիչ ազդակը :

Այդ էր պատճառը, որ Կեդր. Վարչաւթիւնը, Միութենն հիմնա-
զրութենէն քանի մը ամիս վերջ, 1915 Հոկտեմբեր 25ին լոյս կ'ըն-
ծայէր մեր օրկաններ՝ « Հայ Ականաւի Ա. թիւը ». Մեր կիսամասայ
պարրերակունը իր գոյութիւնը շարունակեց մինչեւ վերջին օրը, երբ
քաղաքական զէնգքերը կը հարկազրէին փակել Կեդր. գրասնեակը,
ու վերջ տալ՝ Պոլսոյ մէջ՝ Հ. Մ. Բ. Մ. ի զործունէութեան :



Ծուկիս 14ի ցոյցին յաջորդ օրը Պոլսոյ հայ սկառավներու ընդի.
Խամբը Եիշիի բայերը աքշակի մը պահում :

ՀԱՅ ՍԿԱՌԻՏՆԵՐՈՒ 1919 ՅՈՒՆԻՍ 14Ի
ՓԱՌԱՑԵՂ ԶԱՀԱԳՆԱՑՈՒԹԻՒՆՆԸ

Հ. Մ. Լ. Մ. ի կեանքին մէջ անհրաժեշտ է ժամանաւոր տեղ մը տայ Հայ սկառաւներու փառայեղ ջահազարցութեան, Պոլոյ մէջ, 1919 Յուլիս 14ի Փրանս. Ազգ. Տօնիս առթիւ, որովհետեւ Ջինազադարի այդ օրերուն, երբ Հայկական եղեանի կակիծը կար մեր մէջ, ու առարներու մօտ՝ անոր թողած դառն ապաւորութիւնը, մեր տղոց չքեզ տողածքը ոչ միայն ազգային քարոզութեան գեղեցիկ ազգակ մը եղաւ, այլև երեան բերաւ մեր ժողովուրդի՝ արիւնի լճն մէջ իսկ վերընձիւզելու զարաւոր ոպին: Բայց, լու է որ ջահազարցութիւնը նկարագրենց այնպէս ինչպէս որ տեղի ունեցաւ, ինչ որ ամէնէն պերճախօս փաստն է՝ անոր թողած ազգեցութեանը մասին:

X

Ժամը 9ուկէսին, 200ի չափ Հայ սկառաւներ Բերայի ակումբի մարզավայրէն ճամբար ելան դէպի Փրանս. դեսպանատումը, առաջ - նորդութեամբ իրենց պետքն՝ Պ. Գրիգոր Յակոբեանի եւ Հայկ Ճիշտէնեսի :

Ամէնքն ալ կանոնաւոր Հազոււած, ամերիկեան ձեւի ճերմակ դասկներով եւ անթերի կարգապահութեամբ անցան Բերայի մայթերէն: Առջեւէն կ'երթար Քնար նուազախումբը, նոյնուէս կանոնաւոր եւ միատեսակ համազգեստով, Շնչեցնելով Հայկական եւ երազպական եղանակներ, ինչպէս «Մարսէյնէզ», «Առանի չկար», «Մշակ բան - ուրց եւայլն» :

Բրագանչիւր ութնեակի մէջ կային ջահակիրներ, իսկ մէջտեղէն Հայ սկառաւի մը կուրծքէն վեր բարձրացած ձողի մը վրայ խրոխա - օրէն կը ծածանէր Հայկական դրօշ մը :

Խումբը առաջին անգամ կանգ առաջ թաքախմ, Փրանուական ծո - վային հրանդանոցին առջեւ, ուր նուազախումբը նուազեց «Մար - սէյնէզ» ու «Մշակ բանուրց», եւ արժանացաւ խիստ սիրայիր ընդունելութեանը Փրանսացի սպաներու եւ զինուորներու, որոնց կ'ազա - ղակէին «կեցցէ՛ Հայաստան», «կեցցէ՛ Ֆրանսա»:

Յունական հրազդատուարանին առջեւ նուազեց Հելլենական քայ - լերը, մինչ Յոյները «կեցցէ Հայաստան եւ Յունաստան» աղազակներով կը թուղացնէին ոգը: Խումէլի Փասաժին մօտ Հայ առևերէ ծա - ղիկներ թափեցին սկառաւներուն միայ, եւ կեցցէներով ու ծափա - Հարութիւններով Հարկազդեցին, որ անոնց կայք առնեն: Հոն Նումա-

դախումքը հոն զարձեալ նուազեց «Բա՛մ Փորոտան» և «Մարսէյ — Էէդը» :

Ակառաւմները կեցան նաև. Թոքաթլեան պանդոկին առջեւ, վեր — յաղիս անոնց ժողովան ֆրանսական գետպանատան, մտան շրջափակը, և վերին բաժինէրին յանձնեցին դեղեցիկ ծաղկեպունչ մը, որուն մրայ գրուած էր :

— «Հայ սկառատմներու կազմակերպութիւնը կը մասնակցի Փը — բանսական ցնծուրեան և կը ներկայացնի իր յարգամբը, ֆրանսական մեծ ազգին, իրենց ազգային տօնին արիւ» :

Նուազախումքը նուազեց Մարտէյեէզը: Հայր Տէր Մարզարեան Հ. Մ. Մ. ի. կողմէ շնորհաւորեց տօնը, երբ Փրանս-վերին քոմիսէր Պ. Տը Ֆրանս ներկայացաւ, իր հետեւորդներով: Եւ կարճ ճառով մը շնորհաւալութիւն յայտնեց: Սկառատմները տաղանցք մը կատարելով մեկնեցան գետպանատաւնէն, մինչ նուազախումքը սկսած էր նուազել «Մշակ բանուուրը»:

Վերադարձը աւելի փառաւոր եղաւ: Նակայական թափոր մը ձեւացած էր այն հետաքրքիրներու բազմութենէն, որ ամէն կողմէ լըր-խաղաղած էր Հայ սկառատմներու թափորը: Կայաթա Սէրային առջեւ մեր սկառատմներուն ի պատճի Հրավառութիւններ կատարուեցան, և սկառատմները պահ մը ողողուեցան գոյնզպոյն գեղեցիկ լոյսերով:

Սկառատմները Պրաւու փողոցը մտնելով կեցան մեր Պատրիար — քարանի գրան առջեւ, և նուազախումքը նուազեց «Բա՛մ Փորոտանը»: Ֆրանսական հիւնդունցին առջեւ կրկին անզամ կանգ առինչ ու նուազուեցաւ ֆրանս-քայլերզը, մինչ մեր սկառատմները յարգանքի բարեւ կուտային՝ իրենց զլիարդները ձողերուն ծայրը անցուցած ու զէպի վեր բարձրացնելով: Ամէն կողմէ կը լսուէին ծափ ու հուռածներ: Խանգամառութիւնը աննկարազելի էր :

Օտարականները և Բերտոյի հաստրակութիւնը վարժուած ըըլլալով Հայոց կողմէ այդ անոնկ օրինակելի եւ խիստ կանոնաւոր ձեռ — նարկներու, երբ կը նայէին Հայկական դրոշին, զարժացումով կը Համազուէին թէ Հայրե են անոնք: Իսկ ամէն մէկ Հայ, որ կը լսէր իր Հայրենի երզը և կը տեսնէր իր արենակից կորիններու վսեմ տողանցքը, սիրոը կ'ուռէր եւ կը փղձկէր: Շատեր յարզանցի Համար զըլ — խարկները հանած՝ կուլային: «Լսեցի», կը դրէր ճակատամարտի մէջ ականատես մը, եերունի մը, որ արցունքներու մէջէն կը հեկեկար:

— «Փառք քեզ, Ասուամ՛ծ, որ այս օրն աշ տեսանցք...»

Իսկ ուրիշ մը կ'ըսէր.

— «68 տարեկան էի, բայց այսօր 25 տարեկայ եղայք...»

Ուշ էր արգէն, երբ Հայ սկառատմներու խումբը հասաւ մարզա — քան, ուր մասնաւոր վրաններ զետեղուած էին՝ դիշերելու Համար:

Այս առքիւ, Փրանսական վերին բամխէրութեան Հ. Մ. Է. Մ. Ի.
կեղը . Վարչութիւնը կը ստանար հետեւեալ գրութիւնը .

Cons/ple. le 16/7/1919

Haut Commissariat
de la
République Française
Service Politique

Le Haut Commissaire de la République, très touché des félicitations que l'Organisation des Boy - Scouts Armeniens a bien voulu lui adresser à l'occasion de la Fête Nationale du 14 Juillet, la prie d'agréer ses remerciements.

L. S.

Խակ Հ. Ֆիզմէճեան, իր մէկ գրութեան մէջ, անցողակի կերպով
յիշելով նաև այս ջահագնացութիւնը, կ'ըսէ —

« 14 Յուլի 1919ը պատմական թուական մըն է, անմոռանալի
թուական մըն մեր պատմութեան մէջ, խանդավառութիւնը իր դա -
գաթնակիտին հասած էր : Ֆրանսոցի սպայ մը, որ նոյն օրը Պոլիս
զանուան ու ականատես եղած էր, հարց կուտար իր քով զանուազ
բարեկամին . հասոնք այն ջարգուած, կոտորակուած Հայե՞րն են :
Ուրկէ բաւան, ե՞րբ կազմակերպուեցան ... »

Այս մասին յուշեր ունի նաև Գ. Յակոբեան, պետք Հայ սկա -
ռամներու .

« ... 1000 բրդական սոկի պարտցի տակ մանելով, մէջանեղ բե -
րինք 200 հոգինոց նոր Համազգեստով սկսուածներու բանակը :

« Սուլթանական մայրաքաղաքին եւրոպական թաղամասը, թէ -
րան, կը զուար, կ'ալեկոսէր, կը խանդավառուէր : Զէին զիսեր թէ
մէնք Հայ ենք . Խողովուրզը անզիստակ էր կոտարուող Հրաշքին :
Զէին կրնար հաւատալ, թէ եաթազաններու տակ խողիուուող Հա -
յութիւնը կրնար այս անակնայը հրամցնել : Այս ազգը, զոր վայրուզ
գիշատիչներ կարծեցին բնամինջ ընել, իր երիտասարդութեան այս
փոքրիկ՝ բայց կարգապահ եւ մեծ օրինակովք կուզար ջախջախել գա -
հիճներուն մտայնութիւնը :

« Հայ սկսուածներուն քալուածքը համաշափ էր եւ տիբապետով :
Հայ ըլլալին հասկցողը կուզար ոզջազուրելու : «Կեցցէ՛ Հայուստան»,
« Զիօն » : Bravo ! բացազննութիւններ կ'որսաւային ամէն կողմէ :

« Եւ , վերջապէս, առանց վարաննելու կարելի է ըսել, թէ — կը
դրէր պոլառակայ օրաթերթ մը՝ իր կարգին, — Ֆրանսական ազգային
տօնին առթիւ Պոլսոյ մէջ կատարուած ցոյցերուն ամէնէն փայլուն -
ներէն ենաւ . Հայ սկսուածներու կազմակերպան ջահագնացութիւնը :

ՄԻԶԱՀՎԱՅՐԻ, ԱԿԱՊԻՏԱԿԱՆ ՏՈՂԱՆՑՔ

Առյօնագոնցը էւս, որու մասին մանրամանորէն զբեցին Պոլսոյ Հայք եւ ստոր թերթեր, և յետոյ շարժանկարի վրայ ցոյց տրուեցաւ Հայութակութեան, իրապէս փառքի էւ Հայ կենսունակութեան տպացոյցի որ մը եղաւ Հայերու Համար :

Նոյն որը, անխօնիք ամէն Հայու սիրա հպարտ յաւզումով մը էւ աշքերը ուրախութեան արցունուրով լեցուեցան :

Մանաւածոց որբերու շարքերը ոչ միայն զնանառանքին արժանացան առարներուն, այլև ապշտութեան մասնեցին զանանք :

Թագարակիրթ վրէժն էր որ կը լուծուէր այդ որը : «Հայ Քրօւը կարծես զիստակցորէն կը պանձար — կը վրէր «Հայ Ակաւու» — կը ծփար, Հօվանաւորելով իր ազագայ քաղաքացիները, բարձրացած՝ անոնց կուռ բազուկներուն վրայ» :

Նոյն որը, զարերով սորուկ ապրած՝ ազատառնէ Հայը, ինչժամ վասահ կերպով մրցումի մաս զարերով ազատ ապրած ազգերու զաւակներուն Հայ էւ իր աղջոյին պատիւը վաւերացուց միջազգային կնիքով :



1922ի Պոլսայ ոպլոմպիականին ցամկարշաւի մնկմանը :

Զայսէն աչ' Վ. Շիրիմեան, Ս. Կոստիկեան, Գ. Քէշիշեան և Ն. Ֆէյլարեան որ կը շահի 18 2/5 երկվայրկաննէ :

Այդ օրը, Հայը ցոյց տուաւ իր քննազատներուն, որ ինչ միայն լալով չուրէ չի խնդրեր, այլեւ գիտէ ոչդ կեցուածքով ու զուարք դէմքով ոգեւորութիւն սփռել իր չուրջ :

ԴՆԱՀԱՍՏԱՆԻ

Այս առթիւ աւելորդ չենք գտներ հոս տալ այն բացառիկ գնա - շատանեցը որուն արժանացան Հ. Մ. Լ. Մ. կ սկառատական չարքերը :

Այսպէս, Պոլոսյ միջազգային ոստիկանութեան պետ եւ պրյ սկառատաներու միջազգային կազմակերպութեան նախազահ գնդ. Մաք - սուէլ Հ. Մ. Լ. Մ. կ կեղբ. Վարչութեան կուղղէր հետեւեալ գրու - թիւնը —

Սիրելի սկառատներ,

Իբրև ձեր նախազահը, կ'ուզեմ յայտնել ձեզ ամենուդ, ըլլաք խմբավետ, առաջնորդ թէ պարզ սկառատ, ինչ տառինամի որ պատ - կամիք, ամէն սպաւ տանց բացառութեամ իմ խորին գնումակու - թիւն այն կարգուարքին համար, որով տեղի ունեցաւ ձեր տաղանց - քը, անցեալ կիրակի, 20 օունիս 1920ին :

Թէ՛ Զօր. Ռւիլսը եւ թէ՛ ես պիսի փափառէիմ աճշուշա իւրա - ժամշիւր սկառատի ուղղել մեր խօսքը, բայց, իմշպէս կ'ըմբռնիք, ժա - մանակը քոյլառու չէր այդ բանին :

Մինչ ձեր շարքերուն առջեւէն կ'անցնէի, քանի քանի անգամներ փորձութեայ գտնել այս կամ այն պայծառ աշուի եւ վասվանու սկա - ռութը, եւ մինչեւ վերջ, սպայ դէմքնը դիմուլով հանոյեավ, կը նըշ - մարէի համ ցոլացումը մատուր եւ առաջարար սկառատական կեամ - ֆի մը :

Բոլորդ ալ սկառատական օրէնքին համանայն նշմարիստ սկառատի կարգապահութիւնը ցոյց տուիք, եւ երբ խունա բազմութեամ խամ - պավառութիւնը տեսաք, մեզմէ իւրաքանչիւրը զգաց թէ որքան գո - վելի է սկառատներուն կատարեալ կարգապահութեամ սիրացած ըլ - լալ, որով կրցաք Թափօխիք մարզակայրին վրայ այդքան հայակայ տեսարան մը մերկայացմենլ :

Տաղանցքը մեծ գնումակութիւն պատճառոց Զօր. Հըր Հէնրի Ռւիլսընի, որ բարեհանցաւ սկառատական բարեւը տանել : Ի տես այս բանին՝ զգացի թէ իւրաքանչիւր սկառատ որքան մեծ պատիւ մը կը բերէր ինձի՝ իմ նախազահի համգամանին մէջ :

Նմարեակալութիւն կը յայտնեմ ամէնում ալ յամուն Զօր. Ռւիլ - սընի ու Ֆիկմոչ, եւ նաև իմ ամունավա, այն փառաւոր ժուրբաթե - րուն համար պրանցմով ողջումնեցիք մեզ՝ ձեր զիսարկմերը ձեր գա - լազամներուն վրայ բարձրացմակավ :

Խմ կեսանին ամէնէն յիշատակելի եւ հետաքրքրական օրերէն մէկը պիտի նկատեմ այն օրը, երբ իմ պոյ — սկզբանմերս ներկայացուեցան ինձի :

Զերդ անկեղծօրէն՝
Ի. ՔԱԾԿԵԼ ՄԱՔՍՈՒԻՆԻ

ԶԱՆԱԶԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ԶԱՐԴԱՐԱԿԱՆ ԽԱՇԽԱՌՈՒՄ ԵՒ ՀԱՆԴԵՐՁԱՀԱՆՔՈՒՄ

Հ. Մ. Բ. Մ. կը զիխուուր գործունէութիւններէն անջատ, որոնց ժամանեն առանձին զլութեանք ենք յատկացուցած, Հարկէ է յիշել, արագ զիժերով, քոչարտարաշխումներն ու Հանդերձահաւաքումները :

Այսպէս, 1920 Ապրիլին, Հ. Մ. Բ. Մ. կը կը ճեղոնարկէ ի նպաստ որր սկզբանմերու Հանդերձանքին՝ քոչարտարաշխումի, եւ կը Համարէ 4000 թրք. ոսկի :

1920 Նոյեմբերին, Պալսոյ բոլոր մասնաճիւղերը տուններէն զբաժ և Հազուստ կը Հաւաքին՝ Հայաստանի սկզբանմերուն Համար :

1921 Մարտին, դարձեալ Պալսոյ մէջ, Հայաստանի սկզբանմերուն Համար կը Հաւաքին 26 հակ Հազուստ եւ եւ մաս 2500 ոսկի :

1921 Մայիս 1ին կը կատարուի քոչարտարաշխում՝ դարձեալ որր սկզբանմերու Հազուստներուն եւ դոյցերուն Համար : Կը դոյանայ 2525 ոսկի :

ԱՐԾԱԿԱՆՔՆԵՐ

Լրացնելու Համար Հ. Մ. Բ. Մ. կը Պալսոյ գործունէութեան այս ամփոփ բաժինը, առելցնենք որ մինչեւ 1922ի աշունը կաղմակեր — պատու են նաևն արշաւանքներ :

Այս արշաւանքները կ'ըլլայի մասնակի ու ընդհանուր : Մասնակի արշաւանքները կը կազմակերպէին մասնաճիւղերը՝ առանձին, առանձին զրեթէ ամէն շարաթ : Խոկ չորս ընդհանուր ու մէծ արշաւանքներ կազմակերպած է Սկզբանական կեդր : Ցանձնախումբը : Առաջինը՝ Վէլիք էֆէնտի, Բ. Ռ.՝ Գայշէ Տաղը, Գ. Ռ.՝ Զամլընա, իսկ Դ. Ռ.՝ Թեա - զարհանէ : Այս արշաւանքներուն կը մասնակցէին 1500 — 2000 սկզբանմեր : Վերջին արշաւանքներուն կը մասնակցէին 1500 — 2000 սկզբանմական մասնակի գործողութիւններով :

Հեղհանուր բանակումները տեղի կ'ունենային Յուլիս - Օգոստոս
ամիսներուն :

ՄԻՋԱԶԳԱԿԱՆ ԱԽՈՑԵԱՆԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ

Պոլսոյ մէջ, 9 — 10 — 11 Յունիս 1922ին, տեղի ունեցան միջազ-
գային աթլեթիք և ֆութզոլիք ախոյինական մրցումներ : Կը մաս -
նակցէին Հայերը, Յոյները, Հրեաները, Թուրքերը, Ռուսերը եւ ու-
րիշ առար կազմակերպութիւններ :

Հայերէն կը մասնակցէին Հ. Մ. Լ. Մ. ի մասնաճիւղերը և
Սկիւտարի Հայ Մարզարանուն :

Աթլեթիք մրցումներու ընթացքին, մենք շահեցանք 7 առաջին, 4^ր
երկրորդ եւ 4 Գ. մրցանակներ, բայց Գ. բարձ օրը զատաւորին կողմէ
եղած բացայաց անարդարութեան մը վրայ, մեր մարզիկները ստիպ-
ուեցան հեռանալ զաշտէն : Մեր հեռացումիք պահուն արդին իսկ շա-
հած էինք 45 կիո, մինչ առար դէմ Յոյները ունէին 36 կիո, Հրեա-
ները՝ 1, Ռուսերը՝ 3, ու միւս բոլոր առարները՝ 5 : Աչ մէկ կասկած,
որ եթէ շարունակէինք՝ ախոյինակութիւնը պիտի խլէինք :

Ֆութզոլիք մրցումներուն մէջ մեր խումբը յաղթեց Թուրքերուն եւ
Հրեաներուն : Վերջին մրցումը տեղի պիտի ունենար մեր եւ Յոյներու
միջնեւ : Բայց, մեր հեռանալով, Յոյները յաղթական հռչակուեցան :

*** 1920 Հոկտեմբեր 3 — Արժար բաժակի միջազգային մրցում-
ներուն մէջ Հ. Մ. Լ. Մ. ի խան խումբը կը շահէ՝ յաղթելով իրան-
ական զինուորական խումբին :

ՄԻՋԱՑԱՆԱՑԻՒՂԱՑԻՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ

Հ. Մ. Լ. Մ. ի կողմէ, Պոլսոյ մէջ, կազմակերպումն են միջա-
նաճիւղային 2 ֆութզոլիք բառնուուններ : Կը մասնակցէին Բերա -
Շիլլի, Գում Գափու, Գէլիկիթալ, Սկիւտար, Սամաթիա, Ասոգիւզ,
Մազրիկիւզ, Գատրգիւլ, Սան Սթէֆանօ, Փրոթի, Վոսփոր եւ Իւ-
միս :

Երկու բառնուուններուն ալ Ֆինալը մնացած է Բերա - Շիլլի
մասնաճիւղերու թիմերուն, ու երկուքին ալ ախոյինան ելած է Բերա -
Շիլլի մասնաճիւղին թիմը :

Ազած կարգադրութեան համաձայն, Հ. Մ. Լ. Մ. ի Պոլսոյ խան
խումբը 1922 Անդամներին պիտի երթար նորմիք՝ մրցելու համար
նորմիքի խումբին հետ, բայց նորմիքի գրաւումը արգելը հանդիսացաւ :

ՈՒՐԻՇ ԶԵՐՆԱՐԴՆԵՐ

Փակելէ առաջ Հ. Մ. Լ. Մ. ի ընդէ : Կործունակութեան այս բա-

ժիկը, ժամանելով բարեկան կարգով ստորեւ կուտանք մէկ քանի ձեռ-
նարկներ հւս, զած տանելով մանրամանութիւնները —

1919 Հոկտեմբեր 7.— Հ.-Մ.-Բ.-Մ.-ի ներկայացուցիչները կը
ժամանակցին սկսուածական միջազգային խորհրդակցութեան մը :

1921 Ապրիլ 17.— «Բոյրլ Շորճ անդ արկթիկի Հրամանատա-
րը, Մ.-Բէնկըրը, ոչքէ կ'անցընէ, մերա - Երշի ժամանակուցի մար-
զարանին մէջ, ևայ սկսուածները, իսկ մայիս 9ին՝ Գույչի Կեզր - որ-
բանցին սկսուածները :

1921 Օունիս — Սկսուածնեան միջազգային պետ Զօր - Պէտք
Փառաց զնաշատական զիր մը կ'ուզարկէ Հ.-Մ.-Բ.-Մ.-ին :

1922 Ապրիլ 2.— Հ.-Մ.-Բ.-Մ.-ը կը ժամանակցի անդիսկան բանա-
կի կոյց զինուարներուն ի նորասուածութեան դաշտահանգչութեան :

1922 Մայիս 28.— Հ.-Մ.-Բ.-Մ.-ը կը ժամանակցի Պրիւժաէլի սկս-
ուածական ցուցանողէ սին :



Սկսուածնի Հ.-Մ.-Բ.-Մ.-ի ժամանակիւդային մրցմանց առքի (1921)
տողամբ՝ խումբին վարիչ Գ. Շահիմեանի առաջնորդութեամբ :

ՀՆԴՀ · ՄՐՑԱՀԱՆԴԻՄՆԵՐ ԵՒ ՄՐՑԱՆԻՇԵՐ

Հ. Մ. Բ. Մ. կ մասնաճիւղերու տեղական մրցահանդէսներէն զատ զար գրեթէ ամէն մասնաճիւղ կը կազմակերպէր իր անգամներուն միջն՝ անգայն վրայ, Պոլսոյ մէջ, կեզդ մարչութեան նախամեռ՝ նութեամբ, տեղի ունեցան երեք շնորհանուր մրցահանդէսներ՝ երեքն ալ Գառագիւղի Խմբօն Քլիստին մէջ: Այս մրցահանդէսներուն կը մասնակցէին շուրջ 200 մրցորդ՝ մարդիկներ: Կը կազմուէր մասնաւր յանձնախումբ մը, որ կը տանէր նախապատրաստական բոլոր աշխատանքները, կ'ընտրէր դատավորներ, ճամբար հանողներ, չափողներ, ստուգողներ, յայտարարողներ եւայլն:

Մրցահանդէսները կը սկսէին Հ. Մ. Բ. Մ. կ սկառաւներու և յարդիկներու մեծ տողանցքավը, որուն կը մասնակցէին շուրջ 2000 հոգի՝ խանգավառ մթնոլորտ մը ստեղծելով, հազարաւոր ներկաներու համար: Գաղափար մը տալու համար այդ մասին, կ'արտադրենք Հ. Մ. Բ. Մ. կ Ա. Մրցահանդէսի նկարագրութենին մաս մը:

« ... Բազմութիւնը կը յորդի: Լեցուն են պատուոյ պատշաճամը, երկու յարակից ամփիթատրոնները, ինչպէս նաև դաշտին հանդիպակաց ամփիթատրոննը՝ ուր հանդիպանեներու հետ տեղ գրաւած են նաև որբեր: Օրուան պաշտօնատարները բոլորն ալ իրենց պաշտօնին զլուին են: Դաշտի վրայ են կարգադիր մասնախումբին անդամները, դատավորները, հաշտարարը եւայլն: Լուսանկարիչներ՝ զանազան կտերու վրայ: Ազդանշանը կը արուի: «Թե՞նար նուազախումբը» կը նուազէ: Ու աշա օրուան մրցորդները տողանցք մը կը կատարեն՝ ընդհանուր մէջ: Բոլորը միօրինակ հագուած են, իրենց կուրծքերուն վրայ ունենալով իրենց թիւն ու իրենց մասնաճիւղը խորհրդանշութեացից բազմաթիւ զինուորներ տեղ բռնած են ամփիթատրոններուն մէջ: Հետզհետէ կը հասնին սպաներ ալ: Ներկայ են անգիսացի սոսիկանապես Մ. Լաֆոնիքն, Ֆրանսացի եւ Յոյն սկառաւական ներկայացուցիչներ: Օրուան Հանդէսին ներկայ գանուելու համար Հ. Մ. Բ. Մ. կ Առափազարի, Խզմէրի եւ Խզմէսի մասնաճիւղներէն ներկայացուցիչներ կան: Մրցավայր կը մանէ Զաւէն Պատրիարք, որ նախազանէ է Հ. Մ. Բ. Մ. կ եւ հայ սկառաւ մըն ինք այս արժանադրուած հայ սկառաւներու շարքին մէջ: Քիչ վերջ կը հասնի անգիսական զօրքերու հրամանատարը: Կը ծածանին հայկական եւ անդիսական դրօշները :

« ... Տողանցքն է: Հայ սկառաւներու բոլոր ջոկատները Պ. Գրիգոր Յակոբեանի տաշնորդութեամբ անթերի տողանցք մը կը կո-

տարեն : Անոնց կը հետեւի Սկիւտարի Հայ – սկառուս որիորդներու շնկառ մը՝ առաջնորդութեամբ Պ. Ջոնզ Սմբատեանիք :

X

Հայկական մրցահամելուներու առքիւ, Ա. Վահանան վեզառու – մարտակի մէջ ստորագրած է հետևեալ գրուրիմը որ ոգեկոչումն է եկին դարերում՝ հայրենին աշխարհին մէջ կատարուող նաւասարդեան խաղերուն —

ՈՂՁՈՇՆ ՆԱԽԱՍԱՐԻՒԵԱՆ ԽԱՂԵՐՈՒԻՆ

« Ի ժամանակի դիմու Ամենաքեր նորոց պատուց տօնից հիւրեմիկալ դիմու Վահանարի, որը յառաջադրյան իսկ ի նմին տեղւոց պաշտօնիմ յուրախուրեան Նաւասարդաւոր : »

ԱԴԱԲԱՆԴԵՂՈՍ

« Վահարշ՝ տօն աշխարհախումբ կարգեաց ի սկզբան ամի նորոյ ի մուտ Նաւասարդիք : ԽՈԲԵՆԱՑԻ

Հայ մարդիկը ողջուձելու կ'երթամ այսօր : Բայց ո՞ւր...

Եւ աշխերուս առջեւ, անցեալի խորհրդաւոր մշուշին մէջէն, դանդաղ ու Հանգիստաւոր կը բարձրանայ առկաւ՝ վարագոյը երկու հազարամեայ հնուրեամ մը... :


Եւ Հո՛ն, Հոռո՛ւ Հռառնեկ'րը, ծովերէն ու սարերէն անդին, Նպատի ստորառը, Զիրաւի զաշտին մէջ, Դիցաւանի առջեւ, կ'ընդնշմարեմ յանկարծ Հայաստանի բոլոր ծագերին թափուած, բիւր բիւրոցը՝ շոօն աշխարհախումբը որ եկած է պաշտելու Վամասուր դիմք, « ի մուտն Նաւասարդիք : »

Արքայ եւ գշխոյ, քուրմ եւ քրքմանուշ, նախարար եւ տիկին, սեպուհ եւ գրանիկ, զօրք եւ արհեստաւոր, շինական եւ ծառայ – ամրող Հայաստանն է որ խոնուած է, այդ օրը Հռն՝ ուրախանալու՝ խոսպարու եւ երգելու՝ մարգելու իր մարմինն ու միացը :

Զի մեղ ոչին թուլամորթ չէին անոնք՝ մեր պատերը, այդ հուժկու և աւարկու Արմէնները՝ որոնք Քիստոսի ինը զար առաջ անցան Գայլ գետը, եւ խաղաղ ու յամառ թափանցումով մը դէպի առաջ՝ յուշիկ յուշիկ ստեղծեցին Հայաստանը Տաւրոսի ու Պարիսարի մէջ բարձրանալով մինչեւ Կուր գետ :

Այդ երկար ու զարաւոր ազգակերտումին մէջ զիտակցութիւնը կրեցին անոնք՝ իրենց ուժին, ու հայ կոչեցին իրենց զիրենց : Այսինքն պետ երկրի մը, զոր իրենք ճուղած էին, այլազան եւ իրերամարտ տարրերէ :

Ուժեղ էին անոնք եւ ինչողէ՛ զիտէին ուրախանալ անոնք :



կրթական գործեր տեղադրություն կատարում է սպառ-պահ վեցի - ըստ

Բարիշներու մրցում, միարշաւ, մականախաղ, վազք, և բանի բանի խաղեր, որոնց հետքը պահած է պատմութիւնը, կը ծառայէր անոնց մարմինը ուժովցնելու և գեղեցկացնելու :

Եթեզ ու մեծապահն մեհաններ, սփոռւած Արածանիի և Շփրատի, Սրբախի, Տիգրիսի գեղածիծնազ Հովհաններուն մէջ կամ Վանայ լին անառառազեզ եղրիրուն վրայ ժամադրավայրն էր դարեր շառաւակ՝ ցեղին երթաւարզութեան :

Կոպիտ ուժը չէր միայն որ մեր պապերը բարձրացուց կէս - վաշկառան, կէս խաշնարած վիճակին իրենց հետապայ քաղաքակրթութեանը :

Գեղեցիկին սէրը՝ բնութեան սէրին մէջ գիտցան անոնց զանել ու պաշտէ՝ աստիճան մը՝ որուն չկրցինք մենց Հասնի գերախոտարար :

Դարդավագուց, ծաղկիններու Հանգէսը, ի՞նչ սիրուն ու միամիտ զուրգութեանքով մը կը տօնէին անոնց Վարդը անոնց խորհրդանշանն էր, Հայուն ազգային ծաղկին էր ան, մանուշակին հետ :

Կարելի՞ն է մանաւ Վահենանեան տօները ու Դիցաւանի մըր - շառմները, և այսոր ալ քան և եօթը զարեր եացը Հայ ժողովուրդը բացած չէ իր Նաւապարդը ...:

Սիւնեցի գեղազուկը նույիրական փոխինդը կը կորէ տօնէն տարի, Նուտառպազի տուաշին որը՝ իսկ «Մշոյ Սուլթան Ս. Կարապետակի տօնին, Վարդավագուին», Հայ գուռանը և Հայ ըմբէրը կը տօնազին տակարին մասիրը հին Հին աւանդութիւններու :

Բայց տօնէկը չի մեռնիր — երբ տօնուր և խոր է անոր արմատը — և ահա՛ վերածնուռմի տուաշին շողերուն հետ, ի յայտ կուզայ նորէն ցլոդին խանդն ու կորովը :

Անհուն զորովով և սփոփանցով է որ կուզամ ծափելու ձեզ, Համբուրելու մեր ճակատը ով գուշը բոլորդ պատանիններ ու երիտաւարզներ որ այսոր ստար ափերու վրայ ցեղին աւանդութիւններին է որ կուզաք վերականգնելու :

Որքա՞ն մէս է մեր բաժինը Հայ վերակերտումի ծանրածանր բայց նույիրական գործին մէջ :

Ցեղին ուժեղացումն է, ցեղին գեղեցկացումն է, ցեղին ազնուացումն է որ կը մեւակերտէք զուշ, տղաք, — յամառ ու պինդ քալեցէք մեր ճամբան :

Պարասատեցէք զզաստ ու կայտառ ուրախութիւնը մեր յարկերուն տակ, անողոք վանելով անկէ բոլոր ոգինները, ոգելից ըմպելիքներէն՝ մինչեւ չարողի խորհուրդները :

Քալեցէք անոնց հետ քով քովի Արեւելքի վերածնուռմին մէջ մեր պարոքը կատարելու՝ վիտակցորէն ու անմեռներարար :

Քալեցէք, աղա՛ք, և հեռու Քաղկեդոնէն, աչքերնիզ զարձուցէք

պահ մը գիտե Աշտիշուտ „ Դիցաւանն — մեր մեծ պատկերուն սուսեր-
թիւնն ու մըսումներու մանրամասնութիւնը , կը գոհանանք ներկայա-
ցնելով տախտակը հռյկալան մրցանիշերուն , իրենց տիտյաններով
ու մրցանիշերով , անձնոց զէմ դնելով միջազգային մրցանիշերը :

1914

Ա. Վ. Ա. Մ. Ե. Ա. Ա.

X

Կարելի չըլլալով հոս ուալ բոլոր մրցահանդէսներուն նկարապրու-
թիւնն ու մըսումներու մանրամասնութիւնը , կը գոհանանք ներկայա-
ցնելով տախտակը հռյկալան մրցանիշերուն , իրենց տիտյաններով
ու մրցանիշերով , անձնոց զէմ դնելով միջազգային մրցանիշերը :

Հ. Մ. Մ. Մ. ի կողմէ նկերպար մրցահանդէսները տեղի ունեցած
են հետեւեալ թուականներուն —

Ա. ը 31 օգոստոս 1919 , Բ. ը 2 Հոկտեմբեր 1921 , իսկ Գ. ը 27 օ-
գոստոս 1922 ին :

Ստորեւ՝ աղջուատական ցանկ մը՝ հայկական և . միջազգային
մրցանիշերու : Միջազգային մրցանիշերը փակագծի մէջ են :

100 մ. վագֆ — Յ. Երամեան 11 1/10 (10 2/10)

200 մ. վագֆ — Յ. Մամիկոնեան 24 երկվ. (20 3/10)

400 մ. վագֆ — Յ. Աէլալեան 55 1/5 (46 1/10)

800 մ. վագֆ — Ս. Ասմուէլեան 2.11 1/5 (1.48 4/10)

1500 մ. վագֆ — Հ. Խոկչեանէրեան 4.36 (3.47 8/10)

3000 մ. վագֆ — Յ. Մամիկոնեան 10.2 2/5 (8.18 6/10)

Դրօջարչաւ . X 100 — Փարիզի մասնաճիւղ (Յ. Մամիկոնեան ,
Մինչմեան , Պ. Չարչենեան և Վ. Թէրզեան) 48 3/5 (39 8/10)

100 մ. ցանկությաւ — Ն. Ճէլալեան 18 2/5 (13 7/10)

Ուժով բարձրաւթիւն ցատկել — Յ. Երամեան 1.73 (2.09)

Կեցած բարձրաւթիւն ցատկել — Ա. Քառիկեան 1.40 (1.67)

Ուժով երկայնութիւն ցատկել — Յ. Երամեան 6.71 (8.43)

3 բայլ ցատկել — Յ. Երամեան 13.37 (16 մ.)

Զողով բարձրաւթիւն ցատկել — Յ. Մամիկոնեան (Sélectionի առ-
բիւ) 3.660 (8.13)

Երկար մետր — Ժ. Էտիկեան 12.84 (17.40)

Սկավառակ մետր — Մ. Մկրեան 35.99 (53.10)

Նիզակ մետր — Բ. Ջաշճեան 50.05 (78.70)

Մամօր — Զւուվ բարձրաւթիւն ցատկելու , երկաթ նետելու , մէկ
քայլ ցատկելու եւայլն հայկական մրցանիշերը կը հաւասարին ու
նոյնիւն երրեմն աւելի բարձր են քան Պալքանեան փոքր պետութիւն-
ներու մրցանիշերը :

ԲԱԼՆԱԿՈՒԽՄ - ՑՈՒՑԱՀԱՆԴԻՇՎ

1922 ՍԵՊՏԵՄԲՐԻ 8 — 11

Հ. Մ. Ռ. Մ. կ սկսուական էլեղք. Յանձնախումբը և թէքնիք յանձնախումբը միասնակարգ որոշեցին կազմակերպել, 1922ի տչեան, բանակում - ցուցահանդիք մը (նաևբար) Պէսոյիկ աէրէյի մէջ՝ Սկսուական յանձնախումբը կը կազմէին՝ Հայկ Շիզմէնեան, Արշակ Յակովիան, Օննիկ Դավան, Օննիկ Ֆրէնկեան և Արտաշէս Ալլահզէրտիք: Բակ Ակուտառական թէքնիք յանձնախումբը՝ Արա Տօմինեան, Մկրտիչ Մարտինեան, Էւստին Գազանճեան և լ. Մարտիքան:

Բանակում - ցուցահանդիք և կազմակերպելու հոգը ստանձնած էր սկսուական թէքնիք յանձնախումբը, որ յարմար տեսաւ կատարել երկու նախազգագրաբանական բանակումներ:

Ա. մասնակցութեամբ տառինանաւոր սկսուականերու Վէլի Էֆէնտիք գաշտին վրայ՝ Մագրի զիւզ 1 — 2 Յուլիս 922: Յայտազիր 1 Յուլիս, յարմար զիւզեր ժամը 22ին, — Բանակումի կրակի պատմական Արա Տօմինեան:

Բանակում - ցուցահանդիք էր ծրագիրը, նպատակը, միջոցները և նախազգագրաբանական թիւնը՝ Հայկ Շիզմէնեան:

Կրակին շուրջ խոզեր, սկսուական պարեր ու երգ՝ Մկրտիչ Մարտինեան:

Բանակումի կրակին շուրջ պատմուածք՝ Օննիկ Գովան:

2 Յուլիս. Զարթեամբ, մաքրութիւն, մարզանց, նախաճաշ :

Դրոշի պարզուածք և ազաթը՝ Արշակ Յակովիան:

Ժամեաներու ժամութիւն և բացարութիւն՝ թէքնիք յանձնախումբ: Կամքրջաշինութիւն զետակին վրայ. — Ալտահնով՝ Արա Տօմինեան, չուանով՝ Մկրտիչ Մարտինեան:

Ժամը 12ին նուշ, խմբակային դրսութեամբ :

Հեռական աշխատաւթիւն, հաւաքածոներ, Էւայլն:

Ժամը 4.30ին նիզակի նայոյշ մը, յայտարարութիւնը և բացարութիւնը՝ Մկրտիչ Մարտինեան:

Ժամը 5.50ին զրոշի հուարում և մեկնում :

Մանօր — Կազոյան զրոշ՝ բացարձակ հանգիստ, կարմիր զրոշ՝ խոզեր, կանանչ զրոշ՝ ազատ:

Բանակումի պետ՝ Արշակ Յակովիան:

Բանակառակդի պետ՝ Օննիկ Ֆրէնկեան:

Որչուածք օրը տեղի ունեցաւ նախազգագրաբանական բանակում - ցուցահանդիքը, և ըստ ծրագիրի նոյնութեամբ ժամը ժամին զոր - ծագրուեցաւ մասնակցութեամբ 320 տասինանաւոր սկսուակներու:

Խանդավառութիւնը մեծ էր (անս Հայ Սկառալ, Բ. տարի թիւ 23, էջ 354):

Նախազարտուական Բ. բանակում, 29 յուլիս չարաթ գիշեր, ժամը 10½ 30 յուլիս կիրակի ժամը 7.30: Բնակավայր Գէոյիւք Տէրէ, Նեկտարի պարտէզի յարակից դաշտը, (յայտապիր անս Հայ Սկառալ էջ 362, Բ. տարի թիւ 23):

Նոյեմբեռն խանդավառութեամբ անցաւ երկրորդ փորձն ալ: Բոլորն ալ օգոստուեցան բացարութենէն և միարեւան որոշեցին սեպտ. 8ին հաւաքուիլ մեծ բանակում - յուցանանդէսին:

Պատրաստութիւնները շատ խնամքով յառաջ կը տարուէին: Հ. Մ. Լ. Մ.-ի կեղրոնը խսկական բանակեազի մը դարձած էր. ամէն ոչ կը սպասէր անհամբեր այդ օրուան: Վերջապէս սպասուած օրը հասած էր: Պոլսոյ ամէն թաղերէն կը հասնէին, սկառուտներ, ժարդիկ - ներ, որբեր: Հինգշարթի տառաօտ արդէն առաջին վրանները կանգնեցան, Բերայի Զ. խումբն էր որ կը կանգնէր իր բանակետղը: Յալորդարար կը հասնին ֆարակէօքեան որբանոցը՝ իր անօրէնով (Պ. Արամ Նիկողոսեան, հազած էր սկառուական հազուսա), Պէյլէրողէյը,



Հ. Մ. Լ. Մ.-ի Վասիստի (Պոլիս) մասմանիւլին սկառուտները

Ակիւտարը, Մաքրիդիոցը, Օրբագիոցը, Գևիկիթուը, Բերայի միւս
խումբները։ Երեկոյեան արդէն հնա մատ 1500 սկառատներ եւ վարիչ-
ներ։ Աւրամբ տառաօտ կը հասնին բոլոր սրբանոցները, քանի որ ո-
րոշուած էր այդ տարին բանակում — ցուցահանդէսին հնա միասնա-
րար կատարել միջնորանոցային ախոյնանութեան մրցումները։ Շա-
րամբ տառաօտ հակայ քրազարը՝ արդէն պործի վրայ է։ Մէկ կողմէն
դաշտին վրայ տեղի կ'ունենան Ալբէթիկ մրցումները, զետակին միւս
կողմը տեղի կ'ունենայ պատրաստութեանը, քանի որ կէսորէն վերջ
պաշտանուապէ բացուած պիտի յայրաբարուի բանակում — ցուցա-
հանդէսը։

Բանակումի ընդէւ պետ որոշուած է Արշակ Յակոբեան, իսկ
բանակետոյի պետ՝ Մկրտիչ Մալումեան, ընդէւ կարգադրող՝ պետ՝
Ներսէս Անքորեան։

Շարամբ, ժամը 24, արդէն ամէն ինչ պատրաստ է, յաջորդարար
Հերերը կը հանին։ Ժամը 3ին կը սկսի ընդէւ տաղանցքը, որուն մատ
կ'առնեն սկառատները, որերը, օրուան զատաւորները, մարգիկները
և այլն։ Հայկ Շիզմէնեան, Արտաշէս Ալլահվէրտի, Օննիկ Ֆրէնկեան
և Ժիրայր Խօրասանեան կը ստանան շրջանային սկառատապետի
տափեման։ Պոլիսը կը բաժնուի 4 լրջանի. բարձրաւանդակին
վրայ են Արշակ Յակոբեան, փոխ ընդէւ խմբագետ՝ Հայկ Ջիզմէն-
ճեան, Արտաշէս Ալլահվէրտի, Օննիկ Ֆրէնկեան, Ժիրայր Խօրասան-
եան և Օննիկ Գովան։

Մկրտիչ Մալումեանի «Քայլ յառաջ, ս'նշին վրայ 3000 սկառա-
տներով կը սկսի տաղանցքը, որուն ասինչն կը քալին Բերա Շիշլիի
Զ. խումբի սկառատները։ Ծագկական տարածով։ Խանզավառութիւնը
մեծ է ամէն կոզմ։ Տաղանցքը կը վերջանայ, բացումը կ'ըլլայ տա-
զաւարներուն, կամուրջներուն, հիւզակներուն և ցուցահանդէսին,
ամէն խումբ ըրած է իր կարելին գերազանցելու։ Համար ուրիշները։

Շարամբ երեկոյեան կրակը անոռանաւի է։ Հնա են կեդր, վարչու-
թեան անզամները, Հ. Մ. Լ. Մ. ի կեդր. յանձնախումբի անզամները,
բոլոր մասնաճիշդի վարչութիւնները։ Հակայ վրանաքազաքը լոյսե-
րուն մէջ կը շողովոյայ։ Պատմուածքներ, երգ, խաղ և այլն։ Թունի
ժամն է։ Փողը կը հնէ ։ Կէս ժամ վերջ խոր գունի մէջ են օրուան աշ-
խատանքն յազնած։ Միայն պահանեներն են որ կը լրջին, իսկ անդին
բանակետոյի պետը, բանակումի պետին հետ կարգադրութիւն կ'ընէ
յաջորդ որուան Համար։

Կիրակի տառաօտ, 10 սեպտեմբեր, զարթնումի փողին հետ վրա-
նաքազաքը եռուզենի մէջ է։ զրոշակի պարզումը իսկապէս հրաշալի
էր։ Կարճին վրայ կը ծածանին սկառատական ընդէւ զրոշակը, Ալբէ-

թիկ դրոշակը եւ Հ. Մ. Լ. Մ. ի մասնամիւղերու դրոշակները, Մէկ հրամանի վրայ հաղարաւոր ձեռքեր կը բարեւեն:

Յաջորդաբար կը հասնին ծնողները: Հիւրերը եւ ժողովուրդը, ամէն կողմ նշանատախտակներ, թօթեմներ, կամուրջներ, գղեակներ, հիւղակներ, ճամբաններ, ո՞ր մէկը թուել: Կէս օր է արդէն, ճաչի պահն է: Ճաշէն վերջ ընդհանուր հիւրերուն ի պատիւ:

Քուուէլ Մաքուուէլ կը հասնի իր հետեւորդներուն: Թիշ վերջ կը հասնի Միի Հէսթինսկա N. E. R. որբանոցներու անօրինուհին: Յաջորդաբար կը հասնին միջազգային սկառուտական կազմակերպութեանց ներկայացուցիչները, թերթի թղթակիցները հայ եւ օտար, վերջապէս ժամը 2.30ին փողի հրամանին վրայ կը սկսի տաղանցքը, որ ըստ լորին հիացմունքին եւ ծափերուն մէջ կը վերջանայ:

Կը սկսի գեղարաւեստական բաժինը: Բերայի վեցերորդ խումբը կը ներկայացնէ իր պատրաստած հիւղակներուն մէջ հնդկական կեանքէ թատերախաղ մը, գրուած՝ Օննիկ Գովանի կողմէ:

Հիւրերու խումբը կը մեկնի ցուցաւանդէսի մեծ վրանը: Կը սքանչանան հայ սկառուտներու մեռական աշխատութեանց վրայ, Mr. Beatty կը խօսի Պառէն Փառլի կողմէ եւ կը յանձնէն համակը այս առիթով: Ապա խօսութ կ'առնէ Թօլնէլ Մաքուուէլ իրրեւ պետ Պոլսու միջազգային սկառուտներու եւ կ'ըսէ: «Անգլիացիները սկսն սկառուտիսը, Հայերը կատարելազործեցին»:

Հիւրերը կը սկսին մեկնիլ. Նժանապէս շատ մը ծնողներ: Առն դավառութիւնը կը շարունակուի:

Եշուկներ կը տարածուին թէ Խզմիր բոցերու մէջ է: Ակուռատական յանձնախումբը կը հաւաքուի, կ'որոշչ մրցանակները՝ օրուան դատաւորներուն հետ: Ենուոյ կը կատարուի ժողով մը, որոշում կ'առնուի ո եւ է լուր պիտի շարուի սկառուտներուն: Միայն՝ ոչ ճայն, եւ ոչ աշ լոյս բանակատեղին մէջ:

Երեկոյ է արդէն. խմբապետները կը հաւաքուին: Կուտան հարկ եղած հրահանգները: Ոչ մէկ սկառուտ բանակատեղին պէտք է հեռանայ, խմբապետներն են որ պիտի ստանձնեն բանակումին պահպանութիւնը:

Ժամը Հազիւ թէ 8ն է, մութը սկսած է արդէն, եւ ահա բարբարոս խուժանը կը սկսի ուրախութեան ազագակներով անցնիլ ճիշտ մեր քովէն: Հրացանամզութիւն: Բանակատեղին գրեթէ սուզէ մէջ է: Ռու է ցերեկուան խանդավառութիւնը: Կը զիմենք անմիջապէս անդմիական բանակատեղը որ բանակումի վայրէն հեռու չէ, եւ կը խնդրենք պաշտպանութիւն:

Անգլիացի Հրամանատարը կը խռովածայ ևս ժամը 10ին արդին
անհնար անգլիացի զինուորներ, որոնք յունձն կ'առ ևն բանակատնդին
պաշտպանութիւնը :

Վարիչներէն ոչ մէկը քննցած է : Միշլե Շոյ Նեկած ևն ոկա -
ռուաներու վրայ : Առաջական արդին սկսու ևն քաղցկէ երէկուան այս
արանչելի վրանաքազարը :

Չառերը, զախնալով, մէկնած ևն արդին տռաջին չողնեաւով :
Հրամարակի վրայ կը զանէց ճիզմէնեան, Մալումեան, Պաղսեան,
Սերբեան ևս որրանցներու մկանաները : Ժամը 11ին աւազը վեր -
ռացած է իր նախկին ամայի վիճակը, ժամը 24ին կը հանին քա -
միոնները, Աշու Մամիկոնեանի զնկավարութեան տոկ : Հոս որէոք է
յիշել որ Հ. Մ. Բ. Ի. Կեդր. Վարչութեան տանիստեա : Պ. Խօրա -
սանեան Զարեհ իր քաղէն հոգաց այս փախազրութեան բալոր ծախ -
սերը :

Յաջորդ օրը արդին ամէն բան լրացած էր, Հ. Մ. Բ. Ի. Կ. Կեդր.
Վարչութիւնը երեքարթի որ հաւաքուած էր ևս որոշած էր Պոլսոյ մէջ
վերջ տալ Հ. Մ. Բ. Ի. Կ. Կեդր. Վարչութեան մէջ 400 մեթրէ
գէսի այդ փաստոր կազմակերպութեամբ :



Հայկ Ահմէքնեան, 1911ի Հայկ. Ողիմայիւնանին մէջ 400 մեթրէ
առաջինը :

Հ. Մ. Ը. Ը. Ը ՈՐԲԱՆՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԸ

1918ին, երբ Զինազադարը կնքուեցաւ, զաւառի բոլոր կողմերէն գումար առ գումար որբերու կարաւաններ սկսան հասնիլ Պոլիս : Այդ լրջաննին ոչ մէկ անգ կազմակերպուած որբանոցներ գոյաւթիւն ունին, յաջորդարար սկսան նորանոր որբանոցներ բացուիլ Պոլսոյ գրեթէ բոլոր թաղերուն մէջ :

Հ. Մ. Ը. Ը. կեղը . Վարչութիւնը անմիջապէս գործի լծուեցաւ և կազմակերպեց այդ որբանոցներու մէջ սկառուտական խուժ՝ բեր :

Որբերէն շատեր, անհապատճերէն հոն եկած՝ այդ հաստատութիւններուն մէջ, Հայերէն լին զիտեր, Փիլափը տփով կ'ուտիին, Հացը իրարու ձեռքէ կը քաշէին : Բայց սկառուտական սդին և մասնաւորաբար զաւանանցը քիչ ժամանակի մը մէջ զանոնց կրթեց, և քանի մը ամիս վերջ կարելի չէր զանազանել զանոնք մեր միւս սկառուտներէն :


1919ին գոյութիւն ունէին Գարակէօքեան, Սոայեան, Պէլէբաղէյի, Խասդիւզի, Արևագուտ զիւզի, Սոփ գուլէի, Արամեան (Գատը զիւզ), Պէղազեան, Մխիթարեան որբանոցները, որոնց մէջ կը հաւուուէին մաս 1500 սկառուտներ :

Շարժումը գոյութիւն ունէր, բայց լրջորէն ձեռք առնուած չէր, սկառուտը զետ իր նորընծայի թնդութիւնը չանցուցած՝ տարազը կը Հազնէմ : 1920ին էր, երբ կազմուեցաւ կեդրոնի սկառուտական յանձնախումբը, պատրաստեց իր երազիրը և սկսաւ զործի : Թիշ ժամանակուայ մէջ արդ 1500ի հասնող թիւն հազիր 500 միայն իրաւունք ստացած էր հազոււտ հազնէրու... պէտք է խոստովանիլ որ ձեռներէց խօսապետներն ալ կը սպակէին : Յաջորդարար հասան վարիչներ և այսպիսով վարիչ մարմինն վրայէն բեռը թեթեւցաւ և զործը դրուեցաւ լաւ պայմաններու մէջ :

Մարմնակրթանք կար ու չկար, տառաօտները երբեմն կընէին շուէտական մարզանքի քանի մը շարժումներ, կիրակի օրերը երբեմն արշաւներ : Բուն շարժումը սկսաւ երբ կազմուեցաւ Ազգ - կեղը . որբանոցը Դուչէլիի վարժարանին մէջ, Պ. Բիւզանդ Կէօզիւակէօյիւժեանեի և ուրիշներու ջանքերով : Մարմնակրթական շարժումը Ազգ . կեղը . որբանոցին մէջ որոշ բարձրութեան հասաւ :

Դուչէլին էր որ առաջին անգամ կազմակերպեց իր ախոյեանութեան մըցամեները : Հ. Մ. Ը. Ը. կեղերուն նախաձեռնեց միջորբանացին ախոյեանութեան մըցամեներուն, որոնք եղան յաղթութեան որմը : Բայց առաջաւ այդ շարժումը կասեցաւ :

ԴԱՄՐԱԿԻ-ՕՉԵԱՆ ՈՒԲԱՆԱԲՅ (Շիշի) — Դազմութեան օրէն սկսեալ
Հ. Մ. Է. Մ. գոյութիւն ունէր թէեւ, բայց երբ անօրէնութեան
կոչուեցաւ Պ. Նիկողոսան՝ զորեց աւելի լաւ հիմներու վրայ զրուե-
ցաւ։ Ինչ ահծամբ տմէն տառաօ կը վարէր առարեայ մարզանքը, ու-
նեցանց հան վարիչ խմբապետներ, ինչպէս Վազգէն Տէր Անդրէասեան՝
փոխ խմբապետ որ երկար տան վարից Դարակէօգետնի սկառուտական
խումբը։ Նմանապէս էւնան Սարուիսան, ժամանակ մըն ալ՝ ստրագր-



Հ. Մ. Է. Մ. գոյութիւն ունէր թէեւ, բայց երբ անօրէնութեան
կոչուեցաւ Պ. Նիկողոսան՝ զորեց աւելի լաւ հիմներու վրայ զրուե-
ցաւ։ Ինչ ահծամբ տմէն տառաօ կը վարէր առարեայ մարզանքը, ու-
նեցանց հան վարիչ խմբապետներ, ինչպէս Վազգէն Տէր Անդրէասեան՝
փոխ խմբապետ որ երկար տան վարից Դարակէօգետնի սկառուտական
խումբը։ Նմանապէս էւնան Սարուիսան, ժամանակ մըն ալ՝ ստրագր-

հալու : 1922ին Հասան որբերէն լաւ առաջնորդներ եւ վարիչ առաջ՝ նորդաներ, որոնցմէ կազմեցինք սկառուտական խորհուրդ մը որ սկսաւ դարձը տանիլ լաւ կերպով, կազմակերպեցինք արշաւանքներ եւ ասանցնինգօրեայ բանակումներ :

ԵՍԱՑԵԱՆ ՈՐԲԱՆՈՅ — Բներայի կեղրոնը զանուող այս որբանոցը ունեցաւ արգիլաւոր գործումնէութիւն մը, չնորհիւ Բերա — Շիշլի մասնաճիւղին : Հոն ալ ունեցանք զանազան սկառում վարիչներ, բայց մինչև 1921 մեծ արգիլք մը չունեցաւ սկառուտական շարժումը : 1921էն վերջ ունեցաւ լուրջ գործումնէութիւն մը չնորհիւ իրենց խմբագետին՝ Ժիբայր Մինթաննեանի եւ իր ընկերներուն, որոնց սիրով յանձն առաջ էին զանազան դաստիառութիւններ : Իրենց Փութպղոյի խոմքը կրցաւ խլել քանիցու միջորբանոցային ախոյեանու — թիւնը :

ԵԱԱ ԳիՒԴՅՈ ՈՐԲԱՆՈՅ — 1920ին ինծի յանձնուեցաւ կազմակերպել սկառուտական խոմքը այդ որբանոցին մէջ : Ան ունեցաւ քանի մը ամսուան կեանք, որմէ յատոյ փոխազրուելով կեղր՝ որբանոց, չունեցաւ մեծ գործումնէութիւն մը :

ԱՐՄԱՆԱԿԱՆՆԵՐ — Արժանչի գիւղատանտեսական որբանոցին մէջ ալ ունեցանք սկառուտական խոմքը մը, բայց Հազիւ թէ կազմակերպութիւնը ծաղկիւ սկսած էր, փոխազրուեցան Հայաստան :

ԱՐՄԱՆԱԿԱՆ ՈՐԲԱՆՈՅ (Գատը զիւլ) — Բաւական լուրջ կազմակերպութիւն մը կար այս որբանոցին մէջ, չնորհիւ մասնաւորաբար Պ. Ներսէս Օհանեանին : Սկառուտական խոմքը լաւ պատանիներէ կազմուած էր : Ունեցաւ իր Փութպղոյի խոմքը, մարզիկները եւ լուզորդները : Սկառուտները հասան մինչև երկրորդ կարգի մրենցմով կը զրադէի ես՝ օգնական ունենալով Օ. Դարրինեանը :

ՄԿԻՒԹԱՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ ՈՐԲԱՆՈՅ (Գատը զիւլ) — Վարժարանին մարզանքի ուսուցիչն ըլլալով, կազմեցի սկառուտական խոմքը՝ մաս 90 սկառուտներէ : Ան ունեցաւ փայլուն գործումնէութիւն մը թէ սկառուտական եւ թէ մարզական տեսակտով :

Միքթարեան վարժարանը ունեցաւ նաեւ պատմքրպոլի դաշտը, վարդելու վիճակը, եւ լողալու վայրը : Հ. Մ. Լ. Մ. ի վարիչները կաշակերպեցին, 1922ին, լողալու մրցումները՝ վարժարանին մէջ : Վարժարանը տրամադրեց իր մարզարանը Հ. Մ. Լ. Մ. ի մասնաճիւղին, որոնց մարզիկները կուպային ամէն կիրակի խաղալու : Համար պատմքրպոլ եւայլն : Վարժարանը կազմակերպեց Գայիչի մեծ արշաւանքը որտև մասնակցեցնան 14 մասնաճիւղեր :

ԳԼՈՒԽՊԳԵՐԻ — Այլշտ եղած է քէշ մը ըմբռուս, բայց արտապրոց է լաւ ուսուցիչներ : Մեզի պատճենաթիւնը տուած էն տեսնելու ըրենց բարդուրը, ԿՇՀԱԲՆ, տառջնորդութեամբ Սկիւտարի մասնապիտի որեւ հրանգ Կորուսի անի : Անեցած է իր Փութօպուլի խումբը յախոցութեաներով : Կէտք է խոստավանիլ որ Սկիւտարի մասնամիւղին կը պարտինք այդ որդինեցները :

ԱՐԴՅՈՒՆՈՒՅՆ ԴԻՇՆ. — Այս որբանոցը աշխատած է լորիկ մնջիկ : Անեցած է լաւ վարժիներ և լաւ տնօրին, յանձին Պ. Բաջուռին (Վարզպէս) : Սկսաւու խմբապետներ ունեցած է ողբացեալ Նազարեանը և Սերոբեան Ներսէս : Արնաւուու դիւզի որբանոցը նշանաւոր է՝ զան է միշտ իր ձեռական աշխատաւթիւններով, սկսուատկան ողիով, բայց Մարմնակարիթական մնաց զործունեւթիւն մը ունեցած չը :

ԿԷԶԱՌԱՆԱՅԻ ԱՐԲԱԿԱՆՑ ՎԱՐԺԺԱՄԱՆ (Մազրիզիւլ) . — Հինէն ի վեր գոյութիւն ունեցած է, նախանական լրջանին թերովրէ ժապաւնին վարուած է սկսաւու խմբապետութիւնը : Այս տարած է բնըմնաւոր աշխատանք մը : Կազմուկերպած է զանազան արշաւներ և բանակումներ : Իր մէկնելին վերջ խումբին տառջնորդներէն կազմուած է սկսուատկան խորհուրդը մը, որ տարած է գործը լաւ կերպավ :

Անեցած են իրենց Փութօպուլի խումբը, անեցած են լաւագոյն որդիներ :

ՎԵՐԲՐԻ ՀՕՄ և ՏԵՇ ՀՕՄ — Առաջինը՝ Գում Գափու, իսկ երեսը՝ Մաշտուս Փաչայի մէջ. բոլոր որբանոցներէ հանող որբերը կը թերաւէն հազ : Անմաք ինքնարար, կը դանային յաջորդարար, և դարս կ'ելլի ին և կը կազմէն ընտանեկան օճախներ . կազմակերպության քանի մը անզամներ այդ որբանոցներուն համար պառարներ, ծրագրուած էր կազմէն քուր սկսաւանելը (որսորդական կամ ձիառաբական) բայց ծրագիրը մնաց թերի, որովհետեւ այդ շրջանին էր որ անզափութութիւնը սկսաւ :

Ամէն պարագայի, Հ. Մ. Լ. Մ. կրտաւ հակայ շարժում մը յառաջ բերել այդ հաստատութիւններուն մէջ : Շատ աւելին պիտի ընէր, և մէ իրերը վերի վար չըրջուէին :



1922 Սկսակամբիր 11ին, Երբ Խզմիր ինկաւ, բոլոր որբաշնարհը փախազրուեցաւ. Յունաստան : Մատ 15.000 որբեր, (որոնց 8500ը մանցիւր), զետեզուեցան Քարֆույի, Լութրագիայի, Կորնթոսի, Հալիքիսի, Սումֆոնի, Սիրայի և Զարիսինի մէջ :

Ամերիկան N. E. R. մարմահակը թանգին շատ մեծ կարեւորութիւն կուտար, ինչ որ եղաւ փրկարար մեր նոր սերունդին համար :

Թանի մը որբանոցներու մէջ Ամերիկացի մարզիչներ ստանձնած էին գործը, ուրիշ տեղեր՝ Խուսեր : Խոկ հայ ըլլալով գրեթէ ես կայի : Ժամանակ մըն ալ Յակոբեան Արտաշէս՝ Կորընխոսի մէջ, ուր մաս մէկ տարէ զբաղեցաւ եւ կազմակերպեց քանի մը մրցումներ :


Երբ N. E. R.ի կեղծոնական մարմինը 1923ին որոշեց 14 տարիկանէն վեր եղաղները հեռացնել որբանոցներէն, ինքնարաւ դարձնելու համար, զարծունեխութիւնը կամաց կամաց կամեցաւ եւ շտուաւ այն արգինքը ինչ որ եղաւ փոխադրութենէն վերջ :

Սկսուական կեանք՝ կարելի է ըսել՝ բացի Լութրաքիայէն եւ Քորֆուէն՝ զոյութիւն չունէր : Բայց, զուրու ելլող որբերը երբ հաստատեցան զանազան ժաղացներու մէջ, Հ. Մ. Բ. Մ. ի ցանած սերմերը սկսան ծլիլ եւ նոր արդիւնքներ տալ : Այսօրուան Յունաստանի շրջանին սկսուաներուն եւ մարզիկներուն 70 առ հարիւրը մեր որբ եղայլիներէն կազմուած է :

Մ. ՄԱԼՈՒՄԵԱՆ



Մ. ՄԱԼՈՒՄԵԱՆ



Հ . Մ . Ա . Մ . կ . Փառվադի հուրացությունը 1939

Հ. Ա. Ը. Ա. Ի ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ

ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ՍԿԱՌԻՏՆԵՐՈՒ ԵՐԹԸ

1919ի փետրուարի սկիզբը Առաջազգարքն Արմաշ այցելութեան ասթիւ, զաղագարը ունեցաց մեր զպրեվանքը վերածել զործնական դիւզատնտեսական վարժարանի, անապատներէն զարձող մեր որրե - րէն 200 հատ հոն տանել ու անոնցմէն, երկու տարուան դասընթաց - ներով, անկախ Հայաստանին հասցնել զիւզատնտեսներ :

Պոլիս վերազգարձի՞ս՝ ներկայացուցած ծրապիրս մեծ ընդունելուութիւն դառաւ Պատրիարքարանի (յանձին Զաւէն պատրիարքի և Եղիշէնաց) — Ազգային կեղր . Վարչութեան և խնամակալու - թեան կազմէ :

Մրադիրը զործադրութեան գրուեցաւ : Նոյն տարուան զպրոցա - կան տարեմուտին չէնքը վերանորոգուած, պիտանէն ապահովուած, 200 աաշկերտութիւնով եւ եօթը պաշտօնէութիւնով զործի սկսանը :

Ամէն բանէ առաջ մեղ մտահոգող հէտը մեր ազայոց զասախա - րակութեան հարցն էր : Լերան զլուխը տանիլ 200 որրեր, տարրեր տարրեր միջավայրի ծնունդներ, դրեթէ անդաստիարակ ու անա - պատներու, մէջ հասակ նետած ազաներ . անհրաժեշտ էր տալ անոնց հայեցի առողջ դաստիարակութիւն, ծնողական գուրզուրան, հայ - թինիքի ու հողի ճշմարիս սէր :

Հ. Ա. Ը. Ա. ի գրօշակը եւ սկառուսական ծրապիրը եղան մեր զործի յաջողութեան զիխուոր ազգակները . նման պարագաներու մէջ սկսաւտիդիր հրաշքներ կը դործէ : Հողիս ու մարմնով առաջի ու խանդավառ մեր տղաքը շուտով ազգային այդ հաստատութիւնը կստարեալ մեղուի փեթակի վերածեցին : Անկախ Հայաստանի պաշ - տայ մշակները յժուած էին շինարար աշխատանքի, հողը իրենց քըր - տինքով ունեցած էր :

Ապագան մեղ համար վարդապոյն էր : 1921ին 25ի յափ զործնա - կան դիւզատնտեսներ Հայաստանի զիւզատնտեսական նախարարու - թեան տրամադրութեան տակ պիտի զնէինք : Աւազ՝ 1920ի կոտորածը աւելի շուտ եկաւ, ու մենք ամէն ինչ ճպած՝ մեր շունչը Պոլիս կ'առ - նէինք, մէմարական վատանգէն խուսափելու համար :

Մեր սկսուա հողագործները Պոլիսով չողեւորուեցան : Պոլիսը իրենց խունուածքին չէր համապատասխաններ : Մաքուր ող, ապաս - թնութիւն եւ հողի սէր, — ահա թէ ինչ կը վնասէին : Հայաստան եր-

թայու պազմափարբ ոգեւորած էր դիրքներ, անհամբիր զարձած էին .
«Պարոն», և որ ողիսի երթանքսի ամենօրեայ Հարցումներէն ազատելու
համար, Համախորհուրդ ողջային իշխանութեանց և Հ. Մ. Բ. Մ. ի
հետ, Ֆրազրիցինք մեր Հայոստան ուղեւորութիւնը :

1920ի պահանա ամսոյ զեկցիակ որ մը Դաշլաթիոյ քարափր հազար-
ամաս երկան ու Հայրենասէր Հասարակութիւն մը Հաւաքուած էր ի
ուս մէր չողենաւին որ պարզաբուած էր Փրանսական ու Հայկական
հաւայներավ և Հ. Մ. Բ. Մ. ի գրոշակավ : Ակած էին արտասուս -
խառա աշքերու մեզ բարի հանապարհ մաղթելու : Անկախ Հայա -
տածի հանապարհն էր որ մէր 126 ակասուաները Հաւաքուար ողիսի
բանային՝ իրենց հաւելն բաշերու : Համար ցիրուցան բազմա թիւներ :

Հայ սկսուաւը Հայոստանի հանապարհն վրայ իր տուշուրդողի
գերին մէջն էր, Հ. Մ. Բ. Մ. ի անձնուաէր ներկայացուցիչները իրենց
գրաւակը մէզ նույնուծ առեն այնքան խորապէս զարցած չէին իրենց
հանապարհն ու զարծնեն մեծութիւնը :

Մեր շունչնաւը կը նեղքէր Վասիլոր, կը սուրար դէպի Սև ծով :
Տեսանք ի յնկապաշն, Պատմունք, Կիրասանք, Օրուել : Բայրոն ալ կոր -
սրցացած էին իրենց երրեմնի շնուռ թիւնը : Խուճմաւթիւնը մեզ կը
պարտապրէր Մբրական ֆուրերուն մէջ զզոյ շարժիլ, այզոպէս ու բ -
րինք . բայց ի տես Տրապիզոնին՝ դպրերով կուտակուած Հարաւոյ կը
ժայթքէր, ո՞չ մէկ որէնք, ո՞չ մէկ պարտապրութիւն կարող էին լոնե -
ցնել մէր պարբը : Հայոստանի ապագայ մէծ նուռաշանի առջևն
էինք, այն որերուն ունենինք որդ յոյժն ու ունեւորութիւնը : Այսուղ
հանգիւացներ քէմարտեան իշխանութեան ներկայացուցիչներուն, ե -
կած էին առնելու : Փրանսական հաստատութեան կողմէ իրենց նորու -
կապ բանակին Համար ուղարկուած առաջին նույնուները, Հազմուս,
ուստինք և ուսպամթերք :

Ողբերգութիւնն թէ կառավիերպութիւն . . . արհարմարեցինք այդ,
ու շառունակեցնեն մէր հանապարհն նոյն ոգեւորութիւնով :

Թուր անձնաւի Համբարձուութեան՝ Վրաստանի նաւահանգիստը
Պաթումի Հայ Հասարակութեանու յեցուած է, Ակած էին Հան Հազա -
րամարտներ . Հան է, առաջնն ուժին յրայ մէր Համբարձուութեան ներ -
կայացուցիչ՝ Աթաղէկեան իր պաշտօնէութիւնով, Հան են մէր աղջա -
յին և ղինուարտկան իշխանութեանց ներկայացուցիչները, մէր որ -
ուսոր որբ չէին այցելու, իրենց ժայը Հայրենիքի ներկայացուցիչները
եկած էին պերինք մնուանելու : Հայոստանի կառավարութեան ներկայ -
ացուցիչը մէզ պահեց ու պատուեց մէկ օր, իսկ Վրաստանի կառա -
վարութիւնը կեղրունի Հրանտօնով մեզ արտասուրեց առանձին կառա -
վարութիւնը մը որու ծագիկներավ պարզաբուած յայրաշարժը Հպարտարէն
կը կրէր քոյր Համբարձուութեանց գրոշակիները :

Սրբաթուղին կը սուրայ, մեր ովելորութիւնը, երգերը, նուազախումբի ձայնը կը լիցնեն ազատ Վրաստանի Հրաշապեղ մթնուորուը : Կը ճեղքենք ձորեր, լեռներ ու ջաղաքներ : Կը հանդիպինք կայարաններու մէջ վրացախօս Հայերու : Ամէնքն ալ Հայեր են մեղ նման ովեւուած, երանի՛ կուտան որ իրենցմէ առաջ Հայաստան կ'երթանք :

Հասած ենք Թիֆլիս, կայարանն ենք, կոկուած ու պատրաստ : Ով տեսած է Թիֆլիսը, կարող է զիրութեամբ երեւակայէլ, թէ անպայծառ արեւի տակ ինչպիսի ովելորութիւն կ'առցրի, ամէնքը փողոցներն են . ու մեր տղաքը իրենց սկսուածկան տարազով նուազուխումբի շունչին տակ կը յառաջանան Վրաստանի մայրաքաղաքի փողոցներէն : Զարգաւիշուր եղած ազգի մը բեկորներն են որ կ'ածցնին հպարտ ու ինքազուն : Մը եւսանեան Վրաստանի մայրաքաղաքին կը մանենք նալսվինքի փողոցը ու կանգ կ'առնենք մեր Հանդապետութեան շնչըն տաշէն, որու պատշաճէն Տիգրան Գէկպատիան, յանուն Հայաստանի կառավարութեան բարիգալուստի խօսք կ'ուղղէ մեզ, ու կ'առաջնորդուինք նոյն շնչըն ներքնասրանը, ուր յանանաւոր նաշանեան մը պատրաստած էր մեղ համար :

Անօթի էինք, բայց մեր յուղումէն եւ խանգավառութիւնէն գրեթէ ոյինչ կերանք : Հայաստանի զօրավարներ, գործիչներ, գենապան, զանազան նախարարութեանց ներկայացուցիչներ, ևն նոյն սեղաններու շուրջ, երեխայի նման ուրախ, խանգամառ ու յուղումէվ լեցուն, մեղ հետ են : Կախսեթի գինին ու ուստական պարեց չկերած գինայած էինք, երա՞զ թէ իրականութիւն : Ի՞նչպէս Հանսենել ոյս ներկան, անցեալի թրքական ուրացին պատկերներու հետ : Այդ բոլոքին կեանք մը էր մեղ համար, մոռոց էինք մատիկ անցեալը ու վաղումն մենց յոյսը մեր առջեն էր : Եթառաջ նահատակը խմբերգով կը յառաջանանք փողոցէն : Կանգ կ'առնենք Վարենցով Տաշկայի պալատին տաշիւ, Վրաստանի կեղը . կառավարութեան շնչըն է, նոյ ժօրանիան իր նախարարներով շրջապատուած, պատշաճէն կ'ընդումէի մեր յարգանքին ու շնորհակալութեան տուրքը :


Մեր մեքենավարին պատուիրած ենք որ կառախումը կեցնէ ճիշդ Հայաստանի սահմանադրուխօս, Կալաքերան :

Սայրաժուածի պահն է, Հասած ենք Լոռիի շրջանը, բարեւի կեցած են մեր աղաքը, նշանատախտակ մը որու մէկ կողմը գրուած է Վրաստան, իսկ միւս կողմը Հայաստան . մենք մեր բաժինին մէջն ենք, մեր հողին վրայ, վասեմ, նուիրական եւ ինքարուխ պարտականութիւն մը անենք կատարելիք.— Ծովների եկած Համբուրել այն հողը,որու համար միւսնաւոր զուհեր տուած էինք :

Սրեկոյեան մեղմ Հովհն կը ծանանի վայրաշարժի վրայէն մեր եռապոյնը : Նուազախօսմը կը նուազէ ևՄեր Հայրենիք ազատ անկա-

իւնը, իսկ մէնք նունկի եկած արտասուտիօնուն աշխերով կը համբռւ. — բներ ու կը համբռւրենք Հայաստանի Հողը : Հան մեզ Հետ են Լոռիի երկան գիւղացիները, անոնք ալ կ'արտասուէն մեզ նման եւ մեզի յափ : Մէկ Հոպիսով միեւնոյն սրբազն աւազանին մէջ մկրտուած էինք մենք բոլորս :

Դիչեր է արդէն : Մինւթեան մէջէն տեսնուած ուն կէտ մը կ'ոզեւորէ մեր ազարը, «Հայկական է, Հայկական : Հասած ենք Հարացիցնէ : Հարացիցնէ» և Սարտարապա՛տ. — Հայաստանի Հանրապե-



Առաջին ամենավայրէ նորիցու ամենավայրէ նոր պատճենագույն է.

առութեան երկու գլխաւոր հիմնաքարերը լսած ու կարդացած էինք արտասահմանի մէջ, այժմ չաշափել ու գուրզուրալ կը մնար մեղ : Առաջին իսկ նշանին կը ցատկենք վար : Կայարանը հաւաքուող բազ — մութեանը կը խառնուինք, Հայեր ենք, իրենք ալ Հայեր, մենք անպաշտպան նահատակուածներ, իրենք պաշտպանութեան հերոսներ, եկած ենք իրենց, զիրենք սիրելու, նաեւ՝ օժանդակելու իրենց վերացինութեան գործին :

Պոլիսէն մինչեւ Դարաբիլիսէ մենք տեսանք նոխութիւն եւ փայլում կեանք, հոս, աշխարհի այս համեստ անկիւնը, պատերազմէն հազիւ գուրզ եկած յովնած ու քայլայուած կար ու կ'ապրէր համեստութիւն, պարզութիւն եւ նամանաւանդ անկեղծութիւն, մեր ողայոց խորհածը այս էր :

Սրբաթուղին կը յառաջանայ մթութեան մէջէն, այ եւ ձախ կը վնասունց Արագածը, Անին, ոյինչ կը տեսնուի : Առաւոտեան պայծառ ու յինչ արեւով կը հասնինք մեր մայրաքազաքը Սրբեան : Բնութիւնը մեղ հետ կը խնդայ, հեռո՛ւն աստուածատուր Մասիսը, փառապանծ գաղաթերով վեհօրէն կը հսկէ Հայաստանի վրայ, ի տե՛ս անոնց անկարելի է կորաքամակ կենալ, ուղիղ, հպարտ եւ յաղթական քայլերով կը յառաջանանք, նուազախութը կը նուազէ Անրեւ ծաղեց Ձէյթուցիներ » :

Պէտք է ըսել որ մեր ողաքը լաւ հաղուած էին, սկասուական սպիտակ գլխանոցներով ու մերկ սրունջներով ամերիկեան զինուորի տպաւորութիւն կը ձգէին տռաջին տոթիւ : Սրբեանի ժողովուրդը յանկարծակիի եկած էր, ամէն կողմէ կը վազէին մեղ, «Հայե՛ր են, Հայե՛ր : Այս՝ Հայեր էինք ու կ'երթայինք մեր կառավարութեան մեր հպատակութիւնը յայտնելու :

Վերը պատշաճին վրայ Հայ նախարարները՝ գլխաւորութեամբ վարչապետին, կ'ուժինդրեն մեր սկասուական երդումը, Շնորհնունք հաւատարիմ մնալ Աղգիս ու Հայրենիքին : Հ. Օւսնջանեանը արտասուախան աշքերով կը շնորհաւորէ ազգին հարպատ գաւակները : Հայաստանի քաղաքացիներ էինք այլեւ :

Ծնողք մը կորուսէ վերապատաժ իր գաւակին հանդէս՝ այնքան գուրզուրու չի կընար ըլլալ, որքան մեր կառավարութիւնը եղաւ մեր որբերուն համար : Զանգուի ափին, օզաւէտ ու ընդարձակ զօրանոց մը որամադրուեցաւ մեղ, 130ի չափ անկողինի կազմածներով , պետական պահեստի գուռները բացուեցան մեր առջեւ, ամէն հնարաւորութիւն, ամէն դիւրութիւն արուեցաւ մեղ որ առաջ գործի մեռնարկելու :

Մեր սկասուաները երջանիկ էին

ՆԱԽԻԿ ՄԱՐԶ ՁԻԿԱՆԵՐ

Արք — սկսուամներու առայնութիւն զատ, Հայաստան դրկուած էին նուի, իրրի մարզիչներ, Հ. Մ. Բ. Մ. ի ղեկավարմներէն երեք անձներ —

Վ. Զերազ, Տ. Խոյքան և Օ. Առաջմանեան, այս ժամանագիւա մարդիքները ուղարկուեցան Հայաստանի Հանրապետուական կառավարու — թեան պահանջին զբայ: Կրթ. նախարարութիւնը, 1 մարտ 1920 թուակիր պաշտամական գրաւթիւնը մը՝ ուղղուած «Հայ Ակադեմ» թիրթի խմբագրութեան, կը յայնէց «իր մեծ գուհուակութիւնը Կ. Պոլսոյ մէջ տեղի ունեցող սկսուատական շարժման ասիթով»: Ու կը խնդրէր տասը որինակ Ալպաւու ուղարկիլ: Դարձեալ կրթ. նախարարութեան մէկ արքի պաշտամական գրաւթիւնը, ուղղուած Հայաստանի Հանրապետութեան Պոլսոյ գիւմանգիտական ներկայացուցիչին (16 Յունիս, 1920), կ'ըսէր ի մէջ այլոց: Են լրումն մեր Հնագրի, խնդրում ենք երկու մասնագիտ սկսուան պետք յցելներան: Պատիւ ունեմ տեղեկացնելու որ նախարարութեան ծրագիրն է Հայաստանի մէջ ամենալայն յափոյ տարածել սկսուան թիւնը, բայց դրան արգելու է Հանգիստ նույն հմաս մասնագիտների բացակայութիւնը: Ուստի, եթէ տակաւին յէթ զրկած մարզիչներ, բարեհանեցէք տանից յազգագերու կատարել մեր խնդրանքը, որովհետեւ ժամանակն անցնում է ու կարիքը ահապնի է:

Հայաստանի է, իրրի փարձ — մարզիչ, նզնիկ Քաջունինի միայն: Այս, զեւ 1919ի նոյեմբերին, Հ. Մ. Բ. Մ. ի կեղը Վարչութեան ուղղուած նամակուով մը կ'ըսէր ի մէջ այլոց —

«Երեւանի մէջ, ինչպէս նաև Հայաստանի բալոր միւս կեղունները պիտի աշխատինք ծաւալիչու: այդ նոր զազափարը զործով: Կըրթիան նախարարութիւնը անսահման խոսուութիւնը ունի, եւ կարելի է բան որ արգէն զործի սկսուած ենք:»

Որպէսզի առարկայարէն տուած բլլանք նաև այդ օրերու մարզական կեանքը՝ Հայաստանի մէջ, աւելցնենք, որ Ծ. Քաջունի իր մէկ արքի նամակով կուտայ Հանեւեալ տեղեկութիւնները: —

— «Իմ սկսուածներու «Արծիւ» խումբը կը բազկանայ «Աղեք» — անդրեան և «Գայինեան» աղջկանց վարժարաններու 12—18 տարեկան 200 աղջիկներէն, մատ 150 ալ տղաներու խումբէ մը: Արգէն մէկ ու կէս ամիս է սկսած եմ կազմակերպութեան: Ունինք յորս թժրուել, 12 Հաւ սրբնդ:»

Իսկ Հ. Մ. Բ. Մ. ի կեղը Վարչութեան անզամներէն Գր. Մեր —

ճանօթ, որ 1920ի սկիզբը նոր էր վերադարձած Երեւանին, Ակադեմիկ խօրագրութեան կ'ընէր Հետեւեալ յարարարութիւնը —

«Ներկայիս Հայաստանի մէջ կան 20.000 երկան որբեր։ Առեց այժմ կը Հետեւեին մարզանքի դասերուն, որուն համար իր ուսուցչին ունինք Պ. Եղինիկ Քաջունին և ուրիշ Հովհանոր մը, զոր կառավարութիւնը յատակ բերել տուած է մարզանքի համար։ Ականաներ կան Հոն եւս։ Բայց, դիւրին միջոցներ չունին։ Նախարարութիւնը կ'ուզէ Հաստատուն Հիմերու վրայ զնել գործը։ Պատմէ առևմանուած է մէկ միջին բուպիի։ Նախարարը կ'ուզէ Հ. Մ. Լ. Մ. ի աջակցութիւնը ։»

Հ. Մ. Լ. Մ., բնականաբար, Ընթացք պիտի տար այս հրաւէրին։ Եւ, ինչպէս ըստին, անմիջապէս Հայաստան կ'ուղարկէր երեց սկառատական մարզիներ։ Այս առիթով, իր օրկանը, Ակադեմ, «Ի՞ոդի երկիր խորագրով խմբագրականի մը մէջ կ'ըսէր —

«Պոլախ Հայաստան մեկնեցան երեց ուխտաւորներ, սկառատական Հայրենաւչին գործը Հոն եւս տարածելու համար։ Պէտք էր երթալ և դիմագրել ամէն դժուարութեան, քանի որ մերն է Հայրենիքը և եւ մերը պիտի ըլլայ Հոն ցանուած ամէն սերմի արդիմը։ Թարագին վրայ, Հայ Դրօչնի գով կըծածանէր Հ. Մ. Լ. Մ. ի դրույը, որ կ'երթար իր ծփանցներովը մեղմացնել Հայրենի ցաւերէն իրեն բաժին ինկած մասը ։»

Ու մեր մարզիները, վ. Զերազ, Տիգրան Խոյեան և Օ. Սագմանեան, գործի կը սկսին դեռ Պաթումէն։ Հազիւ Հոն Հասած, Զերազ կը գրէ Հ. Մ. Լ. Մ. ի կեդրունին։

— «Տրապիզոնի առջեւ տեղեկացանք թէ այնուն պատանեկան ժիութիւն կայ և մարզանք կ'աւանդուի որրերուն։ Անմիջապէս համակ մը գրեցինք՝ ցուցմունքներ բներով, բաժտերելով և հրաւիրելով որ կազ Հաստատան Հ. Մ. Լ. Մ. ի հետ։ Ընթացք տուէց գործին և գրեցէ Տրապիզոն։ Պաթում եկած էր ն. Քաջունին, որ այսօր վերադարձա։ Ազեգանդորապոյ։ Անոր զիրքը շտա բործը է, ու ինծի խոստացաւ իր պահեստէն մեզի սկառատական Հազուատի կտաւ, զուլուայ, կոչին և ապագային ալ մարմնակրթական ամէն Հարկաւոր դոյցեր Հայթայթիւն։ Ներշնչուած առաքեալներու նման փրոփականան կը մը զնեն և արդէն շուրջերնիս կարծես ամէն բան կը սկառատանայ։ Շատեր արդէն Հ. Մ. Լ. Մ. ի հետ Հիմնեան կապեր Հաստատեցին։ Հաստատան է որ մեր կետրունը Ազեգանդորապոյ ըլլայ (Լէնինական)։ Հոն 12.000 որո կայ, իսկ Կարս, որ շտա մաս է, 10.000 որր։

Ելյաօր կապ Հաստատեցինք տեղական սկառատաներուն Հետ, որնք թիւով 20 հատ են։

Մարզի շնորհը հասած էն Հայաստան։ Աւ գործի մեռնարկած։ Խո-
ր տանց կրկին իրենց։ Զերազն է որ կը գրէ Երեւանէն, 17 սեպտեմբերի 1920թ., Հ. Մ. Է. Մ. ի կեդրոնին—

«... Մեր տուալին այցելութենէն խոկ, մեղ շատ պարզորէն երեւ-
տու թէ Հայաստանի մէջ մարմանակրթական շարժումի կեդրոնը։ Իր
բազմութիւն տուակալութենց պատճեառով, կարող էր լինել Ալեք-
սանդրապոլը (Անի հանակոն)։ Ան Հայաստանի կեդրոնն է։ Երկաթու-
ղային միակ հանգույցն է Երեւանի և։ Կարսի գիծերուն իրար միացած
անգը։ Պատոյ ալ աւելի մաս է։

Սրբաւանի մէջ առ արժմ ունենց 120 սկսուա, 30 — 40 աշխիկ,
ֆուլուսի խումբ մը։ մինչդեռ Ալեքսանդրապոլ արգէն խոկ 5 — 600
սկսուա կայ։ Պիտի կազմանց սկսուական խումբեր ամէն անգ,
անձամբ հսկելով ամենաշնչին մանրամանութեան վրայ։ Պիտի Հա-
յացինք լիզուն, Հրամանները։ Պիտի մանենց որրանցները, ուր Հա-
յացինք զանգուած մը կայ՝ անոնուն, անզոյն, անժոյն և անկայն
անգին։ Պիտի հսկենք զարոցներուն մարմանակրթական զաստանզու-
թեանց։ Կարս արգէն թերթ կը Հրատարակուի (Հայ Արի)։ Արշա-
տանքներ պէտք է կատարենք նախնական միջոցներով սժուած երկրի
մը մէջ։

«... Զեր ողիմպիտականին որը Ախուրեան զետի եզերքն էինք զա-
ցեր լոզանքի և։ Ֆուլուսի, և յիշեցինք մեղ ու մեր օրը։ Մեր օրը
պիտի ունենանք մինչ ալ եկող տարի»։

Շետոյ կը խոսի զգեստներու անդամականութենէն։ Կեդրոնը,



Հայաստանի մարզիկներու խումբ մը

Պալսէն, զրկած է կարգ մը երեք: Կ'ուզին զբօշ, Հազուստ, զիխորդէ, ուստաջիրի ժապաւէն, հնիք ...

ԿՐԿՆ ԶԵՐՄԱՆԻ և ո՛՛Ր ԿՐ ՊՐԵ-

«Անցեալ օր ի շմբիստին գացինք, և երեկ զիրադարձանք: Գեղեցիկ, յաքուր, պղպայնական և կառւուական եւ զեղարուեստական ապրումներու, երկու երջանիկ օրեր անցուցինք: Բնականարար և կառւտական գործով այլ զրադեցանք: Սկառուտական խմբագետունիքի Օր՝ Կարինէ Աղազարեանի պէտք եղած Հրահնազնինը ու քաջալերութիւնը տուինք, թերթ եւ գիրք տրամադրեցինք և յանձնարարեցինք որ շարժումը վարէ՝ մինչեւ որ ի վիճակի ըլլանք այնահղ ուզարկելու մանչ մարդիք մը»:

X

Որպէսզի առելի լոյն գաղտնափառ մը տուած ըլլանք Հայոստանի մարմնակրթական շարժման մասին, սուրբեւ կը ներկայացնենք, յա- չորդաբարք, երկու գրութիւններ, որու գրի առած է Եզ. Քաջանի, Թաւրիդի մէջ, 22 Յունուար, 1929թ. :

X

ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ ԵՐԵՒԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՆ ՄԵԶ

1918 — 1921

1918 թուականը բարուրովին ապարդիւն տարի է Հայուստանի հայրապետության համար դպրոցական տեսակետէ։ Մայիս ամանակ ուներ մասնակիլու այր մասին։

Դպրոցը խաղաղութեան ծնունդ է և այդ ծնունդը պէտք է կատարւած Հաշումը միայն 1919 թվականին :

Այդ թուականին սկզբանորութեան միայն սկսաւ փոքր առ փոքր զպրոցական կետնեցը։ Քաղաքային զպրոցներէն ինչքան կը յէլք արական գիմնազիան շատրվի։ Իր մարզական զործիքներուն կ'ունենար իր մարզանքները, առանց ուսուցչի, մեն աշակերտաներու նախաճեռականին ենք։ Խոկ Հայութանին արիորդաց գիմնազիան ունեն իր մար-

գանքի ուսուցչուհին՝ Օր. Փայֆզը: Դարձեալ 1919 թուականի դար՝ նաև էր որ Ամերիկան 1 նորանոց դպրոցը ունեցաւ իր կտնօնաւոր ամենորեայ մարզանքի դասերը: Միւս զպրոցներէն Սեմինարեան Հիւանդանոցի էր վերածուած, Դայխանան օրիորդուցը զուրկ էր ուսուցիչէ, քեմականը՝ նայողէն, Ալեքսանդրիամբ զուրկ էր մասցեր՝ ուսուցչուհի սպաննուածլուն հանեւանքով:

1919 — 1920, Հայաստանի լուսաւորութեան նախարարութիւնը ուսումնական տարրուայ ծրագրին մէջ մեծ տեղ էր տուիր նաև մարմարի թիւն զառարանական պարտապիր դասերուն: Արզէն իսկ պաշտօնավարուզ Օր. Փայֆիզէն զատ երկու նոր մարզանքի ուսուցիչներ էին ներկայացած: Օրիորդուց Դայխանեան եւ Ալեքսանդրեան գիւնադիմաներու զասերը կը արուին Հայ ուսուցչին, իսկ արական գիւնադիմայինը՝ Հունգար ուսուցչին կողմէ:

Միւնքերը՝ Թիւականը որոշէ միջնակարդ եւ մասնաւոր միջնակարդ զորոց մը, ինչքան կը յիշեմ, մասցին զուրկ մարզանքի դասերէ:

Նախարարութիւնը շարունակեց զարկ տալ մարզական մզումին. նախարարը ներկայ եղաւ այդ առթիւ կազմակերպուած բոլոր զպրոցական եւ արագապրոցական հանդէսներուն: Իսկ զարմանելու համար խոչոր պական մը եխական թաղային զպրոցներու մէջ, կազմակերպեց մասնաւոր տեսական եւ զարծնական դասեր նախակրթարաններու այն ուսուցիչ — ուսուցչուհիներու համար, որոնց կը յօժարէին սահմանելու այդ զպրոցներու մարմնակրթութեան դասերը:

Այս կարգադրութեան շնորհիւ Երեւանի ծխական զպրոցներու մեր փոքրիկները կարողացան ունենալ իրենց առօրեայ մարզանքի դասերը կիրարկուելով Հայ ուսուցիչին մը պատրաստած անզործիք մարզանքի դրութիւնը. սակայն պէտք չէ մտածել որ ասով Երեւանի ամրոշ աշտկերութիւնը ունեցաւ մարզական կեանք:

1920 — 21 տարրուայ Համար գէպքերու զառաւորումը տարրեր ուղղութիւն տուաւ աշտկերութեան մարզական կեանքին:

Այսպէս, 1919ի դարեան մէջտեղ եկաւ երեւոյթ մը որ նոր չէր մէջ իր անունով, եւ որ, սակայն, վերջ ի վերջոյ իր բնոյթով անախորժ դարձաւ մէզ բոլորին որ ծանօթ էինք սկասուակամի հութեան:

Հունգար ուսուցիչ Միւրմային սկասութիզմի պիտակով մէջտեղ կը նետէր այլասերուած շարժում մը: Իզմէրի Հայ Սպայից Միւրմենէն Գ. Լազեանը, Մկրեանը եւ ուրիշներ Հեղնանցով զիտեցին խումբ մը որ կը հետեւէր թմրուկի մը, եւ որուն եղանակը կը յիշեցնէր Պոլսոյ Բամազանի տավուլը: Երեխաներ կը հետեւէին անոր իրենց ձեռքերը մարզական փոքր զաւազաններով, որպէս սկասուականի: Անոնչ՝ Միւրմուտ: Իսկ աղոց ոչի՞ մշակման զործը, որ հական մասն է սկասու-


տիզմի, իր վրայ էր վերցուցեր գպըռցի Բ. տեսուշ Տիգրան Մուշեղ - եանը :

Սիրմային ծափեր խլեց, սակայն, իր ութմիքով՝ որպէս նորու - թիւն : Որպէս սկառուտական աշխատանք՝ բանջարածոց մը միայն ցանեցին, որուն արդիանքի մեծ մասը, կ'ըսէին շար լեզուները, Սիր - մային գրապահնելով Սրիւանէն հեռացաւ Տիգրան Մուշեղեանի հեռաց - ուելչն մէկ ժանի շաբասթ յիտոյ :

Հայ ուսուցիչը Սիրմային ձեռնարկներուն հակադիրու համար, հարկադրուած էր ընդհանուր սկառուտական օրէնքին շիդելով, զանէ սկզբնաւորութեանը, շարժերուն մէջ անխտիր ընդունելու աշակերտ - ներու բոլոր դիմումները, բայց հազիւ ժամանակ ունեցաւ որ կարո - ղանայ ընդհանուր աշխատանքին գուազընթաց մեծերէ ընտրուած իումքը մը վարժեցնել առանձնապէս :

Ի պատիւ սկառուտ աշխակերտու հիներու պէտք է յիշատակել այն եռանդը եւ մտացիօրէն կարգապահ ողին, զոր անոնք յարտնաբերեցին դործի ամրոցը ընթացքին :

1919 զատկական տօներուն տասնեակ մը կարի մեքենաներ հաւա - քելով, Ալեքսանդրեան գիմնազիայի աշակերտու հիները իրենց կարե - ցին իրենց պլխարկները եւ հազուտաները՝ նշանակուած ձեւով : Գա - յիանեան դպրոցի մէջ իրենց շերամները պահելու համար աներեւա - կայելի եռանդով թթի տերեւներ կը կրէին անոնք, փողոցներէն բնշ - քան որը եւ հիւանդ երեխաներ են հաւարուած եւ յանձնուած, ահոնց




Հայաստանի մարզկուսիններ, առաջամցնը

ձեռքով, որբանց կամ Հիւանդանց։ Առողջ վարիչները պիտեն թէ ինչպէս քրտնամթեր շորո սկսուատ ազջիկներ, Հիւանդ խոշոր աղայ մը կը փսխոգրէին, որ մը։ Դև ինչքան յուսալից համեմատաւթիւններու կրնար համերի արդ շարժաւմը, որ սակայն կը զատապարտուէր ամ՝ լութեան շնորհի սակածուած բազմարակնան աննպատառ պարմաններուն։

Արմաշի դիւ զատանուակական դպրոցի սկսուաններու Երեւան համելուն սովիթով համարարարութիւնը Անդրկանկան այզիին մէջ կազմակերպից հանդէս մը, որուն 250ի մատ սկսուատ ազջիկներու մասնակցութիւնը համարի յարակիս յարնութիւնը մը եղաւ բազմաքին համար։ Մեր ազջիկները, բազորն ալ ասրագով, հազար, ուզիո քայլերով, զեղեցիկ, ազատ մարզական շարժաւմներով, խլեցին ուրախ բացազանչութիւններ։ Փորձերը մզեցին բազացի զինուորական պարէա Շահնամանին հարցնելու զարմացան, «միթէ» մէնք ունիինք այսքան մէծ, այսքան զեղեցիկ մարզաւած խռումք։

Դպրոցներու մէջ աւանդուած մարզական սիստեմները այլազան էին։ Կոմիտաֆ զարոցներուն մէջ ընդհանրապէս ընդունուածը զերմանականն է, կամ այն որ՝ Պրանկական և ուրիշ բանակներու մէջ շատ է ընդհանրացած մէծ տարիքներու համար և որ աննպատակաշարժար է աշակերտական տարիքին։

Հայ ուսուցչի ազիկանց սկսուատական խումբը 1919ի ամրող ու —



Հայաստանի մարզիկներու սովորութիւն

ժառը եւ յաջորդող տարին օգտուեցաւ Հրազդան գետի իրեն արամազդուած լոգարանէն : Թաղաքէն մինչեւ լոգարան եւ շրջականները կատարուած ամենօրեայ արշաւանքներուն, ալեփառ Մասիսի դէմ առ զէմ, անոնց ունեցան իրենց ոդիք մշտիման այլազան զատերը : Անոնց մէ ո՞վ ուսուած կուրծքով չի յիշեր այդ օրերը :

ԵԶՆԻԿ ՔԱՂՅՈՒՆԻ

X

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՆ ՄԵԾ

1918 — 1921

1918ը թուականը, ինչպէս նոր կազմուած Հայաստանի քաղաքային գորբաշնորհու, նոյնպէս եւ որրանոցներու կրթական կեանքին մէջ, մարմնակրթութեան համար որ եւ է բան ջունիք արձանազրելու, ճիշդ այն պատճառներով, զորս յիշեցինք Հայաստանի զպրոցներու մարդական կեանքին յատուկ մեր զբութեան սկիզբը :

Երեք որրանոցներ կային այն ատեն, — Գետական, Ռըլիֆի և Պորտ ընկերութեան :

Այսպէս, ուրեմն, 1919ի զարնան Ամերիկան Ա.- որրանոց — զըդրոցի անօրէն Պ. Նշան Ցովհաննէսեան նախամենութիւնը կ'ունե - նար, որպէս առաջինը, մարզանքի զատեր ներմուծելու իր ծրագրին մէջ, որմէն նպաստաւորուեցան մատ 15 որրանոցներ : Այսուհետ կարելի չէ յիշել նաեւ Ռըլիֆի երկու շատ յարգելի վարիչներու քէրթընները մէրոլատի եւ Հարուլտի անունները, — երկու երիտասարդ ամերիկացի զինուորականները, որնոցմէ մեր որրերը կը պահեն ճշմարտապէս երկու մեծ երայիշներու յիշատակներ :

Առաջին որրանոց զպրոցը հայ ուսուցչի մը միջոցաւ 1929ի գարնան սկիզբը քանի մատ ընտրուած մեծ աշակերտներէ ունեցաւ մարզանքի զատարան մը : Շուէտականի կանոնաւոր զատերու ընորհիւ մինչեւ արձակուրզները մարզուած այդ խումբը, արձակուրզներու ամբողջ տեսլութեան կարողացաւ նըւեւանի Անգլիական Այգի զրօսավայրի մէջ օրական 2 — 3 ժամ տեսլութեամբ զբազեցնել եւ մարզի մատ 17 որրանոցներու երկսեռ աշակերտութիւնը :

Մարզանքի ուսուցչի հսկողութեամբ եւ մարզական առօրեայ ծրագրով կատարուած այդ աշխատանքը ամէն որ կը փակուէր հաւաքական երթով մը՝ թմբուկի ընկերակցութեամբ : Հայաստանի ամէնէն ուղեւորող եւ ամէնէն զուարթ տրամադրութիւնը ստեղծող շարժումն է եղած այդ օրերուն որրանոցներու այդ մարզական դասը :

Ամենափոքրիկները եւս անձան զմնացին այդ աշխատանքին : Նժան կազմակերպութիւն, տեսակ մը բացօթեայ հսկայ մանկապարտէն, զեղեցիկ ծառաստանի մը մէջ, կազմակերպուած էր Օր. Ազնիւ

Դրիդութեանի, կողմէ և իր զեկագորութեամբ :

1919 — 20 սեպտեմբերն առրուայ համար, Երեւանի բոլոր որ -
քանոցներու համար ընդհանուր կրթական տեսուչի մը պէտքը զգաց-
ուած էր և Հրատիրուած էր մանկագործ — Հոգեբան Պ. Տիգրան Մար-
գարեանը :

Արբիթրի կառագարիք Տաքմար Մրուր, ունաւարելով իր նախորդի
պայմանագրութիւնը՝ Տիգրան Մարգարեանի հետ, իր Տիկինը նշա-
նակեց որրանցներու ընդհանուր կրթական տեսուչի Վերին աստիճան յա-
ւակուու այս տիկինը միայն մէկ ցանկութիւն ունէր, — պար-
ագարիք իր աշխարհաբազարացիական ծրագիրը : Ան կ'ըսէր, ի միջի
այլաց — և Առ կ'ուզեմ, որ Հայ որրերը Հոգաբար մեծնանեն, և ուսկայն
իր ջանար պարտապրել որ Հայ որրերը չունենան Հոյոց պատմութեան,
աշխարհաբազարութեան և առ Հասարաւի իրենց Հայ լինելը չեշտող զա-
մեր :

Առաջիններին ոմանք, կրթական ծրագրի շուրջ մէջ ընթացքին
իրենց աշանութիւնը և որհամարէանքը յայտնելէ յետոյ Տիկին Մրու-
րին, անդարձ հեռացան : Հեռացան Մարգարեանը, մարզանքի ուսու-
ցիչը և մի երկու ուրիշ ուսուցիչներ :

Կարճ ժամանակ յետոյ Մրօրները նոյնպէս հեռացան :

1919 — 1920 կրթական ըրջանին էր որ Հասաւ կարծեմ Պ. Մարգիս
Սամուէլյանը : Մինչեւ այդ, որրանցները առանձին առանձին իրենց
ուսուցիչներին մէկն ու մէկի նախաճեռուութեամբ ունեցած են մար-
գարանքի գասեր : Մինչեւ այս թուականը և մինչեւ 1921ը, կարելի է
նայնին ընդունիլ որ ամբողջ Հայաստանի մէջ մարզական կեանքին
ամէնէն աւելի նպաստաւորուող դասը եղած է Հայ որրը, եկող զացող
բալոր ուսուցիչներու Հոգածութեան պիտաւոր առարկան եղած է յատ-
կապէս Հայ որրը :

Պ. Մարգիս Սամուէլյան Հասաւ ճիշդ այնպիսի ժամանակ երբ որ-
րանցները կամաց կամաց կը զգային մարզանքի ուժեղ ուսուցչի մը
պահանջը :

Բացի այդ, Սամուէլյանի մարզանքի գասերը կը մտնէին ուրիշ
մէջ մէջ : Ան, Երեւանի Ամերիկան որրանցներու զասերը սկսաւ
շուէտական աղաս շարժումները Համեմելով ատլէտիկի և սրօրի հետ :

Օրին մէկը, Սամուէլյանը աեսանց զինուորական Հազուստներով,
իր մարզանքի գասերը թողած :

Ու այսուհետեւ, Հայաստանի թաւալզլոր դէղգերը մարզանքի կա-
նանաւոր զասերը մատնեցին անորոշութեան և անստուգութեան մին-
չեւ 1921ի մատորդ վերիմայրումի օրերը :

Հայաստանի Որրաշխարհի Համար մարզական կեանքի զեղեցիկ
որեր պէտք է Համարիլ խորհրդային աիրապետութեան այն օրերը ուր

ժամանքը ազատութիւններ կային դեռ՝ ամերիկան կոմիտէի ձեռքը, որրերու կրթական գործը վարելու և եփական ձեռքերով։ Մեր որրերը ամբողջ երկրի սահմաններուն մէջ դեռ ունեին Զերազն ու Սազմանեանը։ Այդ երկուցի որրանոցային մարմակրթական գործունէու թիւն մասին բոլոր հասած աեզեկութիւնները տեսակ մը յարգանքի զգացում կը ներշնչեն մեզ՝ իրենց անձին հանդէպ, արդեօք անո՞ր համար որ անոնց հոգիններու մզիլը եւ գործերը մերիններու հետ մէկ ընդհանուր եւ հասարակաց գրգիւ ունին։ ԵԶՆԻԿ ՔԱՅՈՒՆՆԻ



Հակառակ մէջ շնչեցներու եւ ուժերու անբաւականութեան, Հ. Մ. Լ. Մ. ի առաջելութեան անդամները կը շարունակեն անկարելին կարելի գարձնել, համախմբել, մարզել ու կոփել Հայ երկսեռ պատասխանութեան թիւնը՝ Մայր Երկրի մէջ, նոյնիսկ այն օրերուն երբ քաղաքական ժութ ամպեր կ'երեւին։

Իրենցէ ուրիշ մը, Օննիկ Սազմանեան կը դրէ, 18 Նոյեմբեր 1920 թուականով —

«...Պատերազմական դրութիւնը կարծես աւելի մեծ ուժ եւ եռանդ է տուած, եւ ողագը այս վայրկեանին աւելի լաւ փառած են սկասուական գործին։ Մեր դասախոսութիւնները կը շարունակենք։ Այս շաբթու մտադիր ենք երկրորդ կարգի սկասուական բնութեանց



Հայոսունամի. Մէջ շմշկու պատասխանը.

սկսիլ - արդիւնքը մեզ կը տեղեկացնեմ : Չափազան նակատներ ու - զարդցինք սկսուաներ՝ զափազան պաշտօններով - որ - ուսուցանելով ակ - ժթերանոցներու . Հակիչ , կարմիր խաչ : Ականա գրոշախառները , ոյս պահան նմանապէս կը զանուին Շարուցի նակատը , անոնք Հան աւ - զարկուած են անդույն զինուորական պետմէ Հրահանգին Համաձայն : Երկիր սկսուա ուզարկուած է Անյուիսանու , ուր կը դանուի զազմա - կաններու . Համար բացուած անօնտակայանը , ուր սկսուանները կը պատ - րասան թէյ , կերակար եւն : Նոր Գուեիթ պիւղն այ սկսուաններ կան , ուր կը պատրաստուի զազմականներու Հացը , յիշեալ սկսուանները տեղույն պաշտօննեաններաւ վրայ իրեն . Հակիչ ուզարկուած են : Երկու սկսուա այ անձննը ելմատական նախարարութեան մէջ և այլ տեղներ : Երեւան յցուն է զազմականներով եւ որրերով : Երկուշարթի որ զա - ցինք մեր Կարմիր Խաչի Հետ եւ զարմանեցին 30 — 40 որրեր , որոնք Կարմիր ֆախան տառն վիրաւորուած էին եւ զափազան վէրքեր ու - նէն : Բաւական զարդ տեսանք :

« Այսոր , Խնամատարութեան նախարարի Հրահանգով մեզ յանձ - նու Եցաւ թեմական զարդից մէջ զանուազ 1000 զազմականներու Հողը : Վազր զործի պիտի մեռնարկենք : Ասկէ զատ , նախարարութիւնը մեզի կ'առղէ յանձնել Երեւանի 400 որրերու փախազրութիւնը զէսպի Էջմիած - ինին , որամատրութեան տակ մէծ տղայ չմնաց . այսուհանգերձ , պրտիկներն այ բազարին մէջ կրնան զործածուիլ , մեղուններու . պէս կ'աշխատինք :

Դէպքերը Թաւալզիոր կ'ընթանան , սակայն : Թրբական յարձա - կումը , Կարսի անկումը , սակզնուած խունակն ու խորհրդային բա - նակի ժուտաքը : Հայուսան , տափն ու վրայ կ'ընեն ամէն բան :

— « ... Կարսի զէսպէրեռն յաջորդող անցքերը Հայոսատանը զար - ձուցին մէծամատական — կը զրէ Ազ . Քաջունի : Սազմանեանը եւ ես կ'ըրժունէինք , որ մեր զերը այլիւն կրաւրական կրնար ըլլաւ : Եր - կուր կանչուեցանք Լուսադողկոս , Աշու Յովհաննէսանի մօս : (Հաս , Քաջունի , տայսոյ խոսակցութիւնը , կը յայտնէ թէ Յովհաննէսան տաստած է զերննը՝ գիտել տալուի որ ժիայն զատակարգույթն նպա - տակներ կը Հետարբերեն Ա . Հայոսատանը) : Դուրս երանք : Սազմա - նուն բանի մը որ վերջ Փէրտահճնան եպիսկոպոսի Հետ կը մէկնէր Պայտա : Բացը , Սադաբուլուի պաշտօնատաւնը զինքը կ'ուզարկէ այլ տեղ : Քաջունի կրկնէ կը կանչուի Լուսադողկոս : Իրեն կը յանձնէ սուսերէն ծրագիրներ՝ Փիզիւյտուրայի մասին , ու պաշտօնէուի Տիկին Արմե - նու չէ Վ . Ահարոննանի կը յանձնարարէ զանոնք Հայերէնի թարգ - մանել :

« Այդ որերուն , — կը շարունակէ Քաջունի , — Զերազ Հասնը էր Երեւան եւ գրեթէ զուր չէր ելլեր : Մրագիրի թարգմանութիւնը չտե-

սայ, որովհետեւ բանտարկուեցայ: Յետոյ, վիճորուարեան դէպքերէն վերջ, անցայ Թաւրիզ: Զերազ յամառօքէն անցեր էր Ալեքսանդրապոլ, ուր մաց: Յետազային վերազարձեր էր նաև Նազմանեանը: Առագելութեան այս երկու անզամները, այնուհետեւ, օգտագործելով ամէն պատեհութիւն, աշխատեցան: Մէկը՝ Ալեքսանդրապոլի որբանոցներուն մէջ, միւսը՝ Երեւան, արժեգաւորելու համար իրենց սիրած գործը, մինչեւ որ երկուքն ալ, տարրեր պատճառներով, Հարկադրուեցան վերջ տալ իրենց գործին: Նազմանեան անցաւ սահմանը: Զերազ, ափսի՞ս, աքսորի, բանսի եւ՛ մոռյլութեան մէջ, 1928ի յունաւարի 13ի առաւտուն Թիֆլիսի մէջ զնդակահարուեցաւ:

Աւա, իր կարելի մանրամասնութիւններով, այն գեղեցիկ տառագելութիւնը, որուն մեռնարկած էր Հ.-Ս.-Ը.-Ը. հւ. որ նպաստակ ունէր իր գործունելութեան խարիսխը զարձնել մայր երկիրը: Տրուած պայմաններուն մէջ, ու մանաւանդ արդքան կարճ ժամանակի ընթացքին բնականարար աւելին կարելի էր: Բայց ինչ որ կատարուեցաւ, այնքան չերժենուանդ ու բոլորանուէր կերպով, ապացոյց մըն է թէ սկսուած այդ շարժումը իրապէս օրհնութիւն մը պիտի զառնար Հայաստանի համար՝ նոր սերունդի Ֆիդիքական ու բարոյական զատիքարակութեան եւ հաւաքական ու ազգային ոգիով կազմակերպման տեսակէտէն, եթէ քաղաքական պայմանները թույլատու ըլլային:

Լրացուցած ըլլալու համար Հայաստանի բաժինը, — իրբեւ անուշղակի կերպով անոր կապուած մաս, — ըստնք նաև որ Թիֆլիսի մէջ եւս օր օրի կը զարգանար սկսուածական շարժումը:

Այսպէս, Թիֆլիսի սկսուածներու պես Ս. Մատոյեան Հ.-Ս.-Ը.-Ը. կեղծունին կը գրէր ի մէջ այլոց — (Եղ. Թաջումի, 1917ին, Թիֆլիսի մէջ հիմնած էր Փութօլի խումբ մը):

«Մեր Վահագն սկսուածական բաժինը կը կատարէ իր սկառատական երգումը: Ան ունի գեղ երկու ամսուած կեանք: Միացուցինք բոլոր սկսուածական խումբերը: «Վահագնի մէջ կը մանեն 150 սկսուածներ: Ունինք մնողական խորհուրդ: Դեռ զուրկ ենք շատ մը մի - չցներէ եւ պիտոյքներէ: Մնողական խորհուրդը կարճ ժամանակի ընթացքին կարողացաւ Հասարակութեան մէջ արծարել սկսուածիզի զաղափարը, գործէ հրաւիրելով շատերը: Միւս կողմէ, ան ձեռք բերաւ որոշ զումար մը: Կազմակերպած ենք զատախօսութիւններ: Մեր ոգեստութիւնը օր օրի կը կրկնապատկուի: Մեզ արամազրուած է Բէհրութեան փողոցի վրայ զանուած Գայքիանեան զաղոցի ապազայ չենքի անդը՝ մէկ տարիով: Պէտք է տեսնել թէ սկսուածները ինչ եռանգով ու խանդավառութեամբ կ'աշխատէն, մէջտ երազելով՝ որ չուստով պատրաստ կ'ըլլայ դաշտը՝ իր աւազանով, մարզական գործիքներով եւայլնեաւ:

ԳԱԻԱՆԵՐԸ

.....

Զինադադարի շրջանին, երբ «Մնացորդաց» վերադարձած էր, համբային կեամբի վերազարքան հետ կը սկսին կազմուի մարգական միուրիններ : Խնականարար աւելի շատ Հ. Մ. Բ. Մ. ի մասնաճիւղեր են որ կը կազմուին : Դժբախտարար ամկարելի եղաւ համարել բռնը այդ միուրինները : Կուտամբ մէկ բանին միայն :

SURSAZENI

Տարտանէլը իր սկսուտական կազմը կը պարտի ընկեր Ազգիպպաս Թորոսեանի — ներկայիս է Պուէնո Այրէս — որ պատերազմի միջոցին իրր եռվայրին զինուոր մարզուած եւ զինազարքարէն վերջ կաչեվաճառութեամբ զրազելով միշտ առիթ կ'ունենար Պոլիս երթեւեկելու :

Հաւանարար այս կերպով ինչ շփման մէջ կը գտնուի Պոլոյ Հայ սկսուտական կազմակերպութեանց հետ եւ բարի յդացումը կ'ունենայ ինք եւս զործի Ծուեկու արդ ուղղութեամբ : 1920ի ամառն էր, Լոռու զեռ մը պարիկներուն մաս . Հազուտաններ կը պատրաստուին, ցուզեր, զոտիններ, թմրուկ, շնկոր, եւ առհասարակ սկսուտի պէտք եղած նիւթերը Պոլիս կ'ապսպրուին, իսկ գէշերները ընթրիէն վերջ կածոնաւոր կերպով՝ Ազգ . վարժարանի բակին մէջ, պատիկները կը մար - զուին եւ ուր շատ անզամ ծնողքներ եւ Համակիր երիտասարդութիւնը ներկայ կը գտնուին : Անդին՝ մի քանի օրիորդներ քաջայերելու, Համար այս շարժումը իրենց ձեռքերովը կը պատրաստն մետաքենայ փառապանն զրոշակը եւ կը նույիրեն իրենց կորայրներուն, հետեւած ըլլալու Համար Հայկական աւանդութեան :

Կազմին պակասը լրացնելու Համար Պ. Գր. Սիրան Թորոսեան եւ Գարբիկ Ղագէրեան իրը օգնական խմբագիտներ կ'արձանապրուին :

Տարտանէլի պօյ-սկսուաց իրականութիւն մը դարձած էր այլ - եւս իր 50ի մաս անշամներով :

29 սկսումները 1920ին երգման Հանգէսը պիտի կատարուէր նո - րագիր Հարդուկներուն : Տեղույն Հայութիմը արտասովոր խրախ - ճանութեան մը վայելքը կ'ակնկալէր : Ընկ - սկսուտապետը ժողովուր - զին ընդարձակ վայր մը արտադրուելու Հոգովը տարուած, չփման մէջ կը գտնուի Յոյն սկսուտապետին հետ եւ Հայ քահանայի միջամտու - թեամբ կը արամապրուի Յոյնաց ընդարձակ մարզավայրը :

Երեսմ. ըսկէ Հանդէսը մեր պատիկներուն Համար կատարելութիւն մը եղաւ առանց որ եւ է միջադէպի եւ ի ներկայութեան Յոյն եւ Հայ ստուար բազմութեան մը :

Բաց տոտի, Յոյները արամազրած էին իրենց սկառատները՝ հսկելու համար հայկական այդ օրուան կարգապահութեան, ոկիղրէն մինչեւ վերջ՝ Անկէ վերջ մասնաճիւղը շարունակեց իր աշխատանքները մինչեւ 1922:

Կիլիկիա

Առանձ հրատարակուազ «Կիլիկիա» օրաթերթի 28 Մարտ 1919 թիւին մէջ ♦. Ռ. Շիրվան «Հայ Նոր Սերունդին Մարմնակրթութիւնը > վերնազգով յօդուածի մը մէջ անհրաժեշտութիւնը կը տեսնէ Կիլիկիոյ նոր սերունդին Փիդիքական ու բարոյական զաստիարակութեան, ու կոչ կ'ուղղէ երիտասարդութեան կազմակերպել «Կիլիկիան Հայ Մարմնամարզական Միութիւն մը»:

Տեղւայն մէջ արդէն գոյութիւն ունեցող երիտասարդական երկներ միութեան կողքին, խումբ մը մարզակէր երիտասարդներ կը հմտնէ Արիամարտ Մարմնակրթական Միութիւնը, որուն նպատակը կ'ըլլայ գաղտային խաղներ, շուշտական մարզանք ու ֆութազը, հարճ ժամանակի մէջ «Արիամարտ» > մեռք կը բերէ կարեւոր յաջողութիւններ մերթ ընդ մերթ մրցելով ու պարտութեան մասնելով անզիյական ու ֆրանսական զինուորներու ֆութապուրի խումբերը: Այս խումբը՝ մը նորու երիտասարդներուն գործունէութիւնը միշտ վառ պահելու համար, վերոյիշեալ թերթը խմբագրականով մը՝ անոնց գովարանքը կ'ընէ ու խորհուրդ կուտայ որ սկսած գործը առանց վհատելու շարունակեն ցեղին բարձրացնան համար:

«Արիամարտ» շահայիքուած՝ կը փափաքի իր աշխատութիւնը ընդլայնել ու այդ նպատական Պոլիս Հ. Մ. Լ. Մ. ի կեղրունական վարչութեան ուղղեալ անոր թիրթին 23 մայիս 1919 թիւին մէջ կը հրատարակէ բաց նամակ մը, յայնեւուլ իր կազմութիւնը եւ ինդրելով կեղրունի աջակցութիւնը:

Այս բաց նամակին յետոյ Հ. Մ. Լ. Մ. ի կեղրունական վարչութեան ու Հ. Ե. Ե. Միութեան «Արիամարտ» մարմնակրթական մանախունդի միջեւ տեղի ունեցած կարճ թղթակցութիւնէ մը վերջ, Առանձայի մէջ կը կազմուի Հ. Մ. Լ. Մ. ի առժամեայ յանձնախունդը մը, որուն տուածին գործունէութիւնը կ'ըլլայ զրադիլ սկսուախմազ: Նոյն տարուոյ 14 Հոկտեմբերին առժամեայ յանձնախունդը ապդով մը կը հրաւիրէ ամբողջ Կիլիկիոյ, և մասնաւորաբար Աստմայի ծնողը ները որ իրենց զաւակները (11 — 19 տարեկան) յանձնեն նորակազմ սկսուական միութեան: 4 նոյեմբեր 1919ին տեղի կ'ունենայ Հ. Մ. Լ. Մ. ի կիլիկիոյ Մըհմանյին վարչութեան ընտրութիւնը:

Նորընտիր Շրջ՝ Վարչութիւնը հաւատարմօրէն վարելով այս նըւիրական գործին, չըրս ամսուան յամառ ու յարատել գործունէութե-

Նէ մը յետոյ 28 Մարտ 1920ին Արգարքուն վարժարանին մէջ կը յա-
խողի կազմակերպել սկսուածներու երգման արարողութեան Հանդէս
մը՝ Հայանուարաթեամբ ամրազնական Հայաստանի պատուիրակու ։
Թեան ներկարացուցիչ Պ. Մ. Տամանեանի Արտօնիւթեան կառավարակու ։
որուան նախագանը՝ Պ. Մ. Տամանեան և Պ. Պ. Է. Առուածառուուր
և Վ. Արթրանի ։ Հանդէսը շնէրջացած, Երջ Վարչութիւնը կուտայ
սկսուածներու սաստիւածներ ։

Հայ Կաթողիկէ Առանուրարանի բակին մէջ 9 Մայիս 1920ին տեղի
կ'ունենայ երկրորդ սկսուածնեան երգման արարողութեան Հանդէս
մը, նախագանութեամբ Պ. Մ. Տամանեանի ։ Հ. Մ. Է. Մ. ի Երջ Վարչութիւնը կազմէ խոսք առած է Պ. Պ. Առուածառուուր բացարձեցին ներկարաներուն սկսուածների նպաստակը ։

Այսոգու, ուրիմու, Երջ Կիյիկիոյ ծոցին մէջ եւս կը սկսի ծիլ մեր
կազմակերպութիւնը՝ որ որէ իր ցանցը առաջնելու Համար, վերա-
հաս քաջարական դէպքերը կուգան վեր ի վայր ըբնելու ամէն բան ։

ՄԱԼԿԱՐԱ

Նախագանութեագմեան շրջանին, Մայիսարան կազմակերպուած
խումբիրով մարզական կիանք չունեիր ։ Ասիկա, ի Հարկէ, ըստ լէ որ
Մայիսարան կ'անդխանուր մարզանքի անհրաժեշտութիւնը, մաս-
տուկ դպրոցական սերուածնին Համար ։ Մայկարացիներու «Մամիկոն-
ևան» երկյարկանի շքեղ դպրոցը ունէր մարզանքի մասնաւոր սրան։
Կը յիշեմ որ այս սրաններու մեղսունէն կախուած էին երկու կախոր-
բաններ, որոնց վրայ զանազան գլարակութիւններ կ'ընէին զպրո-
ցանոն բարձրագոյն կարգի տպաբը։


Տարագրութիւնը բանկեց Մայկարայի գեղեցիկ երադիրն ալ ։
Դորցական բանադադէն ու գորգացած սերուածը հնձուեցաւ Արա-
րիոյ անհապանեածն մէջ ։

Արտորէն վերագանձնէյ յետոյ, Արամայիս Բանիկեան, որ թէ
Հայէ պէի և. թէ՝ Պոլսոյ մէջ տեսած ու Հիացած էր Հայ արքներու կազ-
մակերպութեան, առաջնին անզամ, կիրակի որ մը, «Մամիկոննեան»
վարժարանի տակի սրաններէն մէկուն մէջ, դպրոցի բարձրագոյն
կարգի տղոց խօսկցու արիական շարժման մասին և թելադրեց որ ա-
մէն ողայ անզամապրուելով Հ. Մ. Է. Մ. ի, Մայկարայի մէջ ալ Հիմ-
նուի Մասնաճիւղ մը։ Այս Հիմնազիր ժողովին ներկայ էին նաև ի
միջի այլոց վահան Յարութիւննեան և Կարագ Առշիկեան։ Այս վեր-
իններն ալ պատշաճ խօսքեր ըրին ըն հաւաքուած ողոց և ծննդե-
րուան։ Այսուզառվ, Մայկարայի մէջ ալ Հիմը դրուեցաւ, 1920ին, Հ.
Մ. Է. Մ. ի, եթէ շեմ սխալիք, 23րդ մասնաճիւղին ։

Որոշուեցաւ Մալկարս այց մը կազմակերպել, ժամանաճիւղի մը հիմք զնելու նպատակաւ։ Մէկ քանի օր վերջ այս որոշումը իրականացած էր։ Տասնեակ մը տարիքոտ սկառուտներ, ժարդիկներ և վարչական անդամներ հետիւտն կարելով 52 քիլոմետր ճամրայ հասած էին Մալկարս, առկից ալ գէպի ուխտավայր։ Նրա առոնք իրենց պարտականութիւնը կատարած վերադարձան, ուրախութեամբ տեղեկացանք այն տեղի ժարդական շարժման զոյութիւնը որ դիւրացուցեր էր ի - րենց աշխատանքը։ Մեր արիները ականատես ըլլալով՝ զպրոցական տղոց ժարդանքներուն, անոնց նորատեսակ ձեւերը իրենց դարմանք առթած էին։ Ստուգեցի որ անոնց տեսածը զինուորական և ոլորմի՛ ծանր ժարդանքներ էին, զոր սորվեցուցեր էր Պ. Օ. Բանիկեան։

Պարտաւորի զինուորութեան զրութեան պատճառաւ, Երիտա - սարդութիւնը բացակայեցաւ և առուեցին տեղւոյս մշակութային յիւթիւնները։ Առոնց կարգին նաև Հ. Մ. Ռ. Մ. Ի. ժամանաճիւղը, Աթլէթիք և Ֆութզոլի ճիւղերու զործունէութիւնը զադրած էր, կը մեային միայն սկառուտները։

Դ. Ա.



Շուտուրոյի սկառուտները Մարմարա կղզիին մէջ բանակումի պահում, 26 օումին 1922։

Ի ԶՄԻՒՐ

Ձինագողարքն անմիջապէս յիշույ, մարմնակրթանքի սիրահար Հայ երիտասարդները իրարու մաս զալով կազմեցին իրենց ակումբը, այս անզամ ամենի ընդուռմակ ծրագրով, վեց տարրեր ճիշգերով (մարզական, որտորդական, երաժշտական, նուազախմբային, զեղարուհուական և թատերական բաժնեներով):

Մարզականն աչ իր կարգին երեք ճիշգ կ'ընդդրեկէր - Փութազ, աթէլիթիզմ և սկաուտիզմ: Այս իրարժանիւր ճիշգերը ունեին իրենց յատակ վարչութիւնները որոնք կը դործէին անջատարքն ու տարրին քանի մը անզամ կը կատարէին խառն ժողովներ: Խզմիրը ուրիշն վերական մարզական ախոյշանական մրցումներուն, որոնք միշտ յաջողութեանը պատկուացնեն: Հայ երիտասարդներն ու պատանիները եկան անզամ մը եւս հաստատելու թէ, հակառակ պատերազմի շրո գժնուակ տարիններուն, չեն կործուցուցած իրենց Փիզիքարկան ու մարզական կարգութիւնները: Մասնաւորաբար պատերազմէն վերջ հանող մարզիկներուն մէջ կ'արժէ յիշտառակել Կարապես Շահնիները որ իր մեռք բերած արգիքնեներով յատկանշուեցաւ իրր աշխառու մարզիկ: 1922ին մասնակցելով Խզմիրի միջազգային մրցումներուն, ուստիշն հանդիսացած է յորս խաղերու մէջ: Մէկ քայլ ցատկել, 6 մէթր 50 երկու քայլ ցատկել, 12 մէթր 7, բարձր ցատկել 1 մէթր 60, և 200 մէթր վազգ 25 երկու: Միաժամանակ էր նաև Խզմիրի Արմենիան Փութազի խումբին կերպոնի յատկապահը: Նոյնպէս մաս կազմեց Խզմիրէն Աթէնս մեկնող Փութազի խառն խումբին իր երկու ընկերներուն՝ Գ. Յարեմեանի և Զ. Մինասեանի հետ:

Նոյն տարին մեկնեցաւ Պոլիս Հայկ: Երգ ընդհ. ողիմափականնին մասնակցելու: Հոն է որ իր մարզիկի արտակարգ վարպետութիւնը անզամ մը եւս ի յայտ բերաւ, շահելով երկայնութիւն ցատկելու մրցումը, 6 մէթր 55ի մեամբընթաց ոստումով մը: Իր այդ յաջուղութիւնը զինքը զարգուց օրուան ամէնէն համակրելի մարզիկներէն մին: Այս առաջնութիւնն զատ Շահնինեան նոյն օրը երկրորդ հանգիացաւ նաև բարձրութիւն և երեք քայլ ցատկելու մրցումներուն մէջ, առաջինը 1 մէթր 58ով, իսկ երկրորդը 12 մէթր 30ով:

Ականատական շարժումը Խզմիրի մէջ

Ընդհ. պատերազմէն առաջ սկաուտիզմը գոյութիւն ունէր միայն առար վարժարաբներու մէջ:

1919ին երր Հայ Ակումբը վերակազմուեցաւ, պաշտօն տրուեցաւ Մանրգեանի սկաուտական շարժման կազմակերպութեամբ զրադիլ: Խզմիրի ապազայ սկաուտներու պետը, իրեն վատահուան զարծը

քեզ առենի մէջ յաջողութեամբ գլուխի հանեց ու 1921ի դարձան արդէն 100է աւելի սկառուներ իրենց համազգեստով ու ամէն կարգի զոյքերով կանոնաւոր խումբ մը կազմած էին : Մէկ կողմէ անոնց սորվեցուց մարզական վարժութիւններն ու կարգապահութիւնը, միւս կողմէ կասարց զասախօսութիւններ սկառուստական ողին ու զիտելիքները բացաբարող : Իր այս աշխատանքներուն զուզընթաց, թարգմանեց նաև ամերիկան սկառուստական ուղեցոյց գիրքը, որուն տպագրական ծախսերը ապահովող հարուստ բարերար մը զտաւ :

Խզմիրի հայ սկառուները ունեցան նաև իրենց պաշտօնաթերթը «Պատրաստ» :

Այդ օրերուն, Պալոսյ Հ. Մ. Լ. Մ. ը յարարերութեան մէջ ժոտած էր Խզմիրի մարզական եւ սկառուստական կազմակերպութեանց հետ,



ԽՅՈՐԴ ՑԱՐԵՓԵԱՆ

Խզմիրի հայ մարզական կենամբին ամէնէն աշխառ ներկայացուցիչը, «Հայ Ռազմաց» ֆութպոլի ակումբին համբաւաւոր յետսապահն եւ Պալոսյ ու Խզմիրի Ռումինիական խոզերուն յարքականը, (100 մերք երկուամսութիւն ; բարձրութիւն) :

գառփաքելով աւելի սերտ զործակցութիւն մը՝ ի հարկին ձուլում մը կատարելու Համար :

Հակառակ տիրող ցանկութեան, Խղմիրը՝ Հ. Մ. Բ. Մ.-ին ժամանենից մը զառնալուն Համար որոշ զժուարութիւններ կը ներկայացնէր որոնց աւելիրդ են Համ մի առ մի թունէ: Բայց և այնպէս որոշ արամազրութիւն մը կար միջին համբարյ մը զառնելու: Առ այդ, Պօլոյ Հ. Մ. Բ. Մ.-ի կեզդրոնին կողմէ Թաղէնս Մհեմատուրքեան պատուիրակ Ակադ. Խղմիրը այս միացումը զլուխ Հանելու Համար: Երկար բանակցութիւններից վերջ, Խղմիրցիները իրենց պայմաններն ու բազմանքները բարձրացնեցին որպէսզի Հ. Մ. Բ. Բ.-ի պատուիրակը իր վերապարձին ներկայացնէ կեզրոնի իր ընկերներուն ու անոնց Հաւանութեան արժանացնէ: Դժբախտաբար այս բանակցութիւնները երկար յանեկցին վրայ Համար չուտով քէմալական արշաւանքը որուն ազետայի հետեւանքները հիմնովին քարութանդ ըրբն Խղմիրի պէս շէն ու բարզաւան քազար մը: Զարդերէն և Հրկիզումներէն ազատողները զազմեցին Յունաստան, Ֆրանս կամ այլուր, ուր նոր կեանց մը կը սկսէր անոնց Համար :

Յ. ՄԱԹԻԿԵԱՆ

Հ. Մ. Բ. Մ.-ի ՏԵՂԱՀԱՆՈՒՄԸ

Մինչ շարժումը այսքան լայն ու խոր կերպով տարածուած է, քաղաքական աննօպատ գէոգրէր կուղան տակն ու վրայ ընելու ամէն ինչ :

Քէմալական բանակը զրեթէ մտած է Պոլիս: Փոքր Ասիրյ Հայութիւնը կ'ապաստանի Թրուկիս և Յունաստան: Իսկ Պոլիս կ'ապրի մտալուս խունազի մը որերը :

Այս պայմաններուն մէջ, բնականարար կը կասէր մեր Հանրային կեանքը: Մանաւանդ որ Պոլսոյ Թուրք տարրն ու իշխանութիւնները հետզհետէ անսանձ կը զառնային:

Հ. Մ. Բ. Մ.-ի Կեզր՝ Վարչութիւնը, այս աննօպատ ու անթոյլատու կացութեան մէջ, իր վերջին նիստը կը զումարէ 1922 սեպտեմբեր 16ին եւ լուծուած կը հոչակէ Հ. Մ. Բ. Մ.-ը Թուրքիոյ սահմաններուն մէջ :

թիւնը տուաքելութեան արամազրութեան տակ դրած էր կեղբոնք մէջ
մնացած գոյքերը :

Փոքրիկ շաղենու մը , բայց 750 զազմականներով լեցուն , Առա-
քելութեան Հակոբութեան տակ :
Թրամիոյ հոդիմ վրայ

Հակոբեմբեր 11ին կը հասնինք Տէտէ Ազան , տուաքելութեան երկու
պատասխանատառները ցամաք և լեռնով կ'արթոն էկեղեցի : Խակ միւս-
ները կը սպասեն հաւամատացը զոյքերուն քով : Սկեղեցին լեցուած
է թրամիոյ , Պիզայի և Մշեցի զազմականներով :

Կը ձանաթանաւը թրամիոյ չը լանին խնամատարութեան անօրէն
Պ . Հոյրէ Աէրէնկիւրեանի և միւս անզամներուն որ մըր տուաքելու-
թեան մասին արդէն կարգացած էին յրազիրներու մէջ և կը սպա-
սէին :

Հոյ կ'արժէ յիշատակիլ Տուքմ . Տուտիք անունը , ինչպէս նաև
Պատորմայի նախկին սկսուս պատասխանառու զարիչ Պ . Համազ
Քէսակեանը , որունք մէն ծառայութիւն ժառանցին մէր ձեռնարկին :

Առաքելութիւնը անմիջապէս կը սկսի զարծի՝ նոյն որը , կը ներ-
կայանանք աեւույն կառավարիչին որ մէզի սիրալիք ընդունելութիւն
մը կ'ընէ . Համազանց կուտայ ոստիկանութեան և ժարատան , որ մէզի
անմանին ամէն կիրազով , կը պատրաստէ իր ձեռքով մեզ յանձնարա-
րագիրներ որ իր չը լանին մէջ ամէն ոգնութիւն զզլացուի մեզի :

Կէս որէ վերջ կ'արթոնք Ազգիրու Դաշնակցութեան Գաղթական-
ներու գրասենեակը , ուր տեղեակ ևն մէր տուաքելութեան մասին : Կը



Ակաւատական առանիլութեան կազմը

Նատած՝ ձախէն ար՝ Արշակ Ցակարեան , Մ . Մայումեան
Ռոտիկ՝ ձախէն ար՝ Արան , Ժիրայր , Սմբիկ և Զարինիան

իուստանան օժանդակել, եւ առաջին առիթով մեղ կը տրամադրեն կաթ, շաքար, բրինձ և ևայլն, գաղթականներուն համար:

Յաջորդ օրը, խորհրդակցարար Տօքթ. Տուտիի հետ, հականե խում կ'ընենք ընդհ. գաղթակայանին, զարմանում հիւանդներուն և ևայլն :

Կառավարիչին օժանդակութեամբ կը սահանք հակերը: Կը սկըսինք հագուստներու բաշխման :

Մեր ունեցած վրաններէն երկուոք կը լարենք Հրատարակին վրայ, եւ գաղթակայանին երիտասարդները կը փոխադրենք վրաններուն մէջ, որովհետեւ զանազան միջադէպեր տեղի կ'ունենային միշտ:

Են օրերէն առաջ կը զրադէինք զաղթականներու պատուաստումով. այդ շրջանին մէջ գործութիւն ունէին, ըստ մեր «Մարդահամարէին», 300ի մատ զաղթականները. կը պատուաստէինք ծաղկեի, քոլէրայի եւ տիզանթէրիի դէմ, որոնց շինուկները բերած էինք միասին Պոլսէն :

Կ'որոշենք Տէտէազանի մէջ պահել քարտուղար մը, մառանապետ մը եւ երկու գործիչներ: Դործիչները փոխն ի փոխն կը պատէինք բոլոր գաղթակայանները եւ քաղաքները, յարաբերութեան կը մտնէին տեղական իշխանութիւններու հետ եւն .:

Առաքելութեան անդամներէն Պ. Ժիրայր Մինթաննեան ընկերակցութեամբ վարիչ առաջնորդ: Զարդիֆեանի որոշ պաշտօնազրով եւ Տէտէազանի կառավարիչին յանձնարարագրով ուղարկուեցաւ կիւմիլէնինա, դիմում կատարելու կուտակալին մատ. այդ դիմումը տուաւ շտու լաւ արդիւնք, կառավարութիւնը տրամադրեց խնամատարութեան բան Խորանարդ մերը փայտ, զաղթակայանի մը շինութեանը համար:

Ուզարկուեցաւ հագուստեղէն, պատուաստ, վրան եւն ., կիւմիլէնինա, Տրամա, Սքէջէ, Սէրէզ եւ Քավալա: Առաջին երեք քաղաքներուն համար պաշտօն արուեցաւ. Պ. Պ. Ժիրայր Մինթաննեանի եւ Զարդիֆեանի: Խոկ Քավալայի եւ շրջակայ փոքր դիւղաքաղաքներուն՝ Պ. Պ. Ծննդիկ Դարբինեանի եւ Արային: Անոնք ատանըհինդ օրուան ընթացքին լաւագոյն կերպով կատարեցին իրենց պաշտօնները, թէ հագուստի բաշխման մէջ, թէ զետեղման, թէ պատուաստի եւ թէ մարդահամարին մէջ:

Սեղանիկի մէջ

Պ. Պ. Արշակ Յակոբեան, Հ. Սէրէնկիւլեան եւ Մալումեան մեկնեցան Սելանիկ, որ զաղթականներով լիցուն է: Կը ներկայանան կումադալին որ հրամանդ կուտայ իր պատուամանատուն քարտուղարին որ

արտօնողութեալ բոլոր միջնակերը, որպէսզի կարողանան գործը չարումակել :

Կը արուին յանձնարարազիքներ : Հրահանդ կը արուի երկաթու - զիք անօրէնութեան որ մերոնց կարողանան ևամբորդնել Սելանիկի լրջանը : Խնջուկ և զայքերը կարողանան մրի փոխազրել ամէն տեղ :

Սելանիկի բոլոր կայսենները առանձին առանձին կը պատճին, կ'ուստամշաբենն զազմականներու վիճակը, կ'այցելն Ամերիկան կարմիր ետայի կեղրոնք, Աղջերու, Դաշնակցութեան գրասենեակը, խոսք կ'առնեն անոնցմէ աչ որ պիտի առանձակին, կը կազմուի ինամատառական նոր մարմին մը :

Առաքելութեանը զործի մեռնարկելով այս շրջանին մէջ, 45 մեծ հոգէ հազուստներ կը սկսի բաժնել զազմականներուն, 10 հոգէ կոչիկ և միւս կողմէն սժանակաւթեամբ բժիշկներու կը առնի պատուատի զործը - կը ստիգմատին կրթիւննեայէն և Քավալայէն կանչել միւս ընկերները, որովհետեւ զործը լուս տեկի ընդուրմակ էր այստեղ :

Կը կազմակերպուի ինամատարական գրասենեակ, անօրինու - թեամբ Պ. Գոյաննանի, պաշտօնեամենքը եւն :

Մէջն օր կանոնաւուր Հացի բալխում, ուր ներկայ կ'ըլլայ առա - քելութեան մէկ անգամը : Միւս կողմէ Հազուստի բաշխում, պատ - ուսան և տկաւուրում :

Առաքելութեան երկու անդամները, ընկերակցութեամբ Տօքթ - Ասլաննանի, Պ. Գ. Գոյաննանի և Մակարեանի, կ'այցելն քազաքն հեռու գանուած նախկին զինուուրական պարագները, որոնք կը արա - մագրուին մեզ՝ կուսակալութեան կողմէ : Որոշում կը արուի մաս մը զազմականներ հոն փոխազրել, խնողումին առջեւը առնելու համար - առաքելութիւնը ինչ կը ստանձնէ այդ աշխատանքը և պաշտօն կու - տայ Պ. Ծննիկ Դարրիննանի, որ 15 օրուան մէջ մեծ յաջողութեամբ զլուխ կը հանէ այդ զառուարին զործը : Միւս կողմէ Պ. Մինթաննան Հազուստի, Արա՝ Հացին բաշխումը կը զեկապարեն, իսկ Զարիֆեա - նը զազմականներու մաքրութեան զարժին կը հակէ :

Պ. Ա. Մակարեան ևս զործակցեցաւ ինամատարական մարմի - նին :

Մէջ կողմէն զործերը այս մեւով կը քալէին, միւս կողմէ յարս - թերութիւնը կը շարունակուէր բոլոր քազաքներուն հետ՝ ուր որ զազմականներ կային : Այսպէսով կը կազմուին թէսալունիկէի և Տէ - տէսազանի մէջ՝ երկու ինամատարական մարմիններ, որոնք կըցան զեկապարել թրակիան և Մակեդոնիան, շատ լաւ կերպով :

Առաքելութեանը յանզեցաւ ստանալ Սելանիկի մէջ աչ բուրգե - զէն, ծածկոցներ, կաթ եւայշն, եւ ինամատարութեան որամադրու - թեան առաջ դնել :

Արէմի մէջ

Գործերը այս ձեւին մէջ էին, երբ Աթէնքէն կը ստացուին տիուր լուրեր: Աթէնք կը մեկնէ Պ. Մալումեան: Դիմում կ'ըլլայ զաղթային նախարարութեան եւ Յունաստանի այս ատենաւան դիկատէօրին՝ Զօր. Բասմիքրասի որ կը զնանատէ մերոնց ծառայութիւնները եւ հրահանգ կուտայ՝ ուր որ անկ է՝ որ սժանդակեն ամէն կերպով: Կը փափաք երկու վարէչները ներկայացնել Սորկիոս թագաւորին: Բայց, թագաւորին տկար ըլլայուն պատճառով, եզրայը կ'ընդունի պալատին մէջ: Ան Յունաստանի սկառաւոններուն ընդէ: պատույ պիսին էր այդ շըլմանին: Միքալիք ընդունելութիւն մը տեղի կ'ունեայ սկառաւուական ունով, ծանօթութիւններ կ'ունէ եւ կը զնանատէ մեր առաջնութեանց ողին եւ զործ, կը տեղեկացնէ Յունական սկառաւուական կեղծոնին որ մեզ սժանդակեն:

Մերոնք յարաքերութեան մէջ կը մտնեն Դուրեան Ղեւոնդ և պիտի կոպուսին հետ, որ նպակին զացած էր Աթէնք: Անամատարութիւնն ու սրբազնութ վէճի մէջ էին:

Դրամը կը յախուէր՝ առանց կանոնաւոր հաշիւի, կը տեղեկադրեն Հ. Օ. Մ. Ի կեղծոնը, բայց քաղաքական զէպքերու բերումով լուծուած էր նաև այդ միութիւնը:

Վերջապէս շատ մը խորհրդակցութիւններէ վերջ ինամատարական մարմինին մէջ կարելի կ'ըլլայ մտցնել զաղթականներու ներկայացնելուն, եւ զործը կը քալէ:

Պ. Առաջին Գերարուեանի եւ պատուէլի Յ. Աճէմեանի ջանքերը եւ սժանդակութիւնները մեր ծրագրին յաջողութեան համար ամէն զովագանքէ վեր էին: Յետազային Հ. Մ. Լ. Մ. Ի Յունաստանի չըլանի վարչութեան անդամներ եղան երկուքն ալ:

Վերսուին դէպի Թէսազնմիկէ

Յանկարծ հեռագիր մը կը ստանան Տէտէազանէն: Անլանիկի մէջ զժուարութեան կը մատնուին ինամատարական մարմինի անդամները զաղթականներու զետեղման գործին մէջ: Կան անպատասխանուու մարդիկ, որոնք ենծով եւ սպանալիքներով կը խօսին: Կը դիմեն ստիկանութեան միջամատութեան:

Տէտէազանէ մէջ Պ. Յակորեան կը տեսակցի Փէրտահճեան Արքացնակի հետ, կը դումարեն ժողովներ, կը վաերացնեն յիտ քննութեան հաշիւները եւ կը մեկնին Թէսազնմիկէ:

Պէտք է յիշել հս մեծ ծառայութիւնը եւ սժանդակութիւնը թրակիոյ երեսփոխան Պ. Գ. Փափազեանի, որ մէսու կ'ընկերածար Փէրտահճեան սրբազնին: Միշտ եղաւ առաջելութեան բարեկամը եւ խորհրդատուն:

ԱՆՀԱՅԻՔԻ մէջ ակզիք կ'ունենայ լիազումար նիստ խնամառարա - կան մարմինի, սկսուատական առաքելութեան վարիչներուն և. Փէր - առշնեան Սրբազնի միջեւ։ Որոշում կը տրուի հաստատել առաջնորդան, փոխագրել խնամառարական մարմինը հոն և. զործը շարունակել :

ԼԱՇՈՒՐ


Առաքելութիւնը Պոլսէն մէկնած էր մէկ ամսուան համար, իր պիտանի սպասած էր արդէն, և. անհատական և. սկսուատական զոհութիւնով զործը կը տրուէր :

Փէրաւաննեան Սրբազնի կը քննէ բոլոր հաշիները և. կը տեղեկացրէ Պատրիարքարան, խնդրելով որ երկարածովով Առաքելութեան երկու պատասխանառու վարիչներուն ներկայութիւնը քանի մը ամսած համար։ Պատրիարքարանը լուս կը մնայ :

Թրակիոյ շրջանի խնամառարական մարմինը Հ. Օ. Մ. Ի. հաշ - ուսյն առաքելութեան կը տրամադրէ զումար մը առաքելութեան ծախուերուն համար, բայց կարելի չէր 6 անգամներ պահել, որով առաքելութեան չորս անգամները կը յայտարարեն թէ այլեւ իրենք պիտի չկրնան շարունակել այս զործը։ Մէր անգամներէն Պ. Պ. Օննիկ Դարրինեան և. Ժիրայր Մինթաննեան իրրեւ պաշտանեաներ ժամանակամատրութեան մէջ և. կատարեցին զնաւառելի ծառայութիւններ։ Մինչ արդ, Առաքելութեան միւս անգամները՝ Մինթաննեան, Զարբիքոն, Դարրինեան և. Արա նոյն ձեւով աշխատած են միւս քաղաքներուն մէջ՝ բաժնեւելով երկու խումբի։ Աէրէզի մէջ կ'ընեն ա - սող կապահական կարգութրութիւններ, Հիմք կը դնեն Հ. Մ. Լ. Մ. Ի. ժամանակնելովի մը, Ճառակայ զիւղերու հայ զաղթականներուն կ'աղնեն։ Բանեմիք մէջ ծխախոտի ամերիկան հաստատութեան մէջ զործ կը զնենն հաւ զաղթականներուն։ Կ'անցնին Քաջարու ու Տրամետ, առնել - յավ նոյն ձեւի աշխատանքներ։

Առաքելութեան վարիչները, ուղելով պնահանել, այս անուամներուն ջանքերը, Ժիրայր Մինթաննեանին կուտան «Արարատեան սկառաւա տիտղոսար», Օննիկ Դարրինեանին՝ աւատաւ խմբապետի պատի - նան, Արային ու Զարբիքոնին՝ փոխ - խմբապետի պատինան։

Առաքելութիւնը կը լուծուի 1923 Փետրուարի սկիզբը՝ իր պաշտօնը լիսւլի կատարելէ վերջ։



ԳԱՂԱՌԻԹԻՆ ԵՐՈՒ ՄԷԶ

Պոլսոյ մէջ քէմարտկան իշխանութեան հաստատումէն վերջ ,
Փոքր Ասիայէն , Թրակիայէն , ինչպէս և մասսմբ Պոլսէն կը մէկնին
բազմաթիւ Հայեր՝ ցրուելով զանազան երկիրներու մէջ : Առաջին տա-
րիներու անսրու կայցը վերջ առկային , երբ իրենց կեանքը կը դառնայ
բնականուն , մարգարկան շարժումը վերսկան է : Գրեթէ անչն աեղ
կազմաւած են Հ . Մ . Բ . Մ . ի մասնաճիւղեր , իսկ մէկ քանի երկիրնե-
րու մէջ , քէշ առենին , չըջանային վարչութիւններ՝ իրենց տեղական
կազմերով :

Այս զրութիւն մէջ արդ բաժինն է որ կ'երեսի : Անշուշտ ամքողջա-
կան չէ անիկա : Գրեթէ 20 տարւուան կեանք մը անկարելի էր մանրա-
մասն կամ ամքողջապէս տալ : Զանացինք մէկուեղել , տակային , այն
բոլորը ինչ որ արամագրեցին մեզ չըջանանիր և . մասնաճիւղերը :
Անխարական կերպով տեղ տաւինք նաև այն միաւթիւններուն , որոնք
Հ . Մ . Բ . Մ . կաւրո կը մնան , բայց զրկած են մեզի իրենց զործու-
նէաթեան պատկերը : Իսկ կարդ մը վայրերու Հ . Մ . Բ . Մ . երբ , ի -
րենց թերապումով , արձագանդ չունեցան Հռա:

ԱՐԵՒՄՏԵԱՆ ԵԽՐԱՊԱԼ

Յ Բ Ա Ն Ս Ա

ՓԱՐԻԶ ԵԽ ՇՐՋԱՆՆԵՐ

1920ին , քանի մը մարգարէր երիտասարդներ կազմած Հն Փարիզի
մասնաճիւղը , կազ պահելով Հ . Մ . Բ . Մ . ի Պոլսոյ կեղրունին Հռա :

Ակեղրները Հռայի 20 — 30 անդամներ կային , որոնք միայն
Փութոպոլով կը զրացէին 1922 — 23ին , երբ Պոլսէն ու Խոմիկն բաւա-
կան թիւով երիտասարդներ հասան Փարիզ , մեծ մասմբ Հ . Մ . Բ .
Մ . ականներ , շատ մեծ սպեւորութիւն մը ստեղծուեցաւ Հ . Մ . Բ . Մ . ի
շուրջ : Գիշերային Հաւաքայթներ , կիրակնօրեայ պայուտներ : Իսկ ա-
ռաջին անգամ 1923ին սթառ Սէն — Մորի մէջ տեղի կ'ունենային
Փարիզահայ ախոյմանկան մրցումներ : 1924ին Հետզհետէ Փարիզ կը
ժամանէին Հ . Մ . Բ . ի նախկին վարչութիւններն ու մարզիկները :

Արդէն իսկ կազմուած էր վարչութիւն մը : 1924 Յուլիսին Սթառ
կիրակութիւնի մէջ կազմակերպուեցաւ մրցահանգէս մը նախազահու .
թիւմբ հանդուցեալ Գ . Նորատունկեանի , և Հոծ բազմութեան յը

Ներկայութեան : Կը մասնակցէին 80է աւելի մարզիկներ : Մրցահան - դէւշ անցաւ շատ յաջող : Նոյն թուականներուն կազմուած էր սկառ- տական խումբ մը՝ նախաձեռնութեամբ Ա. Գէրգէրեանի : Խումբը ա- մէն կիրակի կը կատարէր արշավներ :

Այս միջնցներուն Հ. Մ. Լ. Մ. Շ. ունէր մատառապէս 300 ան- դամ :

Կազմուած էին ֆութօպոլի հինգ խումբեր, որոնք ամէն կիրակի մրցումներ կը կատարէին սատր և ֆրանսական խումբերու հետ :

1925ին, նախաձեռնութեամբ Պօղոս Ֆրէնկեանի կազմուեցաւ ֆութօպոլի յանձնախումբ մը ու չորսիւ անոր մեր խումբը մեծ յա- լողութիւններ ունեցաւ, առնելով բազմաթիւ յաղթանակներ սատր խումբերու վրայ : Փարիզահայ զաղութը մեծ համակրութեամբ կը քաջալներէ ամէն ձեռնարկ որ կը բինէր Հ. Մ. Լ. Մ. Շ. էն : Առոր իր ա- պացոյց կարելի է յիշել Հ. Մ. Լ. Մ. Շ. ի կազմակերպած քանի մը պա- րահանդէսները, որոնք մինչեւ 20.000 ֆրանց զւտ հասոյթ կա- պահովէին միութեան :

Նկատի առնելով որ Փարիզահայ երիտասարդութիւնը, մեծ ժա- ռազ կը բնակի արուարձանները՝ ու տեսնելով դժուարութիւնները բոլոր ուժերը հաւաքելու տեսակէտէն, կազմուեցան շատ մը մասնա- ճիւղեր Փարիզի արուարձաններու շուրջ :

Այսուհետեւ՝ Պուա - Քոլումպ իր շրջակայքով (Քոլումպ, Արժանթէոյլ, Անիէո, Հա Կառէն և Քուրպընուա), Ալֆորդի, Սարէլ, Արնուիի



Փարիզահայ Բ. մարզահանդէսին (1924), մարզիկներու նորացըքը

թէ կոնքս , Անդիշն , Առափ , Անձնուի , Գլուխի , Խթալի , Խոյ յէ Մուլինօ , Դարակի պղեսն , Շուրի և Ժաւոնիի :

Այս բոլոր մասնաճիշգերու Ա.- Հրչանային պատվաճառորական ժողովը տեղի ունեցաւ 1926ին և . կազմուեցաւ Տորթ - Լ. Գրիգորեանի անհաջողութեամբ շրջանային վարչութիւն մը , որ տարած աշխատանքը որոշ ժամանակ , թէւ Հ.- Մ.- Բ.- Մ.-ի գործունեութիւնը այլ եւս միայն ֆութողին էր :

1927ին վերոյիշեալ շրջանային վարչութեամն հրաժարումէն յետոյ կազմուեցաւ Բ.- Հրչանային վարչութիւն մը Հետեւեալներէ . — Աթոք Կէվրէկ , Տորթ . Խոմիքյան , Տորթ . Խանջէր , Նշան Սէրբոյեան , Ս.- Շէպոյար , Արայ Արեւելան : Այս վարչութիւնը ուղաց Հ.- Մ.- Բ.- Մ.-ի գործունեութիւնը աւելի տարածել , կազմակերպելով տարեկան մըր - ցունադէսներ և . միջմասնաճիշգային ֆութողուի մըցումներ :

Այս շրջաններուն զաւտոք մէջ եւս շարժումը բաւական տարածուած ըլլալուն , անհրաժեշտ նկատուեցաւ Թարանայի շրջանային վարչութիւն առեղծել : Մարտէյի և . Փարիզի մասնաճիշգերու . նախաձեռնութեամբ կազմակերպուեցաւ պատվաճառորական շրջանային ժողով մը Փարիզ և . շրջաններ , Մարտէյ , Պերճիքա , Լիոն , Տէսին , Վայուն , Վիճն և . Փարիզի մէջ գործող Հ.- Մարզական միութիւնը և . կարգ մը մարզական անջառ կազմակերպութիւններ՝ որոնք կ'ուղէին զայ միանալ Հ.- Մ.- Բ.- Մ.-ի գրաշին տակ :



Փարիզակայ մարզիկներու վարժութիւններէն
Դ. Շահմինան , 109 մէքը վագբէի մելիման հրամանը կուտայ

Սոյն պատգամաւորական ժողովը ընտրեց Արեւմտեան Նւրոպայի կեդրոնական վարչութիւն՝ Հետեւեալ կազմով։ Տիարք Գ. էսմէրեան՝ (առնապետ), Վ. Թագւորեան, Հ. Շէվահիրեան, Ս. Քարեան, Հ. Արելեան, Բ. Համբարձումեան, Կ. Ռևացչեան, Մ. Մալումեան եւ Վ. Հարիկեան։

Դժբախտարար այս վարչութիւնը երկար կեանց չունեցաւ և կարդ մը նկատումներուն անդամներին ուժանք հրաժարեցան, և այսպէսով այն աշխատանքները որ կատարուած էին, ապարդիւն անցան։

Մինչեւ 1928ի վերջ Փարիզի և արուարձանի մասնաճիշերը անշատ անջատ գործեցին, պահելով իրարու հետ բարոյական կազ մը միայն։ Հոս փակազգի մէջ ըսնեք որ այս թուականներուն էր որ Փարիզի Հ. Մ. Ռ. Մ. ի սկառաւտական խումբը հրաւիրուած էր Անդիս։ Խումբը մը տղաք մէկնեցան Փարիզէն Հ. Մ. Ռ. Մ. ի դրօշին տակ, անոնց վայելեցին ամէն հոգածութիւն ու հիրասիրութիւն Լոնդոնի Հայ գաղութին կողմէ, նոյնիսկ նիւթական նուէրներ ալ եղան։ Հ. Մ. Ռ. Մ. ի այն առնեուուն վարչութեան մեծ սխալը եղաւ։ անոնցմէ նիւթական հաշիւ պահանջեց։ Եւ անոնք խուսափելով հաշիւ տալէ, լքեցին մայր միութիւնը ու հետացան առանձին միութիւն մը կազմելով։ Հ. Մ. Ռ. Մ. ի յաջորդական բոլոր վարչութիւններու կողմէ շատ մը մեռնարկներ եղան, որպէսզի անոնց վերտանին միանան Հ. Մ. Ռ. Մ. ին, բայց կարդ մը անհամաներ արգելը հանդիսացած են։ Առանց մանրամասնութեան մտնելու, Հոս կուզնեչ յիշել միայն պարագայ մը զոր ընդգրեցուած էր նկատենք։ Բայ միջազգային օրէնքի, սկառուը եղբայր է ամէն ստար սկառումի, առանց կրօնքի եւ դաւանքի խորութեան։ Ուրիմն, եղբայր է Ռուսին, Հրեային, Յոյնին, Անդիսին եւ բոլորին, եւ ամէն առթիւ որ անոնց կը հանդիպի կը բարեւէ, բայց այս անմեղ պատանիններուն իրենց պետերուն հրաշանդով արգելուած էր Հ. Մ. Ռ. Մ. ի սկառուներուն բարեւել... են։ Սակայն, մեր տղաքը ամէն առթիւ որ կը հանդիպէին անոնց, ամէն հայն հեղութեամբ կը բարեւէին եւ մինչեւ այսօր կը բարեւեն։ Մինչ ունինք զօրաւոր փառաներ, վաւերաթուղթեր եւ վիաներ, բայց չենք ուղեր մեր այս հատորին սուզ էջերը մրուել, մեր համար ցաւալի նըկատուած այս խնդիրը վերարծարծելով։ Բայց հարկ էր այս նշանաւը ընեն, դայն յանձնելով պատմութեան։

Փարիզ գտնուող Հ. Մ. Ռ. Մ. ի բոլոր խմբագետները, իրարու քոմ եկան եւ կազմեցին սկառուտական յանձնախումբ մը։ Բոլորն ալ յծուեցան գործի՝ ստանմենլով առանձին բրաններ։ Այսպէս, կազմուեցան սկառուտական խումբեր՝ Անդիսն, Ալֆորդիլ, Պուա-Ռո-

յանց, Եթուիլ, Պերվիլ, Ազգական, Սարսէլ, Առևուլիլ-լէ-մոնէս, Ռանի, Ռէնսի, Խախ-լէ-Մուլին, Շատիլ, Վէնսէն:

Առաջին առթիւ ձեռնարկած կատար չը հանույին պատզամաւրական ժողովի մը, ուր կողման կատար չը վարչութիւն մը նախագահութեամբ հանդուցեալ ներսէս Օհաննեսինք: Այս չը հանույին վարչութեան առաջին գործը կատարացնելու սկզբանկան շարքերը, կազմակերպել չը հաններ (զաւատ) եւ կատարած բոլոր չը հաններուն հետ: Եւ որոշեց նաև վերաբրատարակել միաժեւան պաշտօնաթերթ «Հայ Ականուար» Կեղրանի նախակին պատճառապար Կարս Ռւշարքեան անձուանուած էր խերադիր Հայ Ականուար եւ քարտուզար Շրջ. Վարչութեան: «Հայ Ականուարի վերեւութիւնը սթափուած էր բոլոր չը հանները: Մութիւն մէջ մասցած բոլոր հին Հ. Մ. Բ. Ռ. Մականները հրազդարակ կ'իրակին: Մեծ էր ոգեստրութիւնը, մերժենան շարժման մէջ դրուած էր, ողեաք էր զորենի: Եւ, շնորհի մեր հին խմբապետերուն ջանքերուն, արգէն իսկ Փարիզ եւ իր արտօնութեանները կը համբէին 500 սկզբուաներ:

Տարեկան մրցանակներն ու դաշտահանդէսները մեծ խանդամառաւթիւն կը առեցնէին Հ. Մ. Բ. Ռ. Բ. ի շուրջ, հետզհետէ համակիրներու թիւր կը շատնար, Փարիզաւայ զաղութիւն բոլոր խաներուն մէջ Հ. Մ. Բ. Ռ. Բ. ի ժողովրդականութիւնը որ օրի կ'աւելինար:



ԿԱՐՈ ՌԻՇԱԳԻՆԵԱՆ

Ներսէս Օհանեան, մեր անմոռանալիք Հայրեկը, Հակառակ իր յառաջացած տարիքին, կ'ուզէր ամէն զնով տարածել ու ժողովրդականացնել Հ. Մ. Ա. Մ.-ի վահմ զործը: Խնդ ջերմ Հաւատացեալ մշն էր: Յանախ կ'ըսէր — «Եթէ մեր ժողովուրդը կ'ուզէ 50 տարիներ յետոյ Փարիզի մայթերու վրայ Հայեր տեսնել, տափկար պիտի ըլլայ շնորհի Հ. Մ. Ա. Մ.-ի սկառուտական շարքերուն»:

Խելպէս ըսինք, «Հայ Սկառուտ» թերթը սկսած էր արդէն հետաքրքրութիւն արթեցնել զաղութիւններու մէջ, եւ ընդհանուր կեդրոնի մը զոյսւթիւնը որ ըստ օրէ անհրաժեշտութիւն մը կը դառնար:

Բոլոր շրջաններէ առաջարկներ կուզային որ Փարիզը նախաձեռնարկ ըլլայ ընդհանուր պատգամաւորական ժողովի մը նախապարագանան աշխատանքներուն: Աւ, այսպէս, չնորհիւ Շրջ. վարչութեան եւ Հայ Սկառուտ թերթի ջանքերուն, 1931ին զումարունցու Հ. Մ. Ա. Մ.-ի ընդհ. պատգամաւորական ժողովը՝ Փարիզի մէջ, ու տեսեց երկու ամիս: Կը մասնակցէին Սուրբա, Պալքաններ, Հարաւային Ամերիկա, Հիւսիսային Ամերիկա, Սպիտառ, եւ Ֆրանսա: Սուրբա եւ Հիւսիսային Ամերիկա զրկած էին պատգամաւորներ իսկ միւս շրջանները նշանակովի ընտրած էին իրենց պատգամաւորները: Ժողովը անցաւ բաւական արդիւնաւոր, մշակեց նոր ծրագիր սկառուտներու յառուկ, իսկ կարգ մը անհրաժեշտ բարեփոխութիւններ կատարեց Հ. Մ. Ա. Մ.-ի կանոնագրին մէջ, եւ ընտրեց Հ. Մ. Ա. Մ.-ի



Փարիզի հայ սկառուտներու բանակումի կեամբէն
(Մանշի վրայ, Արեւա բաժ 1928)

Էնգշանուք կեղրոնական վարչութիւնը : Հետեւալերէ : — Տիարք՝ Լ. Կիւմիւշիկը բառան՝ (առենապես), Լ. Բաշալիան, Տաքթ. Լ. Գրի - զորհան, Զ. Ասկուտան, Ն. Օւանես, Ն. Դարանեն և Ա. Զա - քրիսն :

Խոկ արդ վարչութեան կողքին սկսուածական վերին մարմին մը Հետեւալերէ : — Տիարք Վահան Փառարմանեան՝ (առենապես), Գրիգոր Յակովիկն՝ (ազգային պետ), Օննիկ Սագմանեան, Գ. Յով - հաննիկան, Տիկին էլլէն Բիգոնդ, Յով. Պաղէսեան, Հ. Արելիան՝ (շրջանային սկսուած պետ) :

Վերոյիշեալ վարչութիւնը գործեց մաս մէկ տարի և. յիսոյ ցրուեցաւ : Ա. մինչեւ այսօր Հ. Մ. Բ. Մ. կը մնայ առանց Ընդհա - նուր կեղրունի :

Ականուածական վերին մարմույ անզամները տարին աշխատանքը մինչև 1932ին վերջները, կողմանկերպելով Ֆրանսայի միւս մասնա - ճիւղերը, կատարելով սկսուածական տարեկան բանակամները, միա - նարար, Մարտէյի շրջանը, յաջորդ տարին՝ Նիսի շրջանը, և այսպէս դառնալ այ սկսու մղում տայ սկսուածական շարժման :

1933ին, կարգ մը նախանձաբնողիր Հ. Մ. Բ. Մ. ականներ ուղեցին Ֆրանսայի շրջանային վարչութիւնը վերակազմել : Գումարուեցաւ



Փարիզի սկսուածերու տարեկան բանակամը 1929ին Մրէլլա փլած Ա. կարգի վրայ մնը տրացնալ ընկերներէն Գ. Պնդրուան՝

պատ. Ժողով մը եւ ընտրուեցաւ լրջանային վարչութիւն մը նախա-
գահութեամբ Ա. Զաքրիանի :

Վերոյիշեալ վարչութիւնը տարաւ աշխատանքը բաւական ար-
դիւնաւոր կերպով, համերաշխաթիւն ստեղծելով Հ. Մ. Լ. Մ. ի բո-
լոր ճիշդերուն միջնորդ, բայց հետզհետէ տիրող տնտեսական եւ քաղա-
քական ժանր պայմաններու ներքեւ ստիպուեցաւ Հրաժարիլ :

1934ի սկիզբը վերջին ընդհանուր պատգամաւորական ժողովի
ողբացեալ նախագան ներսէս Օհանեան եւ ազգային սկզբուն պետ
Դրիգոր Յակոբրան, օրուաւ սկզբուն վարչիներու եւ նախկին խմբա-
պետներու դիմումներուն ընդ առաջ երթարով Պ. Վազգչին Անդրէաս-
եանի լիազօրութիւն տուին վերակազմելու Ֆրանսայի լրջանային
վարչութիւնը եւ սկզբունական վերին մարմինը :

Առաջին առիթով վերակազմուեցաւ սկզբունական վերին մար-
մինը հետեւեալ կազմով — Տիարք՝ Վազգչին Անդրէասեան՝ (տան-
նապետ), Օնսիկ Շաղմանեան՝ (տանեանպահիր), Ժիրայր Մինթան-
նեան՝ (լրջանային սկզբուն փախ խմբապետ), Միհրան Թիւրքնեան՝
(զանձապահ), Օնսիկ Դարբինեան՝ (խորհրդական) :

Սկզբունական վերին մարմինը իր առաջին գործը նկատեց զանա-
զան լրջաններու հետ յարարերութեան մանել: Աւ., իրոց, մինչև
Հնդկաստան եւ հեռաւոր Պրազիլիա անոր կոչերը ջերմ արձագանգ
զան Հ. Մ. Լ. Մ. ականներու մօտ :

Հ. Մ. Լ. Մ. ի պաշտօնական օրկան «Հայ Սկզբունքին զատ Հրա-
պարակ հանուեցան «Հ. Մ. Լ. Մ. ի սկզբուններու բարեկամձներուն
տոմսեր որոնց հասոյթը կ'ապահովէր ամսաթիւթին ծախսերը:

Բացի Փարիզի եւ Ենթալրջանի կազմակերպութենէն, վերոյիշեալ
մարմինը ազգային սկզբուն պետք զիմաստութեամբ առաջելութիւն-
ներ զրկեց նախ Մարտիկը, ու ապա կեղրոնական Ֆրանսայի ենթալր-
ջանի քաղաքները, ուր անոնց մեծ ընդունելութիւն գտնելով խանդա-
վառ եւ մեծ յօյսերով վերադարձուն :

Մինչգետ սկզբունական վերին մարմինը, սկզբունական ընդհա-
նուր գործին եւ Ֆրանսայի լրջանի խումքերուն վերակազմութեան
մզում՝ կուտար, ազգային պետք, Օհանեան եւ Պ. Դանիկ Յովհան-
նեսեան յաջողեցան Ֆրանսայի լրջանային վարչութեան մը ընտրու-
թեան համար պատգամաւորական ժողով գումարել որմէ ընտրուած
լրջանային վարչութիւնը, Մ. Մալումեանի շուրջ հաւաքուած Փա-
րիզի մասնաճիւղէն ջորդ հոգի եւս առաջնորդ իր կազմին վրայ, աշ-
խագեցաւ իր հեղինակութիւնը տարածեն Համայն լրջանին մէջ :

Այդ լրջանային վարչութեան կազմը իր հեղինակութիւնը առաջին

Դարրենին՝ (առենուպես), Սահմակ Տէր Բովմասեն՝ (փոխ առենուպես), Վաղզէն Անդրէասեն՝ (առենուպելիք), Փափազեան՝ (փոխ առենուպելիք), Խուպրիկեսն՝ (զանձոպուն), և անզամներ Արէշեան, Մալումեն, Քիւրքնեան, Էլմայեան, Աստուրեան, Սարաֆեան:

Այս չըշանային վարչութիւնը չառ մը ծրագիրներ մշակեց, բայց գերախուարար զործադրել չյաջողեցաւ:

Այս չըշանին, ուրեմն, սկսուատական զործը աննախանձելի պինակի մէջ էր, Փարիզի մարզական նիւղը նոր վերակազմուած էր և կը զրագէր միմիայն ֆութոպոլով:

Մարտէյլ մէջ սկսուատական թիւնը կը ուղղար միայն, թէեւ ֆութոպոլը մէջ զործան վիճակ ունէր, իսկ Բուշոնի մէջ կազմուած նոր վարչութիւնը երկար կանց չանցաւ, բայց անոնց միջոցաւ էր որ անզի ունեցաւ: 1935ի սկսուատական տարեկան բանակումը Քարքիրանի մէջ:

Նիսի և կեղրանական Ֆրանսայի Հ. Մ. Լ. Մ. Ի. մասնաճիւղերը քայլայուած էին, բայց 1937ին Վիճնի մէջ կազմուած սկսուատական թիւնը էր և լիսնի մէջ կը զործնեն ֆութոպոլի խումբեր:

Տնօնական տագնապը, անզործութիւնը և մեծ ժամանք ան-տարրերութիւնը յաւահասատական վիճակի մատնած էին Հ. Մ. Լ. Մ. Ի. և առհամարակ ազգային ամէն զործուաչութիւն:

Հակառակ այս բոլոր գետուարութեանց, սկսուատական նիւղը ի դին յամատ ջանքերու, կը մնայ կանգուն և այսօր ալ ամէն կողմ Հ. Մ. Լ. Մ. Ի. կայլիկները, սկսուաներն ու կայտերը էթենց սիրուատարագներով կը շարունակեն կատարելու արշաւներ, բանակումներ և հանգէտներ:


ՖՈՒԹԳՈԼԻ ՃԻՒԴԻ — Ինչպէս ըստեցաւ, 1922ին Իդիրի աղեամէն վերջ յաջորդարար Ֆրանսան հասան Հ. Մ. Լ. Մ. Ի. վարիչները և սկսան անմիջապէս զործի ձեռնարկել, Փարիզն էր որ կը սկսէր ֆութոպոլի և աթիշիքները, սկսուաներն ու կայտերը էթենց սիրուատարագներով կը շարունակեն կատարելու արշաւներ, բանակումներ և հանգէտներ:

1924ին միջնական մրցումները և յաջորդարար շարունակուեցան ամէն տարի, միջնեւ 1924: Մարտէյլ կը կազմակերպէր, 1925ին, իր ախոյնական մրցումները և 1926 — 1927 և 1928ին Փարիզ կուզդարկէր իր լաւագոյն մարզիկները, ազահովելով այս երեք տարուան մէջ ֆրանսահայ մասնաճիւղային ախոյնանութիւնը: 1926-ին կը տանէր ջախջախիչ յաղթանակ մը՝ ազահովելով 7 առաջին, 3 երկրորդ, և 3 երրորդ և շահելով ♦- ձեզահերենանի նուիրած բաժակը իրրեւ ախոյնան Ֆրանսայի չըշանին:

1928ին վերջ Երջ. Վարչութիւնը ♦- Մալումենի կը յանձնէր



1938 Յունի 10ին Փարիզի Հայոց հիմքելին Արք, Սահմանի և Վայստօնած Խայ Մարգիկ Անդրանիկ Կառարան և Խովհան Դաուէ Արքը առնած խօսնարար :



Փարիզի Հ. Մ. Հ. Մ. Ակադեմիայի առաջնորդ (1924) իրավութեալ խորհուած

աթլէթիկ եւ ֆութբոլի կազմակերպութեան գործը: 1929ին կը կազ -
ժակերպուէքին երկու աթլէթիկ մրցումները: Առաջինը՝ Փարիզահայ,
իսկ երկրորդը՝ Ֆրանսահայ, որոնք կ'անցնին շատ յաջող եւ Փարիզի
բոլոր ախոյենական մրցումներին ամէնէն խանգավառը: 1930 եւ
1931ին եւս կազմակերպուած են ախոյենական մրցումները, բայց չեն
ունեցած նոյն յաջողութիւնը, իսկ առկէ վերջ ցարդ չեն կազմակեր-
պուած ախոյենական մրցումներ :

Դալով ֆութբոլին, Փարիզը եւ Մարսելը եղած են այս շրջանին
լաւագոյն խումբերը :

Փարիզ ունեցած է պատուոյ զառակարգի համահաւասար խումբ
մը, որ տեսած է մինչեւ 1927, որմէ վերջ խաղացողներու եւ վարիչ-
ներու միջև անհամամայնութիւն ծագելով, խումբը բաժնուած է,
եւ մէջնորդ եկած են անհատական խումբեր, Տորք, F. C. Armeniaen,
եւայլն :

1928ին, ֆութբոլի գործը յանձնուեցաւ Մ. Մալումեանի որ կր-
ցաւ համամայնութիւն զոյսցնել բոլորին միջնեւ: Նմանապէս Փրան-
սական համագնակցութենէն արտօնութիւն մեռք բերուեցաւ, որ
Փարիզը մէջ միակ Հայ կազմակերպութիւնը պիտի մնայ Հ. Մ. Բ.
Մ. ը :

Անմիջապէս ձեռնարկուեցաւ միջմասնաճիւղերու մրցումներուն,
որ յառաջ բերին մեծ խանգավառութիւն: Առաջին մրցումները տեղի
ունեցաւ 8 մասնաճիւղերու միջնեւ, եւ իթավայր շահեցաւ ախոյեններու
բաժակը :

Երկրորդ ապրին ՍԱՐՄԵԼՆ էր որ կը շահէր ախոյենական բա-
ժակը:

1930ին «Ալպազմայ» թիրթը կազմակերպեց Հ. Մ. Բ. Մ. ի հետ
միասին Փրանսահայ - ֆութբոլի բաժակի մրցում մը, որուն բոլոր
ծախսերը ստանձնեց, եւ յաղթականին նույիրեց արժէքաւոր բաժակ
մը, իսկ խաղացողներուն միքուն նույիրերը : Կը մասնակցէին Հ. Մ.
Բ. Մ. Ֆարիզ, Հ. Մ. Բ. Մ. Մարսել, Հ. Մ. Բ. Մ. Վիէն եւ Տորքի
խումբը: բաժակը շահեցաւ Փարիզի Հ. Մ. Բ. Մ. ի խումբը :

1931ին կրկին կազմակերպուեցան միջմասնաճիւղերու մրցում -
ներ, որոնք անցան շատ յաջող եւ խանգավառ :

Երեք տարուան գործունէութենէ մը վերջ ֆութբոլի խումբերը
կազմալուծուեցան: Աթլէթիզմը տեսեց միջնեւ 1935:

1935ին զումարեցաւ շնորհ: Ժողով, որուն մասնակցեցան ֆութ -
պութիւնները եւ մարզիկները, եւ գործի վերակազմութիւնը կրկին
յանձնուեցաւ Մ. Մալումեանի, որ 1936ի գարնան կազմակերպեց 7

խումբներ, որոնց կատարեցին միջազգային մրցումները։ անոնք տեսեցին Յ տէխու ցիկլին մրցման Պռու Թոլումոց շահեցաւ։ Մաղում — հանի կողմէ նույրուան բաժակը։ Այսպէս, նոյն թուականէն սկսած կանոնաւորապէս կը կատարուին մրցումներ, ամէն կիրակի, ոտար եւ դրանուական խումբներու միջն։ Այսոր Հ. Մ. Լ. Մ. ի Փարբեցի և ՀԵՐ- ֆանին մէջ կան 5 ֆաւլուցի խումբներ։

Իսկ ամերիկական գոյութիւն չունի, որ ազգային քաղաքա- կան հանգանակները և անզարդութիւնը պատճառ գործած որ այս միջին համայնքները զարգացնեն իրենց փորձերը՝ նիւթականի պա- կատար։

1935 — 1936 տարեցրջանին որոշուած էր Հայաստան ուղարկել Փարբեցի Հ. Մ. Լ. Մ. ի Ամէն պատրաստութիւն տեսնուած էր։ Խումբը Համբայ պիտի եղիւր, երբ մէր լուսովոյն խազացողներէն եր- կու մարդիկ ծանրապէս ցիրաւորուեցան։ մինչեւ որ նոր հրաման առ- նաւեցաւ, Հակոբմիքն ամերիկաց վրայ համաւ, Հայաստանի մենու սկսաւ և խումբին մէկնուածք յանաձաւեցաւ։

Հ. Մ. Լ. Մ. ի Փարբեցի մասնաճիւղը մատ 10.000 ֆր. արժուու- թեամբ մարզական գոյքիր ուղղարկեց Հայաստանի իր եղբայր մար- դիկներուն, որոնք զնուած էին իրեւ նուէր տարուելու համար։

ՍԿԱՌԻ-ՏԱԿԱՆ ԳՈՒՄԱՆԻՆՔԻ ԿԱԲԻՆԵՏԻՆ, — Ներկայ Հայոցին մէջ, կ'արձէ տաշ քանի մը Համառայ անդեկութիւն Հ. Մ. Լ. Մ. ի Փարբեցի հնիմուշրջանին սկսաւատկան զործունէութեանց մասին։ Անելորդ չողի- տի ըցաւ նուայ յիշեւ հնիմուշրջանին ամենափայլուն օրերը 1929 — 31, զրեթէ մինչեւ 1932, երբ Հնին զեկումարներ, շարժումնեն փարած, թափ կուտացին անոր դնացքին։ Գործունէութիւնը մը աշխատու, եւ հիաց- ման արժանին Ասկայն կարելի չեզաւ շարունակել այդ զեղեցիկ զոր- ծը, երբ Հայութեաւ զեկումարները անհասական եւ ընտանեկան ծանր Հոգերով բեռնաւորուած կը Հուանային զործն շարքերէն։

ԱՀաւասիկ Հակիքն ծանօթութիւններ խումբերու ներկայ զինա- կին մասին։

Ավարութիւն — Ավարութիւն սկսաւատկան խումբը, Փարբեցի հնիմա- շրջանին ամենանշն խումբերէն մին, կարողացած է տեսականորէն իր գոյութիւնը և գործաւնէութիւնը պահել տարիներու ընթացքին, չնորուի անզաւյն Համախմբուած Հայութեան։ Տեղույն եկեղեցին Հոգարարձութիւնը տարիներէ ի վեր արածաղրած է եկեղեցւոյ կից սրան մը որ խումբին Հաւաքատեզի կը ծառայէ։ Ունի 13 սկանուտ եւ 18 զայլիք։

Փարիզ — Փարիզի խումբը, որուն սկառատները կը բաղկանան զանազան թաղամասերէ եւ ժօտակայ արուարձաններէ, ժրաշան զործունէութիւն մը ունի՝ հակառակ տեղական պայմաններու անյարմարութեան եւ սեփական հաւաքատեղիի չգոյցութեան։ Ունի 20 սկառում եւ 9 գայլիկ։

Փարիզի կայտեր — Կայտերու խումբին ցրւունէն բաւական վերջ, անհրաժեշտ նկատուեցաւ անոր վերակազմութիւնը, նպատակ ունենալով պատրաստել պայազայ դաստիարակչունիներ զայլիկներու զեկավարութեան համար։ Կայտերու խումբը վերակազմուեցաւ մատմէկունկու տարի առաջ եւ կը կառավարուի իր սեփական ոյժերով։ Խումբը ունի 6 կայտ։

Շատիլ — Շատիլի խումբը, պատասխանատուի չգոյցութեան պատճառաւ, կորսոնցուցած է իր նախկին կազմը եւ վարչականօրէն ու գործնականօրէն կապուած է Փարիզի խումբին։ Ունի 4 սկառում եւ 2 գայլիկ։

Պուա — Քոլոմպ — Պատասխանատուի չգոյցութեան եւ նիւթական պայմաններու աննպաստ ըլլալուն պատճառաւ, խումբը իր կազմէն յաս մը կորսոնցուց, չկարողանալով մատնակցէլ Փարիզի խումբին արշաւներուն։ Խումբը գործնականօրէն կապուած է Փարիզի խումբին։ Ունի 3 սկառում եւ 4 գայլիկ։



ՀԱՅԿԱՐՆ ԱԹԵՆԱՆ
Ֆրանսիայի շրջանին սկառուտ պետ 1928 - 33

Վերըի — Եռազի — Վերըիշեալ պատմաներով խումբը կազ —
ռառն է Ազգութիւնի խումբին։ Խումբին հաւաքառեղին է անդայն
զարոցին սրանը։ Ունի 4 սկառուտ և 6 զայլիկ։

Ռէնսի — Վիլմումպիլը — Միեւնոյն պատմաներով, խումբը կազ —
ռառն է Փարբողի Հային։ Ունի 1 սկառուտ և 4 զայլիկ։

Դործումէլուրիմ — Փարբողի ևնթաշրջանը ունի 45 սկառուտ, 43
զայլիկ, 6 կայտ և 7 պատմախանառն խմբազես և խմբազետունի։
Այս վերջին երեք տարիներու ընթացքին ան կազմակերպեց 4 Հանգչա —
ներ, առքեց 5 ծնողական թէյտեղան, 1 Հացկերոյթ։ Կատարեց 171
արշաներ, 9 աստիճանաւորական արշաներ, 6 ուսումնասիրական
թանգարաններու այցելութիւններ, տօնական օրերու 8 բանակում —
ներ, և 4 տարեկան արժակուրդ բանակումներ։ Ա. 1935, օգոստոս ,
Carqueiranne, թ. 1936 Նիս, Գ. 1937 St. Jonios, Դ. 1938 Նիս, բոլորը
պղոսոսն ամիսները, շրջանի և գոխ շրջանի պետերու պատմախանա —
ռն։ Հմկողութեան ներքեւ։ 1937ի Աչն — Ժօրիսի բանակումին սկա —
ռաները ժընեւ այցելեցին, իսկ 1938 Նիսի բանակումին՝ Քորսիքայ
կղզին։



ՎԱԶԳԻՆ ԱՆԴՐԻԱՍԵԱՆ
Յիրանսայի շրջանի սկառուտ պետ

20 պաշտօններու և 14 աստիճաններու բարձրացում :

Թէպէտեւ ենթալրջանիս կազմը մեծ չէ, իր թուով, եւ շատ համար կազմը մեծ չէ, իր գործունէութեամբ, բայց ան կարողացաւ որոշ հետաքրքրութիւն մը ստեղծել ամէն անդ ուր այցելեց կամ բանակեցաւ, ըլլայ իր կարգապահական եւ սկառուտական ողիով, ըլլայ նաև սկառուտական կազմուկերպչական գետնի վրայ, ոչ թէ միայն մեր ազգային չըլտնակներու մէջ, այլև առար միութիւններու եւ մարմիններու առջեւ պահէլով միշտ բարձր Հ. Մ. Լ. Մ. ի բարոյական արձէքը : Հան կը տիրէ կարգապահական ողին, ու փոխազարձ ոգնութեան եւ յարգանքի բարձր գաղտնափարը : Աւ հակառակ իր նուազ թուին, ան կը ճգնի, մեծ զուգութիւններով, պահէլ գոյութիւնը, որ իրեն փոխանցուեցաւ՝ նախորդներէն :

ՄԱՐՍԵՅ

Հ. Մ. Լ. Մ. ի Մարսէյի մասնաճիւղը հիմնուած է 1924ին, վարչութիւն Անդրէասեանի ջանքերով :

Մասնաճիւղին հիմնագրութեան առաջին օրէն իսկ միութեան չուրջ ստեղծուած էր մեծ խանգամառութիւն մը, Հ. Մ. Լ. Մ. ի գրոշին տակ ամփոփելով Մարսէյի ամբողջ երիտասարդութիւնն ու պատաններութիւնը : Ոգեւորութիւնը մեծ էր նաև միութեան սեմէն դուրս, եւ արդէն ստեղծուած էր համակերներու լայն շրջանակ մը, որ չէր զլանար իր բարոյական եւ նիւթեական աշխակցութիւնը :

Շնորհիւ միութեան եռանդուն աշխատակիցներուն՝ Վ. Անդրէասեանի, Մ. Մալումեանի եւ Մ. Փափագեանի, սկառուտիզմը, ֆութօպօնու աթլէթիզմը համերաշխ կընթանային :

Հետզհետէ Հ. Մ. Լ. Մ. ը պաշտօնական հիմերու վրայ դնելու Համար, 1925ին ճանցուեցաւ կառավարութիւնէն, յետոյ ֆութօպօնի, աթլէթիզմի, լողայու, հեծանիւի եւ պօգօքի ֆէտէրասիոններէն : Այս բոլոր մարզերուն մէջ մասնաճիւղը ունեցած է խումբեր՝ որոնք առաջին տարին ունեցան բարեկամական մրցումներ առար խումբերու հետ :

Մարսէյի հայ գաղութը տեսնելով Հ. Մ. Լ. Մ. ի գործունէութիւնը, աւելի մատէն հետաքրքրուեցաւ եւ 1925ին կազմուեցաւ պատոյ վարչութիւն մը հետեւալներէ՝ Պ. Պ. Յ. Ասհամբեան, Տօք. Քէջեան, Ս. Նոհանեան, Մ. Նոհանեան, Մ. Տէրտէրեան, Հ. Գույշումեան, Վ. Սահմեան եւ Մ. Մալումեան թէժնիք վարիչ : Այս վարչութիւնը առաւ աշխատանքը արդիւնաւոր կերպով մինչեւ 1928: Մ. Մալումեան

այս երեք տարուան ընթացքին բերաւ իր աշխատանքի մէծ բաժնը, կազմակերպելով ֆութօպոյի խումբերը, աթլետիզմի հեծելանիք և այլն :

Առաջին օրերուն առար խումբերը կարեւորութիւն չէին ընթայեր Հ. Մ. Բ. Մ. ի., բայց հետզետէ ան ապարաւ շատ մը յաղթանակներ բայր մարդկարուն մէջ :

Մասնաճիւղը ունեցած է, այս ըրջաններուն, մինչեւ 300 անգամներ, ֆութօպոյի 8 խումբեր, մարդկներ, հեծելանաւորդներ, լու պարզներ եւայլի :

Կազմակերպած է միջազգային մրցանակի սննդը՝ որոնց մէջ չունեն չ 4 առաջնութիւններ, 4 երկրորդ և 3 երրորդ մրցանակներ :

1926ին ունեցած մեր սեփական դաշտը «Part des Sports» ուրուղ առաջին անգամ ըլլալով, Մ. Մարտինեանի նախաձեռնութեամբ, կաղմանակերպութեան միջազգային ախորհանութեան մրցամներ, որոնց մասնակցան Առանձինցիներ, Յորիներ, Գելճիքացիներ, Խոաչացիներ, Զայիկերիացիներ եւ Հայեր : Հ. Մ. Բ. Մ. ի. շախմախիչ յաղթանիւն առարաւ բայր մրցամներուն մէջ, ապահովելով 6 առաջնութիւն, 3 երկրորդ, և 1 երրորդ, եւ յայտարարութեան champion Étranger du Littoral :

Մարզական էլ. ֆութօպոյի յարժումը բաւական յառաջ զացած էր, բայց գերախուարար սկսուամիզմը մնաց շատ սահմանափակ պայմաններու տակ : Առոր զիխաւոր պատճառը կարող վարիչի մը պական էր, յիսոյ նիւթական պայմանները թոյլատու չեն եղած սկսուական շարժումը առածելու համար :

Մարտինի ֆութօպոյի սիրահարներու կեղրոն մը ըլլալուն, զրեթէ բայրոր ազգերն այ ամէնին չառ ֆութօպոյի ուժ տուած են, եւ այս պատճառու ներկային մարզական յարժում զրեթէ չկայ, սկսուամիզմը՝ Հաղի քանի մը խմբակ, իսկ կ'արժէ որ ֆութօպոյի պատճական ընենք :

Մասնաճիւղս կը մասնակցի, 1925ին ի վեր, ախոյինական մըր ցույնամներուն (championnat) : Հաս Fédérationի օրէնքին 4 դասակարգ գոյացիւն ունի, Ա. Բ. Գ. : Ու եւ է խումբ որ կ'արժանազրուի լիկին որյափ այ զարաւոր ըլլայ, սահպուած է Դ. դասակարգի խումբերուն հետ կատարել իր պաշտօնական մրցութերը : Աւրեմն, Հ. Մ. Բ. Մ. այ սկսած է Դ. դասակարգի խումբերուն հետ մրցում կատարելով :

Նրկու տարի յետոյ, Հ. Մ. Բ. Մ. կը պանցիներ Գ. դասակարգի, ու Հետզետէ շնորհի իր տարած բազմաթիւ յաղթանակներուն, ներկային Հ. Մ. Բ. Մ. կը պատճակի պատուայ դասակարգին : (Division



Փարիզի սկաուտները մայոկին հայ կամաւորներու հետ
Յանքական կամարին առջեւ. (1936)



Փարիզի սկաուտական խումբ, վարիչ՝ Աշառ Սերժանեան



Փարիզի ֆութբոլի խումբը 1929ին



Փարիզի գայլիկներու Խ. կայսերաւ խումբը
Խմբապետութի՝ Անահիտ Սերժաննան

d'Honneur) : Մինչդեռ Հ. Մ. Բ. Մ.-ի հետ սկսած շատ մը օտար եւ նոյնիսկ ֆրանսական խումբերու անունները շատոնց թվուած են թրանսական գալնակցութեան ցանկէն :

Ացեալ եղանակին զաւառք 150 խումբերու բաժակի մըցումնեւ - բայց Հ. Մ. Բ. Մ.-ը կարողացաւ հանիլ մինչեւ նախավերջին շրջանը (Demi - Finale) ուր պարառակցաւ պղտիկ անուշաղը թեամբ մը :

Մասնաճիւզու ունի ներկայիս ութի ֆութպոլի խումբեր, միւս սոսրազարդու խումբերն ալ տարիներու ընթացքին ունեցած են աւելի կամ նուազ յաջողութիւններ : Ախայոյս ենք որ մեր նորանաս սերունդը մատաւր ապագայի մէջ պիտի զայ դրաւել հիներուն տեղը, միութեան նորանոր յաղթանակներ ապահովելու համար :

Հ. Մ. Բ. Մ. ՄԱՐՍԻՑԻ

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԵՒ ՀԱՐԱԽԱՅԻՆ ՖՐԱՆՍԱ

Այսու — Հ. Մ. Բ. Մ.-ի մասնաճիւզը հիմնուած է 1925ին Յարութիւն Բէքմէշեանի ջանքերով, Յարութիւնն է որ առաջին անգամ կազմած է սկաուտական խումբ մը : Ունեցած է 80 անդամներ՝ որոնց մեծ մասը ֆութպոլիստներ եւ մարզիկներ եղած են :

Վիեն — Հ. Մ. Բ. Մ.-ի Վիենի մասնաճիւզը հիմնուած է 1926ին Մեսրոպ Դանիէլեանի ջանքերով : Վիենը եղած է առաւելապէս ֆութպոլի մասնաճիւզ մը : Կը մասնակի F. F. F. A.-ին ախոյինական մըցումներուն, եւ զրեթէ միշտ յաղթական եղած է : 1931ին ունեցած են սկաուտական խումբ մը :

ԿՐՆՈՊԱԼԼ — Հիմնուած է 1927ին, եղած է առաւելապէս ֆութպոլիստներու խումբ մը եւ ներկայիս զրեթէ գործունէութիւն չունին :

ՏԵՍԻՆ — Այս մասնաճիւզը եւս հիմնուած է Մեսրոպ Դանիէլ - եանի ջանքերով : Ունեցած է սկաուտական խումբ մը եւ բաւական գործունէութիւն :

ՎԱԼԱՆՑ — Հիմնուած է 1925ին Գուլէլիի որբանոցի սկաուտներէն Կոչկակարեանի ջանքերով, ունեցած են ֆութպոլի խումբ մինչեւ 50 անդամներ, եւ սկաուտական խումբ մը :

1925 - 26 շրջանին իբ ֆութպոլի խումբը Ֆէտէրասիսնի անգամ - մակցելով իրաւունք ստացաւ մասնակցելու Գ. շրջանային Ախոյինական մըցումներուն, ուր կարողացաւ հանիլ մինչեւ տըմի ֆինալ :

1926ի երկրորդ համակային խումբը քայլայուած պիճակ մը ցոյց կուտար : Երկու Հ. Մ. Բ. Մ.-ի հին անդամներ, որ մասնակցուն են Պայտայ և Առֆիայի մասնաճիշգերուն, անձիջապէս թողլով Փրան - առկան խումբից ձեռնորդկեցին վիրակազմել քայլայուած խումբը և Սպոսոսովն Հ. Մ. Բ. Մ.-ի անդամով Հրապարակ իջաւ, առելի սուսար և կոմքի տէք երիտասարզներէ :

1926 — 27ին Հ. Մ. Բ. Մ.-ը ունէր երկու խումբ : Առաջինը՝ ոսյն չրժանի Գ. Պատակարցի ախոյնեական մրցումներուն մասնակցեցաւ ունիյն ունետ կոպմով, և տարաւ փայլուն յազմանակներ որ մինչեւ տըմի Փիմալ Հասաւ :

1927 — 28ի չրժանին Հ. Մ. Բ. Մ.-ը մասնակցեցաւ Բ. և Գ. Պատակարցի ախոյնեական մրցումներուն : Ա. խումբը մինչեւ վերջ շարունակեց, իսկ Բ.-ը հազի քանի մը բարեկամական մրցում ունեցած քայլայուեցաւ :

1926ին Հ. Մ. Բ. Մ.-ի նորընտիր վարչութիւնը իր առաջին դործը ըրաւ եղանակին Համեմատ մարզիկներուն զործ հայթայթել և արդ ինկ պատճառութիւն կազմակերպեց երկու հեծելանիւի մրցում : Ա.-ը 36 ժիւտնիթր ուր Ա. Հանդիսացաւ Գ. Յ. Պատական, անոնցութիւն ձիզը 1 ժամէն : Բ.-ը 58 ժիւտնիթր, առաջին Հանդիսացաւ Գ. Հայկազ ԱռվՀաննեսկան և Բ.-ը Գ. Յ. Պատական, ժամանակ 1 ժամ 38 վայրկանուն : Ա. մրցումը Հ. Մ. Բ. Մ.-ի անդամներուն յատուկ էր, իսկ Բ.-ը Վարանսի և չրժականներուն հայ մարզիկներուն :

1927 չրժանին վարչութիւնը կազմակերպեց նոր մրցում մը փոքր-քրուր և մեծենքրու : Ա.-ը չահեցաւ Գ. Հայկազ ԱռվՀաննեսկան 1.33 ժամէն մեծենքրէն, իսկ վարքերէն, Գ. Հայկազ Պարամեկան, ժամանակ ձիզը 2 ժամէն : Հեռաւորութիւն 56 ժիւտնիթր :

Ակաւառական առաջին շարժումը սկսաւ 1927ի սկիզբը, բայց ձեռնորդկեր խանգարուեցաւ, անբոց զարգացրկութիւնն պատճառութիւն անզատ կրկին նոյն նպատակաւ : Գ. Պայտանի ջանքերով 1928 մայիս 20ին կազմուեցաւ սկսուատական խումբի կորիզ մը :

Վարանսի մէջ Հասանառուած էր Գ. Ա. Մանարույնուն, ընտիր մարդիկ մը որու մասին Փրանսերէն թերթերը Համակրանքով խօսած են միշտ :

Իր առաջին յախողութիւնը եղած է 1924ին, Հ. Մ. Բ. Մ.-ի Մարտունի մասնաճիշի կազմակերպած 80 ժիւտնիթրի հեծելանիւի մրցումը չահերով : 1925ի Փարիզի Հ. Մ. Բ. Մ.-ի Փրանսահայ ընդհանուր մրցանակներին կազմակերպուած հեծելանիւի մրցումին մէջ առաջին Հանդիսացաւ : Յաջորդ առքիններուն ալ ատանեակ մը անդաման հեծելանիւի մրցումներուն մէջ առաջութիւնը խլած է :

Վարանսի բոլոր խումբերը 1929ին միանալով կազմած են կեղրոնական Ֆրանսայի լրջանային պատգմ. ժողով մը եւ լրջանային վարչութիւն մը կեղրոն ունենալով Լիոնը, սակայն դժբախտաբար երկար չէ տևած :

ՆԻՍ — Հ. Մ. Բ. Մ.-ի Նիսի մասնաճիւղը հիմնուած է Լեռն Գաղաննեանի եւ Խրանոսեանի (Սերուկ) ջանքերով, Ունեցած է բաւական բեղմանաւոր զործունէութիւն, Փութոպոլի խումբ : Խոկ մեր Սև բուկը ինք է որ կազմած է սկառուտական խումբը եւ ամէն կիրակի զանոնք առաջնորդած է արշաւներու :

X

Ֆրանսայի կարգ մը դաւառներու մէջ կազմուած են շատ մը մասնաճիւղեր՝ որոնք դժբախտաբար երկար կեանք չեն ունեցած եւ որոնց մասին տեղեկութիւններ չունինք :

Ունեցած ենք Տրակիենեանի մասնաճիւղ որ միայն Փութոպոլով զրադած է : Նոյնպէս Սէն Շրամոն, Սէնթ էթիէն, եւն :



Ալֆորվիլի սկառուտական խումբ, վարիչ՝ Սարգիս Գարասալմանեան

ԻՏԱԼԻԻԱՆ

Խոսակիոյ մէջ Հայկ . Մարտ . Միւսը թիւններ կոմ ֆութօպոյի որ եւ է խումբ զոյտաթիւն շահնի զժախտարար : Թիւ անգամներ կը պատահի , այն ալ պաշտամական հանդէնքներու տաթիւ , որ Մուրատ - Ռաֆայէլ - և մասնակցին աշակերտները հայկական անունով զուրո զան եւ մասնակցին անգամական մարզական մրցումներուն՝ առաջնութիւններ չափանիք զանազան կիսերու . մէջ : Այսպէս , յիշտակութեան արժանի է ոչխմախկանի մը մասնակցելով մերբններուն զտած յաջողութիւնը , զոր ստորեւ կուռած քաղեւով բնազմապէս պահն .

Այս առարի Պայիլայի (պատանիներու) մարզական պետական ընկերութեան) մարզաւթիւնը ովհեծպիտական մը կազմակերպեց Վէճն - աթիկի միջնակարդ եւ միւս զպրոցներու աշակերտներու համար , որ տեղի ունեցաւ Մայիս 16 - 17 օրերուն քաղաքի մարզազաշտին մէջ : Մուրատ - Ռաֆայէլին մարժարանն ալ մասնակցեցաւ այս ովհեծպիտականին երեք խումբներով (ամէն խումբ կազմուած էր 18 հոգիք) : Մրցումները կը կայստային հաւաքական , այսինքն իրարանշներ խումբի կատարուած , եւ անհատական մարզական փորձներու մէջ , առաջին հանգիստացոց երեք զպրոցներուն պիտի յիշնակուէին երեք զըլաւոր մարժարաւթիւններ , իսկ խումբներուն ալ առանձին մրցումներ :

Մուրատ Ռաֆայէլին մարժարանը առաջին հանգիստացաւ միջ - նակարդ զպրոցներու մէջ է արժանացաւ ոսկիի շքանշանին : Խոկ երեք խումբներն ալ սատացն առաջին մրցանակները , որ է մէկ մէկ զավեճ - պատկ , հաւաքական մարզակարին մէջ ցոյց տուած յաջողութեանց հա-



Գույս - Քաջնմայի սկառակական խումբ

Ժար : ԸստՀանրական ժարգոնիորմերուն մէջ ալ վարժարանին աշա -
կերտներէն շատեր բարձր մըցանիչներ լանեցան : Պ. Պ. Ղ. Ամէմեան
եւ Ա. Սըդըեան զունուն նետելու մէջ առաջին ելան, իսկ Պ. Արտէն ի-
գիշնեան նիզակ նետելուն մէջ : Բարձրութիւն շատկելուն մէջ Պ.
Ցողհաննէս Երամեան առաջին հանդիսացաւ, իսկ Պ. Վ. Զըսուզեան
երկարութիւն ցատկելուն մէջ երբորդ - խառն ոսումքն մէջ առաջին
հանդիսացաւ Պ. Գիտրոս Թաղիճեան, իսկ ձողով ցատկելուն մէջ Պ.
Ն. Ռոկեան. 80 մեղքի վազքին մէջ բարձր մըցանիչներ առին Պ. Պ.
Յակոր Գաղանեան, Վ. Արապեան եւ Ա. Կիւլչսէրեան :

Այսպէս Մուրասա - Բափայէլեան վարժարանը օտար երկրի մէջ
եւ տեղական բազմաթիւ աշակերտութեան մէջ (Երեք Հազար ժարդիկ-
ներ ներկայացած էին) իր երեք խումբերով միասին, մինչ ուրիշ գոր-
ոցներ եօթն եւ առելի ալ խումբեր կրցած էին առամադրել, կրցաւ
անոնցմէ իւլիւ առաջնութիւնը թէ ընդհանուրին եւ թէ մասնական խա-
ղերուն մէջ . նշան է ասիկա այն բարձր կրթութեան՝ նոյնիսկ ժարգո-
կան ժամին մէջ, որ կ'աւանդուի այդ հաստատութեան մէջ եւ միան-
գամայն աշակերտներու նախանձայուղ եռանդին պահելու անաղարտ
եւ կանգուն պատիւը ազգային զգացման եւ վարժարանին :

*** Մ. Ռ. վարժարանը պատգէթ - պօլի խումբ մըն ալ ունի, ինչ-
ունչ նաև երկու մակոյկներ որ կը ծառային աշակերտներու նաև -
ժարգի մէջ հրահանգուելու համար :

*** Տեղույթ իտալական Clube Sportivo Veneziano Փութպօլի խում-
բին երկու տարի կանոնաւորացէս կը մասնակցէր Պոլսեցի Պ. Յարու-
թիւն (Արթագի) Պատմանեան, որ ցէնքը նկուն եւ զեղեցիկ խազար -
կութեամբ մեծ համակրութիւն շահած է եւ տեղական թիրթերը ամէն
առթիւ գովասանքավ կը խօսին անոր ժամին՝ վեր հանելով Փութպօ-
լիստի իր յատկութիւնները :

Խնդպէս վերոյիշեալ պարոնը, նոյնպէս ուրիշներ, զանազան քա-
ղաքներու մէջ հայկ - խումբերու զգոյութեան պատճառաւ կ'անդա -
մակցին օտար ժարգոկան ընկերութիւններու :

Խզմառ .

ԶՈՒԻՒՑԵՐԻԱ.

Գրեթէ մինչեւ «Հայ Դպրոց» ցի (Պընեէն - Ժընեէն) հիմնարկու -
թիւնը, Չուկցերիոյ մէջ իսկական ըմբռնումով Հայ ժարգոկան կեանք
գոյութիւն չէ ունեցած : Եղած են միայն Հայ անհատներ, որոնք ժառ-
նակցած են տեղական ժարժնակրթական միութիւններու :

Չուկցերիան ժարգոկան կեանքը իսկապէտ կը ակսի Պընեէն -

Ժընեվի և Հայ Դպրոց էի հիմնարկութենէն յետոյ : Այս զպրոցը, որ և Հայոց բարեկառժ գույքերի խացի քաղաքացիներու նախաձեռնութեան արդիւնքն է, 1922 Դեկտեմբեր 1-ին փոխազդուած է Զուրբերիա և իր շողիուի տոկոսնեց (Nous maintiendrons) զեղեցիկ նշանաբանով կը ներկայացընէ իր Հայրենիքն վատարուած Հայ տղուն պատճացող ապաշ - զայնացըն վատանդին գէմ պայքարի սկզբունքը :

Դպրոցը կը բազկանար երկու իրարու ամրոգիացուցիչ Հայու - տութիւններէ, նայն կրթական անօրէնութեան առակ : 1.— Հայ նախա - կրթարան մը, Պընէնէնի մէջ ; 2.— Հայ Աշակերտական Տուն մը, Ժը - նեւի մէջ (Շանրէլ) :

Զուրբերիան մարզական կեանքը կը սկսի ահա այս զպրոցէն, ուր Փիզիքական զատուիարաբկութիւնը լուրջ հոգածութեան առարկայ զարձած է տուրեայ մարզանքներով, շատ անզամ մէկ քանի որ տեսլզ արշաններով, առայ չափումի, կշռումի և թշչկական քննութեան կա - նոնաւոր կիրառումավ :

Առաջին անզամ, Պընէնէնի Հայ Դպրոցի նախակրթարանի աշա - կերաններէն, զիւշին թէին Տուքմ - Թրանցը (Francisco)ի տիկնոջ կող - մէ կազմակերպուեցաւ զայլիկներու խմբում մը : Նոյն զպրոցի տեսլի մէն աշակերտներով կազմուեցաւ սկառուական խումբ մը, որուն պե - տը եղաւ յետոյ՝ Շանրէլի շրջանաւարտներէն մէկը՝ Աշատ Սաֆրազ - կան, զկայեալ երկրագործական վարժարանէն : Այս խումբին նշանն է պետքաղը (Kangourou) :

Շանրէլի ողաք սկառուական խումբ շկազմեցին, բայց իրենց մէ - ջին ստուգ, թէ՛ մանչերէն և թէ՛ աղջիկներէն, քաղաքին (Ժընէն : Շանրէլ մէկ թաղն է Ժընեվիի) սկառուական խումբերուն անզամմակ - ցած են առան մը : Ասոր փոխարէն, 1925ին Քէորդ Աէմէրնեանի նա - խանունութեամբ կազմեցին «Հայ Առողջապահիկ Մարզիկներու Մի - ութիւն» մը, միայն մանչերէ բաղկացած, որուն նշանաբանն է «Մա - տուր ասքինէն, մարտուր՝ Փիզիքապէս, մաքուր՝ բարոյապէս» :

Այս խումբին զործունէւթիւնը եղած է 1.— Անհատական մար - զանք, իրբ առողջապահական միջոց : 2.— Խմբական մարզանքներ, ա - մառը տառաւան զանզակէն քիչ մը կանուխ ելլելով : 3.— Կազմակեր - պութիւն տարեկան ողիմպիականներու, Աշակերտական Տան պարտէ - ղին մէջ :

Կազմուած էր նաև Փութուլի խումբ մը, սակայն Փութուլ խա - զացողները տեսլի տեղական խումբերու մրցումներուն անհատար կ'երթարին կը մասնակցէին :



Մարտինյա Հ. Մ. Հ. Արգիշտիհով երկսեռ խումբը 1925ին



Հ. Մ. Ը. Մ. ի Մարսիլիոյ խումբը 1935ին, բանակումի պահում



Հ. Մ. Ը. Մ. ի Մարսիլիոյ խումբի բանակումի կետավելք

ԳԵՂՋԻՔԱԼ

Հ. Մ. Է. Լ. Մ. ի Պրիւզոէլի մասնաճիւղը հիմնուեցաւ 1925ին Պ. Պ. Դովանիկ և Գոյունեան եղբայրներու նախաձեռնութեամբ և ընդունակացաւ Union Royale Belge des Sociétés de Football Associationի գիրելը, մասնակցելով անոր պաշտօնական բոլոր մրցումներուն, շարունակ 4 տարի, բայց զերախտաբար զազութիւն զրեթէ բովանդակ մեծամասնութիւնը, այս բրոբականատի գործին հանդէպ բացարձակ անոտարքեր զանուելու և կարողազոյն մարզիկներէն մի քանիներուն պելճիական խումբերու մէջ մասնաւուն պատճառուն, միութիւնս այս տարի խիստ արզահասակ լրջան մը բոլորնց, և իր երեք տարուան շարունակական յաղթանակներուն փառքը նուժացաւ. իր այս լրջանի տեսական պարտութիւններէն առաջ :

Եւ եթէ դեռ մինչեւ տարիներ առաջ կ'ապրէր ու կ'ուզէր ապրիւ, ան ալ Մարեան և Զամբէքթէն ընտանիքին նիւթական օգնութեան ու սուրապրեալիս և վարչութեան անդամներէն ատենապետ Պ. Պ. Պ. Մարտանան, մատակարար Մ. Պալմեանի անխոնջ ջանքերուն շնորհիւն է :

Միութիւնս իր հիմնարկութենէն 2 տարի վերջ, միացուց իր ֆութազով ճիւղին, թէնիզի ճիւղ մը, յանձնելով զայն ննթակոմիտէի մը որ թէեւ լաւ եռանդով տողորոտած ի սկզբան, զերախտաբար չկարողացաւ. ի զուտիս հանել իրեն յանձնուած գործը և լրեց զայն 2000 ֆրանք բացով, տառանց նոյնիսկ հաշիւ և Հրաժարական ներկայացնելու դինք ընտրող վարչութեան :

Վարչութիւնս հակառակ իր կրկնակի դիմումներուն, չկարողացաւ նոր վարչութիւն մը ընտրել և ցաւ ի սիրտ լրեց իր կարգին թէնիզի ճիւղը :

Մարզանքը զազութիւն մեծամասնութեան կողմէ, անկարեւոր նկատուած էր և անով հետաքրքրութեներու. թիւը 30ը չէր անցներ : Այս խիստ ցաւալի վիճակին մէջ չենք զիտեր թէ պիտի կարողանա՞նք շարունակել յառաջիկայ ըրջանին, այս խիստ կարեւոր գործը, որ հայութեան անունը և կարողութիւնը ճանցուց , ու բարձրացուց նոյնիսկ Պելճիքայի ամենախոր անկիւններուն մէջ :

Պելճիական մարզական թէրթեր շատ զրեցին հայկական խումբին մասին, Պազրճեան (խումբիս պետը) Մաճարեան, Մասեհեան և դեռ մի քանի ուրիշներ պահանջուցին հայ անունը Պելճիքայիներուն առաջ :

Անզամ մը, Fédérationի քարտուզարը խօսելով հայ մարզիկներու

մասին կը հարցնելու թէ ո՞նչ կը պարունակէ Հայ երիտասարդին արիւնը, որ այդքան նշանաւոր մարդիկ մը կ'ըլլայք:

Առաջի է, որ այսքան յաւ անցեալ մը ունեցող այս միութիւնը տեղւոյն Հայ զազութը իր անտարբերութեամբ թոյլ տուաւ որ ան-յարշտանայ:

Քարտուղար Կ. ԳՈՅԱԽՆՃԱՆ

ԱՐԵՒԵԼԵԱԾ, ԵՒՐՈՎԱՌ

Կ. ՊՈՂԻՄ

1922ի ամանամիւրջին, ծանօթ քաղաքական դէպքերու բերումով, Հ. Մ. Բ. Մ. կեղրոնի և Պայտոյ մասնաճիւղերու լուծումը ծանօթ է արդին ամէնուն: Հակառակ նիւթէս զուրս ըլլալուն, որպէս պատմական փառու պիտի յըշեցնեմ Հ Հոկտեմբեր 1922ին Սիրքէնի, կայսրանի պարակը զումարուող բացակի պատզմ. ժաղովը, որմէ թերեւս շատեր անսեղեակ են:



Մինչեւ 1923ի աշունը ո՛չ մէկ չարժում, միայն տակէց վերջն է որ, Օ. Ֆրէնքենի թելագրութեամբ, Շիլլիցի տղաքներ, ամսուր Պո-յիս այցելող պուլիտրական «Ալամիա»ի մըցումներին առինքնուած, «Շիլլի» (1) անունով, եւ Հաղի. 15 անդամնոց միութիւն մը կը կատ-ձնե: Զմեռը՝ այս ափ մը տղաքը, կը սկսին տկար խումբերու. Հետ մըցէի եւ տակաւ նլառիլ, եւ ահա սրոտի խիստ խանգամվառ դէմք մըն ալ — Ալիքան Մկրտիչեան (Ալէքս) — որ այդ անոները պոլահայ թերթերու աշխատակիցն էր, այս տղաքը անձամբ կը քաջալէրէ, մինչեւ իսկ այդ տարիքին մըցումի մը ժամանակ պակասն տղու մը տեղ փութող խողալով:

1924ին Շիլլիցիներու անունը կը սկսի մամուլին մէջ, եւ իրապէս,

(1) 1909ին, Հ. Մ. Բ. Բերա մասնամիւդէն դժգան ֆաւրայութու եւ Արէկը անդամներու կազմէ «Շիշլի» անունով ամբառ միու-րիմ մը կազմուած է եւ մէկաւկէն տարրաւան փառաւոր գործամէւր - րիմն: Ալ վերջ, Բերա մասնամիւդին միանալով, կազմաւած է Աշամա-ւոր «Թիկա» — Շիշլի » մասնամիւդը :

Ժամուլով հրապարակումը Շիշիի տղոց Փութպոլի մըցումներուն, տեսակ մը զբգիռ կ'ըլլայ միւս թաղերու դպրոցականներուն անպաշտօն կերպով իրարու քով զալու։ 1924ի Փութպոլի սէղօնին արդէն մենք կարգաւ կը տեսնենք կազմութիւնը։ Դատըդիւզ՝ Ուննեան, Սամաթիա՝ Սահակեան, Գում՝ Գափու, Պէջնեան, Մակրիգիւզ՝ Հայ Մարմնամարզական խումբերուն։ Այս խումբերը իրարու դէմ մըցե-



Հ. Մ. Բ. Մ. ի Վիկտի սկսուտական խումբը 1937



Հ. Մ. Բ. Մ. ի Վիկտի խումբը 1937ին

լով, որդ տարբ յացթական կը Հանգիստանց Եղչւին, որը՝ բառ - կան ուռնացած էր: Այդ տարբան ընթացքին՝ մեր ախոյեանը (Ազգա Մատիկանեան), թրամական ֆէտէրաստինի կողմէն՝ կազմակերպուած 10 հազար մէմբր Հեներանիքի և՛ Սթատուում՝ Պէնալէր Քրոս Բանթրիի մրցումներան մասնակցելով, այս երկրին Համար ապշեցուցիչ տառշնութիւններ կը Հաստատէ և այս պարագան Բուրբ մասնուին մէջ ալ որերով խնդրոյ նօթիք կը զառնայ: Կ'արդէ յիշատակի նաև: Եղչւիցիներու Փութորոյի մրցումները Յանձնական թէրա, Խափիսթու և Աթլաս խոմքերու զէմ և: Յ. Մ. Ը. Ա. ի կազմակերպուած Բունծուային մաս - նակցութիւնը: Մագրիգիւոյի մէջ՝ «Փուրք - Սասուն» անուն երկը ամիս կետանք ունեցող խումբ մըն ալ կար, որ այդ զիւղի տախոյեանց խումքը հանջ բառացաւ:

1925-ին վերադրեալ խումբերէն զատ, Պայման կ'առնենայ նաև. Բնագայ մէջ՝ Ասոյանին և Գասպարին՝ ըլլարաց և Սկիուսորի Վերադրեալներ: Այս ապրուսու բնիմացքին միշտ՝ խօսյին բաժակի մըցումներ ուղարկ կ'առնենան:

1926ին. Հոյք խումբեր շատենեալով գործուոր ձեռքեր՝ պիրենէց կոսովաբարդ, արծածանողքից և հաւաքական յակողութիւն ցոյց չեն կրնար առաջ:

1927ին, երթառապութիւնը կը բայցրուի Մարմնակրթ. Միութեանց շատրւից Մասնաւորապէս Ելեցիցիք 2004 տակի անդամ կ'ունենան, մեծամասնութիւնը զպրցականներ և տառանձեակ մըն ալ աղջիկները: Ալեքսի յակնատառնջ ֆանքերուն շնորհիւ, «Ելեց» Միութիւնը, Պայման կուսակարութեանէն զատեցացւելով կը զանոնայ և ուր՝ Ելեցիք



Հայկ - Ա. - և. Բ. Ռոդինսկիականմերում տրուած մրցանակներէն նմուշ մը

եւ կը փոխադրուի այժմու ընդարձակ հաւաքառեղին, Սթատիոնմի մէջ։ Սկիւտարի մէջ միւս կողմէ՝ Պէրպէրեան, Գում - Դափուի, Պէղնեան եւ Մագրիպիւզի խումբերը կը լուծուին։ Միայն այս վերջինները յետոյ Պէղազեան եւ տարեվերջին Տատիան խումբերը կ'ունենան։ Նսայեանցիք խիստ կը տկարանան, անդի տալով Շիշլիցիներու տրադըթաց յառաջդիմութեան։ Անցեալ տարուան դպրոցներու ողիմ - պիտանեները, Պ. Արթօի ջանքերով աջառու տեղ մը կը դրաւեն, մասնաւորապէս Վիէնէկ. Միսիթարեան, Նոր - Դպրոց, Կեղրոնական եւ Նսայեան վարժարաններունք։ Այս պատիկ ողիմպիտականները՝ Ալէքսին գրգիռ մը կ'ըլլան՝ կազմակերպելու Պոլասհայ դպրոցականներու Ա. ողիմպիտականը, որ իր տեսակին մէջ առաջին եւ արդիւնքի տեսակչուով ալ խիստ յուսադրիչ անցաւ։

Զմենամուռին Շիշլիցիք եւ մէկ - քանի փոքր խումբեր ունեցան իրենց այլեւս պայմանագրական դարձած ողիմպիտականները, անելորդէ ըսել դեռ շատ հետու ըլլալով, նշանակելիք արդիւնցներ ցոյց տալէ։

Շիշլիցիք գարնան աւելիք թափ տալով, անզամագրականին, Հետշեսէ ծանր կշռել սկսան։ Միւս կողմէ Շնայեան անունով ծանօթ Փութպոլի խումբը՝ արդէն ինքնին ուժ մը ըլլալուն, ինքնարերարար եկաւ միանալու Շիշլիցիներուն ուր՝ սիրալիք եւ անխորական ընդունելութիւն մը զատաւ բալոր աղոցմէ։

Այէքսի մահէն մեռն Արթօ Դափաքնեան իր կազմակերպէ դպրոցներու յրացաւենականները, սրոնց մէջ, յիշատակութեան արժանի է Վիէնէկ. Միսիթարեան վարժարանները, ըլլայ արդիւնքի թէ կազմակերպութեան տեսակէտով։

Մեզատեմբեր 7ին Շիշլիցիք, Գատոսիւդին մէջ հազմակերպեսն իւրենց Պ. մրգահանդէսը, մասնակցութեամբ 80է աւելի մարզիկներու, Սթատիոնմի մէջ։

Պուհու գանուռաց բույու Հիները կողանք այս սկիմպիտականին յուրջ բոյորել։ Այսուէս պատաւու եկած էին, Վարագ, Շապոյեան, Ա. Շիրմէ, Լ. Յակովեան, Օ. Ֆրէնկեեան, Ա. Գայֆաքնեան, Հ. Բէրգեան եւ Այսու Մամեկոնեանը։ Այս օրը՝ տեսակ մը Հ. Մ. Բ. Մրցա - հանէկներու յատուի տօնի օր մը ապրեցանք։ Վեց արքէն է միք, այսքան հետաքրքրութիւն բնաւ ստեղծուած չէր։

1928ի միջ. յրացաւենականներն մասնակցեցան 72 մարզիկներ, պատեմներով՝ Մագրիպիւզի Պէղազեան, Տատեան, Սամաթիոյ, Սահակ - եան, Բեռայէն Նոր - Շիշլիք, Վուժուռէն՝ Վիշտոյ եւ Օրբագիւդէն Շանթ խումբերու։ Արարտի մարզիկները ստուար թիւով, անհատ - պէս եկան մասնակցելու։

Սամաթիոյ Սահակեան խումբն ալ անջատօքէն կատարեց իր լու -

գարու և աթէլիք մրցումները, որոնց ամէն տեսակէտով զովէլի նոր մը կը կազմէն :

ԸստՀ. մրցաւանդէսէն անմիջապէս վերջ սկսած ֆութօպովի մըր - շումները :

Եիլլիցիք, ֆութօպովի նոր եղանակին համար որոշ երազրով Հրապառակ իջան : Եիլլի ունիք 63 ֆութօպէնու, որոնց երեք կարգի բաժնուած են : Ա. թիժը, այդ տարին չառ ուժով էր, կրնամ ըսկէ քիչ ճամանակի մէջ կրցան Ֆէնիքը և Կալաթա Սէրայ խումբերուն հետ չափուիր և, չառ պատուարեր գուրու դալ : Եիլլիցիք չառ մը կարեւոր մրցումներ ըրբին : Պոիթիշ-Աստիշընի դէմ 3 — 9 կորով, Քորէնի դէմ 1 — 3 կորով յաղթեցին և Պոլսոյ ոչ — Ֆէտէրէ խումբերու ախոյնան թարթայտյի դէմ մրցուով 1 — 1 կորով Հումասար մասցին : Ամէն չարմու Բ. և Գ. թիժները ևս մրցումներ կ'առնենային :

«Նոր Եիլլին » ունիք 294 անդամ, որոնց 161ը գործուն և մեաց - կայր Համակիր : Օրբատորէ աւելիք ընդարձակուելու ամէն Հաւանականութիւն ունի : Տուէտական և ազատ մարզանքները կը վարէ Արթ Դարթաքանքնան : Ունիք պատշիթօպի և վայէլուոյի կանոնաւոր թիժներ, որոնք յանաւի մրցումներ կ'ընկի ու այժմու ընդարձակ մարզաններ մէջ :

Եիլլիի ներկայ Հաւաքատեղին Սթատիումի դաշտը նայող ընդարձակ որանէ մը և երկու սենենակներէ կը բազկանայ, մէկը վարչու - թեան և միւսը զոյքատեղի է : Վարձք կը վճարուի, ամսական 30 սունիք . բայց Հումանելու Համար մատաւորապէս 700 սունիք չինու - մեան ևսայլ ծախքեր եղան են :

Եերայի մէջ կան սիստեմներ և «Թարգամի Արաւ» անունով ֆութ - պուի խումբեր : Որպէսու ուժ երկուոքը միասին բան մը չին որժեր :

Մազրիզիուոյի մէջ կան Պէղագեան (30 անդամուց) և Տատեան (40 — 50 հազինոց) խումբերը : Առաջինին արեւը մարը մանալու վրայ է, այժմ յանքեր կ'ըրյան երկուոքը միացնելու :

Առաջանոյ մէջ կայ Ասհակեան միութիւնը, մատաւորապէս 60 անդամուց : Առանց, եթէ պատճառ մը կենայ իրարու քով կուլուն և անիկից վերջ զարձեալ ցրուած վիճակ մը կ'ապրին : Այսուհետ մրցա - Հանգէսին և Թաւոնային յաւ կերպով իրարու մատեցած էին, այսուհանգերմ, կարող վարիչներ և մարզիկներ ունեցող խումբ մը մը է :

Գառըդիւդ «Արաքածը կայ :

Սկիւտարի մէջ կայ՝ «Սկիւտար Խոման Սուլրառու անունով միութիւն մը, որուն անդամներուն թիժը 25ը չանցնիր : Այս խումբին վարիչն է Զահենց, որուն երեսին՝ Սկիւտարի աղաքը ցրուած վիճակ մը

ունեին : Այս խումբը ուներ 10 հատ սկառուտ , որոնք Սկիւտարի թուրք սկառուտներու խումբին ենթակայ խմբակ մըն էին :

Ամբողջացնելու համար պոլսահայ խումբերու անունները պէտք է յիշատակել նաև Վոսփորի Շնչչաղ ։ Եւ Օրթազիւղի Շանթ ։ խումբերը :

Այժմու պոլսահայ մարզական շարժումին խորիսիո պէտք է նկատել Նոր - Շիշլի միութիւնը , որու շուրջ բոլորուն են գործէն Հասկող եւ հին վարդիչներ .

Դպրոցներու մէջ , մարմնակրթութեան մասնաւոր կարեւորու - թիւն կը տրուի եւ ըստ կրթական գործավարութեան հրահանդին նախակրթարաններու մէջ պարտաւորիչ է : Նոր - Դպրոց , Էսաւեան եւ Վիքննակ . Միտիթարեան վարժարաններու մէջ կը զասախոսէ Արթօ Գալֆաքնեանը : Կեղրոնական վարժարանի երթեմնի անօրէն Պ . Աս - րունի , պիտոնէն պատճառ բոնելով , զուգեց Արթօնն պահանջան շնչին մէկ յաւելումը վճարել եւ այդ տարին պոլսահայ միակ երկրորդական վարժարանի աղաքը զրկուեցան անմնուէր եւ կարող ուսուցիչէ մը :

Յ. ԹԻՒԹԻՒՆՁԵԱՆ

ՊՈՒԼԿԱՐԹԻԱ

Հ . Մ . Բ . Մ . Ը՝ Պուլկարահայ գաղութին աղղային ողևով տողորուած երիտաշարդական ծաւալուն եւ ամենակենսունակ մարզական կաղմակերպութիւնն է :

Նախագան Հ . Մ . Բ . Մ . Ը հիմնումը Պուլկարիոյ շարք մը հայաշտ վայրերու մէջ եղած են մարզական անջատ միութիւններ ու Հ . Մ . Բ . Մ . Ը . ի տաններն մասնաճիւղեր :

Հ . Մ . Բ . Մ . Ը իրը կազմակերպուած շրջան փաստօրին գոյութիւն առած է 1924ին Ֆիլիպէի մասնաճիւղի նախամեռնութեամբ Նոյն բաղաջին մէջ հրաւիրուած անդրանիկ պատզմ . ժողովլէն , որուն մասնակցած են Բլովսիլ (Ֆիլիպէ) , Սոֆիա , Վաննա , Թ . Բաղարեց , Մբ . Զակօրա :

Նոյն ժողովին մասնակցած է նաև արդ շրջանին Բլովսիլի մէջ գոյութիւն ունեցող «Շանթ» մարզական միութիւնը , որ իւրացնելով Հ . Մ . Բ . Մ . Ը ծրագիրը միացած է անոր մասնաճիւղին :

Վերոյիշեալ պատզմ . ժողովը կ'ընարէ շրջ . վարչութիւն Բլովսի - տէն՝ ատենապետութեամբը Տօքթ . Թ . Թումանյանի , կը մշակուի ծրագիր կանոնագիր Շրջ . վարչութեան կողմէ , որ յիստազային կ'իւրացուի նոյնութեամբ նաև մասնաճիւղերին եւ կը վաւերացուի պուլկար իւխանութենէն :

1924-ին մինչեւ 1934-ը՝ Հ.-Մ.-Բ.-Մ.-ի Շրջ.-վարչութեան վայր կը մնայ Բյուզանդից, որուն կ'առենապետեն նաև. Կ. Ղազարոսեան, Յ. Մայբուռուսեան, Ն. Առաւածառուրեան եւ ուրիշներ :

1934 — 35ի շրջանին կը գոխազրուի Սովիա, տառենապետու. թեատր թէ. Բ. Անդրահեանի, 1935 — 36ի շրջանին կրկին կը գո. առաջուի Բյուզանդ առենապետութեատրը Կ. Ղազարոսեանի :

Խոկ 1936 յուլիսին ի վեր 13րդ պատղմ. ժողովը Շրջ.-վարչութիւն քննուած է Վասնային Հետեւեալ կազմով:

Վասնային՝ Տօրմ. Պերճ Հանոյեան
Փ. տառենապետ՝ Արշակ Զադէնեան
Վասնապահը՝ Կարս Զիմինեան
Գանձապահ՝ Բարթող Մինասեան
Մարդ. զեկազմը՝ Յովուչի Երեմեան

14րդ պատղմ. ժողովը ուեցի ունեցած է Վասնայի մէջ և. 1937—38ի յրջանի համար վերընտրուած է վերոյիշեալ կազմը :



Հ.-Մ.-Բ.-Մ.-ի Վալյանեան շրջանի պատղմ. ժողովի մը վերջ Անունները մեզի ծանօթ են՝ նաև անյօն աչ՝ Թագւոր Թագւոր համան, Յ. Ճ. Ա. Սիրունի, Կ. Ղազարոսեան: Ազէն սուի երկրորդը՝ Արման Պապիկեան:

Պուլկարիոյ լրջանը որինակելի հանմաւորութեամբ ամէն տարի ունեցած է իր պատզմ . ժողովը , որուն կը մասնակցին բոլոր մասնա - ճիշդերը իրենց մայսի իրաւունքի համեմատութեամբ պատզամաւոր - ներով :

Վերջին տարիներ , այս պատզ . ժողովներու կողքին տեղի կ'ունե - նայ նաև սկառաւական բաժնի համագումարը , որուն որոշումները են - թակայ են Հ . Մ . Լ . Մ . ի պատզ . ժողովի եւ կամ Շրջ . վարչութեան վաերացման :

Առաջին պատզ . ժողովէն յետոյ Պուլկարիոյ լրջանը կը համբէր 11 մասնաճիշդեր :

Այժմ դոյսութիւն ունին միայն 9 մասնաճիշդեր մարզական եւ սկա - ռաւական բաժիններով , հետեւեալ զարգացմանով

Ա . Ալիքէն , այժմ ունի մօտաւորապէս 60 դործօն անդամներ , սկառաւ եւ մարզիկ :

Բ . — Ռուսէ , 80 անդամներով :

Գ . — Թ . Բազարճը՝ 50 անդամներով :

Դ . — Բլովտիզ՝ 250 անդամներով :

Ե . — Վառնա՝ 130 անդամներով :

Զ . — Պուրկազ՝ 130 անդամներով :

Է . — Սոֆիա՝ 135 անդամներով :

Ը . — Խարչոյ՝ 50 անդամներով :

Թ . — Շումէն՝ 50 անդամներով :

Ընդ . . լրջանը կը համբէ իր մէջ , մարզիկ ու սկառաւ , շուրջ 950 դործօն անդամներ :

Դժբախտաբար տարիներ առաջ կազմալուծուած են ՍԲ . Զակօրո - յի եւ Պօրիսովկրատի մասնաճիշդերը , զործօն տարրերու այլ վայրեր փոխադրուած ըլլալնուն պատճառաւ :

Բայց մէկ երկու մասնաճիշդերէ , որոնք իրր հաւաքավայր կ'օդ - տապործեն ընթերցարանները , մնացեալ բոլոր մասնաճիշդերն ալ ու - նին իրենց առանձին ակումբները , բայց գրեթէ ոչ մէկ մասնաճիշդ ունի զժբախտաբար իր սեփական խաղավայրը , որ այնքան կենսա - կան անհրաժեշտութիւն է մարզ . կազմակերպութեանց համար :

Շրջանին մէջ առանձին ուշազրութեան առարկայ է սկառաւտական բաժէնը որ կը զեկավարուի լրջանային գործադիր մարմնէ մը որուն կ'ատենապետէ լրջանին ընդ . սկառաւտական խմբապետ Ներսէս Աստ - ռածատուրեան :

Ակադեմիական բաժինը մաս կը կազմէ պուլկարական սկառուտական կազմուկենութեան՝ (Օ. Պ. Մ. Թ.) և կը Հովանաւորուի իշխանութեանց կազմէ :

Երանական անհանդիւտէն առելի աժմուր է սկառուտ բաժնի գիրքը, բան մարզական բաժնին, ի բաց առևալ Բլումանի և Պուրկազի մասնակիւդեմիրէ՝ որոնք ուղղակի անդամ են պուլկար մարզական գաշնակցութեան (Պ. Ն. Ռ. Ֆ.) իսկ մասնակտ մասնաճիւղերը կ'անգամակցին մարզական գաշնակցութեան անուղղակիորէն, մաս կազմելով ու առանձին հասուած գանձույս անդամ—պուլկարական ակումբի մը :

Առաջական է մարզական բաժնիներու ընդհանուր գործունեակաթիմը և երգաշնակերու և Հ. Մ. Բ. Մ. ի ուղղութիւնն ու ծրագիրը անխօսակարգութիւնու կարգութ գործուագրերու համար մասնաճիւղերու վարչութեանց թիջի իրենց ներկայացնուցիչը կ'ունենայ սկսուական բաժնինը՝ յանձին իր խօսազետին :

Պուլկարիոյ Հայ մարզական կեանքը ունի իր պատուաւոր անդը Հ. Մ. Բ. Բ. Մ. ի շնորհիւ :

Երջանու մինչեւ 1936ը ունեցած է 9 ընդհանուր մարզական կաթիմը՝ Հայաստանու վայրերուն ու թուականներուն՝

Ա. — Բլումանի մէջ 1926 Օգոստոս 26 — 29ին :

Բ. — Բլումանի մէջ 1927 Հոկտեմբեր 2 — 3ին :

Գ. — Բլումանի 1928 Հոկտեմբեր 6 — 7ին :

Դ. — Սոֆիա 1929 Օգոստոս 28ին :

Ե. — Բլումանի 1930 Սեպտեմբեր 7 — 8ին :

Զ. — Բլումանի 1931 Սեպտեմբեր 12 — 13ին :

Է. — Բլումանի 1932 Սեպտեմբեր 2 — 3ին :

Ը. — Բլումանի 1934 Օգոստոս 26 — 28ին :

Թ. — Վանձան 1936 Օգոստոս 28 — 30ին :

Երդ ողիմականէն յետոյ պատզմ՝ Խոզովը նկատի առնելով ամէն տարի թէ՝ սկսուատական բանակում և թէ ողիմական կազմակերպութիւնները որոշեց ողիմականներ հազմակերպել երկու տարին անդամ մը, նոյնպէս և սկսուատական բանակում, անոպէս որ 1933ին բանակում տեղի ունեցած է Պուրկազի մէջ, 1935ին Սոֆիայի մէջ Օգոստոս 18 28ը նավորովի յուշարձանի բացման և Հայ Յեղափոխական Ռահմակայ Քր. Միքայէլեանի մահ - ուան 30ամեակի տոիթով, իսկ 1937 Օգոստոս 18 — 30ը Վանձայի մէջ:


Հայ 14րդ պատզմ՝ Խոզովի որոշման, այս տարի Հ. Մ. Բ. Մ. ի Պայք. շրջանի Ժրդ ողիմականը տեղի կ'ունենայ Սոֆիայի մէջ :

Պուլկարանայ իրականութեան մէջ մարզական (Արէքթիկ) ախոյ-
նածութիւնը առարիներէ ի վեր կը պատկանի բլովտիվի մասնաճիւղին
որ կը կը և վարապդաստ Արշակունի բաժակը»:

Պուլկարինյ մարզական կեանքի պատմութեան մէջ, Հ. Մ. Ռ. Ռ. ը.
ընդհանրապէս, իսկ անոր մարզիկ անդամները մասնաւրապէս փըն -



Պուլկարինյ Հ. Մ. Ռ. Ռ. կեամբէն
Մարզական միջումներէ վեր չաջուած խրամակար մը



առուած լաւագոյն մարզիկներն են յաճախ, որոնց մասին զնաւատանքով կը խօսին մարզական շրջանակներու ու մասմասութիւններուն մէջ :

Պուլկարիոյ Հ. Մ. Բ. Մ. ը իր շարքերուն մէջ ունեցած է եւ ունի Համազային չափանիշով մարզիկներ որոնք զանազան առիթ - ներով հաստատած են ազգ - նոր մրցանիշներ եւ որոնք մեծապէս գնաւառուած են անզամ պուլկար մարզական դաշնակցութենէն (Պ. Ն. Ա. Ֆ.) :

Աւելորդ չենք նկատեր անոնցմէ մէկ քանին յիշառակել հոս՝ իրենց ձեռք բերած փայլուն արդինքներով :

Ա. — Յովսէփ Երեմեան (Վառնայէն) Պուլկարահայ բոլոր ողիմ - պիականներուն —բացի առաջինէն— մասնակցած եւ բոլորէն ալ հրաշակուած է օրուան ախոյժեան :

Ունի չորս ազգ - մրցանիշներ՝ 1) 100 ժ. վազք՝ 11 1/10, 1933ին, 2) բարձրութիւն ցատկել՝ 1.73 (1934ին, պուլկարահայ ծրդ ողիմպիական, Բլովտիվ), 3) երկայնութիւն ցատկել՝ 6.71 (1934 Վառնայի ֆէտէրասիսնի կազմակերպած մրցահանդէսին, Վառնա), 4) Երեք քայլ ցատքել՝ 13.31 (նոյնպէս ֆէտէրասիսնի նոյն մրցահանդէսին 1934):

Ունի նաև զունդ նետելու պուլկարահայ մրցանիշը 11.28ը :

Վերջին երկու տարին հետեւած է թէնիսի փորձերուն եւ 1937ին շահած թէնիսի Վառնայի ախոյժեանութիւնը օտար մրցորդներու զէմ:

Բ. — Հրայր Սրապեան (Բլովտիվ, այժմ Մարօք) ունի 800 ժեթր վազքի ազգ - մրցանիշը 2.11ով (հաստատուած պուլկարահայ ծրդ ո - զիմպիականին, Բլովտիվ 1931ին):

Մասնակցած է նաև զանազան պուլկարական մրցահանդէսներու ըլլան տեղական կամ շրջանային որ միւստ ալ պատուալոր արդիազներ արձանագրած է :

Գ. — Եփրատ Յակոբեան (Բլովտիվ) խոստմանով պատանի մար - չիէ մը որ պուլկարահայ թրդ ողիմպիականնին (Վառնա) շահած է 100 ժ., 200 ժ. եւ 400 ժ. վազքերու առաջնութիւնները 11 4/10ով, 26 4/10, եւ 1 0 2/5ով:

Վերոյիշեալ մարզիկները Պուլկարիոյ անունով մասնակցած են Ա. ԲԷնցի մէջ կազմակերպուած միջ - պալքանեան Աթլէթիկ մրցումներուն :

Կան նաև, Պուրկապի, Սլիվէնի, Սոֆիայի մասնաճիւղերուն մէջ յաջող մարզիկներ որոնք կրնան պատիւ բերել շրջանին :

Յութապոլի (գնդակախառը) մարզին մէջ եւս Հ. Մ. Բ. Մ. ի Պուլ-

կորիսյ շրջանը ունեցած է և ունի ներկայիս բառական թիւով պատ - համուսուն խաղացողներ :

Անցեայի մէջ լաւագոյն խաղացողներ եղած են Հանգուցեալ Պետ - րոս Գազանանեան, (1934ին դարձողութեան մը Հանգուանքով վախճա - նած) որ իր գեղեցիկ խաղարկութեամբ (կեզր՝ յառաջապահ) մէծա - պէս զնահամատած էր նաև պարզաբ ժարդ. շրջանակներէ և դրեմէ տեսազն կը ժամանակցէր Բլումիսիքի բաղարային թիւմին :

Թորոս Դալբաբեան երկար տարիներ եղած է Բլումիսիք մաս - հանիւղի Փութօպոյի խմբացկան և ժարդիլը, նոյնպէս կը ժամանակցէր բաղարային թիւմին :

Հարյուր Արագեան, Ար. Քէպապճեան (այժմ Պոսթըն), Յ. Արեմ - եան և Ն. և Ն. :

Այժմ որպէս լաւագոյն խաղացողներ՝ կ'արժէ յիշել Սննիկ Ղարիս - եան և Կարա Կարտապետեան (Վանեայչն) որոնք կ'անդամակցին նույն վաճառայի առաջնակարգ, ազգ. ախիլիզիօնիք անդամ թիշտին և իրը յիշառապնեան կը խաղան յիշեալ միութեան առաջին խումբէն :

Օ. Ղարիսիեան, 1934 — 35 տարեշրջաններ եղած է Պուլկար ազգա - յին թիւմիք աչ յիշառապահ :

Վաճառայի Հ. Մ. Լ. Մ. Ի. Փութօպոյի առաջին թիւլը, գրեմի ամ - րադշ շրջանի մէջ առաջնագոյն խաղացողներէ կազմուած է և Ըրդ և Գրդ ողիմովիականներուն եղած է Փութօպոյի ախույնան խումբ և ար - շտած՝ «Մեծն Տիգրան» բաժանին :

Նաև Փութօպոյի ժարդին մէջ ապագայ խոսացող ուժեր ունի Սո - իիան, Բլումիսիք և Ալիվէնը :

Թ. Փազարնըքի Ռուսէի և Շումէնի ժամանաճիզերը առաւելապէս եղած են սկսուստական ժամանաճիզերը, իսկ Խասքովսն վերջին տարին ժարզական կ'անքին մէջ սկսած է զովելի նոանդ ցոյց տալ, ունի իր նորակազմ Փութօպոյի թիւը և կը պատրաստուի Ժրդ ողիմովիականներ :

Հ. Մ. Լ. Մ. Ի. ՊՈՒԼԿԱՐԻ ՊՈՅԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Վաճառայի, 1938 Յուլիս 20





Սլովենի Հ. Մ. Բ. Մ.-ի ֆուրբուի թ. խումբը 1928



8. Արևմտան, Պավկարահայ աշոյնամբ

ԱՌԻՄԱՆԻԱ

Ազգակայ Հայ ժարգական կեանքի պատմագրին տուազը Հայթարթելու մասնագութեամբ, որպէս մռախն ծանօթ մը Ռումանիայ Հ. Ա. Ռ. Մ. Բ. կազմակերպութեան, հիմնուած իրական տուեայներու վրայ, և պատուած Ռումանիայ շրջ՝ վարչութեան որդիիւններէն, պիտի չանամ տալ ամփոփ տեղեկութիւններ, պատմական թուականներ այս շրջանի գործունէութեան շարք:

Տակաւին Վասնա էի, 1921ի սկիզբը երր որ մը Պոլսոյ թերթերէն տեղեկացոյ թէ Պուլքէչի մէջ գոյսթին ունի սկառատական կազմակերպութիւն մը մռաւորապէս 40—50 անդամ՝ անդամունիւններով։ Թանի մը ամիս վերջը թնձ վիճակուեցաւ զաղթել Պուլքարխայէն և հաստատուի Պուլքէ։ Առաջին առթիւ խոկ հետաքրքրուեցայ տեսնել այս կազմակերպութեան նախանձունարկները և շնորհաւորել զիրներ։

Որպէս խմբապէս թնձ կը ներկայանայ բարձրահասուկ և նիշարկաց երիտասարդ մը նրանան Ամսարձն՝ վանեցի, զոր արդէն կը հանջնայի, իր վասնայէն անցնելուն առթիւ։

Ժամանակի մը յետոյ կը պարզուի, որ յիշեալը քաջարերութիւն



Պուլքէի սկառատական

ստացած այդ լրջանի Պուգըէլի ազդ՝ վարժարանի հոգաբարձութենէն եւ զանազան ազդայրեներ հ ըմբ կը զայ այդ կազմակերպութեան 1921 սեպտեմբեր «ԿԵՎՐ» :

Անցաւ ամիս մը եւ սկսան դժկուութիւնները խմբապետին շուրջ, իր հակամանկավարժական ընթացքնեւ համար, տղաքը սկսած պազրի եւ այն օրէն առաջ սկսանք աւելի հետաքրքրութիւն այ կազմակերպութեամբ: Պարզութեամբ որ յիշեալը ու վարչութիւն կազմած է եւ ոչ աչ կանոնաւոր արձանագրութիւններ ուներ, այլ սկսած է զէպի շարը գործածել իրեն վաստանուած պաշտօնը: Քանի մը երիտասարդներ խոր հրդակցելով կը հրաւիրենք Պ. Սմարենը որ կարգի բերէ այս գործը հիմնուելով Պոլսոյ մէջ ընդունուած ծրագիրը՝ կանոնագրի արածագրութիւններուն: Կը գիմնենք հոգաբարձութեան որ կը համաձայնի կազմել վարչութիւն մը եւ կազ հաստատել Պոլսոյ Հ. Մ. Լ. Մ. կ. Հետ :

Նորաբաց «Արարատ» ընթերցարանին մէջ կ'ունենանք առաջին ընդհանուր ժամանակակից վարչութիւնը: Պատէ ընենք մեր առաջին վարչական ժողովը: Ժամանակուած ենք Պ. Գէորգ Բեն տանեանի տունը, կ'երթանք սակայն տունը մարդ չկայ: «Փօփառեան» փողոցի անկեւնի գարեջրատունը կը մտնենք եւ, մէյ մէկ գարեջուր մեր առջեւ, կը կազմենք դիւնը :

Ահա, այսպէս է որ հիմք կը զբուի Հ. Մ. Լ. Մ. կ. օրինաւոր կազմակերպութեան 1922 վետրուարին:

Ասկէ վերջ, շարժումը թափ ու ծաւալ կը ստանայ Երկար կ'ըլլար առոր ամբողջ պատմականը ընել: Ստորեւ կուտամ զմխաւոր գիծերը իր կեսանքին —

1921 Մայիս.— Պուգըէլի մէջ սկսուական շարժում մը ստեղծելու անհատական փորձ անդի կ'ունենայ, ու կարճ տան անելի յետոյ կը վիճի՝ նախաձեռնողին բացասական դեմքուն հետեւանքով :

1922 Փետրուար 22.— Պուգըէլի մէջ Հ. Մ. Լ. Մ. կ. մասնաճիւղի մը հիմնարկութեան առաջին պաշտօնական մեռնարկը կ'ըլլայ նախաձեռնութեամբ Պ. Պ. Գ. Գ. Քէստանեանի, Արսէն Սայեանի, Յակոբ Պըդտիկեանի եւ Կ. Բոլատեանի եւ այս կերպով ստեղծուած մասնաճիւղը կը վասերացուի Հ. Մ. Լ. Մ. կ. Պոլսոյ կեդրոնէն :

1922 Յունիս 12.— Կը կազմուի Սիլիստրէի մասնաճիւղը՝ Պուգըէլի մասնաճիւղի կողմէ Սիլիստրէ զրկուած Յակոբ Թոգաթիւնանի, Յ. Պատիկեանի եւ Արսէն Սայեանի նախաձեռնութեամբ :

1922 Յուլիս 22.— Պուգըէլի մասնաճիւղին անդամներու ջանքեւ —

բար՝ կը Հիմնուի Թութանցայի մասնաճիւղը, իր մէջ առևելով ԱԱԲ — Նիւշ մարդուակրթական ակադեմիա՝ Պատրոպիի իր երկու թիժերով։

1922 Յուլիս 26.— Կը Հիմնուի Պազարնըքի մասնաճիւղը նոյն գործութեան Պատրոպէչի մասնաճիւղին անզամներու նախաձեռնու — թեամբ : Հ. - Մ. - Լ. - Մ. - Ին կը միանայ «Փայլակէ» մարզական միութիւնը՝ Պատրոպիի իր երեք թիժերուն հետ։

1923 Մայիս — Սիրունկարի ուսմանաշայ որրանոցին մէջ կը կառմուի Հ. - Մ. - Լ. - Մ. - ի մասնաճիւղի մը կորիչը՝ Պատրոպէչի մասնաճիւղին թեամբ րանքով և որրանոցին մարզանքի ուսուցիչ Յ. Թօզաթէանի ջանքերով։

1923 Օգոստոս 10.— Թոստանցայի մէջ առջի կ'ունենայ առաջին ընդհանուր Պատրոպէչի, Թոստանցայի, Պազարնըքի և Սիլիս-թրէի մասնաճիւղերու սկսուաներուն մասնակցութեամբ։

1923 Սեպտեմբեր 30.— Պատրոպէչի մասնաճիւղին նախաձեռնու — թեամբ կը զումարուի Ա. - Շրջ. - Ժողովը Հ. - Մ. - Լ. - Մ. - ի նումանիոյ Շրջանիք : Շրջ. - Վարչութեան անզամ կ'ընտրութին Պ. - Պ. Տոչթ. - Սալրի (առենապետ), Ե. - Կիրիենեան (մասնագովիր), Վանէ Տիրատուրեան (զանապետ), Յ. - Աթանասիան (համարակալ), Սիրունի (անզամ) : Արիշ երկու ընտրուածներ երրեց չեն մասնակցից աշխատանքին։

1924 Փետրուար 1.— Լոյս կը տեսնէ ԱԱԲի իրր առջեկատու Հ. - Մ. - Լ. - Մ. - ի նումանիոյ Շրջանիք : (ԱԱԲին Ա. - տարին լոյս կը տեսնէ 7 թիւ, Բ. - տարին 8 թիւ, Գ. - տարին 4 թիւ, որտէ յսուոյ կը զադրի երր Ֆիլիպի մէջ կը սկսի քրատարակուիլու Հ. - Մ. - Լ. - Մ. - Շ.՝ իրր երկու շրջաններու սկզբան)։

1924 Ապրիլ 14.— Թոստանցայի «Բաղրատ» մարզական միութիւնը կը առւլուի Հ. - Մ. - Լ. - Մ. - ի մասնաճիւղին մէջ՝ իր մարզիկներով ու զայտերով։

1924 Ապրիլ 14.— Պազարնըքի մասնաճիւղին Պատրոպիի «Փայլակէ» խումբը Բ. - զամակարդի ախոյնանութեան 1924ի բաժակը կը շահէ մրցելով «Քալիբաքրա» խումբին հետ։


1924 Յուլիս 20.— Պատրոպէչ, Ռումինի Մարզական Ընկերակցու — թեամբ Դաշնակցութեան (F. S. S. R.) մարզագալութին վրայ տեղի կ'ունենայ Ռումանահայ Ա. - ողիմականի մրցուաներուն մէկ մասը։

1924 Օգոստոս 17.— Թոստանցայի մէջ կը շարուանակութին եւ կ'աւարտին մրցուաները : Հնդհ. - ախոյնան Յ. - Ապարական (Պայգրէչ) որ

շահած է 3 առաջին և երրորդ մրցանակ : Այսույթան մասնաճիւղ՝ Պուդ-
բէլ : Ֆութօպովի յազդթական Պուդբէլ : Դրօշարչաւի յազդթական Բոս-
թանցա :

1924 Օգոստոս 15 — 18. — Քոսթանցայի մէջ կը գումարուի Հ. Մ.
Ը. Մ. ի Բումանիոյ Երջանի Բ. Երջ. Փողովը : Երջ. պիւտճէ կը քուէ-
արկուի 48.000 լէյ : Երջ. վարչութեան անդամ կ'ընտրուին Սիրունի
(ատենապետ), Յ. Նշանեան (ատենապարի), Վ. Տիրատուրեան (գան-
ձապետ), Տոքթ. Սալրի եւ Վահան Այթունեան (անդամ) : Ուրիշ եր-
կու շնորուածներ երրեք չեն մասնակցիր աշխատանքի :

1924 Օգոստոս 4 — 18. — Քոսթանցայի մէջ տեղի կ'ունենայ Երջ.



Հ. Մ. Ը. Մ. ի Պալչըրի Մ. Շիւրի առաքմարդմերը այգեստամի
լինչեմի տակ :

Բ. բանակում՝ Պատրիարք, Տառմանցայի և Արքայի մը եկած առաջնորդությունը:

1925 Փետրվար — Հմբեք կը դրսէի Սթրուկկայի մէջ պաշտօնածու կան ժամանակից մը, որուն հանգիստուր բացումը տեղի կ'ունենայ Զատկին, Երջ՝ Վարդութեան ներկայացուցիչ Պ. Պ. Յ. Նշանեանի և Յ. Պատիկեանի կողմէ:



26 ғиүлүү 1922-жылдан бергээд түрк жана
башкорттардын мөнкүрүүлүп, бирок ошондай

1925 Մարտ 2.— Հիմք կը դրուի Կալացի մասնաճիւղին՝ Շրջ. Վարչութեան կողմէ լիազօրուած Տոքը. Սալրիկ նախառենութեամբ:

1925 Մարտ.— Շրջ. Վարչութեան հրաւէրով Հ. Մ. Լ. Մ. ի մասնաճիւղերը Հանգանակութեան մը կը ձեռնարկեն որբ ոկառւաներու Հանդերժանքին Համար Հաւաքելով 48,288 լէյ, մեծ մասամբ հնչուն դրամով եւ մասամբ կերպասեղէնով :

1925 Ապրիլ 18—20.— Շրջ. Վարչութիւնը 50 հոգինոց առաքե՝ լուրիչ մը կը դրէ Կէռլա՝ անդամներէ, մարզիկներէ եւ սկառատներէ բաղկացած: Եքեղ ընդունելութիւն մը կը կազմակերպին երբեմնի Հայաքաղաքին մեր ազգայինները: Այս առթիւ Փութազոյի մրցում Պուդրէչի Հ. Մ. Լ. Մ. ի խումբին եւ Կեռլայի «Սփարթա» խումբին միջնեւ, այս վերջինին յաղթականով |—3| :

1925 Յուլիս 19.— Պուդրէչ, F. S. S. R. ի մարզադաշտին վրայ տեղի կ'ունենայ Խումանահայ Բ. ողիմպիականը: Օրուան թազուհի Տիկին Քունտաքնեան: Օրուան ախոյիեան կը հոչակուի Վահրամ Մերճանեան (Կալաց) որ շահած էր 2 առաջին եւ 1 երկրորդ մրցանակ: Ախոյիեան մասնաճիւղ՝ Պուդրէչ որ շահած էր 43 կէտ: Դրօշարշաւի ախոյիեան՝ Պուդրէչ :

1925 Յուլիս 18—22.— Պուդրէչի մէջ տեղի կ'ունենայ Հ. Մ. Լ. Մ. ի Գ. Շրջանային ժողովը: Շրջ. պիտանէ կը գուէարկուի 226015 լէյ: Նոր Շրջ. Վարչութիւնը կը կազմուի Սիրունի (ատենապետ), Շ. Կիրճեան (ատենադպիր), Պ. Տէքիմէննեան, Գ. Հաճի Արթիննեան եւ Օ. Սինանեան: Ընտրուածներէն միւս երկուքը երբեք չին մասնակցէր Վարչութեան կազմին :

1925 Յուլիս 26.— Խումէն մարզական Ընկերակցութեանց Դաշնակցութեան (F. S. S. R.) Կենդր. վարչութեան նիստին մէջ կը վաւերացուին Հ. Մ. Լ. Մ. ի Պուդրէչի, Սիլիսթրէի, Թոսթանցայի, Պաղարճէի եւ Կալացի մասնաճիւղերը իրք անդամ F. S. S. R.ի:

1925 Օգոստոս 10—25.— Դ. Շրջ. բանակում Պալլըզդի մէջ, գլխաւորաբար Պաղարճէի եւ Պուդրէչի մասնաճիւղերուն մասնակցութեամբ :

1925 Հոկտեմբեր.— Շրջ. Վարչութիւնը Պուդրէչի եւ Քութան ցայի Փութազոյի խումբերէն բաղկացած առաքելութիւն մը կը դրէ Քիշնէկ: Հ. Մ. Լ. Մ. ի երկու խումբերը այդ առթիւ Փութազոյի մը ցույն կ'ունենան տեղական խիստ զօրաւոր երկու խումբերու հետ, որոցմէ կը պարտուին :

1925 Հոկտեմբերի 4.— Կայսցի մասնաճիւղը, Հ.- Մ.- Բ.- Մ.-ի Ռումանիայ մասնաճիւղերուն մէջ առաջինը ըլլալով կը սարքէ իր անդական մրցահանգէսը : Օրուան ախոյշեան՝ Յարչութիւն Գևոյշեան՝ որ շահած է 5 առաջին մրցանակ :

1925 Կոյշեմբերի 21.— Շրջ. Վարչութիւնը անդամներու և մարդիկներու առարկութիւն մը կը զրկէ Ռումանուք, ուր այդ առթիւ տեղի կ'ունենայ Հ.- Մ.- Բ.- Մ.-ի Ռումանիայ և Պայկարիոյ Շրջաններու խորհրդադպուր, Հիմք զրաւելով երկու չըլաններու զործակցութեան, առեղծուելով Հ.- Մ.- Բ.- Մ.-ը իրքեւ Հասարակաց որկան, Առժամանակակից Հ.- Մ.- Բ.- Մ.-ը իրքեւ Հասարակաց որկան, Առժամանակակից Հ.- Մ.- Բ.- Մ.-ի կերպնեին վիրատեղմանը Համար :

1925 Կոյշեմբերի 7.— Հ.- Մ.- Բ.- Մ.-ի Պայքէչի մասնաճիւղը բացումը կը կատարէ իր անփական ակումբին :

1926 Յունիուս — Շրջ. Վարչութեան նախաճենութեամբ լոյս կը տեսնէ «Ուղեցոյց Արքայի առաջին հատորը», նորրնծաններու պատրաստթեան նուիրուած :

1926 Մարտ 4.— Շրջ. Վարչութիւնը կը սարքէ Հայկական չքեղ երեկոյթ - պարաւանդէս մը, Լիսէրթաթէլի սրաններուն մէջ: Կը զայնձայ մատ 55000 լէլի զուտ Հասոյթ մը՝ բացի պարաւանդէսէն մասնաւորագործելի դոյլքերէն՝ որոնց արժէքը 30.000 լէլին պակաս չէ:

1926 Մայիս — Շրջ. Վարչութիւնը լոյս կ'ընծայէ «Ուղեցոյց Արքայի Բ. Հատորը» նուիրուած Բ. կարգի սկսուաններու պատրաստածթեան :

1926 Մայիս 14.— Աշխատանքի Հայոցի նախարար Պ. Դրիզոր թրանքու Սաշ կ'ընդուրուի Հ.- Մ.- Բ.- Մ.-ի Ռումանիայ Շրջանի պատուաց նախապահ, ափազո՞ւ զոր Պ. թրանքու Սաշ կ'ընդուրի 8 Յուլիսի թուուկի կիր զրով մը :

1926 Յունիս 13.— Կայսցի մէջ անդի ունեցած միջազգային մրցաւանդէսի մը առթիւ Հ.- Մ.- Բ.- Մ.-ի անդամներէն առաջնութիւն կը շահէն Պ. Պ. Մ.- Մկրեան (Երկութ), Յ. Պետոյեան (Ճաղ) և Երկրորդութիւն Վ. Արդուսիան (ուժով բարձրութիւն):

1926 Սեպտեմբերի 4.— Տեղի կ'ունենայ Պ. ողիմացիականը Մարմակրութեան Աղջային Հաստատութեան (O. N. E. F.) «թատրօնին վրայ»: Օրուան թագուէի «Տիկին Ա. Մանքալեան»: Ախոյշեան Մովսէս Շլուկեան (Պուքքէ) որ շահած էր 2 առաջին, 1 երկրորդ մրցանակ: Ախոյշեան մասնաճիւղ Պայքէչ որ շահած էր 90 կէտերէն 60ը: Դրօ-

շարժաւի յաղթական Պուբլիք : Մրցումներու ընթացքին կը կոտրուին նախորդ ողիմականերու մրցանիշերէն 10ը :

1926 Սեպտեմբեր 5 — 7 — Դ. Շրջ. Ժողով Հ. Մ. Բ. Մ. կ Ռումանիայ Շրջանի : Կը գույքարկուի 290.000 լէյի Շրջ. պիտմէն մը 1926—27ի Համար : Նոր Շրջ. Վարչութիւնը կը կազմեն — Սիրունի (Ասենապիտ), Համազասպ Փիրանիան (ատենապիր), Արտ. Թ. Թովմանեան (գանձապետ), Դ. Քէստանեան, Օննիկ Սիրանեան, Գ. Հաճի Ալբանիան, Յակով Պահիկեան :

1925 Նոյեմբեր 21. — Ռումանութիւնէ մէջ տեղի կ'ունենայ Հ. Մ. Բ. Մ. կ Ռումանիայ և. Պուլկարիոյ Շրջ. վարչութեանց խորհրդատողում՝ Հական յահագործներու մասնակցութեամբ : Կը դրամին դորժակցութեան մը Հիմքեր, և որոշումներ կը տրուին Հ. Մ. Բ. Մ. կիդրոնի վերստեղծման Համար : Այդ տրուած որոշումները իրականացնելու պայտօնավ կ'որացուի եազմելի Հ. Մ. Բ. Մ. կ Ալմատմէնայ կետը . յանձնախումը մը : Այս Յանձնախումնին անդամ կը կարգուին Ռումանիայ Հ. Մ. Բ. Մ. կ Խոռոչ Պ. Պ. Տոռմ. Պատրի. Գրիգոր Յակուրիան և. Սիրունի, մուս անուաննեուէ՝ Բ. Նամեան, Ս. Պապիկեան : Պուլկարիոս կողմէ Պ. Պ. Տոռմ. Թոմմանեան, Թաւուր Թաւուրեան և. Կար Չապարուսեան, մոխ անդամներ Ներսէս Աստուածատուրեան և. Լեռն Գառանճեան :

1927 Սեպտեմբեր 4 — Պուլկէ, ի Օ. Վ. Է. Ֆ. դաշտը տեղի կ'ունենայ Դրդ ողիմականեանը : Օրուան ախոյնեան կը Հռչակուի Մովսէ Շուտեան, ախոյնեան մասնաճիւղ Պուլկէ : Դրօշարշաւր կը շահի Պուլկէ, իսկ Ֆաւ Թաոյի մրցում տեղի յունենար : 1927ին Ռումանիայ Շրջ. Վարչութիւնը եր եազմակերպէ Շերակի աղէտայներուն, օգնութեան դորժեր և. եռ Հանգանակէ 12.700 լէյ, որը Հայ Կարմիր Խաչի միջնաւ. կը դրկուի Հայաստան իր նպատակին :

1928ին Սիրիաթրէի մէջ Զատկի տօներուն կը գումարուի սկառու պետքու Հաւաքումը, իսկ օգոստոս 22ին Պուլկէ մօտակայ Պանկասա անուանին մէջ տեղի կ'ունենայ սկառու վարիչներու Ցօրեայ բանակութեանը :

1928ին կը կազմակերպուի Շրջ. Վարչութեան նախաձեռնութեամբ Պուլկարիոյ երկրաշարժէն աղէտայներու օգնութեան դորժը, Ֆիլիպէի մէջ կը բացուի սննդակայան մը :

Նոյեմբեր 1928ին, Ռումանակայ Սրունկայի որբանոցին փակութով կը լուծուի և. Հ. Մ. Բ. Մ. կ Սիրունկայի մանաճիւղը :

1929ին, Պուրքիչի մէջ կը ձեռնարկուի կանաչց բաժնի կողմու. — թեան :

Այժմ որպէս Մարզպաններու ֆանտ թումանիոյ շրջանիր պատրաստ զրու ունի բանի մը Հարբոր Հովհան լէյի գումար մը, որու դըրական գրամտառուն մը մէջ: 1927էն մինչեւ 1939՝ թումանիոյ շրջանիր միշտ մնաց իր միւնայն և առաջին մէջ, որ որի աւելի հաւաքելով :

ՆԵՐԻՇ

ՅՈՒՆԱՍՏԱՆ

1924 Յունաստին էր որ Հիմք գրուեցաւ Յունաստանի շրջանին: 1922էն ի վեր զոյսութիւն ունէին սկսուածական երկու խոմքեր, — մէկը Ֆիդայի մէջ, միւսը Պարբնիսն: Ֆիդայ կը գեկավարուէր Պ. Պարբու Դարանի, իսկ Պարբնիսն՝ Պ. Հայկ Տէսէկանի կողմէ:

Երբ սկսուածական առարկութիւնը վերջ դառաւ, Պ. Մալումեանի



Արէմի, Ֆիդայ մասնանիւդի առաջնօրդական կազմը

Հրաւէքին վրայ Ֆիքսի մէջ տեղի ունեցաւ խորհրդակցական ժողով մը երկու խմբապետներու եւ քանի մը վարիչներու ներկայութեան, եւ այսպէսով հիմը գրուեցաւ Յունաստանի շրջանին : Քանի մը շաբաթ վերջ արդէն կազմուած էր Յունաստանի Ա. շրջանային վարչութիւնը, հետեւալ կազմով : Պ. Պ. Առաքել Գետրոսիան, Ս. Տաճամահեան, Պատուելի Աճէմեան, Յակոբեան եւ Յովհաննէսեան : Պ. Յարեթեան Ֆութպոլի խմբապետ, Պ. Պ. Հայկ Տէտէեան եւ Գետրոս Գայանեան՝ սկսուած խմբապետներ :

Վարչութիւնը զործի սկսելով որոշեց Հրաւարակել Նոր Սերումդ անունով ամսաթիւրի մը եւ կազմեց Սինկրույի, Աթէնքի եւ Բիրէայի խումբերը, Սեպակեմբերին ալ կազմուեցան ֆութպոլի խումբերը :

Բացման հանդէսը տեղի ունեցաւ Ֆիքսի մէջ, սեպակեմբեր Յիւ, Հոծ բազմութեան մը ներկայութեան : Շրջանի խմբապետ Պ. Մ. Մալումեան յանձնեց խումբի գրոշակները եւ աստիճանները : Աթէնքի, Ֆիքսի եւ Բիրէայի աւագ խմբապետ կարգեց Պ. Գետրոս Գայանեանը, իսկ Քօքինիայի եւ Սինկրույի շրջանին՝ Պ. Հայկ Տէտէեան : Եւ այսպէս քանի մը ամսուան մէջ սկսուածներու թիւը հասաւ մատ 400ի :

Հ. Մ. Լ. Մ. Ի. Յունաստանի Շրջանային կեդր. Վարչութիւնը ունեցաւ 7 մասնաճիւղեր, Աթէնքի եւ Բիրէայի շրջաններուն, ինչպէս նաև Կրետէ կղզիին մէջ :

Աթէնքի շրջանը՝ երկու մասնաճիւղեր, — Ֆիքս եւ Սինկրու : Բիրէայի շրջանը եւս ունի երկու մասնաճիւղեր, Լիբազմա եւ Թօքինիա :

Հ. Մ. Լ. Մ. Ի. Կան մասնաճիւղեր կազմուեցան նաև Ռէթիմոն եւ Գանտիս քաղաքները, Կրետէ կղզիին մէջ :

Իսկ ֆութպոլի խումբեր, Նէսոն - Ֆալէքրօնի, Վոլոյի, Միտիլիի եւ Քալամաթայի մէջ :

Նոր Յունաստանի, այսինքն Մակեդոնիոյ եւ Թրակիոյ մէջ Հ. Մ. Լ. Մ. Ի. մասնաճիւղեր պահեց Սելանիկ, Տրամա, Թամաթի եւ Սէրէզ, որոնց սակայն, յետոյ պարագաներու բերմանք, ժամանակաւորապէս դադրեցան զործելէ :

X

Անդամներ — Հ. Մ. Լ. Մ. Ի. մասնաճիւղային անդամներու , սկսուածներու եւ մարզիկներու թիւը հետեւալն եղած է հին Յունաստանի մէջ :

Արէնք	Ակաւուտ	Մարզիկ	Փուրապուլ
Ձերբ	110	35	26
Մինկրու	24	4	—
Բյութաւ			
Լիվազմա	35	12	16
Թոքինիս	35	10	16
Նէռ - Յալիբուն	—	—	13
Ռէմինս	—	—	18
Գանեսիս	—	5	16
Ընդհանուր	204	66	105

Մինչ թեև աթլէթիք եւ սկասուս գործունէութիւնը կանոնաւու - բացէւ յասաջ առնելու նպատակաւ ։ Երջան կեղր Վարչութիւնը բնուրած էր երկու յանձնախումբեր, Աթլէթիք կեղրոն յանձնախումբ էր սկասուս կեղրոն յանձնախումբ ։

Յուս թպոյի ճիշդն այ յանձնուեցաւ աթլէթիք կեղր յանձնախումբն, իսկ սկասուսական գործերը իր ուսերուն վրայ առա կեղրոն ։ Վարչութիւնը, որ կազմեց մինչեւյն առն սկասուս խօսքակուտական ժողով մը, դրազեց Համար սկասուսական գործեւ բայց ։

Բանակումներ — Աթլէնքի եւ Բիրէայի Հայ սկասուսները ամէն տարի կանոնաւուր ընդհանուր բանակումներ ունեցած են Աթլէնքի մատակայ դաշտերը ։


Տարին գրեթէ երկու անգամ, Հայ սկասուսները յունական սկասուսական կեղրունին կողմէ խոռն բանակումի եւ մինչեւյն առն քննութեան հասիբուած են ։

Ամէնէն կարեւուր խոռն բանակումը տեղի ունեցաւ ։ Կեարիանին բրուրներուն վրայ, որու ընթացքին Հայ սկասուսական խումբերը արժանացան Յոյն ընդհանուր ակաւուս պկանին զնաւատանքներուն ։

1927ի ընթացքին այ, մէժողորի մը կազմակերպուեցաւ Յոյն կեղրունին կողմէ ։ Երկրին բոլոր նահանգներէն ու կղզիներէն սկասուսական խումբերը Աթլէնք Հայաքուեցան ու բանակում ունեցան Աթլէնքի Սրատիսնմի մէջ ։ Հայերուն կողմէ էր մասնակցէին յատկապէս Ան - յանիկն Աթլէնք Հասնող Հայ սկասուսներու խումբը, առաջնորդու - թեամբ Պ. Ա. Մակարիսնի ։ Սելանիկի խումբը միանալով Աթլէնքի եւ Բիրէայի Հայ սկասուսական խումբերուն, կատարեցին իրենց վրայ հանրացող պարտականութիւնները ամէնայն կարգապահութեամբ ։



Համբառութիւն ստահլի Շրջմայլի Վարչութիւն



Յունաստանի հայ սկսուատական Ա. հ. Բ. խռամբեք 1922թ
Մէջուց՝ Պատահած նոյզի վեցը. Վարչաքանչ նախագահ
աժ իւ ճանի կողմէ շ կազմակերպիչներ՝ Գոյքու և Վ. Մամիկոն

Մարզական — Սկառուտիզմը լայն տեղ գրաւած էր Յունասիայ երիտասարդական կարգերու մէջ։ Վերջին տարիներուն է որ աթլետիզմը սկսած է ներժուծութէ Հ. Մ. Լ. Մ. ի Յունաստանի շարքերուն մէջ։

Ֆութբոլը գրաւած է բաւական կարեւոր տեղ մը։ Աթէնք ունեցած է 4 ֆութբոլի խումբեր։

Հ. Մ. Լ. Մ. ի Ֆութբոլի Ա. խումբը Աթէնքի լիկային մէջ քանից յաջող մրցումներ ունեցած է տեղական յունական խումբերուն հետ և մասնակցած յունական բաժակի մրցումներուն։

Դժբախտաբար, Ֆութբոլի յիստներու թիւը տակաւ նույզեցաւ իր հետեւանք արտազաղթի եւ տնտեսական պայմաններու։ Լաւ խաղացողներէն շատեր մեկնած են Ֆրանսա կամ Հարաւային Ամերիկա, իսկ ուրիշներ քաշուած են զրադումներու պատճառաւ։

Յունասիայ Ա. Աթիմզիականը տեղի ունեցաւ 1929 մայիսին։

Յունական Աթիմզիականին յետոյ, Պալքանեան երկիրներուն Հ. Մ. Լ. Մ. ի վարչութիւններուն գործակցութեամբ, Յունաստանի Հ. Մ. Լ. Մ. ի իր Պալքաններուն Հ. Մ. Լ. Մ. ներուն ներկայացուցիչ, իր մասնակցութիւնը բերաւ համապայքանեան միջազգային ողիմզիականին, որ սարգուցաւ Աթէնքի սթատիումին մէջ, 1929 մայսիներեր ամսուան ընթացքին։

Յունաստանի Հ. Մ. Լ. Մ. ի թէեւ ունեցաւ փայլուն օրեր, բայց անցուցած է նաև ոչ — քաջակերիչ լրջաններ։ Դէպի Ֆրանսա, Սուրբիա եւ Հարաւային Ամերիկա զաղմերուն պատճառաւ, մարզուած եւ փորձառու ոյժեր մեկնած են երկրէն։ Կեղրոն վարչութիւնները աշխատած են վերակազմելու միութիւնը իր բալոր մարզերուն մէջ։

Յունաստանի Հ. Մ. Լ. Մ. ի կը գործէ արտասահմանեան երկիրներու մէջ զանուող բոլոր Հ. Մ. Լ. Մ. ներէն տարրեր զրութեամբ։ Սկառուտիզմը Յունաստանի մէջ պետական հոկտորութեան եւ հողածութեան տակ ըլլալով, թերեւս զանազան քաղաքական տուեալներու թերժամբ, թոյլատրուած յէ Հայերուն ունենալ անկախ սկառուտական կազմակերպութիւն, ինչպէս Պուլկարիոյ մէջ, եւն։

Հայ սկառուտները ճանշուած են որպէս յունական կեղրոնի Շըր եւ Շըր մասնաճիւղեր։ Հայ սկառուտական կազմակերպութիւնը կը վայելէ, միւս կողմէ, որոշ պատութիւններ եւ ունի իր ներկայացուցիչը յունական կեղրոնին մէջ։ Պէտք է յայտնել նոյնպէս որ Հայ սկառուտները մէշտ զավասանչի արժանացած են յոյն սկառուտապետներուն կողմէ, որոնց համակրանքով լիցուած են իրենց Հայ եղբայրներուն հանդիպուած։

Հ. Մ. Լ. Մ. ի կը հրբանայ Աթէնքի միութիւն, պաշտօնապէս

Հանդիպումն է յոյն կառավարութեան կողմէ, 5012/26 թիւ հրամանագրով :

Անձնցած ենք նոյնպէս Օրբորզաց Մարզական Միութիւններ, և գործադրութեան գրուած է գործունէութեան նոր ծրագիր :

Աջեալին մէջ, Միութեան նիւթականը ապահովուած էր պատահական հուբրառութիւններէ և Ներ Բար Արքի կատարած դրամական ազնութիւններէ :

Ներ Բարը Յանաստանի մէջ վերջ տուած է իր գործունէութեան, որով տուածած է միութիւնը : Այս պարագան չէ յաւսանակցուցած Միութիւնը որ կը ջանայ իր նիւթականը ապահովել մէծ պիտիրով :

Մեր շրջանը Երկոր տան անձնցած է նաև իր մարզական ամսապերթը :

Միութեան Պատ . նախագուշն էր Պ. Ա. Պետրոսեան, որ նիւթառութիւն մէ բարույացէն պատեկոր կը հանդիսանար անոր : Շրջանային կեղր՝ վարչութիւնը կազմուած էր հետեւալներէ : — Պ. Պ. Վ. Ճկունինի՝ (տաճնապետ), Պ. Մարգիսեան՝ (տաճնապահ), Մ. Բարթիկեան՝ (գունդապետ), Պ. Մարկոսեան և Վ. Տէր Մկրտիչեան :

ՄԵՐՑԱԽՈՐ ԱՐԵՒԵԼՔ

ՍՈՒՐԻԱ

Եթէ զինադադարէն անմիջապէս վերջ, 1918ին, Պոլիսը եղաւ Հ. Ա. Բ. Ա. Բ. ի ձնունդ տաւողը, Համարձակորէն նաև կարելի է յայլարարէլ, թէ Սուրբին և Լիբանան եղան անոր անմիջական աշխատանքի գիտենները ուր Միութիւնը շուտով հոզ զտաւ ու զարգացաւ, հասնելով ներկային իր ամենափայլուն ժակարդակին, միևնույն ժամանակ բարձրացնելով իր մասնաճիշերու թիւը մաս քանիք :

Հակառակ մէր այս տարածութիւն, կարելի՞ է ըսկէ, թէ մենք լիովին կատարած ենք այն ինչ որ կը սպասուի մէզմէ, ու այլ խօսքով տառացիօրէն կը պարտադրէ մէր միութեան վեհ նոպատակը, որուն համար զանցութիւններու զժուարագոյնին, ու պարտականութեանց ամենածանրին առջեւ երկը երկընարանք կամ տատամում չենք ունեցած :

Հզարտութեամբ կ'արձանագրենք, եւ թող մեզի ներուի մէր այս յաւսկնութիւնը, թէ՝ արուած ներելի պարմաններու տակ, ու մանաւնդ սակաւաթիւ գործօն ուժերու ներկայութեան, բարձրացնեցած ենք Հ. Ա. Բ. Ա. Բ. ի անունն ու գործը այն մակարդակին ինչ որ վայել է իրնն :





Հ. Մ. Ա. Ս. կ Պետական Ս. հրաման Ա. խոսքը

Դուն ըլլալով հանդերձ ձեռք բերուած յաջողութիւններէն, բաւարար չենք զգար զայն, այլ աւելի քան երրեց հաւատատ հաւատաքով կը փարինց այն որինի զորեին որուն մէջ յստակօրէն կը տեսնենք ոչ ժիայն Հայ երիտասարդութեան Փիզիքական բարոյական զարդացումը, այլ մէկը այն հզօր ազգակներէն, որ Հայը Հայ պիտի պահէ զարդաշխարհի ոչ հաստառում ու ամենին ար գոյավիճակին մէջ :

Խնջուկն ըստից, չենք գոհանար եղածով Աշխատելու խանդը որ եւ է ժամանակէ աւելի կ'եռայ մեր բոլոր մասնաճիւղերու քով, որոնք հակառակ անտեսական անօրինակ տապահապին, ու տեղ տեղ հանդիպած արտառոց արգելվեներուն, տեղապին աշխատանքի լծուած են, ուրուէ աւարի աւելի փայլուն զործունէութեամբ մը ներկայանալու Հ. Մ. Ը. Մ. ի ամբողջական հոյլին մէջ :

Քանի զրի կ'առանուի Հ. Մ. Ը. Մ. ի ընդհ. գործունէութիւնը, անոր քառանամեակին առթիւ, զովելի նախաճեռնութեամբը Քամաւանին կը Տօնակառարութեան Կեդրանական Մարմինին, Հ. Մ. Ը. Մ. ի Սուրբոյ և Լիբանանի Շրջ. վարչութիւնը առորեւ կուտայ իր ըրջանի մասնաճիւղերու զործունէութեանց ամփոփ մէկ տեղեկազիրը, ոկանով ըրջանին մէջ ամենաշուտ կեանքի կոչուող մասնաճիւղէն :

1. Պէտքնիթ — Կարելի է ըստել, թէ Հ. Մ. Ը. Մ. ի քանն մասնաճիւղերը այսօր զոյութիւն չպիտի ունենային Սուրբոյ և Լիբանանի մէջ, եթէ առաջին անգամ Պէտքութ նախաճեռնուղ ըրյար կազմելու ըրջանի անդրանիկ մասնաճիւղը, բայց համարձակօրէն կարելի է յայտաբարել, որ եթէ Պէտքութ իր կազմակերպութիւնէն անմիջապէս յիտոյ չժամանէք կազմակերպել նաեւ ըրջանները, հաւատական էր որ այսքան կուռ և կազմակերպուած ըրյար Սուրբոյ և Լիբանանի մասնաճիւղերու ամբողջութիւնը :

Քանի կը գրուի Հ. Մ. Ը. Մ. ի Սուրբոյ ըրջանի զործունէութիւնը, Հարկ է արձանագրել Հոս անունները այն քանի մը Պոլսահայ անձնուեր երիտասարդներուն, ինչպէս՝ Պ. Պ. Ալյուք Յակոբեան, Հայկ Պուտաքեան, Ժիրայր Պալեան և Յակոպ Հայրապետեան, որոնց հազիւ ուղարք կը պատճենաբար կազմակերպութիւնները անմիջապէս յիտոյ չժամանէք առօրին առաջապային այլիւ առօրին Հայքին, Համբուրբելի զաղափարը ունեցան ծնունդ տալու Հ. Մ. Ը. Մ. ի, ու աշակէց ունենալով զաղութիւն քանի մը մարզակէր երիտասարդները, խիստ զժուար պայմաններու տակ հիմը զրին Հ. Մ. Ը. Մ. ի անդրանիկ մասնաճիւղին Պէտքութիւնը :

1923ին երբ Հիմնուեցաւ Հ. Մ. Ը. Մ. ի մասնաճիւղը, կարդ մը զպրացներէ զուրս, Մարմահրթական շարժուամը (սփոր) զբեթէ զու-

յութիւն շառնէր Պէյրութի մէջ : Հ - Մ - Բ - Մ - Բ - Փութողլի խումբին խաղերը հետպհանէ որինակ զարձան տեղացի երխուսարդութեան, հետեւ զաղմական Հայուն, ու նոյն տարուայ վերջաւորութեան, Հ - Մ - Բ - Մ - Բ - կարգին կային նուև արարտական քանի մը ներկայանալի խումբը, որուց հետ Հ - Մ - Բ - Մ - Բ - ունենած խաղերը վերջացած են ժիշտ Հ - Մ - Բ - Մ - Բ - յաղմանուկով : Առունք խթան մը եղած են մինչեւ արդ անեկազմակերու ու անորոշ հայ երխուսարդութեան բոլորունու Հ - Մ - Բ - Մ - Բ - շատրջ ընդարձակելով անոր գործանելութեան ասպա - րէզը :

Յաւթողլի հետ գուղընթաց յանաշացած են աթլեթիք խաղերը, ու առաջին անգամ՝ 1925ին մասնանիւղը սուրբած է իր անդրանիկ ո - ղիմափականը ուր Հ - Մ - Բ - Մ - Բ - մարզիկները առուած են խիստ զնա - հատացի արդիւնքներ, որոնցին քանի մը համը հետազային մա - նակցելով Սուրբոյ և Լիբանանի միջազգային ողիմափականներուն, շահած են ախոյնանութեաններ, ինչպէս նզր . Օնկիկ Փիլիկեան 100 մէթր արդելարչափ, Նուոպար Արտէնեան 200, ու Շակոր Գատեան 1500 մէթր գագչի մէջ :

Հակոսուի մարզական զանազան ճիւղերու մէջ Պէյրութի յանախ անեցած նուանումներուն, սկառուսական բաժինը զժրախտարար միշտ սպասուած արդիւնքը չէ առուած, եւ այդ անոր համար, որ մասնանիւ - ղը կարող սկսուած խմբացեաններ չէ ունեցած : Քանիցս ձեռնարկներ եղած են արարտահմաններ հմուտ խմբացեաններ բերելու, բայց զա - նազան պատճառներով արդ ձեռնարկները ամլութեան զատապար - աւուած են, ու Նորիային այ անհրաժեշտ պէտքը կայ սկսուած խմբա - ռենիք մը : Այդ պակասը սակայն պատճառ եղած չէ որ բոլորովին ան - տիսուի մարզական այս ճիւղը Պէյրութի մէջ, բոլոր վարչութիւնները իրենց կողքին ունեցած են սկսուսական խորհուրդներ, որոնց առաւել - յալիք զրազած են սկսուսական գործերով : Այժմ մասնանիւղը ունի սկսուսաներու և զայլուկներու չորս տասնեակ խումբեր, որոնց սկսուակ եւ եռանգուն ուժերու զեկավարութեան տակ կը խոստանան պարզային տեսիք բեկուն աշխատանք մը ցոյց տալ :


Պէյրութի մասնանիւղի գործունէութեան մեծազայն առաջըք սո - կայն կը նկատուի իր Փութողլի դաշտէն վերջ, որուն համար ծախ - սուեցու աւելի քան 20.000 քրանչ, իր վերջերս վարձած Ակումբ - պարտէզը, որ իր զերբունի ու օժտուած մարզական գետիններովն, ու զործիքներով : Կը խստանայ քաղաքին երխուսարդութեան ժամա - զրավայրը գտանալ : Ակումբը իր մէջ այժմ ունի թէնիս, Պասքիթ-ազօլ, Հորիզոնական ու զուգահեռ ձոզեր եւ սրահի զանազան խաղեր՝ ինչ - պէտ փենկ ժանի, ճամագակ եւալըն :

Գէյրութի մասը վերջացնելէ առաջ, աւելորդ չենք նկատեր քոնի մը տող գրել անոր տարեկան անահանդիսի մասին։ Մասնաճիւղը իր տարեկան ծախսերը Հոգալու, զաշտի ու Ակումբի յետնեալ պարտքերը փակելու համար, երեք տարբներէ ի վեր Ծունիս ամբոխն կուտայ բացօթեայ անահանդէս մը, որոնցմէ առաջին ու երկրորդը անդի ունեցան, Գէյրութի քաղաքապետի բարեհան և բացառիկ արտօնութեամբ, քաղաքապետարանի ընդարձակ էւ ծաղկաւէտ պարտէզին մէջ, ու վերջինը իր Ակումբ-պարտէզին մէջ։

Այս անահանդէսները իսկական իրախնանքի ու վայելքի ժամեր հայթելով ժողովուրդին, որուն համար այցելու պահանջ զարձաւ Հ. Ս. Լ. Ս. ի Տօնահանդէսները, ամէն անզամ միութեան 10.000 ֆրանքի զուտ հասոյթ մը կ'ապահովին, որոնցմով այսոր Գէյրութի մասնաճիւղը կրցաւ զեղեցիկ ֆութօղլի զաշտի մը և Ակումբի մը տէրը զառնալ։

Մասնաճիւղի անդամներուն թիւն է 250, ակառաներունը՝ 40, իսկ տարեկան պիտօնէն՝ 40.000 ֆրանք։

2. ԴԱՄՄԱՄԿՈՒՄ — Մեր շքնանէ երկրորդ կազմուած մասնաճիւղն է Դամակուը, որուն նախագայլը առնողը եղած է եղբ. Լեւոն Արզարեան։ Առաջին տարբները եղած են առանելապէս կազմակերպումի շրջան, ու մարմակրթանքի հանդէս ժողովուրդի ունեցած բացառիկան դիրքն ու անդիսակցութիւնը պատճառ եղած են անոր ոչ յարտնուն վերելքին։ Մակայն 1928ին կը սկսի իր գործի ընդարձակման



Գէյրութ — Ակառանական երգման սրայուսուրին.

շրջանը, ուր Հետպհետէ իր շուրջ կը համախմբուին դազութի տառջէ երիտասարգութիւնը : Շուտավ կ'աւնենայ Սուրբոյ և Աքրանանի տմենաւունեց Փութօսոյի խումբը ու տարիներ կը պահէ զայն որուն չառ մը մրցումները Պէտրոսի մէջ՝ բլլայ տեղական խումբերուն դէմ, ու մանաւունց Պազճառինի անզը ։ սասիկաններու և բանտիին խումբերուն զէմ, ուսեղծուն և անորմնակ խանգամտութիւն, ուր բազմահազար ժաղացուրը, խուս յազմանակին իր սիրած Փութօսոյիններուն, անցէրջ ծափանարարութիւններով ու բախ բացականչութիւններով ուսաներով կը հետացնէր զանանք զաշտին :

Դժբախտարար զզալիորէն ակարացած է այդ խումբը ներկային, իր խազացողներուն զործի բերումով մեկնած ըլլայուն պատճառով : Այսմ անի Յ Փութօսոյի խումբեր, 2 պատքեթօսոյի և մէկ աղջկանց : Անգամներուն մինչ է 90, սկսումներունը՝ 50, և տարիկան պիտունն՝ 10,000 ֆրանք :

3. ՀԱԼԵՊ — Հպարտ հնք արձանագրելու, որ Հալէպը Սուրբոյ և Աքրանանի Հ. Մ. Բ. Մ.-ի կողմանիկերպութեան պատճառյ տեղը կը դրաւէ, 60 Հազարի Համեսդ Հայութեան մէջ միակ պղպղացող ճրագնէ է, որ իր հովանիքն տակ տառած է զազութի ամենասուզջ տարրը՝ պատճանի երիտասարգութիւնը, անոր կաւույ Փիղիքական զաստիարակութեան հետ արժանաւոր Հայեր զտունալու մատյին պաշարը :

Կազմուած 1925ին, միաձուլումովը տեղույն « Համազասոյ » , « Տայւորիկ » և « Կայծակ » անջատ խումբերուն, այսօր միակ մարմնու-



Հ. Մ. Բ. Մ. Պէյյուր - Դամասկոս խանի կազմը, ընդդէմ եղիստական երկրարդական վարժարամներու խանի խումբին, 1939ին :

կրթական միութիւնն է, ուր ուժ եւ կշիռ ունի մարմնակրթական շարժումը դեկավարելու:

Իր ընդարձակ մարզադաշտը, ուր կողք կողքի կը գտնուին Փութպոլ, պասբէթ-պօլ, թէնիս, չունական մարզանց, ժամապրա-վայրն է Հայէպահանյութեան մարզասէր հասարակութեան: Առանձին առանձին յանձնախումբեան, իւրաքանչիւր խաղով յատուկ, եւ վարչութեան հովանաւորութեանը տակ, բարի նախանձէ դրզուած, ու մէկ-դէկ դերազանցելու ազնիւ նպատակով, տարուէ տարի աւելի զայլի նուանումներ կը կատարեն, կը ստուարացնն իրենց շարքերը, կը հասարակուն վարչութեան պիտոնէն, ու կը դաստիարակեն իրենց շուրջ համախմբուած բազմութիւնները :

Սկսուական խորհուրդը, մէկը ամէնէն գործունեայ յանձնա-խումբերէն, ունի այսօր 300 սկառուտներ իր վարիչ առաջնորդներով, նրէցներու փազանցով եւ գայլուկներով, որոնց թիւը շատ զիւրին կրնայ բարձրանալ 1000ի եթէ հնարաւոր ըլլայ ամէն դիմովի զոհա-ցում տալ, ու մանաւանդ եթէ վերջիւր սուրբական կառավարութիւնը որոշ արգելքներ չդնէր տանձին խմբաւորումներու:

Սկսուաները ամէն տարի բանակումի կ'երթան Հալէպի շրջանի Հայ գիւղերը, մէն խանգամավառութիւն ստեղծելով Հայ զեղջուկներուն որոնք շատ սիրով կը հիւրասիրեն մեր սկառուտները ու կը մեծարեն զանոնք մելորով, կաթով եւ կարկանդակներով :

Թէնիսի յանձնախումբը իր շարքերուն մէջ կը համրէ դաղութի լաւագոյն տարրերը, կ'ունենայ ախոյիանական մրցաւարքեր, որոնց հետաքրքրութեամբ կը հսկեի ժողովուրգը :

Ֆութզուը կ'ընթանայ միշտ յաջող, մրցումներուն միշտ ներկայ կ'ըլլայ Հալէպի Հայութիւնը. այժմ ան կը համարուի քաղաքի լաւա-գոյն խումբը :

Հալէպի մասին զրելու ժամանակ աւելորդ չենք համարիր քանի մը առզ եւս զրել Հ. Մ. Մ. ի տարեկան միջմասնամիջային մըր-ցումներուն մասին որոնք 11 տարբներէ ի վեր (Յ տարուան բացառու-թեամբ մը, որոնք կատարուած են Պէյրութի մէջ) աեղի կ'ունենան Հալէպի մէջ, Զատիկի կիրակի եւ երկուշարթի օրերը: Սոյն ախոյի-նական մրցումներուն կը մասնակցին Սուրբոյ եւ Լիբանանի բոլոր մասնամիջերը, որոնք բանուած են Ա. եւ Բ. զասի (catégorie):

Զատկուան հայկական տօներուն, ուր Հալէպը տակաւին կը պահէ իր բոլոր աւանդական սովորութիւնները, Հ. Մ. Մ. ի չենշող ազա-քը եկեղեցին մինչեւ մարզադաշտ նոր կեանք ու անսահման ուրա-խութիւն կը տարածեն ամէն կողմ: Ֆութզուի մրցումներին վերջ, ուր

Ա. Է. Բ.՝ զատի ախոյշեանները կը ստանան բաժակներ, անգի կ'ունենայ սկսաւաներուն. և Փութապոլիսաններու ընդհանուր պատկանացքը, առաջնորդութեամբ սկսաւանական ֆանֆառնեն, ու երեք եռազոյններուն՝ Փրան սակած, ուսուրիսական և Հայկական :

Ներկայ եղանց Հանզիանները, որոնց թիւր միշտ այ 5000ր կ'անցնի, մրցումներին առելի այս տողանցքին համար է ժամանակաբարին փառագիր է անձնել Հ. Մ. Ռ. Մ. ի մրցումները Հայէպի մէջ, ուր մէծավ է մարքրութ սարի վրայ և ընդհանուր ծագերու ու խանզավառութեամն մէջ կը տեսնէ տողանցքը 1000ի չափ մարզիկներու և սկսաւաներու, որոնք Համաշաբար քայլերով եւ Հապարտ կուրծքերով կը տողանցքն ապագայուրդին առջնելին ու նոյն պահուն արժակուած Հարիւրաւոր ազաւանիներ, մեզ զիւրցիւել կուտան վաղիմի մէկ նաւասարդեամ տաները: Թէ որքան ազաւարիչ է Հ. Մ. Ռ. Մ. ի այս տողանցքը ոչ միայն Երիտասարդութեամ մէջ որու սիրտնէն կրթութ, այլ ճանաւանգ ուսմիկ զասկերդին մէջ, յիշենք զէպէ մը որուն ականատես եղանք այս սարի Հայէպի սէջ :

Զատիկի երկուշարթին արգին մրցումները լրանալու վրայ ևն, սկսաւանական չեփորը կուտայ ընդհանուր Համարութի ազգանշանը, ինչ որ կը Բուտի թէ, քիչ մերջ անգի պիտի ունենայ տողանցքը: Նոյն պահուն ընկերուն մը համ զաշտի մուտքի վրան, մէնք ալ ակրնդէա կը սկսաւանք տողանցքին, երբ մեզի կը մօսենայ այնէնը, 60ի ճառ ծերունի կին մը, ափին մէջ բնածն 1 Փրանըր մեղի երկարելով: կը խնդրէ մեզմէ որ ընդունինք զրամըր, ու արտօնենք իրեն ներս մանել: Կը Համարքքրութինք իրմով, որմէ յայտնի կ'ըրյաց որ, նոյն ծերունին տմէն առքի անրիդէոյ, մրցումները լրանալին վերջ կուզայ զաշտ, ներկայ կ'ըրյաց տողանցքին ու արցունքրու աչքերով կը հեռանայ մարզագայտնէ: Ի Հարիկէ իրեն վերապարձուցինք զրամըր, ու արտօնեցինք իրեն մառնակից ըլլայ, Հազարաւոր ուրիշներու խանզավառութեամ և յաւղումներուն, որոնց բոլորին Համար նոյն ազաւարիչ է խրախուսի Հանզամանքը ունի սկսաւաներու և Փութապոլիսաններու ընդհանուր տողանցքը:

Հայէպի ժամանակիցը ունի 250 անդամ, 300 սկսաւաներ և 15.000 Ֆրանքի պիտունէ :

4. ԶԱՀԱԼԻ — Մասնաճիւղի կազմութեան ու զայն ամուր Հիմերու վրայ զնելու ուստիւը կը մնայ Յիսէյի նախնին սաներէն եղը. Ներսէս Պազապեանի (այժմ մէկնած Զիւի), իր կողքին ունենալով նոյնքան Համարտուր երիտասարդներ յանձնին՝ եղը. Կիրակոս Թառապնանի ու Սարգիս Անձնանի (այժմ Գէյրութ), որոնք 1927ին վեցը կը դնեն Զահալի ժամանակիւղին :


Նոր մասնաճիւղը իր առաջին քայլերուն մէջ դժուարութիւններու չհանդիպելու համար կազ կը հաստատէ Պէյրութի գոյր մասնաճիւ — դին հետ, որ անհրաժեշտ օֆանդակութիւնը, բարոյական թէ նիւթական չի դրանար, նորակաղմ մասնաճիւղը զօրացնելու և ժողովրդականացնելու համար, որուն մէջ մեծապէս կը յաջողի, ու Զանցէի մասնաճիւղը զանդաղօրէն կը սկսի իր մարմնակրթական աշխատանքներուն, իր չուրչ հաւաքելով մարզասէր երիտասարդութիւնը։ Այդ թուականէն ի վեր մասնաճիւղը կը պահէ իր գոյրութիւնը, ու իր ուժերուն ներած չափով կը ճգնի իրազործել Հ. Մ. Լ. Մ. ի նպատակը։

Աւելի 25 անդամներ եւ 2000 Փրանչի պիտմէ։

5. ԻԱՅՑԱՔ — Հազիւ քանի մը տարիններու կեանք ունի ոտյն մասնաճիւղը։ Հակառակ այդ կարճ ժամանակին կրցած է արդարացնել իր գոյրութիւնը, Բայացի նման շատ փոքրիկ զաղութիւն մէջ, որուն յաջողութեան մեծապոյն դրաւականը եղած են Պայրուճեան Յակով և Սննիկ եղրայրները, որոնք սրբէն քաջ հեծելանաւորդներ մեծ համբաւ ունին մեր չրջանին մէջ։ Առողջամէ երէցը՝ Յակով մինչեւ 1935 անպարտելի մեացած ըլլալով հեծելանիւի միջազգային բոլոր մրցումներուն մէջ,



Դամասկոսի Հ. Մ. Լ. Մ. ի ամբողջական կազմը



Դաշտակոսի Հ . Մ . Ը . Մ -ի սկզբանակերտ խմբավայրը

անէէ ի վեր եր տեղը տուած է իր կրտսեր եղբօր՝ Օննիկին, որը աբժանաւրապէս կը պահէ իր եղբօր դիրքը։ Արեց յաջորդական տարիներում, Ֆրանսացիներու Մէծ Մilitaireի կազմակերպած Հածելանիւի միջազգային մրցումներում մէջ, Օննիկ շահած է առաջնութիւն, սահմանալով նոյնպէս գրամական պարզեւներ եւ ախոյեանական բաժակ։

Բայացի Փութպոլի խումբը, քանիցս իր ունեցած մրցումներով տեղույն Ֆրանսական խումբին հետ, եղած է յաղթական, իսկ այս տարրուած մէջմանաճիւղային Փութպոլի մրցումներում Բ. դասի խումբելու մէջ մասց Փինալիստ։

Իր անդամներու թիւը կը հասնի 30ի, իսկ պիւտնէն 1000 ֆրանգ։

6. ԹՐԻՒՓՈԼԻ. — Մեր լրջանի ամէնէն գժրախուածունաճիւղը եղաւ Թրիփոլին։ Թուականնէս 4 տարի առաջ, երբ կառավարական հրամանագրով մը կը լուծուէին բոլոր մարզական միութիւնները ըլլան առնեց հայ թէ արար, բոլոր մեր մասնաճիւղերը յաշողեցան քանի մը ամէնսներու մէջ նոր հրամանագիր վերստանալ իրենց մարզական դործունչութիւնը շարունակելու համար, բացի Թրիփոլիի մասնաճիւղէն, որ հազիւ այս տարի կրցաւ այդ արտօնագիրը ստանալ, որով վերջին 4 տարիները Թրիփոլիի համար եղան անգործունչութեան լրջան մը։ Այժմ սակայն երբ այլեւս արգելօ չկայ, վստահ ենց թէ մասնաճիւղը նոր թափով մը պիտի սկսի իր աշխատանքներուն վերջին տարիներու թափուր գործն ալ աւելիով լրցնելու համար, մանաւանդ որ ներկայիս իր մէջ կը համբէ քանի մը նոր եւ փորձառու անգամներ յանձին՝ Զպուդնեան եղբայրներու՝ Լաթաքիայէն, ու եղբ. Սիւն Թերմանեանի Պէյրութէն։ Թրիփոլի կազմուած է 1928ին, սկսուածներ չունի, անդամներու թիւը կը հասնի 40ի, իսկ պիւտնէն՝ 3000 ֆրանգ է։

7. ԱԱԹԱՔԻԱՆ. — Հիմնուած թուականնէն (1928) մինչեւ 1933, զրադ է տառաւելապէս Փութպոլով եւ զահախօսական կրթիչ հաւաքոյթներով։ Իր Փութպոլի խումբը յանձի մրցումներ ունեցած է տեղույն պինուրական խումբին հետ գնահատելի արդիւնքներով։

1933ին առաջին անգամ կազմուած է սկսուածական իմբակը, որուն թիւը ներկայիս կը հասնի 30ի։ Մասնաճիւղը տեղացի խումբի մը հետ ժիասին ունի մարզադաշտ մը, ձրիորէն արամագրուած կառավարութեան կողմէ, զոր մեր եղբայրները համերաշխօրէն տեղացիներուն հետ կօգտագործեն։

Մասնաճիւղի գործը սակայն լի սահմանափակուիր մարզական գործներու մէջ, այլ ան իր բաժին սժանդակութիւնը մեծ չափով բե-

առն է զաղութի զանազան կրթական ձեռնարկներուն, կազմակերպի յաջ Հանգի աներ և զատափասութիւններ ի նպաստ դպրոցին, որմէ զուրու իր մասնակցութիւնը բերած է բարոր Համազային տաներուն, որոնք նպաստած են որ Հ. Մ. Ռ. Մ. ը զանայ ժողովրդային համակրանքներին և լուսաւեց :

Այսօր ունի 25 անդամ, 30 սկսուաններ 1500 ֆրանքի պիւտնէ :

8. ԳՐԱԴԱՐԱՆ. — Հակոսակ զաղութի սակաւաթիւ, Հայերուն, Հ. Մ. Ռ. Մ. ը յաջուած է իր գրութիւն տակ Համախմբել վուշրաթիւ, և կողմացած զաղութի բացութակ մեծամասնութիւնը, որուն մէջ իր անժիշտութիւնը աշխացութիւնը բերած է զաղութի ծանօթ ազգայիններէն Եղբ. Այսօր Մանասէնն Խնչողին ամէն տեղ, Հունիս երր 1931ին կազմակացւ Հ. Մ. Ռ. Մ. ի մասնաճիւղը, միայն 10 անդամներ բաշութիւններ ունեցող առաջնորդն բարը զննելու, բայց այդ առար շատափ բարձրացաւ 20ի, 30ի : Մասնաճիւղի գործութեան թեառ ստանցը կը կազմէր ֆութուրի, բայց վերջին տարին արգէն կազմած ըլլալով իր սկսուանկան բաժնիր, անցրն է այժմ սկսուանկան լրիւ խմբակի մը : Եր ֆութուրի խումբը միշտ գործի վրայ է, քաղաքին մէջ ներկայանայի խումբիր չպահուեան Համար, յանախ մրցութեարու Համար Եւրիսայ մասնակայ քաղաքները ինչողէ՞՝ Ալեքսանդրէթ, Անտոնը, Բիշունի և Հայէսոյ : Այս տարի իր խումբը Հայէսոյ մէջ շահեցաւ միշտ մասնաճիւղը բան է : զասի տիտոյնանութիւնը :

Անձի իր սկսուանկան զաշար, անդամներուն թիւն է 40, սկսուաններուն 45, իսկ պիւտնէն 1000 ֆրանք :

9. ԳԱԱՐԵՇԻ. — Հիմնուած 1931ին, Պ. Պ. Ներսէս Պոյանեանի, Գորբիլ Սարգսինեանի և կարգ մը մարզաէր երիտասարդներու նախաձեռնութեամբ :

1934ի Պահը որ Սիրիի քաղաքի մասնաճիւղին արամազդրած բաժակր շահած և այդ առիթով մեծ հետաքրքրութիւն ստեղծած է ֆութուրի շուրջ :

1937ի զարունին սկսեալ քաղաքական գէպքերու թերութով անդուրծութեան զատապարտուած է, և վերջին սկսած է կրկին աշխատանքի լծութիւն :

1938 յուլիս 31ին ակումբ մը վարձուած է, և այս առթիւ իրեն միացած են Երկու խումբիր, արժանանալով ժողովուրդի քաջույրանը իրենը և խանգամառաւթեան :

Սկսուանիցը վերակազմուած է և մասնաւոր ոյժ կը արուի զայլիկներու կազմութեան :



Դամասկոսի Հ. Մ. Ը. Բ. Ս. ի Ա. խումբը 1937ին



Հ. Մ. Ը. Բ. Ս. Դամասկոս — Ակադեմիան խումբ

Անդամները ունին իրենց առանձինն համապատառք
Անդամներու ընդհանուր թիվը է 44, Փախթղութիւն Յառաջընթացի
Անդամն գործ գրադարան մը :

10. Ա.Ա.Ե.Բ.Մ.Խ.Տ.Տ.Տ.Ի.Բ. — Կողմանակ է 1932ին : Նման միւս ժամանակաշրջանուն այլ, ազգայինարքութեան անեցաւ : Ճանք
գործարաւթիւններ, բայց յաջողեցաւ յազմել բոլոր խոչընդանակրութեան, համար կարճ ժամանակում մը մէջ տիպար մասնանիւթիւնը մը
տարինանին : Մասնանիւթիւնի ամէնէն շատ աշխատանքը զարգած է իր
Փախթղութիւն յուրչ, որ 1934ին նաև շահեցաւ միջնամասնիւթեան պայման մրցուածներու Բ. գոտի ախոյթանութիւնը : Նորած նաև իր
խումբի զգայի յառաջդիմութեան 2 առարիներէ ի մէր այդ խումբը
զրուած է Ա. գոտի խումբերու մէջ :

11. Ա.Ա.Տ.Ի.Բ. — Այէքառանարէթի ինքնապար Աաննաըի երկրորդ
բազմամարդ քազարն է Անտիոք : Ցրուած Հայութեան մշտարթուն բեկորները, թէեւ քիչ մը ուշ բայց և այնպէս զգացած էն նորահաս երիտասարդութիւններ խոնդամատառութ ու աղջը Հայ պահելու նկրառող կաղմակերպութեան՝ Հ. Ա. Բ. Ա. ի անհրաժեշտութիւններ նաև իր փոքրիկ զազութիւն մէջ : 1932ին 15 անդամներ ի մի Հաւաքուելով կը կազմէն առժամանակ մարմին մը մինչեւ որ իրենց թիւը կը հասնի 25 ու կը
զանան սրբնաւոր մասնանիւթ՝ կապուելով Շրջ. Վարչութեան :



Հ. Ա. Բ. Ա. Վ. Հալէաւ — Կըրլ կայսերը 1934ին

Մասնաճիւղի գործի հիմքը առավելապէս կը կազմէ ֆութօպուլ . ցարդ ունեցած իր մրցումները ըլլան ատոնք օստրներու . թէ քոյր մասնաճիւղերու հետ , շատ քիչ բացառութեամբ , վերջացած են ի նպաստ Անտիքի խումբին : 1933ին շահած . է նաև միջմասնաճիւղային Բ . դասի ախոյիանութիւնը :

Մոտ 5 տարի է ունի սկառուտակուն խումբեր , ունենալով նաև իր սեփական ակումբը :

Անդամներու թիւը այժմ կը հասնի 35ի ու պիւտճէն 2000 ֆրանքի : Պարագայ մը , որ մեզ կը մտահոգէ , այդ մեր երեք մասնաճիւղերու Դրըք - Աննի , Ալեքսանտրէթի եւ Անտիքի ապաղային ունենալիք հաւանական կազմակուծումն է , որովհետեւ անոնք մէջն ըլլալով Հարայի նոր ինքնավար պետութեան , թրցական կառավարութիւնը շղետի բոյլատը կը կարծենք անոնց դործումնէութիւնը : Մնաց որ արդէն շատեր այժմէն հեռացած են այդ վայրերէն , որով ինքնարերարար եթէ արգելք իսկ լըլլայ , առանց աշխատողի գործ մէջնեղ չի կրնար դաւ անշուշտ :

12. ՀՈՒՄՍ — Կազմուած 1932ին , ցարդ կը պահէ իր գոյութիւնը ուժերու եւ պայմաններու ներած շափով : Վարչութիւնը վաս կը պահէ մարզական սէրը երիտասարդութեան մէջ : Ունի ֆութօպուլի խումբ մը , որ մէշտ կը մասնակցի միջմասնաճիւղային մրցումներուն : Սարցած է սղիմպիական խաղեր քաղաքի սպայից վարժարանի կամ տեղական խումբերու հետ : Շաբաթը մէկ անգամ կ'ունենայ մարզական եւ առջապահական գասախօսութիւններ :

Անդամներու թիւն է 24 , իսկ պիւտճէն 1000 ֆրանք :

13. ՃԱՐԱԳԼՈՒԽ — Կազմուած է 1934 , յունիարին ու անկէ ի վեր Հ . Մ . Լ . Մ . Ի անվեհեր գրուը կը ծածանի նաև Սուրբոյ հեռաւոր այս փոքրիկ գիւղաքաղաքին մէջ , ուր հաւատաւոր երիտասարդներ ի մի եկած են Հ . Մ . Լ . Մ . Ի գործին ի սպաս զնելու իրենց բաժինը : Գործի գլուխ անցնող երիտասարդներու անձնագուհութեան , ու աշխատելու պարագատակամութեան քաջ վատահ կը յուսանց տեսնել աւելի ընդունակ գործուաէութիւն մը մօտ ապագային : Այժմ մասնաճիւղը ունի 25 անդամ եւ 25 սկառուտ , իսկ պիւտճէն 750 ֆրանք :

14. ՊՈՒՐՃ - ՀԱՄԱՊԻՏ — Պէյրութի ամէնէն բաղմամարդ արւարձանն է Պուրճ - Համուտ , ուր համախմբուած է Պէյրութահայութեան մէկ սուսար մասը : Հ . Մ . Լ . Մ . Ի մասնաճիւղի հիմքը դրուեցաւ 1934ին . առաջին երկու տարիները աւելի նախապատրաստական

յրջան մըն էր որ բայորեց մասնաճիւղը, բայց այժմ արդէն ընդարձական է իր գործունեաւթեան առնմանները։ Իր ֆութօպոյի խումբի հազարին ունի Յ պատրիարքոպի և մէկ վայի ուղի խումբիր։ Աւելի խրախուսից Էն իր առաջն աշխատանքները սկսուածական շարժման մէջ, ուր այժմ ու՝ ի աւելի բան 120 սկսուած զայլուկներ։ Անզամներու թիւն է 60, իսկ առավելան պիտանին 2000 ֆրանք։

15. ԱՐԱՐ - ԱՌԵ - ԱԲՆ — Բէն կազմուած 1933ի զարծան, բայց կարգ մը անկատկան արգելութեր պատճառ եղած են, որ մասնաճիւղը ողեաք եղած մարզական աշխատանքները չկարենայ տանիլ։ 1937ի ամերիկակազմութեալով, ուր վարչութիւնը եռանգույն կերպով փարած է աշխատանքի, աւելի ուժ առաջի սկսուածական շարժման։ Ունի այժմ 24 անդամներ ու 15 սկսուածներ։ Շարաթը Յ անզան կ'ունենայ ֆութպոյի խոզերը ու չունետական մարզանը։

16. ԱՐԱՐ - ԲԲԻՆԱԱՐ — Կազմուած է 1935ին, կը պարապի տառաշյապի Փութօպոյի և շառաւական մարզանը, փափաք կայ ու նաև արամազրութիւն սկսուածական շարժում մը յառաջ թերելու։ բայց կը պահիս ունրանէց մարզը՝ մարզիչը։ Ունի միայն 32 անդամ և 500 ֆրանքի պիտանի։

17. ՆՈՐ ԳՈՒՂ - Խնձոր Պուրճ - Համուաը Պէյրութի, նոյնն է Նոր - Գիւղը Հալէսպի Համար, որը թէն 4 տարիներու կարճ կեանք յը ունի, սակայն ախտար և որինակելի մասնաճիւղերու շարժին պէտք է զատէ իր կայտառ և կարգապահ սկսուածներով և աւելի քան 6 ֆութօպոյի խումբերով, սրանցմէ սոսաջինը այս տարի մասնակցելով մինմանանենի զայլին մրցումներու Ա. զատի խումբերու շարժին, իր գեղեցիկ և տապաւորիչ խազարկութեամբ բոլոր ներկաներուն զնահատանքին առարկայ գարձաւ։ Նոյն է պարապան իր սկսուածներուն և զայլիներուն, որոնք համազործակցարար Հալէսպի սկսուածական խմբակներուն փայլը կը կազմեն բոլոր հանզէաներուն և Փութօպոյի հանգիստուածներուն։

Նոր - Գիւղի անդամներուն թիւը կը հասնի մօտ 100ի և սկսուածներուն 150ի, իսկ պիտանին 2000 ֆրանքի։

18. ԱԶՃՋ — Հալէսպէն Հազիւ մէկ ժամ հեռաւորութեան վրայ, ու թրքական սահմանակից, փոքրիկ գիւղաքաղաց մըն է Ազճջը, ուր Յ տարիներէ ի վեր կազմուած է Հ. Մ. Բ. Մ. մասնաճիւղի, որուն անզամները ամէն ինչ են իրենց քաղաքին համար։ Իրենց մարզական պարապուածներէն զուրս, որ ներկայիս միայն կլոր զնզակին չուրշ կը


զառնայ, կիրակի օրերը կը զառնան դպիր եւ տիրացու: Կը սարքեն Հանգէսներ ի նպաստ տեղական զպրոցին ու անոր աշտկերտներուն մէջ սկսած են սիրել տալ մարդանքն ու մարմնակրթական այլ ճիւ զերը:

Աղէցը ունի նաև սկառառներու փոքրիկ խմբակ մը: Իր անդամներուն թիւն է 30, իսկ տարեկան պիւտնէն 1000 ֆրանք:

19, 20, 21 - ԵՐՈՒՍԱԼՅՄ, ՀԱՅՖԱ, ԱՄՄԱՆ. — Թէև կապուած եւ համարատու Սուրբոյ եւ Ավրանակի շրջանային վարչութեան, չոփտի դրենք այս մասնաճիւղերու մասին, որովհետեւ որպէս առանձին շրջան, իրենց մասին մասնաւորապէս պիտի դրուի ժողովածոյին մէջ, Պաղեստին շրջան խորապրին տակ :

ԵՐԱԼԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԽԹԻՒՆ. — Սուրբոյ և Ավրանակի Շրջ. Վարչութիւնը, ընարուած 5րդ պատշաճաւորական ժողովին, կը դանուի Պէյրութի մէջ, որուն մաս կը կազմեն Հասնեալիները —

Պ. Պ. Օձնիկ Պէօնէքետն՝ առենապետ
Թագէ Գարագարիաքնան՝ առենապոլիր
Ալոյէն Յակոբեան՝ դանձապահ
Առուէն Սուրբիասեան՝ հաշուապահ
Օննիկ Փիլիկեան՝ Աթէքթիք խմբապետ



Հ. Մ. Բ. Ա. Հայէպ. — Յուրագոլի եւ քէնիսի դաշները

Երջակնային զարշութիւնը, սրբէս չըջանի զերքն եւ պատասխանաւուս մարդին, իր զարձն է բրած Հակել Հ.-Մ.-Բ.-Մ.-ի ընդհ. Ֆրագրի ու Ներքին կանոնացքի անթերի զարծագրութեան։ Հակել նաև ժամանճիւղերու բնուածնուր զարծունէւթեան վրայ, ուզգութիւն տալ ահանց մարդական զանազան ձեռնորկիներուն, ու իր ներած շափով օժանդա-



Հ. Մ. Բ. Ա. Հայել — Ակաւուտներու խմբամիկար մը 1928ին



Հ. Մ. Բ. Ա. Հայել — Ակաւուտներու դաշտամանդէս, 1936

բական կրթութիւն։ Բայց, զերախտարար, այս մասնանիւզն աշ չտու կար է կեանք մը ունեցաւ։

Սիւնայ մասնանիւզի լուծումէն անմիջապէս վերջ՝ կազմուեցաւ և Արժի շ. Փութողութի խումբը, որ կար ժամանակաւ մը ընթացքին մէն հոգրած շահնեցաւ տեղույթ անզիւնական, յանական, Հրէական և այլ խումբերուն դէմ տարած իր փայլուն յազմանակներով։

«Արժի շ. խումբը մասնակցեցաւ Երևանդի 1930 — 1931 երկրորդական օւնչոցի միջոզգային մրցումներուն և այդ ըրջանին մէն անեն շահնեցաւ։ Ասյն խումբին վարիչն էր Պալոս Գևորգանան։

«Արժի առած յազմանակներէն քաջայերուած, խումբ մը մարզակէր երիտասարդներ՝ դիմուորութեամբ Պ. Կարս Հրաչյան և Պալոս Գևորգանանին՝ հիմը կը զննեն Պատրուսինի Հայ Մարմանակրթական Միութեան, որուն հոգածաւորութիւնը կը ստանձնեն։» Տ. Կիւրիկյանը պարզ էր կոչուել Պ. Վահագիսիս, Պ. Պալոսիս, Տարմ. Վ. Դալպիկան, Լևոն Դէսպանն և Անկար Մէլիքեան։

Այդ շրջանին Կ. Հրաչյակովի հիմնել Հ. Մ. Բ. Մ., բայց վանքի իշխանական հոգածական կը հանգիստնայ, որով Հ. Մ. Բ. Մ.-ի անդ միութիւնը կը կոչուի Պ. Հ. Մ. Մ.։

Պ. Հ. Մ. Մ. մկանու իր շրջանի համար համար կը համար համար կը կոչուի Ֆութողութի երկու կուսակցութեար, չուտամ անեցաւ պատրիհութիւն և Փութողութի երկու յառաջային խումբեր։

1931ին մասնակցեցաւ Յ. Ա. Ա. առքած ովիմոյիսկանին և Շնանի հանգիստացաւ շահնելով Յրգ. Տարիկ տարի Պ. Հ. Մ. Մ. կոր սրբաց իր համբաւը։

ԵՐՈՒԱՄԱՂԻՄ

Երւանազէմի մարզակէր երիտասարդութեան մէջ շատունց արդէն ծագում առած էր զազափար մը միացնելու համար քաղաքիս բոլոր ուժաւածական միութիւնները մէկ դրաշի տակ, Հ. Մ. Բ. Մ.-ի կազմութեամբ։

Հիմը դրաւեցաւ Հ. Մ. Բ. Մ.-ին՝ մաս կազմելով Սուրբոյ, Լիրանանի շրջանին։ Վարչութիւնը զործի լծուեցաւ։ Յետոյ Փութողութի խումբեր կազմուելով՝ մարզական ճիւղը մտաւ իր կանոնաւոր հունի մէջ։

Ենորհի տարուած աշխատանքներուն, կար ժամանակի մէջ կարելի եղաւ անոր դրաշին շուրջ հաւաքել բաւական թիւով մարզակէր և զիստեկից երիտասարդներ։ «Աղասամարտ» Փութողութի խումբը միացաւ այս նորակազմ միութեան։



Հ. Մ. Բ. Մ.-ի Երևանի ֆուլբոլի խումբը



Հ. Մ. Բ. Մ.-ի Սամայի ֆուլբոլի խումբը



Հ. Ս. Ր. Լ. Ա. Խ. Խափայի ֆութպոլի խումբը



Հ. Ս. Ր. Լ. Ա. Խ. Խափայի ֆութպոլի խումբը

Անգամներու թիւը հասաւ 75ի :

Մէկ տարուան զործունէութիւնը բնդմնաւոր արդիւնք տուաւ իր բոլոր ճիւղաւորումներով :

Ա. Ակառաւական — Դիմում եղաւ Երևանազէմի Հայ Բարեսի բական Միութեան՝ Համաձայնութիւն զոյացնելու Համար իրենց ՇՄասիս սկառաւտական խումբին եւ մեր Խորակապմ խումբին միացման շուրջ : Բայց չեղաւ : Կարճ ժամանակուան ընթացքին ունեցանք 25 հոգինոց սկառաւտական խումբ մը իր ամբողջ կազմով ու պիտոյք ներով :

Մարզական — Մարզական զործունէութիւնը լաւագէս առաջ տանելու Համար, անմիջականօրէն պէտք կը զգացուի իր խաղագալու մը : Ուրախ ենք յայտարարելու որ, ունեցանք զայն ալ զոր պատրաստեցին մեր տղաքը :

Խաղագալու շնորհիւ մենք ունեցանք, Քութպոլի եւ պասքէթպոլի զոյգ խումբերը, որոնք այսօր կը մրցին քաղաքին լաւագոյն խաղացողներուն հետ :

Առէկ վերջ կը սկսի մեր զործունէութիւնը մարզական ճիւղին մէջ : Կազմուեցան Քութպոլի չորս խումբեր : Ա. խումբը ունեցաւ մրցումներու երկար շարք մը անդիխական խումբերուն դէմ, որոնց մէջ ընդհանրապէս յաղթական կը Հանդիսանայինք :

Հպարտութեամբ պիտի արձանագրենք մեր պասքէթպոլի խումբին տարած բարոյական մեծ յաղթանակը Գահերէի Յ. Ա. Ա խումբին դէմ : Մեր խումբը կը պարուուի այդ նշանաւոր խումբէն, որու մէջ միջազգային ողիմազիխականի մասնակցող երեք խաղացողներ կային, 25—29 : Մինչդեռ Յ. Ա. Ա Երևանազէմը, որ ինչպինք Պաղեստինի ախոյին կը նկատէր, եւ նաեւ յունական խումբերը չարաշար պարտուեցան անկէ :

Ակառաւական — Ակառաւական աշխատանքը կանոնաւորապէս յառաջ կը տարուի, միշտ նորեր կուգան բազմացնել շարքերը : Արշանքներ կը կատարուին :

Նաեւ ունինք ընթերցարան մը :

Ամսօրեայ շրջաբերական — Զենքարէ մը որ կը նպաստէ մեր զործունէութեան : Երջարերականին Հրատարակութիւնը սկսու 1938 Յունուարին եւ կանոնաւորապէս լոյս կը տեսնէ ամէն ամիս, տպագրեալ :

Հայֆայի մեր մասնաճիւղին դիմումին վրայ՝ «Երջարերականը» պատկանեցաւ զոյգ մասնաճիւղերուն :

Նոր յոյժ տեսաւ մէկ մասնաճիշտի տուաջին Հրատարակութիւնը և Ամսորեայ շրջարերականի բացառիկ թիւն 1 «Ականուածը» պատկերագրութիւնը 48 էջ :

ԵԱԼՅԱ

Եալյան ունի փոքրիկ Հայկական դպրութ մը՝ մատ 800 հոգիով : 1927ին առաջ զանազան անուններու տակ մարզական խումբեր զույն թիւն անձնին, որոնք կանոնաւորութիւն չունեին : Ներկայիս խումբերին բաւագոյնը Նազարէթի որբերու խումբն է, որ առաջ անունի կողմուածն է իրեւն Փութպոլի խումբ 1927ին : Այս նոյն շրջանին Յովիչ Պէրսէրեան, Յովեաստանէն Եալյան Հաստատուելով Հ. Մ. Ռ. Մ. ի դպրութարր կը յանայ է : Գաղանճնեանի նախաձեռնութեամբ 1928ին հիմք կը գրուի մարզականներու կողմէ Հ. Մ. Ռ. Մ. ի մասնաճիւպին : Հ. Մ. Ռ. Մ. ի այս մասնաճիւպը կարճ կեանց մը կ'ունենայ մինչեւ 1930, անզամ անձնաբար 30 հոգի :

Այս շրջանին կ'ըլլուն դպրութաստութիւններ, Փութպոլի խոզեր ու բոնք բաւական յաջողութիւն ցոյց կուտան : Կը ծրագրուի յողացություն մը սուրբել, բայց զժրախարար չիրականանար ծրագիրը :

ԻՐԱՎԻ

Ասկէ մասաւորապէս Հարիւրամեակ մը առաջ, Միջազնուքի մէջ Հայ վարժարաններին ներս մարմնակրթութիւն զրեթէ չկար : Ստեղծյն ու բախարի է յիշելու որ 1876 թուին երր Տիգր Միջան Ավանեսան Պոլսէն կուտայ Պազաւա՛ իր անուբէն Հայ ապպային Սուրբ Թարգ - մանյաց վարժարանին, անմիջապէս զարկ կուտայ մարմնակրթութեան, Երր Եկեղեցւոյ շրջամասին մէկ կողմը յատուկ մարմնակրթարն մը կը հաստատէ վարժարանի կողմէն, որ ամէն օր մարմնամարզական վարժութիւններ աշակերտները կը կատարեն :

Երր Անգլիացիները զրուեցին Խրաքը, Մէյճը Հ. Բ. Պատման 1919 թուին հիմք զրու պայտքաւուութեան եւ պայտքաւու խումբեր կողմէց :

Հայերն ալ իրենց կարգին ունեցան Պազաւատի մէջ արիներու խումբը, որ մէն մասաւոր Հայ պազմական ազաքներէ կը բազկանար :

Հզպաւատների տէր էմեր Հայ արիներու խումբին համար, որ այն տունները շատ փայլուն շրջան մըն ալ ունեցան մինչեւ Հայ որրանց վիճակը բարեւիր Պազաւատին արտասահման : Ստեղծյն ցաւալի է ըստ որ այսօր Հայ պայտքաւուի խումբ զրեթէ պայտքաւութիւն չունի Խրաքի մէջ :

Պոյնքառուսութեան փայլուն շրջանին, կարծէ յիշել՝ ի մէջ այլոց, Աւետիս Վարդանեան եւ Լեւոն Մելքոնեան (Պաղտատցի) արտօրէն յառաջդիմեցին իրենց բաժնին մէջ: Իսկ դովեստի արժանի է Հրանտ Սաշեան: Զէյթունի չորս իշխաններու մէկը Ընտանիքին անդամ, որ շատ կարճ ժամանակուան ընթացքին բարձր աստիճանի հասաւ:

Վ. ՄԵԼՔՈՒՆԵԱՆ

ՊԱՐՍԿԱՍՏԱՆ

Պարսկաստանի ամբողջ հայութիւնը 25 — 30.000ը չանցնիր: Այս թիւը բաժնուած է փարասիններով հեռաւորութիւններու վրայ երկրի զանազան կէտերը:

Ընդհանրապէս խօսելով բոլոր այն հայ զպրոցները որտեղ նոր և նորագոյն ուսուցիչներ կային, այնուղի կար նաև մարզանքի դաս, անշուշան ոչ այնքան մասնապիտակոն ձեւով. այդպիսին ունեին մի-այն թաւրիզի գրեթէ բոլոր զպրոցները:

Երկար ժամանակ հայ զպրոցները ընդհանուած ձեւով եւ պատահար միայն ունեցեր են մարզանքի դասեր, եւ ունեցեր են այնքան ասեն ինչքան որ կարողացեր են ունենալ մարզանքի մասին քիչ թէ շատ զպագիտար ունեցող ուսուցիչներ, այսպէսով հայ զպրոցներու աշակերտութիւնը չէ կարողացեր ունենալ իր որակումին արժանի մարզական կեանք մը: Այդ տեսակէտէն միշտ աւելի բախտաւոր են եղեր օտար այսինքն եւրոպական զպրոցներ յաճախող հայ աշակերտները:

Պարսկաստանի հայ զպրոցներուն մէջ մարզական կեանքը ծայր է առւած միայն չատ յարգելի մէկ քանի զատարակներու ջանքով եւ կը շարունակուէր անոնց ջանքերուն տուած պատուզներով: Հայ զըրոցներու մարզանքի ուսուցիչներէն մեծ մասը այդ անձնաւորութիւններու աշակերտներն էին: Նրախօսագիտութեան զգացումով մը ոկտէ է յիշատակնել որ օտար զպրոցներու հայ աշակերտութիւնը շատ զովելի դիտակցութիւնով երրեմն երրեմն դուրս են կեանք հայ կեանքի բնմը եւ ունեցեր են բաւականի ուժեղ կազմակերպութիւններ հայ համայնքներու մէջ, ըլլայ մարզական թէ այլ նպատակներով: Այդ պէս պատահէր է Զուղայի (Սպահան) անդիտական դպրոցի հայ աշակերտներու նախաձեռնութիւնով, Համատանի Ամերիկան, թէ Հրանտ Թաւրիզի Ամերիկան եւ Փրանսական զպրոցներու հայ աշակերտաթեաններուն նախաձեռնութիւնով: Օտար այլ հիմնարկութիւնները հանդիսացեր են տեւական վառարաններ յաճաղող հայ աշակերտներու մարզական կեանքին համար: Հայ համայնքներու մէջ երեւացող ար-

առաջպատճեական կազմակերպութիւններէն ամենաուժեղը և ամենա-
յիշտառակելին եղած է անցեալին մէջ թէ՛ հրամի Հայ երիտասարդներու
միասին սրբութական ակումբը որ եղած է երկսեռ, և որդեգրած է
ընդհանրապէս Հայ երիտասարդութիւնն ընդհանուր զարգացման և
Ֆիդիքական կրթութիւնն երազիրը: Այս ակումբի Փութօպովի խումբը
երկար ժամանակ պահէր է առաջնութիւնը ստար և պարսկական
խումբերու վրայ, ցաւարի է մարյան որ Հայ համայնքներու տնօսեան
կամ անձախանձելի գրութիւնը չէ կարողացեր երկար ապրեցնել նման
կազմակերպութիւններ և յանախ սպառեր է անոնց քայլացումով
կամ ուղարկածներով:

Պարսկաւայ զարդութիւն ամենաբախտաւուրը եղաւ Թաւրիզը: Երե-
ւանի զանգուտածային զարդը դէպի Թաւրիզի իր Հետ բերաւ սպաներ,
կային և մարզանքի ուսուցիչներ: Այդ կերպով Հայ զպրացներէն Կեղ-
րոնականը, Արամեանը, Լիբանան, ինչպէս նաև երկսեռ Գիմնազիան,
որրանցները, Ազգէնախութիւնը զպրոցը, Ամերիկեան Մէմորեալը,
Ամերիկան Օրբորդացը ևնք: Այդքի ընկնող և բեղմնաւոր ուսուցիչ-
ներէն պէտք է յիշել պաշտօնակիցներ Պ. Ցակոր Բազրամեանը՝ երկ-
ան Գիմնազիայի ուսուցիչ, նախկին զինուորական, Պ. Վազարչակ
Մէնաբերեանը՝ նոյնպէս զինուորական, ուսուցիչ ամերիկան որրա-
նցներու և Լիբանայի զպրոցի, ինչպէս նաև Օր. Շուշանիկ Տէր Մա-
նուկինը այս մերժի զպրոցի ազնիւնց և արտազպրոցական զանե-
րու մարզից, Պ. Բազրամ Նզիազարեանը՝ սպայ և մարզից Աղջին-
տիսիններու զպրոցի, Պ. Պարոյր Մէրանեանը՝ որպէս զեկովարողը
Ամերիկան Մէմորիալ զպրոցի մարզական բայրը շարժումներուն,
որու ֆանքերու և նունդին չնորհիւ կազմակերպուած տարիեկան
դաշտաւանդի սները Հպարտութեամբ պէտք է յիշէ Թաւրիզի Հայ Հա-
ստրակութիւնը :

ԱՄԻԾԹիք խազերու մէջ մեր աշակերտներու ձեռք բերած ար-
և եւնքները շատ դուժելի էին: Առանց մանրամասնութիւններու մէջ
մոնելու որպէս որինակ կրնամ տալ ձողով բարձրութեան աստիճանը,
Եւերբոնականի և Մէմորիալի աշակերտներէն մէն թիւ մը ծանր զգա-
րաւ ազանքի ձողով 2.90 մէթր և աւելի անցած են ազատ կերպով,
դուծոր օրինական շափէն շիշ մը պակաս ծանրութիւնով 11.40 մէթր,
Հետաւորութիւնը՝ աւելի քան 6 մէթր ստանելով, բարձրութիւն՝ մին-
չեւ 1.60 մէթր :

Տարբիներ առաջ անդին Հայոց կուլտուրական միութիւնը մեռնար-
կեց սկառատական կազմակերպութեան:

ՀՆԴԿԱՍՏԱՆ

« Չորրորդ խմբի արիներն իրենց կայտառ կենսումակուրեամբ եւ վառ գործումէուրեամբ, առաջին տեղն են զրաւում տեղական խմբերի մէջ» :

Ահա փայլում վկայականը, որին Չորրորդ խումբը, որ բաղկացած է Մարդասիրական ձեմարանի սաներից, արժանանում է աարիից տարի : Ի դուք է ասել, թէ սակաւապես Բրիտանի զաւակը շողաքոր - զութիճներ չուայլի չպիտէ : Հայ արիները վայելել են հանրութեան համակրանքը եւ գրաւել առաջնակարգ տնղլ տեղական խմբերի մէջ :

Պ. կարապետ Գալստեանի կարող դաստիարակիչութեան տակ, Հայ արիներն առաջինն են հանդիսացել Համընթացութեամբ ամէնմարդերի մէջ եւ ձեռք են բերել «Ալքունական զրոշը», որն Բէզարյայի նահանգապետը անձամբ, իւր իսկ ապարանքում, արժանավայել Հանդիսաւորութեամբ յանձնել է Հայ արիներին : Պ. Պ. Հ. Նազարեանը եւ Ծ. Միքայէլեան յաջորդաբար սոտանում են եւ գովելի հոանդով ու յաջողութեամբ վարում դաստիարակիչ պաշտօնը, մինչեւ որ ժամանակի սղութեան պատճառով սրանց եւս Հարկադրուում են պաշտօնից հեռանալ : Օտարազգի դաստիարակիչներ առաջ են գալիս : Սրանց օրով — սկառուսութիւնը կորցնում է իւր թափը կալկաթայում, դժբախտաբար նա հաղիւ այնքան կինոսունակութիւն է ցոյց է տալիս, որ կարողանայ իւր գոյութիւնը ապացուցանել : Չորրորդ խումբն եւս, տեղղծուած զրութիւնից աղղւելով անցընում է նսեմութեան մի շրջան, մինչեւ որ Ծ. Պ. Ս. Օդին կազմակերպում է մի նոր խումբ՝ Տասներորդը, որ չորրնի իւր կազմակերպող զաստիարակիչ եռան - դուն ջանքերին, չուտով աչքի է ընկնում տմենայն մասամբ :

Այժմ գոյութիւն ունի միայն Չորրորդ խումբը : Գոյութիւն ունին նաև գայլիկները, որոնք գովելի առաջնութիւն են ցոյց տալիս :

Վրանակայանում, որ տարին մի անգամ տեղի է ունենամք քողաքից շուրջ 200 մղոն հեռաւորութեան վրայ, տեղական սկառուսուները մի տասնեակ օր անց են կացնում նուիրուած իրենց վարժութեանց : Վրանեներից միոյն շուրջը արտակարգ եռուցեան, վառ կինոսունակութիւն է տիրում, այդ աեղ ցցուած է եռագոյնը, մեղուաշան սկառուսուները կրում են եռագոյն փողկապ - թաշկինակներ՝ Հայ արիներն են :

Քաղաքի հեռաւոր արուարձաններում, նրա հեռաւոր լրջակայքում, անմարդաբնակ դաշտերում, կիսախաւար թաւուսներում, եթէ արիների հանդիպէց նրանց նախայելու դժուարութիւն չէք ունենայ . նոյն նշանաբանը, նոյն արիները :

Բացօթեայ մարզաքներին, ողիմական խաղերին եւ ուրիշ դէպ-

քերում կարգ ու կանոն է տիրում, որովհետեւ այդ տեղ էլ Հայ արի-
ներն են :

« Պատրաստ » , և Հաւատաբիթ իրենց սկզբունքին, ժպիտը և -
րեսին, նրանք միշտ պատրաստ են : Փոյթ չէ եթէ այրեցեալ զատիք
կրակաբառուն Հաւատայթերն այրում ու տաշորում են . փոյթ չէ եթէ
ամուռնային անձնոց համար անձնելիք հեղեղային տարավիճերը լնացնում
են երկիրը, նրանք միշտ պատրաստ են : Միայն Հայրենիքի կարօտով է
այրում վատարանցի Հայ սկսաւաք սիրար և երրենն էլ վշտով ոզո -
գում, բայց զուցէ և զրա Համար էլ է , որ նա պատրաստ է :

Արքան, Կայլկաթայում Հայ սկսաւաքը ունենք, իսկ Զաւայում
Հաւատանի ազրիներից խեցի որ դրյամթիւն չունեն, զոնէ այժմ :

Հ. Մ. Բ. Մ. ի չեն պատկանում, որովհետեւ կատ պահուած չէ :
Տեղեկադրի մէջ զանց արեցի խանէրը մարզանքների մասին , իսկ եթէ
մարզուր տակում զուր ուղարկ էր «Sports» և «Games» եւ Հասկանար ,
անցողութեան կերպով կարոց ևմ տակ որ մեր սաները յաջող կերպով
խաւում են ունիք և ֆուտբոլ խցելով յազմանակի բաժակը : Կափա-
մարտի մէջ բառնի խական խաւուառ անզուգական են . միջդպրոց-
ւան մրցումներին, նրանք Հակառակորդների սարսափն են . աւա երեք
տարի է , որ յիշեալ մրցումներին զախախիչ յազմանակ են տանում :
Մերնց սկզբու կազմուածքը խոյրնպատ է Հանդիսանում կարճ տա-
րածութեան (short distance) վազքի մէջ , բայց երկար տարածութեան
(coup du lance) մէջ այ մի զարոցի չեն զիջում տառմասութիւնը : Երեք
տարի շարունակ Մերսումը Միքարէդեանը (արժմ Գրիգորեան) նիշ-
ուայի - Հայկաստանի յանելու Համար — անզարանիկ ախոյնանն էր .
առ 10 մզանք (անզիբական մզոն) վազում էր 58 րոպէում (minutes) :

Հեմարտունի աշակերտներից չուրջ 50 Հայի տեղական կամաւոր
խմբի մէջ են : Մեր կամաւորները արժանացել են Adjutant Capt. Steelի
Հանձնեաց միացյականին . «Ձինամարտութեանց ամրազջ չըջանում ,
նրանք (Հայերը) հիմնայի ընթացք ցոյց տուին եւ զործը կատարեցին
համազույն և զուարթութեամբ : Ասզերի եւ մրցումների մէջ զերս -
զուցեցին : Գիներայից անձամբ տեղեկացայ , որ նա բոլորովին բա -
ւարար է : Ինք պիտի տակմ , որ նրանք ուշիմ ու կենսունակ են , եւ
ինչ որ կարեւորապոյնն է , մարտնչող ոզով տազորուած են : Խսկազէս
Համայր է նրանց հետ զործելը » :

Կարկաթայի Հայ մարդիկները մեռք բերած են վայլուն յաջողու -
թիւններ : Հաւեւ, էին Փութողովի Հօկիի և որզպիի մրցանակները եւ
ընու Հակում ցոյց չէին տալիս նրանց զիջելու տեղական խմբերին ,
որոնք գերակիս գիրք ստացան , երբ նոր կանոնադրութիւններ եւ
սահմանափակումներ անզարան դրութիւն ստեղծեցին Հայ խմբերի
Համար :

Աւետիս Մադաթը, որ գովկելի եռանդով եւ յաջողութեամբ ժամակցում էր ժարգական խաղերին (զամբ) այդ շրջանի ամենակարկառուն զէմքերից մինչ էր : Հազիւ 16 տարեկան, խաղում էր Կալէկաթայի ակումբների առաջնակարգ խմբերի զէմ , եւ այնպիսի եղակի կորովով ու հմտութեամբ, որ արժանացն էր լաւագոյն մարզիկի բաժակին եւ զանազան առիթներով ստացած մէտալների թիւը 40ի է հասնում : Միշանկեալ կերպով, կարելի է յիշառակել որ Աւետիս Մադաթը եւ իր եղբայր Յովոսէփ Մադաթը ճարպիկ եւ մարզուած թէնիս խալացողներ են . երեք տարի շարունակ իրենց շրջանի տիոյյանները հանդիպանաց յետոյ ընդ միշտ իւրացրին, այդ տիտղոսի մրցանակ բաժակը :

Բացի մի քանի աշխատու անհատներից, որ մասնակցում են զանազան օտար խմբերին, հայ խումբը բացառապէս բազկացած էր Մարդուիրական Ճեմարանի պատանի աշակերտութիւնից : Մերոնք յաւակենութիւնը չունէին միճնելու իրենց նախորդ խմբերի փառքի օրերը, սակայն, եթէ ի նկատի առնենք մեր աշակերտութեան համեմատարար նօր թիւը, որ խաղերին եւ մարզանքներին մասնակցելու նուազագոյն առաւելութիւնն է տալիս, պէտք է եղրակացնել որ այժմեան մարզա-



Խալկարայի մէջ, Այվատեան Սրբազնը՝ տեղայն սկառտական չորրորդ խումբին կը յանձնէի իրենց դրօշակը :

կան միջակ պերը, համեստ լինելուց հետո է : Հակառակ անհպատ հանգամանքներին, Հայ խումբը, չորսիւ ի միջի այլոց Պ. Մարտիրոս Մ անուն կետերի յանձրերին, մէկից առելի անզում խէր է հոկիի մրցա - նակը և անզարտելի է մնացել թրզրի առարկում, մարզական - ու աներին, աշքի շնոր ընկնում բարձր և երկայն ցատկի մէջ, բայց Երկայն վազքի և կոփամարտի մէջ մերոնց պերակչին առաւելութիւնը անօբինելի է : Մերուժը Միրզարէդանը (այժմ Գրիգորեան) Ա տարեկանում ԲՀնզայի Մարտառունեան վազքի ախորեանը Հանդիսացած էր : Յետք, Վրթանէ և Խազարեանը, թէւ ոչ նոյնշափող, պահպանում էր արդ մարզի առաջնութիւնը : Հնդկաստանում առ Հասարակ, իսկ մէնդ զարում մասնաւորապէս, այն կարծերն է տիրում, որ Հայը կոփա - մարտիկ է ձնուում : Չուր կարծեր էն : Թէ՛ Հասարակական և թէ՛ միջ - զարդցեան մարտերին, Հայ կոփամարտը երեսն է զալիս ախորյանին շարալար Հարուսածելու և առ Հասարակ առաջին չրջաններից միւս նրան արթնելուայ առաջարկուու Համար : Արսէն Մարգարեանը, Լեռն Բազդասարեանը, որին պատահի Դէմիփսի էին յորդորշում, Բ. Յարու - թիւնեանը, երկարածոյլ Կարս Մինասեանը, Անդրանիկ Յովհաննէս - եանը և շատ ուրիշներ ահարկու կոփամարտիկներ են, որոնք իրենց



Կալկարայի հայ սկառամները Հիմարայան լեռներու քաւուաներու մէջ

Հակառակորդների սարսափն են եւ խանդավառ հանդիսականների համակրանքի առարկան։ Մրանցից, Արսէն Սարգսեանը, հանդամանք՝ ների նպաստաւոր զասաւորումով եւ շնորհիւ իւր յարատեւութեան, կամ աւելի ճիշդն ասած, շնորհիւ իւր աջ բռունցչի արձինային հարուածներին, Բէնզայի միջին ծանրութեան ախորյանութեան ափազուը իւր հիշեց իւր հակառակորդից, «Ի՞ն առաջին շրջանում արիւնաշաղուն անձնատուր եղաւ։»

Այս պատկերը լրացնելու համար պէտք է յիշել Մարզար Աաշիկեանի անունը, որ հակառակ իւր բազում զրադաւունքներին մասնակցեց, Բէնզայի օթօժօպիլիք ընկերակցութեան աարքած մրցահանդէսին եւ իւր ճարպիկ ու վասնզաւոր մեքենավար խաղերով, առաջինը հանդիսացաւ եւ նոյն ինքն նահանգապետի ձեռքով ըստ արժանաւույն վարձատրուեց։

ՎԻԿԹՈՐ ՎԱՐԺԱՆ

ԿԻՊՐՈՍ

Ա. Երջան. — ♀. Օննիկ Ստողմաննեանը, պաշտօնի էր կոչուած Աղգային Մելիքեան վարժարանի մէջ։

Քիչ ատենուան մէջ, յաջողեցաւ Հ. Մ. Լ. Մ. ի Նիկոնիոյ մասնաճիւղին հոգի եւ մարմին տալ : Հիմը զբուհցաւ Հ. Մ. Լ. Մ. ի Նիկոնիոյ մասնաճիւղին, արժանանալով անխափի բոլոր Հայերու զնահատանքին։

Խրերու այս բնականոն վիճակը խիստ շատ յուսազրիչ եւ միսիթարական էր, բայց շուտով չուշացաւ յաւախարութիւնը։ Մարզական աշխատանքները քանի մը ամիսներ միայն շարունակուելէ յետոյ, արիներու անոնց շարքէն հեռացումովը կ'առնէր զանդազ ու անկանոն վիճակ մը։ Մազեցան տարակարծութիւններ ու գծդունանք՝ անձի դէմ։

Դարձեալ, համերաշխութիւն դոյյացնելու համար եղած փորձերուն հակառակ, անկարելի կ'ըլլար երկու մասի բաժնուած ժողովուրդը նոյն նպաստակին շուրջ կեղրոնացնել։

Հ. Մ. Լ. Մ. մնացեալ տղաքը միշտ եռանդով կ'աշխատէին եւ կը հետեւէին իրենց առօրեայ մարզական աշխատանքներուն։

Բ. Երջան. — Այդ շրջանը պայքարներու շրջան մը եղաւ Հ. Մ. Լ. Մ. ի համար, ունենալով սակայն աշխատու գործունէկութիւն մը։ Սաղմանների մեկնումէն վիրջ տղաքը իրենք իրենց կազմեցին խումբը, մասնակցեցան մեծ մրցումներու եւ սկսան ուրոյն միջոցներով հրա-

պարակ իշխել : Դիշերույին վարժարանը շարունակեց իր սկսակար գործիքներ զարձեալ ու աշխատաւոր արբիները հետեւեցան իրենց ճառանձմէի ռասումներուն : Ազգատ ու աշխատաւոր արբիներու . կրթութեան համար Հ - Մ - Բ - Բ - Բ - Բ թափած հոգածու և բարենպատակ աշխատանքները վեր են ամէն զբաւաբներէ : Այս շրջանին ամէն անոնք որ հետացած էին Հ - Մ - Բ - Բ - Բ չարքերէն միացան առենուած մը Համար : Կազմեցին զարձեալ Հաւարոյթներ , Թատրոն , պինարունական ժողովներ և առկայն մարդիչի մը չպայտիթինը իրը աշխատու պակաս աշշի կը զարձէր , աղօքքը չէին կրնար կանոնաւոր մարզական աշխատանքներ ռանենաւ : Աւստի Հինգ , վկա ամսուան շրջանի մը յետոյ Ետպատճեան Փարփզն զարձեալ կը վերազանար Կիորոս , իր առաջուան պաշտօնին ձեռնարկելու : Համար :

1928 Մայիս 22ին , Յանձնական մէծ մարզագալչուն մէջ , Ճառանձմութեամբ Լավաշայի մասնակիւթիւնութեամբ նիկոսիոյ քաղաքացիութեամբ Մարգիստի , Հ - Մ - Բ - Բ - Բ չարքած դուռ մարզանացէսին մէջ նախագահին Հետեւեալ խօսքերը խիստ շատ ուշադրութեամբ առաջանաւ : Այսուհետեւ ընթերցողներուն մասնաւոր ուշադրութեամբ :

«Միերեկի բարեկամներու , շատ ուրախ կը զգամ ինքովինք այս պահանու , որքան Հայ զարդին նույնքան և ինձի պատուարիք մարզահանդէսի մը նախագահանութ ըրբալուս Համար : Դուք , ինչ որ Ընէք՝ լաւը կ'ընէք միշտ , և ես այստեղ կու կ'ընեմ բոլոր Յոյներուն որինակ առնել ձեզէն , և ընէլ լաւազարն միշտա : Այս մարզահանգէսը կը կրկնուէր շարաթ մը յետոյ Լավաշայի մէջ , նախագահութեամբ տեղույն քաղաքացիութեամբ և ի ներկայութեան Յոյն ու Հայ բարձրաւոտինուան անձնուարութիւններու : Գրիթէ Մայրածուն կը վերջանայ Հ - Մ - Բ - Բ - Բ Երկրորդ շրջանը , Սարգսանեան կրկնի կը մէկնէր Յանձնասան , այդ տեղին կուած դիմումներուն զրայ :

Դ - Շրջանական Հ - Մ - Բ - Բ - Բ առաջին դորթը կ'ըլլայ , վերակազմել նոր ոյժերայ Փաւմպոյի խումբներ և վերանաստանէ գիշերույին վարժարանը որ կարճ առենուան մը Համար զոցուած էր : Կ'ընարք նոր վարչութիւնն մը բոլորովին երիտասարդ ու աշխատազ ոյժերէ բազ կացւալ :

Իրը Հասոյթի այրիւր՝ կուտան ներկայացնեմներ : Այս շրջանին նորէն կը սկսէ Հ - Մ - Բ - Բ - Բ Համակիրներու շրջանակը աւելնալ ու յարաբերութիւնները շտկուիլ : Մարզիչ Լեռոն Արգարեան յարատեւթեամբ կ'աշխատի լիուլի արդարացնելով իրեն վատահուած պաշտօնները :

Ընդհանուր անզամներու թիւը, հաշուելով հանդերձ պատռոյ անզամները, կը հասնէր 180ի, նոյնքան թիւով անզամ ունէր նաև Հառնաբայի մասնաճիւղը որ միշտ կը դործէ նիկոսիոյ մասնաճիւղին հետ համախորհուրդ :

ՍԱՄՈՒԷԼ Յ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

Մելքոնիան հաստատութեան մէջ

Կրթական կազմակերպութեան համընթաց աստիճանով աւագ կորեւորութիւն տրուած է :

Մարդանքի ուսուցիչն է Պ. Անոն Արգարեան :

Հաստատութեան յարակից հողամասին վրայ, կը զտնուի մարդաշալու, մարդական բոլոր դործիքներով :

Մարդանքի կը մասնակցին մանջերու եւ աղջիկներու բաժինները առանձին խումբերով : Մէն մի դասարան ունի շաբաթական երկու պահ շուէտական եւ սկառութական մարդանքի եւ երկու պահ ալ Փութպոյի ու պատքէթ պոլի դասեր : Ասոնցմէ զատ ամսուան մէջ մէկէ աւելի անզամներ կը կազմակերպուի ընդհանուր պառյա, մասնակցութեամբ բոլոր ուսուցիչներուն եւ պաշտօնեաներուն : Այս պառյաները կ'երկարին երբեմն մինչեւ մատակայ լեռները, ուր սան եւ սանունիներ կ'ընտելանան չարքաշ կեանքի մը պահանջներուն :

Սաները բաժնուած են 15 առանձին Փութպոլի խումբերու, իսկ ամբողջին ընտրուելով լաւագոյնները, կազմուած են վեց ուժեղ խումբեր, որոնք մկրտուած են Հայրենի վայրերու եւ անձերու անուններով : Ասոնցմէ առաջինը ի պատի բարերար Տ. Կարապետ Մելքոնեանին, կոչուած է Մելքոնեան խումբ, իսկ միւսները՝ Արարատ, Վասպուրական, Շիրակ, Անի, Տորք, Վարդան են :

Այս խումբերը կը մրցին կիպրոսի Հայ եւ առար խումբերու հետ, ի պատի Հաստատութեան, կ'արժէ հոս յայտնել թէ Յոյներու եւ Թուրքերու բազմամեայ եւ փորձ խումբերու հետ եղած մրցումներուն մէջ առհասարակ յաղթական ելած են Մելքոնեանի խումբերը :

Դրեթէ ամէն տարի կը սարքուին Նաւասարդեան խաղեր :

ԵԳԻԳՏՈՒՄ

Ազգագույնի նորմատովութերազգեան միութիւնները տեսանք աւելէ առաջ : 1922ի նոր զազմէն վերջ, ընդհանուր միացման մը զաղափարը շատերուն սրբին մէջ տեղ դառն էր, և այդ իսկ պատճառաւ 1926 - 1927ի շրջաններուն Արտաք Մարմնամարզական Ակումբի մարզա - վայրին մէջ ընդհանուր հաւաքոյի մը տեղի ունեցած է, նպաստէ ունենալով Հ. Մ. Ա. Մ. ի զաղափարին որդեպրումը : Զարմանալի հատեւոց թեում մը ոսկայն, այդ հաւաքոյի բոլորովին բացառական եղակացութեան մը յանձնած է, Ազգագույն մէջ հայ մարմնակիրթա - կան ընդհանուր միութիւնն մը զոյտեթիւնը անկարելի հոյակելով :

Բարերախտառքար ընդհանուրին զաղափարը չէր այս, և 1927 տողբին խումբ մը հայ երիտասարդներ Հէլիոպոլսոյ մէջ համախմ - րուելով ծնունդ կուտային Հ. Մ. Ա. Մ. ի երկրորդ մասնանիղին :

Ազգագույնի շրջանն ալ զոյտացած էր այլեւս, և այս մասնանիղերու ներզաշնակութիւնն ու կանոնաւորութիւնը ապահովելու համար 1927 մայիսին կ'ընտրուի և առաջին շրջանային շարչութիւնը : Այս թուուկանէն սկսեալ ներքին կազմակերպման դորձը հետզհետէ յառաջ տարուած է բարոյական ու մարզականին հատ զուգընթաց :

Ազեհաննիդիոյ մասնանիղի ունեցաւ բննիուննեւովեց զործօն և քանձեակ մը համակեր անզամներ, որոնք սերտորէն միութիւնն կառ - յած են և իրենց այս մասնանիղի ընօրհապարտ է իր բարերար և միեւնայն ժամանակ պատուակալ առնենապես Պ. Մանուկ Մանուկ - եաներ, որ թէ նիւթապէս և թէ բարոյազէս անշակած է : Ազեհան - զրիան անին բառարարուոց մարզավայր մըն ալ :


Աթէէթիք, պատքէթոպոյ, Փութոպոյ և ծովային մարզանքներ, հաւաքարապէս կը մշակաւին անդամներու մեծամասնութիւնն կողմա - նէ : Այսին մասնանիղի պատքէթոպոյի և Փութոպոյի խումբերն կը մաս - նակցին միջնազային մրցումներու և կը վայելին ընդհանուրին հա - մակրանքն : Աթէէթիք ներքին մրցումներ յանախ տեղի կ'ունենան հա - կառաւկ տեղի անյարմարութիւնց և անզամները կը քաջալերուին առ - ձնէ կերպավ : 1928 սեպտեմբեր 9ին մէծ զոհազութիւններով Աթէէթիք - անզրիոյ «Աթաւային մէջ Միջնազային հաստրակութիւնն մը ներկա - յութիւնն, Ազեհաննիդրիոյ մասնանիղը առաջին անդամ ըլլալով հանրութիւնն զնահատութիւնն ենթարկեց իր աթէէթիւնն, ընդհանու - րին զովառանքին արժանանալով :

Հէլիոպոլսոյ մասնանիղը եւս ունի մարդադաշտ մը :

Հէլիոպոլսոյ մասնանիղը այժմ ունի երեսուն և հինգ զործօն անդամներ որոնք աթէէթիք, Փութոպոյ և պատքէթոպոյի կը զրազին,

Հաւասարապէս աեղ տալով Փիսիքական ու բարոյական զարդացման : Հէլիօպոլիս Գահիրէի արուարձաններէն մին նկատուելով, տարնե - բու տռաջ Հ. Մ. Լ. Մ. ը մէկ ճակատ ներկայացնելու կ'աշխատի, իւր երկու քոյք մասնաճիւղերու բոլոր գործոն անզամներուն հաւասարա - պէս տոիթ տալով մրցմանց մէջ փորձուելու : Հէլիօպոլոյ մասնա - ճիւղին զլխաւոր պարապմունքն է այժմ, մարզավայրի յարզարում ու կահաւորում, որոնք յառաջ կը տարուին անզամներու զոհաբերու - թիւններով միայն, առանց արզէն իսկ լափազանց ծանրաբեռնեալ հայ գաղութին ամենափոքր բեռ մը ըլլալու :

Գահիրէի մասնաճիւղը՝ իր Հէլիօպոլոյ դրացի մասնաճիւղին նման արգելքներէ զուրկ չէ մնացած, եւ սակայն նոյնքան հաստա - տամառութեամբ զիացած է առանց վրդովելու յառաջ տանիլ իր տո - տնին գործերն եւ ներքնապէս կազմաւորուիլ : Գահիրէի մէջ զետոնի պակասութիւնն մարզարանի մը հիմնարկութեան հարցը շափազանց



Գահիրէի Գալուստեամ վարժարանի աղջկամց մարզամբը

զժուարացու ցան է, այնպէս որ ոյս մասնանիւղը ժամանեակ մը ոն —
ուուն ու անուն մնայէ վերջ, վերջնացէս և Արարատ շ Հայ Մարմա-
մարգարական Ակումբի հիւրառակը ընդանելութեան շնորհիւ, յիշեալ
կազմակերպութեան Մինիւթ — էլ — Աչընկի մարգարայրէն ոզտուիլ
ոկոսն է, ուր արժմ Հ - Ա - Ա - ի Գունիբէի մասնանիւղի անդամներն
կ'երթն զոհացում ստանալու և զայելու ներկայացուած պատճ-
սուիթներէն: Այս մասնանիւղի անդամները Աքէթիք, Գութուլ և
պատքիթողին հաւատարապէս կը մշակնե :

Գունիբէի մասնանիւղը Ալիբաղոսոյ մասնանիւղին հետ միասին
խոնն խումբեր ներկայացուցան է սրոնք մասնակցան ևն միջազգային
ֆութօպուի ու պատքիթողուի մրցումներու: պատուարեր արդինքներ
ձեռք բերելով: Այս երկու մասնանիւղերը իրենց անդամներն ու Հա-
մակերներու յարարերական կապերն ամրապնդելու մտոք կազմակեր-
պան ևն զանազան արշաւանքներ ու պատյաներ ընդ որու աննախընթաց
արշաւ մը զէսի Առքքարու — Մէմբիսի պատմական բաւրգերն ու Շու-
միններն , ասիմբ տայալ ութանն հաղինաց երկու խումբի մը՝ իրեն
այնշատ մաս ևս ստկայն զարերու անջրագնուն բաժնուած այդ հա-
րսութեանց անորդն զայելու:

Եկեղեցնի մը յգոյաւթիւնը, բնականարար ինչպէս ամէնուրեք,



Արշակ ԱՐԱՐԱՏ ՔՐԻՍԵԱՆ

Նգիպտոսի մէջ աւ զգալիք զարձած է : Նգիպտոսի Շրջանային վարչութիւնն հարկադրուած է կազմակերպչական ծրագրեր յշանաւ, որբագրել եւ զործադրել տալ իր ժամանաճիւղերուն մէջ, միշտ զիտնալով հանգերծ թէ այլուր հաւանականարար տարրեր ձեւեր, տարրեր միշտցներ կը զործածուիին :

Այս իսկ պատճառաւ է որ Նգիպտոսի շրջանն երկար տակն չէ համարձակած սկառատական նույիրական գործին ձեռնարկել, Հակառակ անոր խոր համոզմունքներ ունենալուն : Եւ ասկայն այս հարցը իր զրագրմանց նիւթ եղած է, եւ իրեց ժամանաճիւղերուն մէջ աչ զետինը տակաւ առ տակաւ պատրաստուած է : Մրօրթիֆ խոզերու օրինաւոր կիրարկումովն է որ այս նկարագիրը գրումուած է Նգիպտոսի Հ. Մ. Մ. ի ժամանաճիւղերու մէջ, ուր սկառատիզմը պիտի զայ զանել արամադիր զետին մը :

ԱՄԵՐԻԿԱ

ՄԻԱՅՑԵԱԼ ՆԱՀԱԽՆԳՆԵՐ

Հայ Մարմ. Բնդշ. Միութեան Ամերիկայի շրջանը հիմնուած է 1921 փետրուարին, Նիւ Սորգի մէջ, իրրեւ 30րդ ժամանաճիւղ : Կազմակերպութեան հիմնադիր անդամներն են Մամաս Խուակիսիրեան (Պոլսէն, Բերտ-Շիլլի ժամանաճիւղ), Օննիկ Քէմանճեան (Բերտ Ժամանաճիւղ), Յակոր Գարագէցեան (Ակիւտարի ժամանաճիւղ) : Շրջանին առաջին առնենապես ընտրուած է Տոքթ. Ն. Պայընտըրեան (այժմ մեռած) :

Մամանաճիւղը կարող զործիչներու ձեռքին տակ շուտով յառաջ - դիմեց եւ ծանօթացուց Հ. Մ. Մ. Ամերիկահայ զաղութին, յաջորդարար հիմնելով ժամանաճիւղերու շարք մը՝ Հայաշատ կենդրուներու մէջ : Շրջ. կեդրոնի դերը կը կատարէր Նիւ Սորգի ժամանաճիւղը, բայց սովորուեցաւ շուտով ընտրել զատ կեդր. վարչութիւն մը, որուն առաջին առնենապետն էր Պ. Նզիչէ Քաջուանի :

Շրջանային կեդրնը սարգեց ընդհ. Հայկական մրցաւանդէսներ, որոնց ժամանակցեցան մօտ Հարիւրի շափ Հայ մարզիկներ, որոնք զայնթային կեանքի մէջ մեծ հետաքրքրութիւն շարժեցին :

Նիւ - Սորգի ժամանաճիւղը միշտ լաւագոյն զուրս եկաւ առյա ոչիմպիականներուն մէջ, զորաւոր Հակառակորդ ունենալով Ֆիլատէլֆիայի ժամանաճիւղը :

Նիւ - Առքը կը փայլէր Փութպոլի մէջ գերազայնը և կատաւելով, որուն կը յաջորդէր Ֆիլատէլֆիան : Բայց մի ժամանակ Ֆիլատէլֆիայ ունկազմակերոց զինուելը տկարացուց այդ ժամանամբ էր Union City զրաւած է իր տեղը : Նիւ Առք Փութպոլի մէջ իր առաւելաթիւնը կը պարսի Պազոս Գէորէքնեանի (Ռեբրա - Շիչի) . Տիգրոն Խոյեանի և Մամոն Խուովիէքիւնի, և խաղին հօնուա ուրիշ մարզիկներու : Իսկ Ֆիլատէլֆիայ Փութպոլի խումբին մէջ լաւագոյն խաղացողներէն են Ն . Մեթերէսեան և . Բ . Գերոսան :

Union City որ այժմ կ'սպանայ զանալ շրջանիս Ախոյեանը, իր յառաջիմութիւնը Փութպոլի մէջ կը պարսի շարս Նազարեան եղ - բայց ինքուն, որոնցմէ Մինքան Նազարեան (կողմանկերպիչ Union Cityի ժամանամբ ողին), կը խաղայ center և միւս երեքն ալ միասին կը կազմէն 4/5r forward դիմին :

Basketballի մէջ Ֆիլատէլֆիա միւս դիւրան կը տանէր յազբանակը, յաջորդ դրաւուր խումբ ունենալով Astoriaի ժամանամբ ուշը, բայց այն առեւրջանին Union City Basketballն ալ խլց Ֆիլատէլֆիայի և Աստրիայի մեռքին :

Tennisը յառաջ կը առրուի բոլոր ժամանամբ զերու : մէջ և. վերջին միջ - ժամանամբ զային ճրցումներուն Union Cityի ներկայացուցիչ (Միքրոն Նազարեան) վասաւոր յազբանակ մը ունեցաւ Նիւ Առքի ներկայացուցիչին (անզարտելի Զարթույր Զապանեան) դէմ . բայց Camdenի ժամանամբ զի ներկայացուցիչը (Քարիքնեան) յազբեց Նա - զարեանին և. Camden առրու ճրցումներ Հարթիւնեան բաժակը : (Նը - իբրաւու զերտառունէի Տիկին Արաք Զարիքնեանի կողմէ) :

Ամերիկայի շրջանը այժմ ունի 6 ժամանամբ զերու :

New York, N. Y., Astoria, N. Y., Union City, N. Y., Paterson, N. Y., Camden, N. Y., Philadelphia, Pa. :

Այս ժամանամբ զերու ունին մարզական փորձեր, (մարզարաններու մէջ և. զաշտային), կ'ունենան բանտակումներ, զաշտահանգչաներ և. մանուսանե Եղանակին մարզահանգչաներ :

Ասդորդարար կուտանք ժամանամբ զերու զարդ - առենապեսներու անունները և. անզամներու թիւր —

New York (Յ . Թորիկեան) 20 անզամներ :

Astoria (Բ . Զարութեան) 20 անզամներ :

Union City (Յ . Ստամպուկեան) 50 անզամներ :

Paterson (Պ . Հայրայէլեան) 15 անզամներ :

Camden (Ս . Խնձէեան) 15 անզամներ :

Ֆիլատէլֆիս (Պ. Պետրոսեան) 15 անդամներ, (այս ժամանակիւդը այժմ վերակազմուած է եւ 15 անդամը վերջին թիւն է որ ունինք, իբ փայլուն շրջանին այս ժամանաճիւդը ունէր 40 անդամ եւ համակիրներու մեծ թիւ ալ) :

Աժերիկայի Արշանույին կեղունի անդամներն են Արշաւիր Հիւնեան (ատենապետ), Վ. Սերթոսեան (փոխ - ատենապետ), Ա. Քէ - մատնաճան (ատենապետի եւ քարտուղար), Մ. Նազարէեան (հաշուա - պահ), եւ Վ. Վարդերէսեան (գանձապետ) : Սոյն վարչ - շրջանը կը վերջանայ Յունիսի սկիզբը եւ նոր վարչութիւն կ'ընտրուի պատզա - մաւորական ժաղովի մը կողմէ, ըստ Հ. Մ. Լ. Մ. ի ծրագիր կանոնա - դրին :



Խ. ՀԱՅԱՍՏԱՆ

Մեզի համար զժուար է իսկական պատկերը տալ Հայաստանի մէջ ներկայիս զոյութիւն ունեցող մարդական շարժումին, որովհե - տեւ չունինք ոչ ազրիւթեարը եւ ոչ ալ մատնապէտներ որ այցելած ըլ - լան եւ մատէն հետեւած Հայաստանի մարդական շարժման : Ուրեմն, պիտի բաւականանանք թերթերէն մեր քաղած տեղեկութիւններով :

Ա. Հայաստանի մէջ մարմնակրթանքին մեծ ոյժ կը տրուի : Հե - տեւողներուն թիւը կը հասնի Հարիւր Հազարներու : Անցեալ տարի տեղի ունեցած տողածցքին մասնակցած էին 60,000 մարդիկներ :

Ֆութօպոլի, կռվիամարտի, հեծելանիւի, լուղորդութեան, աթէ - թիւմի, գոլի պոլի, պատքէթ պոլի, ծանրութիւն վերցնելու եւայլ ճիւղեր գոյութիւն ունին, եւ Ա. Միութեան մէջ Հայաստան միւս դրաւած է առաջնակարգ տեղեր :

Մեր ունեցած ծանօթութեանց համաձայն, Փութօպոլը շատ մեծ հետաքրքրութիւն կը տանգիծ : Երեւանի խումբը ունեցած է շատ յա - ջող մրցումներ — ինչպէս Սրբեան Մասկուա — որ վերջացած է Մաս - կուայի յաղթանակով՝ Յ—Յ : Արդիւնքը ցոյց կուտայ որ խումբերը գրեթէ հաւասար կարողութիւն ունին : Իսկ կովկասեան երկիրներու մէջ Ա. Հայաստան միշտ առաջին տեղը կը գրաւէ՝ ոչ միայն Փութ - պոլով, այլ սիսուի գրեթէ բոլոր մարդերուն մէջ :

Ա. Հայաստան ունի անհատ մարդիկներ որոնք կրցած են ամ -

բաղի Ասրհրդ . Միութեան մէջ ախոյիանութիւններ շահի : Անոնցէ մասնաւորաբար կրնանք յիշել Անրիո Համբարձումնամբ , որ 1938ին կոտրեց ծանրաւթիւն վերցնելու Համաշխարհային մրցանիշը՝ 433 քիլո 500ոսի . Երեք գունազանն ձևոսի —

1 — Երես ձեռքով սեպանծ բարձրացնել՝	136 քիլո
2 — Բաշել և բարձրացնել	130 քիլո
3 — Հրել և բարձրացնել երես ձեռքով	167 քիլո 500կր .

433 քիլո 500կր .

Նախորդ մրցանիշը կը պատկանէր Գերմանացի Մանգերայի :

Անրու Համբարձումնան 28 տարեկան է և ու պիտի կարողանայ նոր մրցանիշներ հասանաել :

Սանյան զանու նեստելու մէջ շատ լաւ արգիւնքներ ձեռք բերած է , բայց մեզի կը պակախն ճշգրիտ չափերը :

Առուրեն Մանյանին ու Անրու Համբարձումնանի նման ծանրութիւններուն մերժակ մըն է . և մեծ առաջար կը խոստանայ : Համամիտութեանին մէջ առաջնութիւններ շահած է ձեռքով պակելով 86 քիլո600 կրած : Ան ախոյիանն է Ասրհրդ . Միութեանց կիսածանրութեան , հինգ շարժումներու մէջ ապահովելով 485 քիլո :

Յաջորդաբար կուտան Յակոբեան , Պուտաշեան , Ալիակիբատիեան , Մանկան , Խոնդիկարեան , և այլն :

Ամրէթիկի մէջ՝ Սանյան , Սահակեան , Շահնազարեան , Միքայելեան :

Հեծելանիւի մէջ , մեզի ամէնին շատ ծանօթ անունն է Յովիան — Անունն :

Պէտք է յիշել որ հեծանիւի մէջ ևս և . Հայտասանի խումբը միշտ շահած է և . Միութեան մրցանիշերուն մէջ :

Հայկաց Ասրամֆեան բարձրութիւն ցատկելու մէջ ապագայ խոստացող մարզիկ մըն է , բայց չափանիշները մեզի անծանօթ են , 1935-ին ցատկած էր 1.75 :

Սկսաւածիկի մէջ Միքայէլեան լաւ նետազ մըն է , բայց արգիւնքները անծանօթ են մեզի :

Պորսի մէջ Թիմուրեան , ախոյիանն է Ասրհրդ . Միութեան և մասնակցած է զարծաւորներու ողիմագիտականին և շահած է բոլոր մըր — ցումները՝ հոլակուելով ախոյիան Պարսէլանի մէջ :

Պարզեցած կ. Հայաստանի 800 մեթրէ լաւագոյն վազողն է, ժամանակ՝ 2 վ. 11,3/5:


Միբայելեամ՝ 1000 և 1500 մեթր:

4×100 մեթր գրոշարշաւ: Բաղասամենամ, Միբայելեամ, Սար - գիսեամ, Բելիցկաստամ, Ժամանակ՝ 56,8/10 — 1935ին: Բայց առելի վերջ, Շետիչնեկոն, Մարելուստամ, Գարգալստամ և Սամվելստը հաստատեծ են Հայաստանեան մրցանիւը՝ 47,2/5:

Տար նետել՝ Մելեամ Հրամտ, նոր անուշ մը եւս, որ մեծ ապագայ կը խռոտանայ:

Լաւ լուղորդներ կան, բայց արդիւնքները մեղ կը սպակոին, մի - այն մէկ արդիւնք մեղի հասած է զոր բաղդատելով միջնորդային շափանիշներու հետ, կ'եղբակացնենք թէ լաւ լուղորդ մըն է:

Ստեփանմենամ լաւ ցատկող մը:



Յ. Բ. ՀԻՆԴԻՆԱՆ

ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ ԵՒ ՌԱԶՎԻՐԱՆԵՐ

1.— ՅՈՎՀ. Բ. ՀԱՅ/Ն. ԱՐԱ

Պայման է Նոր Դպրոց այ հիմնադիրը՝ տնօրինելու ու ծանօթագործ Պ. Յավշ. թ. Հինգյան Հայոց մէջ մարմնակրթական ու մասնաւորապէս սկզբանական շարժման զաղացմարտիստներէն է եղան։ Ըլլարտի Հմուտ զատահարսկ մը՝ ան մարմնակրթանքը կ'ըն՝ բանձի իրքի ազգակ մը Հայ երիտասարդութեան բարոյական զատահարսկութեան ինքն էր որ, Երիտասարդ Մարմնամարզին մէջ սկզբանակրթի էռ թիւնը պարզեց եւ Բայշ. Պատերազմէն վերջ եւս զաղացմարտիստ եղան անոր։ Իր այդ զրատթիւնները, պրակիներու վերած ուսած, զատահարսկ մէջ մզիչ ազգակները եղան սկզբանական շարժումներու։ Իր զարժարումնին մէջ կազմէց, 1913ին, առաջին Հայ սկզբանական խումբներէն մին Հ. Մ. Բ. Ի. ի հիմնամէն վերջ, եղան անոր զարժար զարմագոյններէն մին։ Մանկակարծի իր անօինների կարողութիւնը, Հանրային իր գիրքը, որ իր մէջի բարոյական ուժեղ անձը՝ միացան՝ մարմնակրթական շարժման մասին իր ցոյց առած անզի բազուկ սկզբան անակցութեան, ոչ միայն զատակար եղան նախապատերազմ հան մեր մարմն կենաքին, եւ պատերազմէն վերջ Հ. Մ. Բ. Մ. ին, այլև նպաստեցին անոնց զայշերած Հանրային Համակրանքին առ բանմանը։

2.— ԱՐԱՄ ՆԻԿՈՂՈՍԻԱՆ

Հայ կրթական մշակներէն երկրորդն է այս, Յովհաննէս Հինդ յիանէն յետոյ, որ խորապէս զնունատան է մարզական շարժումը և իր լոյն աշակցութիւնն է ընծայած անոր։

Աւոտոցիչ, անօրէն և վերջապէս Արամեան կրթարանի հիմնադիր (Ակիմատը) Արամ Նիկողոսիան ուժ առած է զպրոցներու մէջ մարմարպի զատերուն։

Ան, իրքեւ Կեղը. Աւոտոցնական Առհուրդի անդամ, նոյն ողիով ու Համազամով ջանացած է որ մարզակի զատերը պաշտօնապէս ներմածութին ազգային վարժարաններու զատացուցակներուն մէջ։

Զինազարդին, իրքեւ անօրէն Շիշլիի Գարակէօգեան որբանը ցին, լայնօրէն թոյլատրան է սկզբանական խումբներու կազմութիւնը։



Աղած է նաեւ Հ. Մ. Բ. Մ. ի կեդր. վարչութեան անդամ։ Ինչպէս եւ մարզական խնդիրներու շուրջ գրած է յօդուածներ։ Մեռաւ 1937ին, Պոլսոյ մէջ։

3.— ՇԱԽԱՐԾ ԳՐԻՍԵԱՆ

Շաւարչ Քրիստոն ծնած է Պէշիբարչ, 22 յուլիս 1886ին։ Աշա - կերտած է նոյն թաղի Մաքրուհեան երկան վարժարանին։ 1897 սեպտեմբեր ճին, իր եղբայրը զինքը կ'ուղարկէ Պարտիզակ՝ Ամերիկ - բարձրադպոյն վարժարանը՝ իրը գիշերօթիկ։ Շաւարչ յետոյ կ'անցնի Բուլէրթ Քուչէ։ Հոն, իր մէջ կը ծնի բուռն փափաք մը դէպի մարմնակրթանքը։ Այնտեղ կը գտնէ նաեւ Գ. Յակոբեանը եւ ուրիշներ, որոնք ոչ միայն կը քաջալենքն զինքը, այլև կը թելաղքն մարմնակրթական ասպարէզին նուիրուիլ ամբողջովին։ Շ. Քրիստոն, դարձեալ Գր. Յակոբեանի միջոցաւ, յարաբերութեան մէջ կը մտնէ՝ Փարիզ։ Լիսէ ֆանսոնի վարիչին, ՓրոՓ. Տասոնուի հետ, թղթակցութեամբ հետեւլով անոր մարմնակրթական դասերուն։ Յետոյ կը մեկնի Փարիզ (1906 յուլիս), ու յիշեալ ուսուցիչին դասընթացքներուն կը հետեւի վեց ամիս։ Անկէ վերջ կ'անցնի Լոնսոն, իր ընկերներուն օժանդակութեամբ, ուր երկարուկէս տարի կը մնայ, իր ազատ ժամկերուն հետեւլով մարզանքի։ 1909ին կը վերադառնայ Պոլիս։

Զանազան վարժարաններու մէջ կը ստանձնէ մարմնամարզի զա-

ակր, միանգամայն ոչ խռովելով որ թաղերու մէջ բացուին մարդարան-ներ : Ու կը ջանայ նուև մարմարկրթական հաշակը եւ սէրը մացնել հայ ժազովուրպի տէկն մէկ խռուին ու դաստիարպին մէջ, իրեն խոր-

ՅԱՐԱՐԱԿԱՆ ՊՐԵՍՏԻԼԱՐԱԿԱՆ ՀԱՐՄԱՆԱԳՐԸ

1911 ԱՐԴԱՐԱԿԱՆ ՊՐԵՍՏԻԼԱՐԱԿԱՆ ՀԱՐՄԱՆԱԳՐԸ

Խաղաղ Ազգական և Կառավարական :

Հրդատու ու զործակից ունենալով մարմարերթանքին նուիրուած անձեր : Անծա շնորհիւ է որ Շ. Քրիստոն կը ձեռնարկէ «Մարմարամարզ»ի Հրատարակութեան : Թերթի կորիդ մըն էր : Շատարչ կ'ըլլայ այդ կորիդին ամէնէն տենուուս աշխատազներէն մին : Շարժումը սկսած է : Պէտք է կազմակերպիլ, կանոնաւորել զայն : Քրիստոն կը շարունակէ ընթանալ որդեգրուած ճամբէն, տաանց ընկրկելու :

Յանախ տեսնուած է որ ազգերու կեանքին մէջ երեւան եկած կարդ մը դէպքերու կամ երեւոյթներու հիմադրէրի ախտղուց կը տըրուի անհատներու՝ որոնք ուրիշներու հանելորդներն են եղած, բայց իրենց քայլերը տևելի յանդուզն ըլլալով կերպաւորած են անոնց խոհալները, թելադրած են այդ պազափարները՝ Հանրութեան տևելի լայն խաւերուն մէջ, ու զործնականացուցած են զանոնք: Աչա այս վերջիններէն է Շաւարչ Քրիսեան: Ան զործը ձեռք առաւ այնպիսի ժամանակ մը, երբ իր շուրջ չէին պակսեր բազուկի մարզեր: Գաղափարը կար, ինչպէս եւ զործը, սակայն կզզիացած կերպով: Ամէն մարզական խումբ ինչն իր մէջ եւ իր խումբին համար էր: Շաւարչ զիսցաւ օգտուիլ զոյտաթիւն ունեցող ատազմէն եւ մէկ տեղ Հաւաքելով այդ տարրեր ուղղութիւններով ուժերը, բերաւ իր Մարմար մարզ թերթին մէջ ամփոփեց:

Քրիսեան իր պարբերականին միջոցաւ քարոզեց Հայ իզական սեռ եւս մարզել, եւ զպրոցներէ ներս մարզանքը պարապէր դարձնել: Ինչպէս նաև դոյտութիւն ունեցող Հայ մարզական ու Փութոպով միութիւններն ու խումբերը համագալակցութեան մը շուրջ Հաւաքելու տեսակէար դրաւ մէջ նուեղ:

1914ին, Ընդէ. պատուերազմի արհաւրայի սրերուն, Շ. Քրիսեան կը դիմէ Փրանս. հիւլպատոսարան՝ Փրանս. բանակին մէջ կամաւոր արձանագրուելու: Կընդունուելի, բայց, Հիւլպատութեան մը պատճառաւ: Պոյսէն մեկնումը կ'ունենայ յազգաղում մը, որ այնքան ճակա տագրական հետեւանք կ'ունենայ, — ուրիշ բազմաթիւ ժաւորականներու հետ կ'աջապրուի ու Այսի մէջ կը նահատակուի:

4.— ԳՐԻԴՈՐ ՄԵՐՃԱՆՈՅ

Հայ մարմանակրթական կեանքի առաջին ու կարելի է ըսել վերերան զործիններէն մին, որ մինչեւ այսօր միեւնոյն թափով կապուած է այս զործին:

Փոքը հասակէն դանուելով Պուլկարիս, ինչպէս եւ Հոն ստանալով իր նախանական կրթութիւնը, Մերճանօֆի մարզական զործուելէութիւնն ալ սկսած է Ֆիլիպէէն: Հոն, մասնակցելով պուլկարական և Թրաքիիսքի Սունարչ կազմակերպութեան, եղած է անոր սկնական ուսուցիչը, ստանմնելով աւելի քան 600 տղոց մարզական Հոգը:

Այդ աշխատանքը արգելիք եղած չէ, սակայն, որ Գր. Մերճանօֆի Ֆիլիպէէի մէջ կազմէ նաև Հայ մարզական միութիւն մը, զայն եւս առնելով իր զեկավարութեան տակ: Այդ միութիւնը յետոյ չափազանց կը զօրմանայ ու ամէնէն վերը կը միանայ Հ. Մ. Բ. Մ. ին: Աւանդած է Ֆիլիպէէի Զօրեանց վարժարանին մէջ:

1904ին Մերձական մասնակցած է Փրակայի մարմնի հանդիսությունը Առաջարկագիրը:

Մարդական իր ամէնէն եռանգուստ չը ջանը կը սկսի, սակայն, Պարսկա, Օսմ- Ասամանացրութենէն վերջ. 1909ին, Մաքրի գիւղի մէջ կը հիմնէ «Տիրաման» խոմքը, իսկ Սամաթիոյ մէջ «Վահապնը»: Այս երկու խոմքերը հաւաքական փառձեր կ'առնենան, ու Մերանախոֆ ոչ միան անհոնց, այլև Պարսկա ուրիշ թագերու խոմքերուն կը զատ-



խոսէ : 1912ին, Բ. Մրցանակներին, Արքանութիւնը այս խոմքի ուշադրութեան պատճեն կը պատեհն իրենց Համաշափ (բիբլիէ) մարզանքներով եւ ուսուեածով :

Պատերազմի տևողութեան կը մնայ Պուլկարիս : Զինովազարին
կը զերազանայ Պոլիս : Մաս կը կազմէ Հ.-Մ.-Բ.-Ռ.-ի Կեղծ . Վար-
չութեան եւ, Լեռն Յակոբանի հետ կը ստանձնէ շահէտական մար-
զանքի ճիւղին զեկազարութիւնը : Խնդ է որ այդ կերպով, Հ.-Մ.-Բ.-
Ռ.-ի մասնանիւզերուն մարզանքներուն մէջ կը զնէ միօրինակութիւն
ու սիստէմ, եւ կ'ընդհանրացնէ ոիրմիշ մարզանքը : Գրած է մարզա-
կան յօպուածներ այ :

Իր մասնագիտութիւնն են զլրծիքական մարզանցները ու չափական մարզանքը։ Այս ուղղութեամբ, ան բաւական օպոտակար է եղաւ, պատերազմէն առաջ։ Շաւարչ Քրիստոնի։

Եկանյ կ'անցնի Հայոստան։ Իսկ 1923Ն վերջ կուզմայ Փարիզ, ուր, մինչև այսօր, առաջին օրերու եռանգով ու սիրով կառշած կը ժամայ Հ. Մ. Լ. Մ. Բ.։

5.— ԳՐԻԳՈՐ ՅԱԿՈԲԵԱՆ

Այս անունին կապուած է մասնաւորապէս Հայ սկառուտական շարժումը : Յակոբեանը եղած է անոնցմէ որոնք, պատերազմէն առաջուղղութիւն ու քաջալերանք են ցոյց առած Շ. Քրիսեանին՝ մինչեւ որ ան մարմնակրթանքը դարձուցած է ասպարէդ ու ամբողջովին նուիրուած է անոր :

Աշակերտ Թուղէրթ Քոլէնի, ան իր պատանեկութիւնէն՝ սէր ունեցած է ոչպի մարմնակրթանքը : Այնքան՝ որ կազ կը հաստաէ փրոֆ. Տէպոնէի Հետ՝ Փարիզ, եւ թղթակցութեամբ մարզական զատեր կ'առնէ անկէ : Միանգամայն կը զարգացնէ իր մարմիւը : Յակոբեան օր օրի խանդավառութով, կը շանայ Թուղէրթ Քոլէնին զուրս ալ զրադիլ Փիզիք. դաստիարակութեան գործով : Այսպէս, Պոյաճ գիւղի մէջ կը կազմէ և Պալթա - Լիման անուն Փութպոլի խումբը, որ առաջին Հայ խումբը կ'ըլլայ Պոլսոյ մէջ եւ անուանի կը զառնայ :

Ազատութեան ցրջանին, ուրիշ վեթերաններու հետ կը թելազրէ Շ. Քրիսեանին՝ թերթ մը հրատարակել, ինչ եւս յանձն առնելով նիւթական զոհողութիւններ :

Սկիւտարի մէջ կը կազմէ սկառուտական խումբ մը, ու վարիչը կ'ըլլայ Սկիւտարի Հայ մարզարանին, երբ Մ. Մկրեան Եւրոպա կը մեկնի : Զինադադարը Հայքի կնքուած, Գր. Յակոբեանի Հրաւէրով Պոլսոյ նախկին մարզական միութեանց ներկայացուցիչները հիմը կը զննն չ. Մ. Հ. Մ. ին: Ու, կը զառնայ Հայ սկառուտներու պետը, կատարելով զատախօսութիւններ եւ զեկավարելով մարզական վարժու - թիւնները :

6.— ՎԱՀԱՆ ԶԵՐԱԶ

Հայ մարմնակրթական շարժման ամէնէն եռանդուն ու ամէնէն նուիրուած գործիչներէն մին: Անձ մը, որուն մէջ հոգիի ու մամնի շարքաշութիւնը այնքան ներդաշնակ կերպով զօդուած էին: Մարդիկի իսկական տիպարն էր Վահան: Ունէր զինուորական ոգի եւ տիպար Հայ մըն էր :

Աշակերտ՝ Պոլսոյ կեղք. Վարժարանին, ինչ է որ նոյն վարժարանի տղոց կը սորվեցնէ Փութպոլը, զնողակ մը բերած ըլլալով Անդ - լիայէն: Ու կը կազմէ Սամբրալ անուն Փութպոլի խումբը, որ, ժամանակագրական կարգով, Փութպոլի Բ. Հայ խումբը կ'ըլլայ: Զերազ այդ խումբով չի բաւարարուիր, սկայն, կը հիմնէ նաև Բրոթի հոգիի համանուն խումբը, ու հոգին կ'ըլլայ «Ճորքքին» :

Պատրիարքական պատերազմին կ'անցնի Փարիզ, ուր կը մնայ երկու տարի : Երբ Շնորհ - պատերազմը կը ծաղի, կ'անցնի Կովկաս՝ իրրեւ կոմմանոր : Հան կ'արձանագրութ Անդրանիկի Հրամանին Ենթակայ հարիս բնակի մը մէջ : Զինազագ արբին կ'երթայ Պոլիս : Բայց, քէ վերջ կը մեկնի Հայաստան՝ Հ. Մ. Լ. Մ. ի կողմէ՝ իրրեւ մարզի : Տիգրան Առյանի եւ Օ. Առաջմանների շետ :

— « Հայաստան կ'երթամ, բայց եթէ պատահի որ պատերազմ ծացի, սկսաւած թիւնը կը թողում եւ զինուոր կ'ըլլամ» — այս էր եզրն իր պաշտօնութ, մեկնելու տանեւ :

Այերտանդրազոյը (Լէնինական) կ'ընտրէ իրը աշխատանքի կեղրան, ունենալով, իր խնամքին տակ, ամերիկան որրանցներու 500—600 որբերը, որոնք սկսաւածեր կը զանային :

Հայաստանը երբ խորհրդացին դարձաւ, Զերազ մնաց Հոն՝ իրրեւ ուսուցիչ ամերիկան որրանցներուն : Սար. Յուոնի սժանակակաւ՝ Թեսմբ՝ կազմեց սկսաւածական խումբը և մարզեց որբերը : Գործեց զժուուրին, նոյնիսկ անկորեցի պաշտօններու մէջ, բայց չվհասեցաւ : Իր պաշտօննին թերումով, որ մը վէճ կ'ունենայ չէկիստի մը Հետ, ու այդ գէպքը ճակատապրական կը զառնայ իր կեանքին համար, — զու կ'ըլլայ անողոք վճիսի մը . . . :

7.— ՀԱՅԻ ՇԻԶՄԵՇՆԱԱՆ

Ճիզմէնեանի անունը 1918էն վերջ կապուած էր մեր մարզական կեանքին : Աւրեմն եւ՝ Հ. Մ. Լ. Մ. ին Հետ : Պատերազմէն առաջ անդամ էր Ակիւտորի «Բամֆիլ Յասոնդիստական»ն, եւ կազմակերպողներն մին էր արշաւաներուն, կ'անդամակցէր դործազիր մարմնին, իսկ 1913ին մաս կը կազմէր Ակիւտորի Հայ Ակուտներու տեղական ժողովին :

Իր այս կտորը բաւական կ'ըլլայ, որ Զինազագ արի առաջին օրեւ բնաւ, ինչ եւս մասնակցի այն ժողովին, որ հիմք պիտի զնէր Հ. Մ. Լ. Մ. ին : Ու Ճիզմէնեան Հ. Մ. Լ. Մ. ի հիմնագործերն մին կ'ըլլայ :

Ճիզմէնեան եւս մեծ եռանգով կը փարի այս շարժման : Ու խորապէս զիստակցելով Հ. Մ. Լ. Մ. ի վերապահուած ազգային վայել զործին, արտակարգ աշխաւութեամբ մը կը նուիրուի տղոց Հռագեկան ու բարյական զարպացման : Մարզական ոչ մէկ քաժին կը ստանձնէ, բայց, կ'ըլլայ ամէնաւ Հետ, ամէն տեղ ու ամէն ատեն, նոյնիսկ իր վաճառապառուց անձակ մը Հ. Մ. Լ. Մ. ի երկրուրդ զբաննեակ զար —

մեկով : Անշուշա, այս բոլորին մէջ զգալի դեր կը կատարեն ոչ թէ իր ժարդական կամ սկառառական ծանօթութիւնը, այլ իր ոգին, նկարագիրը, խառնուածքի ջերմութիւնը եւ ընկերական ու ջանաղիր տրամադրութիւնները, ինչպէս եւ իր ներքին ջերմ հաւատքը գործի վայ-ժութեանց ժամին :

Աւա թէ ինչո՞ւ Հայկ ճիզմէնեան անտիոկոս տիտղոսաւոր մը կը լայ, ու Հ. Մ. Լ. Մ. ի մէջ բոլորը իր երաւառութեանց սահման —



ները չեն փնտուեր, բայց թէ քնիք եւ փորձառու զեկավարներու կողքին — նաեւ այս վերջինները — միշտ կը փնտուն զինքը, որ, իր կարգին, աշխատանքի տեսակներ ըընտրեր, ու գրեթէ ամէն գործի կը բերէ իր անվերապահ աշակցութիւնը :

Ճիզմէնեան, որ խօսելու շնորհ ունի, յանախ Կ'ԸԱՎ թաղէ թաղ : Կը բանախոսէ ու կը զասախոսէ, ու շնուռով իր անունը կը նոյնանայ մեր ժարդական կեանքի աշխատու անուններուն հետ : 1922ի մերժաւորութեան կանցնի Սղիզուն : Ողին ու Համայնքու

Ները կը մնան անփոփոխ, անշուշտ, բայց իր զարծունէութիւնը ան-
համեմատուրէն կը նուազի, թերեւս հնուեանք տեղական պայմաննե-
րուն, բանի որ, որ և է բնողնանրական ձեռնարկի առեն Հայկը իր
զրութիւներավ նոյն խոնդոն ու նոյն հաւատքը երեւան կը բերէ մինչեւ
այսոր :

8.— ԳԱԼԻՉՈ ՇԱՀՆԱԽԱՆ

Մարգարիան կեռներին մէջ՝ Շահնինեանի մասնակցութիւնը կուղայ
իր պատահեկանթենէն, երբ տակուին Պէտքը բեռնի տան՝ իր շուրջ է
հաւաքած Ակիւտարցի տպար ու Հիմք զրած «Հայորդիներու» Միու-
թեան :

Այդ ժիու թիւնը մէկը կ'ըլլայ, պատերազմէն տառչ, ակառուտական



շարժման յարողներէն։ Շահնինեան եղած է նաև մարզիկ, մասնակցած
է մրցաւանդէններու։ ուժով և կեցած բարձրութիւն ցատկելով, ու
յանախ առաջնութիւն է խօսք։

Զինազագարին ինք կ'ըլլայ «Հայորդիները» ներկայացնողը այն
պատճեկան ժողովին մէջ ուր հիմը կը դրուէր Հ. Մ. Մ. կ. Կընտ-
րուէ կեղը, վարչութեան անդամ ու կ'ըլլայ արէէթից բաժնի վարիչ։
Ան, միանգամայն, կը շարունակէ բլլաջ Ակիւտարցի մասնաճիշդի զեւ-

կավարներէն։ Սկիւտարի մրցահանդէսներուն դլխաւոր կազմակեր — պէջն է եղած։ Իսկ զանազան թաղերու եւ ընդհանուր մրցահանդէսներու մէջ զատաւոր, խորհրդատու, յանձնախումբի անդամն ։ 1922ին կ'անցնէ Պուլկարիա։ 1925ին՝ Փարիզ, ուր մինչև այսօր կը շարունակէ կապուած մնալ Հ.-Մ.-Լ.-Մ.-ին եւ ընդհանուր ձեռնարկներուն բերել իր եռանդուն մասնակցութիւնը։ Շահինեան ձեռներէց է ու աէք գործոն խանդավառութեան մը, զոր վարակիչ կը դարձնէ իր շուրջներու համար եւս։

9.— ԲԻՒԶԱՆԴԻ ԿԵԶՋԻՆԻ ՊԼՈՅԻ ԽՈՎԻ ԱՆ

Կէօզիւպէօյիւքեան եւս կը պատկանի Բուզէրթ Քոլէնի խմբակին։ Հետեւորար, ինչ ալ մէկն է մեր մարզական շարժման մղիչներէն։ Դպրոցը աւարտելէ վերջ, կը զանայ ուսուցիչ, միանգամայն աւանդելով մարմամարդ։ Այդ կերպով, ան առիթ կ'ունենայ պատրաստե-



լու մարզիկներ, որոնք յաջողութիւններ ձեռք կը մտեն նախապատճառ մարմեան մրցահանդէսներուն։ Կէօզիւպէօյիւքեան ինչ եւս կը մտանակցի այդ մրցումներուն ու կը շահի առաջնութիւններ։ Ինչ էր որ խեց, Բ.-Մ.-Լ.-Մ.-ի մրցահանդէսին, ախոյեանութիւնը, եւ երկար տարիներ ոպահեց բարձրութիւն ցատկելու հայկական մրցանիւը (1 մ. 71)։

Կէօզիւպէօյիւքեանի գերը աւելի մեծ եղաւ Հ.-Մ.-Լ.-Մ.-ի կազմակերնեւնէն վերջ։ Ան, ըլլալով խնամակալութեան ընդհանուր մնօրէն,

մեծապէս ռատուրից որբանցներու մէջ ոկտոստական շարժման կողմանքերուն մին, դաները լայն բանալով մէր մարդիչներուն առջև։ Առարկա պատիկ նպաստ մը չէր, անշնչառ։ Ու կը բխէր Կէսպիուսիստ հանի աշխ խոր համազաւմէն թէ ոչ միայն մարդկաներթանցը, այլեւ ՀՄԴ. Ռ. Մ.-ի գոզամարտիկանութիւնն ու ոգին հարկ էր ներմանել մէր պատահիներուն մէջ, որոնք այնքան խօսմարտուն ու այնքան անմշակ կերպով ըերտեր՝ մէկակուներ էին որբանցները, անապատներէն թէ թուրք տաւներէն առնեներով . . .

10.— Յ. Հ. Սերովնի:

Սիրունի անոնցընէ է, որոնք անձնապէս մարդունքի հանգէստ որ եւ է ներքին հակամած ունեցած չեն, բայց հայ մարզական շարժման ոչ միայն մաս են եղած, այլն գորապից հանգիստացած են անոր։ Սիրունիի աջակցութիւնը անցած է Համակրանքի ստումանը, ու, Հակառակ




դրական մարդ մը բյլալուն, ան յանախ անողաշտոն զործակցող մը եղած է մէր զեկագարներուն։ Եղած է Հ. Մ. Բ. Մ.-ի Հիմնադիրներէն մին :

Զինազագարէն վերջ եւս, Ծուժանիսոյ մէջ, Սիրունի զիմաւոր աղ զակը եղաւ Հ. Մ. Բ. Մ.-ի Ծուժանիսոյ շրջանին, խմբագրեց «Արք»Ն, նախառնենութիւններ վերցուց, վարչական ծանր հոգեր առաւ ուսւրուել, ու մինչեւ այսօր ար նոյն ոգինով ու նուանպով կապուած կը մնայ Հ. Մ. Բ. Մ.-ին։

11.— ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՆԱՆ

Բռուկերթ Քոլէնեան մը :

Վահրամ 1907ին կը մտնէ Քոլէն : Նիւթական միջոցներ չունեի : Փոխառութեամբ հեծանիւ մը կը զնէ : Պապը Ալիէն Վերին Վասփոր տմէն առառ լրագիր պիտի բերէ : Ու յաճախ ստիպուած կ'ըլլայ Հե - ռուպան վազել՝ թերթ հասցնելու համար : Այդ ձեւով, ան հետզհետէ կը վարժուի արագ ու երկար վազելու : Կը շահէ կէս մզոնի մրցանակ մը : Միջին Վասփորի մէջ կը հիմնէ «Արտօւազդ» ըլ : 1912ին, երր մարդական կեանքը թափ է ստացած մեր մէջ, Վահրամ Փափազեան Մկր



Մկրեանի հետ կը զրկուի Սթոքհոլմ՝ Միջազգային ողիմակիանին, կը մասնակցի կէս մզոնի վազքի մրցման : Կը զէն իր մրցանակիցները, բայց 100 մեթր մնացած՝ անզգայ կ'իյնայ : Հիմնադիրներէն է Հ. Մ. Լ. Մ. ի :

Պատերազմէն առաջ եղած է ուսուցիչ : Ու աշխատակցած է «Մարմնամարզ» ընի : Խնջուկն եւ՝ «Ազդարարթին ու «Հայ Սկառուտքին՝ պատերազմէն յետոյ : Ժ. Սազմուրեանի հետ հրատարակեց «Մար - դաշխարշ» : Լաւ լուզորդ էր ու միշտ առանութիւն կը շահէր : Փա - փազեան ունի գործնական ոգի մը, զոր ամէն բանի մէջ երեւան կը բերէ : Զարգած է, պարզունակ եւ յարմարող : Ու միանգումայն յարս - թեւուն ու յաճառ՝ իր մրագիրներուն մէջ : Հ. Մ. Լ. Մ. ի հիմնումէն

զերջ եղաւ ամբողջից բառների վարիշներէն մին՝ ելեղը՝ Վարչական մեջ մէջ։ 1922ին անցաւ արտասահման։ Այժմ Առարիս է, ու կը շարունակ կէ աշխատակցիլ Հայ ժամանքն։

12.— ՔԱՂՋԻՆԻ ԵՐԱԾՈՅՆԻ ՊՐԵՄԻԱՄ

Չանչառեցինք Սպահին ու Աղջէջն, որովհետեւ, Խայտարին այս երկու երիտասարդները սպասվ ու ճիզերով կազմած մեսցին նաև մեր շարժման մէջ։

Եղինիկին կը հանգիստինք պատերազմէն առաջ, «Տորբայ շարքերը» Աշխարհ ու վարակող, ուն կիրակօնութեայ արշուածքներու սպին է Հան։ Բայ երբ «Մարմամարզ» հասարակութիւնը կը սկսի, Եղինիկ Քա-



Հունի կը զառնայ Շ. Քրիսեանի գործակիցներէն մին։ Ան եւս կը կատարէ զառիխոսութիւններ՝ առողջապահական նիւթերու շուրջ։

Պատերազմէն վերջ նրեւնն է։ Հոն կը մնայ՝ իրրեւ մարզանքի ուսուցիչ ամերիկան որբանոցներու։ Ու կը նուիրուի, երկրի մէջ, մարզական — սկասւատկան այն շարժման, որու մասին առանձին զըրած ենք։ Իրեն յանձնուած էին Ազգեանոցրեան և Գաղֆական կիմ — նոզիքոններու մարզանքի դասեր։

« Առաջեց որ ծայր տուեր է հիմա, — կը զբէր նրեւնէն՝ Հ.

Մ . Ռ . Մ . կ եղբանին — մեր ջանքերով՝ անհամեմատ աւելի ուժեղ է եւ աւելի բարձր է : Սրուզ ձեզ Հետ ենք :

Եղիշէ : Կեղբոնականի աշտկերու : Մեր առաջին Փութպոլիսաներէն մին, նախ՝ «Անթրաքի եւ յետոյ «Տորդ» մէջ որուն հիմնադիրներէն կ'ըլլայ : Վուսանի, Պոլսոյ մէջ, իրաւարանութիւն : Յետոյ կ'անցնի Վան՝ իրրեւ մարզանքի ուսուցիչ : Հոն կը հիմնէ «Վասպուրական» Փութպոլիս խումբը : Ընդհանուր պատերազմին, կը մասնակցի Վանի ինքնապաշտպանութեան կախմերուն : Յետոյ կը զառնայ Զօր-Անդրանիկի քարտուղար, անոր Հետ կովկասէն կ'անցնի Փարիզ, Լոնդոն, Մանչէսթր : Նոյն այդ զաղութեանուն կողմէ կը վերադառնայ Հայաստան՝ զգեստեղէն բաժնելու համար : Այդ առթիւ, ան շփում ունեցաւ, Պոլսոյ մէջ, Հ . Մ . Ռ . Մ . կ եղբոնին Հետ, խստացաւ երկրի մէջ սատարել սկառուտական շարժման եւ իր Հետ տարաւ մարզական զոյքեր :

13.— ՄԿՐՏԻՉ ՆԱՆԾԳԵԱՆ

Այտընի նահանգին Հայ սկառուտներու պետն էր Մկրտիչ Նանըգեան : Մասնագէտ Փութպոլիսու մը եղած է ան : Ունի մեռագիր ու սումենասիրութիւն մը՝ Փութպոլիս մասին :

Ինք եղած է Իդմէրի Հայ մարզական կեանքի ամէնէն աշքառու դէմքը : Կազ հաստատած է Անգլիոյ սկառուտական պետերուն Հետ : 1911ին գացած է Պոլին՝ Ա . Մրցահանդէսին՝ իրրեւ ներկայացուցիլ «Որորզաց» տկումբին : Հոն շփում ունեցած է «Մարմնամարզ» շրջանակին Հետ ու միշտ կազ պահած է անկէ վերջ : Պատերազմէն յետոյ կը թղթակցէր «Հայ Ականուշին» : Խոկ 1922ին միացաւ Հ . Մ . Ռ . Մ . ին : 1922ի աղէտէն վերջ անցաւ Միացեալ նահանգները, ուր դաստիարակութիւններ տուաւ սակուտիսմէն եւ Փութպոլիս մասին : Ըստըւնեցաւ զատաւոր Նիւ Նորդի Փութպոլիս Փէտէրասիրնին : 1936ին Հայաստական Փութպոլիս օրէնքներու մասին Հայերէն գիրք մը :

14.— ԱՐԹԻՒՐ ԷԼՄԱՍԵԱՆ

Իզմէրի մարզական դեկազարներէն է եղած Էլմասեան, զետ բըռնապետական շրջանէն սկսած : Երկար տարիներ կապուած է մարզական շարժման, Հետպէսէ իրացնելով մարմնակրթանքի նրբութիւններն ու թէժնէքը : Այժմ Դահէրէի մէջ ունի մարմնակրթանքի անձնական սրաւ մը : Իր աշակերտն է եղած Եղիպատոսի մարզանքի օրինակէլի ուսուցիչը՝ Սա . Խանճեան :

15.— ՄԻԱՆ ՄԱՐԴԱՐԱՆ

Մեր առաջին ու յառաջայն մարդիկներն ու մին:

Բողէրթ Թոյէ Հի մեր մարզական Հոյքն։ Ակիւտորի մէջ Հիմանձն և Հայ Մարզարաններ։ Եւ խնայած չեւ ոչ իր ջանքերը։ ոչ ալ, ի Հարեցն, իր զբաժր։ Պատերազմին առաջ աշխատավ մարդիկներն ուն էր։ 1912ին պրեսէցաւ Սիսրուսիրմ միջարդային աշխաղականին։ ուր մասնակցեցաւ Փէնուաթիւնի մրցումին։ Եւ հրդ ելու։ Նոյնը՝ ակաւասկելի մրցման մէջ։

Հակոսակ իր ներմ սիրոյն՝ դէսի մարմանկրթունը, Մկրեան, անդաշտորելի կերպով, մեկուսացած մնաց Հ. Մ. Բ. Մ.-էն ու մինչեւ վերջ իր մասնակցութիւնը յրերաւ անոր։

16.— ԱՏ. ԽԱՆՃԵԱՆ

Գանձելով Պայտէն Հեռու։ Ատ. Խանճեանի անունը ընդհանրացած է։ որպէս մարզական տառները։ Այսուհետուրեմ, Խանճեան մէր պատրաստած մարդիկներն ուն է, ունի յարաւանելու կամք, աշխատանքի սիրուէմ, զորդի բնախնդրութիւն և առողջ պի։

ԱՅ աւարտած է Խենի ակազմեմին, ու անցած է Ազերաւանդրիս՝ իրեւ մարզանքի ուսուցիչ Պազսեան վարժարանի և։ Ֆրանսական քոյէ Հի։ Այսուհետ իր զործունէութիւնը մեծապէս գնահատաւած է։ Խանճեան վարեցն է եղած Ազերաւանդրիս շնորհը մարմանարզական միութեան։

17.— ՎԱՐԱԴ. ՓՈՂԱՐԵԱՆ

Վարագը բնիկ Շապին Գարանիսարցի է։ Զաւոնանեան է։ բայց յետոյ Հայոցուած (Փազմարկն)։ Ցանախած է Բողէրթ Թոյէն, աւարտած է զայն ու նշանակուած է, նոյն վարժարանին մէջ, մեքենական ճիշդին վարիչ։ Պաշտօն մը, զոր մինչեւ վերջ չարունակեց։ Վ. Փազմարկն միանգամայն մարզանքի ուսուցիչ էր։ Պատերինազմէն առաջ իրեւ այզպիսին զնուց կիրիկիս, ուր չարժում առեղծեց։ Մասնակցած է մրցահանդէսներու, կը պահէր նիզակ նկատելու մէր մրցանիւր (Ճայրէն)։ Կը նետէր նուեւ զունդ, քար և սկաւառակ։ Բայց, վարագ առաւելաբար Փութպոլով է որ անուանի դարձած է։ Պատերազմէն առաջ ՀՃորքի լուսավոյն խաղացողներն էր։ Ցեսարակ էր։ Ու ամրող Պոյիսր զայն կը նկատէր շանձակելի պատուար մը։ Պատերազմէն վերջ Հ. Մ. Բ. Մ.-ի Փութպոլով կեղը։ յանձնախումբի ան-

դամ էր : Թումենուաները ինք կազմակերպեց : Լաւ գատաւոր էր : Վարագ թէ պատերազմէն առաջ եւ թէ յետոյ գրած է յօզուածնեց ֆութ-



պոլի ժամին : Ունի նաև գիրք մը՝ որ կրնայ ճշցիլ Փութօպոլի ժամին եղած որ եւ է եւրոպ . Հրատարակութեան հետ : Իր անունը նոյնացած էր Փութօպոլին հետ :

Խոսնուածքով՝ Հեղ էր, ընկերական, իրական սփորթմէն մը :
Մեռաւ Պոլիս, 1938ին :

18.— ԼԵՒՈՆ ՅԱԿՈԲԵԱՆ

Եղբայրը Գր . Յակոբեանի : Անդամ «Տորքէի» Աշխատած է եղբօրը հետ ու չերժօրէն փարած է Հայ մարզ . շարժման : Խեց եւս չէ խնայած ո՛չ ժամանակ , ո՛չ եռանդ եւ ո՛չ ալ նիւթական : Անդամ էր աթլեթիք կեղր . յանձնախումբին : Լաւ լուղորդ էր : Եղած է մարզանքի ուսուցիչ ազգ . վարժարաններու մէջ :

19.— ԳՈՆՈՍ ՇԱԳՈՑԵԱՆ

Բնիկ Արտրկիրցի : Յախողութեամբ աւարտած է Պոլսոյ «Սուլթանէն» : Սղած է «Տորքէի» լաւագոյն խաղացողներէն մին : Գումար Գափուկ մասնաճիւղի վարիչներէն էր : Նաև՝ մարզանքի ուսուցիչ : Մինչեւ վերջ մեաց Հ . Մ . Լ . Մ . կ վարիչ տարրերէն մին : Անդամ էր մարզ . կեղր . յանձնախումբին :

20.— ՏԻԴՐԱՆ ԽՈՑԵԱՆ

Խոյեան «Փրոթիշի» անդամներէն էր : Ու անոնց ամէնէն ընդունակը : Չերազի ձևոքին տակ մարզուեցաւ , կրեց անոր աղջեցութիւնը և խօսրուեցաւ անձէ : Ազաւ անոր ոգնուկանը : Նախապատրազմէնն չըշանին ինք կը ներկայացնէր «Փրոթիշի» : Իրրեւ այլօգիսին այ ժամ-



Խոյեցաւ , Զինազագարի սկիզբը , Հ . Մ . Բ . Մ . ի հիմնադրութեան ժողովին : Ազաւ սկսաւ խօսուուկ : Յետոյ մաս կազմեց Հ . Մ . Բ . Մ . ի կազմէ Հայաստան զրկուած առաքելութեան : Աւելի վերջ անցաւ Ամերիկա : Հան աւարտաց ամերիկեան մարմնակրթ . վարժարան մը ու եզաւ մարզանքի ուսուցիչ : Հ . Մ . Բ . Մ . ի Ամերիկայի չրջանը կազմացներէն մին եզաւ , ողուուելով արգէն իսկ դոյութիւն ունեցող կորիզն :

21.— ՕՆՆԻԿ ՖՐԻՆԿԵԱՆ

« Արտքո այ թիմէն էր : Լաւ յետսապահ մը : Պատերազմէն յետոյ Հ . Մ . Բ . Մ . ի և անզուն վարիչներէն մին եզաւ : Իր ջանքերուն չնորս էր որ թերայի Շիշլի մասնաճիւղը հասաւ նախանձելի աստիճանի մը : Անզամ էր սկսաւատական կեղոր . յանձնախումբին :

ԱԽՈՅԵԱՆՆԵՐ

Սառներ կաւտամբ ամփափ տեղեկութիւններ այն հայ մարգիկներ մասին, որոնք ախոյեանութիւններ են խլած՝ հայ քէ օտար մըրցահամբէսներու մասնակցելով :

ԳՀՈՐԴ ՑԱՐԾԵՑԱՆ

Մեած է Խզմիր. առաջին անգամ 1916ին ոկտոս է մարմամարզի հետեւիլ Ս. Մեսրոպեան վարժարան :

1911ին Փարատիոյի ձիարշակի դաշտը Հայկական ողիմպիական մրցումնին չահած է առաջնութիւններ :

1912ին Պոլսոյ մէջ, Հայկական ողիմպիական մրցումներուն կը մասնակցի, չահելով Հարիւր մէթր վազքի և մէկ քայլ ցատկելու առաջնութիւնները, և երեք քայլի երկրորդութիւնը, և անդիմ տարրերութեամբ :

1913ին՝ մէկ և երեք քայլ ցատկելու մէջ առաջնութիւն կը չահի : Կա 100 մէթրի մէջ երկրորդութիւն :

1912ին և 1913ին Ամերիկան Քոլէճի խմբապետութիւնը կը վարէ, ուր զարոցական բաժանի մրցումներ կը կատարուին եւ երկու տարի իր խումբը առաջնութիւն կը չահի :

Պատերազմի լրջանին Հայկական խումբը կը լուծուի եւ ան կը մասնակցի Ալիթան Փութողոյի խումբին, ուր մեն ընդունելութիւն կը դանէ, ստանալով առաջնութիւնը :

Հ. Ս. Է. Շ. Ի. Ցունաստանի կեդրոնը զինքը դարձեալ խմբապետ նշանակած էր քանի մը տարի առաջ :

Զինազարաքին մինչեւ Խզմիրի աղէտը, Հայկական Փութողոյի եւ Վասպուրականի մարմն. ակումբի Փութողոյի խումբերուն խմբապետութիւնները կը վարէ :

Աղէտին քանի մը որ առաջ կ'ապաստանի Աթէնք: 1923ին կը կազմուի Հ. Ս. Է. Շ. Ա. Ցունաստանի մէջ եւ ան կ'ընտրուի խմբապետ Փութողոյի առաջին խումբին, զոր կը չարունակէ մինչեւ 1927ի վերը: Այժմ կը հետաքրքրուի ի դարձեալ Հայ մարզական կետնքով :

ՑԱԿՈՐ ԹԱՇՃՆԱՆ

Ան Համբաւ ունի Բառայոյ մէջ և 1927ին մասնակցած է նաև Փրանսահայ ողիմպիականին ազգային նոր տօօօմներ Հաստատելով:

1927 տարւոյն մէջ է որ ձեռք ձգած է իր ամենալաւ արդիւնքներ -

րր. Եւ իրաւուք Հառվիմի Միջազգային Ռասմադական Ռեխիսպահական մուտքառաւութեան միջաց մրցումի մէջ նիզակը նկատվ է մինչեւ 53.35 մէթր և միանգումայն Պ. Հանգիսացած է բոլոր ազգերու ռասմանցաց ներկայացուցիչներուն մէջ՝ Նոյն տարբե Փարիզ Հրատիրուելով Հ. Մ. Բ. Ա. Մ. ի մասնաւորութէն՝ Ա. Հանգիսացած է և մրցումներու մէջ. և պաշտոնական կերպով կառած է նիզակի ազգային հին recordը նետեցած նիզակը մինչեւ 50.03 մէթր :

Տարբ. Յակոր Թաշճեան որ ճնած է 1903 թիւին՝ Պոյիս, Խաբուկին Հ. Մ. Բ. Ա. Ա. անկան մըն է. Ան իր առաջամք առացած է Միժթարեան վարժարանին մէջ և յանոյ անցած է Վճռակամիկի Մուրաս Խափայէլեան վարժարանը: 1922ին վերադառնարավ Պոյիս, առաջին անգամ բլցարայի մասնաւորութէն է մրցման մը՝ Կոյն տարրուան հայկական ողիմ ու ինչպանին եւ. Ա. Հանգիսացած է կեցած երկարացնութիւն ցատկելու մէջ :

Թանի մը տարրուան շրջանին կը դառնայ Շիէմանթէ Խահանգին ամենաեաւարեալ մարզիկը՝ զրաւելով առանձնահնորհնեալ զիրց մը, և պահեացնելով Հայ անսաւը :

Յակոր Թաշճեան իր երեւէի Փիզիքականին շնորհիւ, մէծ յաջու պաթիւ զատած է մանաւանդ նիզակ նետելուն մէջ, եւ այս նիւդին Շիէմանթէի recordուան է, ան կը վասյի նաև երեք քայլ եւ կեցած ցատկելուն մէջ, 110 մէթր ցանկարչաւի, սկասաւակ եւ քար նետելուն մէջ: Հաւմկու բազուկավ մը զինուած՝ եւ ընտիր այսէ մը օգտակարված Թաշճեան իր ամենափայտաւ արդիւնքները նիզակ նետելուն մէջ ձեռք ձագած է:

100 մէթր վագր՝ 11 4/5; 400 մ. 56 4/5; 110 ցանկարչաւ. 18 4/5: Աւագ երկարացնութիւն ցատկել 6.02, կեցած երկ. 2.94: Զազոց բարձրացնութիւն ցատկել 2.90, սկասաւակ նետել 34.55, ամոց երեք քայլ ցատկել 12.88, կեցած երեք քայլ ցատկել 9.02, քար նետել (6.5 քիլոց) 13.17, նիզակ նետել 50.05:

Այս վերջին շրու յափանիշները կարծենք Հայկական պաշտօնաւ կան recordներէն բարձր են, սրոց կը յուսանք որ Հասաւառաւին իրը Հայկական նոր recordները:

Այս վայրիւն արդիւնքներէն վերջ կրնանք Յակոր Թաշճեանը իրը կատարեալ մարզիկ մը նկատել :

ՀԱՅԻ ԱՍԱՏԾՈՒՐԵԱՆ

Հայկ Աստաւարեան կովկամարտիկ մըն է, ու ախոյիկան է եղած Ազիզառասի, Ասորիոյ և Պաղեստինի մէջ:

ՅԱԿՈԲ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ

Ֆիլիպէի «Շանթ» միութեան անդամներէն է եղած Յ. Մամիկոնյանը, կամ՝ «Մամիկոնյան» ինչպէս առջորութիւն եղած է կոչել զինքը։ Ֆիլիպէին անցած է Փարիզ ու Մարսէլ։ Տարիներու հետեւողական աշխատանքով՝ Մամիկոն դարձած է «Աթլէթ քամփիչ» մը, բայց ազգով չ։ Մ. Է. Մ.-ի լաւագոյն մարզիկներէն մին։ Յաջողած է ձեռք ձգել 200 մետր վազքի, ձողով բարձրութիւն ցատկելու, 400 մետր դրոշարշաւի ազգ։ Մրցանիշերը։ Մասնակցած է Փրանս։ ազգ։ Խուճրին, ու հոն է որ յաջողած է ձողով 3.60 մետր ցատկել (մեր մրցահանգչախն մէջ ցատկած է 3.32)։




ՅԱԿՈԲ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ

Ձողով ցատկելու մէջ, Փարիզ (3 մ. 32)

ՄԱՐՏԻՐՈՍ ԴՈՒՅՈՒՄ ԱՆԽԱՆ

Իր մէջ մարզական հակումն ու ընդունակութիւնը երեսուն են եկած Բաղրամ Թուշին ներ, զոր աւարտուն է յաջողութեամբ։ Հուն ։ Դույումնեան խոր է առաջնութիւններ։ Մանակցած է նաև Ա. Է. Բ. Հայկական մրցուանց հաներուն (մազավ ցատկել, արգելարչաւ



եւայլն)։ Այս ստուծեած ու կատարած է կազմակերպչական աշխատ առնցներ եւս։ Բաղրամ Թուշին ներկայացուցիչն էր այն մրցաւան զէաներուն, որուն նախաձեռնութիւնը կը ստուծենէր «Մարմնամարզ»։ Դույումնեան նախազանն էր Թուշին մէջ կազմուած «Dodge» միունքան։ Այժմ Պազարաւ կը զանուի։

8. ԵՐԱՄՄԵԱՆ

Հ. Մ. Լ. Մ. ի Վասնայի մասնաճիւղի անդամներէն։ Ալբէտ Թամփէկ։ Տիզար մարզիկ մը՝ իր նկարագրով եւ կենցողով։ Միան զամայն Փութօպոյիսուն։ Մոտ կը կազմէ Վասնայի պուլկարական «Թիշտա» խումբին (Խուս. Հ. Մ. Լ. Մ. ի թիժին)։ Խաղացած է նաև պուլկ ազգ։ Խումբին մէջ Պուլկարիսյ կողմէ մասնակցած է միջպալքանեան մրցաւանդէ աներուն։ Լաւ վազող է։ Իրն է ուժով բարձրութիւն ցատկելու ազգ։ մրցանիւը։ Իր մրցանիւնները կ'երեւին Պուլկարիսյ շրջանի աեղեկազրին մէջ։

ՃԻՑԵՇԽԱՆԱՆ

Կոմիտարտիկ մըն է նաև Շիտէնեան, որ շահուծ է Թուրքիոյ փետուր ծանրութեան ախոյեանութիւնը :

Ա. ԿԱՐԱՊԵՏԵԱՆԱՆ

Ֆութպոլիստ մը : Հ. Մ. Լ. Մ. ի Փարիզի Ա. խումբէն : Յետոյ՝ Club Françaisի մաս կազմեց (Փարիզի ախոյեան խումբը որ ֆինալ էղավ Ֆրանսայի ախոյեանական մրցումներուն) : Ա. Կարապետեան սելեկտ եղած է Փարիզի խումբէն :

ՄԵՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ

Բազմաթիւ կորուստներ ունի հայ մարզական շարժումը : Կորուստներ՝ Մեծ Ազգակի օրերէն, պատերազմի դաշտին վրայ, արկածներէ կամ հիւանդութեանց իրրեւ զոհ :

Մեր քանամեեայ պատմութեան նուիրուած այս հատորին մէջ, փոխան ծաղկեպասակի, իրենց յիշատակը՝ կողեկոչենք այս էջերուն մէջ, — քանի որ անոնց միշտ մեզի հետ են՝ որքան ատեն որ դործը կենդանի է :

Տարարախտարար, անկարելի եղաւ նաև մեր կորուստներուն ցանկը լրիւ տալ, — այնքան ցանուցը են անոնց աճինները ու անկարելի՝ ամէն մէկի մասին տեղեկութիւններ ձեռք ձգել :

ԳԱԼԻՆԻԿ ՇԷՋԲԻԿԵԱՆ

Հ. Մ. Լ. Մ. ի ամէնէն արդիւնաւոր սատարողներէն մէկը : Ինչ էր որ, իրրեւ ընդհանուր համարակալ կեղը՝ վարչութեան, յաջողեցաւ ստեղծել հաշուապահական եւ անդամագրական օրինակելի դրութիւն մը : Խստապահանը՝ իր խառնուածքով՝ Շէջբիկեան նոյն ոգին կիրարկեց նաև Միութեան մէջ : Կեդր՝ վարչութիւնը իր 1922 մարտ 22ի նիստին մէջ որոշեց արծաթ մետայլով մը պատուել զայն :

1923ին, երբ Փարիզ հաստատուեցաւ, կրկին դործոն դեր ստանձնեց Հ. Մ. Լ. Մ. ի մէջ : Յետոյ անցաւ թիվոն (Սպանիա), ուր մեռաւ :

ԺԻՐԱՑՐ ՆԱՎԱՐՈՒՐԵԱՆ

Հ. Մ. Ռ. Մ. ի անդամ մը : Պատերազմէն պերչ էր որ իր անունը
խռովուեցաւ . Հայ Մարգ . շարժման : Մարզիկ մը չէր նաղմուրեան ,
ոչ այ՝ Փաթուղիստ մը : Մարզական աշխատակիցն էր զանուզան Հայ
թերթերու : Խոր մէկը եղաւ . Պատոյ Փաթուղի մառելուան կազմակեր-
պողներչն : Վ. Ա. Փաթուղիստի հևա Հրատարակեց «Մարզաշխարհ»ը :
Մեռաւ 1937ին , Փարիզի մէջ :

ՀԱՅԻ ԶՈԼՈՂԵԱՆ

Մեռած է 1893ին , Առաջնազար : Նորինական և երկրորդական կըր-
բաւմիւնը տուած է Հայունն , Ենոքրանական և . Արդի վարժարաններու
մէջ : Փարք տարիքէն նուիրուած է մարզական կեանքին : Հետեւած է



մասնաւորաբար Փաթուղի և զաւշուային խազերու : Եղած է Արաքսի
ու Տորքի եռանդաւն անզամներէն : Մառելուկցած է նախապատերազմ-
եան մրցախազերուն : Արդի վարժարանի մէջ կազմած է «Արարատ»
Փաթուղի խումբը : 1914ին զացած է Կարբին՝ խճուղիներու շինու .
Թեամբ զրագող Փրանքական ընկերութեան մը մէջ իրրեւ երկրաչափի
ոգնական : Զորաշարժին՝ արձանագրուելով իրրեւ երկրաչափի ոգնա-
կան՝ թրքական բանակին մէջ , պահ մը ծոռայած է Կարբին և յետոյ

Սերաստիա, ուր 1916ին գուշ գացած է Շար — Քըլլայի կոտորածին : Առանուածքով անշահախնդիր էր, չտփազանց ընկերասէր, նուիրուն, զոհաբերող եւ համեստ :

ԲԱԿԱՐԱՏ ԹԱԼՅԱԾԵԱՆԱՆ

Մէկը Հայ խոստմնալից մարզիկներէն՝ որ զու եղաւ կուտամար — արին : Բազարատը՝ որբացած Առանայի և զենքներն առեն, 1909ին Պոլիս կուլպայ ու կը յաճախէ Գէրպէրեան, միեւնոյն առեն մասնակցելով մարզական շարժման, «Բարձրի» մարզական միութեան մէջ : 1920 Դեկտեմբեր 25ին 10 բառանանց մրցումի մը մէջ նի գէմ 12 կէտով յաղթեց Թուրքիոյ 8 տարուան արտօյեան Թէմալ Պայցօֆի : Հիւանդ հիւանդ մասնակցեցաւ Բերայի մէջ կուտամարտի մը, 1921 սեպտ. 17ին, Ամերիկացի Գէթլինկ Թէլլիի հետ : Երրորդ բառանանց յետոյ, զատաւոր Մազլումիսի անարզար մէկ միջամտութեամբը Բաղարատ կը ստիպուի բննկէն դուրս իր հակառակորդէն հարուած մը ընդունիլ ձախ ականջին, եւ կ'իյնայ զզայաղիրկ, ու ալ չարթնեար :

ՔՐԻՍ Ֆէնէրածեան

Հայ յեղափոխութեան վէթէրանը, պահ մը սատարեց նաեւ Հ. Մ. Հ. Մ.-ին : Ան անզամ էր Պոլսոյ վերջին Կեղը . Վարչութեան, եւ սկըսած էր աշխատիլ երիտասարդի մը աւելով՝ մեր վաղուան սերունդին մարմնի եւ հոգիի ազնուացմանը համար : Ան միեւնոյն առեն Հ. Մ. Հ. Մ.-ը կը ներկայացնէր Հայրենիքի Օգնութեան Մարմնին մէջ : 1922ի ծանօթ գէպօքերը շատերուն հետ Թըրիսին ալ աշխատանքը անպատշ թողուցին : Պոլսէն անցաւ Պուլկարիա, եւ անկէ ալ Փարէլ, հոն ալ հիւժախտէն տապալեցաւ այս գիթիսարի կազնին, ան՝ որ փորձեր էր որ մը նըլտըզը գլրզել :

ՄԱՏԹԷՈՍ ԶԱՐԻՖԵԱՆ

Մնած է 1894 Յունուար 17ին Պոլսոյ Կէտիկ փաշա թաղը : Թափառած է զպրոցէ զպրոց, — Գէրպէրեան, Պարախզակի Ամերիկեան բարձրագոյն վարժարանը, Խոսէրթ Քոլէն, յետոյ կրկին Գէրպէրեան, զար աւարտած է 1913ին : Կը մեկնի Աստանա, իրը մարզանքի ուսուցիչ : Հոնէք Լիբանան կ'անցնի՝ դարմանելուն իր վատանգուած առողջութիւնը, Պոլիս դարձին՝ ուսուցիչ է Գէրպէրեանի մէջ : 1921ին այլեւն չի

կրնար շարժուակել դպրոցը, ու Մհեր կզզի կ'առանձնակայ դարմանեցու իր հրաժան մարմինը : Մանը զբնք հան կը զանէ 1924ին : Զարդիքնան առաջին սրչն սիրահար էր սփռուի : 1912ի Հայկական Բ. ողիմայիական Ա. կը Հանգիստնայ երեք քայլ ցատկելու մէջ, երկրորդ՝ երկար նկատելու, և երրորդ՝ սկառաւանդի, նիշակի, և կեցած երկայնու թիւն մէջ : Օրուան ախայնան կը Հանգիստնայ, 1911 Օդուաս 28ին «Ռաֆֆիսի տարեկան մրցանակներն մէջ :

ՏՈՔԻՐ. ԱՅԻՌԵՆ ՈՒՋՈՒՆԵԱՆ

Հայ մարմնակրթութեան սրացաւ բարեկամ մը եղու ան : Հաւատացած անոր բերան բարիքներուն՝ Տոքիր . Ազգանեան մինչեւ իր զերջին շունչը մարմնակրթութեան սէրը բարովեց և գորայիկ մը եղու Հ. Մ. Բ. Մ. ին :

ԱԼԵՔՍ (ՄԿՐՏԻՉԱՆԱՆ)

Հայ մարզական շարժման կրտսեր սերունդին, մեծապէս աքնած այդ շարժումին ծառալմանը Համար : Թէրթերու կ'աշխատակցէր մարդական նիւթերու շուրջ յօդուածներով : Անցեալ տարի թոքախտը զահ տարաւ զինքը Պալսոյ մէջ :

ՆՈՒՊԱՐ ԱՆԵԱԶԵԱՆ

Ակաւաւ վարիչ Հ. Մ. Բ. Ա. կ'ալացի մասնաճիւղին՝ ծաղիկ Հասակի մէջ զերեզման մաս չկրնալով տակալ զիրտորուժական զործութեան մը :

ԳԵՐԻՐԴ ԽԵՐՃԻՄԱՆԵԱՆ

Հայկական Ա. ողիմայիականի կտօնմակերպիչներէն : Ապանձուած տարտորութեան մէջ :

ՄԱՐՏԻԿ ԾԻԾՄԱՆԵԱՆ

Մնած է 1896ին : Անդամ էր «Հրաւու» մարմնակրթական միունիքան : Անույ եղաւ առաջնորդ Ակիւտարի սկառաւանդ խմբակներէն մէկուն : Կարդապահն էր ու խանդավառ : Ու պարզասէր :

ՀԱՅԿ ՄՐՑԻԿԵԱՆ

Զինադադարի վաղորդայնին անզլիական օդանաւերէ նհատուած ռումբ մը խէց Հայկը, որ Պոլսոյ մարզիկներէն էր եղած :

ԱՐՏԱՌ - ԵՓՐԵՄ

Սկիւտարի Հայ Մարզարանի ամենափառաւոր շրջանի վարիչներէն : Պոլսահայ ժանօթ մարզակար մը եւ տեղեակ աթլէթից խաղերու, մասնագիտ - զատաւոր վազքերու : Բոլոր ընդհ. ողիմպիականներուն «Ժամ» բանօղջը եղած է : Մինչեւ անցեալ տարի Հնոր Լուրջի մարզական աշխատակիցն էր :

ՊԵՏՐՈՍ ԳԱԶԱՆՃԵԱՆ

Բնիկ Ռուտոսթոցի : Ռւտումը առած է Պոլսոյ Պէզարեան լիսէն : Կանուխէն կապուած է մարզական կեանքին : Հ. Մ. Լ. Մ.-ի Ֆիլիպէի մասնանիւլի Հիմնադիրներէն է եղած : Եղած է աթլէթիկ ու ֆութզոլի ճիշտերու մարզիչ : Պուլկարիոյ մէջ անուանի ֆութզոլիստ մըն էր ու կը խաղար պուլկար ախոյեան խումբերուն մէջ (կեդրոն միջաւագահ) : Նկարագրով ախոյար երիտասարդ մը, հեղ, ուրախ, նուիրուն եւ կամքի տէր : Սովիայի մէջ զոհ զնաց վիրաբուժական գործողութեան մեան մը :

Ս. ՍԻՆԵՄԵԱՆ

Միած է Պոլսոյ Պէրականի փայլուն շրջանաւարտներէն է եղած : Նախ անդամ էր Սկիւտարի «Հ. Մարմեամարզարան»ին : Ռւտով բարձրութիւն կը ցատկէր : Զինադադարին Հ. Մ. Լ. Մ.-ի լաւ մարզիկներէն մին եղած : Ու իր մասնակցութիւնը բերաւ մարզական ձեռնարկներուն : Մեռաւ 1938ին, Փարիզ :

ԳԱԼՈՒՍ ԱՐԽԱՆՆԵԱՆ

Որբ մը եղած է ան՝ Սէտի Քուլէի մէջ : Հոն կազմած էր «Որբանոց» եւ «Արծիւանութեան» գործութեան միացուց «Արտաւազդ»ին (Վերին Վուխոր) :

Ընդհ. պատերազմին աքսորուեցաւ Տէր Զօր, ուր սպաննուեցաւ :

ԱԻՆՏԻՄ ԱՑԼԵԱՆ

Մնած է, 1892ին, Արտարկիր : Կրթութիւնը ստացած է Խարբերդի ֆրանսական Քոլեջը : Աւարտելէ վերջ անցած է Պոլիտ և Հետեւած է Օսմ - Համարաբանի ուսուցչիթեան ճեղքին : Պատերազմի առեն Պիթյին էր՝ իրքի ուսուցչի թրք - լինէին : Հոն ճամանակցած է ժարգական շարժումին : Իսկ Պալայ մէջ «Տորքը անզամ էր : Տեղահանութեան տունն անհնա կորած է :

ԱԱՐՄԱՅԻ - ԳՈՒԱՍ ԱՑԼԵԱՆ

Մնած է Ակիւտար՝ 1897ին : Նոր զպրոցն է աւարտած : Առ եղած նոյն վարժութանի մկանամերէն : Պատերազմի Ա-տարին ուսուցիչ եղաւ Հոն : Յիշոյ՝ Թարգման՝ Թուրք բանակին մէջ : Բայց, առողջու - միւնը քայլարակցաւ եւ մեռաւ :

ՎԱՐԴԻ-ԽՎԱԼԻ ԵԱՓՈՒՃՆԱՆ

Համանցի : Տարսոնի Ամերիկան Քոլիչի բարձրագոյն կարգի ու - սանողներէն եւ նոյն Համաստութեան մարմամարզի ոպին : Հայ ժարգական կետներին մէջ կրնար նշանակելի զեր մը կատարել : Աքսոր - ու էլով Տէր Զօր՝ Հանասակուեցաւ :

ՍԻՄՈՆ ՍԱՆԺՈՒԻՒՆԱՆ

Մհեցի մըն էր Սիմոն : Ակիւտարի մէջ զինքը կը կոչէին «Սիմոն - ներ» : Առողջավառութիւն կապւած էր ժարգական կեանքին եւ անզամ էր «Ովողբանիկ» ժարգական միութեան, որը ինք էր Հիմնած : Մա - հակցած է Բ. Ֆրանչանդէսին : Զոհ եղած ընդհանուր պատերազմին :

ԳԵՈՐԳ ԳԵՐԵՍԻԹԻՃՆԱՆ

Առաջնորդը Մազրիկիոյի «Ասսունչին» : Ինք էր որ զպրոցի տղաքը խմբեց զնզակի մը շուրջ, վերածելու Համար զայն միութեան մը, որ յաջողութեան յաջողութիւն ողիսի քալիք :

Գեորգ «Ասսունչ» Փութազոյի թիմին երկար ողէքն էր, թուժէլի յիկին յաւագոյն խաղացողներէն մին :

Էր մշատկայ քաղցր ժաղիսը խոսոր էր Համեմատէր իր կազմին : Զոհ ահաւոր պատերազմին :

ՀՐԱՆՏ ԿԵՕԶԻՒԹԵՈՑԻՒՔԵԱՆ

Ուսանող Ռոպէրթ Քոլէճի եւ անդամ Սկիւտար «Ռաֆֆի» Ժարմանարզական միութեան : Առումնալից աթէքթ էր , իր մարզական պատրաստութիւնը կը պարտի Ռոպէրթ Քոլէճի : Վաղաժամ բաժնուեցաւ կեանքին՝ չկարենալով յաղթահարել իր կուրծքը քանդող հիւանդութեան : Եղբայրը՝ Բ. Կէօպիւպէօյիւքեանի :

ՏՈԳԹ . ԳԱՐԱՆՖԻԼԽԱՆ

Մարմնակրթութեան ջերմ տարածող մը : Մարմնամարզի եռանդուն աշխատակից մըն էր այս երիտասարդ բժիշկը :

ԵՐՈՒԱՆԴ ՆՇԱՆԵԱՆ

Հիմնադիրներէն Մագրեգիւղի Սասուն մարմնամարզական միութեան , կազմակերպական աշխատանքի ամէնքն ծանր բեռը իր վրայ կեղրունացած էր : Հետեւզական եւ յամտութելու աստիճան յարատեւ իր գործունէութեան ընթացքին : Իր անխոնչ ջանքերուն շնորհիւ Սասուն միութիւնը մաս կը կազմէ Ռումէլի լիկին (միջազգային) եւ 1914ի խաղալը շանին ախոյին կը հանդիսանայ : Դիտէր խրախուսել եւ աշխատանքի մզել , զիտէր նաև ուղիղ գատել եւ նշաբտութիւնը երեսիդ ըսել աշքերուդ մէջ նայելով : Ցաւալի արկածի մը զուշ զեաց :

ԳԱՌԼՈ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Գառլո Պետրոսեան Մագրեգիւղի մասնանիւղին եռանդուն ատենապետը : Գառլո իր ճերմակ մագրերով ամէն տեղ էր , կը մասնակցէր ժողովներու , սկառուտուկան արշաներու , վերջապէս Հ. Մ. Լ. Մ. ի ամէն ճենարկիներուն : 1924ին կ'անցնի Փարէզ , ուր եւս ունեցած է գործունէութիւն : 1929 — 31 , Շրջանային Վարչութեան անդամ : Նկարագրով խանդավառ , իր ջանքերով էր որ 1930ին Հայ Ակադեմիայոյու տեսաւ : Մեռաւ 1932ին :

ՅՈՎԱՆՆԻՍ ԳՈՐԾԱՆ (ՕՎԻԿ)

Ռոպէրթ Քոլէճի ուսանող : Ապագայ խոստացող աթէքթ մը , լաւ Փութպալիսու : Պատերազմի վերջաւորութեան (1918) զուշ զեաց թիւնի :

ԱՐԵՎԻ ԽՈՂՆՈՒՄՆԵՐՆ

Վահան Զերապի ոչ բազուկը Բառթիք մէջ և կդպիքն առաջին սրբաւոր :

Սիրեց ու տարածեց Գուրգոյր և արէմիդոր :

Կղզիի յաշորդոց մարզական սերտանդեները ուսունացութեան մը ովէս կը վերջիւն իրենց ուսիլիքայ Արքիլ ամէն անզամ որ յազմանակներ տանին : Հիւծախոր թէկց զինքը 1909ին :

ԱՌԵՎԻ ԽՈՂՆՈՒՄՆԵՐՆԵՐՆ

Յառթօպորիստ մականուանեալ և մեծ տրէքնօր չը : Բիւրեւ զի ովէս ճաքուր ազայ մը : Հայուսանի հոգին կը յանձնեն զայե ուս ակրազմի վերջաւորութեան :

ՎԱՐԻՉՆԵՐ ԵՒ ԳՈՐԾԻՉՆԵՐ

ԱՐԵՎԻ ՑԱԿՈԲԵԱՆ . — Առմաթիոյ սկառուտ խումբի ժրաշան խրմագետ , և զան է սկառուտական կեղրանի (Տ. Պոյիս) Հնիթայանեան - խումբի անդամ : 1923ի զազմին Հ. Մ. Լ. Մ. ի կեղրանական վարչութեան կողմէ դրկուած է Յանձնատան (առև Յանձնատանի սուարելու - թիւն) ուրիշ անցած է Ամերիկա , որու առն մը Հոն եւս Հնակուած է Հ. Մ. Լ. Մ. ի կեղանքին :

ԼԵՒԻՆ ԳԱՀԱՌԵՇՆԵԱՆ . — Վասփորի մասնաճիշի սկառուտ խմբա - պետք : 1923ին անցած է Պուլկարիա ուր ունեցած է բաւական լայն զարդանեկութիւն : Եզան է շրջանային վարչութեան անդամ և Պուլ - կարիս շրջանի սկառուտ սկզբ :

ՆԵՐՍԻԾ ԱՍՏՈՒԱՅԱՏԱՏՈՒԹԵԱՆ . — Բնուշ . Պատերազմէն առաջ Ակիւտարի < Հայորդիներու > մարզական միութեան անդամներէն : Պատերազմէն յետոյ Ակիւտարի մասնաճիշի հսկանդուն սկառուտ խմ - բագետը : 1923ին անցած է Պուլկարիա ուր կը մհայ մինչեւ այսօր Պուլկարիոյ շրջանային վարչութեան անդամ : 1935ին Ներսէսի Հան - քերով է որ Մարթականի կիսուտ թողած երկասիրութիւնը , Նաւա - սպրդական անուշին առկ հրազդարակ եւած է որուն մէջ կը տեսնենք Հ. Մ. Լ. Մ. ի հին վաստակաւորներուն զրութիւնները :

ԺԻՐԱՅՐ ԽՈՐԱՎԱՆՑԵԼՆ — Մեր տարէց սկզբունք խմբապեսը, ան ամէն տեղ էր, կը վագէր, կը վազլզէր Հ. Ս. Լ. Մ. ի համար: Հ. Ս. Լ. Մ. ի կողմէն նշանակուած էր Կ. Պոլսոյ միջազգային սկզբունքը և ամագումարին լիազօր: Խոք կը պատկանէր Ռուպէրթ Գոլէցի նախառարարութեան սերունդին:

ԱՐՏԱՇԷՍ ԱԼՎԱԾՎՀԵՐՏԻ — Մագրի - դիւլի մասնակիուղի Ա-
ռկառայ խմբագետը : Ըլլալով լաւ զինուորական մը , զինուորական
մարզանքի պահաւոր առաջնորդներէն մին է Հ . Մ . Լ . Մ . ի կեանքին
մէջ : Եղած է սկավառական կերպունական յանձնախումբի անդամ :

ՄԿՐՏԻՉ ՄԱԼՈՒՄԵԱՆ — «Ճորժի նախկին մարզիկներէն»: Զինազարքարէն յետոյ կ. Պոլիս սկառաւ խմբապետ՝ նախ Խաղբէլյա՞մանաճիւղին, յետոյ ներայի եւ Գատըգիւղի որբանոցներուն: Միաժամանակ պաշտօնավարած է Պոլսոյ որբանոցներու եւ կարգ մը վարժարաններու մէջ որպէս մարզանքի ուսուցիչ: 1923ին Հ. Մ. Լ. Մ. ի կեղրունական վարչութեան կողմէ զրկուած է Յունաստան (աեւ Յունաստանի առաջելութիւն) եւ Հոն պաշտօնի կոչուած է Ամերիկեան նպաստամատոյց ընկերութեան կողմէ: 1924ին անցած է Ֆրանսա եւ կազմակերպած է Մարտէյլի մասնաճիւղը: Կազմակերպած է միջազգային տեխոյենական մրցումները ուր Մալումեանի մարզիկները եւ Հ. Մ. Լ. Մ. ը առաջին հանդիսացած են: 1928ին Փարիզ հաստատուած է: Ներկային ունի իր Culture physiqueի հաստատութիւնը: Եղած է Փութպոլի համազաշնորհութեան պաշտօնական դատաւոր, անդամ է Comité national technique des Sportsի, նոյնպէս Congrès International de l'éducation physique et Sportի: Արժանացած է Փրանսական կառավարութեան կողմէ օֆիսիր d'Académie եւ Education physiqueի մէտայիններուն:

Ք. ՃԳՏՈՒՆԻ — Մագրի — գիւղի Աստուճ Հարմանապրզական
Ժխոթեան անշատմներէն, պատերազմէն յետոյ, Վէզավեան որբանցի
սկսուան խմբագետ 1920ին անցած է Ֆրանսա, ուր կը մնայ այժմ :

ՕՆՆԻԿ ԵՎԱԶՄԱՆԵԱՆ — Եկաբ — գուլյէի որբանոցի սկզբունք խըլք-
բապեան : 1920ին Զերապի եւ Խոյեանի Հետ Հ. Մ. Լ. Մ. Ի. կեղրոնական
վարչութեան կողմէ կը դրկուի Հայաստան որպէս մարզի : Երեւանի
շրջանը յանձնուած է Օննիկին, բաւական կարեւոր աշխատանք տա-
րած է : 1924ին անցած է Ֆրանս, յետոյ 1925ին նշանակուած է Կիոր-
բոսի Մելքոնեան հաստառաթեան մարզանքի ուսուցիչը : Անկէ
կ'անցնի կրկին Ֆրանսա : Աղած է Հ. Մ. Լ. Մ. Ի. կեղրոնական սկզբ-
ուական յանձնախումբի անդամ : 1934ին մեկնած է Սբաքօրմ՝ Հետ-

Հերթական մարզական ուսուցչութեան վարժարանին և Հանձնէ անցած է Պարտկառանան իրեւ մարզական ուսուցչի :

ՀԱՅՑԱԼՁՆ ԱՐԵԼԵԱՆ. — Պատերազմէն առաջ Շարքի անգամ, յետոյ Մազրի — զիւղի Ալպան մարզանուրազականին մէջ : Զինուար — պարէն յետոյ անձնութ է բայց ուրծունելու թիւն Մազրիցիւնի Հ. Մ. Բ. Մ. ի մասնաւթուղին մէջ, Ժապառնիի Համ միստիք : Մասնակցութ է Հայկական ազթագիտական խոզերու 1500 մ. վազքերուն : Երկու տարի վարուն է Մազրի զիւղի սկսաւատական խոմքը, 1920ին Ֆրանս : 1928ին սպաշտութ արաւուն է իրեն կազմակերպելու Ֆրանսայի ակունք : ամենուն խոմքերը և շրջանը մինչեւ 1933, սպացած է շրջանի խօրապետի առաջնահանձնարելի է բայց թէ մասնակցած է Հ. Մ. Բ. Մ. ի բոլոր ձեռնարկներուն, զիկումարտ է սկսաւատական զարժումը շատ բան կը պարտի Հայկացի անձնութ ու աշխատանքեան :

ԿԱՐՈ ՈՒՇԱԳՆԵԱՆ. — Հ. Մ. Բ. Մ. ի կեդրանական վարչութեան ընդ համար քարտուզար, Կարսն էր որ իր շրջարերականներով վարչական մէքենան ու սկսաւատական խոմքերը չարժման մէջ կը զնէր : Այդ շրջէնը Հայ Ալպաւարի իր խօրապրականները : Հ. Մ. Բ. Մ. ականաներուն մէն մասը իր խօրապրականներէն ներշնչուած են : 1924ին կ'անցնի Ֆրանս, կը մասնակցի Հ. Մ. Բ. Մ. ի Փարիզի յաջորդական վարչութեան : 1929ին կը զրատէ իր աթոռոր որպէս Ֆրանսայի շրջանի քարտուզար, կը հրատարակէ կրկին Հայ Ալպաւար : Երկու տարի յետոյ Հ. Մ. Բ. Մ. ի բնոշՀ. սպասարկաւորական ժողովէն վերջ կը նշանակուի կեդրանական վարչութեան քարտուզար, շարունակելով միան ամանակ Հայ Ալպաւարի խօրապրութիւնը :

ԿԱՐՈ ՉԱՌԱԲԱՍԻԱՆ. — Նախապատերազմէան շրջանի մարզիկ ներէն, Զինուագարէն յետոյ Հ. Մ. Բ. Մ. ի Մազրի զիւղի վարչութեան անգամ : 1923ին կ'անցնի Պուլկարիս, շրջանային վարչութեան անցամ, 1925ին կը հրատարակէ Հ. Մ. Բ. Մ. Պուլկարիոյ շրջանի սպաշտանաթերթը : 1927ին կը հրատարակէ Մարզիկը, նոյնայէս Պուլկարիոյ շրջանի Հ. Մ. Բ. Մ. սպաշտանաթերթը : 1938ին անցած է Ֆրանսուն և այժմ կը զանուի Փարիզ : Պարուք կը համարենք յայ տարարիուն որ Կարսն բերու իր աշխատանքի մէն բաժինը այս Համարին :

ՄԻՄՈՒ ՎԱՊԻԿԵԱՆ. — «Տորքի երկաթեայ Համբուքը» : Պատերազմէն յետոյ Շուպոյեանի և Դանունիի Համ Պում-Փարուք մասնա-

ճիւզը հիմնեցին : Եղած է վարչութեան անդամ : 1923ին անցած է Ռումանիա, Հռն եւս ունեցած է որոշ գործունելիութիւն, ընտրուած է Ռումանիայ շրջանային վարչութեան անդամ, կը մնայ միշտ Ռումանիա :

ՅԱԿՈԲ ԳԱՓՈՒՃԵԱՆ (Դամումի) — Իր մարզական գործունելիութիւնը կը սկսի համբաւան շրջանէն, ինչ է որ հիմնած է Գումզպարուի Փութպոլի խումբը : Զինազագարին Հ. Մ. Լ. Մ.-ի կողքին տարած է լայն աշխատանք, եղած է Գում Գափուի եռանդուն տաենազետը : 1925ին կը Հանդիպինք իրեն Փարիզ, ուր կ'ապրէր քաշուած, բայց Հ. Մ. Լ. Մ.-ի ողաքը զինք հանդիսաւ չեն թողուր, կրկին կը ընուի աշխատանքի, կը սուսնձնէ Փարիզի վարչութեան առենազետութիւնը : Իր շրջանին Հ. Մ. Լ. Մ.-ը ունեցաւ բաւական արդիւնաւոր զործունելիութիւն :

ԺԻՐԱՅՐ ՄԻՆՔԱՆՁԵԱՆ — Բերա, Գարակէօզեան որրանոցի սկսուած խմբագետ : 1923ին Հ. Մ. Լ. Մ.-ի կեղրոնական վարչութեան կողմէ զրկուած է Յունաստան (ան Յունաստանի առաքելութիւն) : 1924ին կ'անցնի Ֆրանսաւ եւ առաջին անգամ ժիրայրն է որ իր շուրջ կը հաւաքէ բոլոր հին սկասուաները եւ կը կազմէ երեց սկասուաներու խումբը : 1928ին կը կազմէ ԱլՓորվիլի սկասուաներու խումբը, 1929ին շրջանի փոխ խմբագետ, իսկ 1933 — 1936 Ֆրանսայի շրջանի պետ :

ԱՐԱՐԱՏ ՔՐԻՍԵԱՆ — Նոր Դպրոցի սկսուած խմբագետ, ողբացեալ Շաւարչ Քրիսեանի եղբօրորդին, այժմ Գաւհիրէ որպէս մարզանի ուսուցիչ :

ՎԱԶԳԻՆ ԱՆԴՐԻԱՆԵԱՆ — Բերայի Սոայեան վարժարանի սկսուած խմբագետը : 1923ին անցած է Ֆրանսա, հիմնած է Մարսէլլի մասնաճիւղը : 1927ին ի վեր հաստատուած է Փարիզ : 1934ին Ֆրանսայի շրջանային վարչութեան անդամ, 1936ին ի վեր շրջանի սկսուած պետ :

ՆԵՐՍԻԿ ՍԵՐՈԲԵԱՆ — Վոսփորի (Կ. Պոլիս) սկսուած խմբագետ : 1924ին կ'անցնի Ֆրանսա : 1928ին կը կազմէ Անկէնի սկսուած ներու խումբը :

ՕՆՆԻԿ ԴԱՄԲԻՆԵԱՆ — Գատը դիւզի սկսուած խմբագետը, 1920ին Հ. Մ. Լ. Մ.-ի Փարիզի մասնաճիւղի հիմնադիրներէն եղած է միաժամանակ լաւ Փութպոլիսու մը :

ԱՅԻ-ՐԵՆ ԲԱՐՁՐԱՎԵԼՆ — Պէրպէրեան վարժարանի սկսուածքը բարազեա, և զանգ է Ակիտաորի մասնաճիւղի վարչութեան անգամ : 1924ին Փարփա, ուր անհցան է բաւական լայն գործառնիւթիւն : 1927ին կը մէկնի Առարիա սրուցիչ ուսուցիչ : Հան և զանգ է շրջանային վարչութեան անգամ, ուր կը մէայ միշտ :

ԱՐՏԱՇԵԼ ՊէՐՊէՐԱՎՈ — Բէրայի վարչչներէն, ինչ է որ առաջին անգամ 1925ին Հիմնած է Փարփայի սկսուատական խումբը և կը մույ միշտ Փարփա :

ԳԱՐԵՆԻԿ ՅԱՎԱԾԱՆԵԼՄԵԼՆ — Հ. Մ. Բ. ի ֆերմ Հաւատացեալ մը : Իր գործառնէս թիւնը կը սկսի Պատմապի մասնաճիւղին : Խնդն շատ շատ հանցան, Հ. Մ. Բ. Մ. ր և մանաւանդ անոր կատարելիք դեր գողութերու մէջ : Անհցան է որ մեծատուկ կը Հաւատան, թէ կարելի է Հ. Մ. Բ. Մ. ի միշտացաւ մէր նորահան սերունդը գրկել : Եղան է Ֆրանսայի Երջանային Վարչութեան և սկսուատական վերին մարմնույ անգամ :



Հ. Մ. Բ. Մ. ի բանեամեակին առթիւ, Հարկ էր, անշուշտ, առանձին էջեր յատկացնել նաև անոնց, որոնք կամ ամանգակներ եղան, եւ կամ ուղղակի խումբերուն ու սկսուածներուն շարքերուն մէջ գործեցին իրեն խմբակներուն ու առաջնորդներ կամ յանձնախումբերուն անզամներ, բայց անզի անձկանթիւնը մեղ կը ստիպէ բաւարարուիլ անուններու յիշաւակումնով մը միայն —

Ներսիս ՕՀԱՆԵԱՆ
ՏՕՔԲ. ՍԱԼԻԲԻ
Օ. ԴԱՎԱԱՆ ՕԶԵԱՆ
ՏՕՔԲ. ԼԵՒԹԻ. Գ.Բ.Բ.ՃԵԱՆ
ԼԵՒԹԻ. ԹԱՇՃԵԱՆ
ԲՐՈՅ. Գ. ԱԲՈՒԼԵԱՆ
ՏՕՔԲ. ԻԶՈՒՐԼԵԱՆ
ՏՕՔԲ. ԼԵՒԹԻ. Գ.ԲԻԳՈՐԵԱՆ
ՏՕՔԲ. ԽԱՆՉԵՐ
ՊՈՂԱԾ ՖՐԷՆԻԵԱՆ
ՑԱՐ. ՊՈՂԱԾԵԱՆ
ԳՐԻԳՈՐ ԴԱՎԱՎԵԱՆ
ԽՈՒԳԼԻՐԵԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ
ՀԱՅԿ ՄԵՐԿԵՐԵԱՆ

ԱԼԻՔՍԱՆ ՄԻՍԱՔԵԱՆ
 ԵՐՄՈՒ ԹԱՇՁԵԱՆ
 ԼԵՒՈՆ ՀԱՄԲԱՐՉՈՒՄԵԱՆ
 ՀՐԱՆՏ ՊԱՐՄԱՄԵԱՆ
 ՎԱՀՐԱՄ ԲԵՐՁԵԱՆ
 ԿԱՐՊԻՄ ԱՄԼԱՆԵԱՆ
 ՇԱՏԱՆԵԱՆ
 ՍԵՐՈԲ ՍԵՐՈԲԵԱՆ
 ԿԱԶԻԿ ԴԱՄՊԱՐԵԱՆ
 ՏՕՐՔ. ԳՈՒԼԱՐԵԱՆ
 ՕՆՆԻԿ ՊԼՈՅՀՔԵԱՆ
 ԴԱԹԷ ՔԱՐԱԳԱԼՓԱՔԵԱՆ
 ՎԱՐԴԻԿ ՔԱՋՈՒՆ
 ՑԱԿՈԲ ԹԻՒԹԻՒՆՁԵԱՆ
 ՈՐԴԻԿ ՇՄԱԿՈՒԵԱՆ
 ՍԱՎԱՆԵԱՆ
 ՊԱՏՈՒԵԼԻ ԲԵՆԻԱՄԻՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ
 ԵԴՈՒԱՐԴ ԿԱԶԱՏՈՒՐԵԱՆ
 ԳՐԻԳՈՐ ԳԼՈԲՁԵԱՆ, ԽԱՄԱՀ
 ԳՐԻԳՈՐ ԶԱՄԻՉԵԱՆ
 ՆԵԱՆ ՍԵՐԳԵԵՈԱՆ
 ՀԱՅԿ ՔՆԱՐԵԱՆ
 ՀԱՄԷ ՑԱՐԵԹԵԱՆ

ՍԿԱՈՒՏ ԽՄԲԱՊԵՏՆԵՐ

ԲԵՐԱ. Աւագ խմբապետ՝ Օննիկ Ֆրէնկեան, խմբապետմեր՝ Արա
 Տօմինեան և Ժիրայր Մինթանենեան, վոլոս խմբապետմեր՝ Լեւոն Սա-
 րուխան, Արշակ Գէնկան, Գրմէն Գէորէկէնեան, Ազատ Արխանեան :
 «ՆՈՐ ԴՊՐՈՅ » խմբապետ՝ Արարատ Քրիսեան, վոլոս խմբապետ՝
 Սուրէն Քնարեան :

ՄԻՒԹԱՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱԿՆ ԲԵՐԱ, ԳԱՏԸ ԳԻՒՂ ԵՒ ԽԱՍ ԳԻՒՂԻ
 մասնանձիւլիմ խմբապետ՝ Մկրտչ Մալումեան :

ԳԻՇԻԿԹԱՆ — Վահրամ էքմէքմեան :

ՕՐԹԱԳԻՒՂ — Լեւոն Գաղանենեան :

ԱՐՆԱՎՈՒՏ ԳԻՒՂ — ՎԱՍՓՈՐ — Ներոէս Սերոբեան և Պա-
 պային :

ՊԼՈՅԻՒՔ ՏԼԻՔ — Շատանեան :

ՍԿԻՒՑԱՐ — Պատանենեան Ս., Ներոէս Առուուծառուրեան,
 Արտաւազը Վարդանեան, Անովք Պատմանեան (Պէյէրպէյի) :

ԴԱՏԸ ԳԻՒՂ — Աստյակցութեան, Առևտութեան Պիմէն, Օնքի Դարբինեան :

ԴԱՏ ԼԵԼՈՒ — Յայշանելու Պազուհեան, Գ. Շախովեան :

ՀԱՄ ԿՎ. ԶԻ. — Տիգրան Խոյքան, Գաւողէն Խոյքան :

ՄԱՐԴԻ ԳԻՒՂ — ԱՆՆ ՍԻԼՅԱՆԾՈ — Ա. Ալլահօվերով, Հ. Արէլեան, Բ. Ժուռանելի (Պէտական) :

ԼԵՏ ԳԱՅԻ ԷԼ — Օնքի Ասովանեան, Խոյքավ Ներսէսեան :

ՄԱՄԱՆԻ Ա. — Արշակ Յակոբրեան, Առեգոն Գրյանեան :

ԴԱՏ ԳԱՄԲՈՒ — Յարստին Առաջեան, Գրիգոր Գրիգորեան, Առելոր Մամիկոնեան :

ՎԱԼՈՒՄ — Բարզած Յայնանեան :

ՔԱԱՆԱՄԵԱԿԸ

Հ. Մ. Բ. Ա. Ա. որ Հայ կեարին զրայ իր զբուժը զբած է իրր առցային երթապատրդացման կազմակերպութիւն, և որ այնքան տապահուածներէ ու աշխարհասահման զեղչքիրէ յատոյ իսկ իրր փիւնիկ վերածնած է ամէն Հայկական զազութիւնն, չէր կրնար լուս անցնիլ իր բառամասնակին առջեւնն :

Պազամարը միան առանձնութէ զրեթէ ճնշուզ տուած է աշխարհի ամէն կողմը ցրուած և առկայի իսկամ սիրով մը իրարու զօղուած մարքիններուն մէջն, և ամէն կողմ՝ տառել կամ ճնշուզ փայլով, տանու եցաւ մէր մէն կազմակերպութիւն քանամեայ այս յորելեանը, 1938 և 1939 առքիներու ընթացքն :

Այս նազառական մարմին մըն այ կազմուեցաւ Փարիզի մէջն և քառեամելի տանակապատրութիւնը Հանգիստաւրազն առջի ունեցաւ 1939 մայիս 21ի կերպէի որ Սուրբանի մէն ամփիթատրութիւն մէջն որ Հազար առէպորէն կը առամազրուի ուսարներու :

Յրանայի կրթական նախարար Պ. Ժան Ջէ ճանչնարով զործին զերազանցուզն Հանրային Հանգամանքը, բարեհանած էր իր բարձր Հայութաւրութիւնը շնորհել :

Փարիզուայ զազութիւն բայոր զասերը իրենց սիրալիր մասնակ՝ ցութիւնը բերին այս մասին ինչպէս կը տեսնուի Հայապայ կազմէն —

ՀԱՎԱԱՆԱԱՐՈՂ ՄԱՐՄԻՆ

M. RIMET: Président de la F. - I. F. - A. et F. - F. - A., M. JEVAIN: Président de la L. P. - F. - A., M. le Prof. DESBONNET, Գեր. ՏԻՐԱԾՆ զրդ. ՆԵՐՄԱՆՑԵԱՆՆ, Գեր. Հ. ԱԱՀԱՆԿ զրդ. Տ. ՄՈՎԱԵՍԵԱՆՆ, Գեր. Հ. Քէ-ԶէօՆԵԱՆՆ, Գեր. Զ. Բ. ՊԱՐՏԱՔԵԱՆՆ:

ՊԱՏՈՒՑ ՑԱՆՉԱԱՌԻՄԲ

Տեարք, ԶԱՐԵՀ ԳԵՂ ՆՈՒՊԱՐ՝ նախագահ, ՏՈՒՔԲ. Վ. ԹՈՐԴՈՒՄ-
ԵԱՆ՝ փոխ - նախագահ, ԱՐԾԱԿ ԶՈԳԱՆԵԱՆ՝ փոխ - նախագահ,
ՏՈՒՔԲ. Լ. ԳՐԻԳՈՐԵԱՆ՝ տանհազմիր, Հ. ԱԲԵԼԵԱՆ՝ փոխ - տան-
հազմիր, Ե. ՊԱՐԿԵՐՁԵԱՆ՝ դանձապետ, Գ. ՇԱՀԻՆԵԱՆ՝ փոխ -
դանձապետ:

Ակագայ, Անահիտ, Կեմաֆ եւ Արուեստ, Յառաջ:

ՀԱՅ ՏԻԿՆԱՆՑ ՄԻՈՒԹԻՒՆ, ՖՐԱՆՍԱՀԱՅ ԿԱՊՈՑ ԽԱՉ, ԵՐԵ-
ՄՈՒԱՐԴԱԿԱՆ ԺԲՈՒԹԻՒՆԵՐ եւ Համազործակցական:

Տ. Լ. ՔՀԵԶ. ԱՐՄԼԱՆԵԱՆ:

Տիկիններ, ԲՈՒՏԱԳԵԱՆ և Շ. ՄԻՍԱԳԵԱՆ:

Օրիորդներ, ՀԱՅԿԱՆՈՒՇ ԲՈՐՈՍՆԵԱՆ և ԻՐԻՍ ԳԻՒՂԻՒԼԵԱՆ:
Տեարք, ԱՐՄԼԱՆԵԱՆ, Գ. ԱԼԵՄՇԵԱՀ, Գ. ԲԱՐՈՒՆԱԿԵԱՆ,
ՏօքԲ. ԳԱԼՅԵԱՆ, Ա. ԹԷՐՁԻԳԱՇԵԱՆ, ՏօքԲ. ԻՉՄԻՐԼԵԱՆ, Ա. ԽԱ-
ՏԻՍԵԱՆ, ՏօքԲ. Ա. ԽԱՆՉԵՐ, Ա. ԿԻՒՂԵՆԿԵԱՆ, Վ. ՄԱԼԵԶԵԱՆ,
Շ. ԱԱՐԴՈՒՆԻ, Ա. ԶԱՐԴԵԱՆ, Մ. ՊԱՐԱՄԵԱՆ, Հ. ՍԱՄՈՒԵԼ, Ն.
ՍԵՐԳՈՅԵԱՆ, Զ. ՎԱՐԳԵՏԵԱՆ, Ս. ՎՐԱՑԵԱՆ, Ս. ՏէՐ ԹՈՎՄԱ-
ԵԱՆ, Ա. ՏէՐ ՑԱԿՈԲԵԱՆ, Հ. ՔԼՈՍԵԱՆ, ՏօքԲ. Գ. ՔՈԼՈԼԵԱՆ, Գ.
ՖԻՆԵՐՁԵԱՆ, Գ. ՖՐԻՆԵԱՆ:

ԸՆԴՀ. ՑԱՆՉԱԱՌԻՄԲ

Գ. ՄԵՐՁԱՆՈՅ. տանհազմութեան, Մ. ՄԱԼՈՒՄԵԱՆ՝ փոխ - տանհա-
զմութեան, Վ. ԱՆԴՐԱՍՍԵԱՆ՝ փոխ - տանհազմութեան, Հ. ԱԲԷԼԵԱՆ՝ տանհա-
զմիր, Գ. ՇԱՀԻՆԵԱՆ՝ դանձապետ, Մ. ՔԻՒՐՔՁԵԱՆ՝ փոխ - դան-
ձապետ, Լ. ՄԶՋԵԱՆ՝ Հաշուապահ, Կ. ՈՒՇԱԳԼԵԱՆ, Վ. ՓԱՓԱ-
ԵԱՆ, Ա. ՏէՐ ՑԱԿՈԲԵԱՆ, Հ. ՔԼՈՍԵԱՆ, ՏօքԲ. Գ. ՔՈԼՈԼԵԱՆ, Գ.
ՖԻՆԵՐՁԵԱՆ, Գ. ՖՐԻՆԵԱՆ:

ՄԵՐԵԱԱԼՆԵՐՈՒ ՑԻՇԱՏԱԿԻՆ

Հ. Մ. Բ. Մ. ի բանամեեակի տօնակատարութեան կեղծ. յանձ-
նախումբի նախաձեռնութեամբ, նաւատակ եւ անհետացող մարզիկ -
ներու յիշատակին Հոգեհանգիստ մը կատարուեցաւ Կիրակի, 19 յունի
1938ին, Փարէզի Հայոց եկեղեցին:

Յանձնախումբը ժամանակէն առաջ զրաւած էր իրեն յատկացուած
վայրը: Քառամայն պատարագի պահուն երկու սկառուներ զեղեցիկ
ծաղկեպսակ մը ներս բերին եւ զետեղեցին խորանին առջեւ, երկու
կողմը պատուի կենալով: Միւս կողմէ խառն սկառուները երկշարք
կազմելով հետեւեցան արարողութեանց: Պատարագէն վերջը, Վաճ-
շապուհ եպս: խոչ առնելով, ներկաները հրաւիրեց մէկ վայրէեան

խոնարհիլ Հ. Մ. Բ. Մ. ի նահատակ և անհետացող մարզիկներու նու իրական յիշատակին առջեւ : :

Հազեւանգաւան արարողութենէ վերջը, Հ. Մ. Բ. Մ. ի կեզր- յանձնախումքի անզամները չըջապատռուած՝ Միութեան անզամներով և սկսուաներով, զեզեցիկ ծագկեպատկը տարբին զետեղեցին Հայ ան- ձանամբ զինուորին յիշատակարանին առջեւ : :

Այս տաթիւ քանձնանեակի կեզր՝ յանձնախումքի կողմէ հետեւալ ուղերձը կարգաց Գ. Դ. Մ. Երանեանք —

« Յանձնան Հ. Մ. Բ. Մ. ի քանձնանեակի տանակատարութեան կեզր- յանձնախումքի, յանձնե տարագիր ու ցիրուցան Հայ մարզիկներու, կուզամ խոնարհելու նահատակ և յաւելս քանձնուած մեր մարզիկ ըն- կերներու նու իրական յիշատակին առջեւ : :

Անձանոթ զինուորի այս յիշատակարանին առջեւ, ևս կը զիտամ մեր այն բոլոր մարզիկները, որոնք իրենց ջրապինդ բազուկին, ամրո- կուա մկաններուն ևս անօհուա կորութիւնը զօրութիւնը ի ազատ զրին Հայ ժաղամատ բգի ֆիզիքական փրկութեան ևս նորաւաս սերտնոցի Հայու- անձն զատակարական թեան Համար : Զինուորներ էին անձնոք ալ, կա - մաւոր և պարտանանոց Հայ զինուորներ :

Ո՞րքան երկար է անձնոց չարքը : Դժուար է մի առ մի կանգ տանել անոնց թանձնացին անուններուն առջեւ : Պալսէն մինչեւ Տէր-Զօր ու ա- րարական անապատները, Հայաստանի բարձրաբերք սարերէն մինչեւ արտասահման ու այլուր, անձնոք ամէնցն ալ քայլեցին անօհանց, անզ մը զինուորի հրացանը ու մախազը ուսին, անզ մը մարզիկի պայտ- ակը կռնակը, միշտ ի խնդիր Հայրենիքի վերածնութեան, միշտ ի խնդիր մեր տառապական ժաղամատ բգի ֆիզիքական յարութեան :

Ամենու բեք անձնոք բարձր բանեցին մեր ցեղին պատմական ար - և է ժները, առանց ական տառաբինութիւնները ևս ապօպային զարտառ ժառանգութիւնները : Ամէն ական անձնոք ներշնչեցին ասպետական հարաբուրին, կամք ևս ապազայի վառ յայսեր :

Այսոր չկայ, յաւբեննապէս բանձնուած է մեզմէ տիպար մարզի- կը՝ Շուարչ Քրիստոն՝ զու թրքական նախնիքներուն, չկայ Վահան Զերպը, որ Երզնկայի յնոներէն մինչեւ Կարս ու Ղարաբիլուէ Հայ- կական բանձնակի բոլոր Հերթակարաններուն իր անմնուէր բանձնն էր բերած, չկայ Հայէ Շնորշեանը որ զպրոցներէն ներս մասազ սերունդը էր կազմակերպէր, չկան Հմայիւակ Մատթէսնեանը, Ժիրայր Շաղ - մուրեանը, Ժիրայր Պատամանեանը, Նուզար Մրագեանը, Արխանեա- նը, Զարծայր Այճեանը, Թրիս Ֆէնէրնեանը, Գառնիկ Շէհրիկեանը, Ներսէս Օշանեանը, Վանեցի Առիւն Խաչիկը, Երուանդ Նշանեանը, Վարդավառ Սափունեանը, Արիկ Խանճեանը, Գևորգ Քէրէսթէնեա- նը, Յավհաննէս Գորեանը, Գաւոյ Պետրոսեանը, Հայկ Մրտիկեանը,

Մեր խամամեակին առիւ ամբողջ հայ մամուլին մէջ եղան համակական ու խաչակական հրատարակութիւններ, բացմարիւ քերպեր բացառիկ քիւներ նուիրեցին եւ վեր համեցին այն ծառայութիւնը գոր Հ. Մ. Հ. Մ. կատարած է ազգին մէջ եւ այն ամենը իմշ որ զեւ կը սպասուի իրմէ :

Նր նմոյշ մը այդ բոլորին եւ իր վերջարանը այս հասորին, ստորեւ կ'արտասովեն Պէյրութի ԱԶԴԱԿին մէջ երեւցած երկու զեղեցիկ խմբագրականները —

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԲԵՐԴԻԾ

ԲԱՐՁՐԱՑԻՒԹ, ԲԱՐՁՐԱՑՈՒԹ

Հ. Մ. Հ. Մ. ի քամամեակը, որ այս օրերու կը տօնուի ամէն կողմ, սովորական երեւյթ մը չէ :

Քա՞ն տարի՝ մարզանցի զրօնը պահել միշտ վեր, Հոգիները՝ խանդավառ, լիզերը՝ պիրկ, Հաւատաքը՝ ամրակուռ, եւ աշխատանքը՝ ոզեւոր : Ընդունեցէք թէ զործ մըն է որ պատիւ կը բերէ ո եւ է ազդի : Խոկ երբ Հեղինակն է Համայնքմըրութառը կոտր եղաւ եւ տառը Հովերէ ջշուեցաւ, այն տան զործը կը զանձայ ուղղակի հրաշք, արժանի՝ յարգանցով ծունկի բերելու բոլորը, Հայ թէ տար :

Իրապէս, եթէ դիւրին էր հիմն նետիլ 1918ի վերջերը, երբ բնու-

Գէօրէքնեանը, Արտաւողզ Վարդանեանը, Սիմոն Սանթուրեանը, Օննիկ Գովանը, Մկր Մկրեանը, Տիգրան Ասշատաւրեանը, Մարտիկ եւ Գարրիկ Շիլմանեանները, Ենոք Պատմանեանը, Միհրան Պալըքնեանը, Սամայեանը եւ ուրիշ շատ շատեր, որոնք յաւիտ բաժնուած են մեզմէ :

Մենք վերապրոզներս ու զործակիցներս, անոնց թանկապին յիշաւակին Համար կազմակերպուած այս Հոգեհանգստի արարողութեան միջոցաւ, կուզմնք սպայու Հայ մարզական ընտանիքի անդին զատկներուն կորումոր եւ բնելու թէ անոնք մեր սիրուերուն մէջ երբեք մեռած չեն : Վառ է անոնց Հաւատաքը մեր մէջ, եւ տակաւին երկար տան վառ կը մասյ բոլոր Հայ սիրաերուն մէջ :

Ո՞ւր որ ալ ըլլանց, Հեռու թէ մօտ, Հայրենիքին մէջ թէ տարագիր, մնեց գուրզուրանքով պիտի թօթափենք անոնց յիշաւակին վըրայէն ժամանակին, գոտիները պիտի սպանց, բայց պիտի ներշնչուինց, առանց ընկրկելու, առանց վհատելու, միշտ հայ ժողովուրդին հնա, միշտ հայ ժողովուրդին համար :

թեսն թոշակն եղանակն անդամ զարունի վարչության աշխարհական առևտություններին, զիւրին չեր առկայի պահնել 1922ի աշխատ, երբ աշխաղ աշխարհ մը վուշ եկաւ Հայութեան պահան Արտաքանակ զարշակն մինչեւ Խոստություն առաջաւառածները, պատճական Երիբերքութեան մինչեւ Ռիտառադիմունի բլուրները :

Եւ բազարական շարժը այնուն առնել եղաւ, որ Հայ զանգուածը գիշուր գիշուր ըրու և և և և և և և առաջեր անդին շարժեց, իրաքանչիւր մէկ կողմ, հետու ու անհապարզ իրարմէ :

Ոտքը պատճարակն եթէ վազր ձեռք տանել զրիշը նկարապրելու համար այս շարժը, ուզգակի պիսի առաջի իմանալով որ, Հայի ոտք կոխան սուսը Հային վրայ, զես ակփական երդիքը շշինած, այդ ցան ու ցրի թիկորներուն առաջին Հայն եղաւ բավ բավի զար, բիշիներ կողմէն, կուզ Հայութանի մասաւոր ու Հայութոր շրոյրներուն Հետ, եցցն հանիւ Հ- Մ- Բ- Մ- ի դրացը և պարզեց սուսը երկնակամարին առել :

Արբազան նշանախոսրին առաջին պատասխանն էր որ կը կատար- ուիր քարաքայիրք :

Եւ բարձրացաւ խոյնեցով մը, որ զմայլանք ու Հայութանը կը պարագայի Հայութանը և Խոյնը մը՝ որ ինքնին Համաշխարհային մշրանիք մըն է, անհամարնեցաւ ու անխորաւակեցի :

Կը մնար երկրորդ պատասխանը — բարձրացուր :

Ազնուական, այլ տպերան առաջադրանք : Արքուն այ ջախ ժախտած ու թեւառ, վերջ ի վերջոյ կրծուս թեւ տանել ու ատիքել : Բայց բարձրացնել նաև զանգուած մը, զոր ճակատապրի անողութ թաթը զեանէ զեսին զարկան ու Հային վահկուցան է, — օ՛, ասիկա արդէն միայն Հերկամի կալուունին կը պատկանի, Մհերներու կամ Սպասունցի Դաւիթիներու անելու ուժին կը կարուիք :

Թէև զազթական ու յանախ որը, մեր տպաքը անս այս Հէքամթն է որ վերածեցին շքեղ իրականութեան մը, իրենց սուքին կառելով պանդուածք կոչուող ու երկանացարը և իրենց Հետ բարձրացնելով զէսի ցեղային զիսակցութեան ու Հայութի սրբունները :

Եւ յաս զիքն որ առէ — քարաքայիր, բարձրացուր ։

Վկայ՝ քանամեակը զոր բարորեց Հ- Մ- Բ- Մ- ր, զառնալով աղ- զային ուժի և յայսի վարու մը սուսն ճամանչները այսուր կ'ընդպրկեն ամբողջ աշխարհներ, Խրանէն մինչեւ Ամերիկա, Փարիզէն մինչեւ Ճայսաւ : Ամէն տեղ՝ ուր Հայ սիրաը կը արոտիք տանմիկ տենզում :

Ու Հիմա, կանգնած քան տորիներու շքեղ բուրզին վրայ, կը նայ ճակատարց մայն տուլ իր նահասակ Հիմնադիրներուն :

— Ուիս մը կասկեցէք մեզիք : «Բարձրացիր բարձրացուր» : Ան- ցանք ընդ Հուր և ընդ սուր, և նթարկւեցանք բախտին առէնին շշե-

շուցիչ հարուածներուն, կթոռեցան մեր ծունկերը, արիւնեցան մեր ձեռքն ու ստքը, ինկանք — ելանք, բայց շարուծակեցինք հանդրուանէ հանգրուան հասցենել աւանդ զբոշը և ահա կը պարզենք զայն՝ բոլորովին անազարտ ու անծալ: Մենք կատարեցինք մեր ուխտը ...:

Աւխաերնիդ կոտոր'ր, տղաք: Կորի՛ճ տղաք, դոր մեր նախնիքը կը պճնէին դափնիներով, երբ այսպէս կը կանգնէին իրենց առջեւ, յաղթանակով կուրծքը ուռած, ճակատը բարձր ու դէմքը լուսաճա - ճանչ :

Եւ հաւատացէ՛ք, տղաք, որքան ալ կարեվէր ու սկաւոր, այս ժողովուրդը միշտ ձեղի հետ է, մեր կողքին կանցնած, ի խնդիր մեր սրբազն ուխտին շարուծակութեան.

— Թարձրացի՛ր, բարձրացա՛ւր:

Ու այն խոր հաւատգով, որ օր մը հայրենին երկնակամարին ոտիկ ոլիտի հնչեցնէ նոյն կոչը, միշտ ձեղի հետ, միշտ ձեղի ձայնակից :

Ողջո՞յն այդ օրուան, ողջո՞յն ձեղի՝ արի արանց, հաւատաւո՞ր մողերը այդ օրուան ...:

X

Բայց եթէ այդ բոլոր ճառերն ու տօնակատարութիւնները պիտի ծառային միայն յարդարելու արտաքին պանուանքը, մե՛ղք սպառած շունչին ու եռանդին: Եւ մանաւանդ մե՛ղք Հ. Ս. Լ. Ս. ի անունին, որ տասնեակ տարիներէ ի վեր համանիշը դարձած է զորդին, առողջ ու շինարար, առնական ու հայեցի Ամէնէն ողործելի միւթիւններն անզամ, որոնք մատի վրայ անզամ կը համբեն, զիստն ամէնէն շքեղ հանդէսները սարքել, ծափի փոթորիկներ յարուցանել: Զէ՞ որ ձրի է ծափն ու ծնեղան ...:

Իրրեւ կաղմակերպութիւն մը, որ մէկ հատիկ եղաւ մեր միջա - վայրին մէջ եւ այդպէս ալ պիտի մնայ, Հ. Ս. Լ. Ս. ը պէտք է ան - նման ըլլայ նաև տօնակատարութեամբ: Ըսել կուզինք թէ՝ շարժ - ման մէջ զնելու չէ ափերը ի խնդիր աժան ծափերու, կամ հազար՝ պոռոս բացազանչութեանց համար: Այլ հոգիները՝ յանուն ազգային կայծերուտման, եւ բազուկները՝ ի շահ տոհմիկ ստեղծագործութեան: Կորճ՝ լուրջ զործ, փոխան թեթեւ խօսքերու: Զգացական հետ այլ վազանցուկ խաղերէ աւելի՝ միտքի զժուար այլ յարաւեւ կռանում - ներ:

Քսանամեակը պարզե՞ց այս ակնապարար տեսարանը: Իրրեւ օր կան մը որ շատ սիրտի մօտիկ զգացած է Հ. Ս. Լ. Ս. ը, Եւ ի Եւ հետեւած անոր վերելքին ու մանաւանդ խօսպէս սերտած անոր ձեննդոցը, ստիպուած ենք ո՛չ ըսկէ, որքան ալ ճմլում պատճակ մեղ խոստովանանքը: Վերջ ի վերջոյ, մեր գիմայինը ազեկ մը չէ որ

ովէտք ունենայ որորի, այլ 20) տարեկան երթասարդ մը, աւելով յորդուն, կոստով թրծուած, որ տիրաբար ձևոց տուած է անբունդին զառախարտկութեան զեկր և հետեւարտք ի վիճակի է անխոռով լսելու որոցու խօսքերը :

Պէտք է ներշնուիլ միւսթեան այնցուն խօսուն նշանաբանէն : — Բարձրացյլ' բարձրացյուր :

Բարձրանայ՝ ամէնէն առաջ ողիսվ, ազգային շունչով : Արովնեաւու — ինչո՞ւ ծածկել — սկիզբէն ի վեր մեր աշխատանքը եղած է միակողմանի և տառելուակէ զնողերը շոշափած է : Մինչզեռ, տառելուակէ հոգեկան ըլլացու էր մարդուածը : Մանաւու չէ, որ շտո բան չենք կորսնցներ իրեւն ազդ, եթէ առաջին շնուղիստանեց հոգէ մարդուակտին վրայ : Բայց կը կորսնցնեց ԱՄԷՆ ԲԱՆ, եթէ ընկրկինք բարյական մարգարաշտին վրայ :

Առաջին պարտպային՝ արուեստական բերդը կը փլիք . երկրորդ պարսպային բնական բերդը, ազգային զիմապիծը :

Կաշեղնողակը՝ մեր զզացումին կը զոշիք, մեր ինքնասիրութիւնը կը վիրաւորէ : Այլասերման զնողակը՝ արդէն ուզզակիք սիրաբէն կը հանդիսանի, մեր ազգային զոյութիւնը կը վիրաւորէ : Օր մըն ալ մեռցնելու համար :

Առաջ, երբ տուն - տեղ էինք և որոշ շափով տպահովուած ազգապահուածեան տեսակէտով, մասամբ ներկելի էր ֆուրայուի զնողակին վրայ կեղրունացներ ամրող ուշագրաւթիւնը : Բայց հիմա, երբ ամ - բողջ զանգուածներ զարմած են զնողակ ու ափէ ափ կը նետուին, ներելի չէ լայն որերու յատուկ այդ պերճանքը : Հիմա, ստիպուած ենք տառելուակէ բանիլ բարյական մարգարաշտին վրայ և ամրող ուժովքը պաշտպանենք բարյական բերդը, որ նեթարկուած է կատազի զրահներու :

Բարձրանաւու, այս կենսական աշխատանքին վերըն է որ պիտի սկսի ծրագրին երկրորդ ժամը — բարձրացնել : Այսինքն հրապարակ ինեւ կոչնակը ձևաբն, շարժում ու ոչնուորութիւն ստեղծել, եւ հաղորդութեան հրատիրել բոլորը, նոյնիսկ անոնք որ հեռացած են պարախէն : Ձէ՞ որ Հ. Մ. Լ. Մ. Ռ. այն գետինն է, ուր չիք խորութիւն Հրէի ու Հեթանոսի, ուր տիրողը միայն ազգային շունչն է, մաքուր ու անխոռական :

Եթէ ճիշդ է որ բացառիկ տարեկարձները առիթներ են նոր զատեպնուածերու, ազաւ ուրեմն Հ. Մ. Լ. Մ. ի բանամեակը պէտք է կազմէ մեկնակէտը բացառիկ խոյանքի մը, ի խողիք բարյական բերդին պաշտպանութեան :

շուցիչ հարուսածներուն, կթուաեցան մեր ծունկերը, արինեցան մեր ձեռքն ու ոտքը, ինկանց — եղանց, բայց շարունակեցինք հանգրուանէ հանգրուան հասցնել աւանդ դրօշը և ահա կը պարզենք զայն՝ բոլորովին անաղարտ ու անծալ։ Մենք կատարեցինք մեր ուխտը

Ուխտերնիդ կատա՞ր, ողաք։ Կորինց տղաք, դոր մեր նախնիքը կը պճնէին զափնիներով, երբ այսպէս կը կանգնէին իրենց առջեւ, յաղթանակով կուրծքը ուռած, ճակատը բարձր ու դէմքը լուսանա - ճանչ։

Եւ հաւատացէ՛ք, ողա՞ք, որքան ալ կարեվէր ու պաւոր, այս ժողովուրդը միշտ ձեզի հետ է, մեր կողջին կանգնած, ի խնդիր ձեր սրբազն ուխտին շարունակութեան . . .

— Բարձրացի՞ր, բարձրացն'ւր :

Աւ այն խոր հաւատացիվ, որ որ մը հայրենի երկնակամարին տակ պիտի հնչեցնէ նոյն կոչը, միշտ ձեզի հետ, միշտ ձեզի մայնակից։

Ողջո՞յն այդ օրուան, ողջո՞յն ձեզի՝ արի արանց, հաւատաւո՞ր մողերը այդ օրուան

X

Բայց եթէ այդ բոլոր ճառերն ու տօնակատարութիւնները պիտի ծառային միայն յարդարելու արտաքին պանունանքը, մե՛զ զգ սպառած շունչին ու եռանդին։ Եւ մանաւանդ մե՛զ զգ Հ. Ս. Լ. Ս. Ի. անունին, որ տասնեւակ տարիներէ ի վեր հոմանիշը զարձած է գործին, առողջ ու շինարար, առնական ու հայեցի Ամէնէն ողորմելի միութիւններն անզամ, որոնք մատի վրայ անզամ կը համրեն, դիտեն ամէնէն շքեղ հանդէսները սարգել, ծափի փոթորիկներ յարուցանել։ Զէ՞ որ մը ի ծափն ու ծննդզան

Իրեւ կազմակերպութիւն մը, որ մէկ հատիկ եղաւ մեր միջա - վայրին մէջ եւ այդպէս ալ պիտի մնայ, Հ. Ս. Լ. Ս. Ի. պէտք է ան - նման ըլլայ նաեւ տօնակատարութեամբ։ Ըսել կ'ուզենք թէ՛ շարժ - ման մէջ զնելու է՛ ափերը ի խնդիր աժան ծափերու, կամ հաղազ՝ պոտոս բացազնչութեանց համար։ Այլ հողիները՝ յանուն ազգային կայժեղըլուման, եւ բազուկները՝ ի շահ տռէմիկ ստեղծագործութեան։ Կարմ՝ լուրջ զործ, փոխան թեթեւ խոսքերու։ Զգացական հեշտ այլ վաղանցուկ խաղերէ աւելի՛ միտքի դժուար այլ յարատեն կռանուա - ներ։

Քանամեակը պարզե՞ց այս ակնազարար տեսարանը։ Իրեւ օրկան մը որ շատ սիրախ մօտիկ զգացած է Հ. Ս. Լ. Ս. ը, հեւ ի հեւ հետեւած անոր վերելքին ու մանաւանդ խորապէս սերտած անոր օծնողոցը, ստիպուած հնք «ո՛՛ը ըսել, որքան ալ ճմլում պատճառէ մեղ խռառվանանքը։ Վերջ ի վերջոյ, մեր դիմացինը տղեկ մը չէ որ

ողջուք ունենայ սրբիկ, ոյլ 20 տարինեան երիտասարդ մը, աւելանվ յարգուն, կամ քով թրծուած, որ տիրաբար ձեռք առած է սերունդին դաշտուարակութեան զեկը և. Հետեւարար ի պիհակի է անխոսով լսելու սրցաւ խոսքերը :

Պէտք է ներշունի միութեան այնքան խոսուն նշանաբանէն. — Բարձրացի՛ր, բարձրացն'ը :

Բարձրանաւ՝ ամէնէն առաջ ոզիով, ազգային շունչով : Որովհետեւ — ինչո՞ւ հածկել — սկիզբէն ի վեր մեր աշխատանքը եղած է միակողմանի և առաւելապէս զնողերը չոչափած է : Մինչդեռ, առաւելապէս հոգեկան ըլլալու էր մարգաւածը : Մոռնալու չէ, որ չառ բան յինք կորածնաներ իրրեւ ազդ, և թէ առաջին շնունդինանք հողէ մարդարացաւոնին վրայ : Բայց կը կորունցնենք ԱՄԷն ԲԱՆ, և թէ Ընկրկինք բարյական մարզադաշտին վրայ :

Առաջին պարագային՝ արուեստական բերզը կը փլիք. Կրկրորդ պարագային բնական բերդը, ազգային դիմազգիծը :

Կաշեզնոգուկը՝ մեր զգացումնին կը դպչիք, մեր ինքնասիրութիւնը կը վիրաւորէ : Այլասկերման զնողակը՝ արցէն առզգակի սիրոնին կը հանդիպիք, մեր ազգային զոյտամիւնը կը վիրաւորէ : Օր մըն աշ մեռցնելու համար :

Առաջ, երբ առան — տեղ էինք և որոշ չափով առաջնովուած ազգապահնաման տեսակետով, մասամբ ներելին էր Փուրպոլի պնդակին վրայ կեղործացնել ամրող ուշազրութիւնը : Բայց հիմա, երբ ամ բոզջ զանգուածներ զարձած են զնողակ ու ափիք ափի կը նետուին, ներելին չէ լայն օրերու յատակ այդ պերճանքը : Հիմա, ստիպուած հնք առաւելապէս բանի բարյական մարզագալաւոնին վրայ և ամրող ուժով պաշտպանել բարյական բերդը, որ ննիմարկուած է կատազի զրունակութ :

Բարձրանաւուու. այս կենսական աշխատանքն վերջն է որ պիտի սկսի ծրագրին երկրորդ մասը — բարձրացնենի : Այսինքն հրազարակիննել կոչնակը ձեռքին, շարժում ու ողևորութիւն ատեղծել, և հազարդութեան հրաւիրել բոլորը, նոյնիսկ անոնց որ հեռացած են պարաբեճին : Զի՞ որ Հ. Մ. Լ. Մ. ը այն զետինն է, որ շիք խորութիւն Հրէն ու Հեթանոսի, ուր տիրողը միայն ազգային շունչն է, մաքուր ու անխոսրական :

Եթէ ճիշդ է որ բացառիկ տարեղարձները առիմներ են նոր զատեպնուաներու, ազաւ ուրեմն Հ. Մ. Լ. Մ. ի քանամեակը պէտք է կազմէ մեկնակետը բացառիկ խոյանքի մը, ի խնդիր բարյական բերդին պաշտպանութեան :

ՅԱՏԱՐԱՐԱԻԹԻՒՆ

Խնչողէս յառաջարանին մէջ եւ ուրիշ տեղեր, իրր վերջին խօսք պարտք կը համարինք կրկնել անդամ մըն ալ, թէ ներկայ հատորով կարելի չեղաւ ամրագիտան եւ մանրամասն համարատուութիւնն ընել Հ. Մ. Լ. Մ. այսքան ընդարձակ եւ բազմանակ վարժուածէու զարծուածէու թեան :

Ասիկա առաջին փորձ մը կը նկատենք, քանի որ, հակառակ մէր բազմաթիւ դիմումներուն եւ կոչենքուն, չունեցանք բոլոր տարրերը՝ կատարեալ զործ մը երեւան բերելու համար :

Այս հատորը հաւաքական աշխատակցութեան արդիւնքն է մէր մասնաճիւղերուն եւ անդամներուն, որով կը փութանք մէր չորոշակալութիւնն յայտնել բոլոր անոնց որ տեղեկադիրներով եւ լուսանկարներով սժանդակեցին այս երկասիրութեան հրատարակմանը :

Ուղեցինք այս հատորին մէջ տեղ տալ միայն իրական ու պատմական անցուարձերուն, աւելի առարկայական ըլլուր, միտքով, եւ այս պատճառով խոկ զանց ըրբնք հրատարակել կարդ մը դրութիւններ որոնք անձնական առաւորութիւններ եւ յիշատակներ էին կամ մասնագիտական բովանդակութիւն ունեին : Այս մասին կը յուսանք թէ ներզագիտ կ'ըլլան մէր այդ աշխատակիցները :

Նպատակ ունինք, եթէ պարագաները թոյլատրեն, կազմել այս Ցիշատակարանին երկրորդ հատորը, եւ այն տանի, կը յուսանք տալ ինչ որ կը պակսի ներկային մէջ :

Ուստի, այժմէն կոչ կ'ընենք մէր բոլոր մասնաճիւղերուն, նախկին ու արդի մէր անդամներուն, բարեկամներուն եւ համակիրներուն, որ մեղ փութացնեն Հ. Մ. Լ. Մ. ի անցեալ ու ներկայ կեանքին վերսկրեալ ինչ անդեկութիւն ու փաստաթուղթ (լուսանկար հւայըն) որ ունեին, որպէսզի զանոնք զասաւորելով կարենանք զնել մէր երկրորդ հատորին մէջ եւ այսպէս լրացնել Հ. Մ. Լ. Մ. ի պատճութիւնը :

ՎԵՐՋ

ԿԱՆԴԻՑՆԵՐԻՆ ՑԱՆԿԸ

	Էջ
Մեր ձեռնորդին նպատակը	3
Քայլեր Արքերու (Դ. Կազմարենց)	6
Հանգիստին ուսմանք Հայոց մէջ (Հ. Վ. Հացունի)	7
Հին Հայոց Նուռառարկեան խաղերը (Հ. Ե. Պաղսեան)	16
Խոզն ու մարզունք Հայոց մէջ (Զիթունի)	21
Հայ մարզական շարժումը (1900 — 1908)	44
Մարզական միութիւնները (1900 — 1908)	46
Հայ մարզական շարժումը (1908 — 1910)	50
Մարզական միութիւններու ցանկը	54
Դաշտավայրու մէջ	
Խզմիր	70
Կարին	77
Խարբերդ	81
Այնթաղ	81
Եղիպատոս	82
Հայ սկսուածին շարժումը (Դ. Աստուածատուրեան)	84
Հ. Մ. Բ. Մ. ի հիմնարութիւնը	92
1919 Յուլիս 14ի մէջ ջանազնացութիւնը	102
Միջազգային սկսուածին տոպանցք	105
Չանազան աշխատանքներ	107
Շնորհ մրցաւանդէններ և մրցանիշներ	110
Աղջոյն Նուռառարկեան խաղերուն (Ա. Վասիլեան)	111
Բանակամ — ցաւցահանդէն	115
Հ. Մ. Բ. Մ. ր որբանացներին ներս (Մ. Մալումեան)	120
Հ. Մ. Բ. Մ. ի տամնիւուրինը Հայաստան	
Ականաներու երթը (Հ. Աէրէնկիւրեան)	126
Մարզիկներու ասաքումը	130
Դաշտավայր	
Տարտանձէլ	143
Կիրիկիս	144
Մալկարտ	145
Բառասթո	146
Խզմիր	149
Հ. Մ. Բ. Մ. ի տեղահանումը	151
Հ. Մ. Բ. Մ. ի առաքելութիւնը Յունաստան	152

Գաղութմերու մէջ

Փարիզ եւ Հրանեներ	159
Մարսէլլ	174
Կեղը - եւ Հարաւային Ֆրանս	178
Բառլիու	181
Զուիցերիա	182
Պեճիքա	186
Ե . Պոլիս	187
Պոլկարիա	192
Ռումանիա	201
Յունաստան	209
Սուրիա	215
Պաղեստին	234
Իրաք	239
Պարսկաստան	240
Հնդկաստան	242
Կիպրոս	246
Եգիպտոս	249
Մխացեալ Նահանգներ	252
Ե . Հայաստան	254
Հիմնադիրներ եւ ռահվիրաներ	257
Ախոյեաններ	274
Մեր կորուստները	278
Վարիչներ եւ գործիչներ	285
Սկառուս խմբապետներ	290
Քանամեակը	291
Մեռեալներու յիշաստակին	292
Բարոյական բերդը (Ագրակ)	295
Յայտարարութիւն	298

ԿԱՐԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՈՒՅԹ

	Ե:
Պայման Արտաք Փութազովի խումբը	48
Եռաւարչ Քրիստոն	53
Գրիգոր Յակոբեան	64
Նոր - Դոգրոցի և Ակիւտարի սկսուածները	69
Խոդիրի Հայ Փութազովի խումբը	73
Նոր զորոցի սկսուածները արշաւէ զարձին	83
Ա. - աղօմապիտականէն պէրջ տանուած խմբանկար	93
Հ. - Մ. - Բ. - Մ. - Բ. Պատում - ժողովի խմբանկարը	96
Յայլիս 14ի ցոյցն պէրջ ականուածներու խումբը	101
1922ի աղիմպիտականէն՝ ցանկարշաւի մեկնամը	105
Տաղանց Ակիւտարի մէջ	109
Հ. - Մ. - Բ. - Մ. - Բ. Նոսպարի մտանամիւղին սկսուածները	116
Հ. Ակմէրհեան 400 մէթր վազքի մէջ	119
Նոր զորոցի սկսուածներու խումբը	121
Մ. - Մարտումեան	124
Հ. - Մ. - Բ. - Մ. - Բ. Փարիզի Փութազովի խումբերը	125
Ա. Հայոստանի մէջ սկսուածներու զատախառսթին	129
Հայոստանի մէջ մարզիկներու խումբ մը	133
Հայոստանի մարզկուհիներու տողանցքը	136
Հայոստանի մարզիկներու տողանցքը	137
Հայոստանի մէջ չմշկող պատանիներ	140
Ռատուսթոյի սկսուածներու բանակումը	148
Դէորդ Յարեմեան	150
Առնուստանի տուաքելութիւնը	155
Փարիզի Փութազովի խումբը	158
Փարիզահայ մարզիկներու տողանցքը	160
100 մէթրի վազքի փորձերը	161
Կարս Ուշաղիեան	163
Փարիզահայ սկսուածներու բանակումի կետնքն	164

	Ե՞ւ
Փարիզահայ սկառուտները Սթէլլա վլամ	165
Փարիզի Հայ եկեղեցին մէջ Հ. Մ. Բ. Մ. Իմրանկար	168
Փարիզի սկառուտական Ա. Խումբը	169
Հայկազն Արէլեան	172
Վազգէն Անդրէասեան	173
Յաղթական կամարին առջեւ	176
Փարիզի սկառուտական խումբ	176
Փարիզի Գութպոլի խումբը 1929ին	177
Փարիզի գայլիկներ եւ կայտերը	177
Ալֆորդիլի սկառուտական խումբը	180
Պուա - Թոլոմազի սկառուտական խումբը	181
Մարտիլոյ մարզիկներու երկնեու խումբը	184
Մարտիլոյ Հ. Բ. Մ. Ա. Ի խումբը	185
Վիչնի Հ. Մ. Բ. Ա. Ի սկառուտական խումբերը	188
Ռումպիականներուն արուած մշցանակ մը	189.
Պալքանեան Պատզմ - Ժողովը	193
Պուրկազի Հ. Մ. Բ. Ա. Ի մարզական խումբը	196
Վառնայի գայլիկներու խմբանկարը	197
Սլիվչնի Գութպոլի Բ. խումբը	200
Յ. Երեմեան, Պուլկարահայ ախոյեանը	200
Պուքրէչի սկառուտները	201
Պալլըքի Հ. Մ. Բ. Ա. Ի առաջնորդները	204
Պուքրէչի եւ Սթրունկայի սկառուտները	205
Արէնց, Ֆիքսի առաջնորդական կազմը	209
Յունաստանի առաջին Շրջ. Վարչութիւն	212
Յունաստանի սկառուտական Ա. եւ Բ. խումբերը	213
Պէյրութի սկառուտական խումբը	216
Պէյրութի Հ. Մ. Բ. Ա. Ի Ա. խումբը	217
Պէյրութ - սկառուտական երդում	220
Պէյրութ - Դամասկոս խառն կազմը	221
Դամասկոսի Հ. Մ. Բ. Ա. Ի ամբողջ կազմը	224

	Ե՞ր
Դամասկոսի սկզբաներու խմբակագրը	225
Դամասկոսի Փութագոյի Ա. խումբը	228
Դամասկոսի Հ. Մ. Ի. Մ. ի սկզբանական խումբ	228
Հայէպի Հ. Մ. Ի. Ի. Մ. ի կայտերը 1934ի	229
Հայէպի Հ. Մ. Ի. Ի. Մ. ի մարդարաշար	232
Հայէպի սկզբաներու խմբակագրը 1928ին	233
Հայէպի սկզբանական զաշտառահանդէս	233
Երևանցէի Փութագոյի խումբը	236
Ետվայի Փութագոյի խումբը	236
Ետվայի Փութագոյի խումբերը	237
Ետյկաթայի մէջ՝ զրաշակի յանձնում	244
Ետյկաթայի սկզբաները յեռներու մէջ	245
Դաշնիրէի տղթկանց մարդանքը	250
Արարատ Թրիսկան	251
Ա. Բ. Հինգրեսն	256
Արամ Նիկողոսիան	258
«Մարմնամարդ»ի գլուխը	259
Գրիգոր Մերճանով	261
Հայէպ Ճիզմէնեսն	264
Դաւիթ Շահնինան	265
Բիւզանդ Էլսողիսովիս յիշելու	266
Յ. Շ. Արքունի	267
Վահագան Վազգուշեան	268
Ե. Թաղաւորի	269
Վարագ Փողարեսն	272
Տիգրան Անյեսն	273
Մարտիրոս Գույշտմենն	276
Յակով Մամիկոնեն	277
Հայէպ Ճողովեսն	279

Imp. A. DER AGOPIAN
17, Rue Damrémont - Paris

Printed in France

奎文区图书馆藏书章



FL0077093

A III
6448

ՆԵՐԿԱՅԱ ՀԱՏՈՐԻՆ ԳԻՒՆ Է

Ֆրանսա եւ գաղութներ	40 ֆր.
Արտասահման	50 ֆր.
Անգլիկա	1½ առլ.

Ցամաքարարութիւնները ուղղել

Պ. Գ. ՇԱՀՆՈԽԱՆԻ

34, Rue St. Lazare — PARIS (9)

Imp. A. DER AGOPIAN
17, Rue Daumesnil - Paris

Printed in France